



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերձագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material







Handwritten notes in Armenian script, including the number 17-4-40 and a signature.

399

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ



Printed in U. S. A.
Gotchnag Press
New York

ՄԱՏԵՆԱԵԱՐ ԴՈՒՐԵԱՆ ՑԱՆՁՆԱԽՈՒՄԻ
ԹԻԻ 5

281.6(09) + 9 (= 97.99)

ԱՅԹԳՂԱՆ Է 1961 Ձ.

ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ԴՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ

ԱԶԳԱԴԱԻ ԵՂԵՌՆԸ

ԵՒ

ԴԱՏԱԳԱՐՏՈՒԹԻՒՆԸ

29251
A II
32261



1935

ՆԻԻ ԵՈՐՔ



ՂԵՒՈՆԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ
Առաջնորդ Հայոց Ամերիկայի

ՊԼՏՄՈՒԹԵԼՆ Ն ՀԼՄԸՐ



Ամերիկեան դատական տարեգրութեանց մէջ ան-
նախընթաց, Գուրեան Սրբազանի խժդուժ սպանու-
թեան առաջին դատավարութիւնը լրացած է եւ տասն-
երկու ամերիկացի երդուեալներ իբր ոմրագործ դա-
տապարտած են ինը դաշնակցականներ :

Արդարութեան այս յաղթանակը կը պարտիւն Ա-
մերիկեան դատարանի արդարադատութեան եւ յետոյ
անկողմնակալ վկաներու ուղղամտութեան եւ անվե-
հերութեան :

Ամիսներ տեւող դատավարութեան ընթացքին ազ-
գային արժանապատուութիւնը տարապարտօրէն բզբ-
տուեցաւ քաղաքակիրք աշխարհի աչքին առաջ եւ
այսօր ալ կուսակցութեան մը հայրենադաւ քաղաքա-
կանութեան իբր ազիտաւոր հետեւանք ազգը հարկա-
դրուած է սզալու ոչ միայն Սրբազան անմեղ գոհը,
այլեւ ինը դատապարտուած հայերն ալ, այլապէս գո-
հեր կուսակցութեան մը խարէութեան եւ դաւերուն :

Գուրեան Յանձնաժողովս՝ նախապէս իր հրատա-
րակած չորս պրակներով, հիմնուած փաստացի ապա-
ցոյցներու վրայ, քաղուած դաշնակցական մամուլի
հրատարակութիւններէն եւ պաշտօնական տեղեկագիր-
ներէն, ցոյց տուած էր թէ որքան անմեղ էր Առաջ-
նորդը իրեն վերագրուած մեղադրանքներէն, եւ թէ

ինչպէս դարբնուած եւ զարգացած էր դաւադրութիւնը, որ պիտի յանգէր Դեկտ. 24-ի ահաւոր ոճիրին:

Այս հատորին մէջ ալ կ'ամփոփենք Գուրեան Սրբազանի սպանութենէն վերջ հայ եւ օտար հեղինակաւոր անձանց, ինչպէս նաեւ մամուլի տեսութիւնները եւ խստագոյն դատապարտութիւնները անսիրտ ահաբեկչութեան դէմ:

Նշյնպէս կ'ամփոփենք ոճրի բոլոր մանրամասնութիւնները իրենց դառն իսկութեան մէջ, ընդարձակօրէն ընդօրինակելով դատական արձանագրութիւնները:

Այս կերպով կը լրանայ նոր օրերու պատմութեան այս տխուր էջը, միանգամ ընդ միշտ պատռելով կեղծիքի եւ ստութեան ֆօղը, գոր ուզեցին տարածել նոյն իսկ ոճիրը դարբնողները:

Գուրեան Յանձնաժողովս դեռ կը հաւատայ որ այդ Դաշնակցութեան պարզմիտ շարքերու մէջ կը գրտնըւին ազնիւ եւ հայրենասէր հայեր, որոնք ուշ կամ կանուխ պիտի սքափին իրենց քմբիրէն եւ կատաղօրէն հաշիւ պիտի պահանջեն իրենց շէֆերու հայրենաբանդ ֆաղափականութեանը համար եւ անոնց երեսին պիտի պռռան «Յո՞ Երբաս, Դաշնակցութիւն»:

Այդ երջանիկ օրը միայն կրնայ բերել ազգային համերաշխ գործակցութիւնը:

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՂԵՒՈՆԴ ԴՈՒՐԵԱՆ

ՅԱՆՁՆԱԽՈՒՄԻ

ՈՃԻՐՆԵՐՈՒ ՈՃԻՐԸ

Դեկտ. 24-ին, Նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ, Ս. Պատարազի պահուն, Դուրեան Սրբազանի վայրագ սպանութեան լուրը շանթահարիչ տպաւորութիւն թողուց բովանդակ ազգին վրայ:

Ամերիկեան Ռատիոյի Ընկերութիւնը նոյն օրն իսկ քաղաքակիրթ աշխարհի ամէն կողմ հաղորդեց այս ահաւոր եւ աննախընթաց սճիրը:

Նիւ Եորք Թայմզ Դեկտ. 25-ի թիւով կը գրէր.—

«...Քաղաքին ամէն կողմերէն հայեր եկած էին ներկայ ըլլալու պաշտամանց, եւ այդ պատճառաւ ալ շուրազործներու ժամանումը աննշմար մնացած էր «Նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցւոյ կանոնաւոր անդամներու կողմէ:

«Եւ սակայն եկեղեցիին անդամները մասամբ կռահած էին: Արքեպիսկոպոսը վերջերս իր քաղաքական «հակառակորդներու կողմէ յարուցուած խռովութեանց քրիթախ եղած էր, եւ այդ պատճառաւ զինեալ պահակի մը պաշտպանութիւնը կը վայելէր: Եկեղեցւոյն «Հոգաբարձութիւնը ռատիկանական պաշտպանութիւն թուած էր եւ ռատիկան մը կեցած էր եկեղեցւոյ մուտքին առջեւ:

«Դուրեան Արքեպիսկոպոս՝ ինչպէս նաեւ ուրիշներ, որ պաշտաման մէջ բաժին պիտի առնէին, «զգեստարանի մէջ իրենց եկեղեցական նոխ զգեստները «հագնելէ յետոյ՝ սկսած էին իրենց վսեմ քափօրը դէ-

ինչպէս դարբնուած եւ գարգացած էր դաւադրութիւնը, որ պիտի յանգէր Դեկտ. 24-ի տեսուր ոնիրին :

Այս հատորին մէջ ալ կ'ամփոփենք Դուրեան Սրբազանի սպանութենէն վերջ հայ եւ օտար հեղինակաւոր անձանց, ինչպէս նաեւ մամուլի տեսութիւնները եւ խստագոյն դատապարտութիւնները անսիրտ տեսակէջութեան դէմ :

Նոյնպէս կ'ամփոփենք ոնրի բոլոր մանրամասնութիւնները իրենց դառն իսկութեան մէջ, ընդարձակօրէն ընդօրինակելով դատական արձանագրութիւնները :

Այս կերպով կը լրանայ նոր օրերու պատմութեան այս տխուր էջը, միանգամ ընդ միշտ պատուելով կեղծիքի եւ ստութեան ֆօղը, գոր ուզեցին տարածել նոյն իսկ ոնիրը դարբնողները :

Դուրեան Յանձնաժողովս դեռ կը հաւատայ որ այդ Դաշնակցութեան պարզմիտ շարժերու մէջ կը գրտնըւին ազնիւ եւ հայրենասէր հայեր, որոնք ուշ կամ կանուխ պիտի սքափին իրենց թմբիւրէն եւ կատաղօրէն հաշիւ պիտի պահանջեն իրենց շեփերու հայրենաբանդ քաղաքականութեանը համար եւ անոնց երեսին պիտի պոռան «Յո՞ երբաս, Դաշնակցութիւն» :

Այդ երջանիկ օրը միայն կրնայ բերել ազգային համերաշխ գործակցութիւնը :

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՂԵԻՈՆԴ ԴՈՒՐԵԱՆ
ՅԱՆՁՆԱԽՈՒՄԻ

ՈՃԻՐՆԵՐՈՒ ՈՃԻՐԸ

Դեկտ. 24-ին, Նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ, Ս. Պատարագի պահուն, Դուրեան Սրբազանի վայրագ սպանութեան լուրը շանթահարիչ սպաւորութիւն թողուց բովանդակ ազգին վրայ:

Ամերիկեան Ռասիոյի Ընկերութիւնը նոյն օրն ինկ քաղաքակիրթ աշխարհի ամէն կողմ հաղորդեց այս ահաւոր եւ աննախընթաց ոճիրը:

Նիւ Եորք Թայմզ Դեկտ. 25-ի թիւով կը գրէր.—

«...Քաղաքին պմէն կողմերէն հայեր եկած էին ներկայ ըլլալու պաշտամանց, եւ այդ պատճառաւ ալ ռուսացոյցներու ժամանումը աննշմար մնացած էր «Նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցւոյ կանոնաւոր անդամներու կողմէ:

«Եւ սակայն եկեղեցիին անդամները մասամբ կռահած էին: Արքեպիսկոպոսը վերջերս իր քաղաքական «հակառակորդներու կողմէ յարուցուած խռովութեանց «քիրախ եղած էր, եւ այդ պատճառաւ զինեալ պահակի մը պաշտպանութիւնը կը վայելէր: Եկեղեցւոյն «Հոգաբարձութիւնը ոստիկանական պաշտպանութիւն թուած էր եւ ոստիկան մը կեցած էր եկեղեցւոյ մուտքին առջեւ:

«Դուրեան Արքեպիսկոպոս՝ ինչպէս նաեւ ուրիշներ, որ պաշտաման մէջ բաժին պիտի առնէին, «զգեստարանի մէջ իրենց եկեղեցական հոխ զգեստները «հագնելէ յետոյ՝ սկսած էին իրենց վսեմ քափօրը դէ-

«պի խորան, երբ ոնրագործները յանկարծ գործի մըդ-
«ուեցան :

«Թափօրը՝ բուրվառակիր մանկան մը առաջնոր-
«դուքեամբ՝ գետտարանէն յառաջանալով հասաւ փոքր
«եկեղեցւոյն կեդրոնը գտնուած մէկ հատիկ միջանց-
«քը : Խորանասպաս մանկան ետեւէն կուգային հինգ ե-
«րիտասարդներէ եւ հինգ երիտասարդուհիներէ բաղ-
«կացեալ Դպրաց Խումբը եւ Կարապետեան Նպիսկո-
«պոս, ամենէն վերջը կուգար Դուրեան Արքեպիսկոպոս
«երկու Սարկաւազներով :

«Արքեպիսկոպոսի պահակը՝ Խոսրով Կորկոտեան,
«հետեւեցաւ քափօրին զգետտարանէն մինչեւ կեդրո-
«նական անցքը, այլ այնտեղ կանգ առաւ, հաւատալով
«որ այլեւս պէտք չկար իր ծառայութեան : Դուրեան
«Արքեպիսկոպոս՝ մէկ ձեռքը բռնած իր հովուական
«գաւազանը, եւ միւս ձեռքն ալ, վերամբարձ յաչ մը,
«յառաջացաւ նստարաններու մինչեւ հինգերորդ շար-
«քը : Միաժամանակ ոտքի կեցած էր ժողովուրդը, ինչ-
«պէս սովորութիւն է դէպի խորան յառաջացած քա-
«փօրի ընթացքին :

«Յանկարծ իրենց տեղերէն դէպի անցքը յառաջա-
«ցան նստարաններու հինգերորդ եւ վեցերորդ շարքին
«մէջ կանգնած խումբ մը անձինք : Երկու Սարկաւազ-
«ներէն խուսափելով՝ անոնցմէ ոմանք բռնեցին Արքե-
«պիսկոպոսը, եւ միւսներն ալ, որոնց թիւը ականա-
«տեսներ կը հաշուեն հինգէն-տասը, այնպիսի ձեւով
«խռնուեցան, որ կ'ուզէին ծածկել իրենց ընկերակից-
«ներու շարժումները :

«Արքեպիսկոպոսը՝ որուն աւելի քան վեց ոտք բար-
«ձրը հասակը գինք աշտարակի պէս բարձր կը կեցնէր
«իւր յարձակողներուն վրայ, յանկարծ յառաջ ծոնցաւ
«եւ հառաչեց, կրքնելով իր գաւազանին : Ոստիկան-
«ները վերջէն տեսան թէ գաւազանը ծռած էր անոր
«ծանրութեան ներքեւ :

«Յետոյ Արքեպիսկոպոսը վար իյնալով անտես
«մնաց զինք շրջապատող բազմութեան: Մինչ ժողո-
«վուրդը տակաւին անգիտակ անցուղարձին՝ խուժեց
«դէպքին վայրը, յարձակում գործողները ցրուեցան
«եւ դէպքին ականատեսները նշմարեցին թէ Առաջնոր-
«դին մարմինը արիւնլուայ է ստացած վերքերէն: Ա-
«նիկա ամբողջ մարմնով փռուեցաւ անցքին մէջ, զլու-
«խը դէպի խորանը եւ դէմքը դարձած դէպի Խաչելու-
«քեան մեծ պատկերը՝ որ կը կախուի եկեղեցւոյն ա-
«րեւելեան պատին վրայ:

«Արքեպիսկոպոսը շրջապատող խումբին անդամ-
«ներն ալ խառնուեցան ժողովուրդին: Երկրպագունե-
«րէ բռնուելով ծեծուեցան երկու անձինք՝ որոնք վեր-
«ջէն ձեռքակալուեցան ոստիկաններու կողմէ:

«Արքեպիսկոպոսը տարուեցաւ զգեստաւորանը, ուր
«վախճանեցաւ մէկ քանի վայրկեանի մէջ: Անիկա մէկ
«քանի տեղէ դաշունահարուած էր որովայնէն:»

*Ոճրի այս մանրամասնութիւնները զարհուրելի տը-
պաւորութիւն ձգեցին Ամերիկահայ զաղութի վրայ:*

*Դուրեան Սրբազանի դէմ դաշնակցական մամուլի
շարունակական զրդոյիչ հրատարակութիւնները, եւ
յետոյ Ուստըրի մէջ իր վրայ կատարուած անարդ յար-
ձակումը եւ խոչտանգումը, ստոյգ է թէ տարտամ
կասկածներ կ'արթնցնէին սպառնացող վտանգի մը
մասին եւ կամ մութին մէջ դարբնուած ոճրի մը հա-
ւանականութեան նկատմամբ, բայց պէտք է խոստո-
վանիլ որ այս քստմնելի ոճիրը, իր բովանդակ ահա-
ւորութեամբ չի դադրեցաւ տխուր անակնկալ մը ըլ-
լալէ:*

*Ի պատիւ հայ ժողովուրդի, պէտք է ըսել որ, Ան՝
չի կրցաւ երեւակայել կամ ըմբռնել թէ կրնան գըտ-
նուիլ հայեր, քաղաքական կեանք ու անուն ունեցող
կուսակցութեան մը անդամներ՝ որոնք կորսնցուցած
խիղճ եւ բանականութիւն, պիտի յանդգնէին եկեղեց-*

ւոյ մէջ, մանուկներու եւ կիներու ներկայութեան հրէ-
շային ոճիր մը զործելու շափ ստորնանալ, մսադործի
դանակով մորթոտելով եկեղեցւոյ հողեւոր բարձրաս-
տիճան պաշտօնեան :

Գործուած անյուր ոճրին ձգած ահաւորութեան
համեմատութեամբ, ժողովրդական գանդուածներու
զգացած ցասումը ահեղ եղաւ :

Հայ ժողովուրդը անխտիր, վիրաւորուած իր կրօ-
նական զգացմանը մէջ, եւ սգաւոր՝ իր սիրելի Առաջ-
նորդի սրտակեղեք նահատակութեամբ, ամէն անկիւն-
ներէ բարձրացուց բողոքի եւ դայրոյթի այլիքներ, պա-
հանջելով ոճրագործներու արդար պատիժը :

Գահավիժող այս տխուր դէպքերու առթիւ, Երես-
փոխանական Ժողովը բացառիկ նիստ կազմեց, եւ
Սրբազան Առաջնորդի նահատակութեան համար իր խոր
վիշտը եւ կսկիծը յայտնելով, որոշեց ՚ի զնահատու-
թիւն Դուրեան Սրբազանի ազգանուէր գործունէու-
թեան, կատարել ազգային փառաւոր յուզարկաւորու-
թիւն մը :

Նոյնպէս, որոշեց Արքեպիսկոպոս Ղեւոնդ Դուրեան
անունով յանձնաժողով մը կազմել ոճրագործներու
հետապնդման եւ ձերբակալութեան համար կարելի օ-
ժանդակութիւնը ընծայելու դատական իշխանութեան :




ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԵՌՆԻ ԳՈՐԵԱՆ ԶԳԵՍՏԱՌԻՆԱ,


ՆԱՀԱՏԱԿԵԱԼ ԱՌԱՋՆՈՐԳԻ Տ. ՂԵՒՈՆԳԻ ԱՐԲ-
ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳՈՒՐԵԱՆԻ
ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐՈՒԹԻՒՆԵՐ

ԺՈՂՈՎՐԳԱԿԱՆ ՄԻԱՀԱՄՈՒԹ ՅԱՐԳԱՆՔ ԵՒ ՍՈՒԳ
(Սեպ. Թղրկցք. «Պայֆար»ի)

Յոզնախուսն բազմութիւն մը, մօտ քսան հազար հոգի, լեցուցած էր Եպիսկոպոսականներու հոյաչէն Սէնթ Ճան տհը Տիվայն (Սր. Յովհաննէս Աստուածաբան) Մայր Եկեղեցիին ներսն ու դուրսը, երէկ առաւօտ ժամը 10-ին: Հազարաւոր հայեր եկած էին Ամերիկայի շատ մը քաղաքներէն, եւ ուրիշ հազարաւորներ ալ, Հայ եւ Ամերիկացի, փութացած էին Նիւ Եորքէն եւ շրջականերէն, իրենց վերջին յարզանքը մատուցանելու մարտիրոսացած Առաջնորդին աճիւններուն: Պատարազի Թափօրը, ողբացեալ Սրբազանի դադողը բարձած, Սրբարանին ետեւէն սկսեալ յամբաքայլ ու ողբաձայն երգեցողութեամբ երբ մտաւ ժողովուրդին մէջ, սրտաբուխ հեծեծանք մը յանկարծ պոռթկաց բոլոր ժողովուրդէն եւ բարձրացաւ եկեղեցւոյ հոյակապ կամարներէն վեր առ Աստուած: Հայութեան սիրտն էր որ կ'ողբար նորոգ հանդուցեալ Սրբազան Արքեպիսկոպոսը եւ դէպի երկինք կը բարձրացընէր իր բողոքն ու զայրոյթը այս անազորոյն սճիրին դէմ: Ո՛չ միայն հազարաւոր կիներ կը հեկեկային, այլ ալեւորներ ամբասիրտ տղամարդիկ ալ չէին կրնար զրս



Ս. ՃԱՆՆ ՏՀԸ ՏԻԳՆԵՆ ՄԱՍԲ ԵԿԵՂԵՑԻՆ. ՆԻԻ ԵՈՐԳ



ԳԵՐ. ՈՒՒԼԵԸՄ ՄԷՆԻՆԿ, ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻՒ ԵՈՐԻՒԻ ԹԵՄԻՆ

William J. Manning

պիւ իրենց հոգերու խ արցունքները :

Պատարագի ու վերջին օծման արարողութիւնները կատարուեցան ամենայն հանդիսաւորութեամբ եւ ժողովուրդը լուռ ակնածանքով մասնակցեցաւ պաշտամունքին : Պատարագիչն էր Գեորգի Մամբրէ Մ. Վարդ. Գալֆանան, եւ վերջին օծումը կատարեց Տ. Յովսէփ Եպս. Կարապետեան : Օծման արարողութեան միջոցին կրկին պոսթիպ ժողովուրդին յուզումը եւ հազարաւոր աչքեր կրկին թրջեցան, հեկեկանքներ կրկին դուրս թռան բոլոր սիրտերէն :

Նպիսկոպոս Մէնինկ, համառօտ բայց շատ իմաստալից դամբանական մը խօսեցաւ, իր ցաւակցութիւնը յայտնելով Հայ ժողովուրդին իր մեծ սուգին մէջ :

«Այն պաշտամունքը, որուն համար հաւաքուած ենք հոս, ըսաւ Նպիսկոպոսը, անպատմելի ցաւի պաշտամունք մըն է, եւ ես իմ եւ իմ պատկանած եկեղեցի-խ խորունկ ցաւակցութիւնը կը յայտնեմ Յովսէփ Նպիսկ. Կարապետեանի եւ բոլոր եպիսկոպոսներուն, հոգեւորականներուն, եւ Հայ Եկեղեցւոյ ժողովուրդին : Այսպիսի ժամանակ մը, աւելի քան երբեք, կը զգանք նշանակութիւնը մեր հասարակաց հաւատքին ի Քրիստոս եւ Եկեղեցւոյ մէջ մեր եղբայրակցութեան :


«Առանձնաշնորհում մը կը նկատեմ ինծի համար, թէ եւ տխուր առանձնաշնորհում մը, զձեզ ողջունել հոս, այս Մայր Եկեղեցւոյն մէջ, այս պաշտամունքին առթիւ, եւ այս կերպով յայտնել մեր ցաւակցութիւնը ձեզի այն մեծ կորուստին ու վշտին համար որ ձեզի վիճակեցաւ, եւ ձեզի հետ միանալ՝ յարգելու եւ մեծարելու համար ձեր վեհանձն Արքեպիսկոպոսի կեանքն ու յիշատակը :

«Քրիստոսի համար իր դործն ու վկայութիւնը չեն վերջացած : Ան այժմ ձեզի պիտի խօսի շատ աւելի դժբաւոր կերպով քան առաջ : Որովհետեւ այն հարուածը որ ձեր վրայ իջաւ, զինք արժանացուց մարտիրոսի



ԳԵՐ՝ Տ՝ ՄԱՄՐԻԷ Ծ՝ ՉԻԴ՝ ԳԱԼՖԱՆԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՑ

պրակին, և իրեն տուալ յաւիտենական տեղ մը և-
 րանելիներու մէջ: Թող յաւիտենական լոյս շողայ ա-
 նոր վրայ և թող ան յառաջանայ զօրութենէ զօրու-
 թիւն հանրային ծառայութեան այն կեանքին մէջ ուր



ՆԱԼԱՏԱԿ ՍՐԲԱՅԷՆ ԻՐ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԷՋ

ինք կը զանուի այժմ, ի ներկայութեան մեր Տէր Աս-
 տուծոյ:»

Վերջին օծումէն ետք ուղերձ մը ըրաւ Յովսէփ
 Նոյս. կարապետեան:

Թաղման կարգը կատարուեցաւ, որու միջոցին բո-



Handwritten notes in blue ink on the left margin, including the number '32261' and other illegible scribbles.

լոր եկեղեցականները հասարակեցան դազազին շուրջ և
մատուցին իրենց վերջին յարգանքը համարելով
Եպիսկոպոսական աջն ու ճակատը :

Պատարագի թափօրին մասնակցեցան Հայ եկեղե-
ցականներէն ու դպրաց դասէն զառ, Գեր. Եսս. Վիլ-
երմ Մէնինկ, Վեր. Տք. Բաղբրթ Լաու՝ որ կը ներկա-
յացնէր Մ. Նահանգաց Եպիսկոպոսական Եկեղեցինե-
րու աւագ Եսս. Գեր. ձէյմս ար Վուլֆ Բէրին, Վեր.
Մայլո Հրտսըն Կէյթս, Մայր Եկեղեցւոյ աւագ երէցը,
Գեր. Սօֆրօնիու Եպիսկոպոս, Յոյն Ասորի Եկեղեցւոյ
պետը, որ դազազին վրայ ազօթեց, ևն. :

Դպրաց զասը կը բաղկանար Ֆիլատելիֆիոյ, Բը-
թաունի, Եունիրն Սիթիի և ուրիշ եկեղեցիներու գը-
պիրներէն ու երգեցիկ դասէն : Պատարագի ամբողջ ա-
բարողութեանց միջոցին երգեց Տիկին Բօյ Չուլպեան,
որ յատկապէս հրաւիրուած էր Պոսթոնէն : Պատարագի
ու երգեցողութեաց մասնակցեցան նաև Տիկին Մ. Ա-
բաղեան, Տիկին Չապէլ Արամ և Պր. Իսքէնաէրեան :

Այս բոլոր արարողութեանց կարգադրութիւնը բ-
րած էր Պր. Տ. Ա. Տիքիճեան, Կարգադիր Յանձնա-
խումբին կողմէ, և հակառակ անօրինակ բազմութեան,
ամբողջ պաշտամունքը կատարուեցաւ խիստ կանոնա-
ւոր պայմաններու ներքեւ : Ժողովուրդը կատարելա-
պէս ակնածալից վերարերում մը ունեցաւ ծայրէ ի
ծայր, և տպաւորութիւնը եղաւ վսեմ : Յիսունի չափ
ոստիկաններ, որոնք եկեղեցւոյն դրսէն ի վեր կը հըս-
կէին կարդապահութեան, ոչ մէկ առիթ ունեցան մի-
ջամեկու ժողովուրդին :

Այս առտու ժամը 10-ին, Մայր Եկեղեցւոյն մէջ
տեղի ունեցաւ թաղման կարգը, ներկայութեամբ քա-
հանայական դասուն և 1500 հոգիի բազմութեան : Տ.
Մամբրէ Մ. Վարդ. Գալֆեան կը նախադահէր արա-
րողութեանց : Ժողովուրդը կրկին փղձկեցաւ ու արտա-
յայտեց իր ցաւն ու սուգը, նահատակ Առաջնորդին

Համար: Ննջեցեալը Մայր Եկեղեցիէն փոխադրուեցաւ Եանքըրսի Ֆըրնքըլիֆ գերեզմանատունը: Ժողովուրդի բաղձանքն է որ աճիւնները փոխադրուին կամ էջմիածին եւ կամ Երուսաղէմ: Այս մասին դիմում կատարուած է եւ կը սպասուի արդիւնքին: Նոյն նպատակին համար հանդանակութիւն կատարուեցաւ երէկ:

Հ. Մ. Ը. Միութեան անդամներ եւ ուրիշ երիտասարդներ բոլորանուէր կերպով ծառայեցին, եւ գիշերն ի բուն Մայր Եկեղեցւոյ մէջ պահակ կեցան ու հսկողութիւն կատարեցին դազադին վրայ:

Բաղմաթիւ ցաւակցական հեռագիրներ եկած էին պաշտօնական անձերէ, Եկեղեցական մարմիններէ եւ Հայ Եկեղեցւոյ պետերէն: «Պայքար»

Մովածաւալ բաղմութեան մը հեկեկանքներուն մէջ, իբր ժողովրդային անծայրածիր համակրանք եւ զնահատութիւն, Դուբան Սրբազանի փառաշուք յուզարկաւորութիւնը աննախընթաց երեւոյթ մըն էր հայ իրականութեան մէջ:

Նոյնքան տպաւորիչ էին յետոյ դէպի նահատակ Առաջնորդի գերեզմանը եղած հանդիսաւոր ուխտագնացութիւնները: Բաղմահադար սգաւոր հայեր, ամէն զաղութներէ, զունդազունդ դիմեցին գերեզման, արցունքներով ողողելու եղբայրասպան դաշունի տակ ինկած նոր օրերու նահատակին դազադը:

Այս հսկայական ցոյցերը արդեօք կրցան համոզել Դաշնակցութիւնը թէ իր հետեւած քաղաքականութեամբ օտար եւ անհաղորդ է ազգային հաւաքական ձգտումներուն եւ զգացման եւ իր ոճիրներով այլեւս ատելի դարձած է:


Դաշնակցութիւնը տարի մը անընդհատ, մամուլով եւ հրապարակային ժողովներով կատաղօրէն հալածեց հէք Առաջնորդը, իր դիւրախար շարքերուն ներկայացնելով զայն իբր ազգային դաւաճան մը կամ Չեկայի վարձկան գործակալ մը:

Հայ ժողովուրդը որս չի դարձաւ այս նպատակաւոր յերկրանքներուն, բնդհակառակը, այդ անխիղճ անարդանքները ծառայեցին Առաջնորդի ժողովրդականութեան արագ ծաւալման:

Ազգը անայայլ սիրով եւ համակրութեամբ պարուրեց իր ազնիւ եւ ուղղամիտ Առաջնորդը, եւ յետ մահու ալ, մարտիրոսի մը փառապսակովը վարդարեց զայն:

Ամերիկահայ զապութի բոլոր անկիւններէն, եւ Սփիւռքի հայարնակ վայրերու բոլոր ծագերէն տեղացող հազարաւոր ցաւակցական արտայայտութիւնները երողութի հրապարակային ժողովներու մէջ ոճրին դէմ զոռացող ցասումը Դաշնակցութիւնը խարանոզ մեծարարառ ապացոյցներ են:

Գաղափար մը տալու համար թէ Դաշնակցութեան կողմէ անարդուած Դուրեան Սրբազան ինչ խոր յարզանք եւ սէր կը վայելէր հայ եւ օտար եկեղեցական բարձրագոյն իշխանութեան կողմէ, եւ թէ իր նահատակութիւնը ինչպէս դառնակակիծ կ'ոյրան անոնք, հարկ կ'զգանք արտադրել հեղինակաւոր անձանց եւ համազգային մամուլի արտայայտութիւնները:



ՄԱՍԵՐԱԿԱՆՆԵՐ ԵՒ ԿՏՈՒՄԱՐՆԵՐ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒԳՆ ՈՒ ՅԱՍՈՒՄԸ



ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԷՆ

Անագան հասեալ Մեզ մանրամասնութիւնք դժպէհի եղեոնագործութեանդ, որ ելից զազգ մեր համայն վշտօք, արատաւորելով զկրօնն մեր քրիստոնէական եւ զհաւատ յաչս ամենայն աշխարհի, յապաղեցան եւ բանք Մեր կսկծանաց հայրական սրտի եւ զգատապարտութեան զիպաց, որք զամօթ միայն եւ զնախատինս բերեն անուան ժողովրդեանս :

Ողբամք զմահ Տ. Ղեւոնդ Արքեպիսկոպոսի, սիրեցեալ որդւոյ Մերոյ եւ զանփոխարինելի կորուստ այնպիսի անձին, որ կարէր տակաւին կեալ զամս երկարս յօգուտ հասարակաց գործի եւ ի պայծասութիւն Եկեղեցւոյ մերոյ Սրբոյ, որ ընթանայր ըստ ցուցման եւ հրահանդաց Մերոց, ջան ի դործ եղեալ հեռու պահել զԵկեղեցին մեր եւ զհաստատութիւնս նորա ի կուսակցական պայքարաց, ուղղելով եւ զաչս հաւատացելոց ի հեռաստանէ առ հոգեւոր մայրս մեր Ս. Էջմիածին, առ հայրենի երկիր մեր եւ բնիկ ժողովուրդ նորա :

Ամենայն փորձ մարդասպանութեան ինքնին արժանի է դատապարտութեան, զի տէր կենաց եւ մահու Աստուած է միայն, բայց գեր ի վերոյ է քան սովորական ոճիր եւ սրբապղծութիւն մեծագոյն՝ բարձրացուցանել զձեռն ի վերայ բարձրաստիճան հոգեւոր



ՎԵՀԱՓԱՌ Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

պաշտօնէին եկեղեցւոյ ի տան Տեան, ուր պարտէր մտանել երկիր զածութեամբ միայն եւ բարեպաշտական զգացմամբ :

Բայց առաւել դատապարտելի է ոճիրդ, որ կատարեցաւ ի վերայ բարձրաստիճան պաշտօնէին եկեղեցւոյ, որ ըստ բարոյական պարտուց եւ հայրական սիրոյն, զոր ունէր նա առ հօտն իւր, եւ ըստ հրահանգաց Մերոց առաջնորդէր ի շաւիղ խոհեմութեան եւ ազգաշահ գործունէութեան, ջանալով հեռու պահել ի մոլորութեանց եւ յազգավնաս գործոց : Նզովք հասարակաց համարեմք զայդպիսի ոճիրս անլուր, զոր ոչ տեսանեմք յընթացս դարաւոր պատմութեանց ի մեզ եւ յօտար ազգս :

Արդ Տ . Ղեւոնդ Արքեպիսկոպոսն ընթանալով զհետ Հայրապետական յորդորանաց, որպէս հարազատ որդի Մ . Աթոռոյս, կատարելով զպատուէրս Մեր յօգուտ եկեղեցւոյ եւ սիրեցեալ ժողովրդեանս, յօգուտ հայրենեաց զՍորհրդային Հայաստանի ասեմ, որ վերստին կոչի ի կեանս, եղև տարապարտ զոհ ի կատարման ազգանուէր պարտականութեանց ի ձեռն մոլորեալ եղևոնազործաց :

Այսու Հայրապետական կոնդակաւ Մերով, յայտնելով զխորին Մեր վիշտ եւ զցաւ վասն տարապարտ եղերական մահուան որդւոյ Մերոյ սիրելւոյ Տ . Ղեւոնդ Արքեպիսկոպոսի, դատապարտեմք զօճրագործս եւ զօճիրն, որպէս զհետեւանս մոլար մտածողութեանց եւ յորդորեմք զամենեսին, որպէս հայր հասարակաց, զգաստանալ, թողուլ զանօգուտ վէճս եւ զերկպառակութիւնս, հեռու մնալ մանաւանդ յանզուսպ գործողութեանց, որ վնասարեւք են եւ անվայել անուան բարեկիրթ ազգի եւ ժողովրդեան, ոչ ի շահ ընդ հայրենեաց՝ Սորհրդային Հայաստանի եւ Կառավարութեան, հասեալ մեզ ի բաժին, որպէս զիրական եւ զթանկագին

ժառանգութիւն, խաղաղ պահպանութիւն որոյ խարխիս յուսոյ և արմատ կենդանութեան է ըստ իմաստուն ասացուածոյ, թէ — Ծառն արմատով է ծառ և տունն հիմամբ :

Յորդորեմք հայրարար դամենայն հաւատացեալս, դմտաւորական և զգործիչս յաստարկչի ազգային և եկեղեցական հաստատութեանց մղել զպայքար եռանդուն յանուն խաղաղութեան, խղելով դարձաւ ազգակործան երկպառակութեան և համակելով զսիրտ համայն գաւակաց Մերոց, ի սէր դարաւոր Ս. Եկեղեցւոյս և Ս. Էջմիածնի, հայրենեաց մերոց Խորհրդային Հաստատանի, առ որս ուղղել ցանկամք զաչս հաւատացեալ գաւակաց Մերոց, որպէս առ կեղբոնս հոգեւոր և ազգային յատաջգիմութեան :

Յաւելում և զՀայրապետական սաստ և զգուշացուցանեմք զայնպիսի յեկեղեցականաց, մանաւանդ յարեւելեան թեմին Միացեալ Նահանգաց, որք փոխանակ քարոզիչ սիրոյ և զործակիցք Առաջնորդին լինելոյ ըստ կոչմանն՝ մասնակից կզեն պայքարաց ընդդէմ նորա՝ առաւել ևս խորացուցանելով զայն ի մնաս ազգի և եկեղեցւոյ :

Եւ Մեք վշտազին սրտիւ ազօթեմք առ Բարձրեալն, զի զհոգի հանգուցելոյն ի լոյս երեսաց իւրոց ընկալցի և զհոգի իմաստութեան և զգաստութեան հեղցէ ի վերայ ժողովրդեան Մերոյ, ամէն :

ԽՈՐԷՆ Ա .

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ի 16-ն Մարտի 1934 ամիս, ըստ տումարիս ՌՅՁԳ, ի Հայրապետութեան Մերում յԲ . ամի, յԱրարատեան Մայր Աթոռ Ս . Էջմիածնի, ի վաղարշապատ, Թ . 20

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ԱՄԲԱՐԻՇՏ ՈՃԻՐԸ

«ՀԱՍԿ».— Պաշտօնական հրատարակութիւն կիլիկիոյ Կաթողիկոսութեան, իր Բ. Տարի քիւ 12 եւ 1933 Գեկտ. քիւիւն մէջ, հետեւեալ խմբագրականով կը դատապարտէ Նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցիին մէջ կատարուած ամբարիշտ ոմիրը եւ Ամերիկայի Հայոց Ասաջնորդ Տ. Ղեւոնդ Աեպս. Դուքեանի սպանութիւնը:

Կ Ը Դ Ա Տ Ա Պ Ա Ր Տ Ե Ն Ք

1933 տարին Հայ Եկեղեցւոյ Համար կը կնքուի Հայ Եկեղեցւոյ մէջ, Հայու ձեռքով թափուած արիւնով.— Հիւս. Ամերիկայի Առաջնորդ Ղեւոնդ Արքեպս. Դուքեանի արիւնով, թափուած Պատարազի Սեղանին առջեւ:

Այս ոճիրը պէտք չունի մեկնութեան:

Շիքակոյի արուեստահանդէսին մէջ յուզուած «ուազոյն»ի խնդրէն մինչեւ Ուստի դաշտահանդէսին մէջ փորձուած յարձակումը եւ անկից ալ մինչեւ Նիւ Եորքի մէջ Խորհրդային Ռուսիոյ ներկայացուցիչ Լիթվիլիովի տրուած կոչունքը, ողբացեալ Սրբազանի անձին ու պաշտօնին դէմ լարուած մեքենայութիւնները եւ յարձակումներն ու մահահոտ սպանալիքներ՝ արձանագրուած են Հայ թերթերու սիւնակներուն մէջ:

Ինչ որ դրչով եւ խօսքով արտայայտուեցաւ, դորձադրուեցաւ դաշոյնով, Հայ կտրիճներու ձեռքով... Հայ սրբաւայրի մէջ...

Այս ոճիրը ըմբոստացուց բոլոր մաքուր միտքերը Հայ ժողովուրդի դաւակներուն. վասն զի մարդկային տարբեր ուղեղ մը պէտք է ըմբռնելու համար այս ոճիրը եւ արդարացնելու համար դայն:

Ղեւոնդ Սրբազանի Սրբաւայրի Սեղանին առջեւ դիտապատ ինկած հոյակապ անձին հանդէպ սա՛ հարցումները կ'անդաճեն առողջ միտքերը.—

Յանցաւոր էր Ղևւնդ Սրբազան .

— Եթէ այո՛, ո՞վ տուաւ մահալճիրը :

Եթէ յանցաւոր էր, մա՞հ էր այդ յանցանքին պա-
տիժը :

— Եթէ այո՛, ո՞վ որոշեց ստիկա :

Մահալճաին գործադրութեան վայրը, Եկեղեցի՞
էր .

— Եթէ այո՛, ո՞վ որոշեց ստիկա :

Այս հարցումները պատասխան կ'ուզեն, գոհացնե-
լու համար օրէնքը, խղճմտանքը, ողջմտութիւնը, ար-
գարութիւնը և իրաւունքը, և գժրախտարար պատաս-
խան չեն ստանար անոնք :

Կը գատապարտենք այս սճրագործութիւնը :

Կը գատապարտենք այս սճրագործութեան շարժա-
սիթը :

Կը գատապարտենք այս սճրագործութիւնը խոր-
հոգներն ու վճռողները :

Եւ կը գատապարտենք անհատական և ընկերային
իրաւանց անունով և Հայ ժողովուրդի հանրային խղճ-
մտանքին վկայութեամբ :

Կը գատապարտենք .

Որովհետեւ Երայրասպանութիւնը գատապարտե-
լի է ինքնին :

Որովհետեւ գաղափարի և կարծիքի տարբերու-
թեան համար մարդ չսպաննուիր :

Որովհետեւ Եկեղեցին սրբավայր մըն է, և ո՛չ ոք
իրաւունք ունի սճիր գործել հոն՝ մարդ սպաննելով :

Որովհետեւ անմեկնելի ու աններելի վատութիւն է
Պատարադի գլեհստներու տակ կաշկանդուած մէկը, որ
չուրի է առանձնապաշտպանութեան տարրական միջոց-
ներէն իսկ, յեղակարծ յարձակումի ենթարկել և ըզ-
ղեանել գաշոյնի հարուածներով :

Կը գատապարտենք .

Որովհետեւ այս սճրագործութիւնը նախատինք մըն

է Հայաստանեայց Եկեղեցւոյ ղէմ, Հայ Ժողովուրդին մաքուր եւ երկիւղած զգացումներուն ղէմ, Հայ Եկեղեցւոյ հոգեւորականութեան եւ անոր վերին իշխանութեան ղէմ :

Որովհետեւ այսպիսի ոճրագործութիւններ կատարտեն Հայ անունը օտարներու առջեւ եւ անբաղձալի տարր մը կ'ընեն Հայ Ժողովուրդը սփռութի մէջ եւ կը վնասեն անոր նուիրական իրաւունքներուն :

Քանի որ եկեղեցականի վրայ եւ Եկեղեցւոյ շուրջ գործուած է այս ոճիրը, լուսարանութեան մը հարկը կ'զգացուի սա՛ կէտերու մասին .

Հայ եկեղեցականներ կրնա՞ն համակիր կամ անզամբլլալ եկեղեցականը Եկեղեցւոյ Սուրբ Աեղանին առջեւ սպաննել տուող կազմակերպութեան մը :

Եթէ «այո՛» պատասխանով պիտի լուսարանուի այս կէտը, ինքնին կը հետեւի թէ այնպիսիներ մեղսակից են սպանութեան ոճրին :

Իսկ եթէ «ո՛չ» պատասխանով պիտի լուսարանուի այս կէտը, այնպիսիներուն կ'իյնայ խորհիլ հետեւանքին վրայ :

Անձնաւորութիւն մըն էր Ղեւոնդ Սրբազան, որուն սպանումը անզթօրէն՝ կսկիծի կայծերով տաղեց Հայ Ժողովուրդին սիրտը :

Կը դատապարտենք այս ոճրագործութիւնը, եւ կը դատապարտենք՝ յանուն Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ անոր պատուական զաւակներուն :

ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
«ՍԻՈՆ»Ի ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆԸ

ՏԵՈՒՐ ԱԽՏԱՆՇԱՆ

Ոճիրը, որ տեղի ունեցաւ անցեալ Դեկտ. 24-ին, Նիւ Եորքի մէջ՝ սոսկում եւ նողկանք յառաջ բերելով ամէն կողմ, թէ՛ ազգային կեանքի մէջ եւ թէ՛ օտարներու առջեւ, պարզ է այժմ որ յանկարծական եւ կոյր

գիտուածի մը բնոյթը չէ ունեցած բնաւ : Ստիպուած պիտի բլլայինք այսպէս խորհիլ պահ մը, եթէ կիրքի բողակեան եւ յիմար պոթկուծի մը գործը եղած բլլար ան : Բայց հետադրական լուրերու եւ հասնիլ սկսած լրագրական թղթակցութեանց մէջ ոչ միայն ոչինչ չկայ այդպիսի վարկածի մը ի նպաստ, այլ ընդհակառակը բոլոր նշաններն ու տեղեկութիւնները այն եղբակացութեան կը տանին միտքը թէ կատարուած սպանութիւնը գործ է կանխամտածօրէն մշակուած եւ իր իրականացումին մղուած ծրագրի մը :

Հիմակ է միայն որ մեզի կարելի կը լինի նկատել թէ այդ ծրագրին զարգացման կամ յառաջատուութեան գլխաւոր հանգրուաններն եղած են Շիրակոյցի արուեստահանգէսը, Ուտարի դաշտահանգէսը եւ Նիւ Եորքի էրիթմօֆեան ճաշկերոյթը, եւ խորհիլ, թերեւս ոչ յանիրաւի, որ եթէ ոչ սղբացեալը եւ իր համակիրները եւ ոչ հանրային կարծիքը չէին կրցած մտադիր բլլալ հանդամանքներու այդքան սճրականօրէն դասաւորումի մը, առիկա սա միայն կը նշանակէ թէ ազգին մեծամասնութեան կողմէ, բնագդարար կամ զգալիօրէն, ի պատիւ անոր հակառակօրդներուն տակաւին թողուած էր վարկի բաց դուռ մը, սակայն ա'լ ընդ միշտ վտակուած պէտք է մնայ անոնց առջեւ, իրենց մասին ամէնուս յուսախարութիւնը այսպէս իր ծայրակէտին հասնել վերջ :

Կը կրկնենք. սճիրը կատարուած կը թուի սկիզբէն մինչեւ վերջը, դաւին երկնումին առաջին վայրկեանէն սկսեալ մինչեւ դաշոյնին՝ գոհին կողէն վայրագօրէն դուրս քաշուիլը, անսպայ եւ անսիրտ պաղարեւնի մը բովանդակ ահաւորութեանը մէջ : Ու աւելորդ պիտի բլլար հոս խօսքն անգամ ընել երախայական այն հնարամտութեան, որ եղեոնին երկրորդ օրն իսկ հրապարակ նետուեցաւ՝ հասարակաց մտածումը զիծէն դուրս հանելու հանելու եւ ամէնուս կարծել տալու համար թէ

դէպքը հետեւանքէ դաւանական մոլորանդութեան մը միայն, իբր թէ ծնունդ առած՝ Ս. Մննդեան տօնը հայկական տոմարի համեմատ կատարուած չըլլալու իրողութենէ մը: Այդպիսի ձեռնածութիւն մը, որ դեռ կըրնայ բազում ուրիշ ձեւերով վերարտադրուիլ, այնքան թափանցիկ է որ չի կրնար մոլորեցնել հանրային ողջմտութիւնը: Կրնան շատեր նոյն իսկ յտակատեսօրէն համոզուած ըլլալ թէ որոնք եղած են ոճիրը յղացողները. բայց լաւագոյն է սպասել որ օրէնքը միայն, որ անշուշտ իր դատաւորներն ունի Ամերիկայի մէջ եւս, ինքը դտնէ եւ յայտնէ ճշմարտութիւնը՝ ի սպաս արդարութեան:

Ասոր համար է որ չենք ուզեր յամենալ իրաւական կամ դատական տեսակէտներու շուրջը, որոնք մեր ոչ միայն իրաւասութենէն ալ եւ ձեռնհասութենէն ալ թերեւս կը մնան արտաքոյ, բայց չենք կրնար վայրկեան մը դէթ կանգ չառնել ուրիշ կէտի մը առջեւ, որ մեզի համար աւելի կարեւոր, եւ դնենք բուն բառը, մտահոգիչ է իսկապէս:

Մեծ է անշուշտ այդ ոճիրին մեզի պատճառած կորուստը, բայց մեծագոյն եւս՝ կորանքը մանաւանդ, այսինքն ամօթալի այն վիճակը, որ ազգովին դիտուի կ'ընէ զմեզ տիեզերական զգացումին առջեւ: Մեր տեսութեամբ, այդ ոճիրը, իր էութեանը մէջ դիտուած, զմեզ կը դնէ սակայն շատ աւելի տխուր տեսարանի մը առջեւ, ներքին ախտաւորումի անհունապէս աւելի ողբալի վիճակի մը՝ որուն անկարելի է անուշադիր մնալ:

Սպանութեան սեւէ դործ, օրէնքին արտօնածները եւ մեղմացուցիչ պարագաներով բացատրուածներն անզամ, նողկանք ազդող գիծ մը ունին միշտ իրենց մէջ. դահիճները, որոնք օրէնքին հրամանակատարներն են լոկ, տեղ չունին քաղաքակիրթ ընկերութեանց մէջ. այսպէս, մարդկային սրտին համար ցուրտ է միշտ՝ թափուած արիւնին դաղափարը: Ու մարդ ա'յնքան տ-

ւելի կը սոսկայ արիւննուշա կատաղութենէն, մարդը
զազանին ամէնէն աւելի նմանեցնող այդ ստորին կիր-
քէն, որքան աւելի ճշմարտապէս մարդ է ինքը, այս-
ինքն որքան սակի հօր է մարդը զազանէն ամէնէն ա-
ւելի տարբերող ազնուական այն զգացումը կամ կիրքը՝
որ կրօնքն է ինքնին:

Գեռ շենք մոռցած թէ վերջին մեծ պատերազմի ա-
մէնէն արհաւիրացի շրջանին, թշնամի բանակները ինչ-
պէս վար կը պնէին պէնքերնին կրօնքի խորհուրդի առ-
ջեւ, ու տարիին մէջ քանի մը օրեր պէթ՝ յանկարծ կը
զազէր նախճիրը Քրիստոնէութեան ամէնէն նուիրա-
կան տօներու առաւօտուն: — Կը պատմուէր զարձեւել
Արմաշու վանքին տարեգրութեանց մէջ թէ այդ Հաս-
տատութեան նախազարկովանքեան վերջին վերանորո-
գիչը՝ Պօղոս Արքեպիսկոպոս Գարաբոզեան, որ կ'ապրէր
ԺԷ դարուն վերջերը, իր շահած մեծ համբաւին եւ
պետութեան կեդրոնին մէջ ձեռք բերած իր մեծ ազդե-
ցութեան պատճառաւ նախանձը չարժած ըլլալով չրջա-
վայրի բարբարոս ցեղապետներուն, որոչած էին անոնք
սպաննել զայն: Իրիկուն մը սակայն, երբ մարդասպան-
ները, որոնք եկած էին զործազրել իրենց տրուած ա-
րիւնի հրամանը, զրան բացուածքէն աւսան ձերունի
հոգեւորականը իր խուցին մէջ՝ ազօթքի համար ծնրա-
գիր, բնկրկեցան զողահար, վասնզի կրօնքին զգացումը
նուաճած էր իրեն մէջ սճիրին մտածումը:

Ինչ ահաւոր է հակապատկերը, որ կը պարզուի
հոս ներկայ ցաւազին տոսմին մէջ: Հոս ի դորձ զըր-
ուած է մարդկային հոգիին ցարդ անձանօթ ամէնէն ան-
տակի ճիգը, որպէս զի գտնուին մարդիկ, որոնք կրօնքի
հովանիին տակ, Աստուծոյ Տան մէջ, Քրիստոնէութեան
ամէնէն նուիրական մէկ տօնին, Աւետարանի ամէնէն
վսեմ խորհուրդին սեմին վրայ կարենան սպաննել իրենց
Հովիւր, եւ յետոյ, խաղաղ հոգիով, այսինքն անխղճա-
տանջ սիրտով կարենան մահուան արիւնթաթաւ գոր-

ծիբը նետել սեղանին առջև, ուր կ'երթար ան մատու-
ցանելու պատարագի սրբութիւնը: — Վազբը, կ'ըսեն,
իր որսը պատառելէն վերջը կրնայ քնանալ անոր քովը.
խսկ մարդը, անպարտ արիւն թափելէ ետքը, իր կուրծ-
քին ներքեւ պիտի զգար առիւծի թաթ մը՝ որ խիղճը
կը բզբտէ . . . :

«Մարդ հաճոյք կը զգայ սպանութենէն, կ'ըսէ թէն,
այն ատեն միայն երբ իրեն համար այլեւս արհեստ եղած
է ան»: Մարդ մը չէ սակայն, դիտեցէք, որ կատարած
է հոս այդ ոճիրը, այլ մարդիկ. մարդ մը չէ որ յղա-
ցած ու ծրագրած է այդ ոճիրը, այլ մարդիկ. ու ասոնք
ամէնքը, թէ՛ անոնք որ ծրագրած են զայն, եւ թէ՛ ա-
նոնք որ գործադրած են զայն, շարժած են՝ իրենց պար-
տականութիւնը կատարողներու գոհունակութեամբ:

Ուրեմն մարդեր կան մեր մէջ, որոնք իրենց համար
արհեստ կամ գործ ըրած են մարդասպանութիւնը, ո-
րոնք խիղճ ունին խմբուելու, խորհելու եւ տնօրէնու-
թիւններ ընելու կատարուելիք մարդասպանութեան մը
համար, որոնք անիծապարտ մտածումը կ'ունենան Ե-
կեղեցւոյ սրբարանը ոճրատան վերածելու, որոնք սո-
քի տակ կ'առնեն հաւատքն ու բարեպաշտութիւնը. ու
մարդիկ դարձեալ, ինքզինքնուն՝ հանրային բարոյա-
կանը եւ հասարակաց կարծիքը վարելու պաշտօն տը-
ւած մարդիկ, գրչի եւ մտքի՝ տէր անձեր իրր թէ, ո-
րոնք ոչ միայն չեն ցնցուիր զարհուրելի իրականու-
թեան առջև, այլ հեռուէն կը ծափահարեն կարծես ո-
ճիրն ու ոճրագործները, ու իրենց մէջ կը գտնուի մին
մանաւանդ, ողբալի մտայնութեան տէր եւ Առաքեալին
բառերով մարդ «անպիտան ի հաւատս» (Բ. Տիմ. Գ. 8),
որ մահացուած հողեւորականին դէռ չզոցուած դադա-
ղը բեմ կ'ընէ իրեն՝ Եկեղեցիին եւ եկեղեցականութեան
դէմ արձակելու համար ամէնէն զարչ հայհոյութիւն-
ները:

Չեմ խորհիր այլեւս մարդասպաններուն վրայ. այն
վայրկեանէն՝ որ դաշոյնը շարժեցաւ անոնց ձեռքին

մէջէն գէպի անմեղի մը կեանքը, մարդը մեռած էր արդէն իրենց մէջ՝ իսկ զազաններու հանդէպ տրամաբանելը կը պանծ տնօգուտ: Բայց կը մտածեմ՝ միւսներուն վրայ, որոնց մասին յոյսեր ունենալ իրաւունքնիս է անշուշտ, ու այդ միայն, եւ ամէն աւելի այդ՝ կը համարեմ ամէնէն տխուր ախտանշանը՝ ներքին եւ հոգեկան մեծ վտախառնութի մը:

Բարոյական, կրօնք եւ Եկեղեցի, ազգերու ներքին կեանքը սնուցանող ամէնէն ազնիւ սրբութիւնները վտանգի մէջ են. ատո՛ր է որ պէտք չէ հանդուրժէ ազգին խզմտանքը: Պէտք է երեւան գան ստոյգ եւ իրական արժանիքի տէր անձինք, որոնց թիւը վստահ ենք թէ անհունապէս աւելի ստուար է, կազմակերպելու համար բուն ազգային ինքնապահպանութեան գործը: Պէտք է ստոյգ բանի եւ քրիստոնէական գիտակցութեան մարտը եւ խաղաղ միջոցներով թու՛մը կանգնել իսկապէս աւերիչ այն ասպատակութեանց դէմ, որոնք այս անգամ ներսէն՝ մեր մէջէն է որ կուգան մեզի, եւ որոնք ա՛յդ պատճառաւ նոյն իսկ աւելի մտահոգիչ են:

Մտախիպար մըն է այս, որ պէտք է տաքցնէ մեր նոր սերունդին սիրտը, եւ որուն շուրջը պէտք է բոլորուի Հայութեան ստուարագոյն եւ ամէնէն արժէքաւոր գանդուածը:

Ազգ մը ոչինչի կը վերածուի, վասնզի կը զազրի ոչ մի նկատելի արժէք ունենալէ, երբ կը մեռնի իր մէջ կրօնարարոյական խիղճը: * * *

ՊՈՒՍՈՅ Ս. ՊԱՏՐԻԱՐԻՒՆ ՅԱՎԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Պատրիարքարան Հայոց

Կոստանդնուպոլիս

Կ. Պոլիս, 30 Դեկտ. 1933

Գերաշնորհ Տ. Մամբէ Ծ. Վրդ. Գալֆական, նիւ Եսրբ

Ամերիկահայոց Առաջնորդ Տ. Ղեւոնդ Ս. Արք. Դուրեանի սպանութեան քսամնեցուցիչ գոյժը հեռադրական գործակալութեան միջոցաւ արդէն հասած էր

մեղի, երբ ստացանք նաև ձեր սիրելիութեան ամսոյս 27 թ. ուղղած հեռագիրը նոյն եղեռնին լուրը զուժով:

Մեծ է սուգը Հայ Եկեղեցիին ու Հայ Ժողովուրդին, որոնք յանձին ողբացեալ Սրբազանին կը կորսնցընեն իրենց ամէնէն անձնուէր ու արդիւնաւոր զուակներէն մին: Մեծ է եւ անդարմանելի մանաւանդ ցաւը Ամերիկահայութեան; որ կը զրկուի այսպէս վաղաժամ իր պարտականութեան դիտակից ու կորովի Առաջնորդէ մը: Մեծ է նաև մեր վիշտը, վասնզի մեզմէ կը խլուի անդարձ մեր օժակից ու եղբայրակից սիրելին:

Կը մաղթենք որ ողորմութեանց Տէրը մխիթարէ զձեզ եւ զմեզ ամէնս ու յարուցանէ Նոր Ղեւոնդ մը ի փառս իր Եկեղեցիին եւ ի մխիթարութիւն իր վշտացեալ հօտին:

Ողբացեալ Սրբազանին ծերունագարդ մայրը տակաւին անտեղեակ է տխուր իրականութեան. ձեր ցաւակցութիւնները պիտի յայտնենք իրեն ու պարագաներու յարմար առթիւ:

Ողջ լինել ձեզ մաղթեմք

Ստացուած Յունուար 10, 1934.

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Պատրիարք Կ. Պոլսոյ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆԻ

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆԸ

«Միութեանս Վարչութիւնը պատիւ ունեցաւ շնորհման դալու եւ մօտէն ճանչնալու Տ. Ղեւոնդ Արքեպս. Դուրեանը, եւ անոր մէջ տեսաւ անբասիր նկարագրի տէր անձնաւորութիւնը, ազնիւ մարդը եւ պաշտօնին դիտակցութիւնն ունեցող անձանձիր եկեղեցականը, որուն վաղաժամ ու տարաբախտ մահը իրական կորուստ մը եղաւ Հայ Ժողովուրդին ընդհանրապէս եւ Հայ Առաջ. Եկեղեցւոյ մասնաւորապէս»:

Ի դիմաց Ամերիկայի Հայ Աւետարանական

Եկեղեցիներու Միութեան

Քարտուղար՝ Ա. Ա. ԿէՕՐԿԻՉԵԱՆ Նախագահ՝ Ս. Յ. ՀԱՎԱՃԵԱՆ

ւելի կը ստակայ արիւնտուշտ կատալութենէն, մարդը
զազանին ամէնէն աւելի նմանեցնող այդ ստորին կիր-
քէն, որքան աւելի նշմարտապէս մարդ է ինքը, այս-
ինքն որքան աւելի հոօր է մարդը զազանէն ամէնէն ա-
ւելի տարբերող պնտուական այն զգացումը կամ կիրքը՝
որ կրօնքն է ինքնին:

Գեռ շէնք մտոցած թէ վերջին մեծ պատերազմի ա-
մէնէն արհաւիրացի շրջանին, թշնամի բանակները ինչ-
պէս վար կը դնէին զէնքերնին կրօնքի խորհուրդի առ-
ջեւ, ու տարիին մէջ քանի մը օրեր զէթ՝ յանկարծ կը
զազրէր նախնիքը Քրիստոնէութեան ամէնէն նուիրա-
կան տօներու առաւօտուն: — Կը պատմուէր դարձեալ
Արմաշու վանքին տարեդրութեանց մէջ թէ այդ Հաս-
տատութեան նախազպրեւանքեան վերջին վերանորո-
ղիչը՝ Պօղոս Արքեպիսկոպոս Գարաքոչեան, որ կ'ազրէր
ժէ՛: զարուն վերջերը, իր շահած մեծ համբաւին եւ
պետութեան կեդրոնին մէջ ձեռք բերած իր մեծ ազդե-
ցութեան պատճառաւ նախանձը շարժած ըլլալով շրջա-
վայրի բարբարոս ցեղապեաներուն, որոչած էին անոնք
սպաննել զայն: Իրիկուն մը սակայն, երբ մարդասպան-
ները, որոնք եկած էին զործադրել իրենց տրուած ա-
րիւնի հրամանը, զբան բացուածքէն տեսան ծերունի
հոգևորականը իր խուցին մէջ՝ ազօթքի համար ծնրա-
ղիք, րնկրկեցան զողահար, վասնզի կրօնքին զգացումը
նուաճած էր իրեն մէջ սճիրին մտածումը:

Ի՛նչ ահաւոր է հակապատկերը, որ կը պարզուի
հրո ներկայ ցաւազին տուամին մէջ: Հոս ի զործ գըր-
ուած է մարդկային հոգիին ցարդ անձանօթ ամէնէն ան-
ասելի ճիգը, որպէս զի զանուին մարդիկ, որոնք կրօնքի
հոգանին տակ, Աստուծոյ Տան մէջ, Քրիստոնէութեան
ամէնէն նուիրական մէկ տօնին, Աւետարանի ամէնէն
վսեմ խորհուրդին սեմին վրայ կարենան սպաննել իրենց
Հոգիւր, եւ յետոյ, խաղաղ հոգիով, այսինքն անխզա-
տանջ սիրտով կարենան մահուան արիւնթաթաւ զոր-

ւելի կը սոսկայ արխանուշտ կատաղութենէն, մարդը
զագանին ամէնէն աւելի նմանեցնող այդ ստորին կիր-
քէն, որքան աւելի ճշմարտապէս մարդ է ինքը, այս-
ինքն որքան աւելի հոգի է մարդը զագանէն ամէնէն ա-
ւելի տարբերող աղնուական այն զգացումը կամ կիրքը՝
որ կրօնքն է ինքնին :

Ինչ չենք մտցած թէ վերջին մեծ պատերազմի ա-
մէնէն արհաւիրացի շրջանին, թշնամի բանակները ինչ-
պէս վար կը դնէին զէնքերնին կրօնքի խորհուրդի առ-
ջեւ, ու տարիին մէջ քանի մը օրեր զէթ՝ յանկարծ կը
զաղբէր նախճիրը Քրիստոնէութեան ամէնէն նուիրա-
կան տօներու առաւօտուն : — Կը պատմուէր զարձեւել
Արմաշու վանքին տարեգրութեանց մէջ թէ այդ Հաս-
տատութեան նախազպրեմանքան վերջին վերանորո-
գիչը՝ Պօղոս Արքեպիսկոպոս Գարաքոչեան, որ կ'ապրէր
ԺԷ՝ դարուն վերջերը, իր շահած մեծ համբաւին եւ
պետութեան կեդրոնին մէջ ձեռք բերած իր մեծ ազդե-
ցութեան պատճառաւ նախանձը շարժած ըլլալով շրջա-
վայրի բարբարոս ցեղապետներուն, որոշած էին անոնք
սպաննել զայն : Իրիկուն մը սակայն, երբ մարդասպան-
ները, որոնք կ'իյնէին զործազրկ իրենց տրուած ա-
րինի հրամանը, զրան բացուածքէն տեսան ձերուսի
հոգեւորականը իր խուցին մէջ՝ աղօթքի համար ծնրա-
գիր, բնկրկեցան զոգահար, վասնզի կրօնքին զգացումը
նուաճած էր իրեն մէջ սճիրին մտածումը :

Ինչ ահաւոր է հակապատկերը, որ կը պարզուի
հրո ներկայ ցաւազին տուամին մէջ : Հոս ի դորձ զըր-
ուած է մարդկային հոգիին ցարդ անձանօթ ամէնէն ան-
տաւելի ճիգը, որպէս զի գանուին մարդիկ, որոնք կրօնքի
հոյանիին տակ, Աստուծոյ Տան մէջ, Քրիստոնէութեան
ամէնէն նուիրական մէկ տօնին, Աւետարանի ամէնէն
վսեմ խորհուրդին սեմին վրայ կարենան սպաննել իրենց
Հովիւր, եւ յետոյ, խաղաղ հոգիով, այսինքն անխղճա-
տանջ սիրտով կարենան մահուան արխանթաթաւ զոր-

ծիբը նետել սեղանին առջև, ուր կ'երթար ան մատուցանելու պատարագի սրբութիւնը: — Վազբը, կ'ըսեն, իր որսը պատառելէն վերջը կրնայ քնանալ անոր քովը. իսկ մարդը, անպարտ արիւն թափելէ ետքը, իր կուրծքին ներքեւ պիտի զգար առիւծի թաթ մը՝ որ խիղճը կը բզբտէ . . . :

«Մարդ հաճոյք կը զգայ սպանութենէն, կ'ըսէ Թէն, այն ատեն միայն երբ իրեն համար այլեւս արհեստ եղած է ան»: Մարդ մը չէ սակայն, դիտեցէք, որ կատարած է հոս այդ ոճիրը, այլ մարդիկ. մարդ մը չէ որ յղացած ու ծրագրած է այդ ոճիրը, այլ մարդիկ. ու ասոնք ամէնքը, թէ՛ անոնք որ ծրագրած են զայն, եւ թէ՛ անոնք որ գործադրած են զայն, շարժած են՝ իրենց պարտականութիւնը կատարողներու գոհունակութեամբ:

Ուրեմն մարդեր կան մեր մէջ, որոնք իրենց համար արհեստ կամ գործ ըրած են մարդասպանութիւնը, որոնք խիղճ ունին խմբուելու, խորհելու եւ տնօրէնութիւններ ընելու կատարուելիք մարդասպանութեան մը համար, որոնք անիծապարտ մտածումը կ'ունենան Եկեղեցւոյ սրբարանը ոճրատան վերածելու, որոնք ոտքի տակ կ'առնեն հաւատքն ու բարեպաշտութիւնը. ու մարդիկ դարձեալ, ինքզինքնուն՝ հանրային բարոյականը եւ հասարակաց կարծիքը վարելու պաշտօն տրւած մարդիկ, գրչի եւ մտքի՛ տէր անձեր իբր թէ, որոնք ոչ միայն չեն ցնցուիր զարհուրելի իրականութեան առջև, այլ հեռուէն կը ծափահարեն կարծես ոճիրն ու ոճրագործները, ու իրենց մէջ կը գտնուի մին մանաւանդ, ողբալի մտայնութեան տէր եւ Առաքեալին բառերով մարդ «անպիտան ի հաւատս» (Բ. Տիմ. Գ. 8), որ մահացուած հողեւորականին դէռ չզոցուած դադար բեմ կ'ընէ իրեն՝ Եկեղեցիին եւ եկեղեցականութեան դէմ արձակելու համար ամէնէն գարշ հայհոյութիւնները:

Չեմ խորհիր այլեւս մարդասպաններուն վրայ. այն վայրկեանէն՝ որ դաշոյնը շարժեցաւ անոնց ձեռքին

ծիբը նետել սեղանին առջև, ուր կ'երթար ան մատուցանելու պատարազի սրբութիւնը: — Վաղբը, կ'ըսեն, իր որսը պատառելէն վերջը կրնայ քնանալ անոր քովը. իսկ մարդը, անպարտ արիւն թափելէ ետքը, իր կուրծքին ներքեւ պիտի զգար առիւծի թաթ մը՝ որ խիղճը կը բզբտէ . . . :

«Մարդ հաճոյք կը զգայ սպանութենէն, կ'ըսէ Թէն, այն ատեն միայն երբ իրեն համար այլևս արհեստ եղած է ան»: Մարդ մը չէ սակայն, դիտեցէք, որ կատարած է հոս այդ ոճիրը, այլ մարդիկ. մարդ մը չէ որ յղացած ու ծրագրած է այդ ոճիրը, այլ մարդիկ. ու ասոնք ամէնքը, թէ՛ անոնք որ ծրագրած են զայն, եւ թէ՛ անոնք որ գործադրած են զայն, շարժած են՝ իրենց պարտականութիւնը կատարողներու գոհունակութեամբ:

Ուրեմն մարդեր կան մեր մէջ, որոնք իրենց համար արհեստ կամ գործ ըրած են մարդասպանութիւնը, որոնք խիղճ ունին խմբուելու, խորհելու եւ տնօրէնութիւններ ընելու կատարուելիք մարդասպանութեան մը համար, որոնք անիծապարտ մտածումը կ'ունենան եկեղեցւոյ սրբարանը ոճրատան վերածելու, որոնք սուքի տակ կ'առնեն հաւատքն ու բարեպաշտութիւնը. ու մարդիկ դարձեալ, ինքզինքնուն՝ հանրային բարոյականը եւ հասարակաց կարծիքը վարելու պաշտօն տրւած մարդիկ, գրչի եւ մտքի՝ տէր անձեր իբր թէ, որոնք ոչ միայն չեն ցնցուիր զարհուրելի իրականութեան առջև, այլ հեռուէն կը ծափահարեն կարծես ոճիրն ու ոճրագործները, ու իրենց մէջ կը գտնուի մին մանաւանդ, ողբալի մտայնութեան տէր եւ Առաքեալին բառերով մարդ «անպիտան ի հաւատոս» (Բ. Տիմ. Գ. 8), որ մահացուած հոգեւորականին դէռ չգոցուած դադարը բեմ կ'ընէ իրեն՝ Եկեղեցիին եւ եկեղեցականութեան դէմ արձակելու համար ամէնէն զարչ հայհոյութիւնները:

Չեմ խորհիր այլևս մարդասպաններուն վրայ. այն վայրկեանէն՝ որ դաշոյնը շարժեցաւ անոնց ձեռքին

մէջէն գէպի անմեղի մը կեանքը, մարդը մեռած էր արդէն իրենց մէջ - իսկ գազաններու հանդէպ տրամաբանելը կը գտնեմ անօգուտ: Բայց կը մտածեմ միւսներուն վրայ, որոնց մասին յոյսեր ունենալ իրաւունք նիս է անշուշտ, ու այդ միայն, եւ ամէն աւելի այդ՝ կը համարեմ ամէնէն տխուր ախտանշանը՝ ներքին եւ հոգեկան մեծ փտախտաւորումի մը:

Բարոյական, Կրօնք եւ Եկեղեցի, ազգերու ներքին կեանքը սնուցանող ամէնէն ազնիւ սրբութիւնները փտանդի մէջ են. ատո՛ր է որ պէտք չէ հանդուրժէ ազգին խղճմտանքը: Պէտք է երեւան զան ստոյգ եւ իրական արժանիքի տէր անձինք, որոնց թիւը փտած ենք թէ անհունապէս աւելի ստուար է, կազմակերպելու համար բուն ազգային ինքնապահպանութեան գործը: Պէտք է ասողջ բանի եւ շրիտանկական զիտակցութեան մարտը եւ խաղաղ միջոցներով թուժը կանգնել իսկապէս աւերիչ այն ասպատակութեանց դէմ, որոնք այս անգամ ներսէն՝ մեր մէջէն է որ կուզան մեզի, եւ որոնք ա՛յդ պատճառաւ նոյն իսկ աւելի մտահոգիչ են:

Մտատիպար մըն է այս, որ պէտք է տաքցնէ մեր նոր սերունդին սիրտը, եւ որուն շուրջը պէտք է բոլորուի Հայութեան ստուարագոյն եւ ամէնէն արժէքաւոր գանդուածը:

Ազգ մը ոչինչի կը վերածուի, վասնզի կը դադրի ոչ մի նկատելի արժէք ունենալէ, երբ կը մեռնի իր մէջ կրօնարարոյական խիղճը: * * *

ՊՈՒՍՈՅ Ս. ՊԱՏՐԻԱՐԻՒՆ ՅԱՒԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Պատրիարքարան Հայոց

Կոստանդնուպոլիս

Կ. Պոլիս, 30 Դեկտ. 1933

Գերաշնորհ Տ. Մամբրէ Ծ. Վրդ. Գայֆական, Նիւ Եորք

Ամերիկահայոց Առաջնորդ Տ. Դեւոնդ Ս. Արք. Գուրեանի սպանութեան քսամենցուցիչ գոյժը հեռադրական գործակալութեան միջոցաւ արդէն հասած էր

մեղի, երբ ստացանք նաեւ ձեր սիրելիութեան ամսոյս
27 թ. ուղղած հեռագիրը նոյն եղեռնին լուրը գուժող :

Մեծ է սուգը Հայ Եկեղեցիին ու Հայ Ժողովուրդին, որոնք յանձին ողբացեալ Սրբազանին կը կորսնցընեն իրենց ամէնէն անձնուէր ու արդիւնաւոր զաւակներէն մին : Մեծ է եւ անդարմանելի մանաւանդ ցաւը Ամերիկահայութեան : Որ կը զրկուի այսպէս վաղաժամ իր պարտականութեան դիտակից ու կորովի Առաջնորդէ մը : Մեծ է նաեւ մեր վիշտը, վասնզի մեզմէ կը խլուի անդարձ մեր օժակից ու եղբայրակից սիրելին :

Կը մաղթենք որ ողորմութեանց Տէրը մխիթարէ զձեզ եւ զմեզ ամէնս ու յարուցանէ Նոր Ղեւոնդ մը ի փառս իր Եկեղեցիին եւ ի մխիթարութիւն իր վշտացեալ հօտին :

Ողբացեալ Սրբազանին ծերունազարդ մայրը տակաւին անտեղեակ է տխուր իրականութեան. ձեր ցաւակցութիւնները պիտի յայտնենք իրեն ու պարագաներու յարմար առթիւ :

Ողջ լինել ձեզ մաղթեմք

Ստացուած Յունուար 10, 1934.

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Պատրիարք Կ. Պոլսոյ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱԻՅՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆԻ

ՅԱԻԱԿՑԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆԸ

«Միութեանս Վարչութիւնը պատիւ ունեցաւ շնորհման դալու եւ մօտէն ճանչնալու Տ. Ղեւոնդ Արքեպս. Դուրեանը, եւ անոր մէջ տեսաւ անբասիր նկարագրի տէր անձնաւորութիւնը, ազնիւ մարդը եւ պաշտօնին դիտակցութիւնն ունեցող անձանձիր եկեղեցականը, որուն վաղաժամ ու տարաբախտ մահը իրական կորուստ մը եղաւ Հայ Ժողովուրդին ընդհանրապէս եւ Հայ Առաք. Եկեղեցւոյ մասնաւորապէս» :

Ի դիմաց Ամերիկայի Հայ Աւետարանական

Եկեղեցիներու Միութեան

Քարտուղար՝ Ա. Ա. ԿԵՕՐԿԻՉԵԱՆ Նախագահ՝ Ս. Յ. ՀԱՂԱՅԵԱՆ

ՄՓԻԻՈՒՔԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՍԿԻԾՆ ՈՒ ԲՈԳՈՒՔԸ



Հետեւեալ պաշտօնական մարմինները հետազրաւ եւ նամակով կը յայտնեն իրենց խոր ցաւակցութիւնը, ինչպէս նաեւ՝ դառն բողոքը սնիրին հանդէպ :

Հ. Բ. Ը. Մ. Ի ՀՆՈՒՄԻՐԸ

Կեղք. Վարչ. ժողովը իր 29 Գեկաեմբերի նիստէն վերջ իր նախազահին՝ Զարեհ Պէյ Նուպարի ստորագրութեամբ հետեւեալ հետադիրը ուղղեց Վեհ. Տ. Տ. Սորէն Ա. Կաթողիկին. — « Հ. Բ. Ը. Մ խութեան Կեղք. ժողովը, զուժարուած, իր խոր գայրոյթը կը յայտնէ նիւ. Եսրբի մէջ գործուած քստմենի սճիրին համար, կ'ողբայ եղերական մահը մեծ հայրենասէր եւ նահատակ Գուրեան Սրբազանի, եւ Զեղի կ'ուղղէ իր սրդիական խորապցած ցաւակցութիւնները » :

ՀՈՎԻԻՔ ԵՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆՅՐ

- Պոսթոնի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգարարձութիւն :
- Տիթրոյթի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգարարձութիւն :
- Ուսարբի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգարարձութիւն :
- Նիւ. Եսրբի Ս. Գր. Լուսաւորիչ Եկեղ. Հովիւ եւ Հոգարարձութիւն :
- Շիրակոյի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգարարձութիւն :
- Սփրինկֆիլտի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն :
- Պրուրիինի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն :
- Փէթրբուրնի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն :

Փրովիտէնսի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգարարձութիւն:
Նորթ՝ Յիլատեղիֆիոյ Հայ Առաք. Եկեղ. Հովիւ եւ Հոգարարձ.:
Լովէլի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Րէյսինի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Հուայթիհսովիլի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Պինկհէմթընի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Ուօքէկընի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Ուէսթ Յիլատեղիֆիոյ Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Նիւ Եորքի Ս. Պալ Եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգարարձութիւն:
Եուսիլըն Սիթիի Հայ Առաք. Եկեղ. Հովիւ եւ Հոգարարձութիւն:
Ուօթըրթաունի Հայ Առաք. Եկեղ. Հովիւ եւ Հոգարարձութիւն:
Պրէնսֆորտ Օնթ. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Պուէնոս Այրէսի Հայ Եկեղ. կողմէ՝ Հովիւ Յովհ. Քհ. Ամիրեանց:
Պրիմօրթի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Միլուօքիի, Սաութ Միլուօքիի եւ Քէրոլլիի Հայ Համայնք:
Համիթընի (Գանատա) Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Նիւարքի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:

ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ԵՒ ԴՊՐՈՑԱՍԷՐ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուսարբի Հայ Առաք. Եկեղեցւոյ Հայուհեաց Միութիւն:
Եուսիլըն Սիթիի Դստերք Հայ. Առաք. Եկեղեցւոյ:
Նիւ Եորքի Լուսաւորչեան Վարժ.ի Տիկնանց Խնամակալութիւն:
Ուէսթ Փուլմընի Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն:
Սփրինկֆիլտի Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն:
Նիւ Պրիթընի Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն:
Հարլէմի Ներսէսեան Վարժարանի Խնամակալութիւն:
Սըմբըվիլի Կրթասիրաց Ընկերութիւն:
Լովէլի Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն:
Պրուքլինի Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն:
Եուսիլըն Սիթիի Տիկնանց Կրթասիրաց Միութիւն:
Փրովիտէնսի Հայ Առաք. Եկեղեցւոյ Տիկնանց Միութիւն:
Ուօթըրթաունի Հայ Տիկնանց Եկեղեցւոյ Դպրաց Դաս:
Նիւ Եորքի Ս. Պալ Եկեղեցւոյ Եկեղեցասէր Տիկնանց Միութիւն:

Առթերթատանի Ա. Մ. Դպրոցի Կնամահայութիւն :
Մանթրէայի (Գանատա) Հայ Կանանց Ընկերակցութիւն :
Սառի Պոսթանի Տիկնանց Կրթատիրոջ Ընկերութիւն :
Վաղէկընի Եկեղեցատէր Տիկնանց Միութիւն :
Էջմէթի և Մուարնի Կանանց Դպրոցատէր Միութիւն :
Փոսթալթի Հայ Կանանց Միութիւն :

ԱՐՏԱՍԻՄԱԼՄԱՆԵՆ

Գալիֆորնիոյ Առաջնորդարան — Գ. Վրդ. Քասիմեան :
Գալիֆորնիա — Գարեգին Եղիսկոպոս Խաչատուրեան :
Լոնտոն — Հայ Եկեղեցւոյ կողմէ — Խոսրով ՔՆ. Մեքրոժեան :
Մանչէսթըր — Հայ Եկեղեցւոյ կողմէ — Հոգարարձութիւն :
Եղիպոսսի Ռ. Ա. Կուսակցութեան Երջնային Վարչութիւն :
Գալիֆորնիոյ Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբ :
Բարիլի Հայ Առաք. Եկեղ. կողմէ՝ Տ. Վասմշապուհ Եղիսկոպոս :
Բարիլի Հայ Առաք. Եկեղ. Հոգարարձ.էն՝ Պոզոս Էմէրեան :
Վիեննայի Հայ Գաղութի կողմէ՝ Հովիւ Եղիշէ ՔՆ. Իսթրուեան :
Մեքսիքեան Հայ Բարեկործական Միութիւն :
Գահիրէի և Երջնակոյնի կողմէ՝ Առաջն. Տ. Մամբրէ Եղիսկոպոս :
Ալեքսանդրիոյ Հայ Գաղութի կողմէ՝ Մեքրոպ Եպս. Սիրունեան :
Պաղատաի Առաջնորդարանի կողմէ՝ Ռուբէն Եղիսկոպոս :
Գորտուպի Հայ Գաղութային Միութեան Վարչութիւն :
Պրազիլիոյ Բիպլրթիս Բրէթիս քաղաքի Հայ Համայնք :
Յունաստանի Գալամթայի Հայ Համայնք :
Փարիլի «Ապոպոյ» թերթի Վարչութիւն :
Հոլանտական Հնդկաստանի Հայ գաղութ :
Արեւելեան Հնդկաստանի Հայեր :
Յունաստանի Առաջնորդ Մայրմեան Արք. և Վարչութիւն :

ԱՆԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵՆԵՂԵՅԻՈՅ ԿՈՂՄԷ

Շիրակոյի Հայ Ա.Է. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն :
Սառքի Հայ Ա.Է. Եկեղեցւոյ կողմէ՝ Գ. Մ. Նահիկեան :
Սելսթ Նիւ Եորքի Հայ Երիցական Եկեղեցի :
Լորէնսի Բեթել Հայ Ա.Է. Եկեղեցի :
Նիւ Եորքի Հայ Ա.Է. Եկեղ. կողմէ՝ Հովիւ Վեր. Ա. Պեարկեան :

Փէթըրսընի Հայ Երիցական Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Չըլսիի եւ Լիւնի Հայ Աւետ. Եկեղեցւոյ Հոգարարձութիւն:
Գալիֆօրնիոյ Հայ Աւետ. Միութեան Վարչութիւն:
Տիթրոյթի Հայ Ժողովական Եկեղ. Խնամակալութիւն:
Փետետինայի եւ Լօս Անճէլըսի Հայ Աւետ. Եկեղեցւոյ Հովիւ:
Պոսթոնի Հայ Կրիկիտա Աւետ. Եկեղեցի:
Գալիֆօրնիոյ Բեթելի Հայ Աւետ. Եկեղ. Հոգարարձութիւն:
Սան Ճրանսիսքոյի Հայ Ժողովական Եկեղեցի:
Լօս Անճէլըսի Հայ Գեթսեմանի Ժողովական Եկեղեցի:
Հայ Աւետ. Եփրատ Եկեղեցւոյ Տիկնանց Միութիւն:
Սիբրաքիւղի Հայ Աւետարանական Եկեղեցի:

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆՔ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՔ ԵՒ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՔ

Ամերիկահայ Ուսանող. Միութեան Նիւ Եորքի Մասնաճիւղ:
Նիւ Պրիթընի Պետ. Հ. Կ. Խաչի Մասնաճիւղ:
Մայամիի Հայ Գաղութի կողմէ Տոքթ. Յովսէփ Լուսինեան:
Խարբերդի Կրթ. Միացեալ Ընկերութիւն:
Սոց. Դէմ. Հնչակեան Կեդր. Վարչութիւն:
Ճրէզնոյի Վասպուրական Միութիւն:
Ամերիկահայ Այնթապցիներու Կեդր. Վարչութիւն:
Տիթրոյթի Հայ Համալսարանականներու Ակումբ:
Նիւարքի Տիգրանակերտցիներու Հայրենակցական Միութիւն:
Պոսթոնի Հայ Արուեստասէր Կանանց Միութիւն:
Տիթրոյթի Եկեղեցւոյ Կառուցման Յանձնախումբ:
Տիթրոյթի Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբ:
Նորթ եւ Ուէսթ Ֆիլատելֆիոյ Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբ:
Ինտիլն Օրչըրտի Պետ. Հ. Կ. Խաչի Մասնաճիւղ:
Թրոյ-Ուոթըվիլի Պետ. Հ. Կ. Խաչի Մասնաճիւղ:
Սէլեմ-Փիպըրտի Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբ:
Հարթֆըրտի Հայաստանի Բարեկամներու Յանձնախումբ:
Ֆիլպըրդի եւ Լիմինսդրի Հայ Գաղութ:
Միտլլաօրոյի Հայ Գաղութ:
Համա-Խարբերդցիական Միութեան Կեդր. Գործադիր Մարմին:

- Հ. Բ. Ը. Միութեան Բիշօքնաթի Մասնաճիւղ:
 Հ. Բ. Ը. Միութեան Պրուքլինի Մասնաճիւղ:
 Կիւ. Եւրօքի Էւ. Կիւ. Ճրքղի Վաստատարական Միութեան Մ.Ճիւղ:
 Սիրաքիւղի Պեա. Կ. Խաչի Էւ. ՀՊԿԻ Վարչութիւնք:
 Կիւ. Եւրօքի Հայ Մարմնամարզական Ընդհ. Միութիւն:
 Կիւ. Եւրօքի Հայ Ընկերային Մասնաձեռնութեան Մարմնայ Վարչութիւն:
 Բիշօքնաթի Հայ Աղջկանց Ակումբ:
 Պոսթնի Մալաթիոյ Կրթ. Ընկերութեան Կանանց Ակումբ:
 Հ. Բ. Ը. Մ. Կիւ. Եւրօքի Որբախնամ Տիկնանց Կանանախումբ:
 Շիրաքիոյ Աերաստիոյ Վերաշինաց Միութիւն:
 Շիրաքիոյ Հայ Ազատ-Արուեստականներու Ակումբ:
 Ընդհանրի Հայ Գաղութ:
 Ֆիլիսթինիոյ Հայ Ուսանողական Միութիւն:
 Կիւ. Եւրօք Գոյնաթի Ամերիկացի Քաղաքացիներու Միութիւն:
 Արմէնիոյ Էյա Սոսայիթի:
 Պրուքլինի Հ. Բ. Ը. Միութեան Գործադիր Մարմին:
 Կիրիւնի Հայր. Միութեան Կեդր. Վարչութիւն:
 Կիւ. Եւրօքի Արշալոյսի Հայուհիք Միութիւն:
 Պրուքլինի Հայ Տիկնանց Բարեխրատական Միութիւն:
 Պալոյ Աղղ. Հաստատութեանց Օդն. Ընկերակցութիւն:
 Զամախուի Կոմսոստատոյց Ընկ. Կեդր. Վարչութիւն:
 Քլիվլենտի Մասնաճիւղ Մալաթիոյ Կրթ. Ընկերութիւն:
 Սէլիմ-Փիլոսոփի Համալսարանային Կանանախումբ:
 Կիւ. Եւրօքի Մասնաճիւղ Համախորհրդակցական Միութիւն:
 Հ. Բ. Ը. Միութեան Փէթրոսընի Որբախնամ Տիկն. Միութիւն:
 Զմրանահայ Միութեան Կեդր. Վարչութիւն:
 Թրաքի Պեա. Հ. Կ. Խաչի Մասնաճիւղ:
 Սէլիմ Փիլոսոփի Հ. Բ. Ը. Միութեան Ճիւղերը Լիկ:
 Պոսթնի Տիկնանց Որբախնամ Կանանախումբ:
 Հ. Բ. Ը. Միութեան Փէթրոսընի Մասնաճիւղի Վարչութիւն:
 Արարկիթի Հայր. Միութեան Կեդր. Վարչութիւն:
 Թրոյ Ութրքիլի Թ. Ա. Կուսակցութեան Ակումբ:
 Հ. Բ. Ը. Միութեան Պրուքլինի մէջ գումարուած Ամերիկայի
 Շրջանակի Համաժողովի կողմէ՝ Ասեկապեա Տ. Ա. Տի-
 քիճեան, Ասեկապիթ՝ Տ. Տիրատուրեան:

Գանճըրտի Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբը :
 Կուէլֆարնակ Ազգայիններ :
 Զնքուշի Վերաշինաց Միութեան Լորէնսի Մասնաճիւղ :
 Կիւրնոյ Հայր. Միութեան Պոսթոնի Մասնաճիւղ :
 Հէյվըրհիլի Պետ. Հ. Կ. Խաչի Մասնաճիւղ :
 Հաճնոյ Հայրենակցական Միութեան Շիքակոյի Մասնաճիւղ :
 Մարաշի Հայրենակցական Միութեան Կեդր. Վարչութիւն :
 Ռ. Ա. Կուսակցութեան Լորէնսի Կանանց Ակումբը :
 Բալուի Երիտասարդաց Միութիւն :
 Բալուի Խօշմաթ Գիւղի Դպրոցատէր Միութիւն :
 Մօնթրէալի Հայ Համայնք :
 Էվէրէկի Մեքսիկոյեան Ընկ. Կեդր. Վարչութիւն :
 Հաճնոյ Հայր. Միութեան Կեդր. Վարչութիւն :
 Մալաթիոյ Կրթ. Ընկերութեան Կեդր. Վարչութիւն :
 Եփրատ Գոլէճի Սանուց Փրովիտէնսի Միութիւն :
 Ուաշինկթընի Էւ Պալիթուրի դաղութէն՝ Տք. Մ. Տօլմաճեան :
 Կօլթի (Գանատա) Պետ. Հ. Կ. Խաչի Մասնաճիւղ :
 Սըմիթի Դստերք Հայաստանի Մասնաճիւղ :
 Մալաթիոյ Կրթասիրաց Ընկ. Փրովիտէնսի Կանանց Մասնաճիւղ :
 Համա-Պարբերդցիական Միութեան Նիւ Եորքի Մասնաճիւղ :
 Էֆֆարայի Կրթ. Միութեան Վարչութիւն :
 Նիւ Եորքի Ռ. Ա. Կուսակցութեան Զոյգ Ակումբներ :
 Հէյվըրհիլի Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբը :
 Լօվէլի Ռ. Ա. Կուսակցութեան Ակումբը :
 Քոմարգայի Միացեալ Ընկերութեան Վարչութիւն :

ՀԱՅ ՄԱՄՈՒԼՐ

ԿՐ ԳԱՏԱԳՐՈՒՄԷ ԸՆԸԲԵԿՉՈՒԹՒՒՆՆԵՐ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆՆԵՐ

ԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳՐ

(Խմբ. «Հ. Կոչնակ»ի)

Դեկտեմբեր 24, Կիրակի, մինչ Ամերիկայի քրիստոնեայ հասարակութիւնը Մեուենդի նախօրեակը կը տօնէր հրճուանքով, Նիւ Եորքի Հայութեան վրայ յանկարծօրէն ծանրացաւ սեւ սուղի թանձր մասախուղը:

Այդ օրը, պատճառեան ժամը 10:30 ին, քաղաքիս Ս. Խաչ եկեղեցւոյ տաճարին մէջ տեղի ունեցաւ եղբրական զէպր մը: Ամերիկայի Առաջնորդ Դեուենդ Արքեպիսկոպոս Գուրեան որ պատարապելաւ համար զէպի սեղան կը յատաջանար՝ զաշուհահար սպաննուեցաւ հայերու ձեռքով:

Կանխապարատուած ծրարիւր մըն է որ կը դորձադրուէր: Կրնանք երեւակայել սարսափի տեսարանը, — երկսեռ երգիչներուն լեղապատառ խուճապը, կրնեալու նուազումը, փոքրիկներու լացուկոծը, տարէցներու ահարեկումը: Ու երիտասարդներու զիրկընդխան մտքատումը տասնեակ մը մեղսակիցներու հետ, որ թոհուրսէն օգտուելով կը ջանային զիրացնել սճրագործներուն փախուսար:

Ոստիկաններ ու պաշտօնակալներ կը հասնին հետզհետէ, ձերբակալութիւններ կ'ըլլան, և վկայութիւններ կը լսուին: Ատոնց արդիւնքը անորոշ է տակաւին:

Բայց կան ու կը մնան դառն իրականութիւնները : Ամերիկայի եղբունական տարեգրութեանց մէջ աննախընթաց է ոճիրը, ինչպէս գրեցին Նիւ Եորքի թերթերը : Արքեպիսկոպոս մը, հանդիսապէս զգեստաւորեալ, որ մէկ ձեռքը խաչ եւ միւս ձեռքը դաւազան, աջ ու ձախ հայրական օրհնութիւն բաշխելով թափօրին կը հետեւէր՝ խժոժօրէն կը զարնուի երկու կողերէն, ու երեք վայրկեան շանցած իր հոգին կ'աւանդէ փոքրիկ խուցին անկիւնը, արեան ճապաղիքներու մէջ :

Ահա այսպէ՛ս նահատակուեցաւ Ամերիկահայոց սիրեցեալ Առաջնորդը, — պարթեւահասակ եւ գեղադէմ, անխոնջ ու աննկուն, անշահախնդիր ու ամբասիր, շքաւոր՝ բայց առատաձեռն : Արէլի արիւնն էր որ հոսեցաւ անոր ընդերքէն : Քաջ հովիւն էր որ անձը տուաւ իրրեւ պատարագ, Աստուածային Վարդապետին նման :

Ղեւոնդ Արքեպիսկոպոս Գուրեան հերոս մը եղաւ, այո՛, պարտականութեան ճամբուն վրայ ինկած. ու զոհ մը՝ հայրենասիրութեան սեղանին վրայ ողջակիցուած : Անոր երանելի յիշատակէն անբաժան պիտի մնայ փառքը :

Ուրեմն, հայ եկեղեցականի մը վաղաժամ կորուստին համար միայն չէ ազգային սուգը, հապա նաեւ այն մեծագոյն աղէտին համար՝ որ Արեւելքի զաղութներուն մէջ նախճիրներ գործելէ ետքը հիմա անցած է Ադլանտեանի ջուրերէն ասդին :

Եւ ի՞նչ կայ աւելի մեծ աղէտ :

Սրբապղծական արարքը զոր ամերիկեան թերթեր մանրամասնօրէն նկարագրեցին ու անխնայօրէն դատապարտեցին, աշխարհիս առջեւ խայտառակեց հայ անունը : Տօնական ուրախութեանց այս շարաթը մեզի համար դարձաւ թախծութեան եւ ամօթապարտութեան թուական մը : Եւ հայ մայրիկը, մինչեւ երէկ ազգային նախաձախնդրութեամբ վառ, իր զաւակը հայ շրջանակէ հեռացնել որոշեց . . . :

Ի՞նչ բնենք հիմա :

Պատասխանը բացորոշ է :

Ամէն հայ որ ազգային արժանապատուութեան ըզ-
դացումն ունի՝ պէտք է արիարար պայքարի ազէտին
դէմ : Օրէնքի երկաթեայ թաթը այս անգամ որոնց վը-
րայ ալ ծանրանայ՝ անձանթ չեն բուն պատասխանա-
տունները, որ լեզուով ու զրէով կը թունաւորեն ամբո-
խին միտքը, և կը բոցալատեն հրատրոբք ատելու-
թեան կիրքը : Պէտք է չէզոքացնել այդ կարգի անզգամ
խտվարարները : Պէտք է վերջապէս փրկել այս ազգը
ակօրտական վայրագութեանց մղձաւանջէն :

Այն ատենն է որ փոխարինուած պիտի ըլլան անմեղ
զոհերու արիւնները, և լուծուած պիտի ըլլայ նաև
վրէժը Ղեւոնդ Արքեպիսկոպոսին, — այն սրբանման
մարդուն որ խոյխոյեցին հայանուն հրէշներ :

ԳՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

(«Պայքար» -- 28 Դեկտ. 1933)

Կիրակի առաւօտ, Դեկտ. 24-ին, մինչ Ամերիկայի
մէջ մարդկային բոյսը շրթներէն կը բարձրանար եր-
ջանիկ Ծնունդի մը սրտարուխ մաղթանքը, — մինչ և-
կեղեցիներու խորաններէն երկրի վրայ խաղաղութեան
և մարդոց մէջ հաշտութեան երկնային աւախսը կը
արուէր, հայ մօրմէ ծնած դաւակ մը, մարդասպանի և
եզրաչրատողանի գանակովը գինուած, նիւ Եսրբի Սր-
Պաշ Եկեղեցիին մէջ սղաննեց Տ. Ղեւոնդ Արքեպիսկո-
պոս Գուրեանը, Առաջնորդ Ամերիկայի Հայոց :

Այսօր, մեր վշտահար աչքերուն առջև իր մար-
տիրոսի ծիրանի սրտամուճանին մէջ անշունչ պաւկած
է այս քաջարի, բարեմիտ և հայրենասէր Եկեղեցա-
կանը, և ամբողջ հայ ժողովուրդը զայն կ'ողբայ իր-
բև անմեղ զոհը դաւադրութեան մը, մինչ օտար աշ-
խարհին առջև հայութիւնն իր գլուխը կախած է ամօ-
թէն, որովհետև մարդոցմէ չակնածող հայ սճրագործ

մը, Աստուծմէ ալ չվախցաւ եւ աղօթքի . պատրաստուող եկեղեցւոյ այս բարձր պաշտօնեան անդթօրէն հարուածեց: Ամերիկայի տարեգրութեանց մէջ անծանօթ այս անլուր ոճիրը՝ ամերիկացի մեծ հոգեւորականներու սրտին մէջ ալ դթութեան եւ մարդկային վշտի յուզումը պոռթկացուց, եւ հայ մարտիրոսին համար աղօթեցին օտար եկեղեցիներու մէջ:

Այսպիսի ոճիր մը՝ իր ճիւղային եւ սահմուկեցուցիչ անզգամութեամբը խորապէս խոցած է հայութեան սիրտը եւ բողոքի ու դայրոյթի արդար ազազակ մը հայ զանգուածներու կուրծքէն կը բարձրանայ դէպի երկինք արդարութիւն պահանջելու համար:

Իայց որո՞նք են այս ոճրագործութեան դաւադիրները, որ իրենց դիւային եղբայրասպանութեան համար ընտրեցին հայ եկեղեցին, աղօթքի եւ պաշտամունքի նուիրական պահ, երբ կիներու, մանուկներու եւ բարեպաշտ ժողովուրդի բազմութիւնը հաւաքուած էր: Որո՞նք են այս անաստուած ու անգութ ճիւղները որ ամբողջ քրիստոնէութեան համար ամենէն նուիրական տօնի օրն ընտրեցին կայնաւլայել սպանութիւն մը ի դորձ դնելու համար:

Ամերիկեան թերթեր հաղորդեցին թէ ասոնք հինգ դաւադիրներ էին: Երբ Գուրեան Սրբազան եկեղեցական թափօրին մէջ, երգեցիկ խումբին ետեւէն կը յառաջանար, ոճրագործութեան դաւադիրները, երկու կողմերէն յարձակեցան անոր վրայ եւ իրենցմէ մին մսազործի դանակը երեք անգամ մխեց արդարին կողը:

Հինգ կասկածելիներ ձերբակալուած եւ բանտարկուած են Նիւ Եորքի մէջ: Ըստ Նիւ Եորքի ամերիկեան թերթերուն՝ ոստիկանութիւնը խուզարկած է Հ. Յ. Դաշնակցութեան Նիւ Եորքի երկու գլըպները:

Ի՞նչ տեսակ հայեր ալ ըլլան ասոնք, իրենց դազանային դաւադրութիւնը արդիւնքն է այն անխիղճ եւ անգութ հալածանքին ու զրդութեանց՝ որոնք Շիքա-

կոյի միջազգային ի վեր բխեցան Դաշնակցութեան Պոս-
թոնի օրկան «Հայրենիք» թերթին :

Անցեալ Յուլիս մէկէն սկսեալ՝ «Հայրենիք» ան-
խնայ և անխառն վայրագութեամբ հայածեց Դուրեան
Սրբազանը : Սպասնայիքներու , բուռն , անսանձ և մո-
լեղին հայհոյութեանց զրդոյիչ ազդեցութեան տակ
կազմուեցաւ սպանութեան այս դաւադրութիւնը :

Դուրեան Սրբազանի արիւնը այս խուժանավարա-
կան զրդոյութիւնը տարածողներու ձեռքին վրայ է , և
եթէ վաղը , դատարանը հաստատէ դաւադրութիւնը , ու-
րուն մասին որչ կերպով արդէն արտայայտուած է
Նիւ Ենթի ոստիկանութիւնը , արդարութիւնն ի դործ
պիտի դուրս և այս պատժուած մարդասպանին և ան-
որ դաւակիրներուն յանցանքն ալ երկանաբարի նման
պիտի կախուի ոճիրը զրդոյողներու վրէժն :

Դուրեան Սրբազանի արիւնը պիտի իննայ նաեւ այն
անհաստատարիմ հայ կղերականներուն վրայ , որոնք
քաղքէ քաղաք վազեցին և ազէտ խուժանը իրենց հո-
ղեւոր պետին գէմ զրդոյեցին , անսպառ մարդոց կիրքե-
րը վատելով Առաջնորդին գէմ :

Ոճիրին և դաւադրութեան իրական պատասխա-
նատուները Դուրեանը ամխանելով հայածողներն են : Եւ
մենք զանոնք կ'ամբաստանենք հանրային գատաստա-
նին առջև : Ամերիկեան օրէնքը միայն կը պատժէ դա-
նակ զարնոց ոճրագործը : Անոնք որոնք իրենց սուս
զրդարտութիւններով և զրդոյիչ խօսքերով ու գրու-
թիւններով դաւադիրներն սպաննելու կատաղութեան
մղեցին , լաւ գիտէին թէ պիտի խուսափին արդարու-
թեան պատիժէն : Անոնք չեն կրնար փախչիլ սակայն հայ
ժողովուրդին գատաստանէն : Այսօր , մարտիրոսին վը-
րայ լացող մայրերը և զայրոյթով սրտթկացող ամ-
բողջ ժողովուրդը կ'անիծէ անլուր ոճիրին դաւադիր-
ները և հանրային գատաստանին առջև ժողովուրդին

խղճմտանքի ձայնն է որ ասոնց երեսն ի վեր կը դուռայ .
«Կայէ՛ն, Կայէ՛ն» :

Դժբախտ Դուրեան կեանք մը միայն ունէր եւ անիկա տուաւ այս կեանքը՝ էջմիածնի հողեւոր գերիշխանութեան հեղինակութիւնը եւ անոր քաղաքական ուղղութիւնը պահպանելու համար :

Այս հեղինակութեան եւ ուղղութեան հակառակողներուն ահարեկումի, սպառնալիքի, բռնութեան, վարկարեկումի եւ հալածանքի քաղաքականութիւնը մարդկային գիտակցութիւնը ցնցող անլուր, մեծ սճիրի մը յանդած է : Բայց, այս ասուշ սպանութիւնն ալ ասարդիւն պիտի անցնի : Ասորոյ Հայաստանի եւ հայ եկեղեցւոյ նահատակները քանի՛ շատնան, ա՛յնքան աւելի պիտի բոցավառի՝ հարազատ հայոց կուրծքին տակ, հաւատքն այն ազգային նպատակներուն, որոնց հաւատարիմ ըլլալուն համար մարտիրոսացաւ Դուրեան Սըրբազան : Ամուլ, անխելք եւ վատասիրտ սպանութիւնը աւելի պիտի պողպատէ ազգային նպատակներու համար կռուողներու կամքը՝ պայքարելու համար չարիքին դէմ : Բաժակը լեցուած է այլեւս, եւ հայ ժողովուրդը նահատակ Դուրեանի անունով արդարութիւն կը պահանջէ դործուած տմարդի եղբայրասպանութեան համար :

Հայ ժողովուրդ, արթնցի՛ր, եղբայրասպանները քու մէջդ են . անոնք կը թագնուին պատերուն տակ, կը սլքտան մութ անկիւններու մէջ իրենց դաւերը նիւթելու համար : Քաջութիւն չէ իրենց ցոյց տուած յիմարութիւնը :

Հպարտութեամբ բարձրացուր ճակատդ, հայ ժողովուրդ, որովհետեւ դուն ազնիւ եւ բարի ես, եւ չես կրնար պատասխանատու ըլլալ քանի մը չարերու վատ արարքին : Դուն առողջ ժողովուրդ մըն ես եւ ուժը կ'ստանաս քու գիտակցութենէդ : Եւ գիտակցութեան ձայնը կ'ըսէ այսօր, զսպէ յուզումդ եւ հաւատա՛ թէ

չարիքը կը պատժուի ու կ'անցնի ևւ բարին ու արդարը կը յաղթանակեն :

Քէ ևւ կ'ապրիս ամօթը վայրկեանին , ո՛վ հայ ժողովուրդ , ազգը պատասխանատու չէ մոլորածներու ևւ դիժացածներու . շարագործութեան համար : Քէ ևւ կուսակցականի անունը կը նսեմանայ ոճրածին կուսակցականներու անարդ զազանութեան պատճառով , զխոցիբ որ որ ազնիւ է հայրենասէր կուսակցականը ևւ յօժար իր կեանքը զոհելու , որպէս զի ազգն ապրի , վերկուելով ոճրագործներէ ևւ մաքրուելով անոնց հայութեան վըրայ բերած անարգանքէն :

Հաւատք ունեցիր , հայ ժողովուրդ , քու ցեղիդ բարութեան ևւ ազնուութեան վրայ ևւ թող այս սևև ոճիրն ալ չնսեմացնէ այն փառքն ու բարձր արժէքը զոր հայութեան համար սակզժամ ու պահպանած են առաքիւնի աշխատանքն ու մարտը , անշահախնդիր հայրենասիրութիւնը :

ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԳԱՆԱԿԸ

Արտասահմանի հայութիւնը , արգարև , ալեկոժ վիճակի մը մէջ է քանի մը տարիէ ի վեր , ևւ եթէ այս կացութիւնը շարունակէ , «Վայսասան» մը իրօք զոյութիւն պիտի ունենայ , ոչ թէ Հայաստանի այլ Հայ գաղութներու մէջ : Անխմատ է սակայն ատոր պատճառը Ձեկայի մը վերադրուած երևակայական ծրագիրներու մէջ փնտսել . ատոր միակ պատճառը՝ զաշնակցական զեկափարներու սխալ ուղիի մը մէջ յամասիլը ևւ այդ սխալ ուղեգծին չհամաձայնող բոլոր Հայրուն հանդէպ ամէնէն կրքատօրէն ամբարտաւան զերբը բոնելն է , ամէնէն անխղճօրէն վարկարեկիչ պայքարը մղելն է , ներելի ու աններելի ամէն միջոցով իրենց ուղղութեան ամէնքին պարտադրուածը հետապնդելն է :

Աեր միւս կուսակցական կազմակերպութեանց մէջ

չատ կան քաջ երիտասարդներ, գէնք բոնելու վարժ, անոնցմէ շատեր պատերազմի ատեն իբր կամաւոր իրենց արութիւնը ամենափայլուն կերպով կերպով ցոյց տուած են, բայց անոնցմէ ոչ մէկը չհետեւեցաւ քաղաքական բանավէճի այդ կայէնաձեւին, որովհետեւ այդ կուսակցութիւններուն ղեկավարները իրենց պարտականութիւն մը կը նկատեն ոչ թէ գրգռել ու մղել, այլ դասել կրքոտ տարրերը, ռեւէ ոճիր թոյլ չտալ՝ իբր անպատուիչ արարք կուսակցութեան ինչպէս եւ ազդին համար:

Այն օրն ուր Դաշնակցութեան ղեկավարները պիտի հրաժարին զործելու այս անճոռնի մեթոտներէն, դադութահայութիւնը բոսկայպէս պիտի վերադանէ իր խաղաղութիւնը:

Օսմանեան Սահմանադրութեան հռչակումէն յետոյ, «Հուրրիէթ»ի ճառախօսական գինուութեան շրջանին, եկեղեցիներու բացի գոցի խնդիրը որոշ ատեն մը տակնուվրայ ըրաւ Պոլսոյ եւ Իզմիրի հայ գաղութներու հանրային կեանքը. ամէն տեղ վէճ էր ու ձեռկըռուք, ու նոյն իսկ երկու հօգի Իզմիրի եկեղեցիին բակին մէջ այդպիսի գզբտուքի մը ընթացքին դաշնակցականներու դոճ գացին: Այն ատեն Չեկա չկար, որ այդ անիմաստ ու ցաւալի պատակտումը անոր վերադրուէր: Պատակտումին միակ պատճառը՝ դաշնակցականներու յամառ սնդումն էր եկեղեցիները միթիւնկավայր դարձնելու, մինչ ոչ-դաշնակցականները տտիկա կը գտնէին անպատշաճ: Այն օրն ուր Դաշնակցութեան ղեկավարներն ըմբռնեցին թէ հասարակութեան մեծամասնութիւնը զգուած ու գայրացած էր «իմ ուղած» պիտի ըլլայ»ի այդ բռնակալ յաւակնութիւններէն, հրաժարեցան իրենց սնդումէն, եւ մէկ օրէն միւսը՝ այդ ալեկոծ կացութիւնը հանդարտեցաւ: Միւսնոյն երեւոյթը պիտի կրկնուի, խաղաղացումը պիտի վերահաստատուի, եթէ այսօր ալ ոչ-դաշնակցական ստուար մե-

Նամասնութիւնը, հանդարտ ու հաստատակամ կորու-
յով մը ցցուի արբամոյ փոքրամասնութեան մը բռնա-
կալական յաւակնութիւններուն դէմ :

Արտատահմանի հայութեան այժմեան պատակաու-
մին մէջ սեւէ արտաքին ուժ զեր շունի, ան որոշապէս
հետեւանքն է երկու հակընդդէմ քաղաքական թէզերու,
որոնց մին է Վիսցեալ և անկախ Հայաստան» ծրա-
դիրը, և միւսը՝ Հայոց ազգային հարցին լուծումը
կորձ : Հայաստանի դորացումէն ու զարգացումէն ըս-
պաստոյններուն թէզը : Երկու թէզերն ալ արտատահմա-
նի հայ դործիչներու կողմէ յղացուած են : Գաղութա-
հայութեան մեծամասնութիւնը յարած է երկրորդ թէ-
զին, և սակից արդէն իսկ օգտուած են թէ՛ Հայաս-
տանը և թէ՛ Գաղութահայութիւնը : Երկու թէզերուն
յարած հայ խմբակցութիւնները շատ լաւ կրնան քով
քովի դործել — ինչպէս ստիկա կը տեսնենք բոլոր քա-
ղաքակիրթ ժողովուրդներու մէջ, — առանց առոր հա-
մար դիրար դաւաճածն հռչակելու, առանց ոճրագործա-
կան գաղիք միջոցներու դիմելու : Ոչ ոք խորհած է եր-
բեք արգիլել գաշնակցականները որ իրենց հաւաքոյթ-
ներուն մէջ ուզածնուն չափ եռագոյն դրօշը պարզեն,
«Մեր հայրենիք թշուառ անաէր» երգեն, միացեալ և
անկախ Հայաստանի անուրջը ներկայ կենդանի Հայաս-
տանին հակադրող ճառերով իրենց ունկնդիրներն օրօ-
րեն : Պէտք է միայն գաղբին ուրիշ հայ կազմակերպու-
թեանց և մեր ազգային անկուսակցական հաստատու-
թեանց իրենց թէզը պարտադրել ճշմունի : պէտք է սոր-
զին յարդել բոլոր սրբութիւնները, և է՛ն առաջ՝ մը-
տածման ազատութեան սրբութիւնն ու ճշմարտութեան
սրբութիւնը, ու պիտի տեսնեն գաղութահայութիւնը,
«Վայաստան» գասնայու տեղ, խաղաղած, դրական
աշխատանքի համակ նուիրուած, իրեն անպատուարեք
սեւէ արտաքէ հետու, մեր այժմեան կենդանի հայրե-
նիքին գարգայման լծուած :

Դաշնակցութեան մէջ զտնուող առողջ ու հաւասար կշիռ տարրերուն պարտքն է — Նիւ Եորքի զգուելի ուժերէն սահմուկած ու ամօթահար դաշնակցականներ ալ տեսանք մենք — նպաստել դաղութահայ մեծամասնութեան ու փոքրամասնութեան փոխ-յարարերութեանց բնականոն ու քաղաքակիրթ ձեւ մը ստանալուն: Առանց ատոր ալ, հայրենիքի հայութեան հետ դործակցութեան բարերար աշխատանքը պիտի շարունակուի, բայց ոչ մէկ ազնիւ Հայ չի կրնար չցանկալ որ այդ աշխատանքը խաղաղութեան մէջ կատարուի:

(Ապագայ)

Ա. ԶՊԱՆԵԱՆ

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՇՏՈՆԸ

(ԴՈՒՐԵԱՆԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ)

(Խմբ. «Բազմավէպ»ի — Վեներտիկ)

Յաւալին հոն է որ կեղծուպատիր ազգասիրութեան (որուն ներքեւ անձնական շահեր կը թաքչին) մը դրօշին ներքեւ՝ նոյնինքն ազգը կը պառակտեն, կը վիրաւորեն: Պիտի տեսնէք հոն յաճումն հայրեմասիրութեան ճառեր ու դրուատիք՝ որ կ'ուրանան նոյնինքն մեր հայ հայրեմիքը, այն պատառ մը հողը՝ հուրէ, սուրէ, արիւնէ գերծուպուրծ, ուր է մեր միակ ու բովանդակ ազգային յոյսն եւ ակնկալութիւնը:

Յաւով տեսանք որ կրօնն ու կրօնականներն ալ շահադործուեցան ընդդէմ կրօնականներու՝ միշտ եղբայրադաւ կուրներու համար՝ եւ ատիկա անոնցմէ՝ որոնք ոչ կրօնք ունին եւ ոչ Աստուած: Եւ աստուածուբաց թշուառականներ՝ կուռքեր ու դրօշեալներ շինեցին՝ խժղժօրէն մահ սպառնալով անոնց՝ որոնք չուղեցին երկրպագել իրենց կուռքերուն:

Երբեմն, այդ վատ եւ եղբայրատեաց էջերուն մէջ Ալիշանի անուան ոգեկոչումն ալ լսեցինք: Ալիշան՝ որպէս Մխիթար՝ կրօնքի եւ ազգի դրօշը միայն կը ճանչ-

նային և Կուսակցութեան անունը զգուելլի էր իրենց համար, ինչպէս զգուելլի էր անոնց հոգւով սնած այն մեծ հոգւոյն, որուն երգը շատ կը լսենք օդին մէջ հըն-
չուն՝ բայց որ շատ հեռու է սիրտերէն. Պէշիկիթաշ-
լեան, սիրոյ երգիչ, սիրոյ առաքեալ... որ ազգային
ինկերական – կրօնական հրդեհներ մարած միջոց՝ ա-
նկճք ակզաց անոնց որ հին ու կըրայրատեաց կոխներ
կը հրահրէին... և պիտի հրահրէին :

Չըսուի թէ կը չափազանցենք : Մեր հայ կըրայր-
ներէն շատեր կկան ու անցան այս ահաւոր ու պան-
դուխտ սրբարանէն, և ամէնքը ցաւով մեղի կրկնեցին
մամուլին գործած տերը. յտակատեսներ յուզումով
սա խօսքերն ըսին բաւ առ բաւ. «Այս լրագիրներուն
բաժը պարզապէս սա է. երիտասարդներ, զինուեցէ՛ք,
դաշոյններ սրեցէ՛ք իրարու դէմ...» : *Դիւական ցանք՝*
որուն հունճքը գուշակից գժուար չէր :

Սերիշներ մտահոգուած էին ցաւալիօրէն՝ թէ այլ-
ևս չապատիւ չունի՞նք օտարներուն առջեւ... կոխներ՝
որոնց հարուածը կը ծանրանայ մեր ուսերուն վրայ...
մեր հացէն ալ պիտի գրկուինք, մենք որ հուրէ, սուրէ
և անդունդներէ պրծած խլեակներ օտար ավեր ինկած՝
պէտք ունիինք մեր վէճերը բուժելու, մեր կորուսած
ուժերը վերստանալու...» :

Յարց չըսինք, և սակայն մամուլէն ստուար թիւ
մը արմատական կղեւնագործութիւն մ'ունի գոր կը շա-
րունակէ : Կրօնքի հարածանքն է այդ, անջատումն է կը-
րօնքի՝ անհատին և բնկերութեան սրտէն, կարծես ճըն-
ջելու համար ամէն հիմ պարտքի և բարոյականի, ա-
մէն անմահութեան և երջանկութեան :

Ահա մեր լրագրութեան հոգին իր մօտայլ՝ բայց ի-
րական գոյներով : Մենք զգուշացանք անուն տալէ .
nomina sunt odiosa. սղջամիտ ընթերցողը ծանօթ ու
հոս յեղեղուած ընդհանուր սկզբունքներուն համեմատ
գիրաւ պիտի անգրագասնայ թէ ո՛ր է մեր մասնա-

նչաժ չարիքներուն բոյները :

Չմոռնանք որ բարերախտորէն բացառութիւններ ալ ունինք մամուլին մէջ, որոնք անչուշտ իրենց հետեւողներ կ'ունենան, եւ պէտք է որ այլեւս ունենան, անպայման եւ փութով :

Հետու գերագոյն եւ անսխալ պատգամատուի յաւակնութենէն՝ մենք արիւնտ սրտով է որ տողերս կ'ուղղենք մեր մամուլի խմբագրական մարմիններուն, քանի որ մեր ժողովրդեան կեանքն ու մահը անոնց զրչին մէջ է, եւ վստահ ենք որ անկեղծօրէն խորհելով պիտի անդրադառնան չարիքին՝ որ դործուած է մամուլի ձեռքով կուսակցութեան թէ դրօշի կամ այլ տիտղոսներու տակ, եւ ինչպէս ցարդ ոգեւին լծուեցան ու պառակտեցին ազգը, վիրաւորեցին անոր խիղճն ու պատիւը, վեհանձնութիւնն ունենան յանուն մեր Նահատակներուն, յանուն մեր Այդին, յանուն մեր ապագային նոյն խանդով փարելու վերաչինութեան գործին :

Յարգանք մեր սերունդին՝ ինչպէս կ'երգէր լաթին քերթողը. *Maxima debetur puero reverentia*. Հետեւաբար ոչինչ զրել որ վրդովէ սիրտը, կամ վտանգէ անոր անմեղութիւնը. քանի որ անոր պիտի աւանդենք ճակատագիրը մեր ցեղին՝ իր բոլոր հարստութեամբ եւ յոյսերով. խանդավառեց զանի հայրենիքի սիրով, Նահապետին հետ կրկնենք անոր որ «Յաստուածադարդն ելնէ հանդէս — Հայ հայրենեաց ելնէ ի տես» . հոն՝ ուր կ'ապրի եւ կը մեծնայ ամենուս սիրելի Հայաստանը՝ Արարատի հովանւոյն ներքեւ, ուր պէտք է երթայ հանդէսը եւ մեր ոսկրոտին՝ մեր Հայրերու շիրիմներուն քով :

ԽՂՃՄՏԱՆՔԻ ՄԸ ՁԱՅՆԸ

Սողխողեցին Հայ անրասիր ու շքեղ կրօնաւորը իրր թէ Ռասփութին մը եղած ըլլար. Ռասփութինը սակայն չսպաննեցին աղօթքի պահուն, տաճարին մէջ, խորանի'ն առջեւ :

Կ'որհնէր հայ բարի Արքեպիսկոպոսը, — մորթեցին
զինքը :

«Մտածման զէժ դանակ», կը գոչէ Զօպանեան .
բայց դանակ նաև Առաջին զէժ :

Այս ոճիրը շքորեցուցիչ է իր անլուր վայրագու-
թեան գեհննարորդք սասակութեամբը : ԱՅԳԱԵԿԻ՛ է
ան :

Կը պայթի ահա հայ խղճմտանքը : Դաշոյնը որ հայ
բարի հովիտին կուրծքը խրեցաւ՝ Հայուն սիրտը կը
թափանցէ մինչև :

Այս սպանութիւնը ոճիրէ աւելի բան մըն է . կողիտ
ու ժպիրհ հարուած մըն է՝ արդէն այնքան վիրաւոր
այս ազգին զէժ, որուն նուիրուած բնախր մէկ գաւակն
էր գոհը, ու ան միանգամայն պղծագործութիւն մըն է
Հայ Եկեղեցիին զէժ, զոր սուրբ կը կոչենք, որուն գրմ-
բէթին տակ պահպաներ ենք մեր ազգային գոյութիւ-
նը, եւ որուն շնորհիւ միայն՝ մենք յետամնաց, խեղճ
ժողովուրդ՝ հաւասար ենք մեծագոյններուն :

Զարկի՛ն . . . ⁹

Եզրայրասպանութիւնը չէր բաւեր, թուի, Եղեռնի
մեր հայ տարագրութեանց, մեռցուցին Սրբազան Հայ-
րը, Հայրասպանութիւն ալ արձանագրելու անոր մէջ,
գաշոյնի մը ծայրով, գոհին արիւնով :

Սպաննէ՛լ խուժուժօրէն Դուրեան մը, զարմիկը
զմայլելի ու մեծ անուանակիցներուն որոնք անմահ մե-
ղեղիներով ու բիւր շնորհներով հարստացուցին հայ
հոգին . . . :

Ոճիրը հոս կը գլէ կ'անցնի իր սեփական ահաւորու-
թիւնը, ու անասելի անբանութեան մը չկասկածուած
անդնդային խորերը կը նետուի ու կ'ընկզմի :

Մահապատիժ հայրենիքի գաւաճանի մը զէժ՝
սեանուէ՛ր է ու պիտի սեանուի առիկա գետ, բայց բա-
ղաննել Հայ մը որ իր սրտին բերումով ու քահանայա-
կան սխտովն իսկ հաւատարիմ էր իր նորարարող հայ-

րենիքին, որուն կարօտով ծիւրեցաւ այս ազգը դարե-
րով — ահաւասիկ ինչ որ տարտղնէ, կը տապալէ
մարդկային բանականութիւնը ու կը խելաբեղէ աշխար-
հի բոլոր Հայութիւնը:

Ըսեմ անմիջապէս թէ ես չեմ կրնար հաւատալ բը-
նաւ, թէ հայ կաղմակերպութիւն մը պահուըտի եղեո-
նաւորներուն վրայ իջնող արիւնագանց վարագոյրին
ետին. ատիկա երբե՛ք: Թէ մահացու մեղքով սանձար-
ձակ ձգուած ու գուլ Փանատիկոսութեան մը շղթայա-
ղերծումովը մինչեւ ոճի՛ր վայրենացած խումբ մը բերաւ
ու մթին կուսակցականներ գտնուած ըլլան, գուցէ,
այո՛. բայց խորհիլ թէ ամբողջ կուսակցութիւն մը, որ
կ'ենթադրեմ թէ իր գլուխն ունի մտաւոր ընտրանի մը
ի բնէ ազնուախոհ, նրբազգաց ու մարդկային միշտ՝
պար բռնած ըլլայ մեծեղեռն չարագործներու շուրջ՝ իմ
հայու հոգիս կը մերժէ ընդունիլ ատիկա: Ոչ. ոճիրի
դպրոց չէ անշուշտ ու չի կրնար ըլլալ բնաւ հայ կու-
սակցութիւն մը որուն մէջ երէկ, Հայ Տառապանքի Մեծ
Ողբերգուն իր ամէնէն ազու երգերը հեկեկեց, եւ որուն
վրայ կը ծածանի յիշատակը Զուարեան Սուրբին:

Բայց այս ոճիրը խաւար անբանի մը կոյր ու քստմ-
նելի սոսկական մէկ արարքը չէ բնաւ. ու մենք կը դա-
հանդրինք դիտելով որ տասնեակ մը դաւակիցներ դի-
ւային շղթայով մը շրջափակեր էին իրենց եղկելի գո-
հը: Կա՛յ եղեր, վա՛յ մեղի, 1500 տարիներէ ի
վեր քրիստոնէական եղբայրսիրութեան ողոյն մէջ սը-
նած այս բարեխիղճ ու զգաստ ժողովուրդին մէջ կա՛յ
եղեր բորենիներու վոհմակ մը՝ որ իր պապակը ու-
նացեր է հայու արիւնին՝ ուրկէ կը կարծէինք թէ այլ-
եւս կաթիլ մը չունինք կորսնցնելու. թշնամին ովկէան
մը լեցուց անով:

Բայց Նիւ Եորքի ահաւոր ոճիրը առաջինը չէ, բա-
րէ՛, դեռ երէկ ինկան երեք դժբախտ հայեր, իրենց
դալար կեանքին մէջ, պանդուխտ ու հեռո՛ւ իրենց բը-

նաշխարհէն, կայլեններու հարուածին տակ ինչո՞ւ :
Իրենց ազգը չէին մատնէր անոնք. սիրելի ու ապրիլ
կ'ուզէին, ու . . . պայքարիլ ալ քիչ մը. ո՛նք էր. ա-
րեւուն յոյսը ալ չսպիտի տեսնեն անոնք. մայր ունէին
ու դաւակներ ալ . . . :

Ու հիմա, Հայ ժողովուրդը սպանութեանց դարչե-
լի շարքին առջեւ ցատումնակած՝ կը հարցնէ ինքնիրեն .
— միթէ սպիտի չզոցուի՞, չզոցուի՞ Երրեք Եղեռնի այս
զխաշին, մահաստուէր, անիծակո՛ւտ օղակը :

Պէ՛տք է որ զոցուի. ազգային փրկագործութեան
ու նաև պատուոյն հարցնէ ատիկա :

Հայ ժողովուրդը իր միահամուռ կամքին հրամա-
յագոր խտտութեամբը պէտք է վճռէ ու պահանջէ բռնա-
չունչ՝ որ վերջնապէս զոցուի՛ . . . սաղայէլի օղակը :

Հայ ժողովուրդը պէտք է յայտարարէ միանգամ
ընդմիշտ ու բարձրագոյ՝ թէ այլևս չի կրնար հան-
դուրժել որ խողխողուն իր դաւակները՝ որոնք զուր-
գուբայի մնացորդներն են այս ջարդակոտոր ու Եղերա-
բախտ ազգին : Հէրի՛ք թափուած արիւնը . . . :

Հայտնիներ միաշունչ կը գոռայ ահա իր դարչան-
բը, գայրոյթը, ընդմիջո՛ւմ սպանութեանց այս ցատքը-
տուկ համաճարակին դէմ. ու ան սպիտի գոռայ տակա-
ւին մինչև որ զզրգի ու թնդայ Արարատը նոյն իսկ :

Քաղաքակիրթ ազգեր ընկերութիւններ կը կազմեն
կենդանեաց պաշտպանութեան համար. ու ես կը սոս-
կամ խորհելով՝ որ վերջ ի վերջոյ այս ազգն ալ փոր-
ձուի, դուցէ, գայրացման ծայրագոյն նոպայի մը մէջ,
նոր ինքնապաշտպանութիւն մը կազմակերպել, ու այս
անգամ, առա՛ջ, իր ծոցին մէջ դարանակալ կարծած
թշնամիներուն դէմ :

Ա՛հ, պէտք չէ որ բլլայ ատիկա : Եզրայրասպա-
նութեան դարհուրելի կրկէս մը սպիտի բլլար ատ, մեր
արդէն այնքան խղճալի ու տատապակոծ Հայ Սփիւռքին
մէջ :

Աւրեմն վրէժխնդրական ո՛չ մէկ արարք. պատու-
հասիչ եւ ո՛չ մէկ ժեստ: Ժողովուրդի մը իրաւունքն է
մոնչել, լուտանք արձակել, պոռթկալ, մրրկիլ ու աղ-
մկել նոյն իսկ, բայց դատաւորին անկ է պատժել, ու
նաեւ երկնային արդարութեան: Ժողովուրդ մը երբ իր
ձեռքով արդարութիւն ի գործ դնել ուզէ՝ անհնար է
որ չզլորի ծայրայեղութեանց մէջ, յոռեզոյն քան չա-
րիքը գոր երդուընցեր էր ջախջախել: Ամբոխը չի կրնար
երբեք արդարադատ իշխանութեանց տեղ դնել ինք-
զինք՝ առանց մեղանչելու Օրէնքին, այսինքն Իրաւուն-
քին դէմ: Հնա՛ր է արդէն որ ինքնակոչ արդարահաստոյց
մը կարենայ արդար ըլլալ երբ վրէժը կ'որոտայ իր մէջ,
մինչ արդարութիւնը բանականութեան հանդարտ լոյ-
սին պէտք ունի միայն: Սպանութիւն մը, նոյն իսկ վը-
րիժառու, ոճիր մըն է միշտ. չնմանի՛ր եղեռնագործնե-
րու:

Ահա հայ մեծ Պատրիարք մը, Երուսաղէմ, որ իր
սրբազան եղբօրը սուգովը իր գահուն վրայ փլած ու
դառնակոծ՝ իր քրիստոնէական հոգւոյն խորը գորու-
թիւն կը գտնէ տակաւին, պատուիրելու, պիտի ըսէի
աղերսելու լալահառայ, հանուր հայ երիտասարդու-
թեան, որ այնքան սիրելի է իր հայրական սրտին.

— «Որդեակներս, լսեցէք ինձի, թափուած արիւ-
նը պէտք չէ բնաւ որ արիւն կանչէ, դի արիւնը արիւն չի
սրբեր երբեք...»:

Այո, արիւնը արիւն չի սրբեր. խոր ու գեեցիկ ճըշ-
մարտութիւն: Դրոշմենք զմայլելի հայ հովուապետի
մը այս շնորհաբեր յորդորը, իբր պատգամ, մեր մտքե-
րուն մէջ:

Աստուածային Բանին արձագանգը կայ անոր մէջ:

Կը պատմեն թէ եօթանասունի Քօմիւնին միջոցին՝
Փարիզի արքեպիսկոպոսը խաչ ի ձեռին կը յառաջանար
դէպի ապստամբողները, սիրոյ ու հաշտութեան բարի
խօսքը ըսելու անոնց, երբ յանկարծ մոլորած դնդակ

ժը գետին փոսեց զինք զխտապատտ : Արքայիսկողսրը իր յետին շունչին մէջ կը հծծէր . «Իցի՛ւ թէ իմ արիւնս թափուած զերջին արիւնը ըլլայ» : Մաղթենք, աղօթենք որ հայ շարաքափա մեծ Եպիսկոպոսին արիւնը թափուած զերջին արիւնը ըլլայ :

«Ապագայ»

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

ԻՆՁ ՇԱՀԵՑՈՒՅԻՔ, ՊԱՐՈՆՆԵՐ

(«Նոր Լուր» — Պոլիս, Մարտ 1)

Տիրբան Կամսարական Գուրեան Սրբազանի Եղբրական սպանութեան առթիւ հրատարակած մէկ հոյակապ Լջին մէջ, կը թախանձէ այդ սճիրը չփոխադարձել սճիրով : Կը կարծենք թէ աւելորդ յանձնարարութիւն ժը բրած է սպառուական գրազէտը և զգայուն Հայր : Գաշնակցութիւնը երբեք սճիրով փոխադարձուած չէ ահսեր իր ամենէն անարդ և Եպերելի Եղեոնադործութիւնները : Եթէ ելրեք Գաշնակցութեան մըտայնութեան մէջ, տեղ բռնած ըլլար այն զաղափարը թէ իր ո՛հէ! ոնիրը անպատասխանի չպիտի մնար եւ Գաշնակցական դրդիչները իրենց գլխովը պիտի տուժէին զարծել տրուած ոնիրները, անմեղ Ղեւոնդներ զոն չէին երբար Գաշնակցականներու դաշոյնին : Գաշնակցականները իրենց զէժ աւսօր շահսնելով է որ յանդոնեցան, յրբացան Եկեղեցիներու սրբութիւնն անգամ սանկարս ընելու օտար, կրօնատէր երկիրներու մէջ : Այո՛, ազնիւ ըլլանք, սճիրի չզիջանինք, հողիի այս բարձրութիւնը ցոյց տանք ազնիւ, անմեղ նահատակներու յօշտակող դիակներուն առջև, բայց համոզութիւն միանգամայն, սիրելի Կամսարական, որ Գաշնակցականը երբեք չազդուի այսպիսի ազնիւ ընթացքէ մը, ստոյիկեան համբերութենէ մը, տարրական ընազդն անգամ շունի վրդովելու այսպիսի լուս ցաւի մը առջև, և ընդհակասակն, կը քաջալերուի նորանոր սճիրներու, նորանոր աւսօրներու, սարափ տարածելու հա-

մար, բերանները լւեցնելու համար, անվեհեր սիրտե-
րը բարախելէ դադրեցնելու համար: Երբ Դաշնակցա-
կաններուն մօտ զգածուելու, ազդուելու, խրատուելու
առաքինութեան ամենայետին շոշորթն անգամ զըտ-
նուէր, անկիւն մը կը քաշուէին դոնէ իրր Հայաստանի
կառավարութեան գլուխ իրենց ամօթալի եւ ազգազաւ
դործունէութենէն ետքը, որով իրօք քուրջի կտորի վե-
րածեցին Եռագոյնը, այո՛, անկիւն մը կը սմբէին եւ
կը լռէին, ինչպէս կը յանձնարարէր իրենց նախկին մէկ
ընկերը, Քաջազնունի, փոխանակ աջ ու ձախ վայրա-
հաչութիւններ ընելու եւ ոճիրներ գործելու, զազութ-
ները տակնուվրայ ընելու: Այս ժողովուրդը իր վերքե-
րը դարմանելու միայն պէտք ունի, ոչ թէ Տօն Քիշօ-
թական փամարտակուօթիւններու, որոնց պատկերը կը
պարզեմ ամէն օր Դաշնակցական օրկանները: Դաշնակ-
ցականները արդէլք կը հանդիսանան այս ինքնամօլոփ
աշխատութեան, ամէն օր նոր խնդիրներ ու վէճեր յա-
րուցանելով եւ բացէ ի բաց դաւաճանելով մեր ժողո-
վուրդին իրական շահերուն: Չենք ուզեր ստորնանալ
ոճիրներու. լա՛ւ, բայց դոնէ ազգովին, միահամուռ
ձեռնարկ մը ըլլայ վերջ տալու ազգակործան կազմա-
կերպութեան: Դուրեան Սրբազանի անմեղ արիւնը թող
այս պարտականութեան հրաւիրէ բոլոր ազգասէր Հա-
յերը: Այս է, կարծենք, օրուան պահանջը: Պղատոնա-
կան բողոքները ո՛րեւէ արժէք չեն ներկայացներ, ընդ-
հակառակն աւելի եւս քաջալեր կ'ընծայեն այս խնդ
ժողովուրդին ներքին թշնամիներուն, որոնք ուարճի
տնարգ դերը կը կատարեն պարզապէս ազգին մարմինին
մէջ:

Պ.

Տ. ՂԵՒՈՆԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ
ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՁ

(«Նոր Արշալոյս» — Պուէրէշ, Յունուար 7)

Թող հիմա այս ստոր սպանութեան արդարացուցիչ
պատճառներ դտնեն բոլոր անոնք որոնք կրթական պաշ-

տանկի մը իրաւացի կամ անիրաւ տեղը համբուելուն առթիւ՝ ածան ազգասիրութեամբ հաւար բարձրացուցին եւ դադութը իրար անցուցին . թող հիմա պատասխան տան բոլոր անոնք եւ ըսեն թէ՛ ի՞նչ շահեցաւ այս բաղձաւարչար եւ երկրէ երկիր հալածական ազգը , այս տիպար եւ անբասիր եկեղեցականին սպանութեամբ :

Արքա՞ն լաւ պիտի ըլլար , երբ այս ոճիրը զրգողները , թիւով ոչ աւելի քան քսան անձ , — ոճրագործները անոնց չափ յանցաւոր եւ պատժապարտ չեն — յանձնուէին Ս . Հայաստանի կառավարութեան որ զիտցաւ անոնց արժատը չորցնել իրր խտոնակիչ եւ թունաւորիչ տարր եւ պաշտօն-պետութեան դրութիւնը վերցնելով մայր հայրենիքին մէջ , հաստատեց հոն կարգն ու կանոնը տասնեւհինգ տարիներէ ի վեր :

Եւ ցաւային ու դարձանային հոն է որ այդ քսան անձերը , բացի մէկ-երկու բացառութենէ , յայտնի դաւադիրներ են :

Ինը հարիւր հազար հայ դաղթակա՞ն եւ խաղաղիկ քսան հոգիի ձեռք , տափկա լաւ նիչ մը չէ որ կարենայ տրուիլ գնդութեան հայութեան , որ այս տեսակ ոճիրներ ոչ առաջին եւ ոչ ալ վերջին անգամ պիտի իմանայ :

Արքան այս մարդիկը կան ու կը մնան , դեռ շատ Դուրեաններ պիտի իյնան գաղոյնին տակ , Բօտէնի ծիծաղը տաթել տալով այս բուռ մը մարդոց , որոնք ազգասիրութիւնը իրենց գործիք բրած՝ կրկին արիւնեցին հէք դաղթականներու արդէն արիւնտաած եւ տառապած սիրան ու հոգին :

ԼԵՒՈՆ ՇԱԹՐԵԱՆ

Տ . ՂԵՒՈՆԴ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՍ ԳՈՒՐԵԱՆԻ

ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋ

(«Հայ Սիրտ» — Մարտի 11, Յունուար 11)

Երբ նիւ Եսրբի անորակելի եղեանը պատահեցաւ , քիչ չէր թիւր անոնց , որ կ'ըսէին . «Ի՞նչ պէտք ունէր Դուրեան Արքայան գրօշակի մը խնդրին մէջ այսքան յառաջ երթալու . . . » :

Նոյն այդ իմաստունները, երբ ասդին մէկը անլուր չարիքի մը դէմ ցցուի, կը ձգեն չարագործին օձիքը եւ կը վազեն չարիքը յայտնաբերողի կամ զայն խարաղանողի ետեւէն:

Ոգին նոյնն է իր խորքին մէջ. ձգել բուն դրդապատճառը եւ բռնել կեղեւը:

Ինչո՞վ մեղադրելի է Դուրեան Սրբազան: Ո՞ր մարդկային խղճմտանքն է որ կրնայ մեղադրել մէկը իր պարտականութիւնը կատարած ըլլալու յանցանքին համար:

Իբրեւ իր պաշտօնին զիտակ մարդ, Ղեւոնդ Արքեպս. հետեւեցաւ Մայր Աթոռոյ հրահանգին. այն է՝ Հայաստանի կառավարութեան դէմ ցոյցի բնոյթ ունեցող արարքներէն հեռու պահել հայ ժողովուրդը: Եռագոյնի պահանջը այդ արարքներէն մէկն է: Պարզ է թէ՛ Դուրեանի դիրքը անհաճոյ պիտի թուէր կարգ մը հատուածապաշտներու: Եթէ այդ աղանդապաշտներու կամքին չհնազանդիլը մեղք մըն էր, ապա ճշմարտութեան եւ պարտականութեան չհնազանդիլը ի՞նչ պիտի ըլլար, մանաւանդ երբ մտածենք թէ այդ ճշմարտութիւնն եւս իր ետին ունէր ստուարաթիւ ժողովուրդ մը եւ ամբողջ հայրենիք մը:

Ուրեմն, մեղադրել Դուրեանի արարքը՝ կը նշանակէ փոքրամասնութեան մը քմահաճոյքը քաջալիբել ու պանծացնել ընդդէմ մեծամասնութեան մը ու հայրենիքի մը, մանաւանդ ընդդէմ ճշմարտութեան:

ԱՆՈՐԱԿԵԼԻ ՈՃԻՐԸ

(«Արեւելք» — Կ. Պոլիս, 28 Դեկտ. 1933)

Ամէն հայ սահմուկելով իմացաւ այն անլուր ոճիւրը, որուն զոհ զնաց Ամերիկայի Առաջնորդ Ղեւոնդ Արքեպիսկոպոս, զաշունհար եղած՝ հայ անունին անարժան ձեռքերու կողմէ, եկեղեցւոյ պահարանին մէջ երբ կը պատրաստուէր խորան երթալու:

Հայութեան արուած այս հարուածը սարսուռ կ'ազդէ հայ անունը կրող ամէն անհատի, և հարուածին սաստկութեան տակ զեռ չէ կարողացած բմբռնել անոր խկութիւնը:

Սուգը կրկնակ է. սուգ՝ պատնէշին վրայ մեռնող հայ բարձրաստիճան եկեղեցականին որ Հայ Եկեղեցւոյ պարծանքներէն մէկն էր իր հմտութեամբ և իր եկեղեցանուէր գործունէութեամբ, և սուգ Հայ Ազգին իբրև քաղաքակիրթ ազգ վայելած համբաւին կորստեան:

Ի՞նչպէս մեկնել այն մտայնութիւնը որ զիննց այս բազուկները դաւելու համար կեանքին այն քաջարի հոգիին, որուն միակ յանցանքն է Եկեղեցւոյ հեղինակութիւնը վեր բռնել կուսակցական պայքարներէ և անպարտ պահել եկեղեցական կարգապահութիւնը:

«ՆՈՐ ԼՈՅՍ» — Կ. ՊՈԼԻՍ

(Խմբ. 28 Գեկտ., 1933)

Գաշնակցականները Հիմակ ամէն տեղ ուրախութեան մէջ են: Մեծ յաթանակ մը տարին: Նիւ Եորքի եկեղեցիին մէջ, եկեղեցական արարողութեան ատեն, եկեղեցական մը գաշոյնով սղաննեցին: Արևան ծարաւի, արիւնը մտան պարտաճանաչ, մաքուր, պատուական եկեղեցականի մը: Հիմակ, իրենց «Լոսադոյն»ը Նիւ Եորքի Ազատութեան հսկայ արձանին բարձունքէն պիտի ծածանի ի փառս Գաշնակցական օգային հանրապետութեան:

Գաշնակցութիւնը, առաջին օրէն Հայ ազգին զըլխուն պատուհաս մը եղաւ, նոյն իսկ 1925-ին, իրենց վարչապետին յայտարարութեամբ. «Այլևս անելիք մը չունէր»: Այդ անձը, անշուշտ արժանիք մը ունէր որ վարչապետ ընտրուած էր. այս ճշմարտութիւնը խոստովանելուն համար, Գաշնակցականներուն աչքին դա-

ուամած անխելք մէկը դարձաւ, չորս կողմէ վրան յարձակեցան եւ թերթերով, գիրքերով հաստատեցին թէ տակաւին շատ անելիք ունին: Եւ տեսանք թէ ինչե՛ր ունին ընելիք եւ ինչե՛ր ըրին.— Ի սփիւռս աշխարհի ցրուած Հայութեան հանդիստը վրդովել, անոնց խաղաղ աշխատութիւնը խանդարել, վէճ ու կռիւ հանել, եւ միամիտ տղերց ձեռք դաշոյն, ատրճանակ տալով՝ հայ սպաննել: Բայց այս քաղաքականութիւնը չի քալեր: Դաշնակցութիւնը, թէեւ շատ ուշ, հասկցաւ թէ այլեւս թէ՛ ազգին եւ թէ օտարներուն առջեւ պէտք եղածէն աւելի վարկարեկուած է, պէտք էր վարազոյրը փոխել եւ հիմա նոր վարազոյր մը բացած է, իր ողբերգական կատակերգութիւնը շարունակելու համար:

«ԺԱՄԱՆԱԿ» — Կ. ՊՈԼԻՍ

(Խմբ. 27 Դեկտ. 1933)

Տ. Ղեւոնդ Արքեպս. Դուրեանի այս չարաչար ըսպանութիւնը, անվիճելիօրէն Դաշնակցականներու դործած դաւաճանական անլուր եւ նողկալի արարքներէն մէկն է, որ իր շատ մը նախընթացներու կարգին, յաւիտենապէս խարաղանուած պիտի մնայ այդ տխրահռչակ կազմակերպութեան սեւ ճակատին:

Արդարեւ, մեզի կը պակսին բառեր, արտայայտելու համար մեր բովանդակ ցասումն ու զգուանքը, հեղինակներուն հանդէպ այս ոճիրին, որուն զոհ կ'երթայ հայ եկեղեցականութեան ամենակարկառուն եւ կորովի դէմքը: Որ միակը եղաւ իր բոլոր նմաններուն մէջ արհամարհելու ամէն սպառնալիք, անտեսելու ամէն շողոմանք, կուրծ տալու ամէն խոչնդոտներու եւ ըմբերանելու ամէն վայրահաջութիւն, ընթացալու համար լաւ ըմբռնուած ազգասիրութեան եւ ժողովրդանուիրութեան փշոտ փամբէն:

Հայ եկեղեցական պատմութեան տարեգրութեանց մէջ հազուադէպ է նման ունիւր մը , եթէ չհաշուենք ներկայ դարու սկիզբները Կ . Պոլսոյ մէջ գործուած մահափորձը Օրմանեան Պատրիարքին անձին դէմ , դարձեալ եկեղեցական արարողութեան մը պահուն :

Տ . Ղևոնդ Արքեպիսկոպոսի «յանցանք»ը չէր եղած այն որ կը վերադրուէր Օրմանեան Պատրիարքին , այն է՝ Ազատիւ Համիտի թեյաղութեամբ հեռազիր մը տուած ըլլալ Երոզական մեծ պետութեանց , ըսելու համար թէ Հայերը հանդիստ կ'ապրին Թուրքիոյ մէջ : Ընդհակառակն , Տ . Ղևոնդ Արքեպիսկոպոսի ոխերիմ հակառակորդներն էին , որ «ազատ և անկախ» Հայաստանէն հեռազիր զրկեցին Լոնտոնի Մորհրդաժողովին , յայտարարելու համար որ Հայերը դատ չունին Թուրքիոյ դէմ . . .

Տ . Ղևոնդ Արքեպիսկոպոս հազիւ ազատած էր Բղմիրի աղէտէն , որուն զոհը պիտի ըլլար ինքն ալ , Յունաց մեարսալոյիսին նման , չարակոչկո՞ սպաննուելով , եթէ Ֆրանսական կրօնաւորներ զինք պաշտպանած և գէպի շոյեհաւ առաջնորդած չըլլային : Տ . Ղևոնդ Արքեպիսկոպոսին ճակատազիրը եղաւ ճողողբիւլ , Երկու անգամ — Էտիրնէի պաշարումէն և Բղմիրի աղէտէն վերջ — Թուրքին ետթաղանէն և իյնալ հայու մը գաշոյնով :

ՆՈՐԷՆ ԿԸ ԿՐԿՆՆՆԻՒ

«ՆՈՐ ՕՐ» — (Յունուար 26 , 1934 , Ֆրէզնօ)

Դուազիր հոսանքին թերթերը , ամէն առթիւ , մահաւանդ այս պարագային , Երբ Դուրեան Արքեպիսկոպոս ինկաւ եզրայրասպան գաշոյնով մը , միշտ նոյն յանկերգը կը կրկնեն ու դայն կը տարածայնեն նոյն իսկ օտար մամուլին մէջ ալ , թէ Դուրեան Արքեպիսկոպոս Բոլչեւիկներուն բարեկամ էր , թէ ան Չեկայի զործա-

կալ մըն էր եւ կը ջանար անոնց սկզբունքները տարածել Հայերու մէջ . . . :

Ի հարկէ , ողջմիտ անձեր չեն մոլորիւր այս բացարձակ գրպարտութիւններով . սակայն կային եւ դեռ կան միամիտներ , որոնք շփոթութեան կը մատնուին այս ստալոյ յայտարարութիւններէն :

Դուրեան Սրբազան , ինչպէս ուրիշ առիթով շեշտած ենք այս էջերուն մէջ , ամէն բանէ առաջ եւ ամէն բանէ աւելի՝ իր կոչումին մարդն էր . օրէնքի մարդը : Ան , ինչպէս ամէն խոստմնայարդ եկեղեցական , վերին իշխանութեան — Ամենայն Հայոց Հայրապետին — հրամանին հպատակ , պարտաճանաչ եկեղեցական մըն էր , Կաթողիկոսական հրամանին աներկբայ հետեւող մըն էր , զայն նոյնութեամբ կիրարկող մը :

Ինչպէս բոլորիս յայտնի է , Կաթողիկոսական Աթոռը — էջմիածին — դռնուելով Խորհ . Հայաստանի սահմաններուն մէջ , Ամենայն Հայոց Հայրապետը , որ ամէն օր իր սեփական աչքերով ահանատես կ'ըլլայ Խորհրդային իշխանութեան փրկարար ու շինարար դերին , բնականաբար պիտի թելադրէր եւ հրամայէր արտասահման դռնուող իր ստորադաս հոգեւոր պաշտօնաներուն , որ խօսին ու քարոզեն ի նպաստ Խորհ . Հայաստանի եւ բնաւ չթոյլատրեն որ հակախորհրդային տարրերը օգտագործեն եկեղեցին ու եկեղեցականութիւնը՝ ի նպաստ իրենց կորուսեալ եւ վնասակար դատին :

Կաթողիկոսի այս ուղղադատ եւ ճշմարիտ հայրենասիրական դիրքը՝ Չեկայի ազդեցութեան արդիւնքը չէ եւ չի կրնար ըլլալ , ինչպէս կը ճգնին հաւատացնել մեր հակախորհրդային տարրերը , այլ գուռ հայրենասիրական եւ ազգասիրական աննախապաշար եւ անկաշառ զգացումներէ բխած ազնիւ ու պատուաբեր գործ մը :

Ճիշդ է որ կը դռնուին կարգ մը մոլորեալ եկեղե-

Փոքրամասնութեան անուղայ խմբակն է որ դանակի
և սուրի ոյժով կը ջննայ սարսափ սիրուել չորս կողմ եւ
հաստատուել իր միահեծան բռնապետութիւնը:

Դարերը փոխուած են, բարերախտարար սուրի եւ
հուրի վրայ հիմնուած իշխանութիւն մը հիմնաւոր ու
տեւական չ'ըլլար. ան կ'իյնայ, շուտով կ'իյնայ՝ իր
փլատակներուն տակ թաղելով այդպիսի իշխանութիւն
մը հաստատել ուզողները:

Եւ նորէն կը կրկնենք. շատ հեռու է այդ ժա-
մանակը:

Ֆրէզնո, Քալիֆ.

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԸՆԴՎՁՈՒՄՆԻ ԱԼԻՔԸ

(Խմբ. «Երիտասարդ Հայաստան»ի — Յունուար 13)

Դաշնակցութիւնը՝ իր խիստ ձեռքովը զործեց մե-
ծագոյն ինքնասպանութիւնը:

Ամերիկահայոց Առաջնորդ Ղեկնդ Արքեպիսկոպոս
Դուրեանի վրայ կատարուած այնքան ցնցող ու դադա-
նային ոճիրէն յետոյ, Հայ Ժողովուրդի բացարձակ մե-
ծամասնութիւնը, դարմանալի հոտառութեամբ մը, ան-
միջապէս կրցաւ նշմարել ակնարկուած ոճիրին հետ
կապ ունեցող քաղաքական շարժառիթները, եւ բռնեց
Դաշնակցական դաւադիր խմբակի օճիքէն: Դաշնակ-
ցութիւնը ուժգնօրէն կը սեղմուի, կը դալարուի հիմայ՝
եւ բռնադրօսիկ միջոցներով կը փորձէ ազատիլ՝ ժողո-
վրդական դատաստանի ճանկերէն: Ժողովրդական ընդ-
վզումի այն հսկայ ալիքը՝ զոր Առաջնորդ Դուրեանի
խողխողումէն յետոյ, ճամբայ է ինկած արդէն, վըս-
տահօրէն պիտի սրբէ ու տանի Դաշնակցական կոչուած
աղտեղութիւնը: Ու Դաշնակցութիւնը, որ ժողովրդա-
կան պոռթկումի եւ թուքի առջեւէն, այսօր կը փախչի
խելակորոյս ու հեւասպառ դժուար թէ կարենայ իր ո-
ճիրները պարտկող ապահով թաքստոց մը դռնել:

Գաշնակցութիւնը՝ որ Երկար ժամանակ ու չափազանց անբարեխղճօրէն խաղցաւ Հայ ժողովուրդի դէրազօյն շահերուն և պաշտօններուն հետ, ապահովարար իր սփիւրջ ձեռք պիտի տայ այս անգամ: Բացի ոճրագործ խմբակին հաս ու կտոր ներկայացուցիչներէն, համարեա ողջ Ամերիկահայ դպրութիւնը, ցնցցուած է ծանօթ ոճիրին ազդեցութենէն, ու այս Երևոյթիւն առթիւ, իր դալարութիւններուն մէջ յուսահատ Գաշնակցութիւնը, փոխած է իր Երէկի սպառնական կեցուածքը, և զտրմանայի աներևսութեամբ մը, «համերաշխութեան» կեղծ շարքով ու պատգամներով կը փորձէ մօտենալ ժողովուրդին, կերպով մը ինքզինքը դուրս ձրգել կարենալու համար, ժողովրդական թուքի և նախատինքի շրջապատէն:

Ո՛ւր մնացին Գաշնակցական մամուլի էջերէն սպրդուած հայհօյանքի տարափները: Ո՛ւր մնացին Ամերիկահայոց Առաջնորդ Ղեկնող Արքեպիսկոպոս Գուրեանի գէմ դաւաղրելու միտումով «Հայրենիք»ի յեղափոխական? և մահահոտ շունչով դրուած խմբագրականները: Ո՛ւր էին թաղնուած Գաշնակ խմբակի «համերաշխութեան» կեղծ պատգամները Երէկ: Ճակատ բռնեցէք պարտններ, և որպէս յեղափոխական? խրմբակցութիւն, կեցէք Երէկի ձեր պաշտպանած գիրքերուն վրայ:

Մենք Հայ ժողովուրդի ներկայ դերազրդուած ըզդացութիւնն ու արամադրութիւնները հանդարտեցնելու և մեղմելու միջոցներու և քայլերու մասին չենք մտածեր ընտ: Ոճիր է, Գաշնակցութեան գէմ սաղմնաւորուած, ժողովրդական ընդփզումի ալիքը կասեցնել, որովհետեւ՝ իրաւացի է ան, այդ ուղղութեամբ առած իր քայլերուն մէջ: Ընդհակառակը կը բաղձանք որ ժողովրդական գոյրոյթի և բողոքի արտայայտութիւնները, աւելի հիմնաւորուին և հեռոցհեռէ ստանան աւելի տարածուն հանգամանք: Ո՛չ միայն այս, այլ և

մենք կը բաղձանք որ, Հայ ժողովուրդի ընդվզումին ներկայ այնքա՛ն դուրեւի շարժումը, աւելի ուժգնօրէն կարենայ իր ընթացքը եւ թափը պահել, հասկցնելու համար վերջապէս թէ, Դաշնակցական պատահապաշտութիւնը, երկար ատեն չի կրնար խաղալ ժողովուրդի զգացումներուն հետ: Պայքար պէտք է բանալ ծանօթ լրբենի խմբակին դէմ, բոլոր ճակատներու վրայ: Պայքար՝ Դաշնակցութիւնը հովանաւորող ու պաշտպանող առեւտրականներու դէմ: Պայքար, հայհոյութիւն հոտող Դաշնակցական մամուլի, դրականութեան, եւ այդ դրականութիւնն ու մամուլը ուժաւորել ձգտող ձեռնարկներու դէմ:

«Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ»ի տղերց վերջերս դուրս տուած «պաշտօնական» ազդարարութիւնը, զոր իր մէջ կը պարունակէր բացայայտ սպառնալիք մը, ոչինչ կրցաւ փոխել, ժողովրդական շերտերու մէջ յառաջացած բորբոքած տրամադրութիւններէն, ընդհակառակը՝ աւելի եւս զրգուց Դաշնակցութեան դէմ ըստեղծուած ժողովրդային դայրոյթն ու լարուածութիւնը: «Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ»ի կոչին, անմիջապէս թիկունք կեցաւ եւ «Հայրենիք»ի պատահապաշտ խմբագիրը, իր կէս մը սպառնական եւ կէս մըն ալ ստրկական ոճով գրուած խմբագրականներով: Բայց կացութիւնը, Դաշնակցութեան համար աւելի քան կը մնայ յուսահատական, եւ Հայ ժողովուրդը կը հալածէ դոյն ամէնուրեք: Եւ Դաշնակցութիւնը կը հալածուի այսօր՝ փողոցներու վրայ, կը վտարուի ընտանեկան յարկերէն, եւ դուրս կը ձգուի եկեղեցական-կրթական հաստատութիւններու սեմերէն:

Սօսք չէ իրողութիւն է որ, փողոցներու անկիւնը կծկուող Դաշնակցական անդամներէն շատեր, այսօր կ'ուրանան նոյն իսկ, իրենց Դաշնակցական ըլլալու հանդամանքը: Բարոյական այսպիսի ամօթալի եւ ստորսափելի անկում մը, երբէք տեսնուած չէր Դաշնակցու-

թեան ամբողջ կեանքի պատժութեան մէջ: Ու այս անկումին մէջ, երեսոյթներէն իսկ դատելով, պիտի խորին անպայմանորէն, որովհետեւ իր դէմ կեցող ուժը հայ ժողովուրդն է հիմայ:

Գառարանական օրէնքներու պատժական տրամադրութիւններէն չէ որ կը ստակայ Գաշնակցութիւնը: Երբէք: Անոր վախը, հայ ժողովուրդէն է որ կուգայ ստուերայէ, ու այդ ժողովուրդը՝ իր թուքերովը պիտի խեղդէ, Գաշնակցութեան բոլոր գոյնի պատհասպաշաները, հացկատակներն ու սճրագործները:

Մենք չենք ըսեր, «արթնցի՛ր հայ ժողովուրդ, եւ ալքը դարձի՛ր քու սանակոխուած իրաւունքներուն»: Այդ ժողովուրդը, արդէն իսկ արթնցած է այսօր, եւ արդարութեան նժարն իր ձեռին, դատաստանի է կանչած Գաշնակցութիւնը:

ԳՈՒՐԵԱՆ ԻՐԻՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՐԱԳԷՏ

Նահատակ Գուրեան Դեւոնդ Սրբազան աննշան տեղ մը չէր գրաւած կեկեցեական գրականութեան մէջ. «Պարզ Քարագմեր»ու հինգ հատորները հաւաստիք են իր բեղմնաւոր մտքին. այդ քարոզներով ծանօթացուց եւ մտերմացուց, իր հօտը երկինքի բնակիչներուն. այդ քարոզներով իր անունը արձանագրեց այն սրտերու մէջ որոնք հայուն սրտէն աւելի հայուն կեկեցեցին սիրեցին:

Գուրեան Դեւոնդ Սրբազանի քարոզիչ խօսքերը մաքուր էին ինչպէս քարբառը նոյն հայրապետներուն որոնք սուրբ բեմին բարձունքէն կը լսեցնէին իրենց ձայնը հաւատացեալներուն: Անոր ձայնը լսեցին անոնք, որոնք իրենց հոգեւոր ականջը չուղեցին գոց պահել:

Դեւոնդ Սրբազան, հեռեւելով իր նախորդ հայ եւ օտարազգի հայրապետներու, «Ձորս Աւետարան»ներու մեկնութիւնը տուաւ. սահմանափակուելով «ականաւոր մեկնարաններու անկողմնակալ գրուածոց» շրջագծին մէջ:

Գրական կամ գեղեցկագիտական շրջանակին մէջ չէ մտած ինչպէս երբեմն Մուշեղ Սրբազանը: Օրմանեան եւ Եղիշէ Դուրեան Պատրիարքներն ալ իրենց քարոզներովը չկրցան զբականութեան մայրաքաղաքն անցնելու անցագիր մ'ունենալ:

Քիչեր յաջողած են եկեղեցական գրականութեան մէջ ինչպէս «Տօնական Օրերու» հեղինակ Վեր. Ա. Պետիկեան՝ հոգեշունչ հրեշտակ լեզու Գիսակ:

Պատմութեան մէջ մոռցուած չեն քարոզիչ Խրիմեան Հայրիկ եւ Օրմանեան Պատրիարք: Արփ. Արփիարեան կը յիշէ թէ Պոլիս Հայ Եկեղեցի մը կայ, երբ կը լսէր որ հոն Հայրիկ պիտի քարոզէր: Համարածում երամեան Օրմանեանը չէր սիրեր, բայց ան կը սքանչանար անոր քարոզներուն: Աւետիկ Սրբազան չունեցաւ Հայրիկի եւ Օրմանեանի ժողովրդականութիւնը. եւ իր քարոզները Գիսակի գեղաքանդակ կաղապարին մէջ չի կրցաւ ձուլել:

Աւետիկ Սրբազան հետեւեցաւ ինչպէս կ'ըսէ ինքը իր «Գերաշնորհ դաստիարակ ուսուցիչ եւ հոգեւոր ծրնողք» Եղիշէ Պատրիարք Դուրեանին «չքնաղ քարոզներուն եւ բանախօսութեանց». ասկէ զատ, ուրիշ աշխարհահռչակ քարոզիչներու, Սրբըծընի, Ֆարրարի, Վակնէրի եւ Բէրսիէի:

• • •

Աւետիկ Սրբազան ոչ փոքր ինչ համարած էր Արմաշական Դպրեվանքի մ'ըլլալը. իսկ իր Դպրեվանքը կը հռչակէ «Հայ ազգութեան պարծանքն ու փառքը». խանդավառութեան մէջ չափ ու կշիռ կը մոռցուին: Ողբացեալ Սրբազանը՝ ինչպէս կ'ըսեն Ռուսահայերը, տարուած իր Դպրեվանքով կը գրէ. «Եթէ այսօր օտարներու առջեւ բանով մը պիտի կրնանք պարծիլ, եւ ապագայ եկեղեցականութեան ուժն ու զօրութիւնը պիտի կարենանք ապահովել, այն ալ միայն Դպրեվանքն է»: Անտարակոյս այդ «միակ» բառը չափէն ու կշռէն դուրս

մնացած է - ասով շեմ կարծեք որ նաՀատակ Սըբադանը
դիտումով մը ուզած ըլլայ մտնալ լոյսի մտքի վառա-
բանները էջմիածինը, Վենետիկը ու Վիեննան, Հայ
դպրութեան պարծանք նաՀակիր ներՀուն միարանե-
րու մտքի բուրաստանները :

* * *

Հոգեւոր սնունդի շտեմարանն եղան Ղեւոնդ Սըբ-
բադանի «Պարզ Քարոզներ»ը, որոնք ոչ միայն Մեծ
Պահքի օրերուն, այլ տարուան ամէն օրերուն մէջ կը
կարգացունեն եւ եթէ ի դարձ դրուին՝ բազմավրէպ
մարդս նուազ պիտի վրիպի :

Այդ Հատարներուն մէջ կարելի է գտնել ամէն Հա-
շակի, ամէն գասակարգի անձերուն յարմար Հոգեկան
սնունդ - մարմինը եթէ անվրէպ սնունդի պէտքն
ունի, Հոգին ալ Հոգեկան սնունդի պէտք ունի : Գիտու-
նը առանց գիտութեան գիմելու գիտնական չի մնար, եւ
Հոգեւորը՝ առանց Հոգեւոր գիտութեան, եւ առանց Հո-
գեւոր սնունդի չի կրնար Հոգեկան մնալ :

Ժրատ, գրամագաշա Հարուստը՝ կարգալով այդ
Հոգեւոր քարոզները, պիտի ստեղծարժանութեան
մտրութեան, եւ պիտի Հասկնայ առաքելին պատու-
րին իմաստը եւ «յամենայն ժամ պիտի ուղէ նախան-
ձաւոր լինել բարեգործութեան մէջ» : Եւ այդ բարե-
գործութիւնը ըստ քարոզչին պէտք է կատարուի «սի-
րայօժար եւ անուշ խօսքով» :

Այլ է խօսքը, այլ է գործը : Ժողովուրդը օրինակին
կը սպասէ, խօսքին կարեւորութիւն չի տար : Եկեղե-
ցականները կը սորվեցնեն բեմին վրայէն թէ Քրիստոսի
պատուէրն է «վաճառեցէք ձեր ունեցածները եւ տուէք
ազքատներուն» : Ո՞ր Հարուստ Ամիրան, ո՞ր Հարուստ
քրիստոնեան, եւ ո՞ր Հարուստ եկեղեցականն այդ պատ-
ուէրը Հաւատարմօրէն գործադրեք է : Փառասիրու-
թիւն, բնչաւատութիւն, աՀա տոնք են քրիստոնեային
առաքինութիւնները :

Աւետարանը հին է . բայց պատուէրները եւ վարդապետութիւնները միշտ նոր կը մնան , նոյն Աւետարանին վրայ նոր քրիստոնեան ձեռք դրած՝ քրիստոնեայ կը մնայ :

Սրբազան Ղեւոնդ Դուրեան բարձրաձայն կը քարոզէր , որ առանց կրօնքի՝ բարոյական չկայ : Տեսէք որքան յայտնի կը խօսի .

«Մարդուն անհատական ընկերական կեանքին մէջ խիստ անհրաժեշտ կարեւորութիւն ունին կրօնը եւ բարոյականը . առանց որոց մարդը անզգամ , անօրէն մը պիտի նկատուէր թէ իսկ զարգացեալ եւ ուսեալ ըլլար» :

Այս քարոզները կը կարգայ Սրբազանը երբ յեղափոխութիւնը քարուքանդ կ'ընէր հայ հաւատքի սրբազան հիմերը : Դուրեան պարսատիկը չէր շարժեր ուղղակի ուր որ նշան կ'առնէր , որով քարը կ'իյնայ Ֆրանսայի յեղափոխութեան մէջ : «Հայաստանի Ազատ Եկեղեցի»ի եկեղեցական խմբադիրները չէին վերաւորուեր : Դուրեան Սրբազան ըսել կ'ուզէր «Աղջիկ քեզի կ'ըսեմ , հարս դու հասկցիր» : Այդ առթիւ ան ջատագով կ'ըլլար ազգային բարոյականին , եւ ազգային հայ հաւատքին : Կ'ըսէր ան թէ Ֆրանսա մերժելով կրօնը եւ միայն ասպաւինելով բարոյականին , մարդը դարձուց աւելի անպատկառ , որով ինչպէս ըսած է Ռընան , օր մը Ֆրանսայի մէջ բարոյականի շուքն ալ չպիտի մնայ :

* * *

Մեր քարոզիչները աւելի համոզիչ պիտի ըլլային եթէ մշակած ըլլային ազգերու կրօնական պատմութեան յեղաշրջումը : Մեր քարոզիչներուն քարոզները փաստեր չունին տաղանդաւոր հեղինակներէ . մինչդեռ մենք կը տեսնենք որ օտարազգի քարոզիչները իրենց ձայնը լսեցնելու համար փաստեր կը բերեն հին եւ նոր մեծանուն հեղինակներէն , հեթանոս եւ քրիստոնեայ իմաստասէրներէն , կրօնական եւ անկրօն իմաստասէրներէն : Օրինակ՝ երբ քարոզիչը պիտի յիշէ Վօլթէրի

խօսքը թէ՛ «Մըքան դժուարութիւններ կան Աստուծոյ չհաւատալուն մէջ» : Այդքանը արդէն բաւական է , ամէնէն սկեզտիկ անասուածն ալ պահ մը պիտի ստակայ անասուածութենէն :

Մարդս բարոյական եւ կրօնական սկզբունքներու մէջ ամբայնելու համար որքան օրինակներ կան հին տաղանդաւոր հեղինակներու երկերուն մէջ , անոնց մտքի փեթակին շէն դիմած մեր քարոզիչներն :

Աչ միայն Ղեւոնդ Սրբազան , այլեւ ամէնէն տաղանդաւոր քարոզիչը Օրմանեան , եւ ուրիշ շատ ծանօթ եկեղեցականներ չկրցան ներարկել հաւատքի շիճուկը հայ երիտասարդութեան՝ ինչպէս կը կատարէր Հայոց Հայրիկ Խրիմեանը . ամէնէն անկրօն մարդն իսկ չկրցաւ սղծել , այդ պաշտելի Հայրապետին մաքուր յիշատակը : Նիբոյս Չարը եթէ կաթիլ մը քրիստոնէական սկզբունք ունենար , պիտի ստակար էջմիածնի Սուրբ Տաճարը կողոպտելէ եւ Հայրիկը բանտարկելէ : Անկրօն Պոլշեւիկ Ռուս Կառավարութիւնը աւելի յարգեց ու պատուեց Հայաստանեայց եկեղեցին քան կրօնական քրիստոնեայ Չարական Ռուս Կառավարութիւնը :

* * *

Կրօնական սկզբունքները հիւժախտաւոր վիճակի մէջ են այսօր , որով կը կատարուին ստակալի սճիւրներ նոյն իսկ Աստուծոյ տանը մէջ : Յուսիկ Հայրապետի օրով այդ սճիւրը կատարուած էր , սակայն Տիրան կը զղջար իր ըրածին վրայ , տակաւին Հայր կ'ապրէր հայ հեթանոս աստուածներու պաշտպանութեան տակ , Բիւզանդիոնի միջէւ կուտալինձոր մըն էր :

Նահատակ Գուրեան Սրբազանի ամենաախուր դէպքը ոչ մէկ տեսակէտով չարդարացուիր : Ամէն բանէ վեր՝ պատկառա՛նք , պատկառա՛նք եւ դարձեալ պատկառա՛նք ունենալու է : Սորվիրապի մէջ դպանները պատկառեցան Լուսաւորիչ Ա . Գրիգորէն , չպան ա՛նոր . . .

Հայրիկ եթէ պատկառելի չըլլար՝ մարդասպան քիւրտի մը ձեռքով ճանապարհին ձիէն դետին պիտի տապալէր: Դուք կը յիշէք այն դէպքը, երբ հայերէն վարձուած քիւրտ մը դարանակալ՝ կը սպասէր որ Հայրիկ անցնի, եւ ահա հրացանը քաշելու վրայ էր, քիւրտին ձեռքին մէջ հրացանը կը դողայ, քիւրտը կը պատկառի, աստուածային անձնաւորութիւն մը կը սոսկայ դետին փոելու, ու կ'իյնայ անոր ոտքը, եւ կը խոստովանի իր ոճրագործ դիտաւորութիւնը:

Մեր ոճրագործները միթէ աւելի ստորի՞ն կ'ուզեն մնալ քան Լուսաւորչի դազանները, եւ քան Հայրիկի քիւրտը:

«Պայքար»

ԱՐԱՄ

ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐՆ ԱԼ
ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ

«ԱՄՐՈՑ» — (Օգոստոս 15, Փարիզ)

Դուրեանի սպանութեամբ ամբաստանուած 9 Դաշնակցականներուն Նիւ Եորքի դատաւարութիւնը լմընցաւ: Բարեբախտաբար դատաւորը եւ 12 երդուեալ ժիւրիները հայեր չէին. հայ կուսակցութիւններով, հայու ներքին պայքարով, չէին հետաքրքրուէր, մէկ կամ միւս կողմը բռնող անձինք չէին: Անոնք նստած էին շաբաթներով լսելու երկու կողմի վկայութիւնները, փաստերը, փաստաբանները եւ ըստ այնմ իրենց վրձիւրը արձակելու: Դատաւարութեան վերջաւորութիւնը եղաւ ամբաստանեալ Դաշնակցականներու դատապարտութիւնը, երկուքը կախաղանի, եւ 7-ը տաժանակիր բանտարկութեան: Դաշնակցութիւնը դժգոհ վճիռէն՝ որոշած է եւ յայտարարեց Վերաքննիչ Ատեանին յանձնել այդ դատավճիռը: Ինչպէս որ իննը դատապարտեալներու պաշտպանութիւնը եւ դատաւարութեան բոլոր ծախքերը Դաշնակցութիւնը ըրաւ, նոյնպէս Վերա-

քննութեան ծախքերը ևս Դաշնակցութիւնը պիտի ընէ :

Դաշնակցութիւնը ու՛րիւն հետ մէկտեղ , ամբաստանեալ Դաշնակցականներու պաշտպանութիւնը յանձրն առաւ , փաստարան վարձեց , ծախքերը վճարեց , աշխինքն ԴԱՏԸ ԻՒՐԱՅՈՒՅ : Ուսէ տեղ ու ժամանակ , սեւէ յանցանքով ամբաստանուող Դաշնակցականի մը պաշտպանութիւնը միթէ՞ Դաշնակցութեան վրայ կ'իյնայ ու կը ծանրանայ : Միթէ՞ Դաշնակցութիւնը պարտաւոր է այդ ընելու : Իրր արդարացում մեզ կ'ըսեն , — քանի որ Դաշնակցութեան անունը ու՛րիւն հետ խառնրած է , իր անունը մաքրելու կը ձգտի : Արեմն պէտք է հետեւցնենք թէ ամբաստանեալներու դատապարտութիւնը Դաշնակցութեան դատապարտութիւնն է :

Պաշտօնական Դաշնակցութիւնը յանցաւոր է որ նիւ կորբի մէջ այդ քսամնիկի ու՛րիւրը դործուեցաւ :

Պաշտօնական Դաշնակցութիւնը յանցաւոր է որ ու՛րիւն օրը 25—30 Դաշնակցականներ կ'երթան Եկեղեցի մը ուր չէին յաճախեր , ուր իրենց ատած ու հալածած կ'սկսկոպոսը պիտի պատարապէր :

Պաշտօնական Դաշնակցութիւնը յանցաւոր է որ Եզրայրատպանութեամբ ամբաստանուած իննը Դաշնակցական անհատներու պաշտպանութեան դատը յանձն կ'տոնէ , ու ծախքերը կը վճարէ : Եթէ արդարեւ այդ ամբաստանեալները սպանութեան օրը ինքնարեւարար այդ Եկեղեցին գացեր էին , այդ անպատասխանատու անհատներու անխոհեմ ընթացքին ծանր հետեւանքը Դաշնակցական անհատներու դատ մը տուած ըլլար և իրր քաջալերանք չի ծառայէր :

Պաշտօնական Դաշնակցութիւնը յանցաւոր է որ դատին պաշտպանութիւնը սխալ հիմերու վրայ դրաւ : Այսինքն լուսադոյն միջոցն էր որ ու՛րիւրը անձնապէս դործողը խոստովանէր իր յանցանքը և կ'սկսկոպոսի Զիքակոյի մէջ հայ Դրօշակը անպատուած ըլլալը իրր մեղմացուցիչ պարտաւոր չուց տար , որով թէ մնացեալ Տ ին ան-

պարտ արձակուելուն, եւ կամ թեթեւ պատիժ ստանալուն եւ թէ մարդասպանին կախաղանէ յիջուելուն դուռ կը բացուէր, դաւադրութեան ամբաստանութեան հիմը կը տկարանար եւ պաշտպան փաստարանը պաշտպանութեան գետին մը կ'ունենար: Սակայն ամբաստանեալները բոլորն ալ ուրացան իրենց մեղսակցութիւնը գործուած ոճիրին մէջ, եւ միանգամայն Եպիսկոպոսին ու անոր պաշտպան հետեւորդներուն ու Դաշնակցութեան միջեւ գոյութիւն ունեցող կուսակցական ատելութիւն ու կռիւլը իր ծալքերով հրապարակ դրին: Այս կէտը գործուած ոճիրին շարժառիթը արտացոլացնող պարագայ մը եղաւ, եւ քանի որ գործուած ոճիրը ըստ օրինի փաստուած էր եւ սեւէ մեղմացուցիչ պարագայ ցոյց չէր տրուած հետեւարար կանխամտածեալ դաւադրութիւնը եւ բոլոր ամբաստանեալներուն իբր դաւադրակիցներ մասնակցութիւնը փաստուած նկատուեցաւ, որուն արդիւնքը եղաւ արձակուած վճիռը:

Գործուած ոճիրին շարժառիթը, պարագաները, ուղղակի վկայութիւնները, անուղղակի փաստերը, դէպքերը որ ոճիրը կանխած են, բոլորը հաւաքաբար ու եւէ ժիւրի կրնայ համոզել, առանց կասկածի, թէ ոճիրը կանխաւ պատրաստուած է, դատապարտեալները միասին դաւադրած են եւ իրարու օգնած ու աջակցած:

Ողբամ գքեզ Դաշնակցութիւն, որ շնորհիւ քո ներկայ ապիկար, անճարակ ու պետութիւն խաղցնող դիւանադէտ առաջնորդներուդ, անկումէ անկում կը քալես: Բուն քո նպատակը բարձի թողի բրած՝ եղբայրասպան ոճիրներու շարան մը սկսած են, քո նիւթական, Ֆիզիքական ու բարոյական ուժերդ ի տարապարտի կը սպառես, ի վնաս քու ստանձնած դատիդ:

Սթափէ, եթէ զգայարանքներդ քարացած չեն: Թօթափէ քո վզին դրուած կուսակցականի կուրացուցիչ լուծը, դարձիր քո սկզբնական հայրենասէրի մաքուր

ու անարատ ողբին, ապաինիր անօր, ծառայէ անօր, գոհուէ անօր համար: Փրկութիւնը այդ ողբին վերագատնալու մէջն է:

Ողբամ զձեզ դատապարտուած ինք զաշնակցական երիտասարդներ: Փոխանակ ազգին ծառայելու տրամադիր ձեր այդ ողբին յօդատակարս գործածելու, փոխանակ ձեր անձնագոհութեան պատրաստակամութիւնը Հայ Գաղտին ի սպաս դնելու, փոխանակ ձեր վրէժի դանակը թշնամիին սրտին մխելու, և Հայու գնահատանքին արժանանալու, շնորհիւ ձեզ սխալ ճամբայ ցոյց տուող ձեր անխիղճ ու անսիրտ առաջնորդներուն, ձեր պաշտած ազգը հարուածեցիք, ձեր հաւատացած դատին դաւաճանեցիք, ձեր եզրօր արիւնք թափեցիք և այժմ իբր հասարակ սնրագործներ կը դատապարտուիք:

Մ. Գ. ՅԷՐԱԼԷԱՆ

Ա Ն Լ ՈՒ Ր ՈՅ Ի Ր Ը

(Եմբարգանիան «ԱՅԳԱՐԱՐ»-ի — Կ. Պոլիս, Գեկտ. 27)

Բաս կը պակսի, ճիշդ սրակումը տալու համար նիւ կնորքի սճիրին, սրուն գոհ գնաց Ամերիկահայ Առաջնորդ Ղեկնոյ Ակոս. Գուրեան:

Արգարեւ, եղածը քսամենիլ է, սմէն տեսակէտով:

Նախ՝ վայրագ ձեր: Բարձրաստիճան եկեղեցական մը զաշունհաճարութի եկեղեցիին մէջ, հաւատացեալներու տղահար աչքերուն առջև: Եւ ճիշդ պատարագի պահուն, այն միջոցին՝ երբ կը պատրաստուէր հաղորդուելու և խաղաղութեամբ հաղորդելու հողեւոր հօտը:

Պատկերին վերջիչումն իսկ սարսուռ կը պատճա-

ուէ : Այնքան աննախընթաց է իր խժողովութեամբ : Որովհետեւ, որքան կը յիշենք, երբեք պատահած չէ որ պատարագիչ մը դաշոյնով փոռուի խորանին առջեւ :

Բայց աւելի զարհուրելի է ողին, որ այսպէս արհնաներկ կը ներկայանայ բուն խակ Աստուծոյ Տան մէջ : Ըսել կ'ուզենք թէ, չունինք այն չոր սխուփանքն իսկ թէ սպանութիւնը արդիւնք է անձնական վրիժառութեան, այրած սրտի մը անդուսպ պոռթկումին :

Ո՛չ, որքան ալ պակասին մանրամասնութիւնները, ազներեւ է որ կը դտնուինք հանրային եղեռնի մը առջեւ : Աւելի պարզ խօսելով, Ղեւոնդ Աեպոս իր համոզումին, իր առաջնորդական գործունէութեան զոհն է :

Իրապէս, ո՞վ չիշեր կատաղի վէճը որ ատենէ մը ի վեր կը փոթորկէր Ամերիկահայ խաղաղ դադութը : Եւ ո՞վ չգիտեր որ այդ վէճը փրթաւ Շիքակոյի միջադատային ցուցահանդէսին ատեն, դրօշ պարզելու չպարզելու խնդրէ մը :

Բնականաբար մեղի չիյնար խառնուիլ դադութենքու ներքին կռիւներուն, ինչպէս անոնք չեն միջամտեր մեր ներքին հարցերուն : Հետեւաբար, պիտի չջրջենք բուն վէճը, որ այլապէս ցաւոտ կողմեր ունի, իրբեւ ցցուն ախտանիշ մը մեր հանրային հիւանդութեան :

Բայց եղածը վերջ ի վերջոյ տեսակէտի տարբերութիւն մըն է, եւ կարելի չէ ցատում չյայտնել որ ասոր համար դաշոյն կը մխուի սիրտերու մէջ, այն ալ հոգեւոր հովիւի սրտին, եւ աղօթած պահուն :

Ամերիկայի մէջ, ուր կ'ապրին Հայերը եւ որմէ յաճախ օրինակներ կը յիշեն, չկա՞ն միթէ կուսակցական վէճեր, եւ շա՛տ աւելի ծանր ու կենսական հարցերու մէջ : Ահա Բուզվէլթի փորձարկութիւնը որ տեսակ մը համայնավարութիւն է եւ իրապէս վրդովիչ է քաղքենի դասին համար : Բայց տեսա՞ք անհատներ որ փորձէին արիւնով մաքրել հաշիւը : Ելեւմտական խորհրդականը, օրինակ, որ պարզապէս մահացու կը դտնէ

Նախագահին ծրագիրը, որի շքան չբաւ, և թէ ոչ երկ-
ուայ հրաժարագիր մը ստորագրել:

Այս և պայքարի ժողաբակիր ձեւը, և Զայերը
որոնք տասնեակ տարիներէ ի վեր կը բնակին այս եր-
կիրը, պէտք է որդեգրէին դայն:

Ինչպէս ինչ կը տեսնենք: Առաջնորդ մը, որ մօտ
100 հազարնոց զազութ մը կը ներկայացնէ օտարներու
աչքին, առաջին անգամ կը խոշտանգուի, և Երկրորդ
անգամին ալ կը դաշունահարուի, պարզապէս անոր
համար որ անյարմար նկատած է Լուստոյնը պարզել
Շիրակոյ յուցահանդէսին: Աւելի անիշուր Երկու հեղ
մահափորձի կ'ենթարկուի, որովհետեւ, և թէ առաջին
գէպը միայն ձեռնով վերջացաւ, ստիկա պարզապէս
արդիւնք էր դիպուածին: Ապա թէ ոչ նոյն գոյժը քա-
նի մը ամիս առաջ պիտի ստանայինք:

Ինչպէս ըսինք, մանրամասնութիւնները կը պակ-
սին և յայտնի չէ թէ որոնք են մարդասպանները:
Բայց որոնք ալ ըլլայն հեղինակները, կասկած չկայ թէ
գործած են խմբակցական նկատումով, կամ գոնէ կա-
տարած՝ հրապարակային գրգռութեան հետեւանքով:
Չէ՞ որ Շիրակոյ միջազգային առաջ, մամուլի կատա-
ղի պայքար մը ծայր տուաւ Դեռնոց Աւստրիոյ գէմ, և
Երեւոյ՝ Ժողովի մէկ հատուածն ալ, զուժարուած նա-
խագահութեամբ Յովսէփ Եպոյ. Կարապետեանէ, պաշ-
տօնանկ հուշակեց դայն առաջնորդութենէն:

Կը նշանակէ թէ սփիրը հանրային բնոյթ ունի, և
Գուրեանը զոհ զնաց տեսակէտի տարրերութեան մը, որ
գործնական խնդիր մըն ալ չէր շօշափեր, այլ պարզա-
պէս տեսական հարց մը — զրօշ պարզել թէ չպարզել:

Արդ, ո՞ւր տեսնուած է ստոր համար արիւն թա-
փել, այն ալ տաճարին մէջ, և օտարներու աչքին առ-
ջէն:

Աստիկա արդէն զազափարական պայքար չէ, այլ
ուղղակի խելագարութիւն, և կրնայ ձիւն բերել Ամե-

րիկահայ դաղուլթին գլխուն ,ինչպէս Սիւրիահայութեան վրայ: Որովհետեւ, Ամերիկեան կառավարութիւնն ալ վաղը կրնայ լուծել բոլոր միութիւնները եւ արգելել մշակութային հաւաքոյթներն անգամ, այսինքն անդամալուծել ազգային գործունէութիւնը: Մանաւանդ որ, այսպէս թէ այնպէս, դրօշի խնդիրը Ամերիկեան մամուլին մէջ արձագանգած է իրրեւ պոլշեւիկեան — հակա-պոլշեւիկեան վէճ մը, եւ յայտնի է թէ Մ. Նահանգները ներկայիս որքա՛ն կը դարպասեն Խորհրդային Ռուսիոյ:

Մնաց որ, անկախ ամէն բանէ, դաշոյնով եւ զնդակով հաշիւ մաքրելու միջոցը ինքնին պժգալի է, եւ ուղղակի կործանումի կ'առաջնորդէ դաղուլթները: Վերջ ի վերջոյ, Ղեւոնդ Արքեպս. ո՛չ զեղծում ըրած էր, ոչ ալ մահացու մեղք մը զործած: Ամբողջ եղածը այն է որ տարբեր տեսակէտ մը յայտնած է տեսական խնդրի մը մասին:

Ասոր համար գետին փոել Առաջնորդ մը այն միջոցին երբ մաքուր եւ կարող եկեղեցականներու սով կը տիրէ, իսկապէս անլուր արարք մըն է:

Արդարութիւնը անտարակոյս արժանի պատիժը պիտի տայ յանցաւորներուն: Բայց ասկէ առաջ, Հայ միտքը պէտք է փրցնէ նետէ այդ ատելավառ ու եղբայրապան ոգին որ այսպէս դաղուլթէ դաղուլթ կը շքրջի եւ արիւնաներկ տեսարաններ կը պարզէ:

ՄԱՆՈՒԿ ԱՐՍՒԱՆԵԱՆ

ՊՈՂՈՏԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

(Խմբ. ԱՐԵՒԵԼՔ ՍԵՂԱՆԻԿ 31 ԴԵԿՏ.)

[Դաշնակցութեան բողոքով հեռացած մտաւորականներու օրկանը]

Ո՞վ սպաննեց Դուրեանն ալ, եւ ո՞վ պիտի շարունակէ դեռ դաշունահարել վաղը, մէկ ուրիշը: Չենք հարցնէր: Չենք ուղեր հասկնալ:

Մենք նախ քան որ քննենք ինչ որ ասում են, մեր ներքին կեանքին մէջ, որ վերջին խոսքը գանակին ու դաշոյնին մեայ: Մէջ կ'ըսենք մեր ամբողջ ուժովքը: Կրնա՞յ յուսել հայ քաղաքական կազմակերպութիւն աշխարհի պողոտաներուն վրայ իրեն հետեւող ժողովուրդին մէջ դանակ ու դաշոյն չտրուանալ:

Ձենք կրնա՞ր հաշտուիլ, չենք ուզեր հաշտուիլ նրման դադարաբի մը հետ: Ձենք ուզեր, որովհետեւ այդ չէ՛ մեր բաժինը այսօր: Ձենք կրնա՞ր, որովհետեւ մենք ամէն ինչ տալինք «ընկերութեան մարդոց»: Տալինք մեր տունն ու տեղը, տալինք մեր մտլն ու միւլիքը, տալինք մեր կեանքն ու սրտախը, տալինք մեր զանախիլ նիւանի երխասարկութիւնը, խորտակեցինք մեր կեանքին ու սպազան, հայ ոյժը, հայ դադարաբան ոյժը մեզ բերելու և կազմակերպելու համար: Եւ չենք կրնա՞ր ըմբռնել, որ ամէն ինչ զոհելէ, ամէն ինչ տալէ յետոյ, ան այսօր, մեր կուրծքին դաշոյն պիտի միսէ, իբրև վերջին բաժինը, իր ետեւէն աշխարհի պողոտաներուն վրայ ինկած հայութեան: Մենք չենք կրնա՞ր ըմբռնել որ այսպիսի կազմակերպութիւն մը կրնայ դուրսիւն ունենալ մեր մէջ:

Եթէ մենք մնացինք անմուրաց, և Եթէ պիտի մընանք անմուրաց, ապա ուրեմն վերջին գերագոյն իրաւունք մը ունինք մենք, ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՍ — խաղաղ ու անդորր մեանիլ այդ պողոտաներուն վրայ, առանց որ մեր հոգեւարքը լլկեն:

Մենք չա՛ր և ենք տատապեր, ու չա՛ր և ենք զոհեր: Ձանինք տալիք ոչ մէկ նոր զոհ, մենք ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՍ — զոր ոմանք Սփիւռք, այսինքն փոշի կը կուչեն այժմ, և ուրիշներ հայմարլա, — յանուն ի՛նչ դադարի, դաւանանքի, աւետարանի և քաղաքականութեան համար ալ որ ըլլայ:

Եթէ հակառակորդս մէկ որ մեանինք, թողէք որ

պատուաւոր մահով մեռնինք եւ յիսկնացած Արեւմտա-
հայոսքիւնը չգտանայ աշխարհի նոպկանքին եւ ասելու-
թեան նշուակ :

Փոշի գտանայէ յետոյ , այսօր մեր պատին է գրը-
ուած նժարին մէջ : Պատիւը տանջուած , լլկուած ու
հարածական ժողովուրդի մը : Բայց եւ պատին ու բա-
րոյականն է գրուած անոր առջեւ , իր քաղաքական
կողմակերպութիւններուն , գինքը առաջնորդողներուն :
Ո՞ր պիտի տանի մեզ :

Թող ըսեն իրենց վերջին խօսքը հրապարակով , յրո-
տակ ու մեկին : Բայց այս մէկ տուրքը թող չսպանն-
ջեն մեզմէ :

Մենք արժանի չենք այս անկումին :

ՎԱՅՐԱԳԻ ՈՃԻՐԻՆ ՌԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ՕՏԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒ ՄԷՋ



ՅԱՒԱԿՑԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՔԵՆԹՐՊԸՐԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՅԱՒԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ
ՈՒՂՂԵԱԼ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐԿԻՆ

Վերջապէս զոր կ'զգամ կը մղէ զիս Ձեր Ամենա-
սլատուութեան ուղղել խորին եւ եղբայրական ցաւակ-
ցութիւնս Դուրեան՝ սլատուական Արքեպիսկոպոսի ե-
ղբրական մահուան առթիւ:

Պատիւ ունեցած էի ճանչնալու զինքը ի Լոնտոն,
Լամպէթի Սորհրդաժողովի ատեն, որ տեղի ունեցաւ
1930-ին եւ տեսնելով անդ զումարուած Եպիսկոպոսաց
Յանձնախումբին հետ իր կատարած խորհրդակցու-
թիւնը, շատ բարձր համարում մը ունեցած էի իր մա-
տին: Անիկա երկար եւ հաւատարիմ ծառայութիւն մա-
տոյց այս երկրին մէջ ժողովրդեան: Այս իսկ պատ-
ճառաւ, խորին յուզմամբ զգածուեցայ, երբ տեղեկա-
ցայ, Նիւ Եորքի մէջ իր մահուան պարագաներուն:

Կ'աղօթեմ Աստուծոյ իր հոգւոյն համար:

Հաճեցէք ընդունիլ համակրանացս հաւաստիքը:

Որով մնամ՝ Ձեր հաւատարիմ եղբայրն ի Քրիստոս

ՔՈԶՄՈՍ ՔԱՆԹՐ

Օլտ Բալաս, Քէմքըրպրի

3 Յունուար 1934.

Նիւ Եսրբի Եպիսկոպոսականաց Յ. Յովհաննէս Մայր Եկեղեցիին մէջ, Նիւ Եսրբի Եպիսկոպոս Վիլբրամ Թ. Մէնինկ, Քրիստոսի պաշտամունքին առթիւ հրաւիրեց ժողովուրդը ազօթել մարտիրոսացեալ Տ. Ղևանդ Արքեպիսկոպոս Գուրեանի և Հայ ժողովուրդի համար: Այսպիսի ազօթք մը, յայտարարեց Եպիսկոպոսը, անուխը է, պարագաները սակայն, ըսաւ, այնքան սղբերդական են, որ պարտաւորիչ կը դառնայ, պա ինք արատանեց հեռուեալ ազօթքը:—

Հանգուցեալ Գուրեանին Համար

Ո՛վ Տէր Աստուած, որու շնորհները անհամար են, ընդունէ մեր ազօթքները վասն հոգւոյ Քու ծառայից Ղևանդ Գուրեանի, ընդունէ զինքը լուսոյ և ուրախութեան երկրին և Քու Սուրբերուց Միաբանութեան մէջ, յանուն Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի. Ամէն:

Հայ ժողովուրդին Համար

Ո՛վ Տէր Աստուած մեր, կը խնդրենք Քու օգնութիւնդ ու օժանդակութիւնդ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Եպիսկոպոսներուն, Եկեղեցականութեան ու ժողովուրդին համար: Ծնորհէ իրենց հանդարտութիւն և ոյժ տակալու համար, իրենց կորուստին ու սուղին: Ծնորհէ իրենց Քու առաջնորդութիւնդ և Քու խաղաղութիւնդ: Յանուն Տեան մերոյ Քրիստոսի Քու Որդւոյդ. Ամէն:

Գուրեան Արքեպիսկոպոսի, որուն հանդէպ մեծ յարգանք ունեցած եմ, մահը մեծ կորուստ մըն է ո՛չ միայն Հայ Եկեղեցիին, այլ ընդհանրապէս բոլոր Եկեղեցական ուժերուն համար:

Կը մաղթեմ որ Տիրոջ խաղաղութիւնը իջնէ իր հօ-
տին վրայ, որ այսքան եղերական ձեւով զրկուեցաւ իր
հայրէն:

ՃԵՅՄՁ ՏԸՎՕԼՖ ԲԷՐԲԻ

Նախագահ Եպիսկոպոս Եպիսկոպոսական
Եկեղեցւոյ Ամերիկայի

Վշտահար ենք լսելով այն աղէտը որ պատահած է
սիրեցեալ Գուրեան Արքեպիսկոպոսին եւ իմ ժողովուր-
դըս կը ցաւակցի Նորին Օծութեան Խորէն Կաթողիկոսի
եւ հաւատարիմ Հայ ժողովուրդին:

ԳԵՐ. ԷԼԻԱՍ ՇՈՒԿԱՐ

Տեղապահ Ատրական Պատրիարքին

ԱՆԳԼԻՈՅ ՀԻԻՊԱՏՈՍԻՆ ՅԱՒԱԿՅԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ

Հաճեցէք ընդունիլ իմ խիստ անկեղծ ցաւակցու-
թիւններս Գուրեան Արքեպիսկոպոսի տխուր ու եղերա-
կան մահուան առթիւ: Իր ծառայութիւնները ու ան-
հատականութիւնը զնահատուած էին Անգլիոյ մէջ եւ
ես դիտեմ թէ մեր ցաւին կը մասնակցին նաեւ իր այն
տեղի բարեկամները:

ՃԷՐԸՐՏ ՔԷՄՊԸԼ

Ընդհանուր Հիւպատոս Անգլիոյ

ԼԵՀԱՅՈՒՆԵՐՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՅԱՒԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Հաճեցէք ընդունիլ խորին ցաւակցութիւնս Ղեւոնդ
Արքեպիսկոպոսի կորուստին եւ ձեր սուգին առթիւ:
Թող Տէրը Ղեւոնդ Սրբազանի հոգին ընդունի իր
փառաց մէջ:

ՅՐԷՆՍԻՁ ԻԿՆԷՑՇԸՍ

Եպիսկոպոս Լեհ Կաթոլիկ Եկեղեցւոյ

ՆՈՒ ԵՈՐՔԻ ԿԱՌԱՎԱՐՁԻՆ ՅԱՒԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Անկեղծօրէն կը բողձայի որ Հնարաւորութիւն ունենայի ներկայ ըլլալու Դուրեան Սրբազանի յուզարկաւորութեան յորդանքս մասուցանելու իր յիշատակին : Դժբախտաբար , սակայն , պաշտօնական պարտականութիւններ կ'ստիպեն որ Երկուշաբթի օր դանուխ մէջ լինի :

Այս պայմաններու ներքեւ , յստահ եմ որ պիտի ըմբռնէք թէ , մեծապէս կը ցաւիմ որ անկարող եմ միանալ ձեր եկեղեցւոյ անդամներուն , հրատարակային յորդանք մասուցանելու համար ձեր արժանընտիր Աստիճանը լին , իր յուզարկաւորութեան առթիւ :

ՀԷՐՊԸՐԹ Զ. ԼԷՅՄԸՆ

ԳԱՆԱՏԱՅԻ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒՒՆ ՅԱՒԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Թոյլ տուէք որ յայտնեմ իմ խորունկ վշտակցութիւնս ձեր եկեղեցիին՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Արքեպիսկոպոս Գեր. Ղեւոնդ Դուրեանի անդուծ սպանութեան համար : Կ'աղօթեմ որ Աստուած իր խնայողութեամբ զօրավիշ ըլլայ ձեզի եւ լոյսի , խաղաղութեան եւ երջանկութեան տեղ շնորհէ Դուրեան Արքեպիսկոպոսի հոգւոյն : Թոյլ հանգչի խաղաղութեան մէջ :

ՍԹԷՆԼԻ ՖՈՒԱՅԷ

ԳԵՐ. ԲԱՊԸՐԹ Ֆ. ԼԱՈՒԻ ՅԱՒԱԿՅԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Խորապէս ցնցուած ենք եւ զգածուած Ղեւոնդ Արքեպիսկոպոսի մահուան առթիւ :

Դեռ չարաթ մը չկայ Դուրեան Սրբազան ինծի այցելեց իր շնորհաւորութիւնները հաղորդելու համար :

Իր մահով հայ եկեղեցին անդամանելի կորուստ մը ունեցաւ , բայց թերեւս այս տխուր փորձառութեանէն ծնի հանդարտ ու պաղարիւն բանականութիւնը ,

որ դարձեալ պիտի կրնայ հաստատել եկեղեցիին խա-
ղաղութիւնը :

ԲԱՊԸՐԹ Յ. ԼԱՌԻ

Եպիսկոպոսական Եկեղեցւոյ Յարաբերութեանց Պետ

Թոյլ տուէք ինձ անձնապէս, ինչպէս եւ յանուն
Համաշխարհային Կիրակնօրեայ Դպրոցի Ընկերակցու-
թեան՝ մեր խիստ անկեղծ ցաւակցութիւնը յայտնել
այն կորուստին համար զոր կրեց Ձեր եկեղեցիին եւ ամ-
բողջ Քրիստոնեայ աշխարհը՝ Նորին Գերաշնորհու-
թեան Դուրեան Սրբազանի մահուամբ :

ԲԱՊԸՐԹ Մ. ՀՈՓՔԻՆՍ

Շիքակոյի Գեր. Ճօրճ Քրէյկ Սթիւըրտ Եպիսկոպոս
Դուրեան Արքեպիսկոպոսի մահուան առթիւ ցաւ կը
յայտնէ Նորին Վեհափառութեան՝ Հայոց Կաթողիկո-
սի եւ Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյ պատկան
համայնքին՝ որ կը դանուի Կաթողիկոսի իրաւասու-
թեան ներքեւ :

Դուրեան Սրբազան ծանօթ էր Շիքակոյի Եպիսկո-
պոսին՝ որ խիստ մեծ յարգանք ունէր անոր հանդէպ :
Աստուծոյ այս հաւատարիմ ծառային հողին թող հանդ-
չի խաղաղութեամբ :

ՆԻԻ ԵՈՐՔԻ ԵՐԻՑԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵԻԸ

Նիւ Եորքի Երիցաթողովը Յունուար 8, Երկուշաբ-
թի Ֆիֆթհ իվընիւի Երիցական Եկեղեցւոյ մէջ նիստ
դումարելով կը փափաքի Հայ Առաքելական Եկեղեց-
ւոյն իր ցաւակցութիւնը յայտնել Առաջնորդ Ղեւոնդ
Արքեպիսկոպոս Դուրեանի յանկարծական եւ եղերա-
կան մահուան առթիւ : Կը փափաքի իր զգուանքը ար-
ձանագրել այն արարքի մասին՝ որ բռնաբարեց մար-
դոց խիղճերը եւ միանգամայն սրբապղծեց երկրպա-
ղութեան համար սահմանուած եւ Ամենակարող Աս-

տուժոյն նուիրուած տունը : Զերմեռանդութեամբ կ'ա-
յօթէ որ Աստուած մխիթարէ անոր մահը սղացոյ պա-
յութին անդամները եւ եկեղեցին պահաւի ու պահպան-
ուի անոր մահուամբ : Երկցած սղոյթը կը խնդրէ որ այս
արձանագրութիւնը հազարդուի Հայ Առաք. Եկեղեց-
ւոյն :

ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼԸ

ԳՈՒՐԵԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

«Տիր Նիւ Բիւրալիք» Շարաքարերք (Յուն. 10, 1934)

Ղեւնդ Արքեպիսկոպոս Գուրեանի սպանութիւնը՝
Նիւ Եօրքի Ս. Սաչ Հայ Առաք. Եկեղեցւոյ խորանին
առջեւ, օրուան մամուլին մէջ խոշոր գրերով խորա-
գրեր ընդունելու համար պատկերոտ սճիր մըն էր : Այսու
հանդերձ երկար պատմութիւն մը կայ սպանութեան ե-
տեւ՝ զոր լրաթերթերը չի յայանկեցին : Կ'ըսուի թէ
Արքեպիսկոպոսը սպանուեցաւ Գաշնակ անուամբ ծա-
նօթ ընկերութեան մը անդամներու կողմէ — ի՞նչ կը
նշանակէ այս անունը : Իրականութեան մէջ, անիկա ա-
նունն է որդեգրուած Հայ Յեղափոխական կուսակցու-
թենէ մը՝ որ պատերազմէն ետք ստանձնեց կառավա-
րութիւնը Հայաստանի այն մասին՝ որ դանուած էր Զա-
րերու իշխանութեան ներքեւ : Գաշնակները իշխանու-
թեան մէջ պահուեցան Անդլիական կայսերապաշտու-
թեան կողմէ, պլիսաւորարար որպէս պատնէշ Ռուսիոյ
մէջ յառնող Սովիեզներուն դէմ : Անոնք իշխեցին երկ-
րին վրայ երկուքուկէս տարի, որու միջոցին աւելի հո-
ղամաս շահելու յոյսով, աղքատացած ու տասանորդ-
ուած հայ ժողովուրդը մասնակից ըրին շարունակական
պատերազմներու՝ ընդդէմ իրենց դրացիներու, Վրա-
ցիներու, Ազէրպէյճանցիներու եւ Թիւրքերու : Փոխա-
րէն, անոնք կորսնցուցին հարիւր հազարաւոր ժողո-
վուրդներու հետ միասին՝ իրենց ձեռքը դանուած երկ-

բամասին շատը: Ի վերջոյ Հայեր՝ եղբակացնելով թէ
Դաշնակները ոչ հաց կը բերէին իրենց եւ ոչ անկախու-
թիւն, այլ անօթութիւն եւ մահ, տապալեցին զանոնք
եւ հաստատեցին բուն իսկ իրենց Սովիեզը: Դաշնակնե-
րը փախան արդային զանձով միասին եւ հակայեղա-
փոխական շարժում մը կազմակերպելու ձեռնարկե-
ցին Սիւրիոյ, Յունաստանի, Ֆրանսայի, եւ վերջն ալ՝
Եգիպտոսի եւ Արճէնթինի հայ դադութներուն մէջ:
Այս բոլոր երկիրներուն մէջ անոնք կը վարեն ահաբեկ-
չական քաղաքականութիւն մը՝ սպաննելով բանուորներ,
ծեծելով հայ մտաւորականներ, առեւանգելով եւ ածի-
լելով մօրուքը քահանաներու՝ որոնք համակրանք
կ'արտայայտէին Սովիեզ կառավարութեան հանդէպ:

Դուրեան Արքեպիսկոպոս մէկն էր Հայ Առաջ-
նորդներէն որոնք չի ծածկեցին երկար ատենէ ի վեր ի-
րենց հայրենակիցներէն մեծադոյն մասին յայտնի իրո-
ւութիւն մը — այսինքն թէ՛ հայ ժողովուրդը աւելի
բարդաւաճ է Սովիեզ կառավարութեան մը ներքեւ,
քան որ եղած է դարերով: Ամերիկայի հայ եկեղեցւոյ
պետէն եկած այսպիսի յայտարարութեան մը չէին
կրնար հանդուրժել Դաշնակները, Արքեպիսկոպոսը
պէտք էր որ սպաննուէր:

Բայց ասիկա պատմութեան մէկ մասն է միայն:
Պաշտօնական թուղթեր կան ապացուցանող թէ յորմէ
հետէ Դաշնակները աքսորուեցան՝ դարպասեցին եւ եղ-
բայրութեան կապեր հաստատեցին իրենց նախկին թըշ-
նամիներուն՝ Վրաստանէ եւ Ադէրպէյճանէ աքսորուած
յետաշրջականներու հետ, իրենց հասարակաց թշնամի-
ին՝ Սովիեզներու ձեռքէն իրենց պատկան երկիրները
աղատելու մեծ յոյսով: Սովիեզ Միութեան փոքրա-
մասնական ժողովուրդներու այս ներկայացուցիչները
նախապէս հեռու մնացին Ռուս Ճերմակ պահակա-
դունդերէն, որոնց բաղձանքն էր միացնել նախկին ռուս
կայսրութիւնը ինքնակալ կառավարութեան մը ներ-

քեւ, ու այսպէս շարունակել Չարի քաղաքականութիւնը փոքրագոյն ազդերու վերաբերմամբ: Բայց Սովիեց Միութեան յառաջացումը համոզեց իր թշնամիները թէ պէտք է միանան, քանզի վերջին երկու տարիները ձերմակ Պահակազունդի Ռուսները նոյն դատը կը ներկայացնեն Ռ. քրայնացիներու, Հայերու եւ ուրիշ աքսորեալ ազգայնականներու հետ: Արք Հէնրի Տէթլէրաինկ, Լօրա Բօթհերմիթ եւ աւելի վերջերս ալ Հիթլէր՝ Սովիեցի թշնամիներուն այս միութիւնը դարձնող գործիք եղան: 1933 Հոկտեմբերին՝ համա-ուսու Փաշխաթ Խորհուրդը դամարուեցաւ Պէրլինի մէջ եւ շարժման ազգային ուղեղիժը վերջնապէս ձեւաւորուեցաւ: Տէթլէրաինկի եւ Հիթլէրի ներկայացուցիչներու ճնշումներուն ներքեւ միայն կարելի եղաւ անկախութեան խոստումներ ապահովել փոքրամասն ազգութիւններու համար: Այս ժողովին մէջ, Ռուս Փաշխաթներ որոշեցին կրկնապատակել իրենց «գործունէութիւնները» — քաղաքավարի անուն մը քաղաքական աւելանդումներու եւ սպանութեանց, նման Դուբեան Արքեպիսկոպոսի սպանութեան: Այսպէս, Նիւ Եորք քաղաքի մէջ պատահած սպանութիւնը լուսարանելու համար, մենք կ'առաջնորդուինք ետ՝ դէպի 1917-ի Հայաստանը, եւ կ'առաջնորդուինք դէպի առաջ, նկատի առնելու շարժում մը՝ որ իր ձեռքէն եկածը կ'ընէ գրգռելու համաշխարհային նոր պատերազմ մը:

Նիւ Եորք

ԱԼԻՍ ՍԹՕՆ ՊԼԷՔՈՒԷԼԻ ՆԱՄԱԿԸ
 (The New Republic — Փետր. 21)

Տէր Խմբագիր,

«Նիւ Բիբլալիք» իրական հանրային ծառայութիւն մը մատուց Դուբեան Արքեպիսկոպոսի սպանութեան ետեւ զանազան տարօրինակ իրողութիւններն յայտնելով

իր Յունուար 10-ի խմբագրականով: Ես ալ իմ կողմէ
փոքրիկ յաւելում մը կրնամ ընել:

Ի յիշատակ Արքեպիսկոպոսին եւ անոր սպանու-
թեան դէմ բողոքելու համար հրապարակային ժողով
մը տեղի ունեցաւ վերջերս Պոսքըն Օքէրա Հաուզի մէջ,
մասնակցութեամբ քսաներկու հայկական կաղմակեր-
պութեանց եւ ի ներկայութեան Մեծագոյն Պոսթոնի
հաղարաւոր Հայերուն:

Ծանուցուած էր որ ես ալ խօսողներէն մէկը պիտի
ըլլայի: Ժողովէն մէկ երկու օր առաջ, ինծի այցելեց
ներկայացուցիչը «Հայրենիք»ի, հայերէն օրաթերթ
մը, հրատարակուած Պոսթոնի մէջ, օրկանը դաշնակ-
ցութեան, կաղմակերպութիւնը որուն համար կ'ըսուի
թէ սպանութիւնը ծրագրած է:

Այցելուն աշխատեցաւ զիս համոզել որ ժողովին
չխօսիմ: Անիկա ըսաւ որ՝ Դաշնակցութիւնը «տէրօ-
րական շարժում» կը կատարէ Ռուսիոյ եւ Թուրքիոյ
մէջ, բայց ուրացաւ որ տէրօրական մեթոտներ ի գործ
կը դնէ Միացեալ Նահանգաց մէջ, կամ թէ պատաս-
խանատու է Արքեպիսկոպոսի սպանութեան: Երկարօ-
րէն խօսեցաւ այն ամբաստանութեանց մասին զորս
Արքեպիսկոպոսին հակառակորդները բերած էին անոր
դէմ եւ խտիր դատապարտեց Արքեպիսկոպոսը: Ըսաւ
թէ հանրային կարծիքը Հայոց մէջ այնքան զրգուռած
էր սպանութեան պատճառաւ, որ ժողովն ա'լ աւելի պի-
տի հրահրէր դայն, եւ թէ՛ փոխանակ (ժողովին մէջ)
խօսելու, բոլորս ալ պէտք է փորձէինք «խաղաղութիւնն
ու ներդաշնակութիւնը» վերահաստատել:

Ես ինքս սպանութեան դէմ դայրացած եւ տիրու-
թեամբ լեցուած ըլլալով, անշուշտ դացի ժողովին եւ
հոն արտայայտուեցայ կրցած իս չափ զօրաւոր կերպով:

Պոսքըն

Ա.ԼԻՍ ՍԹՕՆ ՊԼԷԲՈՒԷԼ

Անդղթական «ՏԷՂԻ ՄԻՐԸ» թերթը «ժամանակակից Նահատակներ» ընդհանուր խորագրին տակ վերլուծում մը կ'ընէ այժմու բարքերու մասին: Յիշեալ թերթը Ռուսմանիոյ սպաննուած վարչապետ Տ. Տուքալի եւ Եղերարախա Դուրեան Սրբազանի պատկերները հրատարակելով Երկրորդ խորագրով մը կ'ըսէ. «Մարդիկ տակաւին կը մեռնին իտէալի մը համար»:

Յօդուածադիրը, Կլին Կրիֆիթ, կը շեշտէ թէ այժմու այլասերած մարդկութեան մէջ դեռ կան մեծ դէմքեր որոնք զիսան իրենց զաղափարին եւ ճշմարտութեան համար ամէն զոհուածութիւն ընել եւ նոյն իսկ իրենց կեանքը զոհարեցել:

Կրիֆիթ իր յօդուածով ի մէջ այլոց հետեւեալը կ'ըսէ.

«Դուրեան Արքեպիսկոպոս որ Տ ասարի Մանչէսթըրի Հայոց հովիւը եղած է եւ որ Նիւ Եորքի Եկեղեցիին մէջ խորանին առջեւ զաշունհար եղաւ, եւ թէ Ռուսմանիոյ վարչապետ Պ. Տուքա, որ անցեալ շարթու սպաննուեցաւ, կեանքերնին զոհարեցին իրենց պարտականութիւն նկատած իտէալին համար:

«Մեր օրերուն անկեղծութեան մասին «Հինցած զաղափար մըն է» պոռալ սովորութիւն դարձած է եւ յաճախ կը լսենք հետեւեալ խօսքը. «Իմ զաղափարներուն համար բնաւ չեմ կրնար նահատակուիլ»: Աս կը նշանակէ թէ զաղափարը արժէքէ զուրկ է եւ կամ մարդը:

«Այսօրուան այլասերումը սակայն ընդհանուր չէ: Տակաւին կ'ապրին հին դարերու հսկայ դէմքերուն նրման կիներ եւ այրեր: Դուրեան Ս. եւ Մ. Տուքա կրնան իբր փայլուն օրինակներ ծառայել»:

Վայրագ սպանումը Հայոց Առաջնորդ Գուրեան Արքեպիսկոպոսի՝ որ Ս. Ծննդեան նախօրեակին, Նիւնորքի իր եկեղեցւոյ ատեանը դաշունահար եղաւ երկու մարդասպաններու կողմէ՝ սոսկական մեղանչում մը չէր ընդդէմ ոճրարդել օրինաց կամ հասարակ սպանութիւն մը անհատի: Ոճրագործներն ու ասոնց զրդիները ո՛չ միայն իրենց հայրենակիցներու դէմ դաւաճանեցին այլ նաև նախատած եղան այս երկիրն ու անոր ժողովուրդը որոնց մէջ ապաստան դառած էին սպանողներ եւ սպանեալ: Այսպէս կ'արտայայտուինք ատանց սեւէ ծանօթութիւն ունենալու Արքեպիսկոպոսի նկարագրին կամ հետեւած ուղղութեան նկատմամբ ու նաև ատանց նկատի ունենալու պայքարներն ու հարցերը որոնք կրնան պատճառ դարձած ըլլալ զործուած եղեւնին: Գժբախտութիւնը հոն է որ ամէն այսպիսի արարք աւելի եւս կը ծանրացնէ այն նախապաշարումն ու արտար որ զուգորդուած են «օտարական» բառին հետ բաղդատմամբ բնիկ Ամերիկացիին: Ասիկա իրողութիւն մըն է որ խիստ կը դժուարացնէ ջանքը ամէն անոնց որոնք կ'աշխատին ցեղային պատուարներն ու նախապաշարումները չքացնել: Արդիւնքը կ'ըլլայ նաև պատնէշներու բարձրացում եւ խտրականութեանց զօրացում ընդդէմ խնդրոյ առարկայ ցեղի կամ կրօնի պատկանող ազգայնոց: Նաև խոչընդոտները կ'աւելցընէ այս երկրէն ներս ընդունուելուն օտար երկիրներէ հասնող այնպիսիներու որոնք ի վիճակի են դնահատել ազատութիւնն ու պատեհութիւնները զորս այս երկիրը՝ նպատաւոր պայմաններու տակ լայնօրէն տրամադրած է եւ կրնայ տակաւին մատուցանել:

Պարզ է թէ մեր երկրին եւ Ամերիկեան բնիկներու մէջ պակաս չեն պայքարներ ու վրէժխնդրութիւններ, սակայն ուսմկաւար Ամերիկայի մէջ բացարձակապէս

անտեղի է ներածումն ու շարունակումը օտար սխա-
կալութեանց : Ոճրադործներու հետապնդումը՝ յան-
գելով իսկ ձերբակալութեան ևւ գտատարատութեան՝
հարցը չի լուծեր : Անօգուտ է նաև այս ասիթով նա-
խապաշարումներ զրգուել երբ տեղական տարբերու գոր-
ծած սճիրները ա՛յնքան մեծաթիւ են ու բազմադան :
Ընդհակառակը այդպէսով չարիքը կը ծաւայի : Բայց
ամէն Ամերիկացի իր կարողութեան գերազոյն չափով ,
բացէ ի բաց , խոհականօրէն , շինարար սղւով ևւ հա-
մամկրական գիրքով պէտք է պահանջէ որ ուրիշ եր-
կիրներէ բարբ Ամերիկա եկացներ իրենց ետև թողուն
ամէն կոխ ևւ հին աշխարհի մէջ ծաղում առած սխա-
կալութիւններ : Հոս գործ չունին Ամերիկեան սամկա-
վարութեան սկզբունքներուն ևւ հաստատութեանց չի
հպատակողներ : Կան սրոշ բաներ սրոնք Ամերիկեան
սահմանադրութի կամ նաւահանգիտակ ներս մանող ա-
մէն անձ , բլլա՛յ այցելու կամ աղաղայ քաղաքացի ,
պարտաւոր է մէկգլի թոյուլ կամ մոտնալ :

Մենք բնաւ հաստատացած չենք թէ այս երկրի սճիր-
ներու հարցը օտար կամ կէս-օտար ժողովուրդներու
ինդիր է : Ա՛յնքան խորարմատ եղած է սճիրը անցեալ
երեք դարերու Ամերիկեան պատմութեան մէջ որ այդ-
օրինակ կարծիք մը չարդարանար : Բայց ճշմարիտ է
նոյն ասեն թէ օտարականի մը կողմէ գործուած ամէն
սճիր կը ձգաի իր ազդութեան պատկանողներու կեան-
քը դժուարացնել այս երկրին մէջ ևւ ամբապնդել
խորական պատնէշները : Ծիշդ է մանաւանդ որ զա-
գատորդիշներու այս երկրին մէջ հին աշխարհի քաղա-
քական ու կրօնական պայքարներէն բղխող ու դասա-
նակուող սճիրներ մասնաւորապէս դատապարտելի են
ու հետեւանքներով աղէտայլի քանդի կը ջնջեն այն յա-
րարերութիւնները զորս Ամերիկեան դաղափարականն
ու հաստատութիւնները նպատակ ունին պահպանելու
ևւ սնուցանելու :



ՏԻՐԱՄԱՅԵՐ. ՍՐԲՈՒՀԻ ԴՈՒՐԵԱՆ

«Սիրելի Որդեակ¹,

Ի յիշատակ անմոռաց սիրոյ եւ յարգանաց, գուցէ իւր վերջին սոյն լուսանկարը քեզ կը նուիրէ՝ քերանք՝ բարօրութեանդ եւ առողջութեանդ աղօթքով դողդոջուն, սիրտն ու հոգին՝ քու կարօտովդ այրող, միտքը՝ յարածամ քեզմով զբաղող

Ծերուկ մայրդ

ԲԵՐՈՒՋ ԳՈՒՐԵԱՆ»

¹ Տիրամայրը գրած է այս իր լուսանկարի ետին, զոր զբեռն է սպրաչեալ Սրբազանի նահատակութենէն առաջ:

ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐՈՒ ԶԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳԸՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ



Ամերիկեան հասարակաց կարծիքը խորապէս յուզուեցաւ Քրիստիոսի նուիրական օրով, կրօնական պաշտամանց պահուն, Գուրեան Սրբազանի սպանութեան ահաւոր լուրը լսելով:

Ամերիկեան բոլոր թերթերն ալ օրերով սինականեր նուիրեցին այս աննախընթաց սփրի մասին եւ խստօրէն դատապարտեցին այս եղևոն ու սփրազործները:

Նիւ Եորք Ամերիգըն այս սփրին եւ 1170 Դեկտ. 29-ին Անդլիոյ մէջ Գէնթըրպրի Արքեպիսկոպոս Թովմաս Պէքըթի սպանութեան մէջ նմանութիւն կը գտնէր եւ ցաւ կը յայանէր որ Հայերը քաղաքակրթութեան աստիճանի վրայ ութը դար ետ մնացած ժողովուրդ մը են:

Իսկ Նիւ Եորք Սըն խմբադրականով մը մեզ կը թելադրէր Ս. Սաչ եկեղեցին, ուր հոսեցաւ Գուրեանի անմեղ արիւնը, վերածել Ուխտատեղիի մը, ինչպէս ըրին Անդլիացիք Թովմաս Պէքըթի նահատակուած Տաճարը:


Ամերիկեան իշխանութիւնք չի հետաքրքրուեցան սփրին տեղի տուող ներքին պատճառներով, եւ ոչ ալ ուղեցին հասկնալ եռադոյն դրօշի սնամէջ վէճը կամ հակահայաստանեան կազ ու կռիւները: Իրենց պետական հեղինակութեան հետ կապուած միակ հարցն էր Արքեպիսկոպոսի մը խժգուժ սպանութիւնը Ամերիկեան հողի վրայ:

Այլևս իրենց համար արժանապատուութեան և արդարութեան անակցիտայի խնդիր էր սերտագործներու ձերբակալութիւնը և գտտապարտութիւնը: Իրօք ալ գտտական և ստիկանական փորձ և կարող պաշտօնեաներու յանձնուեցաւ սերտագործներու հետասինգման գործը:

Արդէն երկուքը, Լէյլէկեան և Սարգիսեան, սերբի վայրը նոյն օրն իսկ ձերբակալուած էին: Ականատես վկաներու ցուցմունքով եօթը մեղսակիցներ ալ հետագհեալ ձերբակալուած յանձնուեցան արդարութեան:

Պատմութեան սեփականութիւն գտնայու սահմանուած այս քսամնելի սերին գտտալարութեան արձանագրութիւնը յաակօրէն կը պարզէ կանխամտօրէն ծրարուած այս բոլոր պարագաները և պատասխանատուները:

Ահա թէ ինչու ուղեցինք գտտալարութեան արձանագրութիւնը կարելի եղած մանրամասնութեամբ ամփոփել սոյն հատորին մէջ:



ԴՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆ

ԵՐԳՈՒՆԱԿՆԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Նիւ Եսրֆ, Յունիս 7.— (Էսօշիէյքըս Բրէս) Ոստիկանական խիստ հսկողութեան սակ սկսաւ դատաւարութիւնը ինը Հայերու, որոնք կ'ամբաստանուին թէ զաշունհար սպաննեցին Արքեպիսկոպոս Ղեւոնդ Դուրեանը, Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ամբրիկայի Առաջնորդը: Երեսուն ստիկաններ եւ զազանի ստիկաններ պաշտօնի գլխիս կը գանուէին, երբ Դատաւոր Ճօզէֆ Ի. Քորիկըն բացաւ դատաւարութիւնը ձեռքբերելու Գօրբի մէջ:

Ինը ամբաստանեալները կը ճանչցուին անգամ Հ. Յ. Դաշնակցութեան: Արքեպիսկոպոսը սպաննուեցաւ, երբ Պատարազ մտաուցանելու համար Ս. Խաչ Եկեղեցին մուտք կը դարձէր Քրիստոսի նախօրեակին:

Երզուեալներու ընտրութենէն առաջ պաշտպան փաստաբաններ ձէլըզ Պ. Պէնթըն եւ Թամըս Շէրիտըն, Դատաւոր Քորիկընի կրկնեցին իրենց պահանջը դատին յետաձգման համար մինչեւ Հսկումբեր, պատճառաբանելով թէ իրենց ընկերներէն Վահան Գարտաշեան լուրջ հիւանդ է եւ ստիպուած է տուն մնալ, եւ ներկայացուցին այս մասին երկու բժիշկներէ ստորագրուած վկայաթուղթեր:

Ընդհանուր Դատախաղ Տաճ, որ ներկայ էր իր երկու օղնականներով Ալիքսանդր Հ. Քէմընըսքի եւ Ճօզէֆ Քօճն, որոնք պիտի վարեն դատը, յանուն պետութեան, ընդդիմացան այս առաջարկին:

Դատաւոր Քորիկըն, ինչպէս բրած էր, կրկին մերժեց առաջարկը: Այն ատեն պաշտպան փաստաբաններ Պէնթըն եւ Շէրիտըն խնդրեցին որ իրենց թոյլ տրուի քաշուիլ, բայց հաւանեցան մնալ ու շարունակել դատաւարութիւնը, եթէ դատարանը զիրենք պաշտպան

փաստարան կարգէ: Դատաւոր Քորիկըն ընդունեց ասիկա եւ անոնք վերադարձան դատարան:

Ընդհ. Դատախազի օդնական Քէմընըքի, ընտրելի երդուեալներու հարցուց թէ իրենք Հայ ծանօթներ ունին, թէ ցեղային, կրօնական կամ քաղաքական կարծիքներու տէ՞ր են, ընդդէմ Սովիէթ կառավարութեան: Անիկա բացատրեց թէ Նահանգային Իշխանութիւնք համոզուած են որ սպանութեան շարժառիթն են քաղաքական վէճեր, որոնք դոյութիւն ունին Դաշնակ կոչուած Հայ յեղափոխական կազմակերպութեան մը եւ Խորհրդային Հայաստանի Իշխանութեան միջեւ: Խորհ. Հայաստան անկախ Հանրապետութիւն մըն է Սովիէթ Միութեան մէջ:

Երեկոյեան ուշ ատեն ընտրուեցան երդուեալները: Դատաւարութիւնը պիտի տեւէ վեց շաբաթ: Ընդհանուր Դատախազը պիտի ներկայացնէ 60 վկայ, պաշտպան կողմը աւելի քան 50:

ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՆԻՒ ԵՈՐՔԻ ԹԵՐԹԵՐԷՆ

Հինդշարթի օրուան դատաւարութեան մասին հետեւեալ յաւելուածական տեղեկութիւնները կը քաղենք Նիւ Եորքի նոյն երեկոյեան եւ Ուրբաթ առաւօտեան թերթերէն:

Բաց ի դատարանի շէնքին մէջ հսկող 30 ոստիկաններէ, հինգ հեծեալ եւ վեց դաղտնի ոստիկաններ անընդհատ հսկողութիւն կատարած են շէնքին շուրջ եւ վկաներու, երդուեալի ընտրելիներու ու հանդիսատեսներու բազմութեան մէջ, թոյլ չտալու համար որ եւէ անախորժութիւն պատահի:

Պաշտպան փաստարանները դատին յետաձգումը պահանջած են այն հիման վրայ թէ Պ. Վահան Գարտաշեան հարցաքննած է իրենց վկաներուն մեծ մասը եւ անիկա սրտի հիւանդութեան պատճառաւ պիտի չկրնայ իր տունէն դուրս ելլել երեք ամիս:

Երզուեալ գառաւորներու պէս անուանուած է Վիլիբրմ Ս. Շիլլինկերը, մեաաքսի վաճառական, որ իրեն կզած հարցումներուն պատասխանելով բաած է թէ ինք բարձաթիւ կդեանական գառերու մէջ ծառայած է իրրեւ կրզուեալ եւ հակառակ չէ մահուան պատժոյ, եւ աւելցուցած է թէ ի հարկին պիտի չվարանի ինը



ՃՕՁԷՖ Բ. ԳՈՐԻԿԸՆ
ՈՃՐԱԳԱՏ ԱՏԵԱՆԻ ԴԱՏԱԻՈՐ

ամբաստանեալներն ալ յանցապարտ հռչակելու առաջին կարգի մարգաապանութեամբ, եթէ նոյն խկ ցոյց արբուի թէ անոնցմէ մէկը կամ երկուքը միայն դորձնականապէս արւած ըլլան մահացու հարուածները :

Ընդհանուր Գառախաղ Տաճ բաած է թէ ինդիրը միջապային շահազրգուութեան առարկայ կզած է եւ պաշտպան վաստարանները լիուլի ժամանակ ունեցած են դորձը պատրաստելու համար : Այս հիման վրայ մերժուած է դատին յետաձգման խնդրանքը :

Ինը ամբաստանեալներ դատարահ բերուած են հսկողութեան տակ : Առաջին անգամ է որ — դիտել կուտան թերթերը — ինը հոգիէ բաղկացեալ խումբ մը պիտի դատուի առաջին կարգի մարգաապանութեան ամբաստանութեամբ :

Երկուստեք լուսելիք վկաներու թիւը 122-է աւելի

է : Ասոնց մէջ կան 15 կիներ : Երկոտասանեակ մը վկաներ — կը գրէ «Նիւ Եորք Ուրբլտ-Թէլէկրամ» — գիշեր եւ ցերեկ ոտտիկանական սահայանութեան տակ կը գանուէին , որովհետեւ իշխանութիւնք կը վախնային որ անոնց կեանքին վտանգ մը կը պատահի : Ընդհ. Դատարարութեան զլխաւոր վկան , որուն անունը գաղանի կը պահուի , ամիսներով բանտ մնացած է եւ 5000 տալարի երաշխաւորութեան ներքեւ կը գտնուի :

Մարդասպանութեան այս բարդ գործը աւելի կնճոռտած է այն իրողութեան պատճառաւ որ Արքեպիսկոպոս Դուրեան Անգղիական հպատակ մըն է եւ երկու տարի է ի վեր Ամերիկա կը գտնուի եւ ասկէ առաջ եղած է Մանչէսթըրի Եպիսկոպոս :

ԵՐԴՈՒԵԱԼՆԵՐՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ

- 1.- Վիլիլմ Ս. Շիլիկլըր — Մետաքսի վաճառական :
- 2.- Օկլթվիլս Բ. Սթէնրաք — Ապահովագրութեան պաշտօնեաք :
- 3.- Հերելտ Լ. Վոլքըրս — Ծանուցումներու գործակալ :
- 4.- Ֆրէնք Հ. Չիհոր — Ապահովագրող :
- 5.- Ալպէրք Ս. Պաուըր — Գոհարավաճառ :
- 6.- Հերի Հ. Ֆիլտըր — Ծանուցումներու գործակալ :
- 7.- Հըրմըն Մորից — Կերպասեղէնի վաճառական :
- 8.- Հերոլտ Լ. Բաւըրլ — Ճարտարագէտ :
- 9.- Վիլիլմ Ֆ. Հոկըն — Արժեթութերու գործակալ :
- 10.- Ճէյմս Ֆ. Քանըր — Առեւտրական պաշտօնեայ :
- 11.- Հըրպըրք Ս. Պէչմըն — Դրամատան պաշտօնեայ :
- 12.- Քարլ Սթրաուս — Հաշուակալ :
- 13.- Չարլզ Միլըն — Թուղթի վաճառական :
- 14.- Հերիս Բ. Էմըրսըն — Տնօրէն :

Վերջին երկուքը փոխանորդ են եւ ի հարկին պիտի մտնեն երգուեալներու մէջ :

Նիւ Եորք, Յունիս 11.— Այսօր, Երկուշաբթի, առաւօտեան ժամը 10—ին վերսկսու. դատաւարութիւնը Դուրեան Արքեպիսկոպոսի սպանութեամբ ամբաստանուած ինը գաշնակցականներու, Գաաաւօր Քորիկընի եւ 12 երգուեալներու ներկայութեամբ:

Ինը ամբաստանեալները գրաւած էին իրենց աթոռները, պաշտպան փաստարաններու. գրասեղաններուն ետեւ, հեռեւեալ շարքով.— Մաթէոս Լէյլէկեան, Նշան Սարգիսեան, Օսկան Երկանեան, Մարթին Մօզեան, Ճան Միրիճանեան, Միւհրան Զատիկեան եւ Յովհաննէս Անդրէասեան:

Նիւ Եորք Նահանգի ժողովուրդին կողմէ կը ներկայանային Օգնական Շրջանային Գաաախօսներ Ալեքսանդր Հ. Քամինսքի եւ Ճօզէֆ Քօհն: Իսկ ամբաստանեալներու կողմէ՝ փաստարանները ձէլըպ շ. Պէնթըն ե թամբս Շէրիարն:

Հարցաքննիչ փաստարաններն էին՝ Օգնական Գաաախօս Ալեքսանդր Քամինսքի, ժողովուրդին կողմէ, իսկ թամբս Շէրիարն՝ ամբաստանեալներու կողմէ:

Գաաախօս Քամինսքի արտասանեց իր բացման ճառը որուն ամփոփումը հետեւեալն է.—

«Տէր Գաաաւօր եւ Պարոնայք Երգուեալներ.

«1933, Դեկտեմբեր 24—ի առաւօտեան, Նիւ Եորքի Հայց. Առաք. Սր. Խաչ Եկեղեցւոյ մէջ, պաշտամունքի ժամանակ, սպաննուեցաւ Ամերիկահայոց Առաջնորդ Ղեկնղ Արքեպոս. Դուրեան, երբ անիկա եպիսկոպոսական համադրեստով թափօրի մէջ կը յառաջանար դէպի խորանը պատարագ մատուցանելու:

«Այդ սպանութեան համար ամբաստանուած են ինը անձեր, զորս կը տեսնէք հոս դատարանին մէջ: Իմ պարտականութիւնս է, իրր Նիւ Եորքի ժողովուրդին ներկայացուցիչը, ձեզի տալ ամփոփ պատկերը այն վկայութեանց, որոնց ուժով պիտի ջանամ ապացու-

ցանկել յանցապարտութիւնը այս ինը ամբաստանեալներուն: Իմ ըսելիքներս վկայութիւններ չեն հապապարգարանութիւնը այն վկայութեանց, զորս դուք պիտի լսէք վկաներուն բերնէն:

«Վկաները բազմաթիւ են ու վկայութիւնները բազմազան: Սակայն մեր ջանքը պիտի ըլլայ դանոնք կապել իրարու այնպիսի եզանակաւ մը որ երեւան եկած ամբողջութիւնը ձեզի տայ լման պատկերը ամբաստանեալներու կապակցութեան այս ոճիբին հետ: Օրինակով մը պարզեմ միտքս: Քանի մը տարի առաջ երեւան եկաւ Ճիկ-սօ Փըզըլ անունով խաղ մը: Ամբողջական տեսարանի մը կամ պատկերի մը բազմաթիւ կտորներ կային մէջտեղ: Փըզըլը լուծող անհատը պիտի աշխատէր այդ անխմաստ կտորները իրարու քով բերել, եւ իւրաքանչիւրը իր յարմարազոյն տեղը դետեղել: Ճշգրիտ դասաւորումով էր միայն որ կարելի պիտի ըլլար պատկերը մէջտեղ բերել: Ահա այդ է որ պիտի բնենք մենք:

«Հոս քաղաքական հայեացքներու, տեսակէտներու եւ բմբոնումներու դէմ դատ չունինք մենք, ոչ ալ պիտի փորձենք հակընդդէմ մտածումներու դատապարտութեան ճիղ մը: Երբ այդ մասին խօսինք, մեր նպատակն է սոսկ ոճիբին շարժառիթ մը ներկայացնել: Ժողովուրդին համոզումն է որ ոճիբը արդիւնքն է քաղաքական մտածողութեանց հակամարտութեան:

«Հայաստան կոչուած երկիրը դարերով բաժնուած է երկու գլխաւոր մասերու, մին՝ Թուրքիոյ տիրապետութեան ենթակայ, միւսը՝ Ռուսիոյ տիրապետութեան: 1892-ին, խումբ մը հայեր հիմնեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն անունով կազմակերպութիւն մը որուն նպատակն էր Թրքահայոց ազատագրութիւնը: 1918-ին, Համաշխարհային Պատերազմէն յետոյ, Թուրքիա քաղաքական նպատակներով Թոյլատրեց կազմութիւնը Հայաստանի Հանրապետութեան:

Հ. Յ. Գաշնակցութիւնը կառավարութեան պլուխ ան-
ցաւ: 1920-ին, Սէփրի Գաշնակցով, մեծ պետութիւն-
ները ընդարձակեցին Հայաստանի սահմանները անոր
կցելով քանի մը նահանգներ: Հայաստան իր պետա-
կան գրոշակ սրբեկորած էր ետագոյնը:

«1918-էն մինչև 1920-ի վերջերը Հայաստան
միւրճուեցաւ երեք պատերազմներու մէջ, որոնցմէ մին
ու ամենավտանգաւորը Թուրքիոյ հետ էր, որ վերջա-
ցաւ Հայաստանի պարտութեամբ: Այդ պարագային էր
որ Սովիէթները միջամտեցին ու Հայաստանի մէջ հաս-
տատեցին Պուշկէի կառավարութիւն մը, և պետու-
թիւնը փոխանակ բոլորովին անկախ բլլալու, մաս կազ-
մեց Սովիէթ ինքնավար Հանրապետութեան Միու-
թեան:

«Երբ Հայաստան միացաւ Սովիէթներուն, զաշ-
նակցականները վտարուեցան երկրէն: Անոնք հաս-
տատուեցան Սիւրիոյ, Յունաստանի, Եգիպտոսի,
Պալքաններու, Ամերիկայի և ուրիշ երկիրներու հայ
զաղութներուն մէջ, ու թերևս հայրենասիրական
ձգտումներով, թերևս պարտուածի հոգեբանութեամբ
յառաջ եկած հակառակութեանց պատճառաւ, մղե-
ցին քաղաքական պայքարը Հայաստանի Կառավարու-
թեան դէմ՝ իրենց նշանարան ունենալով 1918-ին երե-
ւան եկած անկախութեան վերագարձը: Այս գործու-
նէութիւնը պատճառ դարձաւ ընդհանուր յուզումի,
վէճի և հակառակութեանց:

«Հայց. Առաք. Եկեղեցին ամենահին քրիստոնեայ
ինքնուրոյն եկեղեցին է: Անոր նմանող միակ եկեղե-
ցին Եւթովլիոյ մէջ է: Կաթողիկոսութեան պէս հայերը
ունին իրենց Կաթողիկոսը՝ իրր գերագոյն իշխանու-
թիւնը Հայ Եկեղեցիին, հաստատուած պատմական Ա-
րարատի փէշերուն տակ: Գէորդ Ե. Կաթողիկոսի մա-
հէն յետոյ, 1932-ին, Սովիէթները արտօնեցին գու-
մարումը Հայաստանի մէջ Երեսփոխանական Ժողովի

մը ուր Խորէն Արքեպիսկոպոս ընտրուեցաւ Կաթողիկոս Ամենայն Հայոց :

«1931-ին, Ամերիկահայոց Առաջնորդ կարգուեցաւ Դեւոնդ Արքեպոս Գուրեան, որ Ամերիկա մտաւ Մայիս 8, 1931 ին : Առաջին վայրկեանէն իրեն դէմ սկսաւ հալածանքը : Անոր դէմ եղած զանգատներէն մին այն էր թէ Առաջնորդը համակիր էր Սովիէթ Հանրապետութեան, եւ նոյն խկ անոր դործակալը : Այս հալածանքը շարունակուեցաւ մինչեւ Յուլիս 1, 1933, որ ատեն Գուրեան Արքեպիսկոպոս Եիքակո զնաց Հայկական Օրուան առթիւ խօսելու : Հայերը Յանձնախումբ մ'ունէին որ կը բաղկանար զանազան կազմակերպութեանց ներկայացուցիչներէն : Երբ Գուրեան Արքեպիսկոպոս հանդիսավայրը հասաւ, սրահը ու բեմը զարդարուած դրտաւ եռադոյն դրօշակներով : Յանձնախումբին ուշադրութիւնը հրաւիրեց այդ կէտին վրայ : Ժողով դամարեցին, ու որոշեցին որ ներկաներու կամքը առնեն քուէով, թէ եռադոյնը պիտի մնա՞ր թէ պիտի վերցուէր : Ներկանքը որոշեցին որ եռադոյնը վերցուի, ու վերցուեցաւ :

«Այնուհետեւ ահաւոր խաչակրութիւն մը սկսաւ Արքեպիսկոպոսին դէմ : Ուէսթպօրոյի մէջ քանի մը անձինք յարձակում դործեցին անոր վրայ : Սպառնալիքներ եղան Պոսթոնի եւ Ուտարի մէջ :

«Յետոյ զուժարուեցաւ Ամերիկահայ Երեսփոխանական Ժողովը : Երեսփոխանները բաժնուեցան : Դաշնակցականները առանձին Երեսփոխանական Ժողով զուժարեցին Արքեպիսկոպոսին հակառակ, ու Առաջնորդը հրաժարեցուցին : Ամենայն Հայոց Կաթողիկոսը չընդունեց այդ հրաժարեցման վճիռը :

«Ժողովուրդը պիտի աշխատի փաստել թէ Նոյեմբեր 23-ին Պոսթոնի մէջ ամբաստանեալներէն երկուքը յայտարարած են թէ իրենք պիտի հետեւին Արքեպիսկոպոսին : Յուլիս 8-ին, Մարթին Մօզեան իր բարե-

կամներէն մէկուն ըսած է. «Լաւ պիտի ըլլայ որ Առաջնորդը իր հետ պահապան մ'ունենայ միշտ, այլապէս առաջին յարմար պատեհութեամբ զինքը տեղն ու տեղը պիտի սպաննենք»: Միհրան Չատիկեան բարեկամի մը այցելութեան դացած պահուն, երբ տեսած է Ամերիկեան Դրօշակը դրան վրայ կախուած, կը հարցընէ. — «Ո՞ւր է եռագոյնը: Գիտեմ Առաջնորդն է որ կ'արգիլէ անոր գործածութիւնը: Չայն պիտի սպաննենք»: Նոյն բանը կրնամ ըսել միւս ամբաստանեալներուն համար:

«Ու ահա կը հասնի Դեկտ. 24ը: Այդ ատուօտուն Յովհաննէս Անդրէասեան ճաշարանի մը մէջ կը յայտարարէ. — «Այս անգամ չպիտի ձախողինք, Տիկին այսինչը դանակը բերած է եկեղեցին: Ձեւք կրնար ձախողիլ»:

«Այդ օր ժամը 10-ին տակնները Արքեպիսկոպոսը զդեստաւորուած թափօրով եկեղեցի կը մտնէ պատարազ մատուցանելու համար: Նստարաններու վեցերորդ կամ եօթներորդ շարքին վրայ, միջանցքին կից աթոռին վրայ նստած է մէկը, անոր քով կին մը, կնոջ քով ուրիշ մէկը: Միջանցքէն անդին նոյն շարքին վրայ ուրիշ մը նստած ու անոր քով ալ երկրորդ մը: Այսպէս 8—9 անձինք մէկ երկու շարքի վրայ իրարու մօտ նստած են: Եկեղեցւոյ ըջըրներէն մին կը տեսնէ որ Լէյլէկեան ձեռքը վերարկուին տակ դրած վարձուած է աթոռին վրայ: Երբ թափօրը ներս կը մտնէ, Սարգիսեանին հետ իր տեղը կը փոխէ, շուրջը կը նայի, աչքով նշան կուտայ: Ամէնքն ալ ոտքի ելած են: Երբ Արքեպիսկոպոսը կը մօտենայ, Լէյլէկեան ծոցէն առարկայ մը կը հանէ թուղթի մէջ փաթթուած, կը ծոխ խաչը համբուրելու պատրուակաւ: Սարգիսեան Արքեպիսկոպոսին թեւը կը բռնէ, միւսները ամէն կողմէ կը յարձակին Արքեպիսկոպոսին վրայ ու կը զարնեն անոր: Առաջնորդը թաւալգլոր դետին կ'իյնայ:

Սուճապ, իրարանցում : Լէյլէկեան կը բռնուի փա-
խուստի պահուն :

«Քիչ յետոյ ամբաստանեալներէն մին նոյն ճաշա-
րանը կը մտնէ ու կը յարէ «մեռաւ» : Սարաֆեան կը
մտնէ նոյն տեղը եւ կը յայտարարէ «գործը կատար-
ուած է, Արքեպիսկոպոսը սպաննուեցաւ» :


«Ահա այս է զոր կառավարութիւնը պիտի ջանայ
ապացուցանել վկայութեամբ : Ամբաստանեալներուն
անունները պիտի յիշուին մէկիկ մէկիկ, եւ իւրաքան-
չիւրին դէմ պիտի արուի վկայութիւն : Պիտի լսէք նա-
եւ անունները մարդոց որ ամբաստանուած չեն :

«Կառավարութիւնը Լէյլէկեանին դէմ պիտի ապա-
ցուցանէ որ Պոսթոնի մէջ եօթը հոգիի ներկայութեան
յայտարարած է թէ Արքեպիսկոպոսին ետեւէն պիտի
երթան, պիտի ապացուցանէ թէ՛ անիկա ոճիրի պա-
հուն իր ընկերներուն աչքով նշան տուած է, թէ՛ Սար-
գիսեանի հետ իր տեղը փոխած է . թէ՛ Արքեպիսկոպո-
սին վրայ յարձակած է . թէ՛ դանակը անոր ծոցը պահ-
ուած է եզեր . թէ՛ դարձած է Արքեպիսկոպոսին . թէ՛
դանակը իր ոտքերուն տակ դանուած է . թէ՛ ան փախ-
չիլ փորձած է . թէ՛ անիկա դաշնակցականներու ատե-
նապեան է : Արքեպիսկոպոսի սպաննիչը Լէյլէկեանն է :

«Կառավարութիւնը նշան Սարգիսեանի դէմ պիտի
ապացուցանէ որ ան Պոսթոնի մէջ 7 հոգիի ներկայու-
թեան խօսած է . թէ ոճիրը դործուած օրը, եկեղեցին
կը մտնէր ու դուրս կ'ելլէր յաճախ . թէ՛ Արքեպիս-
կոպոսին թեւը բռնած է, զայն համբուրելու պատրուա-
կաւ . թէ՛ ան փախչիլ փորձած է :

«Կառավարութիւնը Ոսկան Երկանեանի դէմ պի-
տի ապացուցանէ, թէ՛ անիկա Արքեպիսկոպոսը բռնած
ու դէպի ետ քաշած է . թէ՛ Արքեպիսկոպոսին դիտուն
դարկած է :

«Կառավարութիւնը Մարթին Մօզեանի դէմ պիտի
ապացուցանէ, թէ՛ ոճիրէն առաջ յայտարարած է թէ՛



Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆԵՐՔՆԱՄԱՍԸ՝ ՈՒՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԵՑԱԿ
Ս. ԱՌԱՋՆՈՐԳԸ ԽԱԶ Ի ԶՆՈՒՆ

պիտի սպաննէ Արքեպիսկոպոսը . թէ՛ եկեղեցիին մէջ
յարձակած է Արքեպիսկոպոսին վրայ :

«Կառավարութիւնը ճան Կ . Զալիքեանի դէմ պիտի
ապացուցանէ , թէ՛ ոճիրէն յետոյ ճաշարան դացած եւ
սպանութեան լուրը հաղորդած է . թէ՛ Արքեպիսկո-
պոսին վրայ յարձակած է . թէ՛ մասնաւորապէս ար-
դելք հանդիսացած է ժողովուրդին Արքեպիսկոպոսին
մօտենալու ոճիրը գործուած պահուն :

«Կառավարութիւնը Հէրրի Սարաֆեանի դէմ պի-
տի ապացուցանէ , թէ՛ աչքով նշան տուած է թափօրէն
առաջ . թէ՛ Արքեպիսկոպոսին վրայ յարձակած է . թէ՛
ճաշարանին մէջ յայտարարած է «մեմֆ անոր դասը
տուիմֆ , կարծեմ մեռաւ» :

«Կառավարութիւնը ճան Միրիճանեանի դէմ պի-
տի ապացուցանէ , թէ՛ ան նախորդ գիշեր բարեկամի
մը տունը խրախճանք բրած է , ու անոր բսած է . «Մի
մոռնար զիս արբնցնել , երբ եկեղեցիին գանգակը հըն-
չէ» . թէ՛ յարձակած է Արքեպիսկոպոսին վրայ :

«Կառավարութիւնը Միհրան Զատիկեանի դէմ պի-
տի ապացուցանէ , թէ՛ Արքեպիսկոպոսին վրայ յարձա-
կած է . թէ՛ անոր գլխուն զարկած է . թէ՛ անոր երկու
թեւերը բռնած է այն պահուն երբ անոր կողը դանակ
կը խրուէր . թէ՛ փայտով զարկած է մէկուն գլխուն երբ
կը մօտենայ եղեր :

«Կառավարութիւնը Յովհաննէս Անդրէասեանի դէմ
պիտի ապացուցանէ , թէ՛ դաշնակցական քլըպին մա-
տակարարն է . թէ՛ չէ թողուցած ժողովուրդը որ մօ-
տենայ , սպառնալով «հեռու կեցէ՛ք» . թէ՛ ոճիրէն յե-
տոյ յայտարարած է «աղուոր գործ տեսանիք» :

«Ահա ասոնք են որ կառավարութիւնը պիտի ապա-
ցուցանէ իր 68 վիպներով : Մենք դատապարտութիւն
մը ձեռք ձգելու ճիգ չէ որ կ'ընենք , հապա արդարու-
թիւնը երեւան հանել պիտի աշխատինք :»

ՄՈՒՆՈՒԱՆԻ ՄԸ ԿԱՄ ՊՈՒՇՆԵՒԻԿ ՄԸ ԿՐՆԱՅ
ՍՊԱՆՆԱԾ ԸԼԼԱԼ

Յետոյ խօսեցաւ պաշտպան փաստաբաններէն Թա-
մրս Շէրիտարն: Հեռուեալը ամփոփուածն է անոր ճառին:

«Ինձմէ մի տարուիք, սխալ կ'ըլլայ այդ: Դատա-
խօսէն ալ մի տարուիք, ատիկա աւելի մեծ սխալ կ'ըլ-
լայ: Մենք երկուքս ալ նախապաշարուած ենք:

«Ամերիկացիի մը համար ատիկա շատ զժուար դատ
մըն է, որովհետեւ Ամերիկացին Արեւելքցիին հոգերա-
նութիւնը չի կրնար բժրանել:

«Տարակոյս չկայ որ ինը ամբաստանեալները դաշ-
նակցականներ են: Մինչեւ 1375 թուականը Հայերը
անկախ պետութիւն ունէին, առկէ յետոյ Թուրքիոյ
հպատակ ժողովուրդ դարձան: Աշխարհի մէջ չկայ ժո-
ղովուրդ մը որ Հայերուն չափ առաւոյած ըլլայ: Անոնց
դէմ դործուած խժզժութիւնները իրենց ամենաահաւոր
ատախճանին հասան 1915-ին երբ հարիւր հազարաւոր-
ներ սպաննուեցան:

«1917 — 1918-ին երբ Ռուսական բանակը քայքայ-
ուեցաւ 250,000 Հայեր Կովկասի մէջ կուուեցան Թուր-
քերուն դէմ եւ ստեղծեցին անկախ պետութիւն մը որ
տեւեց երկուք ու կէս տարի: 1920-ին Թուրքերը եւ
Պոլլեւիկները Հայաստանը երկու մասի բաժնեցին:
Մէկ մասը Թուրքիոյ ձեռքն անցաւ, իսկ միւս մասը՝
Ռուսիոյ: Վերջին մասը կը ճանչցուի Խորհրդային
Հայաստան անուանով:

«Պոլլեւիկները անաստուած են, կրօնքի ու եկե-
ղեցիի չեն հաւատար:

«Ղեւոնդ Արքեպիսկոպոս իր դէմ հակառակութիւն
ստեղծած էր որովհետեւ եկեղեցիին մէջ Խորհրդային
Հայաստանի յիշատակութիւնը կ'ընէր, ու ատիկա

պատճառ կ'ըլլար որ հաղարաւոր Հայեր եկեղեցի չ'երթան :

«Յուլիս 1-ը եկաւ : Շիքահոյի մէջ Հայկական Օրուան ասթիւ եռադոյն դրօշակ պարզուած էր : Արքեպիսկոպոսը մերժեց խօսիլ մինչեւ որ դրօշակը վերջուեցաւ : Յետոյ երկու հակասական յայտարարութիւններ բրաւ , մէկը՝ Պոլշեւիկներուն , որուն մէջ կ'ըսէր թէ Սորհրդային Հայաստանի դիրքը պաշտպանելու համար բրած էր այդ , միւսը՝ Վարչութեան , որուն մէջ կ'ըսէր թէ ինք յարգանք ունէր Յոաղոյնի հանդէպ , սակայն վերցնել ատուած էր որպէս զի արիւնահեղութիւն չ'ըլլայ :

«Յետոյ կոչ բրած էր Երեսօխոխանական Ժողովի դումարման : Երեսօխոխաններու 75% դաշնակցականներ էին : Առանց նկատի առնելու իր դրկած կոչը , իրեն համախօս երեսօխոխաններով հօթէլի մը մէջ Ժողով դումարած էր :

«Մենք պիտի ջանանք ապացուցանել որ Անդրէասեան սճիրին օրը ձերբակալուած էր ուրիշի մը զարկած ըլլալուն համար եւ ազատ թողուած էր , թէ ինք եկեղեցի դացած էր միայն հաւաքոյթի մը ծանուցումն ընելու համար :

«Թէ Յունուար 23-ին ութը ամբաստանեալները ուղած էին Կրէնա Ճիւրիին ներկայանալ եւ մերժուած էին :

«Թէ՛ Անդրէասեան Ապրիլ 23-ին միայն ամբաստանուած է Կրէնա Ճիւրիի կողմէ :

«Թէ՛ Հայերու մէջ դաշնակցականներէ զատ կան նաեւ Ռամկազարներն ու Հնչակեանները : Ռամկազարները եւ դաշնակցականները իրարու շատ հակառակ են , նոյնպէս միւսները :

«Թէ Ժողովներ սարքուած են , դրամ հաւաքուած է , փաստաբաններ վարձուած են Դուբեան Յանձնախումբին կողմէ , վիպաներ տեսնուած են ու նոյն իսկ չ'ըջա-

րեւրահաններով ժողովուրդի զգացումները հրահրուած են :

«Թէ ինը ամբաստանեալներէն դատ եկեղեցիին մէջ 15—20 ուրիշ գաշնակցականներ կան եղեր :

«Թէ սճիրը գործուելէն յետոյ մէկը եկեղեցւոյ ետեւի դռնէն փախած է :

«Թէ սճիրէն մէկ շարաթ տաաջ Ս. Խաչ եկեղեցւոյ Հողարարձութիւնը ժողով գումարած է ու հսն գաշնակցական անգամ մը ըսած է թէ խահհմութիւն չէ Արքեպիսկոպոսը հող հրաւիրել :

«Թէ Արքեպիսկոպոսին պահապանը եւ ստաիկան մը եկեղեցին դանուած են :

«Թէ այս վկանները կամ զէպքերը կ'երեւակային եւ կամ ենթարկուած են այլ ազդեցութիւններու :

«Մենք պիտի ջանանք ապացուցանել որ այս սճիրը կրնայ գործուած ըլլալ Փանաթիկոսի մը կողմէ, Չեկայի միջոցաւ : Արատասահմանի մէջ Սովիէթ Հայաստանի զէմ եզոզ միակ ուժը Հ. Յ. Դաշնակցութիւնն է : Կրնայ պատահիլ որ սճիրը գործուած է սոլշեւիկի մը կողմէ Դաշնակցութիւնը վարկարեկելու համար :

«Ես պիտի աշխատիմ ճշմարտութիւնը դանել, ձեզի նման : Կը խնդրեմ որ համբերող ըլլաք : Իմ պարտականութիւնս է հաստատել թէ վկաններէն քանի՞ն ճշմարտութիւնը կը խօսին, քանի որ Արքեպիսկոպոսը դանակահարուելէն տառը վայրկեան յետոյ միայն զիտցուած է թէ անիկա գարնուած է :

«Ոճիրին գաւազրութեան մը արդիւնքն ըլլալը անբմբունելի է : Տեղը, ժամանակը, ու եղանակը առոր հակառակը կը թելազրեն : Դատողութեան հակառակ է գաւազրութեան փաստարկութիւնը :

«Մենք չենք զիտեր ո՛վ սալաննեց Արքեպիսկոպոսը :

«Դիտեցէք վկանները, նայեցէք անոնց զէմքերուն եւ անոնց արտայայտութիւններէն պիտի կրնաք հասկընալ թէ ճշմարտութիւնը կը խօսի՞ն : Անոնցմէ շատե-

րը երկրէն իրենց հետ բերած են քաղաքական ներհակ մտածողութեանց արդիւնք եղող հակառակութիւններ :

«Իրականէք դանտնք : Համբերող եղէք :»

ՎԿԱՆԵՐՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Առաջին վկան էր DR. GONZALES, CHIEF OF THE MEDICAL EXAMINERS.

Դատ. Քամիմսֆի.— Իրրեւ բժիշկ կառավարութեան կողմէ, Դուրեան Արքեպիսկոպոսի մարմինը քննեցի՞ք :

Տոբ.— Կօնգալէս.— Այո :

Հ.— Ո՞ւր :

Պ.— 578 Ուէսթ 187րդ Մթ.ի եկեղեցիին մէջ :

Հ.— Ի՞նչպէս գղեստաւորուած էր :

Պ.— Եկեղեցական համազգեստով : Մարմինը տակաւին տաք էր :

Հ.— Ի՞նչ էր արդիւնքը ձեր քննութեան :

Պ.— Մարմնոյն վրայ գտայ երկու վէրքեր, մէկը կողին վերի կողմը, միւսը՝ վարը : Նաեւ ցուցամատին վրայ փոքրիկ կարուածք մը ունէր :

ԶՈՂԻՆ ԱՐԻԻՆՈՏ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐԸ

ՅՈՅՅ ԿԸ ՏՐՈՒԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Այս պարագային դատախազը ներկայացուց գործածուած դանակը իբր փաստ : Նաեւ արիւնոտ պատմուճանը եւ համազգեստի դանազան մասերը ներկայացուեցան իրրեւ փաստանշաններ : Պ. Շէրիտըն առարկեց ըսելով որ իրենք կ'ընդունին թէ Դուրեան Արքեպիսկոպոս դանակով զարնուած էր, հետեւաբար սէտք չկար հաղուստներու ցուցադրութեան : Դատաւոր Քարիկըն, սակայն ըսաւ, կ'ընդունի համազգեստի մասերը ցոյց տալ, ցուցնելու համար թէ հարուածը մարմնոյն ո՞ր մասին արուած է :

Երկրորդ վկան էր Չարլս Լօնկ (Հայ) :

Դատախազ.— Ի՞նչ է ձեր գործը :

Վկայ — Հազուսա մաքրոց :

Հ — Արքեպիսկոպոս Գուրեանը կը ճանչնայի՞ ք :

Պ — Այո :

Հ — Վերջին անգամ ե՞րբ տեսաք զինքը իր սղջութեան :

Պ — Իմ տանս մէջ :

Հ — Մահէն յետոյ ո՞ւր տեսաք :

Պ — Դիտարանը (morgue) :

Հ — Հոն տեսած մարմինդ Արքեպիսկոպոսի՞նն էր :


Պ — Այո :


Երբորդ վկան էր W. H. Loughrin, որ Սր. Սաչ Եկեղեցւոյ ներսի եւ դուրսի յատակադիճները ներկայացուց, մանրամասնօրէն բացատրելով միջանցքի լայնութիւնը, աթոռներու դասաւորումը եւ այլ մանրամասնութիւններ :

ԱԿԱՆԱՏԵՍ Ս. ՏԷՄԻՐՃԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

ԱԶՔՈՎ ՏԵՍԱԾ Է ԳԱՇՈՒՆԱՀԱՐՈՒԹԻՒՆԸ

Վկայ Սարգիս Տէմիրճեան, 56 տարեկան, անբիֆ վաճառող մը, Ընդհանուր Դատախազ Քամինաքիի հարցումներուն պատասխանելով Դատաւոր Քորիկընի եւ 14 Երդուեալներու յայտարարեց որ ինք տեսաւ ու կը ճանչնայ ամբաստանեալներէն երկուքը, Մաթոս Լէյլէկեանն ու Նշան Սարգիսեանը եւ տեսաւ որ անոնցմէ մէկը Մաքոս Լէյլէկեան սպաննեց Առաջնորդը մտավաճառի դաճակով, Ս. Սաչ Եկեղեցւոյ բազմութեամբ լեցուած դլխաւոր ատեանին մէջ : Ըստ վկային, Եպիսկոպոսը զգեստաւորեալ թափօրով կը յտաջանար դէպի խորան, երբ Լէյլէկեան եւ ուրիշներ նստարաններէն խոյացան ու յարձակեցան իր վրայ : Տէմիրճեան ճանչցաւ նաեւ Նշան Սարգիսեանը, որ ըսաւ թէ Լէյլէկեանի հետ միասին նստած էր նոյն նստարանին վրայ : Վկան ըսաւ նաեւ թէ ինք հինգ ամիս առաջ լսած է ամբաս-





տանեալներէ Մարթին Մօզեանի բերնէն թէ ինք որոշած է Արքեպիսկոպոս Դուբեանը սպաննել առաջին պատահութեամբ :

Մօզեան որոշած էր Արքեպիսկոպոսը սպաննել, շարունակեց վկան, որովհետեւ Շիբակոյի Արուեստահանդէսին Հայկական օրը, մերժած էր հանդիսութեանց նախագահել դաշնակցական եռադոյնի տակ : Դաշնակները, Հայ յեղափոխական կազմակերպութիւն մըն են, որ հակառակ են Հայաստանի Սորհրդային Հանրապետութեան :

Տէմիրճեան երէկ կանչուած չորս վկաներէն վերջինն էր : Ինք կը հարցաքննուէր տակաւին պաշտպան փաստարան Շէրիտընի կողմէ, երբ դատավարութիւնը այդ օրուան համար վերջացաւ ու պիտի շարունակուի Երեքշաբթի :

Ս. Տէմիրճեան ըսաւ թէ ինք Ս. Սաչ Եկեղեցոյ Դպրաց Դասուն անդամներէն մէկն էր եւ երդումով հաստատեց որ Արքեպիսկոպոսին անմիջապէս ետեւէն կը քայլէր բուրվառով մը, երբ յարձակումը տեղի ունեցաւ, երդումով հաստատեց թէ ինք տեսաւ որ Լէյլէկեան ծոնցաւ Արքեպիսկոպոսին առջեւ եւ ինք տեսաւ որ անոր բազուկը ատրճանակի մը ձեւով երկարած էր դէպի Արքեպիսկոպոսին մարմինը : Տէմիրճեան վկայեց նաեւ թէ երբ Արքեպիսկոպոսը կ'իյնար, ինք տեսաւ դանակը Լէյլէկեանին ձեռքը : Երբ ժողովուրդը կը խոնուէր, տեսաւ նոյն դանակը դահին մարմնոյն քով :

Անիկա դատարանին մէջ ճանչցաւ նոյն դանակը :

Պաշտպան փաստարաններ դիտել տուին թէ Տէմիրճեան առաջին հարցաքննութեան պահուն ըսած էր թէ ինք չէր ճանչնար Լէյլէկեանը : Վկան ըսաւ թէ այդ բանը հետեւանք էր իր մտքի յուզեալ վիճակին : Ըսաւ նաեւ թէ այն ատեն ինք Լէյլէկեանի անունը չէր դիտեր :

ՍԱՐԳԻՍ ՏԷՄԻՐՃԵԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

- Դատախոսագ. — Քանի՞ տարեկան էք :
- Վկայ. — 56 տարեկան :
- Հ. — Ի՞նչ է ձեր գործը :
- Պ. — Անթիքի վաճառական :
- Հ. — Ս. Խաչ Եկեղեցւոյ անդամ էք :
- Պ. — Այո :
- Հ. — Ի՞նչ է ձեր պաշտօնը Եկեղեցւոյ մէջ :
- Պ. — Հողարարձու :
- Հ. — Մարթին Մօզեան անունով մէկը կը ճանչնա՞ք :
- Պ. — Այո :
- Հ. — Հոս դատարանին մէջ կը տեսնէ՞ք զայն, ցոյց տուէ՞ք :
- Վկան Մօզեանը կը ցուցնէ :
- Հ. — Որքա՞ն տեսնէ ի վեր կը ճանչնաք զայն :
- Պ. — 6—8 տարի :
- Հ. — Բարեկամ է՞ր՞ք անոր հետ 1933 Յուլիսին :
- Պ. — Քիչ մը բարեկամ :
- Հ. — Նայն կազմակերպութեան անդամ է՞ք :
- Պ. — Ոչ :
- Հ. — Ֆիֆթ Էվրնոյի վրայ անոր հանդիպելնիդ կը յիշէ՞ք :
- Պ. — Այո :
- Հ. — Ե՞րբ :
- Պ. — Յունիս կամ Յուլիս 1933-ին :
- Հ. — Երբ գինքը տեսաք, Ֆիֆթ Էվրնոյի ո՞ր մասին վրայ էք :
- Պ. — 27, 28 կամ 29-րդ փողոցին մէջ, ճաշարանի մը առջեւ :
- Հ. — Մօզեանի հետ խօսեցա՞ք այդ ճաշարանին առջեւ :
- Պ. — Այո :

Հ.— Հաճեցէք երգուեալներուն ըսել թէ ի՞նչ խօսեցաք:

Պ.— Ես իրեն հարցուցի «Ի՞նչպէս էք, ի՞նչ կ'ընէք», ինք պատասխանեց՝ «անգործ եմ»: Ես հարցուցի՝ «Ինչո՞ւ համար է որ Սրբազանին դէմ այսքան բաներ կը գրուին: Ի՞նչ պատճառ կայ այդ գրութեանց»: Մօզեան պատասխանեց՝ «Իմացած չե՞ս որ անիկա Շիֆակոյի մէջ Հայկական դրօշակը վար առած է, եթէ ես պատեհուքիւն ունեցայի գայի պիտի սպաննէի, բողոքիս ելիքսրական արձու դնէի»:

Հ.— Խօսակցութեան միջոցին ըսա՞ւ թէ ինչու պիտի սպաննէր Եպիսկոպոսը եթէ առիթ ունենար:

Պ.— Այո, «Շիֆակոյի մէջ դրօշակը վար առնելուն համար պէտք է որ սպաննուի», ըսաւ:

Հ.— Դեկտ. 24, 1933—ին Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ՞ էիք:

Պ.— Այո:

Հ.— Ժամը քանի՞ն էկեղեցի հասաք:

Պ.— Ժամը 10-ի առեկեղեցի:

Հ.— Ո՞վ տեսաք հոն:

Պ.— Ես միայն երկու հոգի ճանչցայ:

Հ.— Որո՞նք էին ձեր ճանչցած երկու անձերը:

Հաճեցէք վար իջնել եւ ցոյց տալ:

Վկան վար կ'իջնէ եւ Մատթէոս Լէյլէկեանը եւ Նըշան Սարգիսեանը կը մատնանշէ:

Պ.— Ես տեսայ որ Լէյլէկեանը Սրբազանին առջեւ անցաւ եւ թեւերը շարժեց:

Հ.— Դուք թափօրին մէջ էիք:

Պ.— Այո, ես քչոց ունէի ձեռքիս մէջ: Արքեպիսկոպոսին ետեւն էի ձախ կողմին վրայ:

Հ.— Ո՞վ էր անոր աջ կողմին վրայ:

Պ.— Պր. Գաղանճեան:

Հ.— Ան ի՞նչ կ'ընէր:

Պ.— Ան ալ քչոց ունէր:

Հ.— 1933 Դեկտ. 24-ի՞ն :

Պ.— Այո, ոստիկանատան մէջ :

Հ.— Այդ օր դրաւոր տեղեկադիր մը ստորագրեցի՞ր :

Պ.— Տեղեկադիր ստորագրելը չեմ յիշեր :

Հ.— Ոստիկանութեան կամ Շրջանային Դատարարի պաշտօնեաներէն ոեւէ մէկուն ըսի՞ր թէ տեսած էիր որ Լէյլէկեան Արքեպիսկոպոսին առջեւ անցած է :

Պ.— Այո՛ :

Հ.— Նօթագրիչ կա՞ր :

Պ.— Չեմ յիշեր :

Հ.— Քանի՞ տարի է որ այս երկիրն եկած ես :

Պ.— Քսան տարի :

Հ.— Գիտե՞ս թէ ինչ կը նշանակէ թուղթի մը տակ ստորագրել :

Պ.— Իմ ըսածներս դրի առին բայց ստորագրելը չեմ յիշեր :

Հ.— Դեկտ. 24-ի առաւօտուն էր թէ իրիկունը :

Պ.— Կէսօրին :

Հ.— Այսօրուան ըսածներդ ոստիկանութեան պատմեցի՞ր :

Պ.— Ամբողջ օրը ոստիկանութեան դրասենեակն էի :

Հ.— Ոեւէ մէկը քու տունդ եկա՞ւ :

Պ.— Ոչ ոք եկաւ իմ տունս :

Հ.— Ոեւէ մէկու մը այդ օր ըսի՞ր թէ Սարգիսեան դետին ինկաւ :

Վկան չի պատասխանեց :

Հ.— Արքեպիսկոպոսին որքա՞ն մօտ էիր :

Պ.— Այնքան մօտ որքան կարելի էր... Թերեւս կէս սաք հեռու, երկու ձեռքով քշոցը բռնած : Սրբազանին երկու կողմերէն մարդ չէր քալեր :

Հ.— Որքա՞ն բարձր է հասակդ :

Պ.— Չեմ գիտեր :

Հ.— Որքա՞ն բարձր է Լէյլէկեանը :

Պ.— Ինձմէ կարճ :

Հ.— Եկեղեցիին մէջ քանի՞ մարդ կար :

Պ.— 150—էն 175 հոգի :

Հ.— Ի՞նչ է քու գործդ Եկեղեցիին մէջ :

Պ.— Ես կ'օգնեմ Եկեղեցիին : Տարուան մէջ 50 Կիրակի Եկեղեցի կ'երթամ , միայն երկու Կիրակի կը բացակայիմ :

Հ.— Ճի՞շտ է որ անցեալ Յունիս կամ Յուլիսին Մօղեանի հանդիպեցար , եւ թէ 6—8 տարիէ ի վեր է որ կը ճանչնայիր դայն :

Պ.— Այո :

Հ.— Երեք տարի առաջ միայն առած էիր զինքը վերջին անգամ :

Պ.— Ֆիֆթի էվիսոյի վրայ , 28 կամ 29 փողոցնեմէջտեղ :

Հ.— Փողոցին վրա՞յ թէ ճաշարանին մէջ խօսեցար անոր հետ :

Պ.— Ճաշարանին առջեւ :

Հ.— Կէսօրէ յետո՞յ :

Պ.— Ժամը 2—ի առենները :

Հ.— Պատահարա՞ր հանդիպեցար :

Պ.— Այո , ժամագրութեամբ չէր :

Հ.— Գիտէի՞ր որ դաշնակցական էր :

Պ.— Ոչ :

Հ.— Ուրեմն ատկից առաջ չէի՞ր դիտեր անոր դաշնակցական ըլլալը :

Պ.— Ոչ , միայն ես իրեն հարցուցի թէ ինչո՞ւ այսքան բաներ կը դրուէին Սրբազանին դէմ , եւ ըսի՝ « Ի՞նչ պատճառաւ կ'ուզէք Սրբազանը սպաննել » :

Հ.— Եկեղեցիին մէջ որո՞նք տեսար :

Պ.— Լէյլէկեանը , Սարգիսեանը եւ Մօղեանը , միւսները չեմ յիշեր :

Հ.— Քանի՞ հոգի ոտտիկանատուն տարին :

Պ.— Շատ մարդ , 10-15-20 հոգի :

Հ.— Իւրաքանչիւրն առանձինն հարցաքննեցին :

Պ.— Պղտիկ սենեակի մը մէջ ամէն ոք առանձինն հարցաքննեցին :

Հ.— Մը . Քօհնը հո՞ղ էր :

Պ.— Այո :

Հ.— Մը . Քօհնին ըսի՞ր որ ատոնցմէ մէկուն հանդիպած էիր Յունիսին կամ Յուլիսին , ու ան քեզի ըսած էր որ Արքեպիսկոպոսը պիտի սպաննէր երբ յարմար ատիժը ներկայանար :

Պ.— Ոչ :

Հ.— Նօթագրող կա՞ր :

Պ.— Չեմ յիշեր :

Հ.— Ուեէ ատեն Դուրեան Յանձնախումբի անդամներէն սեւէ մէկուն կամ Հայ փաստարանի մօտ դացի՞ր , կամ անոնցմէ սեւէ մէկը քու մօտդ եկա՞ւ , այս խընդիրներուն համար :

Պ.— Ես ոչ ձքի խօսեցայ , բայ ի օղնական դատախազէն :

Հ.— Ուեէ մէկուն ըսա՞ծ ես թէ Մօղեանը Արքեպիսկոպոսը պիտի սպաննէր :

Պ.— Շատերու խօսած եմ , բայց անունները չեմ յիշեր :

Հ.— Դուն դաշնակցակա՞ն ես :

Պ.— Ոչ :

Հ.— Ռամկապա՞ր ես :

Պ.— Տասը տարի առաջ անդամ եղայ , բայց չի սիրեցի եւ դուրս ելայ :

Հ.— Երբ Սարգիսեան Արքեպիսկոպոսին առջեւ ծնրապրած էր ու Լէյլէկեան ձեռքերը կը շարժէր , դուն դիտցա՞ր որ Արքեպիսկոպոսը դանակով դարնուեցաւ :

Պ.— Ոչ , ատիկա դիտցայ երբ սենեակ տարինք :



ԸՆԴՀ. ԴԱՏԱԽԱՁԻ ՕԳՆԱԿԱՆ
ՃՕՁԻՅ ՔՕՀԸՆ

Որ Նախնական Հարցախնուքի մեջ Վարեց

Այս պարագային Մ. Ծէրխորն դատախազէն պահանջեց որ Տէմիրճեանի գրաւոր պատմութիւնը դատարանին ներկայացուի: Երկու գրաւոր տեղեկութիւններ կային իր կողմէ: Մէկը Դեկտ. 24 թուականը կրող, միւսը 1934 Յունուար 16: Առաջին գրութեան մէջ Տէմիրճեան յիշած էր Լէյլէկեանի անունը: Պատմած էր թէ երկու հոգի յարձակած էին Առաջնորդին վրայ, սակայն միայն Սարգիսեանը կրցած էր դանազանել: Երկրորդ գրութեան մէջ ըսած էր թէ Սրբազանին առջև ձեռքերը շարժող անձը Լէյլէկեանն էր: Դանակի մասին ալ կար հակասութիւն մը: Առաջին տեղեկագրին մէջ ըսած էր թէ դանակը տեսած էր:

Վկան բացատրեց թէ այդ օր շատ ազդուած էր ինք: Սակայն յետոյ կրցած էր աւելի պաղարիւնօրէն խորհիլ դէպքերուն վրայ ու դատարանին մէջ կը ներկայացնէր միայն ճշմարտութիւնը, յենլով իր լաւագոյն յիշողութեան վրայ:

Նիստը դոցուեցաւ ժամը 4-ին:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԸ ԾԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Նիւ ետք, Եջ., Յունիս 12, 1934.— Դեւոնդ Արքեպս. Դուբեանի սպանութեամբ ամբաստանուած ինը բանտարկեալներու դատաւարութիւնը վերսկսաւ այս առաւօտ ժամը 10-15 ին: Այսօր ամբաստանեալները աւելի ուրախ ըլլալ կը թուէին: Կարծես վարժուած էին մթնոլորտին: Ոմանք աւելի քան վեց ամիս, իսկ միւսները քիչ մը պակաս՝ հռչակաւոր Թումզի արեւադուրկ խցիկներուն մէջ արդեւափակուած ըլլալով, անտարակոյս կ'ողջունէին դատարանի լուսաւոր սենեակը, հող չէ թէ հոն պիտի վճռուէր իրենց մահու եւ կենաց հարցը: Մէկ հողեմաշ անպատեհութիւն մը կայ: Դատարանի այն սենեակը, ուր իրենք կը դատուին, դէմ առ դէմ կը դանուի բանտին: Հոնկէ ամբաստան-

եալները անխուսափելիօրէն կը տեսնեն Թուսփի սարսուռ ազդող գլանածեւ շէնքը:

Ահաւոր վիշտ, դառնութիւն, կամ մեղանչողի զգացում գծուար է կարգալ անոնց գէմքին վրայ: Իւրաքանչիւրը, սակայն, կը ներկայացնէ առանձինն պատկեր, իւրայատուկ եւ գրեթէ անփոփոխ: Մէկը միայն, որ կ'ամբաստանուի իրրեւ գանակը դործածող ոճրագործ հաշտուած ըլլալ կը թուի իր ճակատագրին հետ: Ժպիտ չունի երրեք եւ ոչ ալ դառնութիւն: Կրտսերական արտայայտութիւն մը կայ իր գէմքին վրայ, որ ցոլք չունի եւ ոչ ալ դոյն: Գատարանին մէջ անցած դարձածը, վկաներու խիստ եւ անմարտելի ամբաստանութիւնը, փաստարաններու սուր վէճերը, դատաւորին աննպաստ վճիռները, վկայութեանց կամ արտայայտութեանց օրինաւորութեան մասին, իր վըրայ նշանախեց մ'անդամ չեն ազդեր: Միւսներէն սմանք անհող, գուարթ եւ նոյն խկ ինքնավստահ:

* * *

Պաշտպան փաստարան Մր. Եէրիտըն վերսկսաւ Սարգիս Տէմիրճեանի հակահարցաքննութեան: Ամէն ճիշդ թափեց վկան մօլորեցնելու համար: Տէմիրճեան իրեն ուղղուած հարցումներուն պատասխանելով, կրկնեց իր տեսածները մանրամասնութեամբ: Այսպէս.

«Երբ Սրբազանը վար ինկաւ միջանցքին մէջ, զինքը ներս տարինք, քովընտի սենեակը: Ես անմիջապէս փողոց վազեցի ու ինքնիրմէս ելած պոռացի. «Տողթոր, տողթոր, տողթոր»: Յետոյ եկեղեցի մըրտայ: Ահազին խուճապ մը կար հոն: Ամէն մարդ հոս ու հոն կը վազէր: Ժողովուրդին մէկ մասը դուրս ելած էր, մնացածը ներսն էր»:

Մր. Եէրիտըն.— (Գանակը ցուցնելով) Այս դանակը Լէյլէկեանին նստած տեղէն որքա՞ն հեռու էր, երբ դուն առաջին անգամ տեսար դայն:

Վկայ .— Երբ դուրսէն ներս վազեցի, զանակը կեդրոնի միջանցքին մէջ էր, Լէյլէկեանի գրաւած աթոռէն 4 կամ 5 մասնաչափ հեռու:

Մը . Եէրիտըն .— Բացի կեդրոնական միջանցքէն դուրս Ելլելու ուրիշ ճամբայ կա՞յ եկեղեցիին մէջ:

Վկայ .— Ոչ, ատիկա մինակ ճամբան է:

Մը . Եէրիտըն .— Դուն տեսա՞ր թէ զանակը ո՞վ վերցուց գեանէն:

Վկայ .— Ոչ:

Մը . Եէրիտըն .— Դեկտեմբեր 24-ին ստիկանատան մէջ ո՞վ տեսար:

Վկայ .— Լէյլէկեանը և Սարգիսեանը:

Յետոյ ուրիշ հարցումներու ի պատասխան վկան յայտարարեց թէ ինք Դուրեան Յանձնախումբի գրասենեակը բնաւ դացած չէ, Յանձնախումբի անդամները չի ճանչնար, իրեն սեւէ հայ մօտեցած չէ այս դատին նկատմամբ վկայութիւն տալու ևւայլն:

Մը . Եէրիտըն .— Դուրեան Յանձնախումբէն սեւէ գրամ ստացա՞ծ ետ:

Վկայ .— (Ձայրացումով) Պրն . փաստարան իմ պատիւիս հետ խողալու իրաւունք չունիք: Ես հոս եկած եմ ճշմարտութիւնը խօսելու:

Հակահարցաքննութիւնը վերջացաւ:

Դատախաղ Քամինսքի կրկին հարցաքննեց Տէմիրճեանը, քանի մը կէտերու բացատրութեան ևւ լուսարանութեան համար: Վկան յայտարարեց թէ Դեկտ. 24-ին երբ ստիկանատուն գնաց, երկու ձերբակալուածներու անունները չէր գիտեր: «Մէկուն նէքրան ուշադրութիւնս գրաւած էր, իսկ միւրին ճաղատ գրուիւր: Ես այնպէս տպաւորուած էի որ Լէյլէկեանը կարճահասակ անձն էր: Վստահ եմ սակայն որ Սրբազանին առջեւ իր ձեռքերը շարժող անձը Լէյլէկեանն էր, իսկ անոր ձեռքը բռնողը, համբուրելու պատրուակու, Սարգիսեանն էր»:

Մր. Եէրիտընի հարաքննութիւնները չափազանց կրկնութիւններ կը պարունակէին: Մէկէ աւելի անգամներ գատաւօրը անոր ուշադրութիւնը հրաւիրեց այդ կէտին վրայ, սակայն հարցաքննութիւնը նոյն եզանակաւ շարունակուեցաւ: Երգուեալներն անգամ կարծես կորսնցուցին իրենց հետաքրքրութիւնը, նոյն հարցումները բարձրագոյն անգամներ լսելով:

Տասը վայրկեան զազրէ մը յետոյ իբրև վկայ ներս կանչուեցաւ Տիկ. Ճէմիլէ Տէմիրճեան, Պրուքլինէն, որ այսպէս վկայեց.—

«1933 Օգոստոս ամսոյ մէջ Հօփաթքանկ Լիճ գացած էի բարեկամի մը այցելութեան: Հոն եկած էր նաև ամբաստանեալ Միհրան Զատիկեանը: Ծարաթօր մըն էր: Յաջորդ օրը, Կիրակի առաւօտ, Ամերիկեան դրօշակը կը կախէի դրան վրայ: Զատիկեանը մօտեցաւ ինձի եւ ըսաւ.— «Երբ այդ դրօշակը վեր բարձրացուցիր կարծես սիրտիս դանակ խոքեցիմ»: Յետոյ ըսաւ թէ ինչպէս Դուրեան Արքեպիսկոպոսը Շիքակոյի մէջ հայկական դրօշակը վար առած է, ան յարեց.— «Մենք այդ դրօշակին համար արիւն քափած ենք, ինչո՞ւ Առաջնորդը գայն իր ոտքին տակ առաւ: Թող պահապանով պտտի, մենք գայն պիտի սպաննենք»:

Մր. Եէրիտըն սկսաւ իր հակահարցաքննութեան:

Մր. Եէրիտըն.— Առաջին անգամ այդ խօսակցութիւնը որո՞ւ պատմեցիր:

Վկայ.— Գալաթեան անունով մէկու մը, որ Զատիկեանի ազգական է:

Մր. Եէրիտըն.— Ե՞րբ:

Վկայ.— Մէկ շաբաթ յետոյ:

Մր. Եէրիտըն.— Ո՞ւր:

Վկայ.— Նոյն տեղը:

Մր. Եէրիտըն.— Ուրիշ ոչ ոքի չե՞ս ըսած:

Վկայ.— Ոչ: Նոյնիսկ ամուսնոյս չեմ ըսած:

Յետոյ ի պատասխան Մր. Շէրիտընի հարցումներուն յայտարարեց թէ Առաջնորդի սպանութեան օրը Ս. Մաչ Եկեղեցի չէ եղած, թէ այդ օրերը այցելութեան դացած է եղեր նոյն բարեկամներուն Նիւ Ճըր-դիի մէջ եւ թէ հոն խօսակցութեան ժամանակ կրկնած է Չատիկեանի խօսքերը, թէ Արքեպիսկոպոսի սպանութեան մասին կարդացած է Հայ թերթերուն մէջ, թէ Յունուար 18-ին, Չատիկեանի ձերբակալման օրը ստիկանատուն տարուած է ու հոն իր պատմութիւնը կրկնած է Օդնական Գատախաղին առջև:

Մր. Շէրիտըն.— Չատիկեանի հետ ունեցած խօսակցութեանդ առեւն, գիտէ՞ր որ անիկա դաշնակցական է:

Վկայ.— Ոչ:

Մր. Շէրիտըն.— Չատիկեանը դրօշակի մասին քեզի սեւէ խօսք քնելէ առաջ դուն անոր դէմ սեւէ նախադաշարում ունէ՞ր:

Վկայ.— Ոչ:

Մր. Շէրիտըն.— Ունէ Հայ փաստարան քեզի մօտեցած է այդ վկայութեան համար:

Վկայ.— Ոչ: Սակայն միւս կողմէ Չիլինկիրեան անունով մէկը իմ քովս եկաւ ու ըսաւ որ դատարան չերթամ Չատիկեանի դէմ վկայելու:

Կէսօրուան մէկ ժամը դադարէն յետոյ նիստը վերսկսաւ ժամը 2-ին:

ՈՃԻՐԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՒԷՐ ՊՈՍԹՈՆԻ ՄԷՋ

«ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՈՒՐ ՈՐ ԵՐԹԱՅ ՄԵՆՔ ԱՆՈՐ
ԵՏԵԻԷՆ ՊԻՏԻ ԵՐԹԱՆՔ»

Յաջորդ վկան էր Տիկ. Լուսի Անուշեան, Սըմըր-վիլէն:

Գատախաղ Բամիսափի.— Դուն Պոսթոնի Հայց. Առաքելական Եկեղեցին կ'երթամ:

Վկայ.— Այո:

Գատախազ .— Վերջին անգամ Դուրեան Արքեպիս-
կոսոսի այցելութեան ժամանակ եկեղեցի դացած էր :

Վկայ .— Այս :

Գատախազ .— Ո՞ր ամսուն :

Վկայ .— Անցեալ Նոյեմբերին վերջերը :

Գատախազ .— Ըսէ թէ եկեղեցիէն դուրս ելլելէ
յետոյ ո՞ւր դացիր , եւ ի՞նչ բրիր :

Վկայ .— Եկեղեցին աւարտելէն յետոյ դուրս ելայ
Տիկ . Սարգիսեանին հետ եւ միասին քաղցինք տուն
երթալու համար : Քանի մը փոսոց քալելէ յետոյ վե-
րադարձանք : Եկեղեցւոյ դրան առջեւ երկու կիներ
կային : Ես ուղեցի ներս մտնել կանանց սենեակը եր-
թալու համար : Այդ կիները ինծի ըսին որ ներսը մէկը
չկար : Դուռը բացի ներս մտայ : Եկեղեցւոյ ներքնա-
սրահին դրան առջեւ , ազրիւրին մօտ , ելեքտրական
լուսին տակ կանդնած էին եօթը անձինք , որոնցմէ մին
այսպէս ըսաւ .— «Արքեպիսկոպոսը ուր որ երթայ մեմֆ
անոր ետեւէն պիտի երթանք» : Զիս տեսնելուն պէս ա-
նոնցմէ մէկը յարեց .— «Սո՛ւս եղէ՛ք , մարդ եկաւ» : Յե-
տոյ երկու հօգի ինծի մօտեցան եւ հարցուցին թէ ո՞վ
կ'ուղեմ , ու շարունակեցին . «Հոս քու ուզած մարդիկ-
ներդ չկան» : Թեւէս բռնեցին ու զիս դուրս առաջնոր-
դեցին :

Գատախազ .— Դատաւորի արտօնութեամբ կ'ու-
ղեմ որ վար իջնես տեղէդ եւ տեսնես թէ քեզ դուրս ա-
ռաջնորդող երկու անձինքը հո՞ն են :

Վկան մօտեցաւ ինը ամբաստանեալներուն եւ մատ-
նանչեց Մատթէոս Լէյլէկեանը եւ Նշան Սարգիսեանը :

Գատախազ .— Այդ երկուքէն ո՞ր մէկն էր որ ըսաւ
«Արքեպիսկոպոսը ուր որ երթայ մեմֆ անոր ետեւէն
պիտի երթանք» :

Վկան մատնանչեց Լէյլէկեանը :

Գատախազ .— Քեզ դուրս առաջնորդող երկու
անձինքը որո՞նք էին :

Վիան մասնանշեց Լէյլէկեանը և Սարգիսեանը :
Հակա-հարցաքննութիւն Մր. Շէրբարնի կողմէ :
Մր. Շերիտըն .— 1933, Նոյ. 26 էն առաջ Լէյլէկեանը կամ Սարգիսեանը սեւէ ատեն տեսած էիր :

Վկայ .— Երբեք :

Մր. Շերիտըն .— Անկից վերջ սեւէ ատեն տեսած ես անոնք :

Վկայ .— Ճիշտ հիմակ հոս տեսայ :

Մր. Շերիտըն .— Վերջին երկու օրուան ընթացքին սեւէ մէկը զանոնք մասնանշած է քեզի :

Վկայ .— Ոչ :

Յետոյ վիան յայտնեց թէ Առաջնորդի սպանութեանէն յետոյ այդ երկու քին նկարները թերթերուն մէջ տեսած է :

Մր. Շերիտըն .— Դեկտեմբեր 24-էն յետոյ այդ երկու անձերը Նոյեմբեր 26-ին եկեղեցիին դաւիթին մէջ տեսած բլլարդ սեւէ մէկուն ըսած ես :

Վկայ .— Ամուսնոյս ըսած եմ :

Մր. Շերիտըն .— Գրաւոր սեւէ յայտարարութիւն ստարագրած ես :

Վկայ .— Այո, կառավարութեան փաստարանը (Մր. Քօհնը ցուցնելով) մեր տունը եկաւ և անոր պատմեցի, ինքն ալ դրեց :

Մր. Շէրբարն ամէն ճիշդ թափեց որ վիան հակասութեան մէջ բռնէ, սակայն վերջինը անդրդուելիօրէն կրկնեց իր ըսածները քանի մը անգամներ :

Յաջորդ վիան էր Տիկ. Էմիլի Սարգիսեան, Սը-

(Իրեն միջանկեալ, լուսարանութեան համար ըսեմ որ բոլոր վկաները դատավարութեան սենեակէն դուրս առանձին սենեակի մը մէջ դրուած են ու մէկիկ մէկիկ, երբ իւրաքանչիւրին կարգը կուգայ, ներս կը կանչուին: Այնպէս որ վկաները մինչեւ որ վկայութեան համար ներս չգան, ամբաստանեալները տեսնելու հնարաւորութիւն չունին:)

մըրվիլէն, որ յայտարարեց թէ Նոյեմբեր 26-ին ինքն
ալ եկեղեցի դացած է Տիկ. Անուշեանի հետ: Պատա-
րազէն յետոյ միասին դուրս ելան են, քանի մը փո-
ղոց քալած ու վերադարձած են եկեղեցի: Տիկ. Անուշ-
եան ներս մտած ու դուրս ելած է: Անմիջապէս յետոյ
ինքը դուռը բացած ու ներս նայած է: Տեսած է որ Լօթը
անձինք դաւիթին մէջ կեցած կը խօսին: Զինքը տես-
նելնուն պէս երկու հոգի իրեն մօտեցած ու հարցու-
ցած են. «Ի՞նչ կ'ուզես»: Յետոյ զինքը դուրս բրած են
ու դուռը փակած:

Դատախազի խնդրանքով վկան իր աթոռէն վար ի-
ջաւ ու մատնանշեց նախ Սարգիսեան յետոյ Լէյլէկեան,
յայտարարելով որ ասոնք էին իրեն մօտեցող անձերը:

Հակա-հարցաքննութեան ժամանակ Մր. Շէրխարն
ուղեց հասկնալ թէ ոեւէ մէկը վկային ցոյց տուած
էր երկու ամբաստանեալները, սակայն ժխտական պա-
տասխան ստացաւ:

Մր. Շէրխարն.— Ոեւէ մէկը քեզի ըսած թէ ինը
ամբաստանեալներու շարքին մէջ առաջինը Լէյլէկե-
անն է իսկ երկրորդը Սարգիսեանը:

Վկայ.— Դուրսի խօսուածներէն իմացայ որ թէ եւ
առաջինը Լէյլէկեանն է, սակայն Սարգիսեանի մասին
բան մը չլսեցի:

Մր. Շէրխարն.— Նոյ. 26-էն յետոյ Լէյլէկեանը
եւ Սարգիսեանը տեսած ըլլալը ոեւէ մէկուն ըսի՞ր:

Վկայ.— Այո, ամուսնոյս պատմած եմ:

Մր. Շէրխարն.— Ո՞վ էր քեզի հարցնողը թէ ի՞նչ
կ'ուզես:

Վկայ.— Սարգիսեանը:

Յետոյ նախորդ վկային նման բացատրեց թէ Ա-
ռաջնորդին սպանութենէն յետոյ այդ երկուքին նկար-
ները թերթերուն մէջ տեսած է ու ճանչցած, թէ Օդ-
նական Դատախազ Քօհն իր տունը դացած է եւ իր
պատմութիւնը գրի առած:

Յաջորդ վիզան էր Արթին Համբաշեան, Ասթօրիա-
յէն:

Գատախազ Քամիլսիֆի.— Քանի՞ տարի է որ Ս.
Խաչ Եկեղեցւոյ անդամ ես:

Վկայ.— Երեք տարի:

Գատախազ.— Ուր է պաշտօն ունի՞ս:

Վկայ.— Այո, հողաբարձու եմ:

Գատախազ.— 1933 Դեկտ. 24-ին Եկեղեցի դացի՞ր:

Վկայ.— Այո:

Գատախազ.— Հաճէ վար իջնել աթոռէդ եւ ցոյց
տալ թէ ամբաստանեալներէն որո՞նք այդ օր Եկեղեցիին
մէջ տեսար:

Վիզան վար իջաւ եւ մատնանշեց հետեւեալները,
Լէյլէկեան, Սարգիսեան, Չատիկեան, Միրիճանեան,
Չալիքեան եւ Սարաֆեան:

Գատախազ.— Հիմա ըսէ թէ ի՞նչ կ'ընէին անոնք
երբ գիրենք տեսար:

Վկայ.— Առաջին անձը որ ուշադրութիւնս դրաւ եր
Սարգիսեանն էր: Մէկ երկու անդամներ Եկեղեցիէն
դուրս ելաւ եւ ուրիշներու աչքով նշան ըրաւ, յետոյ ներս
մտաւ եւ Եկեղեցւոյ ետեւի մասին հինդերորդ կամ վե-
ցերօրդ շարքին վրայ միջանցքին աջ կողմը ծայրի ա-
թոռին վրայ նստաւ: Յետոյ տեսաւ Չալիքեանը եւ Սա-
րաֆեանը որ նստած էին երրորդ շարքին վրայ ձախ
կողմը: Ես ճիշդ անոնց ետեւ նստայ: Այդ միջոցին նը-
կատեցի որ Լէյլէկեան այս երկուքին աչք ըրաւ: Սկը-
տայ աւելի ուշադրութեամբ հսկել անոնց վրայ: Այդ
պահուն թափօրը ներս մտաւ ու յառաջացաւ: Սարաֆե-
ան եւ Չալիքեան իրենց աթոռէն ելան եւ դէպի Արքե-
պիսկոպոսը քալեցին: Երբ ան հինդերօրդ շարքը հա-
տաւ Լէյլէկեան անոր վրայ յարձակեցաւ: Չատիկեան
որ ձախ կողմը նստած էր, Արքեպիսկոպոսը բռնեց:
Միւսները յարձակեցան վրան: Չորս կողմէն շրջապա-
տեցին գայն:

Ժամբ 4-ն էր արգէն ու նիստը վաւերացաւ : Վկան իր պատմութիւնը պիտի շարունակէ վաղը առաւօտ Ժամբ 10-ին—

ԼՈՒՐՋ ԲԱՆՈՒՄ ՄԸ ՇԷՐԻՏԸՆԻ ԵՒ ԸՆԵՂ .

ԳԱՏԱԽԱՋԻՆ ՈՒ ԳԱՏԱՒՈՐԻՆ ՄԻՋԵՒ

Նիւ Եոք, Դշ., Յունիս 13, 1934. — Այսօր առաւօտեան նիստը բացուելէն քանի մը վայրկեան յետոյ, տեղի ունեցաւ առաջին լուրջ բախումը պաշտպան փաստարանին, դատախազին եւ դատաւորին միջեւ : Բողէ մը ինծի այնպէս թուեցաւ թէ միսքրայլ տեղի պիտի ունենայ, այսինքն ինը ամբաստանեալներու դատաւարութիւնը պիտի կասի : Մր. Շէրիտըն սպասնաց հրամարիլ անմիջապէս : Ճիւրին դուրս դրուեցաւ ու վէճը շարունակուեցաւ երկու կողմերուն եւ դատաւորին միջեւ :

Յրինական կարեւոր հարցի մը մասին դատաւորին արձակած վճիռին դէմ էր որ կը բողոքէր պաշտպան փաստարանը : Վկաներէն մին՝ Արթին Համբաշեան Դեկա : 24 ի ոճիրէն յետոյ նոյն օրը եւ երկու տարրեր առիթներով, Յունուար 11-ին եւ 18-ին դրաւոր տեղեկութիւն տուած էր Շրջանային Դատախազին : Մր. Շէրիտըն կը պահանջէր որ այդ դրութիւնները դատախազին կողմէ երեւան հանուէին, որպէսզի ինք հնարաւորութիւն ունենար բաղդատութիւնն ընելու վկային նախապէս խօսածներուն եւ ներկայ դատաւարութեան ընթացքին իր տուած վկայութիւններուն :

Գատախազը կը պաշտպանէր այն տեսակէտը թէ ամբաստանեալները կը գատուին երգումի տակ տըրուած վկայութիւններով միայն, ոչ թէ անպաշտօն յայտարարութիւններով :

Գտաուորին վճիռը այն եղաւ որ պաշտպան փաստարանի պահանջը օրինական չէ :

Այնպէս կը թուէր թէ Համբաշեանի առաջին յայտարարութիւնը չի պարունակեր սճիւրին մասին իր գիտցած բոլոր մանրամասնութիւնները : Թէ երկրորդ ու երրորդ յայտարարութիւնները, ոչ թէ կը հակասեն առաջինին, հասցաւ անոր լրացուցիչ տեղեկութիւնները կը պարունակեն :

Յետ միջօրէի նիստին գատախազը համաձայնած էր Մր. Շէրիաքնի տրամադրութեան տակ դնել այդ երեք յայտարարութիւններն ալ, որոնք կարգացուեցան ճիւրիին :

Առաջին յայտարարութեան մէջ Համբաշեան կ'ըսէր, թէ եկեղեցիին ետեւի մասէն հաշուելով հինգերորդ կամ վեցերորդ շարքին վրայ, միջանցքին աջ կողմը ծայրի երկու աթոռներուն նստող երկու անձերը (Լէյլէկեան եւ Մարգիսեան) յարձակած էին Գուրեան Արքեպիսկոպոսին վրայ : Աւրիշի անուն չէր յիշած :

Երկրորդ յայտարարութիւնով կ'ըսէր թէ եկեղեցիին մէջ ետեւի շարքին վրայ տեսած էր Միրիճանեան եւ Սարաֆեան, որոնք կասկածելի թուած էին իրեն : Տեսած էր որ անոնք աչքով Լէյլէկեանի նշան կուտան : Թէ՛ Մարգիսեան քանի մը անգամներ եկեղեցիէն դուրս ելած ու ներս մտած էր : Թէ՛ Լէյլէկեան Սրբազանին վրայ յարձակած ատեն Սարաֆեան եւ Միրիճանեան եւս յարձակում գործած են ետեւէն :

Երրորդ յայտարարութիւնով Համբաշեան կը պատմէր թէ եկեղեցիին մէջ տեսած էր նաև Միհրան Զա-

տիկեանը, որ նոյնպէս յարձակում գործած էր Արքեպիսկոպոսին վրայ:

Հարցաքննութեան պահուն երեւան եկաւ որ Դեկտեմբեր 21-ին միայն 1էյլէկեան եւ Սարգիսեան ձերբակալուած են եղեր, Միրիճանեան եւ Սարաֆեան Դեկտեմբեր 28 ին, իսկ Չատիկեան Յունուար 18-ին: Համբաշեան իր զբաւոր տեղեկութիւնները տուած է այս երեք յաջորդական թուականներուն:

Սոյն տեղեկութիւնները կարգալէ յետոյ, Մր. Շէրիարն վերսկսաւ Համբաշեանի հակա-Հարցաքննութեան:

Մր. Շէրիարն.— Առաջին տարիսով քու տեսածներըդ ամբողջութեամբ պատմեցի՞ր օգնական գատախաղ Գօհնի:

Վկայ.— Ոչ, որովհետեւ վախցայ: Մարդիկ որ եկեղեցիին մէջ, կպիսկոպոս մը կը սպաննեն պատարազի ժամանակ, կարող են սեւէ մարդ սեւէ տեղ սպաննել:

Մր. Շէրիարն.— Յունուար 11-ին տուած տեղեկութեանդ մէջ կը յիշես Միրիճանեանի եւ Սարաֆեանի անունները, սակայն Չատիկեանի մասին ոչինչ կ'ըսես, այնպէ՞ս է:

Վկայ.— Ծիշդ է, որովհետեւ վախցայ ըսել:

Մր. Շէրիարն.— Դուն տեսա՞ր Չատիկեանի աթոռին վրայ կանգնիլը:

Վկայ.— Այո:

Մր. Շէրիարն.— Տեսա՞ր անոր քալելը միջանցքէն վար:

Վկայ.— Այո:

Առաւօտեան նիստին երբ շիրքին կրկին ներս բերուեցաւ, Համբաշեան վկայի աթոռը կը դրաւէր: Մր. Շէրիտընի հարցումներուն պատասխանելով կրկնեց նախորդ օրուան պատմութիւնը թէ ինք նախապէս եկեղեցիէն դուրս տեսած էր որ Սարգիսեան մօտ յիսուն սոք հեռաւորութեան վրայ դանուող խումբ մը մարդոց աչք կ'ընէ կզեր. թէ՛ յետոյ եկեղեցիին մէջ Սարաֆեան եւ Չայիքեան, որոնք ճիշդ իր առջեւը նստած են կզեր, աչքով նշան բրած են Լէյլէկեանի եւ Սարգիսեանի, որոնք փոխադարձաբար նոյն նշանով պատասխանած են. թէ՛ երբ Եպիսկոպոսը մօտեցած է Լէյլէկեանի, վերջինը յարձակած է անոր վրայ. թէ Սարաֆեան, Միրիճանեան, Չայիքեան եւ Չատիկեան, իւրաքանչիւրը իր տեղէն յարձակած է Արքեպիսկոպոսին վրայ:

Մր. Շէրիտընի.— Թափօրը յառաջացած եւ Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործուած ատեն քու տեսողութիւնդ արդիւող սեւէ բան կա՞ր:

Վկայ.— Ոչ, ես աթոռին վրայ ցատկեցի ու միջանցքէն վար նայեցայ:

Մր. Շէրիտընի.— Դուն Ռամկաւա՞ր ես:

Վկայ.— Ոչ:

Մր. Շէրիտընի.— Այս պատմութիւնդ Դուրեան Յանձնախումբին ըսած ես:

Վկայ.— Ոչ, բացի Մր. Քօհնէն ոչ ոքի չեմ ըսած:

ՎԿԱՅ ՏԻԿԻՆՆԵՐՈՒ ՅՈՒՋՈՒՄՆ ՈՒ ՉԱՅՐՈՅԹԸ

Յաջորդ վկան էր Տիկ. Ռօդ Թադուշեան, նիւ Եսրբէն:

Անիկա գառախաղի հարցումներուն պատասխանե-

լով, պատմեց թէ Դեկտեմբեր 24-ի Կիրակի առաւօտ
Եկեղեցի գացած էր իր ամուսնոյն հետ ու նստած էր
10 կամ 11րդ շարքին վրայ, աջ կողմը: Իր ետեւի երկ-
րորդ շարքին վրայ տեսած է Տիկին Ահարոնեան եւ
անոր քով ուրիշ երկու աղամարդ:

Դատախազ Քամիսսի.— Այդ երկու մարդիկը կը
ճանչնայի՞ր:

Վկայ.— Ոչ:

Դատախազ.— Տիկ. Ահարոնեան եւ այդ մարդիկը
ի՞նչ շարքով նստած էին:

Վկայ.— Երկու մարդիկը գրաւած էին ծայրի եր-
կու աթոռները միջանցքին կից, իսկ Տիկ. Ահարոնեան
երրորդ աթոռը:

Դատախազ.— Դատաւորին արտօնութեամբ կը
փախաքի՞մ որ վար իջնես աթոռէդ եւ ցոյց տաս այդ
երկու անձերը:

Վկան վար իջաւ եւ մատնանշեց Լէյլէկեանը, միւս
անձը չէր ճանչցած:

Դատախազ.— Լէյլէկեան ո՞ր մէկ կողմը նստած
էր:

Վկայ.— Երկրորդ աթոռը: Անոր մէկ կողմը նըս-
տած էր Տիկ. Ահարոնեան իսկ միւս կողմը՝ ծայրի ա-
թոռին վրայ՝ միւս մարդը:

Յետոյ պատմեց թէ երբ թափօրը մօտեցած էր
Լէյլէկեան իր քով նստող մարդուն ետեւէն անցնելով
յարձակած էր Արքեպիսկոպոսին վրայ:

Դատախազ.— Լէյլէկեան իր ձեռքին մէջ ունէ՞ բան
ունէ՞ր:

Վկայ.— Ես անոր ձեռքերը չտեսայ:

Մը. Շէրիտըն սկսաւ վկան հարցաքննել: Ի պա-
տասխան անոր հարցումներուն վկան յայտարարեց թէ
Դեկտ. 24-ին ինք ոստիկանատուն գացած չէր, եւ սա-
կայն դէպքէն 3—4 օր յետոյ ոճիրին վայրը տարուած

էր ուրիշ խումբ մը անձերու հետ եւ հոն իր տեսածները նկարագրած :

Մր. Եէրիտընի.— Դեկտ. 24էն առաջ 1էյլէկեանը կը հանջնայի՞ր :

Վկայ.— Ոչ :

Մր. Եէրիտընի.— Անոր նկարը քեզի ցոյց տուա՞ծ է սեւէ մէկը :

Վկայ.— Այո :

Եէրիտընի.— Ո՞վ ցոյց տուաւ :

Վկայ.— Թերթին մէջ էր :

Վկան կրկնեց դատախազի հարցաքննութեան ժամանակ իր ըսածները իր յիշած անձերու նստած տեղին մասին :

Մր. Եէրիտընի.— Ճիշդ քու ետեւ եղող շարքին վըրայ ո՞վ նստած էր :

Վկայ.— Մէկը չկար :

Մր. Եէրիտընի.— Եկեղեցին լեցուա՞ծ էր :

Վկայ.— Ոչ ամբողջութեամբ :

Պաշտպան փաստարանը դործուած ոճիրին նկատմամբ վկային բրած նկարագրութեանց մասին ուսէ հարցում չբրաւ : Ուղեց իմանալ միայն թէ ինք դատախազին կամ ստաիկանութեան կողմէ հարցաքննուած էր : Վկան պատմեց թէ ոճիրի թուականէն զրեթէ մէկ տմիս յետոյ դատախազին դրասենեակը գացած եւ հոն իր գիտցածները պատմած է, սակայն ուսէ թուղթ ըստորագրած չէ, թէ ինք ուսէ ատեն Դուրեան Յանձնախումբին դրասենեակը գացած չէ :

Մր. Եէրիտընի.— Տիկ. Ահարոնեանի քով ուրիշ կին մը նստած ըլլալը տեսա՞ր :

Վկայ.— Ոչ :

Մր. Եէրիտընի.— Նոյն շարքին վրայ ուրիշ ուսէ մէկը կա՞ր :

Վկայ.— Ես մէկը չտեսայ :

Մր. Շէրիտըն.— Ամուսինդ Գաշնակցոհա՞ն է թէ
Ռամկա՞յար :

Վկայ.— Ձէզոք է :

Յաջորդ վկան էր Տիկ. Սաթենիկ Անգրէասեան,
Նիւ Եորքէն :

Գառախաղի հարցումներուն պատասխանելով վր-
կան պատմեց թէ Դեկտեմբեր 24-ի առաւօտ եկեղեցի
դացած է, ու նոտած է ձախ կողմը խորանի կողմէն
վեցերորդ շարքին վրայ : Թափօրը ներս մտնելուն պէս
ժողովուրդին հետ սաքի ելած է :

Գառախաղ.— Արտասովոր բան մը տեսա՞ր :

Վկայ.— Ես տեսայ որ Լէյլէկեան... :

Գառախաղ.— Ո՞վ է Լէյլէկեանը :

Վկան վար իջաւ եւ Լէյլէկեանը ցուցուց բուռնց-
քով անոր ուսին դարնելով : Յետոյ դբաւեց վկայի ա-
թուր :

Գառախաղ.— Նախապէս կը ճանչնայի՞ր Լէյլէկ-
եանը :

Վկայ.— Ոչ :

Վկան պատմեց թէ Թափօրը յառաջանալուն, երբ
Արքեպիսկոպոսը հինգ կամ վեցերորդ շարքին կը մօ-
տենայ Լէյլէկեան անոր վրայ կը յարձակի : Այս դործո-
ղութիւնը այնքան արագ կերպով կը կատարուի որ վր-
կան չի դիտեր թէ Լէյլէկեան ո՞ր կողմէն եկած է : Միւս
յարձակողներու մասին ոչինչ գիտէր վկան : Յետոյ
ցոյց տուաւ թէ յարձակումը ինչպէս դործուած էր :

Մր. Շէրիտըն սկսելով իր հակահարցաքննութեան
ուղեց իմանալ թէ վկան ոեւէ ատեն ոեւէ տեղ ցոյց
տուա՞ծ է յարձակման այդ եղանակը : Վկային պա-
տասխանը ժխտական էր :

Մր. Շէրիտըն.— Ոեւէ մէկը Լէյլէկեանի նկարը
ցուցուցա՞ծ է քեզի :

Վկայ.— Այո :

Մր. Շէրիտըն.— Արքեպիսկոպոսին ո՞ր կողմէն
յարձակեցաւ :

Վկայ .— Այնքան արագ շարժեցաւ որ չեմ կրնար
բսել :

Կէսօրուան մէկ ժամ դադարէն յետոյ հարցաքնն-
նութիւնը շարունակուեցաւ :

Մը . Ծերիտըն .— Երբ դուն կանգնած էիր , ու թա-
փօրը կը յառաջանար դէպի քեզ , այդ պահուն Լէյլէկե-
անը տեսա՞ր :

Վկայ .— Ոչ :

Մը . Ծերիտըն .— Երբ տեսար որ մէկը յարձակե-
ցաւ Արքեպիսկոպոսի մարմնոյն վարի մասին վրայ
յարձակողին դէմքը թէ կոնակը քու կողմդ էր :

Վկայ .— Կոնակը , գլխուն ետևի մասը :

Մը . Ծերիտըն .— Դէմքը տեսա՞ր :

Վկայ .— Ոչ :

Այնուհետև վկան պատմեց թէ յարձակումէն յե-
տոյ երբ Արքեպիսկոպոսը վար ինկաւ ու զայն ներս
տարին , խումբ մը կիներ բռնեցին յարձակում դործողը
և սկսան ծեծել : Այդ ատեն ինք Լէյլէկեանի դէմքը տե-
սած է :

Մը . Ծերիտըն .— Դուն կարճատե՞ս ես թէ հետա-
տես :

Վկայ .— Հետատես :

Յաջորդ վկան Արթին Համբաշեանն էր :

Յետոյ վկայութեան կանչուեցաւ Տիկ . Մէյրի
Մարգարեան , Պրոնքսէն :

Տիկ . Մարգարեանի վկայութիւնը յար եւ նման էր
Տիկ . Անդրէասեանի վկայութեան : Անոնք եկեղեցիին
մէջ քով քովի նստած են եղեր ու դէպքը տեսած են նոյն
ձևով : Միակ տարրերութիւնը այն էր որ Լէյլէկեա-
նի ճաղատ գլուխը Տիկ . Մարգարեանի ուշադրութիւնը
դրուած էր :

Ժամը չորսն էր արդէն երբ անոր վկայութիւնը
վերջացաւ :

ՊԱՇՏՊԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՃԻԳԵՐՈՒՆ ՀԱԿԱՌԱԿ
ՀԱՍՏԱՏ ԿՐ ՄՆԱՆ ՎԿԱՅՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Նիւ Եորք, Եջ., Յունիս 14.— Ղեւնդ Արքեպիսկոպոս Դուրեանի սպանութեամբ ամբաստանուած ինը դաշնակցականներու դատավարութիւնը հետզհետէ աւելի որոշ պատկեր մը կը ստանայ: Վկայութիւնները աստիճանաբար աւելի մեկին կերպով կը բացատրեն սճիրին զործադրութեան ճշգրիտ եղանակը: Կարծես այլևս ամէն տարակոյսէ վեր է որ Մտտիէոս Լէյլէկեանն է եղած զանակ զործածողը: Ամէն վկայ զայն մասնանիչ կ'ընէ իրբեւ խկական սճրագործը: Բոլոր վկաներուն մէջ զեռ չգտնուեցաւ մէկը որ զայն ճանչցած ըլլար Դեկտեմբեր 24-ի աղէտաւոր թուականէն առաջ, եւ կամ զայն տեսած ըլլար այդ թուականէն յետոյ մինչեւ վկայի աթոռը գրաւած վայրկեանը: Սակայն, բոլորն ալ անվարան կերպով իրենց ցուցամատը կ'երկարեն դէպի այդ ամբաստանեալը երբ իրենց կը հարցուի թէ ո՞վ էր որ Առաջնորդին վրայ յարձակեցաւ եւ իր ձեռքերը շարժեց անոր որովայնին մօտերը:

Այսօրուան ամենահետաքրքիր վկան Տիգրան Չաքմաքճեանն էր որ մանրամասնօրէն նկարագրեց թէ ինչպէս Լէյլէկեան աթոռին վրայ նստած է եղեր, ձախ արմուկը աթոռի թեւին վրայ, ճակատը ձախ ձեռքին մէջ, իսկ աջ ձեռքը ձախ կողմը վերարկուին տակ, թէ երբ Արքեպիսկոպոսը մօտեցած է իրեն, տեղէն ցատկեր է; ծռած անոր առջեւ, ու զարկած: Վկան Լէյլէկեանի ձեռքին մէջ տեսած է ճերմակ առարկայ մը:

Պաշտպան փաստաբանին անողոք հարցաքննութիւնները անկարող եղան վկային պատմութիւնը փոխել: Չաքմաքճեան ինքնավստահ էր ու բոլորովին անվախ:

Առաւօտեան նիստը բացուելուն իրբեւ առաջին վրկայ կանչուեցաւ Տիկ. Խանրմ Տէքմէճեան, Նիւ Եորք

քէն, Ե՛կ տարիներու բեռան տակ ընկճուած կին մը, որ
զողզզալով մօտեցաւ վկայի աթոռին, ու երբ Սր. Գիր-
քը երկարեցին իր երգումն առնելու համար, ջերմե-
ռանդութեամբ համբուրեց զայն :

Տիկ. Տէքմէճեան պատմեց թէ ոճիրը դործուած
օրը եկեղեցի դացած եւ ձախ կողմի վրայ միջանցքին ե-
ղերքի աթոռը գրաւած է : Թափօրը ներս մտած պահուն
ստքի կանդնած է ժողովուրդին հետ ու Սրբազանին վը-
րայ սեւեռած իր աչքերը : Իր ճիշտ գէմը, միջանցքին
միւս կողմը երկրորդ աթոռին վրայ նստած է եղեր
ամբաստանեալ Լէյլէկեան : Մէկէ աւելի անգամներ
նշմարած է Լէյլէկեանին գէպի ետ նայիլը : Թափօրը կը
յատաջանայ, ու երբ Սրբազանը կը մօտենայ այն շար-
քին ուր Լէյլէկեան կանդնած է եղեր, վերջինը իր առ-
ջեւ գտնուող մարդուն ետեւէն կ'անցնի ու կը յարձակի
Առաջնորդին վրայ :

Դատախազ. — Այս գատարանին մէջ ուրիշ մէկը
կը տեսնե՞ս որ սեւէ բան բրաւ Արքեպիսկոպոսին, վար
իջիր եւ ցուցուր :

Վկայ. — Ասոնք բոլորն ալ հոն էին ու Սրբազանին
կը սարնէին :

Վկան չկրցաւ Լէյլէկեանէն դատ ուրիշ սեւէ մէկը
մտանանչել :

Հակա-հարցաքննութեան ատեն պաշտպան փաս-
տարանին առջին հարցումն էր .

Սր. Շէրիտըն. — Քանի՞ տարեկան ես :

Վկայ. — Իմ տարիքս քու ի՞նչ պէտքդ է :

Ընդհանուր քրքիջ մը փրթաւ գատարանին մէջ, ու-
րուն մտանակցեցան գատաւոր, գատախազ, փաստա-
բաններ ու ամբաստանեալներ :

Սր. Շէրիտընի հարցումներուն պատասխանելով
վկան պատմեց թէ Դեկտ. 24-ին, գէպքէն յետոյ, սս-
տիկանատուն դացած, ու իր տեսածները պատմած է,
թէ այդ թուականէն առաջ Լէյլէկեանը բնաւ տեսած

չէ, թէ ոճիրը զործուելէն անմիջապէս յետոյ ժողովուրդը յարձակած է Լէյլէկեանի վրայ ճիշտ նոյն տեղը եւ գոյն քաշկուտած է մինչեւ խորանին սոջեւ, թէ վկան ինքն ալ դարկած է Լէյլէկեանին:

Մր. Եէրիտըն.— Ոստիկանատան մէջ քեզի ցուցուցին Լէյլէկեանը, ու հարցուցին թէ Արքեպիսկոպոսին դարնոյր ան է:

Վկայ.— Այո:

Մր. Եէրիտըն.— Խուճրո՞վ ներս բերուեցան թէ առանձինն:

Վկայ.— Մինակ երկու հոգի ձերբակալուած էին, եւ անոնք առանձինն ներս բերուեցան:

Մր. Եէրիտըն.— Վերջին քանի մը օրերու ընթացքին այս վկայութեանդ մասին ոեւէ մէկուն հետ խօսած ես:

Վկայ.— Ոչ:

Մր. Եէրիտըն.— Ոեւէ մէկը քեզի ըսաւ թէ Լէյլէկեան դատարանին մէջ ո՞ր տեղ կը նստի:

Վկայ.— Ոչ:

ՏԻԳՐԱՆ ԶԱՔՄԱՔՃԵԱՆԻ ԾԱՀԵԿԱՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Յաջորդ վկան է Տիգրան Զաքմաքճեան, որ ըսաւ թէ 1923 էն ի վեր Ամերիկա կը գտնուի, արքիստ է, անցեալին մէջ Մր. Խաչ Եկեղեցւոյ հոգաբարձութեան անդամ եղած է, եւ թէ Արքեպիսկոպոսի սպանութեան առեն եկեղեցիին մէջ եղած է:

Դատախազին հրամանով վկան մատնանչեց ամբաստանեալներ Լէյլէկեան, Սարգիսեան, Երկանեան, Մօզեան, Զալիքեան եւ Միրիճանեան, ու յայտարարեց թէ ասոնք եկեղեցիին գտնուած են այդ օր,

Դատախազ.— Մէկիկ մէկիկ առնելով երդուեալներուն ըսէ թէ Լէյլէկեանին ի՞նչ ընելը տեսար:

Վկայ.— Ես եկեղեցւոյ ձախ կողմի վեց կամ եօթերորդ շարքին վրայ նստած էի: Տեսայ որ Լէյլէկ-

եան միջանցքին միւս կողմն է, ձախ արմուկը աթոռին կողմնափայտին վրայ դրած նակաւը ձախ ափին մէջ առած, ու աջ ձեռքը սրահած ծոցին մէջ, վերարկուն տակ: Սրբազանը միջանցքին այս ու այն կողմը ձեռքի խաչը բարձրացուցած իր օրհնութիւնները տալով կը յատջանար, երբ այն մօտեցաւ Լէյլէկեանի ու դարձաւ կէս մը իր օրհնութիւնը տալու, Լէյլէկեան ցատկեց անոր առջև ու որովայնին դարկաւ մէկէ աւելի անդամներ: Լէյլէկեանի ձեռքին մէջ կար ներմակ առարկայ մը:

Գատախազ.— Սարգիսեանին ի՞նչ ընելը տեսար:

Վկայ.— Սարգիսեան Սրբազանի աջ կողմէն յարձակեցաւ եւ անոր կողին կը դարնէր:

Գատախազ.— Երկանեանի՞ ինչ ընելը տեսար:

Վկայ.— Երկանեան կը ջանար Լէյլէկեանը ժողովուրդին ձեռքէն փախցնել:

Գատախազ.— Մոզեանի՞ ինչ ընելը տեսար:

Վկայ.— Մոզեան՝ Սարգիսեանի կողքին էր ու Սրբազանին կը դարնէր:

Գատախազ.— Չալիքեան՞ն հասցա:

Վկայ.— Կը սրտար, կը կանչէր եկեղեցիին մէջ, իր թեւերը կը շարժէր, սակայն Սրբազանին դարնելը չտեսայ:

Իրր միջանկեալ աւելցնեմ հոս թէ հակահարցաքննութեան պահուն վիան յայտարարեց թէ Չալիքեան եւս Արքեպիսկոպոսին դարկած էր:

Գատախազ.— Միրիճանեանի ի՞նչ ընելը տեսար:

Վկայ.— Անիկա ժողովուրդին հետ կը կուտէր, որպէսզի միւսները ազատէ:

Մր. Ծէրիւարն սկսաւ իր հակա-հարցաքննութեան, որուն ընթացքին Չաքմաքճեան պատմեց թէ դէպքէն յետոյ ստաիկաններ եկած են հող եւ սակայն ինք անոնց սեւէ բան ըսած չէ, որովհետեւ դաշնակցականներէն վախցած է:

Մր. Շէրիտըն.— Դուն Թուրքիոյ մէջ լրատու-
թիւն ըրած ես :

Վկայ.— Երբեք :

Մր. Շէրիտըն.— Մահմետականութիւն չընդունե-
ցի՞ր :

Վկայ.— Այո, ընդունեցի : Թրքական ջարդերու
ժամանակ եթէ դուն իմ տեղս եղած ըլլայիր չի նկէտէ
կ'ըլլայիր :

Յետոյ պատմեց թէ գէպքին օրը երեկոյն ստի-
կանատուն դացած է ժամը 8-ին տակնները, ստիպին ի-
րեն ըսած են որ յաջորդ օրը դայ. թէ Դեկտ. 24-էն ա-
ռաջ իր մասնանշած անձերէն սեւէ մէկը տեսած չէ, թէ
յետոյ անոնց նկարները տեսած է դատարանի գրասեն-
եակը :

Մր. Շէրիտըն պահանջեց եւ ստացաւ Չաքմաք-
ճեանի կողմէ Յունուար 10-ին ստորագրուած տեղեկա-
զիրը, որ նոյն պատմութիւնը կը պարունակէր :

Մր. Շէրիտըն.— Այսօր դատարան դալէզ ասաջ
այս տեղեկագիրը կարդացի՞ր :

Վկայ.— Ոչ :

Մր. Շէրիտըն.— Ուրիշ մէկը կարդա՞ց քեզի :

Վկայ.— Ոչ :

Մր. Շէրիտըն.— Ատոր պատճէնը ունէ՞ր քովդ :

Վկայ.— Ոչ, ատիկա միակ օրինակն է :

ՊԵՆՏԷԼԵԱՆԻ, ԹԱԳՈՒՇԵԱՆԻ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՐ
ԱՐԵՒԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նիւ Եորք.— Չաքմաքճեանէն յետոյ վկայութեան
կանչուեցաւ Համբարձում Պէնտէլեան, որ վկայեց թէ
Ս. Խաչ Եկեղեցիին մէջ գործուած ոճիրին ականատես
եղած է, տեսած է որ Լէյլէկեան յարձակած է Արքե-
պիսկոպոսին վրայ եւ երկու ձեռքերով անոր որովայ-

նին գարկած է, թէ՛ ինք Լէյլէկեանի վրայ յարձակած ու գայն բռնած է :

Հակա-հարցաքննութեան պահուն պատմեց թէ Գեկտեմբեր 24-ին ստաիկանատուն գացած չէ, ևւ ոչ ալ նոյն օրը ստաիկաններուն պատմած է իր տեսածները, թէ՛ Եկեղեցիին գրան առջև սպասած է մինչև այն տան երբ ստաիկաններ Սարգիսեանը ձերբակալած են : Երկու-երեք օր յետոյ իր անունը տուած է իբրև վկայ ևւ Յունուար 2-ին գատախաղին գրասենեակին մէջ իր պատմութիւնը գրի առնուած է ու ինք ստորագրած է :

Մը. Եէրիտըն. — Երբ դուն Լէյլէկեանին վրայ ցտակեցիր՝ անիկա միջանցքի՞ն մէջ էր թէ նստարաններուն մէջտեղ :

Վկայ. — Արբեղիսկոսոսին առջևը :

Մը. Եէրիտըն. — Անոր ձեռքը դանակ տեսա՞ր :

Վկայ. — Ո՛չ :

Մը. Եէրիտըն. — Գասպարեան անունով մէկը կը ճանչնա՞ս :

Վկայ. — Այո՞, կը ճանչնամ :

Մը. Եէրիտըն. — Դուն անոր չե՞ս ըսած թէ Եկեղեցիին մէջ նստած էիր այն կողմը որ Լէյլէկեանը նըստած էր, ևւ դուն անոր բան մը ընելը չտեսար :

Վկայ. — Գասպարեանին հետ խօսած եմ, սակայն այդպիսի բան չեմ ըսած անոր :

Յաջորդ վկան էր Կարապետ Թաղուչեան, ամուսինը Ռօզ Թաղուչեանի, որ նախօրը օրը տուած էր իր վկայութիւնը : Թաղուչեան նկարագրեց զէպքը ճիշդ այնպէս ինչպէս իր կիներ նկարագրած էր : Եկեղեցիին մէջ այր ևւ կին միասին նստած են ևղեր ու տեսած են թէ ի՞նչպէս Լէյլէկեան յարձակած է Առաջնորդին վրայ :

Հակահարցաքննութեան պահուն բնաւ չուրացաւ թէ իր կնոջ հետ խօսած է վերջնոյն տուած վկայութեան մասին : Յայտնեց թէ ոճիրին օրը ստաիկանա-

տուն դացած է, սակայն երկու երեք օր յետոյ ուրիշ շատերու հետ եկեղեցի տարուած է, անգլոյն վրայ ցոյց տալու թէ սճիրը ինչպէս զործուած է, թէ՛ Յունուարի մէջ առանձինն դատախազի զբասնեակը դացած է, հոն իր պատմութիւնը գրի առնուած ու ինք ստորագրած է :

Մր. Երիտըն. — Դուրեան Յանձնախումբի անգամներուն կամ անոնց կողմէ զրկուած սեւէ մէկու մը հետ խօսած ես այս դէպքին նկատմամբ :

Վկայ. — Ոչ, ես առտուն ժամը 6-ին զործի կ'երթամ, ու մինչեւ գիշերուան 12-ը կը զործեմ :

Վերջին վկան ալեւոր մաղերով, 65 տարեկան, ծերուկ կին մըն էր, Տիկ. Աղապի Նորարեւեան որ Սարգիսեանն ու Լէյլէկեանը մատնանշելէ յետոյ պատմեց թէ ինչպէս վերջինը յարձակած է Սրբազանին վրայ առջեւէն : Սարգիսեան իր ուշադրութիւնը դբաւած է, որովհետեւ թափօրը դալէն առաջ դուրս ելած ու ներս մտած է կրկին :

Հակա-հարցաքննութեան մէջ կրկնեց նոյն բաները եւ աւելցուց թէ Յունուար 18-ին իր պատմութիւնը գրի առնուած է դատախազին կողմէ :

Ժամը արդէն 4-ն էր, ու նիստը փակուեցաւ :

ՊԱՇՏՊԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ ՊԵՆԹՈՆ ՄՏԱՀՈԳ ԵՒ ԱՆԽՕՍ

Նիւ Եորք, Ուր., Յունիս 15. — Պաշտպան փաստարան Եէրիտընի հակա-հարցաքննութիւնները տաղակալիօրէն երկար եւ ձանձրացուցիչ կը դառնան հետզհետէ : Բազմաթիւ կրկնութիւններ, երկար խորհրդակցութիւններ փաստարան Պէնթընի հետ, անտեղի վիճարանութիւններ նոյն իսկ վկաներուն հետ՝ անպակաս են առաւօտէն մինչեւ իրիկուն : Յաճախ դատաւորին համբերութիւնը կը հատնի : Այսօր մէկէ աւելի անգամներ ստիպուեցաւ Եէրիտընի աղաբարեւ որ իր

հարցաբնութեանց ընթացք տայ: Անգամ մը պոռաց անոր Երեսին. «Շատ ժամանակ կը վտանկէք խորհրդակցութիւններով, ևս կ'ուզեմ որ դատը յառաջ տարուի»:


Գժուար է Շէրիտընը մեղադրել: Ան ինքզինքը դէմ յանդիման դատած է ապառաժի մը: Վկաները անդրդուելի են. վկայութիւնները խիստ վտանգաւոր՝ իր պաշտպանեալներուն համար: Ինը անձերու կեանքը փրկելու խիստ պատասխանատու գործը իր ուսերուն վրայ դրուած է: Իր արամադրութեան տակ դռնուած միջոցները բաւական չեն՝ լաւազոյն պաշտպանութիւնն ընծայելու, ու եթէ ասոր հետ ինքն ալ թերացումներ ունենայ, իր հարցադնդումները կատարեալ չըլլան, մի գուցէ ծանր խղճի խայթ մ'ունենայ՝ իր լաւազոյնը ըրած չըլլալուն համար:

Ամբողջ շարթուան մէջ դատավարութեան ընթացքին ներկայացուած վկայութիւնները տարակոյս չկայ որ զայն բերած էին այն համոզման թէ՛ իր պաշտպանեալներէն դռնէ կրկուքը փրկել կարելի չըլլայ: Միւսները կան, սակայն, եօթը հոգի եւս որոնց մասին պէտք է պայքարի՝ սղի ի բոլին:

Ահա ատոր համար է որ Շէրիտըն կը վիճարանի, կը խորհրդակցի ու կրկնութիւններ կ'ընէ: Կարելի՞ է մեղադրել զինքը: Յայտնի է որ դատարանին մէջ ամենէն շատ տանջուող անձը ինքն է: Մը. Պէնթըն նստած է հոն, ճիշդ Լէյլէկեանի կողքին, մտածկոտ եւ անխօս:

Ամբաստանեալները անդիտակ են իրենց կացութեան: Կարծես պարզ հանդիսատեսներ ըլլային ներկայացման մը՝ սրուն մէջ կայ ողբերգութիւն եւ դաւեշտ: Չեն գիտեր թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ իրենց շուրջը: Չեմ բմբոններ թէ, ո՛վ գիտէ, թերեւս իրենց իւրաքանչիւրին կեանքը մաղէ թելէ մը կախուած է՝ որ կրնայ կարիլ ամենազոյգն հպումով:

Այս օրը, ընդհանուր ժամանակացույցի մեջ, հարկ է դրել հայկական տարածքի վրա և իր օրը հանդիսանում է հայկական տարածքի վրա:



Այսօր գանակը մօտեցաւ այդ թիւին, դէթ մէկ քանիին համար: Եթէ արտասովոր ուժ մը հակառակ ուղղութեանէ մը չգայ ու չկատեցնէ գանակին յառաջխաղացումը, այդ թիւը պիտի կտրի: Այն ատեն այսօրուան ամբաստանեալը պիտի դառնայ ոճրագործ ու պիտի կրէ բոլոր մարդասպաններու վերապահուած պատիժը: Այն ատեն որքա՞ն արդար պիտի ըլլայ զայրոյթը եւ զգուանքը բոլոր անոնց հանդէպ՝ որոնք վառեցին կրակը, հրահրեցին այս տղայոց կիրքն ու ատելութիւնը եւ գանոնք ոճիրի մղելէ յետոյ պատճառ դարձան անոնց կեանքին:

Ամէն օր գտտարանն են ամբաստանեալներէն ու մանց կիները եւ միւսներուն ազգականները: Մարդ կը խորհի յաճախ, թէ արդե՞օք անոնց սրտին մէջ զգը՞մի զխտակցութիւնը արթնցած է: Անոնցմէ մէկուն կինը այսօր գաղանի ոտիկաններէն մէկուն կ'ըսէր՝ «Կը յուսամ առ Աստուած որ արդարութիւնը պիտի յաղթանակէ»: Ոստիկանին անվարան պատասխանը այս էր. «Տիկին, եթէ այդպէս ըլլայ, ձերինին նման ամուսին մը ս'ըրկից պիտի գտնէք»: Արդարութեան յաղթանակ, շատերուն համար այս առիթով կը նշանակէ ինը բանտարեալներու մահապատիժ: Ըսուած է թէ «Արդարութիւնը կոյր է»: Իրօք որ եթէ չի տեսներ ու չի շօշափեր, կրնայ սխալիլ, կրնայ անարդարութեան փոխուիլ:

Խիստ սղերզական տեսարանի մը տկանատես ե-գանք այսօր, գտտարանին մէջ: Կարճահասակ, ճղճիմ կազմուածքով, յիսուներ անցած մէկը կանչուած էր վկայութեան: Կարապետ Զատիկեան է անոր անունը: Քանի մը շարաթներէ ի վեր անձանօթ վայր մը զըրկըւած է բնակելու համար, որովհետեւ սպաննադիր ստացած է: Կը լսէ, բայց չի կրնար խօսիլ, որովհետեւ վասնդաւոր հիւանդութեան մը սպառճառաւ կոկորդին

մէջ փող մը գետեղուած է: Ոստիկանները «սուլիչ» (whistle) անունը կուտան իրեն:

Սովորականին պէս անիկա իր երգումը առաւ եւ վկայի աթոռը դրաւեց: Անոր վկայութիւնը ստանալու համար հարցումներ պիտի ուղղուէին իրեն թարգմանի միջոցաւ ու ինք իր պատասխանները պիտի դրէր թուղթի վրայ: Եթէ երկրորդական վկայ մը եղած ըլլար՝ նշանակութիւն չունէր, կրնար կամ անտեսուիլ եւ կամ թեթեւ հարցաքննութիւնով մը ազատիլ: Սակայն կարենոր էին իր վկայութիւնները: Առաջին անձն էր որ պիտի վկայէր թէ դանակը Լէյլէկեանի ձեռքին մէջ տեսած էր այն վայրկեանին երբ թափօրը կը յառաջանար դէպի խորան: Պիտի վկայէր՝ ոճիրին օրը եկեղեցիին մէջ տեսած էր օտար դէմքեր, ու իր ուշադրութիւնը տուած էր անոնց իւրաքանչիւրին: Պատկերը այնքան յստակ եղած էր Չատիկեանի մօքին մէջ որ ան դժած էր եկեղեցւոյ ներսի յատակազիծը, աթոռներ նշանակած էր ու այդ անձանօթ անձինքը գետեղած էր աթոռներու վրայ:

ՎԿԱՆ ԴԱՆԱԿԸ ՏԵՍԱԾ Է ԼԵՅԼԷԿԵԱՆԻ ՁԵՌՔԻՆ ՄԷՁ

ՍԱՐԳԻՍԵԱՆ ԲՈՆԱԾ Է ԶՈՂԻՆ ԱՋ ՁԵՌՔԸ

Կարենոր վկայութիւն է, չէ՞: Պէտք է կերպ մը խորհիլ որ անոր պատմութիւնը օրեր չ'առնէ: Դատաւոր, դատախազ եւ պաշտպան փաստաբաններ համաձայնեցան կերպի մը վրայ որ բոլորովին անսովոր է: Դատախազին իրաւունք տրուեցաւ իր հարցումները դասաւորելու այնպիսի եղանակաւ մը որ վկան ստիպուի «այո» կամ «ոչ» պատասխանել: Գլուխը վեր վար շարժելը «այո» պիտի նշանակէր իսկ մէկ կողմէն միւսը՝ հորիզոնական շարժելը «ոչ»:

Դատախազ Քամինսքի սկսաւ իր հարցաքննութեան:

Գատախաղարհ — Սուրբ Խաչ Եկեղեցւոյ անդամ ես :

Վկայ — Ոչ :

Գատախաղարհ — Այդ Եկեղեցին կը յաճախե՞ս :

Վկայ — Այո :

Գատախաղարհ — Դեկտեմբեր 24-ին Եկեղեցի դացած էիր :

Վկայ — Այո :

Գատախաղարհ — Հոն մեծ թիւով անծանօթ դէմքեր տեսա՞ր :

Վկայ — Այո :

Գատախաղարհ — Այս անծանօթ դէմքերը դիտեցիր՞ :

Վկայ — (Թուղթի վրայ դրեց) — Ես անոնց կը նայէի մասնաւոր ուշադրութեամբ :

Գատախաղարհ — Դուն նկատեցիր՞ որ Լէյլէկեան եւ Սարգիսեան Եկեղեցիէն ներս մտան եւ աջ կողմի եօթերորդ շարքին վրայ նստան :

Վկայ — Այո :

Գատախաղարհ — Տեսա՞ր որ Երկանեան եւ Մօղեան միասին ներս մտան եւ ձախ կողմի վրայ վեցերորդ կամ եօթերորդ նստարանները գրաւեցին :

Վկայ — (Թուղթի վրայ դրեց) Ես անոնց անուները կը չեմ գիտեր :

Ու երբ ամբաստանեալները ոտքի կանգնեցան՝ վրահան պատասխանեց՝ «այո» :

Գատախաղարհ — Երբ անոնց ներս մտնել ու նստիլը տեսար՝ հոգարարձութեան անդամներէն ոեւէ մէկուն բան մը ըսի՞ր :

Վկայ — Այո :

Գատախաղարհ — Տեսա՞ր որ Սարաֆեան ձախ կողմի վրայ երրորդ շարքի նստարաններէն մին գրաւած էր :

Վկայ — Այո :

Գատախաղարհ — Տեսա՞ր որ Չալիքեան եւ Սարաֆեան որ ետեւի ձախ կողմի շարքերէն միւսին վրայ նըս-

տած էին, թափօրէն յառաջանալը կը դիտէին :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Երբ այս մարդիկը տեսար դուն սկսա՞ր թափօրին ետեւէն երթալ :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Դուն Արքեպիսկոպոսին ետեւէն դա-
ցի՞ր շատ մօտէն :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Երբ Արքեպիսկոպոսը աջ դարձաւ
իր օրհնութիւնը տալու այդ շարքին, տեսա՞ր որ Լէյ-
լէկեան դէպի ան ցատկեց իրր թէ խաչը համբուրելու :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Դուն տեսա՞ր որ Լէյլէկեանի թեւին
մէջ պահուած էր դանակ մը որուն շեղբը մասամբ կը
տեսնուէր :

Վկայ .— Այո :

Այս պահուս արիւնտ դանակը ցոյց արուեցաւ ու
վկան հաստատեց թէ տեսածը այդ էր :

Դատախազ .— Այս դանակը ասկից առաջ ոեւէ
տեղ տեսա՞ծ ես :

Վկայ .— (Գրեւով) Եկեղեցիին մէջ տեսայ, արիւ-
նտ :

Դատախազ .— Յոյց տուր թէ դանակը ի՞նչպէս
պահուած էր :

Վկան դանակը, անոր կոթը պահեց իր ճաքէթին
աջ թեւին մէջ ու ձեռքով բռնեց շեղբը, ցուցամատը
երկարելով շեղբին մինչեւ ծայրը : Յետոյ ցոյց տուաւ
թէ Լէյլէկեան ինչպէս յարձակած էր Արքեպիսկոպո-
սին վրայ :

Դատախազ .— Դուն տեսա՞ր որ Սարգիսան Արքե-
պիսկոպոսին աջ ձեռքը բռնեց, երբ Լէյլէկեան դանակը
ձեռքին՝ Արքեպիսկոպոսին առջեւ անցաւ :

Վկայ .— Այո :

ԳԱՏԱԽՈՐԸ ԿԸ ՄԻՋԱՄՏԷ

Գատախաղ.— Գուն տեսա՞ր որ Երկանեան Արք-
ևպիսկոպոսին վրայ ցատկեց ու թազը թոցուց անոր
գլխուն վրայէն :

Վկայ.— Այո :

Գատախաղ.— Երկանեան ո՞ր կողմէն եկաւ :

Վկայ.— (Գրեւով) Անիկա ձախ կողմէն եկաւ :

Գատախաղ.— Տեսա՞ր որ Սարաֆեան Արքեպիս-
կոպոսին վրայ ցատկեց, անոր զլուխը քաշեց եւ ետեւէն
գարկաւ :

Վկայ.— Այո :

Գատախաղ.— Գուն տեսա՞ր որ Մօզեան կը պոսար
եւ ձեռքերը կը շարժէր :

Վկայ.— Այո :

Գատախաղ.— Արքեպիսկոպոսը քովի սրահը տար-
ուած պահուն դուն եկեղեցիէն դուրս դացի՞ր :

Վկայ.— Այո :⁹

Գատախաղ.— Փորձեցի՞ր Երկանեանը եւ Մօզեանը
բռնել :

Վկայ.— Այո :

Գատախաղ.— Այն ատեն Անդրէասեանը գարկա՞ւ
քեզի եւ ստիպե՞ց որ Մօզեանը եւ Սարաֆեանը թողուս :

Վկայ.— Այո :

Հարցաքննութիւնը վերջացաւ : Մր. Շէրիտըն պա-
հանջեց որ իրեն ցոյց տրուի Չատիկեանի զծագրական
չատ մը հայերէն նոթագրութիւններ : Այդ նոթագրու-
թեանց թարգմանութիւնը ունենալէ յետոյ Մր. Շէրի-
տըն պիտի սկսի՞ իր հակահարցաքննութեան Երկուշաբ-
թի առաւօտ :

Ուրիշ կարեւոր վկայ մըն էր Օր. Աստղիկ Տաղա-
ւարեան, Գպրաց Դասի անդամներէն մին որ պատմեց
թէ ինք թափօրին մէջ էր եւ խումբին հետ միւղիքը

ձեռքը կ'երզէր, երբ իրարանցումի ձայն լսեց: Անմիջապէս ետեւ դարձաւ ու վազեց դէպի հոն ուր մարդիկ խոնոտած էին: Տեսաւ որ Լէյլէկեան գետին ինկած էր միջանցքին մէջ ու շուրջի եղողները անոր կը զարնէին: Երկու հոգի, Նշան Մինասեան անունով մէկը եւ ուրիշ մը զայն վերցուցին եւ քովի աթոռին վրայ նետեցին: Այդ պահուն ինք գետնին վրայ տեսաւ արիւնոտ դանակը, ճիշդ Լէյլէկեանի ինկած տեղը:

Դատախազ.— Դուն դանակը վերցուցի՞ր:

Վկայ.— Ոչ, արիւնոտ էր, վախցայ:

Դատախազ.— Ուրիշ մէկը տեսա՞ր որ դանակը վերցուց:

Վկայ.— Ոչ:

Մր. Շէքրտընի հակա-հարցաքննութեան ժամանակ երեւան եկաւ որ վկան ուրիշներու նման իր պատմութիւնն ըրած է օղնական դատախազին երկու տարբեր առիթներ եւ հոն ըսած է թէ ինք Մօզեանն ալ ժողովուրդին մէջ տեսած է, եւ թէ երբ Լէյլէկեանը կը ծեծեն եղեր՝ վերջինը ըսած է. «Ես չսպաննեցի»:

Օրուան առաջին վկան էր Պոսրով Կորկոտեան, Դուրեան Արքեպիսկոպոսի պահապանը (պատի կարտ), որ պատմեց թէ ինչպէս Արքեպիսկոպոսը եկեղեցի բերած է, հագուեցուցած է, ու յետոյ թափօրին հետեւած է մինչեւ եկեղեցւոյ ներսի դուռը ու հոն կանգնած: Թէ ինչպէս միջանցքին մէջ երկու հոգի յարձակած են անոր վրայ, թէ ինք անմիջապէս վազած է Արքեպիսկոպոսին մօտ, «ի՞նչ եղաւ Սրբազան» հարցուցած է ու պատասխան չէ ստացած. թէ զայն եկեղեցւոյ մուտքի դրան քով (ետեւը) դռնուող սենեակը տարած է ու վերադարձած դրան առջեւ, ատրճանակը հանած ու հրամայած է որ մարդ դուրս չելլէ: Թէ Երկանեան իր քովէն դուրս փախչիլ ուզած է ու ինք անոր զարկած է, թէ Չալիքեան իր առջեւ անցած է ու ինք ատրճանակին կոթով անոր գլխուն դարկած ու գլուխը ճեղ-

բած է, թէ Մօղեանի մաղերէն բռնած ու ղևտին նկատած է զայն, թէ Սարաֆեանը եկեղեցիին մէջ տեսած է:

«Երբ ոստիկանները եկան, շարունակեց վկան, ևս զուրս ելայ: Փողոսի դրան առջև Անդրէասեան առջև տնցաւ ևւ ըսաւ. «Ձգուչացիբ, յաջորդը դուն պիտի ըլլաս», ժամը 11-30-ին ատենները ոստիկանատուն զացի: Քանի մը օր յետոյ օղնական դատախազը դրի առաւ իմ պատմութիւնս:»

Հակա-հարցաքննութեան ժամանակ վկան կրկնեց իր պատմութիւնը ու ըսաւ թէ ինք չէ տեսած Լէյլէկեանի զէմքը ևւ չի գիտեր թէ ո՛ր կողմէն յարձակած է Արքեպիսկոպոսին վրայ: Նաև Երբ Սրբազանը քովի սենեակը տաճնորդելէ յետոյ վերադարձած է եկեղեցի, տեսած է որ ժողովուրդը Լէյլէկեանի վրայ հասած կը ծեծեն եղեր զայն:

Այս հարցաքննութեան պահուն Երեւան եկաւ որ Անդրէասեան սկիզբները ձերբակալուած ևւ ազատ արձակուած է, ու Կորկոտեան նախնական դատաւարութեան ժամանակ դատարան զացած ու վկայած չէ: Դատախազը բացատրեց թէ իրենց արտօնութեամբ Անդրէասեան ազատ թողուած է որովհետև Կորկոտեանի այն յայտարարութիւնը թէ Անդրէասեան իրեն սպառնացած է՝ բաւական չէ մէկը մարդասպանութեամբ ամբաստանելու, ևւ թէ Անդրէասեան կրկին ձերբակալուած է վերջէն ստացուած տեղեկութեանց վրայ:

Տաք վիճարանութիւն մը սկսաւ դատաւորին ևւ Մր. Շէրիարնի միջև, որու ընթացքին դատաւորը պոռաց.

«Ես ձեր կարծիքները չեմ հարցնիր, չեմ ուզեր, ևւ անոնց կարեւորութիւն չեմ տար»:

Այսօր վկայեց նաև Ճօրճ Գաղանձեան, որ ըսաւ թէ Սարգիս Տէմիրճեանի (նախապէս վկայած) հետ ինք ալ իր ձեռքին մէջ քշոց ունէր, ևւ երկուքը միասին Արքեպիսկոպոսին ճիշտ ետեւէն կը քալին եղեր մօտա-

ւորապէս հինգ օտք հեռուորութեան վրայ : Թէ ինք տեսած է որ աջ կողմէն մէկը Սրբազանին վրայ յարձակած է, սակայն դէմքը չէ տեսած, վերջէն երբ ժողովուրդը բռնած է յարձակողը, ինք տեսած է որ Լէյլէկեանն է :

Հակա-հարցաքննութեան պահուն վիպն յայտարարեց որ իր ետին կամ քովը ուրիշ մէկը տեսած չէ :

Պաշտպան փաստարանը անտարակոյս պիտի ջանայ այդ վկայութեամբ նուազեցնել արժէքը Կարապետ Զատիկեանի այն վկայութեան թէ ինք Գաղանճեանի աջ կողմին վրայ եղած է քիչ մը ետև :

Երկուշարթի առաւօտեան նիստը պիտի պարզէ թէ Զատիկեանի վկայութիւնը պիտի կրնա՞յ անփոփոխ մընալ, Մր. Շէրիարանի խիստ հարցաքննութեանց ներքև :
Սպասենք եւ տեսնենք :

ԼԵՅԼԵԿԵԱՆԻ ԵՒ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ԿԱՐԳԱՅՈՒՒՆ

ՈՒՐԻՇ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Նիւ Եորք, Բչ., Յունիս 18.— Այսօր եօթերորդ օրն է որ Ամերիկահայոց Առաջնորդ Դուրեան Արքեպիսկոպոսի սպանութեամբ ամբաստանուած ինը դաշնակցականներու դատավարութիւնը տեղի կ'ունենայ : Արդէն լսուած են 27 վկաներ, որոնցմէ շատ շատերը տեսած են եղեր Լէյլէկեանի կողմէ գործուած յարձակումը եւ անոնցմէ մին դանակը տեսած է այդ ամբաստանեալի ձեռքին մէջ :

Բոլոր վկայութիւններն ալ իրենց դիտաւոր կէտերուն մէջ ըլլալով նոյնանման, սկսած են ձանձրացուցիչ դառնալ : Դատարանը ամէն օր լեցուն է հետաքրքիր բազմութեամբ մը, բոլորն ալ հայեր : Շատեր

ներս մանկու կարելիութիւն չունենալով, յուսախար
ևւ զյիսիկոր ետ կը վերադառնան: Համազգեստով եւ ա-
ռանց համազգեստի ոստիկաններ ուշի ուշով կը հսկեն
որ անտեղութիւններ չստատահին: Որոշապէս կը տես-
նրի որ երկու կողմի ունկնդիրներն ալ զուտ կեց-
ուածք մ'ունին եւ կը զգուշանան վիճարանութիւններէ
և անտեղի ակնարկութիւններէ:


Սմբատանեալներու տրամադրութիւնները ցարդ
անխտիտ մնացած են: Կը ժպտին, իրարու կը վախտան
ևւ ամենայն սրտաբրնութեամբ մտիկ կ'ընեն իրենց
կեանքին սպառնացող վկայութեանց:

Ուրբաթ օրուան անխօս վկան, Կարապետ Չատիկ-
եան, այսօր կրկին դրակեց վկայի աթոռը պաշտպան
փաստարան Շէրիտընի կողմէ հարցաքննուելու հա-
մար: Իր ստորատտած յատակազմին վրայ նօթազըր-
ուած հայերէն արձանագրութիւնները թարգմանուած
էին անգլիերէնի եւ օրինակը յանձնուած էր Մր. Շէ-
րիտընի:

Շէրիտըն սեւէ ակնարկութիւն չըբաւ այդ նօթա-
գրութեանց: Յայտնի է որ այդ արձանագրութիւնները
բոլորովին աննպաստ էին ամբաստանեալներուն հա-
մար: Լաւ էր որ չի խօսուէր այդ մասին, այլապէս այդ
գրութիւնները մաս պիտի կազմէին վկայութեանց եւ
ճիւրին պիտի լսէր դանոնք:

Չատիկեան ձեռքի ու գլուխի դիւրազրդիտ շար-
ժումներով ու յաճախ գրելով պատմեց թէ եկեղեցիէն
զուրս բռնած էր Մօզեանը եւ Երկանեանը, երբ Անդրէ-
տեան վրայ հասած էր եւ իր սրունքին կից մը տալով
աշխատած էր ազատել դանոնք: Այդ պահուն ոստիկան-
ներ կեղծ են ու բռնած Մօզեանը եւ Երկանեանը, սա-
կայն անմիջապէս ազատ արձակած են, որովհետեւ
Չատիկեան չէ կրցած ըսել անոնց թէ ինչո՞ւ բռնած է
այդ երկուքը:

Վկան խոստովանեցաւ թէ Դեկտ. 24 ին եւ Յուն-



ԿԱՐԱՊԵՏ ԶԱՏԻՆԱՆ

Գլխաւոր ակամատես վկան, զոր կաշառել փորձեցին
իբ վկայութիւնը յետս կոչելու համար.

ուար 15-ին երկու դրանոր յայտարարութիւններ տուած է եւ սակայն չէ յիշած թէ Լէյլէկեանի ձեռքը դանակ տեսած է :

Մր. Եէրիտըն .— Մոտցած էիր թէ վախցած դանակը յիշելու :

Վ.կայ .— Ես մինակ ինծի եղած հարցումներուն պատասխանեցի : Եթէ դանակի մասին հարցնէին , այդ ալ պիտի ըսէի :

Յունուար 15-ին ստորագրուած իր յայտարարութեան մէջ վիան կ'ըսէ . «Եկեղեցւոյ մէջ Մօզեանը տեսայ ձախակողմի վրայ Եօթերորդ շարքին միջանցքէն սկսեալ երկրորդ աթոռին վրայ նստած : Երբ Աեքեպիտկոպոսը այդ շարքին մօտեցաւ , Մօզեան անոր վրայ յարձակեցաւ եւ մօզերէն քաշեց : Չայիքեան ձախ կողմի հինգերորդ շարքին միջանցքին կից ծայրի աթոռին վրայ նստած էր : Երբ Սրբազանին վրայ յարձակում գործուեցաւ ինքն ալ անոր ետեւէն յարձակեցաւ : Սարաֆեան ձախ կողմի չորրորդ շարքի ծայրի աթոռը գրուած էր : Անիկա ալ ցտակեց Արքեպիտկոպոսին վրայ : Երկանեան ձախ կողմէ հինգերորդ կամ վեցերորդ շարքին վրայ նստած էր : Երբ Արքեպիտկոպոսը անցաւ ցտակեց անոր վրայ եւ թաղը դուռսէն թրուցուց » :

Մր. Եէրիտըն .— Տոքթ. Արզարեանը կը ճանչնաս :

Վ.կայ .— Այո :

Մր. Եէրիտըն .— Տոքթ. Արզարեանի չէ՞ս ըսած թէ դուն Եկեղեցիին մէջ բան մը չեստար :

Վ.կայ .— Ոչ :

Մր. Եէրիտըն .— Երբ դիւզ դացիր քու ծախքերդ Գուրեան Յանձնախումբին կողմէ չվճարուեցան :

Վ.կայ .— Ես իմ պարտքերս կը վճարեմ , ասիկա քու ի՞նչ գործդ է :

Ոչ սք կրցաւ իր խնդուքը դասել : Նոյն իսկ ամ-

բատաստեալներէն ոմանք բարձր ձայնով խնդացին այս պատասխանը լսելով :

Դատախազի հարցումներու պատասխանէն յայտնի եղաւ որ վկան Յունուար 12-ին Կրէնա ձիւրիին ներկայացած է եւ հոն վկայած թէ ինք տեսած է եւ հոն վկայած թէ ինք տեսած է որ 1էյլէկեան դանակը իր ձեռքին եւ թեւին մէջ պահած ու Արքեպիսկոպոսին վրայ յարձակած եւ դարկած է : Մինչ Սարգիսեան բռնած է Սրբազանին աջ ձեռքը :

Վկան նորէն իր ձեռքն առաւ արիւնոտ դանակը , կոթը անցուց իր թեւին մէջ եւ ձեռքով բռնեց պողպատեայ մասը : Այդ պահուն հանդիսականներուն մէջէն լսուեցաւ կնոջ մը փղձկումը : Ամէն մարդու աչքերը սեւեռեցան առաջին շարքին վրայ նստող միջահասակ կնոջ մը վրայ : Անոր աչքերէն արցունքը հեղեղի պէս վար կը վազէր իր այտերէն : Դատարանի հրահիչներէն մին վազեց անոր մօտ : Կինը հանդարտեցաւ : Դանակին ցուցադրութիւնը ազդած էր իր վրան : Մէկ վայրկեան դատարանը լուռ հանդիսատես եղաւ այդ ողբերգութեան : Ամբատանեալները չէին ժպտեր այլեւս :

Ձատիկեանի հարցաքննութիւնը վերջացած էր : Ականատես վկան իր նախկին վկայութեան վրայ պնդած էր ու նշանախեց մ'անգամ փոխած չէր իր ըսածները :

Անոր հետեւեցաւ Նշան Մինասեանը , բուրվառակիր : Անիկա պատմեց թէ ինքը թափօրին առջեւէն կ'երթար , կռնակը դէպի խորան ետ ետ քալելով : Իրեն եւ Առաջնորդին միջեւ կը գտնուէին Դպրաց Դասի անդամները եւ Յովսէփ Եպիսկոպոս : Երբեմն ետ ետ կը դառնար իր ուղղութիւնը պահելու համար : Այն վայրկեանին երբ ետ դարձած էր , ժխոր մը եւ քշոցներուն իրարու դարձուիլը լսած էր : Ուշադրութիւնը դարձուցած էր իր առջեւ ու տեսած որ խումբ մը մարդիկներ

հասարուած են միջանցքին մէջ: Բոպէ մը ինքզինք կորսնցուցած էր. յետոյ բուրփառը աղջկան մը տալով վաղած էր կրիւին վայրը, ու տեսած որ քանի մը հոգի էէյլէկեանին վրայ հասած կը ծեծեն զայն: Լէյլէկեանի սաքերուն քով տեսած էր արիւնտ դանակը, զոր վերցնելով տարած խորանին առջև. դրած ու վերագարձած էր կրիւին կեղբոնը: Միւս ամբաստանեալները նշմարած էլր:

Դեկտեմբեր 24-ին վկան ստիկանատուն զացած է, սակայն դանակի մասին բան մը ըսած է: Սակայն Յունուար 12-ին Կրէնտ Ճիւրիին առջև իր տեսածները պատմած է ամբողջութեամբ:

Ոստիկան ձէյբրպոսն պատմեց թէ Դեկտ. 24-ին Մինասեանի հետ խօսած է եկեղեցիին մէջ, ու անիկա իրեն պատմած է թէ դանակը դեանէն վերցնողը ինք է. Ուրիշ ոստիկան մը վկայեց թէ ոճիրին օրը ժամը 10-ին է. 10.30-ին միջև եկեղեցիէն ներս մտած է, ու տեսած որ մարդիկ կը կոսին կեղբոնի անցքին մէջ: Լէյլէկեանը ձերբակալած է ու յետոյ զայն զազանի ոստիկաններու յանձնած է:

Այս երկու ոստիկաններն ալ հակա-հարցաքննութեան չենթարկուեցան:

Յետոյ կորդացուեցաւ Լէյլէկեանի յայտարարութիւնը Օդնական Դատախազ Քօհնի ներկայութեամբ եղած, Դեկտ. 24-ին: Հետեւեալը ամփոփումն է այդ յայտարարութեան:

«39 տարեկան եմ. տասը տարիէ ի վեր դաշնակցական եղած եմ. Նիւ Եորքի Կոմիտէին քարտուղարն եմ. շարաք մը առաջ ժողով ունեցանք. 100-ի չափ անդամներ ներկայ էին: Սը. Խաչ Եկեղեցւոյ անդամ չեմ: Ես առանձինն զացի եկեղեցի ու հոն Սարգիսեանը տեսայ: Արքեպիսկոպոսը մեր դրօշակին դէմ էր. իսկ մենք ալ իրեն դէմ էինք: Եկեղեցիին մէջ 50—60 հոգի կային երբ ես ներս մտայ: Երբ Արքեպիսկոպոսը ներս

մտաւ ես բան մը չըրի: Այդ դանակը ուրիշ ատեն տեսած չեմ: Մէկը բան մ'ըսաւ եւ կոխ սկսաւ: Ես չեմ գիտեր քէ Արքեպիսկոպոսը որտեղ զարնուեցաւ: Իմ վրաս յարձակեցան որովհետեւ ես հակառակորդ կուսակցութեան մը անդամ էի: Այդ դանակը ես բերած չեմ հետս: Արքեպիսկոպոսը սպաննելը իմ մտքէս անցած չէ բնաւ: Անիկա մեր եկեղեցին չէր գար, ես Սր. Խաչ Եկեղեցի գացի որ զինքը լսեմ: Ես անոր վրայ չի ցատկեցի:»

Յաջորդ վկան էր Արա Կիւրեղեան, որ պատմեց թէ ժամը 10:30-ին ատենները եկեղեցի հասած է, ու տեսած որ ժողովուրդին մէկ մասը զուրս կը փախչի: Դրան առջեւ տեսած է որ Կարապետ Չատրիկեան Մօզեանի եւ Երկանեանի օձիքէն բռնած է: Նոյն պահուն Անդրէասեան վրայ հասած եւ Չատրիկեանին կից մը տուած է պտուարով. «Քող տուր ատնիմ, ... գաւակ»: Յետոյ Անդրէասեան փողոցին միւս կողմը անցած եւ կանաչադոյն օթոմօպիլի մը մէջ դանուող 4—5 հոգիներու ըսած է. «Հեռացէ՛ք այստեղէն, Եպիսկոպոսը ըսպաննեցինք»:

Մր. Շէրիտընի հարցումներուն պատասխանելով վկան յայտնեց թէ դէպքին յաջորդ օրը ոստիկանատուն դացած է իր տեսածները պատմելու: Իրեն հարցուցած են. «Եկեղեցիին մէջ էիր», երբ «ոչ» պատասխանած է, ըսած են իրեն. «Քեզի պէտք չունինք, կրնաս երթալ»: Ապրիլ 26-ին իր ստորագրած յայտարարութիւնը բոլոր մանրամասնութիւնները կը պարունակէ:

Արա Կիւրեղեանի յաջորդեց Պերճ Կարապետեան, որ Սր. Խաչ եկեղեցիին մէջ ժողովուրդին աթոռներ ցոյց կուտայ եղեր: Կարապետեան եկեղեցիին մէջ տեսած է Լէյլէկեան, Սարգիսեան, Մօզեան եւ Չալիքեան:

«Երբ իրարանցում եղաւ, յայտարարեց վկան, լսւողութեան տեղը վազեցի: Լէյլէկեան Սրբազանին առջեւ տեսայ. Սարգիսեան Սրբազանին ձախ կողմը

վերջնոյն վրայ յարձակեցաւ . Մօզեան ետեւէն Սըր-
բազանին դիտուն դարկաւ իր բռունցքով . Չալիքեան՝
Սարգիսեանի ուսերուն վրայէն կը ջանար Սըրբազանին
զարնել : Թափօրը սկսած ատեն Երկանեան եկեղեցիին
մէջ ահռայ, սակայն անոր բան մ'ընելը չնկատեցի : Մի-
բիճանեան իր շուրջը զանուոյններուն հետ կը կուռէր ,
սակայն Սըրբազանին զարնելը չտեսայ ։

Մր . Շէրիտրնի հարցաքննութեան ատեն վկան
սնդեց որ Սարգիսեան Արքեպիսկոպոսին ձախ կողմին
վրայ եղած է . թէ գէպքէն մօտաւորապէս 10 օր յետոյ
ստաիկանատուն դացած եւ իր տեսածները պատմած է ,
իսկ Յունուար 15 ին ալ զբաւոր յայտարարութիւն մը
ստորագրած է :

Այդ յայտարարութեան ընթերցումէն յայտնի եղաւ
որ վկային պատմութիւնը նոյն է եղած : Անոր մէջ ալ
վկան ըսած է թէ Սարգիսեան ձախ կողմի վրայ նստած
է եզեր , թէեւ միւս բոլոր վկաները այդ ամբաստան-
եալը աջ կողմի վրայ տեսած են :

Մր . Շէրիտրնի .— Դուն զանակը տեսա՞ր :

Վկայ .— Ոչ :

Մր . Շէրիտրնի .— Այս դատին շուրջ Դուրեան Յանձ-
նախումբի սեւէ մէկ անգամին , կամ հայ փաստարանի
մը խօսած ես :

Վկայ .— Ոչ :

Յետոյ կարգացուեցաւ ամբաստանեալ Նշան Սար-
գիսեանի , ստաիկանատան մէջ տուած տեղեկութիւն-
ներուն զբաւոր արձանագրութիւնը , որ մօտաւոր կեր-
պով հետեւեալն է .—

«38 տարեկան եմ , ամուսնացած , սակայն կնոջմէս
տիւփօրս եղած 1931-ին Տիբրոյքի մէջ : Զաւակ չունիմ :
Երկու տարիէ ի վեր է որ Նիւ Եորք կը բնակիմ : Դաշ-
նակցութեան անդամ չէի առաջ , վերջերս երբեմն կ'եր-
բամ ժողովներու : Կօմիտէի վերջին ժողովին ներկայ
չէի : Եկեղեցիին մէջ աջ կողմի վրայ երրորդ շարքին

վրայ նստած էի: Քանի մը անգամ դուրս ելայ ծխելու: Հոգաբարձուներէն մին ինծի ըսաւ որ եթէ ծխելը չդադրեցնեմ զիս դուրս պիտի ընէ եկեղեցիէն: Ես չէի գիտեր թէ Արքեպիսկոպոսը պիտի պատարագէր: Ես անոր քշմամի չէի: Ես անոր չգարկի: Լէյլէկեանը եւ ես կամաւոր էինք: Երեք շաբաթ է ի վեր Լէյլէկեանը տեսած չէի: (Դանակը ցոյց տրուած է իրեն) Այդ դանակը երբեք տեսած չեմ: Չեմ գիտեր թէ Մատթէոսին (Լէյլէկեան) կը պատկանի թէ ոչ: Ես Մատթէոսը եկեղեցիին մէջ տեսայ, սակայն Արքեպիսկոպոսին վրայ յարձակիլը չտեսայ: Ես Արքեպիսկոպոսին վրայ չի ցատկեցի, անոր վրայ չյարձակեցայ: Չեմ գիտեր թէ ի՞նչ պատահեցաւ հոն»:

*Սոյն յայտարարութեան ընթերցումէն յետոյ վը-
կայութեան կանչուեցաւ Ռուբէն Կէզուրեան, որ ամ-
րաստանեալ Սարաֆեանի ճաշարանին մէջ աման լուս-
ցող է: Անիկա պատմեց թէ ժամը 7-ին ատենները Չա-
լիքեան ատանձինն եկած եւ Սարաֆեանը հարցուցած
է: Քիչ յետոյ ուրիշի մը հետ Չալիքեան կրկին եկած
եւ երբ Սարաֆեանը հող չէ դատած, լուր ձգած է թէ
իրենք Սր. Սաչ եկեղեցին կ'երթան:*

*Մր. Շէրիտըն աննպաստ բան մը չտեսնելով այդ
վկայութեան մէջ, վկան չհարցաքննեց:*

*Յետոյ կանչուեցաւ Պետրոս Դարբինեան, որ նոյն
ճաշարանին մէջ խոհարար է: Անիկա պատմեց թէ ժա-
մը 9-30 ին ատենները Սարաֆեան ճաշարան եկած եւ
ըսած է որ Սր. Սաչ եկեղեցին պիտի երթայ, ու մեկ-
նած է: Կէսօրուան ժամը 12-ին մօտերը վերադարձած
է, դէմքը բոլորովին այլայլած. վկային հարցուցած
է, «Վաղարշակ Օտապաշեան Ռամկավա՞ր է»: Վկան
պատասխանած է. «Չեմ գիտեր, ի՞նչ կայ, ի՞նչ պա-
տահած է»: Ասոր վրայ Սարաֆեան ըսած է. «Արքե-
պիսկոպոսը ծեծեցիմք, կ'ըսեն որ մեռած է»:*

Այս պահուն սկսաւ վէճ մը պաշտպան փաստաբանին եւ դատախազին միջեւ: Թարգմանը նախապէս վրկային խօսքերը այսպէս թարգմանեց, իբրեւ թէ Սարաֆեան ըսած ըլլայ «Արքեպիսկոպոսը ծեծեցին, կ'ըսեն որ մեռած է»: «Ծեծեցին» եւ «ծեծեցինք»ը անհունապէս տարբեր են իրարմէ: Վկան կրկնեց իր պատմութիւնը եւ շատ յտակօրէն ըսաւ թէ Սարաֆեան «ծեծեցինք» ըսած էր եւ ոչ թէ «ծեծեցին»:

Ժամը 4-ն էր արդէն եւ վկային հարցաքննութիւնը մնաց փաղտան նիստին:

Այսօրուան դատաւարութիւնը շատ արագ անցաւ: Մր. Շէրիարնի հարցումները շատ աւելի կարճ էին եւ թիւով աւելի սրահաս:

ԿԸ ԿԱՐԳԱՅՈՒԻՆ ԱՄՐԱՍՏԱՆԵԱԼՆԵՐՈՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՆՈՐՎԿԱՆԵՐ ԿԸ ԼՍՈՒԻՆ

Նիւ Ետրֆ, Բշ., Յունիս 19.— Երէկուան նիստէն սկսեալ վկայութիւնները սկսան կեդրոնացուիլ վերջին եօթը ամբաստանեալներուն վրայ: Լէյլէկեանի եւ Սարգիսեանի մասին շատ քիչ վկայութիւն մնացած է: Դատախազը կը թուի համոզուած ըլլալ թէ այդ երկուքին դէմ ներկայացուած փաստերը այնքան զօրաւոր են որ աւելիին սէտք չկայ անոնց համար դատապարտութիւն ակնկալելու ճիւրիէն:

Ուշադրութիւն դրաւոյ դէպքեր չպատահեցան այսօր: Շէրիարնի եւ Դատաւորին միջեւ եղած բախումները սովորական բաներ դարձած են այլեւս եւ մասնաւոր հետաքրքրութիւն չեն պատճառեր, ոչ ներկաներուն եւ ոչ ալ թերեւս ճիւրիի անդամներուն: Ամբաստանեալները անտարակոյս ուրախ կը զգան որ յաջողած են ձեռք ձգել փաստարան մը որ կուուիլ զիտէ ի-

րինց կեանքի պաշտպանութեան համար եւ դատաւորի յանդիմանութիւններէն չի վախնար :

Երբ առաւօտեան նիստը բացուեցաւ Պետրոս Գարբինեան վկայի աթոռին վրայ էր, Մր. Ծէրխարնի կողմէ հարցաքննուելու համար : Վկան յայտարարեց միւսներուն նման թէ իր կամքով վկայութիւն տալու եկած է եւ պատմեց կրկին թէ ինչպէս երբ Սարաֆեան ժամը 12-ին առեւնները այլայլած դէմքով ճաշարան վերադարձած է ու իրեն ըսած . — «Արքեպիսկոպոսը ծեծեցինք, կ'ըսեն որ մեռած է» :

Մր. Ծէրխարն . — Որքա՞ն առեն Սարաֆեանի ճաշարանը գործեցիր :

Վկայ . — Մօտաւորապէս երկու ամիս :

Մր. Ծէրխարն . — Գործէդ ե՞րբ ձգուեցար :

Վկայ . — Արքեպիսկոպոսի սպանութենէն գրեթէ երեք շաբաթ յետոյ :

Մր. Ծէրխարն . — Ո՞վ քեզ գործէդ հանեց :

Վկայ . — Տիկ. Սարաֆեանը :

Մր. Ծէրխարն . — Երբ գործէդ ձգուեցար, Ռամկալարներու Քլըպը գործեցի՞ր :

Վկայ . — Այո, մէկ ամիսի չափ :

Մր. Ծէրխարն . — Հոն ոեւէ մէկուն ըսի՞ր թէ Սարաֆեանը քեզի ինչ ըսած է :

Վկայ . — Ոչ :

Մր. Ծէրխարն . — Դատախաղի գրասենեակը երթալէդ առաջ ոեւէ մէկուն հետ խօսեցա՞ր :

Վկայ . — Ոչ :

Մր. Ծէրխարն . — Դուրեան Յանձնախումբի ոեւէ մէկ անդամին հետ խօսա՞ծ ես :

Վկայ . — Ոչ :

Մր. Ծէրխարն . — Ոեւէ մէկէն գրամ ստացա՞ծ ես :

Վկայ . — Ոչ :

Մր. Ծէրխարն չյաջողեցաւ ոեւէ կերպով փոխել վկային պատմութիւնը, ու ստիպուեցաւ ձգել անոր օ-

ձերքը, իր բախարը յաջորդին վրայ փորձելու համար :

Գարրինեանի յաջորդեց Տիկ. Միրանոյշ Գաֆաֆեան, որ պատմեց թէ Դեկտեմբեր 23-ին, Տիգրան Գէնտիկեանի խանութը դացած է եւ հոն հանդիպած է ամբաստանեալ Միրիճանեանի : Միրիճանեան ըսած է իրեն թէ այդ գիշեր իրենց պիտի այցելէ եղեր : Ու իր խոստումը կատարած է : Գիշերուան ժամը 11-ին առանկերը Միրիճանեան Գաֆաֆեանի տունը դացած է : Ուրիշ բարեկամներ ալ եկած են, ու գիշերը մինչեւ լոյս նստած՝ թուղթ խաղացած, խմած եւ ուրախացած են : Առաւօտուն Միրիճանեան ուղած է մեկնիլ, սակայն Տիկ. Գաֆաֆեան ըսած է որ իրենց տունը մնայ : Հիւրասենեակին մէջ տեղ մը պատրաստուած է անոր համար : Պատկելէն առաջ Միրիճանեան ըսած է. «Երբ եկեղեցոյ զանգակները հնչեն զիս արքնցուցէք» : — «Ինչո՞ւ համար կ'ուզես որ արթնցնենք, դուն եկեղեցի դացող չես» : Պատասխանած է վկան : Միրիճանեան սոսնց հնուարարները հանելու պատկած է, մինչ Տիկ. Գաֆաֆեան իր ընկերուհիներուն հետ խոհանոց դացած է ամանները լուարու եւ նախաճաշ պատրաստելու :

«Տասնըհինգ վայրկեան վերջ, շարունակեց վկան, Միրիճանեան խոհանոց եկաւ եւ ըսաւ որ չի կրնար քրնանալ : Ամուսինս արթնցուցի եւ միասին եկեղեցի դացին» :

Վկան այս պատմութիւնը կրկնեց Մր. Շէրիարնի հակա-հարցարձնութեան տակն :

Մր. Շէրիարնի. — Ուե՛է մէկը քու ամուսնոյդ ըստանացա՞ծ է թէ գինքը ձերբակալել պիտի տան, որովհետեւ Միրիճանեանի հետ եղած է :

Վկայ. — Ոչ :

Մր. Շէրիարնի. — Քանի տարի է ի վեր է որ Միրիճանեանը կը ճանչնաս :

Վկայ. — Վեց կամ եօթը տարի :

Մր. Եէրիտընի .— Այդ օրուրնէ առաջ վերջին ան-
գամ ե՞րբ տեսած ես Միրիճանեանը :

Վկայ .— Գրեթէ մէկ ամիս առաջ :

Շէքրտընի առաջարկով իրրեւ վկայութիւն ընդուն-
ուեցաւ Տիկ. Գաֆաֆեանի գրաւոր յայտարարութիւ-
նը, Յունուար 29-ին պատրաստուած Գատախաղ Գօհնի
ներկայութեամբ : Ուելէ Հակասութիւններ չկային այդ
յայտարարութեան եւ այսօրուան վկայութեան միջեւ :

Մր. Եէրիտընի .— Դուրեան Յանձնախումբի ուելէ
մէկ անդամին հետ խօսած ես :

Վկայ .— Ոչ : Անոնց ով ըլլալը չեմ գիտեր :

Յետոյ պատմեց թէ Արքեպիսկոպոսի սպանութե-
անէն քանի մը շաբաթ առաջ Միրիճանեանի տունը այ-
ցելութեան դացած է եղեր, սակայն Միրիճանեան տու-
նը եղած չէ, յետոյ եկած եւ իրեն ըսած է որ 27-րդ
փողոցի եկեղեցին դացած բայց ներս մտած չէ :

Տիկ. Գաֆաֆեանէն անմիջապէս վերջ վկայու-
թեան կանչուեցաւ անոր ամուսինը Լեւոն Գաֆաֆեան
որ իր կնոջ ըսածները հաստատելէ յետոյ շարունակեց .

«Ես Ժամը 5-ին ատենները անկողին դացի : Պըզ-
տիկս արթնցած էր, ուղեցի զայն քնացնել, ես ալ քնա-
ցայ : Ժամը 8-ին մօտերը տիկինս զիս արթնցուց : Նա-
խաճաչէն յետոյ Միրիճանեանի հետ եկեղեցի դացինք
ու գրաւեցինք ձախ կողմէ հինգերորդ կամ վեցերորդ
շարքի միջանցքին քովի երկու աթոռները : Միրիճան-
եան իմ ձախ կողմս նստաւ, իսկ ես ալ ծայրի աթոռին
վրայ :

«Երբ թափօրը ներս մտաւ ոտքի ելանք : Արքեպիս-
կոպոսը մեզմէ երկու-երեք քայլ անցած էր երբ իրար-
անցում մը տեղի ունեցաւ : Տեսայ որ Լէյլէկեան Սըր-
բազանի աջ կողմէն անոր վրայ յարձակեցաւ, Սար-
գիսեան Սրբազանին աջ ձեռքը բռնեց, իսկ Երկանեան
Սրբազանին միւս կողմէն անոր մէջքը բռնեց : Ես ու-
ղեցի Սրբազանին օգնութեան երթալ, երբ Միրիճան-

եան ձախ բաղուկս ուժով մը բռնեց ու չթողուց : Թեևս քաշեցի ու երբ պիտի յառաջանայի ժողովուրդը խուժեց ու ես աթոռին վրայ ինկայ : Ուրիշ մէկուն յարձակիրը չսեռայ :

Գաթաթեան Դեկտեմբեր 26-ին դատախազին դրասենեակը դացած եւ դրասոր յայտարարութիւն մը տուած է , որուն մէջ այս մանրամասնութիւնները կը պակսին : Միայն ըսած է թէ 1էյլէկեան Արքեպիսկոպոսին վրայ յարձակած է , թէ Սարգիսեանը միայն խուճապին մէջ տեսած է , իսկ միւսներուն համար ոչ մէկ բան ըսած է : Վկան բացատրեց թէ այդ զիշեր ժամը 11-էն յետոյ է որ Գատախազ Քօհնի ներկայացած է չափազանց յոյնած վիճակի մէջ :

Մը. Շէրիտըն այս հակասութիւնները առաւելագոյն չափով օգտագործեց , սակայն վկան պնդեց թէ իր այսօրուան պատմութիւնն էր ճշմարիտը : Օրուան սաղսկալի միօրինակութիւնը փոխող միակ առիթը այս հարցաբնութեան մէջ ստեղծուեցաւ : Որպէսզի սպասուրութիւնը ճիշդ ըլլայ լաւ է անդիւրէն լեզուով տալ այս փոքր մասը :

Mr. Sheriden.— Are you a Ramgavar (անդլիւրէն լեզուով) :

Witness.— I am a Liberal Democrat.

Mr. Sheriden.— Is that the Ramgavar.

Witness.— I am speaking English now.

Mr. Sheriden.— And I am speaking Armenian.

Բարձրաձայն քրքիջ մը լեցուց սրահը : Ամէն մարդ կը խնդար : Շէրիտըն արժանացած էր Շէրիտեան տնունին :

Յետոյ կարդացուեցաւ ամբաստանեալ Ոսկան Երկանեանի յայտարարութիւնը Գատախազ Քօհնի կողմէ ասնուած : Մօտաւորապէս հետեւեալն է այդ յայտարարութիւնը :

«41 տարեկան եմ, ամուրի եւ Ամերիկեան քաղաքացի: Կը պատկանիմ Հ. Յ. Դաշնակցութեան: Սը. Խաչ Եկեղեցի գացի Դեկտեմբեր 24-ին եւ մուտքի դրան քով նստարաններու երկրորդ շարքին վրայ նստեցայ: Նիւ Եորքի Կոմիտէին վերջին հաւաքոյթին ներկայ էի, սակայն հոն Արքեպիսկոպոսի Սը. Խաչ Եկեղեցւոյ մէջ պատարագելուն մասին ոեւէ բան չխօսուեցաւ: Ես չէի գիտեր թէ անիկա պիտի պատարագէր: Ասկից ամիս մը առաջ Սը. Խաչ Եկեղեցի գացի բայց ներս չմտայ: Իսկ ատկէ 3—4 ամիս առաջ գացած էի հոն: Ես միշտ 27-րդ փողոցի Եկեղեցին կ'երթամ: Այդ օր հոն չգացի, որովհետեւ գիտէի որ Յովսէփ Եպիսկոպոս պիտի պատարագէր: Դուրեան Արքեպիսկոպոսի պատարագելու մասին վստահ չէի: Ամերիկեան Քրիստոսի օր էր եւ ուզեցի հոն ըլլալ: Եկեղեցի հասայ ժամը 9-ին եւ 10-ին միջեւ: Ուզեցի Յովսէփ Եպիսկոպոսը կամ Դուրեան Արքեպիսկոպոսը լսել: Ոտքի վրայ կանգնած էի երբ քափօքը ներս մտաւ: Արքեպիսկոպոսին վրայ չյարձակեցայ, անոր ոեւէ բան չըրի: Ես անոր դէմ դժգոհութիւն ունէի բայց ատիկա իր անձին դէմ չէր: Դաշնակցութիւնը հակառակ էր անոր, բայց ոչ թէ անոր անձին: Երեսփոխանական ժողովին գացի, սակայն ոեւէ բաժին չունէի: Ճշմարտութիւն է որ կը խօսիմ: Երբ Արքեպիսկոպոսը ներս մտաւ ու յառաջացաւ, կռիւ մը սկսաւ: Ինչ պատահեցաւ չեմ գիտեր: Մօզեանի հետ միասին ներս մտանք բայց անիկա աջ կողմին վրայ նստաւ: Իսկ ես ձախ կողմի: Անոր հետ միասին չըստանք: Ոեւէ մարդ իր ուզած տեղը կրնայ նստիլ: Եկեղեցիին մէջ 80—90 հոգի կային: Կռիւը սկսելէն յետոյ ինքզինքս դուրս գտայ: Զիս դուրս նետեցին: Երկու հոգի բռնեցին զիս, չեմ գիտեր ինչու համար: Եկեղեցիին մէջ 10—12 դաշնակցականներ կային, որ նստած էին առջեւ ետեւ եւ ցրուած: Ես հոն գացի պատարագին ներկայ ըլլալու, միւս դաշնակցականներն ալ ատոր համար եկած էին:»

Ասկէ յետոյ կարգացուեցաւ Մարթին Մոզեանի յայտարարութիւնը, որ Դեկտեմբեր 26 թուականը կը կրէ, և մտաւորապէս հետեւեալն է .

«41 տարեկան եմ, ամուսնացած, երեք զաւակներ ունիմ, կիսն հիւանդանոցն է: Ամերիկեան քաղաքացի եմ եւ դաշնակցական: Ս. Խաչ Եկեղեցի գացի Դեկտ. 24-ին ժամը 9-30—10 ի ատենները: Կամիտէի վերջին քէյսակեղանին ներկայ էի: 100—150 հոգի կային հոն: Արքեպիսկոպոսին անունը չյիշուեցաւ: Ասկէ երկու տարի առաջ Ս. Խաչ Եկեղեցի գացած եմ մէկ անգամ: Շաբաթուան ընթացքին իմացայ որ Դուրեան Արքեպիսկոպոս պիտի պատարագէր հոն: Ես անոր գործունէութեան մէկ մասին հակառակ իսկ մէկ մասին ալ համակիր էի: Օսկան Երկանեանի հետ միասին Եկեղեցի գացինք, բայց անիկա ձախ կողմը նստաւ, իսկ ես աջ կողմը նոյն շարքին վրայ: Ուրիշ դաշնակցական չտեսայ: Երբ Արքեպիսկոպոսը միջանցէն կը յառաջանար դէպի խորան կոնիւր սկսաւ: Ես անոր վրայ չյարձակեցայ: Ուզեցի դուրս փախչիլ, վար ինկայ, քերելս մէկը գարկաւ ինծի: Դուրսը Կարապետ Զատիկեան իմ օձիքէս բռնեց: Մատթէոս Լէյլէկեան գրեթէ չորս շարք ինձմէ առաջ նստած էր աջ կողմը: Նշան Սարգիսեանն ալ հոն տեսայ: Ես չեմ գիտեր թէ դանակը որո՞ւ քով էր: Լէյլէկեանին յարձակում գործելը չտեսայ:»

Յեա միջօրէի նիստին առաջին վկան էր Վաղարշակ Օտապաշեան, որ պատմեց թէ սպանութեան օրը Եկեղեցի գացած էր և աջ կողմի հտեւի էրրորդ շարքին վրայ նստած էր:

Գատախազ. — Դատարանին մէջ կը տեսնե՞ս ոեւէ մէկը, որ Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցաւ:

Վկայ. — Այո:

Գատախազ. — Վար իջիր և ցոյց տուր:

Վկան վար իջաւ և մատնանշեց ամբաստանեալներ Սարաֆեան և Միրիճանեան:

Դատախօսագ. — Դեկտ. 24-էն առաջ Սարաֆեանը կը ճանչնայի՞ր :

Վկայ. — Երկու-երեք շաբաթէ ի վեր :

Դատախօսագ. — Միրիճանեանը կը ճանչնա՞ս :

Վկայ. — Այո, երկրէն կը ճանչնամ :

Դատախօսագ. — Սարաֆեանին ի՞նչ ընելը տեսար :

Վկայ. — Անիկա ձախ կողմի չորրորդ կամ հինգերորդ շաբթին վրայ նստած էր, երբ Արքեպիսկոպոսը այդ շաբթէն կ'անցնէր, տեսայ որ Սարաֆեան անոր գլխուն զարկաւ, ետեւէն :

Դատախօսագ. — Միրիճանեանին ի՞նչ ընելը տեսար :

Վկայ. — Անիկա ալ, որ Սարաֆեանին հետ նոյն շաբթին վրայ էր, աթոռին վրայ ելաւ եւ Արքեպիսկոպոսը անցած ատեն անոր զարկաւ :

Հակահարցաքննութիւն՝ Մր. Եէրիտընի կողմէ :

Մր. Եէրիտըն. — Սարաֆեանը Արքեպիսկոպոսին թաղը գլուխէն ձգե՞ց :

Վկայ. — Ծիշդ այդ պահուն թաղը գլուխը չէր :

Մր. Եէրիտըն. — Երբ Արքեպիսկոպոսը դէպի Դրդ կամ Տրդ նստարանը կը յառաջանար, դուն տեսա՞ր որ մէկը անոր առջեւէն յարձակում դործեց :

Վկայ. — Իմ ուշադրութիւնս այս երկուքին (Սարաֆեան եւ Միրիճանեան) վրայ դարձած էր. ես ուրիշ բան չտեսայ :

Մր. Եէրիտըն. — Դուրեան Յանձնախումբի ժողովին ներկայ եղա՞ծ ես :

Վկայ. — Ո՞ր մէկ ժողովի : Հրապարակային ժողովին ներկայ եղած եմ :

Մր. Եէրիտըն. — Դաշնակցակա՞ն ես :

Վկայ. — Ոչ :

Մր. Եէրիտըն. — Դաշնակցութեան հակառակ ես :

Վկայ. — Մասնաւոր հակառակութիւն չունիմ :

Յետոյ ըսաւ թէ Դեկտեմբեր 28 ին դատախօսագ Քօհ-

նի մօտ դացած ևւ իր տեղեկութիւնները հազորդած է
ու անոնք զրի առնուած են: Մր. Շէրիարն ուղեց հաս-
կընալ սովորականին պէս թէ վկան սեւէ մարդու հետ
խօսած է, վկան սրտասխանեց թէ Դեկտ. 27-ին, Եկե-
ղեցիին մէջ, ուր ուրիշ վկաներ ալ հաւաքուած են Ե-
ղեր, ինք Լեւոն Գաֆա՛թեանին խօսած է: Վկային
Դեկտ. 28ի յայտարարութեան ևւ այսօրուան վկայու-
թեան միջև սեւէ տարբերութիւն չկար:

Այս վկայութեան աւարտումէն յետոյ կարդաց-
ուեցաւ Հէրրի Սարաֆեանին Դեկտ. 28 ին բրած յայ-
տարարութիւնը, որուն ամփոփումը հետեւեալն է. —

«24 տարեկան եմ, ամուսնացած, եւ մէկ գաւակ
ունիմ: Երկու տարի է որ Գաշնակցուքեմէն հրաժա-
րած եմ: Կոմիտէի վերջին քէյասեղանին ներկայ ե-
ղայ. 200-ի չափ մարդ կար: Բոլորը դաշնակցական չէ-
ին: Ես ինքզինքս անդամ չեմ նկատեր: Սբ. Խաչ Եկե-
ղեցույ անդամ չեմ, սակայն իմ բոլոր ազգականներս
հոն կը յանախեն: Ես ալ հոն կ'երթայի ամիսը գոնէ
երկու անգամ: Կիրակի առաւօտ ժամը 9-ին իմացայ որ
Գուրեան Արքեպիսկոպոս պիտի պատարագէր եւ քա-
րոզէր հոն: Ես հպարտ կը զգայի Սրբազանով եւ իրեն
համակիր էի: Շատ գէշ եւ անպատուուած զգացի այդ
դէպքին համար: Երբ Եկեղեցի հասայ ժամը 10-15 ին,
Եկեղեցին բաւական լեցուն էր: Չախ կողմը երրորդ
կամ չորրորդ շարքին վրայ էի: Երբ Արքեպիսկոպոսը
իմ քովէս անցաւ. երեսս խաչակնեցի ի յարգանս ի-
րեն: Անոր վրայ չյարձակեցայ: Ինձի դէմ եղածը սուտ
ամբաստանութիւն է, հակառակորդի մը կողմէ ըս-
ուած: Ես կիսն եւ գաւակ ունիմ, ինչո՞ւ այդ բանը պի-
տի ընեմ: Ես Արքեպիսկոպոսին հակառակ եղած չեմ,
միշտ սիրած եմ գայն: Կոիւին չմասնակցեցայ: Եկեղե-
ցիէն դուրս քաղեցի: Սրբազանին պահապանը տեսաւ
գիս: Երբեք ըսած չեմ քէ Արքեպիսկոպոսը երկար

կեանք պիտի չունենայ: Ես չփախայ, հապա միայն դուրս ելայ եւ փողոցը կեցայ հետաքրքրութեան համար: Ոստիկանները եկան ու ես չփախայ: Երբ ֆաշիստական վերադարձայ, տիկնոջս ընի քէ կոիւ տեղի ունեցած էր, չըսի քէ Սրբազանը սպաննուած էր: Եկեղեցիէն մեկնելէս առաջ լսեցի որ ոմանք կ'ըսէին քէ մեռած է, իսկ ուրիշներ՝ ողջ է: Ուրիշ դաշնակցականներ կային հոն, բայց անունները չեմ գիտեր: Ես տեսայ որ Երկանեանը միջանցքին մէջ ցատկեց, սակայն չեմ գիտեր քէ ինչո՞ւ: Լէյլէկեանը չեմ ֆանջնար: Չեմ գիտեր քէ դանակը գործածողը ո՞վ եղած է: Ես կ'ուզեմ օգնել ձեզի եքէ կրնամ: Ասիկա անարդարութիւն է իմ անձիս դէմ»:

Օրուան վերջին վկան Խաչիկ Քէշիշեան անունով մէկն էր, որ եկեղեցիին դրան առջեւ եղած է սպանութիւնը դործուած պահուն եւ ինք տեսած է որ Անդրէասեան, Չալիքեան, Մօզեան եւ Երկանեան եկեղեցիէն դուրս քշուած են: Տեսած է որ Չատիկեան բռնած է Մօզեանը եւ Երկանեանը, իսկ ուրիշներ Չալիքեանը բռնած են: Ինք ուրիշ մէկը բռնած է եղեր, սակայն Միրիճանեան բռնեցքի հարուածով զինքը գետին վրածած է ու իր բռնած մարդը փախած է: Անդրէասեան քանի մը մարդոց կ'ըսէ եղեր որ հեռանան այդ տեղէն:

Այս վկան երեք տարբեր առիթներով յայտարարութիւններ տուած է, Դեկտ. 26, 28 եւ Ապրիլ 26 թրւականներով: Այս երեք յայտարարութիւնները միասնաբար կը լրացնեն այսօր վկայութիւնը:

Շէրիտընի խիստ հակահարցաքննութեան տակ վրկան խոստովանեցաւ թէ ինք դաշնակցականներէն վախնալուն համար բոլոր դիտցածները առաջին առթիւ չէրսած:

ՊԱՏՐԱՍՏԷ ԻՐ ՎԿԱՆՆԵՐԸ

Միայն երկու վկաներ կային այսօր: Մնացած ժամանակը յատկացուեցաւ ամբաստանեալներէն ու մանց դրասոր յայտարարութեանց ընթերցումին:

Առաջին յայտարարութիւնը ճան Միրիճանեանինն էր, Գեկա · 28-ին առնուած Գատախաղ Քօհնի կողմէ: Հեռուեալը ամփոփումն է այդ յայտարարութեան —

«41 տարեկան եմ, սէյլգմէն, Ամերիկեան քաղաքացի: Երկուքուկէս տարի առաջ դաշնակցական եղայ: Կամիալի թէյասեղանին ներկայ չէի: Գուրեան Արքեպիսկոպոսի գործունէութեան հակառակ չեմ: Սբ. Սաչ Եկեղեցի հասայ ժամը 10·30-ին առեմները: Առաջին անգամն էր որ հոն կ'երթայի: Այդ եկեղեցւոյ անգամ չեմ: Նախապէս չէի գիտեր թէ Գուրեան Արքեպիսկոպոս հոն պիտի ըլլար: Լեւոն Գաֆաֆեանէն իմացայ այդ պարագան: Գիշերը Գաֆաֆեանին տունն էի: Ժամը 7·30-ին անկողինէս ելայ, ու Գաֆաֆեանին հետ եկեղեցի դացինք: Չախ կողմի երրորդ շարքի միջանցքի երկու ավանները դաւեցինք: Ես երկրորդ ավանին վրայ նստայ, իսկ Գաֆաֆեան առաջին ավանին: Երբ Արքեպիսկոպոսը մօտեցաւ ոտքի ելայ: Երեսս խաչակնքեցի: Անոր վրայ չյարձակեցայ, ուրիշ մէկուն յարձակելը չտեսայ: Երբ Արքեպիսկոպոսը անցաւ ժողովուրդը սկսաւ խոնուիլ եւ զիրար հրմշակել: Լեւոնին ըսի. «Քայլ երթանք»: Զիս զուրս հրեցին ու առաւաններէն վար ինկայ: Ուէ մէկուն յարձակիլը չտեսայ: Ով որ կ'ըսէ թէ ես Արքեպիսկոպոսին վրայ ցատկած եմ թող ապացուցանէ այդ: Ես Արքեպիսկոպոսը մտիկ ընելու դացի, այդ էր եկեղեցի երթալուս պատճառը:»

Օրուան առաջին վկան էր Անդրանիկ Տէսթէեան, որ այսպէս վկայեց:

«Դեկտ. 24-ին եկեղեցի դացի: Երբ ներսի դրան առջև հասայ տեսայ որ ահագին իրարանցում կար: Դրան վրայ կանգնեցայ»:

Դատախազ.— Ունէ մէկուն Արքեպիսկոպոսին վրայ յարձակիլը տեսա՞ր:

Վկայ.— Այո:

Դատախազ.— Վար իջիր եւ ցոյց տուր թէ զո՞վ տեսար:

Վկան աթոռէն վար իջաւ եւ մատնանշեց ամբաստանեալ Միհրան Զատիկեանը: Յետոյ պատմեց թէ Զատիկեան աթոռի մը վրայ կանգնած էր ու երկու ձեռքերով Արքեպիսկոպոսին ուսը կը սեղմէր, ձախ կողմէն:

Դատախազ.— Ատկից յետոյ Զատիկեան ի՞նչ ըրաւ:

Վկայ.— Սկսաւ դուրս փախչիլ: Իմ քովէս անցաւ, ես ալ իր ետեւէն վազեցի. փորձեց ինձի զարնել, բայց ես ձեռքիս դաւազանով անոր զլիուն զարկի, դաւազանըս կոտրեցաւ: Զատիկեան յաջողեցաւ փախչիլ:

Երկու կտոր եղած դաւազանը ներկայացուեցաւ դատարանին:

Հակա-հարցաքննութեան պահուն յայտնի եղաւ որ վկան 28 տարի է ի վեր Ամերիկա է: Մր. Շէրիտըն պնդեց որ Անդլիերէն խօսի, սակայն վկան բոլորովին մերժեց մէկ բառ խօսիլ:

Դեկտ. 24-ին իր ըրած յայտարարութեան մէջ վրկան ըսած է. «Թխադոյն վերարկուով մէկը ինձի զարկաւ, ես վար ինկայ ու դաւազանս կոտրեցաւ: Մարդը չեմ ճանչնար»:

Մր. Շէրիտընի հարցապնդումին վրայ վկան յայտարարեց թէ այդ յայտարարութիւնը ճշմարտութիւն չի պարունակէր, թէ ինք այդպէս ըսած է, որովհետեւ վախցած է:

Յունուար 18-ին, Զատիկեանի ձերբակալուած օ-

բը, վկան տուած է երկրորդ յայտարարութիւն մը, որուն մէջ կ'ըսէ թէ իրեն զարնողը Միհրան Չատիկեան եղած է: Այդ օր դատախազի գրասեղանին մէջ իրեն ցոյց արուած են քանի մը մարդիկ ու ինք անոնց մէջէն Չատիկեանը ճանչցած է:

Երկրորդ յայտարարութեան մէջ ալ հակասութիւն մը երեւան եկաւ: Վկան ըսած է «Չատիկեան զաւազանով մը գլխուս զարկաւ», փոխանակ ըսելու «Ես զաւազանով Չատիկեանի գլխուն զարկի»:

Այս հակասութիւնները մեծ հաճոյք կը ստանձանեն պաշտպան փաստարանին, որովհետեւ ան կը հաւատայ թէ ասանք կրնան վկային ամբողջ վկայութիւնը չէզոքացնել:

Մը. Եէրխարնի.— Դեկտ. 24-էն առաջ Միհրան Չատիկեանը կը ճանչնայի՞ր:

Վկայ.— Երբեք տեսած չեմ զինքը: Չէի ճանչնար:

Մը. Եէրխարնի.— Երբ եկեղեցւոյ մուտքի դրան առջեւ հասար կուի, կա՞ր:

Վկայ.— Այո:

Մը. Եէրխարնի.— Ժողովուրդը զուրս կը խուժէ՞ր:

Վկայ.— Չատիկեան առաջին անձն էր որ զուրս փախաւ, եւ ես անոր ետեւէն վազեցի:

Մը. Եէրխարն չմոռցաւ իր անխուսափելի հարցումը. «Դուրեան Յանձնախումբի ունէ մէկ անդամին հետ տեսնուած ես»: Վկային պատասխանը «ոչ» էր:

Իսկապէս բոլորովին նորութիւն մ'եղաւ Միհրան Չատիկեանի զբաւոր յայտարարութիւնը Յունուտար 18 ին: Չատիկեան այդ օր եկեղեցին ըլլալը բոլորովին կ'ուրանայ: Ստորեւ կը կարգաք այդ յայտարարութեան կարեւոր մասերը:

«Պրուքիին կը բնակիմ: Ատենէ մը ի վեր անդորձ եմ, եւ Եսեմիլիի կողմէ վճարուած շարաթական §20-ով կ'ապրիմ: Ամուսնացած եմ: Տասներկու տարիէ ի վեր է որ զաջնակցական եմ եւ Բէթբրտընի Կոմիտէին կը

պատկանիմ : Դեկտեմբեր 24-ին ես հիւանդ էի ու ե-
 կեղեցի չգացի : Արքեպիսկոպոսին դործունէութեան
 հակառակ են շատ մարդիկ : Ես ալ կ'ըսեմ թէ անիկա
 սիալներ դործած է : Բնաւ չեմ ըսած «Լաւ է որ պահա-
 պանով պտտի, մենք պիտի սպաննենք զինքը» : Իմա-
 ցած էի որ Սր. Սաչ եկեղեցւոյ մէջ պիտի պատարա-
 գէր, ամէն մարդ գիտէր ատիկա : Այդ օր ես տունէն
 դուրս չելայ : Պրուքլինէն ժամը 9-30 ին ատենները
 Չարլզ Չալիքեան մեղի եկաւ եւ մինչեւ ժամը 11 մը-
 նաց : Եղբայրս ալ տունն էր, ու միասին ճաշեցինք :
 Նիւ Եորք չիջայ այդ օր : Ես Արքեպիսկոպոսին դա-
 ղափարնեբուն թշնամի էի եւ ոչ թէ իր անձին : Նիւ-
 Եորքի Կոմիտէի վերջին ժողովին դացած չէի : Տիկ-
 ձէմիլէ Տէմիրճեանի բնաւ ըսած չեմ թէ «Արքեպիսկո-
 պոսը պիտի սպաննենք, եթէ պահապան չունենայ» :
 Անդրանիկ Տէսթէեան զիս չի կրնար ճանչնալ, որով-
 հետեւ ես Նիւ Եորք չէի : Արթին Համբաշեան չի կրնար
 զիս եկեղեցիին մէջ տեսած ըլլալ, որովհետեւ այդ օր
 ես հիւանդ պառկած էի : Անոր ըսածը սուտ է : Ես ուրիշ
 բան չունիմ ըսելիք : Այս մարդիկը կեանքիս մէջ տեսած
 չեմ : Այնքան գիտեմ որ ես եկեղեցիին մէջ չէի այդ օր :»

ՏԻԿ. Վ. ԱՀԱՐՈՆԵԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՅԻՇՈՒԱԾ

ԻՔՐԵԻ ԴԱՆԱԿԸ ԲԵՐՈՂ

Նիւ Եորք, Դշ., Յունիս 20.— Դատախաղ Քամի-
 նըսքի, հնարամիտ ճարպիկութեամբ մը, իր փաստե-
 բու շարքը կը լրացնէր խիստ ազդու եւ տպաւորիչ վը-
 կայութիւնով մը : Մանուկ Յակոբեանն էր այդ վկան,
 Ս. Սաչ եկեղեցիէն քանի մը քայլ անդին դրաւած ճա-
 շարանի մը շէֆը, որ կ'եփէ ամէն տեսակ համադամ
 կերակուրներ — «շիշ ֆէպպ, սարմա, տօլմա, խա-

պուրղա ևւն. ևւն. »: Եթէ ճիւրին հաստայ Յակորեանի վկայութեան, աներկրայօրէն կը հասնի այն եղբրակացութեան թէ Գուրեան Արքեպիսկոպոսի սղանութիւնը կատարուած չէ խելազար մոլեռանդի մը ձեռքով, հասցա արդիւնք է կանխամտածուած եւ մասնաւորապէս ծրագրուած դաւադրութեան մը, ու այս դաւին մէջ բաժին ունեցած են ոչ միայն ամբաստանեալներէն շատերը հասցա ուրիշներ ալ, որոնց կապակցութիւնը երևան հանուած չէ:

Մանուկ Յակորեանի վկայութենէն յայտնի եղաւ որ կայ տասներորդ ամբաստանեալ մը որ իր օձիքը ձեռք տուած չէ տակաւին եւ որուն անունը դաղանի կը պահուի: Գատախաղին եւ դատաւորին կողմէ մէկէ աւելի անգամներ հրահանգ տրուեցաւ որ ամէն անգամ երբ ստիպուի այդ անձանօթ մարդուն անունը գործածել՝ զայն կոչէ Մր. X, որպէս զի ճիւրին, ամբաստանեալները եւ հետաքրքիր ունկնդիրները անոր անունը չիմանան:

Հետաքրքրական է կարդալ Յակորեանի հարցաքննութիւնը ամբողջութեամբ:

Գատախաղ Քամիւնսֆի. — Քանի՞ տարեկան ես:

Վկայ. — 64 տարեկան:

Գատախաղ. — Ի՞նչ գործով կը զբաղիս:

Վկայ. — Գործաւոր եմ:

Գատախաղ. — Դեկտեմբեր 24, 1933-ին ի՞նչ գործով կը զբաղէիր:

Վկայ. — Ճաշարանի մէջ խոհարար էի:

Գատախաղ. — Ո՞ւր կը գործէիր իբրեւ խոհարար:

Վկայ. — 1530 Սթ. Նիքըլս Կլընիլ:

Գատախաղ. — Գիտե՞ս թէ Ս. Խաչ եկեղեցին ուր է:

Վկայ. — Այո:

Գատախաղ. — Քու գործած տեղէդ քանի՞ պլաֆ հետու է:

Վկայ. — Կէս պլաֆ մինչեւ եկեղեցւոյ փողոցին

անկիւնը, իսկ կէս պլաքէն ալ պահաս, անդին:

Դատախազ.— Օհաննէս Անդրէասեանը կը ճանչնա՞ս:

Վկայ.— Այո:

Դատախազ.— Քանի՞ տարիներէ ի վեր:

Վկայ.— Հինգ կամ վեց տարի:

Դատախազ.— Վերջին անգամ ե՞րբ տեսար դայն:

Վկայ.— Դեկտեմբեր 24-ի օրը իմ դօրձած ճաշարանը եկաւ:

Դատախազ.— Առաւօտը թէ կէսօրէ յետոյ:

Վկայ.— Առաւօտուն, ժամը 9-ը քանի մը վայրկեան անցած:

Դատախազ.— Անդրէասեան մինա՞կ էր, թէ ուրիշ մէկը կար իր հետ:

Վկայ.— Նախապէս ուրիշ մէկը եկաւ, քանի մը վայրկեան նստաւ եւ յետոյ Անդրէասեան ներս մը տաւ:

Դատախազ.— Այդ միւս անձը կը ճանչնա՞ս:

Վկայ.— Եթէ տեսնեմ կը ճանչնամ:

Դատախազ.— Մը. X-ն էր:

Վկայ.— Այո:

Դատախազ.— Երբ Անդրէասեան ներս մտաւ ու Մը. X նստած էր, ճաշարանին մէջ ուրիշ ո՞վ կար:

Վկայ.— Ես եւ Գերմանացի աղջիկ սպասարկող մը:

Դատախազ.— Անդրէասեան եւ Մը. X ի՞նչ ըրին:

Վկայ.— Երկու սուրճ ապսպրեցին եւ սկսան խօսիլ:

Դատախազ.— Դուն անոնց խօսակցութիւնը լսեցի՞ր:

Վկայ.— Այո, լսեցի:

Դատախազ.— Անոնց սեղանին որքա՞ն մօտ էիր:

Վկայ.— Ես խոհանոցին դրան առջեւ էի, Անդրէասեան իմ կողմս էր իսկ Մը. X անոր քով:

Գատախոսագ .— Խոհանոցի դրան որքան մօտ էին :

Վկայ .— Գրեթէ երեք սաք :

Գատախոսագ .— Նախապէս ո՞վ խօսեցաւ :

Վկայ .— Անդրէասեան :

Գատախոսագ .— Խօսակցութիւնը անդիւրեմէն ո՞վ էր թէ հայերէնով :

Վկայ .— Հայերէն լեզուով :

Գատախոսագ .— Անդրէասեան ի՞նչ ըսաւ Մր . X ին :

Վկայ .— Անդրէասեան սուրճը առաւ եւ սկսաւ խօսիլ . «Այսօր ամէն բան կարգադրուած է . Առաջնորդը չհասած մենք հոն պիտի ըլլանք» : Այդ պահուն Մր . X-ը բան մը ըսաւ չհասկցայ : Յետոյ Անդրէասեան ըսաւ . «Անկարելի է , այսօր չազատիր , Ահարոնեանի կիներ դանակը պիտի բերէ» :

Ունկնդիրները , կարծես բոլորը միասին , դողուած ճիչ մը արձակեցին : Օրերով սպասած էին Տիկ . Ահարոնեանի անունը իմանալու վկայի մը բերէն : Ասդիէն անդիւրեմ լսած էին որ եկեղեցի դանակ տանողը անիկա եղած էր , սակայն , «Ատուած իմ» , ինչո՞ւ չէր յիշուեր անոր անունը» : Արդե՞օք սուտ էին տարածայնութիւնները : Վերջապէս շատեր զոհացում ստացած էին , մէկը դանուած էր որ ամբաստանելի մը բերնով ըսած էր թէ «Տիկ . Ահարոնեանը դանակը պիտի բերէ» :

Գատախոսագ .— Անդրէասեանի այդ խօսքերէն յետոյ անոնք ի՞նչ ըրին :

Վկայ .— Սուրճերնին կիսատ ձգեցին եւ դուրս ելլելով եկեղեցիին կողմը քալեցին :

Գատախոսագ .— Քու զործած ճաշարանիդ քով կրօսրրի խանութ մը կա՞յ :

Վկայ .— Այո :

Գատախոսագ .— Այդ օր այդ կրօսրրի խանութը դացի՞ր :

Վկայ .— Հոն շատ անգամ կ'երթամ : Այդ օր անուտեան ժամը 10-30-ին առնները դացի :

Դատախազ.— Հոն մէկը տեսա՞ր որ կրնաս ճանչնալ:

Վկայ.— Այո:

Դատախազ.— Վար իջիր եւ մատնանշէ այն մարդը որ կրօւրբրի խանութին մէջ տեսար:

Վկան վար իջաւ եւ իր մատովը ցոյց տուաւ ամբաստանեալ ճուան Կօնդալէս Չալիքեանը:

Դատախազ.— Այժմ նկարագրէ Չալիքեանի հագուստը:

Վկայ.— Անոր հագուստը մասնաւոր ուշադրութիւնս չգրաւեց: Միայն գիտեմ թէ ելէկ չէր հագած եւ շապիկին կուրծքին վրայ արեան բիծեր կային:

Դատախազ.— Այդ թուականէն առաջ Չալիքեանը տեսա՞ծ էիր:

Վկայ.— Շատ անգամներ — ճաշարանին եւ կրօւրբրի խանութին մէջ:

Դատախազ.— Անոր ի՞նչ ըսիր երբ շապիկին վրայ արիւն տեսար:

Վկայ.— Քովը դացի, չաքէթը բոնեցի եւ ըսի. «Ի՞նչ է այս, ի՞նչ պատահեցաւ»:

Դատախազ.— Անիկա ի՞նչ պատասխանեց:

Վկայ.— Մտաւ խածնելով ըսաւ, «Եկեղեցի էիմք, Առաջնորդը սպաննեցիմք»:

Դատախազ.— Ահարոն Վարդանեան անունով մէկը կը կը ճանչնա՞ս:

Վկայ.— Այն ատեն ճանչցայ:

Դատախազ.— Երբ Չալիքեան իր մատը բերնին մէջ դրաւ ու ըսաւ «Առաջնորդը սպաննեցինք» Վարդանեան ի՞նչ ըսաւ:

Վկայ.— Վարդանեան իր ձեռքով Չալիքեանի բերանը գոցեց եւ ըսաւ.— «Սո՛ւս, սո՛ւս»:

Դատախազ.— Անկէ յետոյ ո՞ւր դացիր:

Վկայ.— Երբ Առաջնորդին սպաննուիլը լսեցի վաղեցի փողոցին անկիւնը:

Գատախազ .— Հոն մնացի՞ր թէ՛ ևս ևկար :

Վկայ .— Ետ ևկայ :

Գատախազ .— Ո՞վ տեսար :

Վկայ .— Երբ վերադարձայ Անդրէասեան Բէնտրիկ-
եանի կրօնքի խանութին առջեւն էր , նոյն պահուն
Չայիքեան և Վարդանեան խանութէն դուրս կ'ելլէին :

Գատախազ .— Այդ ատեն Անդրէասեան ի՞նչ ըսաւ
կամ բրաւ :

Վկայ .— Անդրէասեան ըսաւ . «Փախե՛ք , փախե՛ք ,
մեռաւ , բան մը մի ըսե՛ք» :

Գատախազ .— Յետոյ ինչ պատահեցաւ :

Վկայ .— Երբ տարիկա լսեցի ճաշարան մտայ , ու-
րովհետեւ կրակին վրայ կերակուր դրած էի :

Այնպէս թուեցաւ որ Մր . Շէրիտըն անակնկալի
եկած էր : Մտնաւոր ճիգ մ'ըրաւ իր յուզումը ծածկե-
լու համար , ժպտեցաւ և իրր թէ ուրախ արամադրու-
թեան տակ հարցուց .

Մր . Շէրիտըն .— Ի՞նչ կ'եփէիր :

Վկայ .— Ամէն տեսակ կերակուր :

Մր . Շէրիտըն .— Ի՞նչ տեսակ , անունները տուր :

Վկան սկսաւ համբել կերակուրներ , «տօլմա , սար-
մա , փիլա . . .» : Մր . Շէրիտըն բնդմիջեց «կը բաւէ ,
կը բաւէ» : Բոլորին արամադրութիւնը վայրկենապէս
փոխուած էր : Ամէն մարդ բարձրաձայն խնդաց :

Մր . Շէրիտըն Գատախազէն պահանջեց և ստա-
ցաւ վկային գրաւոր յայտարարութիւնը որ պատրաստ-
ուած ու ստորագրուած էր 1934 Ապրիլ 19-ին : Կար-
գաց : Այժմ դառնութեան զգացում մը կ'արտացոլար
անոր գէմբին վրայ : Սորհրդակցեցաւ Անդրէասեանի
հետ ու յետոյ դարձաւ վկային :

Մր . Շէրիտըն .— Բանի՞ տարի է որ Ամերիկա կը
դանսիս :

Վկայ .— 23 տարի :

Մր. Շէրիտըն.— Կ'ուզեմ որ իմ հարցումներուս անդլիերէնով պատասխանես :

Վկայ.— Անդլիերէն խօսիլ չեմ գիտեր (Հայերէնով) :

Մր. Շէրիտըն.— Ես շատ պարզ պիտի խօսիմ :

Վկայ.— Այ տօնդ սրիք ինկլիշ : Քու ըսածներդ կրնամ քիչ մը հասկնալ, բայց իմ ըսելիքներս չեմ կրընար ըսել :

Մր. Շէրիտըն.— Յունուար 17-ին կամ 18-ին, երբ Անդրէասեան ոստիկանատուն տարուած էր, դուն հոն գացի՞ր եւ զինքը տեսա՞ր : Անդլիերէնով պատասխանէ :

Վկայ.— Հարցումդ չեմ հասկնար. Այ տօնդ սրիք ինկլիշ, այ քէլ եու,— պողաց վկան :

Երբ հարցումը թարգմանի միջոցով հայերէնի վերածուեցաւ, վկան պատասխանեց. «այո» :

Մր. Շէրիտըն.— Այդ օր դրաւոր յայտարարութիւնով մը պատմեցի՞ր ճաշարանին մէջ Անդրէասեանի եւ Մր. X-ի միջեւ եղած խօսակցութիւնը :

Վկայ.— Հոն գացի օր մը. թուականը չեմ յիշեր : Լիւթէնընթը ինծի հարցուց թէ եկեղեցի՞ն էի Դեկտ. 24-ին, ես պատասխանեցի որ հոն չէի. որուն վրայ անիկա ըսաւ. «հիմակ դնա ուրիշ ատեն կը կանչենք քեզ» :

Մր. Շէրիտըն.— Ատկից առաջ ոեւէ ոստիկանի կամ դատասխադի ըսած էիր Անդրէասեանի եւ Մր. X-ի մասին գիտցածներդ :

Վկայ.— Ինծի հարցուցին եւ ես պատասխանեցի թէ այդ երկուքը տեսած էի :

Մր. Շէրիտըն.— Այդ երկուքին միջեւ եղած խօսակցութիւնը լսած ըլլալդ ոեւէ մարդու ըսած էիր :

Վկայ.— Ես ոեւէ մէկուն բան մը չեմ ըսած :

Մր. Շէրիտըն.— Կը վախնայի՞ր :

Վկայ.— Անշուշտ կը վախնայի : Ոմանք երկիրէն

կը հանչնայի . գիտէի թէ կրնան մարդ սպաննել :

Մը . Եէրիտըն .— Ուեւէ մէկը դրամ տուա՞ծ է քեզի այս վկայութեան համար :

Վկայ .— Ես խղճիս թելադրանքին համաձայն կը խօսիմ եւ ոչ թէ դրամի համար :

Մը . Եէրիտըն .— Յունուար 18-էն առաջ խիղճ ունէ՞ր :

Վկայ .— Այո , ունէի , հիմակ ալ ունիմ , ու դրամի պէտք չունիմ :

Մը . Եէրիտըն .— Երբ Յունուար 22-ին Մարգասպանական Գատարանին մէջ Անդրէասեանի դէմ վկայութիւն կը մատուցուէր , դուն հոն դացա՞ծ էիր :

Վկայ .— Ես կրէնա ձիւրբին առջեւ ելայ միայն , այդ գիտեմ :

Գատարաց Քամինսքի յայտարարեց թէ Յունուար 22-ին Մարգասպանական Գատարանին մէջ Մանուկ Յակոբեան վկայութեան կանչուած էր :

Մը . Եէրիտըն .— Յունուար 18-ի առեկները ոստիկանատան մէջ թաղգմանի միջոցա՞ւ խօսեցար :

Վկայ .— Օրը չեմ գիտեր : Գիտեմ թէ ոստիկանատան դացի առաջին անգամ երբ Անդրէասեան ձերբակալուած էր :

Մը . Եէրիտըն .— Հայ ոստիկան մը կա՞ր հոն :

Վկայ .— Շատ մարդիկ կային :

Մը . Եէրիտըն .— Ոստիկան Իսքէնտէրեանը հո՞ն էր :

Վկայ .— Երբ Անդրէասեան ներս բերուեցաւ անիկան հոն էր :

Մը . Եէրիտըն .— Գիտէ՞ր որ Իսքէնտէրեան հայերէն կրնար խօսիլ :

Վկայ .— Քանի մը բառ խօսեցաւ ինծի , այն առեկ հասկցայ որ Հայ է :

Մը . Եէրիտըն .— Գիտէ՞ր թէ ոստիկան է :

Վկայ .— Ձէի գիտեր , առաջին անգամ էր որ զինքը կը աւանդէի :

Մր. Ծէրիտըն.— Քեզի ըսա՞ւ թէ ոստիկան է ինք:
Վկայ.— Ոչ:

Մր. Ծէրիտըն.— Քեզի ըսա՞ւ որ այս դատին վը-
րայ կը գործէ:

Վկայ.— Ես իրենց ըսի թէ այսչափ միայն գիտեմ
եւ ոչ աւելի: Որովհետեւ կը վախնայի:

Մր. Ծէրիտըն.— Յուշուար 18 ին բոլոր գիտցած-
ներդ ըսի՞ր:

Վկայ.— Ոչ, բոլորը չըսի, որովհետեւ վախցայ ը-
սել: Յետոյ սըփիմա (հրամանագիր) ստացայ եւ Ապր-
րիլ 18-ին կամ 19-ին գացի:

Մր. Ծէրիտըն.— Ապրիլ 19էն առաջ ոեւէ հայու
քու պատմութիւնդ ամբողջութեամբ ըսա՞ծ ես:

Վկայ.— Ոչ: Ես միայն Դատախազին օֆիսը գա-
ցած եւ իմ պատմութիւնս ըրած եմ Ապրիլ 18-ին կամ
19-ին:

Մր. Ծէրիտըն.— Ոեւէ մէկը քեզ հոն զրկե՞ց:

Վկայ.— Ոչ ոք:

Մր. Ծէրիտըն.— Յուշուար 18-ին քեզի ոեւէ հար-
ցում ըրի՞ն:

Վկայ.— Եթէ ընէին ալ պիտի չպատասխանէի, ո-
րովհետեւ կը վախնայի:

Մր. Ծէրիտըն.— Վախդ ե՞րբ փախաւ:

Վկայ.— Երբ դատախազին գրասենեակը գացի:
Այն ատեն ամէն բան ըսի:

Յետոյ Մր. Ծէրիտըն կարգաց վկային գրաւոր
յայտարարութիւնը, որ յար եւ նման էր այսօրուան
տուած վկայութեան:

Մր. Ծէրիտըն շարունակեց իր հարցաքննութիւնը,
բազում անգամներ կրկնելով իր հարցումները — «Մէ-
կը քեզի եկա՞ծ է»: «Մէկուն բան ըսա՞ծ ես». «Քեզի
գրամ տրուա՞ծ է», եւայլն եւայլն: Վկան տուաւ նոյն
պատասխանները, ու ամենադոյզն չափով չփոխեց իր
վկայութիւնը: Յետոյ իմացայ որ այս մարդուն վախը

Հիմ ունի Լոկեր- ան ալ Կարապետ Չատիկեանի նման սպասնադիր ստացած է :

Յակոբեանի վկայութեան յաջորդեց ընթերցումը ճուան Կ. Չայիբեանի, Դեկտ- 26, 1933 թուակիր յայտարարութիւններուն Յունուար 18-ին և Ապրիլ 21-ին ստորագրուած :

Չայիբեանի յայտարարութեան ամփոփումը հետեւեալն է .—

«28 տարեկան եմ, ամուրի, դաշնակցական: Կօմիտէի վերջին ժողովին ներկայ չէի: Սր. Սաչ Եկեղեցի Հասոյ ժամը 10 ին, և Ետեւի ձախ կողմի Երկրորդ շարքին վրայ նստայ: 100-ի չափ մարդ կար Եկեղեցին: Երկանեան Եկաւ և քոյս նստաւ: Միայն երեք անգամ այդ Եկեղեցին դացած եմ. վերջին անգամ Դեկտ. 24-էն դրեթէ մէկ տարի առաջ: Իմացած էի որ Արքեպիսկոպոսը հոգ պիտի ըլլար: Ես անոր համակիր չէի: Եկեղեցիին մէջ տեսայ 3—4 ուրիշ դաշնակցականներ, անունները չեմ գիտեր: Երբ Արքեպիսկոպոսը իմ առջեւէս անցաւ և յառաջացաւ, տեսայ որ մարդ մը ուրիշի մը կը դարնէր բունցքով: Ես սեւէ մէկուն Արքեպիսկոպոսին վրայ յարձակիլը չտեսայ: Ես ալ չյարձակեցայ: Չէի գիտեր որ դանակ գործածած են: Տեսայ որ մարդիկ կը կուռէին: Եթէ գիտցած ըլլայի թէ այդպիսի բան պիտի պատահէր հոն, պիտի չերթայի: Երբ տեսայ որ ամէն մարդ իրար անցած էր, ևս պոռացի. «Կեցէ՛ք, մի՛ կուռիք, բոլորս ալ հայեր ենք»: Մէկը իմ գլխուս դարկաւ: Ես Կորկոտեանի առջեւ էի: Յետոյ կրօսքրիի խանութը դացի և շապիկս փոխեցի: Ոստիկանատուն չգացի բողոքելու թէ մէկը ինծի դարկած էր, որովհետեւ Եզածին կարեւորութիւն չտուի: Չէի գիտեր թէ Արքեպիսկոպոսը սպաննուած էր: Առտուն ժամը 9:30-ին անգամ մը կրօսքրիի խանութը դացի, իսկ Երկրորդ անգամ կոխէն վերջ: Արբահամը ինծի հետ էր: Միտսին թէքսի առինք և սըպուէյի կայարա-

նը դացինք, ո՛ր կայարան՝ չեմ գիտեր. Լէքսինկթըն է-
 վընիւի էքսքրէսը առինք: Պատուոյս վրայ կ'երդնում
 որ կայարանին անունը չեմ գիտեր: Ես Արքեպիսկոպոս-
 սին վրայ չյարձակեցայ: Անիկա ինձմէ գրեթէ 8 ոտք
 հեռու էր: Ոեւէ մէկուն նշան չտուի: Առաջին առիթով
 տեսայ որ մեր տղաքը (դաշնակցականներ) կը ծեծուին,
 եկեղեցիէն չիտխայ, հապա դուրս ելայ, կամաց կա-
 մաց քալեցի կրօնըրի խանութը: Արրահամին հեռ-
 միասին թէքսի առինք: Արրահամը իմ բարեկամս չէ:
 Կառավարին մօտաւորապէս 50 սէնթ վճարեցինք: Ար-
 րահամը կառավարին տուաւ կայարանին անունը: Յե-
 տոյ տուն դնացի: Եկեղեցիին մէջ տեսայ որ դաշնակ-
 ցականներու վրայ յարձակեցան: Տեսայ որ Լէյլէկեանը
 կը ծեծեն: Չեմ գիտեր ինչ ո՛ւ: Տեսայ որ Լէյլէկեանին
 երկու աչքերն ալ սեւցած էին»:

Օհաննէս Անդրէասեանի առաջին յայտարարու-
 թեան ամփոփումը հետեւեալն է.—

Ճնիւ Եորքի Կոմիտէի քլըպապահն եմ. 42 տարե-
 կան եմ, ամուրի, դաշնակցական եղած եմ 1910 ին:
 Ես Սբ. Պաչ եկեղեցիէն ներս չմտայ. դուրսի դրան
 առջեւ փողոցն էի: Հոն հասայ ժամը 11-ին Կոմիտէի
 յառաջիկայ հաւաքոյթին յայտարարութիւնները ցըր-
 ուելու: Առաւօտուն անկողնէս ժամը 9:30 ին ելայ: Ան-
 միջապէս եկեղեցի չգացի, ածիլուեցայ, նախաճաշ ա-
 ուի եւ յետոյ դացի: Չէի գիտեր թէ Արքեպիսկոպոսը հոն
 պիտի ըլլար: Կոմիտէի վերջին ժողովին մէջ անոր ա-
 նունը չյիշուեցաւ: Ինձի համար տարբերութիւն չէր
 ըներ թէ Արքեպիսկոպոսը ի՞նչ ըրած էր: Բնաւ չէի
 իմացած որ Արքեպիսկոպոսը հող պիտի ըլլար: Երբ հոն
 հասայ, ժողովուրդը խռնուած էր: Կորկոտեանը տե-
 սայ դուրսը. կռիւը ներսը կը շարունակուէր: Ես Կոր-
 կոտեանին երբեք չեմ ըսած թէ յաջորդը ինք պիտի ըլ-
 լայ: Կարապետ Զատիկեանին երկու մարդ բռնելը չտե-
 սայ: Երկանեանը եւ Մօպեանը կը ճանչնամ, երբեմն քը-

յըպը հուզան: Ես 5—6 վայրկեանէն աւելի չմնացի
հոն: Կրօսարբի խանութը չգացի, միայն առջեւէն ան-
ցայ: Չայիքեանը կը ճանչնամ: Չայն խանութին մէջ
չտեսայ, հապա դուրսը, ես չէի գիտեր թէ Արքեպիս-
կոպոսը մեռած է, կէսօրէն յետոյ գազանի ոստիկան-
ներէն իմացայ: Մեր բնկերներուն չեմ ըսած որ Արքե-
պիսկոպոսի սպանման առթիւ խրախճանք ընեն: Փողո-
ցը՝ տեսայ որ ոստիկան մը Լէյլէկեանը բռնած էր. չեմ
յիշեր թէ ոստիկանէն խնդրեցի որ Լէյլէկեանը ազատ
ձգէ: Մարդիտեանը չտեսայ հոն: Երէկ առաջին անգամն
էր որ Կարապետ Չատիկեանը տեսայ. ես անոր ոտքով
չեմ պարկած:»

Յհաննէս Անդրէասեանի երկրորդ յայտարարու-
թիւնը, Ապրիլ 21, 1934.

«Եկեղեցի հասայ ժամը 11-ին: Անկից առաջ ժամը
10 ին Արաքս ճաշարանը գացի, ուր բլլալը չեմ գիտեր,
կարծեմ 1530 Սթ. Նիքբըս էվընիւն է: Ծաշարանին խո-
հարարը կը ճանչնայմ: Հետս ուրիշ մէկն ալ կար: Եր-
կուքս միասին ճաշարան մտանք. այդ անձը ճաշարա-
նին մէջ չի գործեր: Մեր կուսակցութեան ուրիշ մէկ
անգամը չտեսայ: Կրնայ բլլալ որ Մր. X-ը դէմքով
ճանչնամ: Ծաշարանին մէջ մէկուն հետ խօսեցայ, սա-
կայն չեմ գիտեր թէ միեւնոյն ա՞նձն է: Խօսեցանք
մեր յոտաջիկայ ձեռնարկին մասին: Անոր դաշնակցա-
կան բլլալը չեմ գիտեր: Խոհարարը կը ճանչնամ, բայց
մականուներ չեմ գիտեր: Եթէ փողոցը հանդիպիմ անոր,
կը ճանչնամ զինքը: Մայք անունով գիտեմ գայն: Ծա-
շարանը շատ սղօտիկ է: Մենք խոհանցի դուռնէն երկու
երեք քայլ հեռու նստած էինք: Հոն կեցայ 15 վայր-
կեանի չափ: Տիկ. Ահարոնեանը լաւ կը ճանչնամ: Ե-
կեղեցիի շուրջը չտեսայ գայն: Անիկա շարաթը մէկ-
երկու անգամ քլըպ կուզայ: Երբ ես Եկեղեցի հասայ
ժողովուրդը դուրսը խոնուած էր: Եկեղեցիին մէջ ինչ
պատահած բլլալը չէի գիտեր: Հարցուցի, ինձի ըսին որ

բան մը պատահած էր, կռիւ եղած էր ներսը: Միայն այդքան իմացայ: Յայտարարութիւնները չցրուեցի: Կէսօրէ վերջ լսեցի որ Արքեպիսկոպոսը սպաննուած է: Կրօսըրիի խանութը դիտեմ: Չալիքեանը տեսայ երբ անիկա այդ խանութին առջեւէն կ'անցնէր: Չեմ խորհրթիքէ խօսեցայ անոր հետ: Իր վրայ արտասուվոր բան մը չնշմարեցի: Գլխարկ չունէր, մասնաւոր ուշադրութիւն չտուի անոր: Ես իմ անձնական դադափարներս ունիմ Արքեպիսկոպոսի մասին: Դաշնակցական ժողովներու կ'երթամ երբ ժամանակ ունենամ: Ժողովներու որոշ օր չկայ: Երբ ժողով ըլլայ «Հայրեմիք»ի մէջ կը ծանուցուի, կամ նամակ կը դրկուի: Կոմիտէն 100—120 անդամ ունի: Վերջին ժողովը Դեկտեմբեր 14—ին էր: Ես ուշ գացի այդ ժողովին, մեծ բազմութիւն կար: Ժողովէն յետոյ թէյասեղան ունեցանք: Իբրեւ քլրպապահ շաբաթը 20 տոլար կ'առնեմ: Այդ գումարը մուտքէն կը պահեսցնեմ ու մնացածը վարչութեան կը յանձնեմ: Լէյլէկեան Նիւ Եորքի Կոմիտէին ատենադպիրն է: Կուսակցութիւնը կոմիտէներ ունի Ամերիկայի ամէն կողմը: Լէյլէկեան դնումներուն հետ գործ չունի: Վարչութիւնը շաբաթը անգամ մը ժողով կ'ունենայ: Լէյլէկեան այդ ժողովներուն ներկայ կ'ըլլայ: Ես վարչութեան անդամ չեմ: Դեկտեմբեր 24—ի Կիրակի օր 27—ըդ փողոցի եկեղեցին ալ պատարագ ունէր: Իմ պարտականութիւններէս մին յայտարարութիւններ ցրուել է: Մէկը չկար որ Սր. Խաչ եկեղեցին երթար, այդ պատճառաւ ես գացի: Նախապէս մաս մը յայտարարութիւն 27րդ եկեղեցին տարի եւ սեղանին վրայ դրի, ու անկէ վերջ Ս. Խաչ եկեղեցին գացի: Ես հոն երկար չմնացի որ մեր ընկերները տեսնէի: Ես չեմ ըսած «փախէ՛ք տղաք, փախէ՛ք, մեռաւ, մարդու բան մի ըսէք»: Ասկից աւելի բան մը չունիմ ըսելիք:»

Այսօրուան վկայութիւններով վերջացաւ կառավարութեան վկայներուն շարքը: Ժամը 3:20—ին Դա-

տախաղ Քամինքսքի յայտարարեց թէ կառավարութիւնը կը դռհանար ինը ամբաստանեալներու դէմ ներկայացուած փաստերով: "The government rests" ըսաւ Մր. Քամինքսքի:

Կարգը պաշտպան փաստարանին եկած էր, իր պաշտպանեալներու ի նպատակաւ լիւրջներ ներկայացնելու դատարանին: Մր. Շէրիտըն խնդրեց դատաւորէն որ քիչ մը ժամանակ տրուի իրեն իր վիաներուն հետ խօսելու, և անոնց վիայութեան շարքը պատրաստելու համար: Յետոյ փափաք յայտնեց որ մինչեւ ներկուշարթի Յունիս 25, դադար տրուի: Դատախաղ Քամինքսքի հաւանեցաւ այս դադարի առաջարկին, ու դատաւորը ընդունեց զայն և ըստ այնմ հրահանգեց երդուեալները:

Մ. ԼԵՅԼԷԿԵԱՆ ԵՒ Ն. ՍԱՐԳԻՍԵԱՆ
ԿԸ ՀԱՐՅԱՔՆՆՈՒԻՆ

ԳԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԱԳՐԻՆ ՏԵՌՕՐԻ ՎԵՐԱ-
ԲԵՐԵԱԼ ՏՐԱՄԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ԿԱՐԳԱՑՈՒԻՆ

Նիւ Եորք, Յունիս 26, ԲՀ.— Այսօր դատարանը ամբողջովին զբաղեցաւ ինը ամբաստանեալներէն երկուքին — Լէյլէկեանի և Սարգիսեանի — հարցաքննութեամբ:

Փամը 10 :30-ին, պաշտպան փաստարան Շէրիտըն՝ պահանջեց և ընդհ. դատախաղ Քամինքսքի հաւանեցաւ որ երդուեալ դատաւորները (նիւրթն) պահ մը բացառելով ինքն ինքի հետ մասնագիտական կէտի մը չուրջ խորհրդակցելու:

Մր. Շէրիտըն դիտել տուաւ դատաւորին թէ դատախաղութեան կողմէ ներկայացուած վիայութեանց մէջ արժէքաւոր հիմունք պակսելով՝ ամբաստանեալներու անպարտ արձակուիլը օրէնքի պահանջն է:

Պէտք է ըսել թէ Մր. Շէրիտընի այս պահանջը արդարացնող պատճառները այնքան թոյլ էին, որ աւելի արուեստական երևոյթ մը տուին Շէրիտընի խօսքերուն ու համոզուած մարդու մը արտայայտութիւնը չէին:

Ընդհ. դատախազ Քամինսքի աւելի քան 10 վայրկեան տեւողութեամբ վերաքաղով մը ծանրացաւ մէն մի ամբաստանեալի ոճիրի մասնակցութեան բաժնին եւ իրենց դէմ վկայութեանց եւ փաստերուն վրայ, ու մատնանշելով գլխաւոր վկայութեանց հիմնական մասերը՝ պահանջեց որ դատաւորը մերժէ պաշտպան փաստարանի առաջարկը, ու դատին ճակատագիրը ձգուի երդուեալներու ատեանին: Դատաւորը ընդունելով Մր. Քամինսքիի պահանջին արդարացիութիւնը՝ հրամայեց որ երդուեալները ներս գան եւ իրենց տեղերը դբաւեն:

Մր. Շէրիտըն ճարահատ սկսաւ հարցաքննել Լէյլէկեանը (Մատթէոս): Սովորական ընթացիկ հարցումներէ վերջ ամբաստանեալի տարիքին, այս երկիրը գալուն, գրադման եւ բնակավայրին նկատմամբ, անցաւ հիմնական հարցումներու:

Մր. Շէրիտըն.— Ո՞ւր ծնած ես:

Լէյլէկեան.— Բալուի Հաւաւ գիւղը:

Շ.— Ե՞րբ եկած ես այս երկիրը:

Լ.— 1913 ին, եւ հաստատուեցայ Բրավիտէնս:

Շ.— Ընդհ. պատերազմին կամաւոր գացի՞ր:

?.— Այո, 1917 Օգոստոս 12-ին մեկնեցայ, եւ երեք տարի Լէգէոնին մէջ ծառայելէ ետք, 1920 Օգոստոսին վերադարձայ Նիւ Եորք, եւ Բրավիտէնս գործելու համար: 1930 Մայիսին Նիւ Եորք հաստատուելով՝ դաշնակցական կոմիտէին մէջ քանի մը ամիս գործեցի, եւ յետոյ 49րդ փողոցը մասվաճառի խանութ մը բացի:

Շ.— Դաշնակցութեան անդամ ես:

Լ.— Այո:

Ծ. — 1933 Դեկտեմբերին անդամ էիր Նիւ Եորքի կոմիտէին :

Լ. — Այո :

Ծ. — Հայոց մէջ ծանօթ մէկն ես :

Լ. — Այո, Բրադիտէնսի մէջ լաւ կը նանչնամ իմ հայրենակիցներս եւ ինծի ծանօթ շրջանակի հայերը :

Ծ. — Անցեալ 10 տարիներուն հայոց հանրային դորձերուն մասնակցած ես :

Լ. — Այո, եւ անոնց տուած եմ իմ անձնական եւ բարոյական օժանդակութիւնս :

Ծ. — Ամուսնացած ես :

Լ. — Այո, երկիրը : Բայց կրնս մեռած ըլլալով տը-
դաս 1929 ին հոս բերել տուի :

Ծ. — Պոսթոն գանուած ես երբեք :

Լ. — 1930 էն ի վեր բնաւ դուրս ելած չեմ Նիւ-
Եորքէն :

Ծ. — 1933 Նոյ. 26-ին Պոսթոն էիր եւ հոն Ծօմըթ էփրնիւի հայ եկեղեցին գանուած ես, Նշան Սարգիս-
եանի հետ եւ կամ՝ առանձինն :

Լ. — Բնա՛ւ, ո՛չ Պոսթոն գանուած եմ եւ ոչ ալ ե-
կեղեցիին ուր ըլլալը գիտեմ : Ես այդ օրը Նիւ Եորք էի
իմ խանութիս մէջ :

Ծ. — Նոյ. 26, 1933 ին, հայ եկեղեցիին մէջ Պոս-
թոն, ձեռքդ սեւէ կնոջ մը ուսին դնելով ըսած ես թէ
գո՛ւր սակէ գացէք, մենք կարեւոր դորձ ունինք հոս :

Լ. — Ո՛չ բնաւ : Ես Նիւ Եորք էի այդ օրը, Ժամը
1-ին խանութիս գացելով հիւանդ բարեկամի մը այցե-
լութեան գացի. Ժամը 2.30 ին կէսօրէ վերջ հոն հասայ
եւ հիւանդը քիչ վերջը մեռնելով՝ ես հոն մնացի մինչեւ
Ժամը 12 : Հոն էին մեռեալին այրին Տիկ. Ներսէս Օս-
կանեան եւ պարագաները :

Ծ. — Ո՞ւր կը բնակէիր այդ միջոցին :

Լ. — Տղուս հետ խանութիս ետեւի կողմը :

Ծ. — Դեկտ. 24, 1933 Կիրակի Ս. Պաղ եկեղեցին
գացի՞ր :

Լ.— Այո : Առտուն 8-30 ին խանութս ձգելով 7-րդ
Էվընիւի սրպուէյով Ս . Խաչ եկեեցին դացի :

Շ.— Ինչո՞ւ դացիք :

Լ.— Որովհետեւ Արքեպիսկոպոսը լսած էի բնաւ,
եւ ուզեցի լսել զինքը :

Շ.— Քեզի հետ ո՞վ կար :

Լ.— Մինակս էի :

Շ.— Սոյն եկեղեցւոյն անդամ ես :

Լ.— Ոչ :

Շ.— Ե՞րբ հասար հոն :

Լ.— Ձեմ յիշեր թէ երբ :

Շ.— Հոն հասնելուդ՝ ո՞ր կողմը նստար :

Լ.— Երեսս դէպի խորանը՝ անկէ 4-րդ շարքին
վրայ մէջտեղերը նստայ :

Շ.— Պատարազի թափօրն սկսելէ առաջ ոեւէ դա-
դար տրուեցա՞ւ :

Լ.— Այո , բայց որչափ տեւելը չեմ գիտեր :

Շ.— Երբ թափօրն սկսաւ շարժիլ , ոտքի ելլող ե-
ղա՞ւ :

Լ.— Այո , բոլորը , ինչպէս սովորութիւն է նմանօ-
րինակ առիթներու :

Շ.— Թափօրն երբ յառաջանալ սկսաւ՝ ի՞նչ ըրիք ,
ի՞նչ տեսար :

Լ.— Տեսայ որ թափօրը չէր յառաջանար :

Շ.— Երբ թափօրն շարժիլ սկսաւ ի՞նչ տեսար :

Լ.— Տեսայ մէկը Արքեպիսկոպոսին առջևի կողմը
եւ ուրիշներ անոր ետեւը :

Շ.— Ի՞նչ հաղած էիր :

Լ.— Սեւի մօտ վերարկու մը : (Իրեն ցոյց տրուե-
ցաւ եւ հաստատեց թէ նոյն վերարկուն է) :

Շ.— Այ ձեռքդ ձախի գրպանդ դրա՞ծ էիր :

Լ.— Ոչ :

Շ.— Միջանքի ծայրի նստարանին վրայ նստողի
մը հետ տեղդ փոխեցի՞ր երբեք :

Լ.— Ո՛րք, տեղէն չչարժեցայ :

Շ.— Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցա՞ր :

Լ.— Ոչ երբեք :

Շ.— Ձեռքդ դանակ ունէ՞ր :

Լ.— Ես դանակ մանակ չունէի ավելի մէջ :

Շ.— (Դանակը ցոյց տալով) Տեսա՞ծ ես այս դանակը նոյն օրը :

Լ.— Ես դանակ տեսած չեմ :

Շ.— (Շէրիտքն՝ սրտնեղած կը կրկնէ) Եկեղեցիին մէջ տեսար այդ դանակը :

Լ.— Ոչ, ես դանակ մանակ տեսած չեմ :

Շ.— Նպարալահատի խանութիդ մէջ այդ տեսակ դանակ կը գործածե՞ս :

Լ.— Ոչ, բայց ես գործիս մէջ դանակ կը գործածեմ :

Շ.— Տիկին Ահարոնեան ըսուած կին մը կը ճանչնա՞ս :

Լ.— Այո, բայց ձեր ակնարկած Դեկա. Չէ-ի օրը եկեղեցիին մէջ տեսած չեմ գինքը :

Շ.— Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցա՞ր :

Լ.— Ոչ : Թափօրը դեռ մեզի չհասած խառնակութիւն մը փրթաւ դրան մօտ, ու ամէնքը վրաս յարձակեցան դաշնա՛կ, դաշնա՛կ ըսելով :

Շ.— Դանակ ունէ՞ր թեւիդ մէջ :

Լ.— Ոչ, ինչպէս ըսի, ոչ դանակ ունէի քովս եւ ոչ ալ դանակ պահած էի թեւիս մէջ : Ես տեղէն ալ չարժած չէի :

Շ.— Ո՞րք ձեռքերն քեզ :

Լ.— Նստարանիս մէջ, յետոյ ստիկանը ձերբակալեց զիս ու եկեղեցիին խուցը տարաւ :

Շ.— Նստարանին ո՞ր մասին վրայ նստած էիր :

Լ.— Մէջակերը, ինչպէս ըսի :

Շ.— Վրայդ ոեւէ դանակ ունէ՞ր ձերբակալուած պահուց :

Լ.— Այո, երկու փոքր դմելիներ, զորս զբազանէս առին:

Հոս Մր. Շէրիտըն ամբաստանեալը (Լէյլէկեան) աթոռէն վար կանչեց ու աշխատեցաւ անոր ճշդեւ տալ թէ ի՞նչ դիրքով կեցած էր Արքեպիսկոպոսին ուղղութեամբ:

Շ.— Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցա՞ր, ու անոր մարմնոյն վարի մասին մօտեցա՞ր, աջ ձեռքդ շարժեցի՞ր բնաւ:

Լ.— Ինչպէս ըսի, ես տեղէս չեմ շարժած բնաւ:

Շ.— Ձերբակալու թենէդ վերջ ոստիկանատան մէջ ծեծեցի՞նք քեզ:

Ընդհ. Դատախազը առարկեց այդ հարցման եւ Դատաւորը իրաւացի գտաւ առարկութիւնը:

Շ.— Որքա՞ն ատեն ոստիկանատուն մնացիր:

Լ.— Մինչեւ ժամը 7 կ. վ.:

Շ.— Եկեղեցիէն ոստիկանատուն հասնելուդ հոն Հայեր տեսա՞ր:

Լ.— Այո, իսլամացող վկան (Չաքմաքճեանը) եւ ուրիշ երկու հոգի:

Շ.— Ն. Սարգիսեանն ալ հո՞ն էր:

Լ.— Այո:

Շ.— Ձեզմէ դատ ուրիշներ կայի՞ն:

Լ.— Ոչ:

Շ.— Ձեզի ի՞նչ ըրին ոստիկանատան մէջ:

Լ.— Մեզ ծեծեցին:

Շ.— Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործեցի՞ր, 1933 Դեկտ. 24-ին Ս. Սաչ Եկեղեցւոյ մէջ:

Լ.— Ոչ, նստարանէս դուրս չելայ բնաւ եւ բան չի տեսայ:

Այս մանրամասն ու գրեթէ տաղտկալի հարցաքննութեամբ (որ յաճախ դիտողութեանց տեղի կուտար) Պաշտ. Փաստաբանը կը ճգնէր անուղղակի հարց-պատասխաններով ուղղակի չէզոքացնել Լէյլէկեանի դէմ

տրուած այնքան յստակ վկայութիւնները : Սակայն՝ նոյն իսկ այդ հարց-պատասխանները առիթ տուին որ Լ՛նդհ. Գատախաղը ջարդ ու փշուր ընէ Մր. Շէրխաընի թաբուն նպատակները, ու այսպէսով աւելի ամբաստնապէս ամբաստանութեան կասկերք որոնք հետզհետէ կը պրկուէին Լէյլէկեանի շուրջ :

Քամիմսքի . — Դուն ն. Ե. Կոմիտէի քարտուղա՞րն
Լու :

Լէյլէկեան . — Այո :

Ք . — Իրրեւ այդ, միակ մարդն եւ որ Կոմիտէի 7
անդամները ժողովի կրնաս հրաւիրել — այնպէս չէ՞ :

Լ . — Այո :

Ք . — Բարոականտի կամ այլ կազմակերպական
դործերու համար դիրենք կրնա՞ս ժողովի հրաւիրել :

Լ . — Այո :

Ք . — Եւ այդ հանդամանքով՝ ձեր Կեղր. Կոմիտէի
հրամանները չէ՞ք դործադրեր :

Լ . — Չեմ գիտեր :

Ք . — Գաշնակ կազմակերպութեան Կանոնադրի տը-
րամադրութեանց տեղեա՞կ եւ :

Լ . — Այո :

Լ՛նդհ. Գատախաղը կը կարգայ դաշնակ կազմա-
կերպութեան կանոնադրի 155, 156, 157 թիւ յօդուած-
ները Տեոօր վերնադրին տակ :

Քամիմսքի . — Սոյն յօդուածները դրուած են դաշ-
նակ տեսակէտներուն հակառակողները ահաբեկելու
համար, այնպէս չէ՞ :

Լէյլէկեան . — Եւ չեմ գիտեր այդպէս բան մը :
Գաշնակցութիւնը միայն իր թշնամիներուն դէմ կը
կուռի եւ սպաննութիւններ չըներ :

Ք . — Բայց դուն Կոմիտէի պատասխանատու ան-
դամ մը ըլլալով՝ ի՞նչպէս անդիտակ կը մնաս կանո-
նադրի տեոօրիցմի տրամադրութեան :

Լուութիւն . . . :

Ք. — Դու՛ն դաշնակցութեան անդամ մ'ես եւ իբր այդ չե՞ս պատկանիր այդ կազմակերպութեան ընդհանուր կազմին, եւ հետապնդեր անոր գործունէութիւնը աշխարհի դանազան կողմերը:

Լ. —

Ք. — Դու՛ն ո՞ր մէկին անդամ ես, տիեզերական (!) դաշնակցութեան Նիւ Նորքի Կոմիտէին:

Լ. — Դաշնակցութիւնը անկախ կազմակերպութիւն մըն է:

Ք. — Բայց դու՛ն տիեզերականին! անդամ ես, չէ՞:

Լ. — Այո:

Ք. — Իրողութիւն մը չէ՞ որ դաշնակցութեան անդամակցելէ առաջ՝ պէտք է ընդունիս անոր կանոնները, ծրագիրը եւ գործելու կերպը, ու հնազանդութիւն յայտնես գործադրելու համար վերէն եկած հրամանները, ամէն դնով:

Լ. — Դաշնակցութիւնը հայրենասիրական ընկերութիւն մըն է միայն:

Ք. — (Սրտնեղած շեշտով մը) Հարցմանս պատասխանէ այո եւ կամ ոչ:

Լ. — Այո:

Ք. — Երբ դաշնակ կազմակերպութեան միացար չընդունեցի՞ր անոր քաղաքական եւ կազմակերպական երկու տեսակ տեռօրիզմը:

Լ. — Դաշնակցութիւնը Տեռօրիզմ չէ:

Ք. — Ձե՞ս գիտեր որ ըստ այդ կանոնագրին Հաստատանի թշնամիները տէռօրի կ'ենթարկուին:

Լ. — Դաշնակցութիւնը բնաւ սպանութիւն ըրած չէ:

Ք. — Ձեր ծանուցումները Պոսթոնի ձեր պաշտօնաթերթին «Հայրենիք»ի մէջ՞ կը հրատարակուին:

Լ. — Այո:

Ք. — Նոյն «Հայրենիք» պաշտօնաթերթին մէջ դու՛ն թղթիկեան անունով յօդուած չե՞ս գրած:

Լ. — Ոչ : Ես դրել չեմ դիտեր , միայն կը կարդամ , կը հետեւիմ անոր ուղղութեան եւ կը քննադատեմ անոր սխալները :

Ք. — Դաշնակցութեան Ընդհ. Կանոնադրութիւնը ունի՞ն :

Լ. — Քոյս չունիմ :

Ք. — Ոստիկանատան մէջ հարցաքննութեանց պահուն Ընդհ. Դատախազի Օղնական Մր. Քօհնի մօտ ուրացած եւ Կօմիտէի քարտուղար ըլլալդ :

Լ. — Ոչ , չեմ ուրացած :

Հոս Քամինաքի Լէյլէկեանի բթացած յիշողութիւնը թարմացնելու մտօք , կը կարդայ անոր նախկին յայտարարութիւնները :

Ք. — Ինչո՞ւ նախապէս ուրացար եւ հիմա կ'ընդունիս քարտուղար ըլլալդ :

Լ. — Ես չեմ ուրացած :

Ք. — Մր. Քօհնի ինչո՞ւ պատասխանեցիր թէ դաշնակցական տեսած չես եկեղեցիին մէջ , ու վերջը ընդունած եւ տեսած ըլլալդ երբ դէմ առ դէմ բերուած եւ մաստին հետ : Հիմա յիշողութիւնդ թարմացուր երբ կը կարդամ նախկին յայտարարութիւններդ զորս Մր. Քօհնի բրած ես :

Ք. — (Արարդալէ վերջ) Ինչո՞ւ ուրացար թէ եկեղեցիին մէջ դաշնակցական չկայ : Ինչո՞ւ :

Լ. — Ես ըսի որ եկեղեցի մինակ դացի , բայց հոն հասնելուս Նշան Սարգիսեանը տեսայ :

Ք. — Ճիշդ չէ՞ որ Մր. Քօհնի կողմէ Նշան Սարգիսեանի անունը յիշուելէ վերջ միայն՝ ընդունեցիր դայն հոն տեսած ըլլալդ :

Հոս ամբաստանեալը շփոթած անկապ պատասխաններ կուտայ : Ընդհ. Դատախազը կը սաստէ դայն կարգալսոյ իր (Լէյլէկեանի) երկու յայտարարութիւնները սրտնք արամագծօրէն կը հակասէին իրարու : Շէրիարն կ'առարկէ այդ երկու հակառակ յայտարարու-

Թեանց ընթերցումին, բայց Դատաւորը իրաւունք կուտայ Քամինսքիի որ կը կարգայ հարցումները:

1.— Քու կազմակերպութեանդ պատկանողներէ սեւէ մէկը տեսա՞ր եկեղեցիին մէջ: Այս հարցումին պատասխանած ես թէ չես տեսած:

2.— Սարգիսեան դաշնակցակա՞ն է: Այո, եղած է պատասխանդ, հիմա ինչո՞ւ կ'ուրանաս: Մր. Քօհն այս հարցումները քեզի չըրա՞ւ: Ինչո՞ւ ուրացար:

Լ.— Ես պատասխանեցի ինծի եղած հարցման: (Հոս Դատաւորը ընդմիջելով կը հարցնէ ամբաստանեալին: — Սարգիսեանէն զատ սեւէ դաշնակցական տեսա՞ծ ես եկեղեցիին մէջ):

Քամինսքի կը կարգայ Լէյլէկեանի հետեւեալ պատասխանը, «Դաշնակցութենէն քանի՞ հոգի կային եկեղեցին եւ դուն ըսիր թէ բաւական թիւով հայեր կային այս կողմերէն: Ասոնցմէ քանի՞ հատը տեսար եկեղեցիին մէջ:

Լ.— Ես սեւէ դաշնակցական չտեսայ եկեղեցին: Զիս այնքան ծեծեցին որ ես մարդ չտեսայ:

Դատաւորը կը սաստէ ամբաստանեալը, որ տեսածը պատմէ միայն:

Լ.— Ո՛չ ոք չեմ տեսած:

Ք.— Հոս դիմացդ նստող միւս եօթը ամբաստանեալներէն սեւէ մէկը հոն չտեսա՞ր:

Լ.— Ո՛չ:

Ք.— Դուն ըսիր թէ խորանի կողմէն սկսելով 4-րդ նստարանն էիր, եւ նախկին յայտարարութեանդ մէջ ալ ըսած ես թէ դրանը քով խառնակութիւն կար թափօրն սկսած պահուն: Ի՞նչպէս եղաւ որ քու վրադ յարձակեցան:

Լ.— Չեմ գիտեր, ես նստարանիս մէջ էի երբ դաշնա՛կ, դաշնա՛կ ըսելով վրաս յարձակեցան:

Ք.— Արքեպիսկոպոսը ո՞ւր տեսար երբ դաշնակ, դաշնակ կը պոռային:

Լ. — Ես բան չտեսայ :
Ք. — Ի՞նչպէս կ'ըլլայ որ այդ 6 ոտք եւ 2 մատ
բարձր մարդը չտեսար :

Լ. — Ես երեսու այն կողմն անդամ չդարձուցի :

Ք. — Քիչ մը առաջ դուն չըսի՞ր թէ ժողովուրդը
ուսի կ'ելլէ երբ Արքեպիսկոպոսի թափօրը կը սկսի :
Ըսել կ'ուզես թէ Արքեպիսկոպոսը եկեղեցիին մէջ սեւէ
տեղ չտեսա՞ր :

Լ. — Ըսի թէ թափօրը կանդ առած էր ու Կարա-
պետեան Եպիս . ր տեսայ :

Ք. — Ըսել կ'ուզես թէ չտեսա՞ր Արքեպիսկոպոսը ,
որ Կարապետեան Եպիս . ի կը հետեւէր :

Լ. — Ես թափօրը միայն տեսայ :

Ք. — Թափօրի ընթացքին աչքովդ չտեսա՞ր Արք-
եպիսկոպոսը :

Լ. — Կոնակս միշտ թափօրին կողմն ըլլալով՝ չտե-
սայ զինքը :

Ք. — Միջանցքին մէջ ս՞ւր տեղ տեսար թափօրը :

Լ. — Ի՞նչ գիտեմ քանիերորդ նստարանին մօտ ,
քանի որ ես Արդ . շարքին վրայ էի :

Ք. — Ժողովուրդի խառնակութեան ընթացքին՝
դուն ս՞ւր էիր :

Լ. — Նստարանիս վրայ , իմ տեղս :

Ք. — Ո՞վ տեսար թափօրին առջևը :

Լ. — Մարդ չտեսայ :

Ք. — Յոյց տուր թէ թափօրին առջևի անձը քանի՞
քայլ հետու էր քեզմէ :

Լ. — Ես ի՞նչ գիտեմ :

Ք. — Դուն լսեցիր վկաներու ըսածները թէ 6—7-
րդ շարքին վրայ էիր :

Լ. — Այո , լսեցի , բայց սխալ են անոնք :

Ք. — Ընկեր Մօզեանը կը ճանչնա՞ս :

Լ. — Այո :

Ք. — Լսեցի՞ր որ ան վկայեց թէ ինքը 3-րդ կամ 4-

րդ շարքը նստած էր ձախէն, եւ դուն ալ իրմէ 2 կամ 3 շարք առաջ նստած էիր: Այս վկայութեան ի՞նչ ունիս բնակիք:

Լ.— Ես չեմ գիտեր, ան կրնայ ըսած ըլլալ կամ ոչ:

Կը կարդացուի Մօզեանի նախկին յայտարարութիւնը, ըստ որում Երկանեան եւ Լէյլէկեան իրմէ 3—4 շարք առաջ նստած էին աջ կողմը:

Ք.— Հիմա կը յիշե՞ս ուր նստած ըլլալդ:

Լ.— Ինչպէս առաջ ըսի, ես 4—րդ նստարանն էի:

Ք.— Ինչո՞ւ այդ օրը եկեղեցի դացիր:

Լ.— Արքեպիսկոպոսի քարոզը լսելու:

Ք.— Ինչո՞ւ նախապէս ըսած ես թէ Արքեպիսկոպոսը տեսնելու դացի:

Լ.— Քանի որ վարի եկեղեցին չէր դար, ես ալ վերի եկեղեցին դացի իր քարոզը լսելու:

Ք.— Ժամը կ. ա. 8—ին Ս. Պաշ եկեղեցին էի՞ր:

Լ.— Ոչ, ես 8.30 ին ձգեցի խանութս:

Ք.— Մր. Քոհըն հարցուցած է թէ Արքեպիսկոպոսին հակառակա՞ծ ես, եւ դուն պատասխանած ես թէ ո՛չ անհատապէս, եւ մեր կաղմակերպութիւնը քննադատած է Արքեպիսկոպոսի ընթացքը Երեսփոխանական Ժողովին առթիւ, եռազոյնին հանդէպ իր վարմունքը, եկեղեցիները մեր կաղմակերպութեան դէմ փակել տալուն եւ Ժողովուրդը իրար ձգելուն:

Ք.— Ուրիշ ոեւէ ատեն տեսա՞ծ էիր Արքեպիսկոպոսը:

Լ.— Ոչ:

Ժամը մէկ ըլլալով՝ դադար տրուեցաւ ու ժամը 2.20 ին վերսկսեցաւ հարցաքննութիւնը:

Ք.— (Շարունակելով) Ուրացար թէ «Հայրեմիք»-ի մէջ Թղթիկեան անունով յօդուած դրած չես: Նախապէս անունդ ի՞նչ էր:

Լ.— Արադիլեան:

Ք.— Այսինքն անդիւերէն սքոբֆ եւ Թրքերէն Լէյ-

լէկիսան : Ուսէ ատեն Արագիլիւան անունը գործածեցի՞ր :

Լ .— Ոչ :

Ք .— Երկանեանը կը նանչնա՞ս :

Լ .— Այո , 1913 էն ի վեր :

Ք .— Եկեղեցին տեսա՞ր զինքը :

Լ .— Ոչ :

Ք .— Պաշտամունքէն կէս ժամ առաջ ուր ըլլալդ
ընդունած ես :

Լ .— Ձիւ ծեծեցին , ոչինչ կրնամ յիշել :

Ք .— Քու խանութէդ Ս . Սաչ եկեղեցին , 7-րդ է-
վրնիւի սրբուէյոյ կրթարու համար որչափ կ'առնէ :

Լ .— Ի՞նչ գիտեմ :

Ք .— Երկանեանը չտեսա՞ր եկեղեցիին մէջ :

Լ .— Ոչ :

Քամինքի յաջորդարար ամբաստանեալներու ա-
նունները հարցուց եւ Լէյլիկեան պատասխանեց որ ոչ
մէկը տեսած է եկեղեցիին մէջ :

Ք .— Քանի որ 17 կամ 16 շաբթ առաջ նստած էիր ,
ի՞նչպէս եղաւ որ վրայ յարձակեցաւ :

Լ .— Ձեմ գիտեր , խանակութիւն կար , ես 4րդ
շաբթի իմ նստարանիս վրայ էի :

Ք .— Ո՞ւրկից սկսաւ կոխուր :

Լ .— Ձեմ գիտեր :

Քամինքի հոս նկար մը կը ցուցնէ , զոր Լէյլիկե-
ան իրեն ըլլալը կը հաստատէ :

Ք .— Իր նախապէս ցոյց տուած վերարկուն է , ինչ
որ չէր , Շէրխարն կը միջամտէ , կ'աշխատի հաստատել
որ միւսնոյն վերարկուն է , որ կը կրէր եկեղեցիին մէջ :

Ք .— Ուսէ ատեն սեւէ տեղ սեւէ թերթի մէջ ծած-
կանունով յօդուած գրա՞ծ ես :

Լ .— Ոչ :

Ք .— Դուն նպարտաւճա՞ն ես :

Լ .— Այո :

Ք .— Երբ թափօրը առաջին անգամ շարժման մէջ
էր , ի՞նչ տեսար :

Լ. — Ոչինչ :

Քամինսքի հոս կանգ առաւ զոհացում ստացած ըլլալով թէ՛ ամբաստանեալը ոչ միայն իր բացարձակ ուրացումներով չկրցաւ հաստատել իր անմեղութիւնը, այլ ընդհակառակը ունկնդիրներուն մէջ (դաշնակցական ընկերներն ալ միասին) հաստատեց թէ՛ ինքը բռնուած էր ցանցին մէջ իբրեւ քառութեան նոխազ, այդ ահռելի ոճիրը իրեն զործադրել տուողներուն :


ԱՄԲԱՍՏԱՆԵԱԼՆԵՐ ԿԸ ԶԱՆԱՆ ԻՆՔՁԻՆՔՆԻՆ

ԱԶԱՏԵԼ ՈՒՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ

ԿԸ ԲՈՆՈՒԻՆ ՈՒ ԿԸ ԴԱՌՆԱՆ ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ՑԱՆՑԻՆ ՄԷՋ

Նիւ Եորք, Յունիս 28. — Օդը սարսափելի հեղձուցիչ էր դատարանին մէջ, մանաւանդ դաշնակ համակիրներուն համար՝ որոնց էութիւնը կ'այրէր եւ յուսահատութիւնը կը լափլիզէր իրենց հոգին ի տես գլխաւոր ամբաստանեալի պատէ պատ զարնուելուն՝ Մր. Քամինսքիի հակահարցաքննութեան տակ : Ինչպէս պոչէն բռնուած իժը՝ կը դալարուի իր պրկումներուն մէջ մարմինը գետինը կը զարնէ թունալից լեզուն դուրս ձրգած, նոյնն էր Լէյլէկեանի հոգեկան վիճակը : Ի դուր կը ջանար բացասական պատասխաններով եւ ուրացումներով պրծիլ իր գլխուն նետուած ջախջախիչ հարցումներէն : Քանի կ'ուրանար իրեն դէմ բերուած ականատեսներու անհերքելի վկայութեանց ճշմարտութիւնը՝ նոյնքան կը պրկուէր իր վիղն անցած շղթային մեծ օղակը : Եւ այդ տառապանքի վիճակին մէջ, սակայն՝ միշտ նոյն շնական քմծիծաղը շրթներուն, վար իջաւ իր աթոռէն, եւ իրեն տեղ կանչուեցաւ միւս դըլխաւոր ամբաստանեալը Նշան Սարգիսեան :

Նշան Սարգիսեան, ամբարտաւան երեւոյթով՝



ՆԻԻ ԵՈՐԻԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՇՏՈՆԷԻՅ ՊԵՏ
ՃԱՆ Զ. ՍԸԼԸՎԸՆ

յան ձևապատան մէկն էր, իր պաղարիւնութիւնը յայտնապէս արուեստական ճիգ մ'էր, թուքը յաճախ կը ցամքէր բերնին մէջ հակառակ լեզուով զայն քանիցս թրջելուն: Սարգիսեան գոռոզ էր ամբողջ հարցաքննութեան շրջանին եւ «հպարտ դաշնակցութեան պէս կազմակերպութեան մը պատկանելուն»: Եւ այս սին գոռոզութիւնը յամառեցաւ իրեն հետ ամբողջ հարցաքննութեան ընթացքին:

Ամբաստանեալին կարգ մը սովորական հարցումներ ընելէ վերջ՝ Պաշտ. Փաստարան Մր. Շէրիտըն կը հարցաքննէ զայն:

Շէրիտըն. — Ուրիշ անունով ալ կը ճանչցուի՞ս:

Սարգիսեան. — Այո, Գըրթիկեան:

Շ. — Ե՞րբ անդամագրուեցար դաշնակցութեան:

Ս. — 1913-ին, եւ անդամ եմ անկից ի վեր:

Շ. — Ո՞ւր կը բնակէիր:

Ս. — Բրավիտէնս, Բ. Ա. մինչեւ 1915:

Շ. — Մեծ Պատերազմին ո՞ւր գացիր եւ ե՞րբ:

Ս. — Կամաւոր գրուեցայ 1915-ին ու մեկնեցայ թուրքերուն դէմ կռուելու մինչեւ երկու տարի, եւ 1917-ին Ամերիկա վերադառնալէ վերջ կամաւոր արձանագրուեցայ եւ Կիլիկիա մեկնեցայ, ուր երեք տարի մնալէ ետք՝ 1920-ին ետ գալով Բրավիտէնս հաստատուեցայ եւ հացագործութեամբ պարապեցայ:

Շ. — Ուրիշ ո՞ր քաղաքները գտնուած ես, եւ որքան տեսն:

Ս. — Երեք տարի Ֆրէզնօ, եւ 7—8 տարի ալ Տիթ-րոյթ, ուրկէ Նիւ Եորք եկայ 1932 ին:

Շ. — Դաշնակցութեան անդամ ես:

Ս. — Այո:

Շ. — 1933 Դեկտ. 24-ին Սր. Սաչ Եկեղեցին գացիր:

Ս. — Այո:

Շ. — Ե՞րբ եւ որո՞ւ հետ:

Ս. — Ժամը կէսօրէ առաջ 9.40-ին եւ մինակս:

Շ. — Լէյլէ կեանք տեսա՞ր :

Ս. — Այո, իմ հոն հասնելէս վերջը եկաւ :

Շ. — Ուրիշ ատեն եկեղեցիէն դուրս ելա՞ր :

Ս. — Այո, ծխելու համար :

Շ. — Ուրիշ մէկը գիտողութիւն բրա՞ւ քեզի :

Ս. — Ժամկոչը որ մի ծխեր, եթէ ծխես ուստիկան-
ներուն կը յանձնեմ քեզ, բաւ :

Շ. — Ի՞նչ բրիր :

Ս. — Ետ ներս մտայ եկեղեցին :

Շ. — Եկեղեցին մանկէզ վերջ՞ ո՞ր կողմը նստե-
ցար :

Ս. — Աջ կողմը առջեւի հինդերորդ շարքին վրայ :

Շ. — Ո՞վ կար քովդ նստարանին վրայ քեզի ծանօթ :

Ս. — Ոչ ոք :

Շ. — Եկեղեցիէն դուրս դացի՞ր նորէն :

Ս. — Այո, երկրորդ անգամ բլլալով, եւ վերա-
դարձիս՝ նախկին տեղս նստայ :

Շ. — Ուրիշ անգամ դուրս ելա՞ր :

Ս. — Այո, երրորդ անգամ բլլալով երբ տասը բո-
սկի դադար ծանուցուեցաւ : Եւ ներս վերադարձիս
երրորդ շարքին վրայ սխալ նստէի երբ իրարանցում ե-
ղաւ ու չկրցի նստիլ :

Շ. — Վերադարձիդ ի՞նչ բրիր, եւ ի՞նչ տեսար :

Ս. — Երբ տեսայ որ թափօրը կը յառաջանար, եւ
նշմարելով որ երրորդ շարքի նստարանին վրայ տեղ
կար՝ ուղեցի հոն երթալ : Բայց երբ սխալ նստէի խառ-
նակութիւն մը ծագեցաւ :

Շ. — Դուն ձեռք վերցուցի՞ր Արքեպիսկոպոսին վը-
րայ, բոնեցի՞ր զինքը :

Ս. — Արքեպիսկոպոսը առաջ էր եւ ժողովուրդը
իրար անցած, ինձմէ շատ հեռու :

Շ. — (Եկեղեցիին մէջ գտնուած դանակը ցոյց տա-
լով ամբաստանելին) : Այո դանակը տեսա՞ր 1933
Դեկտեմբեր 24-ին, կամ՝ ուրիշ սուէ ժամանակ :

Ս.— Բնաւ, ոչ այն ատեն եւ ոչ ալ անկէ առաջ:

Շ.— Ձայն երբեք տեսա՞ծ ես:

Ս.— Կեանքիս մէջ բնաւ տեսած չեմ այդ դանա-
կը, ոչ մէկու մը ձեռքը:

Շ.— Լէյլէ կեանի յարձակիլը տեսա՞ր Արքեպիսկո-
պոսին վրայ:

Ս.— (Բերանը չորցած՝ լեզուովը կը ջանար քրջել
պատասխանելու ատեն) Երբեք:

Շ.— Դեկտ. 24, 1933-ին, Ընդհ. Դատախաղ Մր.
Քօհնի կողմէ (Ժամը վեցին կէսօրէ ետք) Հարցաքննուե-
ցա՞ր:

Ս.— Այո:

Շ.— Արքեպիսկոպոսը դաշունահարեցի՞ր Հարց-
ման ի՞նչ պատասխանեցիր:

Ս.— Ես դաշունահարած չեմ գինքը եւ ոչ ալ հա-
կառակած եմ իրեն:

Շ.— Եկեղեցիին մէջ կռիւ տեսա՞ր:

Ս.— Այո:

Շ.— Տեսա՞ր որ Լէյլէ կեանը կը ծեծեն:

Ս.— Ոչ, Ժողովուրդն այնքան իրար անցած էր որ
բան չտեսայ:

Շ.— Կռիւէն վերջ ի՞նչ ըրիր:

Ս.— Փողոց ելայ:

Շ.— Յետո՞յ:

Ս.— Երբ փողոցին հանդիպակաց կողմը կանգնած
էի՝ ոստիկաններու եկեղեցիէն ներս մտնելը տեսնելով
ես ալ իրենց հետեւեցայ:

Շ.— Ե՞րբ ձերբակալեցին քեզ:

Ս.— Փողոցը մինչ կը ծխէի:

Շ.— Ո՞վ ձերբակալեց քեզ:

Ս.— (Կը մատնանչէ դադտնի ոստիկանը որ ոտքի
կեցած էր այս ատեն) Այո, այդ մարդը ձերբակալեց
զիս:

Շ.— Մինա՞կ էր քեզ ձերբակալող այս ոստիկանը:

Ս.— Հետք ուրիշ ոստիկան մ'ալ կար :

Շ.— Ո՞ւր էիր երբ ձերբակալուեցար :

Ս.— Եկեղեցիին առջև փողոցին զիմացի կողմը :

Շ.— 1933 Նոյեմբեր 26-ին Պոսթոն էի՞ր, Հայ Եկեղեցիին մէջ :

Ս.— Ես կեանքիս մէջ Պոսթոն անգամ դացած չեմ :

Շ.— Ձերբակալումէդ վերջ ո՞ւր տարուեցար :

Ս.— Եկեղեցիի նրբանցքին մէջ զբան քովի խուցը :

Շ.— Ո՞րքան ժամանակ փողոցը սպասեցիք :

Ս.— Մօտ 15 վայրկեան :

Շ.— Ի՞նչ կ'ընէիր հոն :

Ս.— Կը սպասէի տեսնելու թէ ի՞նչ պիտի ընեն Լէյլէկեանի :

Շ.— Եկեղեցիին մէջ սեւէ մէկուն աչք ըրիր :

Ս.— Երբեք :

Շ.— 1933 Նոյեմբեր 26-ին ո՞ւր էիր :

Ս.— Խանութս :

Շ.— Ուրիշներ զալ կայի՞ն հոն :

Ս.— Այո, ազգականս որ կ'օգնէր ինձի, ևւ տիկին մը որ հրաւիրեց զիս իրենց տունը երթալ հնդկահաւու տակու :

Պաշտպան փաստարան Մր. Շէրիառն իր հարցաքննութեան ընթացքին ամբաստանեալէն իր ստացած պատասխաններով պահ մը յազթական ու զոհունակ — գանձ տուրուութապէս — Նշան Սարգիսեանը ձգեց Ընդհ. Գատախազի ողորմութեան : Բայց Մր. Քամինսքի գահը իր մտղիլներուն տակ բռնող արծուի մը պէս փետտակեց ամբաստանեալի կողմէ շնականօրէն տըրուած պատասխանները, որոնք միայն ուրացում էին գէպերու, իրողութեանց ևւ վկայութեանց :

Քամինսքի.— (Նշան Սարգիսեանի) Գիտե՞ս որ քու բնակած կողմերդ Հայոց Եկեղեցի մը կայ 27-րդ փողոցի վրայ :

Սարգիսեան.— Այո :

Ք. — Սբ. Խաչ եկեղեցի^ն մօտ է քեզի թէ 27-րդ փողոցի վրայի եկեղեցին :

Ս. — Այս վերջինը աւելի մօտ է :

Ք. — Ուրեմն ինչո՞ւ Սբ. Խաչ եկեղեցին դացիր Դեկտ. 24, 1933 ին :

Ս. — Պատճառ չկայ : Ուզած տեղս կ'երթամ :

Ք. — Արքեպիսկոպոսի Սբ. Խաչ եկեղեցին ըլլալը դիտէի՞ր կանխաւ :

Ս. — Ոչ :

Ք. — Ե՞րբ հասկցար որ Արքեպիսկոպոսը եկեղեցիին մէջն է :

Ս. — Երբ որ ժողովուրդը ի կարգ հրաւիրուեցաւ :

Ք. — Քիչ առաջ Սբ. Շէրիտընի ըսիր թէ դուռ երկու անգամ եկեղեցիէն դուրս ելար ծխելու պատրուակաւ, եւ վերադարձիդ նախկին տեղդ դրաւեցիր : Այնպէ՞ս է :

Ս. — Այո :

Ք. — Որչա՞փ ժամանակ նստած տեղդ մնացիր :

Ս. — Երբ դադարի ծանուցումը եղաւ, եւ առաջին անգամ 10 : 10 անցած դուրս ելայ :

Ք. — Առաջին անգամ ո՞րչափ մնացիր նստած տեղդ :

Ս. — Կէս ժամ :

Ք. — Երկրորդ անգամին որչա՞փ նստած մնացիր տեղդ :

Ս. — Տասը վայրկեան :

Ք. — Ըսել է, մօտ 40 վայրկեան նստած եղար : Քովդ քանի՞ հոգի կային :

Ս. — Ո՛չ ոք կար քովս :

Ք. — Քանի՞ երրորդ շարքին վրայ նստած էիր :

Լ. — 5-րդ նստարանը :

Ք. — Առջեւդ 4-րդ նստարանին վրայ Լէյլէկեանը տեսա՞ր :

Ս. — Այո, տեսայ :

Ք. — Ինչո՞ւ ուրեմն նախապէս ուրացար Լէյլէկեանի ուր նստած ըլլալը ու հիմա կը խոստովանիս թէ ձերդ շարքին վրայ նստած էր ան :

Ս. — Ես սասիկանստան մէջ ալ նոյն բանը (Լէյլէկեանի ուր նստիլը) ըսի :

Ք. — Հոս դատարանին մէջ սեւէ մէկուն Լէյլէկեանի ուր նստած ըլլալը ըսի՞ր : Ձրսի՞ր թէ Լէյլէկեանն Եկաւ ևւ առջևիս նստարանը դրաւեց :

Ս. — Այո :

Ք. — Մը. Քոհընին ալ ըսի՞ր այս պարագան :

Ս. — Այո :

(Մը. Քամինսքի կը կարդայ Սարգիսեանի կողմէ Մը. Քոհընի Եղած յայտարարութիւնը, որուն մէջ ան բոլորովին ուրացած էր թէ դիտէ Լէյլէկեանի ուր նստած ըլլալը) :

Ք. — Այդ օրը շերտաւոր (սքրայր) փողկապ դըրած էիր, չէ՞ :

Ս. — Այո :

Ք. — Երբ սասիկանն Եկաւ քեզ ձերբակալելու, ի՞նչ կ'ընէիր :

Ս. — Կը ծխէի :

Ք. — Ծիչդ չէ՞ որ երբ սասիկանն Եկաւ քեզ ձերբակալելու՝ դուն վերարկուիդ օձիքը վեր դարձուցիր որ փողկապ չտեսնուի :

Ս. —

Ք. — Կ'ըսէիր թէ կուէն վերջ՝ սասիկաններուն հետ ներս դուրս կ'երթայիր կուզայիր, բայց սասիկանը ո՛չ ճանչցաւ քեզ ևւ ոչ ալ ձերբակալեց :

(Մը. Շէրիտընի արդէն կարմիր երեսները աւելի ևւ կարմրած՝ սաքի կը ցտակէ առարկութիւն ընելու, սակայն դատաւորը իրաւունքը Ընդհ. Դատախազին տալով՝ կը հրահանգէ որ ան շարունակէ իր հակահարցումները) :

Ք. — Դաշնակ կազմակերպութեան անդամ ևւ :

Ս.— (Յանկարծ լոյս տեսնողի մը պէս՝ աւելի հանդիստ կը տեղաւորուի իր աթոռին մէջ) : Այո, անդամ եմ, շարունակ եղած եմ :

Ք.— Այդ կազմակերպութեան ծրագրերը դիտե՞ս :

Ս.— Այո, դիտեմ :

Ք.— Գիտե՞ս որ տէնօրիզմի տրամադրութիւն կայ այդ ծրագրին մէջ :

Ս.— (Առանց այդ կամ ոչ ըսելու) Այդ կազմակերպութիւնը կը կռուի միայն ազգին թշնամիներուն դէմ, անոր շահերը պաշտպանելու :

Ք.— Սոյն ծրագրին հաւատարիմ մնալու երդումը բա՞՞ծ ես :

Ս.— Այո :

Ք.— Դաշնակ կազմակերպութեան կողմէ դրօշակի հակառակորդներուն դէմ տէնօրիզմին կը հաւանի՞ս :

Ն.— Ես դաշնակցութեան անդամ եղած միջոցիս՝ դրօշակ չկար :

Ք.— Հիմա դաշնակցակա՞ն ես :

Ս.— Այո, բայց քանի մը ամիսներէ ի վեր ժողովի դացած չունիմ :

Ք.— Մը. Քոհընի հարցման ի պատասխան ըսած ես թէ՛ դաշնակցական անդամ էի, բայց քիչ անդամ կը յաճախեմ, միայն երբեմն երբեմն : Այնպէս է՞ :

Ս.— Այո, անդամ եմ, միայն վերջի քանի մը ամիսներուն ժողովի դացած չեմ : Հպարտ եմ դաշնակցական ըլլալուս : (Երբ սկսաւ ճոռոմարանել ամբաստանեալը, եւ մի դուցէ նոր թակարդներու մէջ բռնուրի, Մը. Շէրիտըն կ'ընդմիջէ ու հայերէնով կ'ըսէ Սարգիսեանին, «Այո կամ ոչ» ըսէ միայն) :

Ք.— Ըսած ես նախկին յայտարարութեանդ մէջ թէ՛ Դեկտ. 24-էն 2 ամիս առաջ միայն ժողովին ներկայ եղած ես վերջին անգամն ըլլալով : Հիմա ըսէ «այո» կամ «ոչ» թէ՛ սպանութենէն 2 օր առաջ ձեր քըլպին

մէջ թէյասեղան մը կա՞ր :

Ս. — Որոչ չեմ յիշեր :

Ք. — Չէ՞ որ Մր. Քոհընի ըսած ևս թէ թէյասեղանը ոճիրի գէպքէն 2—3 օր առաջ էր, ևս դուն հոն ներկայ եղած ևս :

Ս. — Այո, բայց ևս ըսած եմ որ թէյասեղանին դացած եմ ևս ժողովին դացած չեմ : Իրապէս ևս թէյասեղանին ներկայ եղած եմ :

Ք. — Արքեպիսկոպոսին հակառակ ևս :

Ս. — Անձնապէս կը յարզեմ գինքը, բայց «Հայրենիք» թէյ իր արարքներու մասին երեւցած քննադատութիւններէն ազդուած՝ չէի բաժնէր իր տեսակէտները :

Ք. — «Հայրենիք» դաշնակ կազմակերպութեան պաշտօնաթերթն է :

Ս. — Այո :

Ք. — Հայերէն ուրիշ ազդասէր թերթեր ալ կը քըննադատէին Արքեպիսկոպոսը :

Ս. — Այո, բայց հայրենասէր մամուլը :

Ք. — Ի՞նչ էր Արքեպիսկոպոսին յանցանքը : Կը հատառակ թէ ան Հայաստանի թշնամի էր :

Ս. — Ոչ : Դաշնակցութիւնը միայն անկախ Հայաստանի կը հաւատայ :

Ք. — Անկախ Հայաստանը չճանչնալուն համար գինքը «մասնիչ», «դաւաճան» չէի՞ր ճանչնար :

Ս. — Ինչո՞ւ աչքպէս պիտի ճանչնամ : Ան բռնութիւն կը բանեցնէր եկեղեցականներուն ևս Երեսփ. ժողովին վրայ, ևս գէմ էր ազդային դրօշակին :

Ք. — Արքեպիսկոպոսը ո՞ւրկից կ'առնէր իր հրամանները :

Ս. — Սովիկթ Ռուսիոյ Հայաստանէն :

Ք. — Դաշնակ կազմակերպութիւնը ո՞ւրկից կ'առնէ իր հրամանները :

Ս. — Անիկա «անկախ Հայաստան» ի կը հաւատայ :

Ք. — Դուն այդ պատճառով դէմ էիր Արքեպիսկոպոսին :

Ս. — (Ամբաստանեալը շփոթած ու ահամայ կը պատասխանէ) Ես իրապէս մամուլի քննադատութիւններէն տարուած էի :

Ք. — «Դաւաճան» չէի՞ր ճանչնար Արքեպիսկոպոսը :

Ս. — Ոչ :

(Ընդհ. դատախազը ամբաստանեալը անել հակասութեանց թնճուկին մէջ յայտէս ատեն մը բռնելէ վերջ՝ դատարանի ժամանակին խնայելու նպատակաւ պահ մը թոյլ տուաւ որ ամբաստանեալը շունչ առնէ) :

Ք. — Ըստ Մր. Քոհընի տրուած յայտարարութեան՝ Սարգիսեան ըսած էր թէ կը նստէի խորանէն հաշուելով Ծրդ շարքը : Ծիտա՞կ է :

Ս. — Այո :

Ք. — Ծխելէն վերադարձիդ երկրորդ անգամին նոյն տե՞ղը նստար :

Ս. — Այո :

Ք. — Երրորդ անգամ ո՞ւր նստար :

Ս. — Երրորդ անգամ առջի տեղս գրաւուած տեսնելով երրորդ շարքին պիտի նստէի, չնստայ, որովհետեւ ժողովուրդը արդէն խոնուած իրար անցած էր :

Ք. — Դուն ըսիր որ Ծրդ շարքին վրայ նստած ես առաջին եւ երկրորդ անգամ, ասիկա ճի՞շդ է :

Ս. — Այո :

Ք. — Հիմա ուշադրութիւն ըրէ նախկին յայտարարութեանդ, որ Քոհընի գրաւոր յայտնած ես :

«Նստած էի հտեւի կողմէն Յրդ շարքին վրայ. երկրորդ անգամ 4-րդ շարքին նստայ եւայլն» :

Ս. — Ես այն ատեն շփոթութեան մատնուեցայ, որովհետեւ անգլիերէն չեմ գիտեր եւ Մր. Քոհըն բեր-

նին ծայրովը (ձեռքը բերնին բովէն դոցելու ձեւով
շարժման մէջ) միայն կը հարցնէր :

Ք. — Դու դիտե՞ս թէ՞ պէ՞ք ինչ ըսել է, գիտե՞ս
թէ՞ ֆրոնթ-ինչ է, ֆայվ, քըրի :

Ս. — (Գլուխի շարժումով) Այո :

Ք. — Այսչափ :

Նորէն Գառախաղը կը շարունակէ . Սք. Սաչ Եկե-
ղեցեոյ ժամկոչին հետ այդ առտու ծխելու պատճառաւ
կոխու չունեցա՞ր :

Ս. — Ոչ, անիկա ըսաւ որ ծխելը դադրեցուր թէ
ոչ ստիկանին լուր կուտամ :

Ք. — Եկեղեցեոյ օրէնքով շիտա՞կ է դուրս ելլել
ծխելը :

Ս. — Եկեղեցին օրէնք մը չունի որ դուրս չելլեն
չծխեն :

Ք. — Ըսիր որ 1913—1915 Բրավիտէնս բնակեցար,
այդ ժամանակամիջոցին բնաւ Պոսթոն չգացի՞ր :

Ս. — Ոչ :

Ք. — Դիմացի նստող ձերբակալեալներէն որո՞նք կը
ճանչնայիր առաջուց :

Ս. — Երկանեանը գէպէն երկու ամիս առաջ, Չա-
րքեանը յետոյ ճանչցայ, թէյասեղանին եկած էր : Սա-
րաֆեանը տեսած էի շատ, օր մը իրենց տունը դացած
եմ : Միրիճանեանը չեմ ճանչնար, Չատիկեանը բնաւ
տեսած չեմ. անիկա Նիւ Եորք չի բնակիր : Անդրէաս-
եանը կը ճանչնամ որովհետեւ քլրպին մէջ կը դործէ :

Ք. — Եկեղեցիին մէջ ասոնցմէ որո՞նք տեսար :

Ս. — Լէյլէկեանէն եւ Մօզեանէն դատ ոչ ոք տե-
սած չեմ :

Կէսօրէ վերջ ժամը 4-ին նիստը փակուեցաւ :

Նիւ Եորք, Յունիս 26, ԲՆ. — Ամբաստանեալ Նշան
Սարգիսեան այս առաւօտ կրկին դրաւեց վկայի ամթո-

ուր : Դատախազ Քամինսքի վերջացուցած չէր իր հար-
ցաքննութիւնը :

Դատախազ.— Երէկ վկայեցիր որ եկեղեցիէն
դուրս ելլելէդ յետոյ փողոցին դիմացի կողմըն անցար
ու սպասեցիր, այնպէս չէ՞ :

Սարգիսեան.— Այո :

Դատախազ.— Ինչո՞ւ կը սպասէիր :

Ս.— Մտաթէոս Լէյլէկեանին կը սպասէի որպէս
դի մեկնէինք :

Դատախազ.— Երբ վերջին անգամ եկեղեցի մտար
Լէյլէկեանը տեսա՞ր :

Ս.— Ոչ, առաջին անգամ եկեղեցի մտնելուս տե-
սայ որ Լէյլէկեանը նստած էր :

Դատախազ.— Ատկէ յետոյ ե՞րբ եւ ո՞ւր տեսար :

Ս.— Երբ ոստիկանները դայն բռնած դուրս բերին,
փողոցին մէջ տեսայ :

Դատախազ.— Դուն ո՞ւր էիր :

Ս.— Փողոցն էի :

Յետոյ ամբաստանեալը փոխեց իր վկայութիւնը եւ
ըսաւ որ վերջին անգամ Լէյլէկեանը տեսած է եկե-
ղեցոյ ետեւի փոքրիկ սենեակին մէջ, անոր ձերբակա-
լումէն յետոյ :

Դատախազ.— Դուն երէկ ըսիր որ երբ վերջին ան-
գամ ներս մտար ուղեցիր ետեւի երրորդ շարքին վրայ
նստիլ, այնպէս չէ՞ :

Ս.— Այո, բայց ժամանակ չունեցայ նստելու, ո-
րովհետեւ ամէն բան իրար անցաւ :

Դատախազ.— Երբ ներս մտար Արքեպիսկոպոսը
տեսա՞ր :

Ս.— Այդ պահուն Արքեպիսկոպոսը երեք-չորս շարք
առաջ էր :

Դատախազ.— Վեցերորդ կամ եօթներորդ շարքի
ուղղութեամբ :

Ս.— Այո :

Գատախօսագ. — Քեզմէ՛ 8—10 ոտք հետո՞ւ :

Ս. — Այո :

Գատախօսագ. — Լէյլէկեանը ո՞ւր նստած էր :

Ս. — Առջևի չորրորդ շարքին վրայ :

Գատախօսագ. — «Հայրենիք» թերթի Յուլիս 26, 1933-ի թիւին մէջ «Նախկին Լէզոնականներու բողոքը» խորագրով յօդուածի մը տակ ստորագրած ես, իբրև Նշան Թղթիկեան :

Ս. — Նշան Թղթիկեանը ես եմ, այդ գրութիւնը կարգացի թերթին մէջ, սակայն կրնայ ըլլալ որ ուրիշներ ստորագրութիւնս գրած ըլլան, առանց իմ գիտութեան :

Գատախօսագ. — Մտաթէոս Արազիլեան անունով մէկը կը հանչնա՞ս :

Ս. — Այո, ատիկա Մտաթէոս Լէյլէկեանն է : Լէյլէկեանի հայերէնը Արազիլեան է :

«Հայրենիք»ի Յուլիս 14, 1933 թիւին մէջ, Առաջնորդ Գուրեան Սրբազանի դէմ եղած բողոքագիրներու շարքին մէջ կար Պամակ մը Նիւ Եորքէն Մ. Արազիլեանի կողմէ ստորագրուած : Ամբաստանեալ Լէյլէկեան երէկ այդ ստորագրութեան իրն ըլլալը ուրացած էր : Բախտին մէկ անակնկալ դարձուած քովը այսօր իր կողքին նստող ընկերը դուրս տուաւ այդ գաղտնիքը, թերևս միամտաբար :

ՈՍԿԱՆ ԵՐԿԱՆԵԱՆԻ ՀԱՐՅԱՔՆՈՒԹԻՒՆԸ

Յաջորդն էր ամբաստանեալ Օսկան Երկանեան որ Մր. Շէրիարնի հարցումներուն պատասխանելով յայտարարեց թէ 42 տարեկան է, Սերասաիա ծնած է, 1913-ին ամուսնացած է, 1914-ին թրքական բանակին մէջ ծառայած, 1915-ին բանակէն հեռացած, 1920-ին Ամերիկա եկած, 1926-ին քաղաքացի եղած իսկ 1928-ին Իաշնակցութեան միացած է : Մարթին Մօզեանի հետ սենեկակից եղած է մինչև Գեկանմբեր 24-ի դէպ-

քը: Այդ օր Մօզեանի հետ Սբ. Խաչ եկեղեցի հասած է ժամը 9-30 ին եւ 10-ին միջեւ: Ատկէ առաջ միայն երեք անգամ այդ եկեղեցին դացած է: Կը բնակի եղեր 28-րդ փողոցին վրայ եւ սովորաբար 27-րդ փողոցի եկեղեցին կը յաճախէ եղեր: Դեկտեմբեր 24-ին Սբ. Խաչ եկեղեցի դացած է որովհետեւ իմացած է եղեր որ Յովսէփ Եպիսկոպոս պիտի պատարագէ:

Մր. Երիտըն.— Իմացած էիր որ Դուրեան Արքեպիսկոպոսն ալ հոն պիտի ըլլար:

Երկանեան.— Ժողովուրդը կը խօսէր բայց եւ չէի գիտեր:

Մր. Երիտըն.— 27-րդ փողոցի եկեղեցի^ն ինչու չգացիր:

Երկանեան.— Որովհետեւ հոն միայն քահանայ կայ, եւ ուղեցի եպիսկոպոսի մը պատարագին ներկայ ըլլալ:

Յետոյ պատմեց թէ եկեղեցիին մէջ ձախ կողմի վրայ ետեւի երրորդ կամ չորրորդ շարքին միջանցքի կից աթոռը գրաւած էր:

Մր. Երիտըն.— Երբ առաջին անգամ եկեղեցի մտաք Մօզեանը եւ դուն ո՞ւր նստաք:

Ե.— Կը յիշեմ որ միասին նստած էինք, յետոյ Մօզեան դուրս ելաւ: Երբ վերադարձաւ իր տեղը ուրիշ մը նստած էր:

Մր. Երիտըն.— Երբ թափօրը յառաջացաւ եւ Արքեպիսկոպոսը քու քովէդ անցաւ, անոր վրայ ցատկեցի՞ր:

Ե.— Ոչ:

Մր. Երիտըն.— Անոր թազը գլուխէն վար ձգեցի՞ր:

Ե.— Ոչ, ոեւէ բան չըրի:

Մր. Երիտըն.— Դանակով դարկի՞ր անոր:

Ե.— Ոչ, երբ անիկա քովէս անցաւ եւ երեսս խաչակնքեցի:

Մր. Ծէրիտըն. — Ունէ՛ բան ըրի՞ր :

Ե. — Ոչ, անիկա ինձմէ՛ շատ հետու էր :

Յետոյ վիան պատմեց թէ Լէյլէկեանը տարիէ մը ի վեր կը ճանչնար, նշան Սարգիսեանը դաշնակցական քրտին մէջ տեսած էր մէկ երկու անգամ. Մարթին Մօղեանը իր սենեկակիցն էր, Ճուան Կ. Չալիքեանը տեսած էր, սակայն սեւէ յարարերու թիւն չունէր անոր հետ, Հէրրի Սարաֆեանը երբեք տեսած չէր, Միրի-ճանեանը բնու չէր ճանչնար, իսկ Օճաննէս Անդրէասեանը կը ճանչնար որովհետեւ քրտպապահն էր :

Մր. Ծէրիտըն. — Մօղեանէն դատ միւսներէն քանի՞ն տեսար եկեղեցիին մէջ :

Երկամեան. — Անոնցմէ եւ ոչ մին եկեղեցիին մէջ տեսայ : Կոխէն յետոյ գուրար փողոցին մէջ տեսայ նըշան Սարգիսեանը :

Մր. Ծէրիտըն. — Կարապետ Չատիկեանը եկեղեցիին դրան ստջեւ քեզ եւ Մօղեանը բռնե՞ց :

Ե. — Չեմ յիշեր : Ես Չատիկեանը չտեսայ :

Մր. Ծէրիտըն. — Եկեղեցիին մէջ ուրիշ դաշնակցականներ կայի՞ն :

Ե. — Այդ հարցումը նախապէս ըրին ինձի եւ ես պատասխանեցի որ թերեւս կային :

Յաջորդական հարց-պատասխաններէն յայտնի եղաւ որ Երկանեան իր տան մէջ ձերբակալուած է եւ Դեկտեմբեր 26-ին Դատախազի գրասենեակին մէջ թարգմանի միջոցաւ Դատախազ Քօճնի հարցումներուն պատասխանած է : Այն ատեն Երկանեան ըսած է թէ ինք եկեղեցիին մէջ ետեւի երրորդ շարքին վրայ նստած է եւ թէ կոխը իրմէ երեք չորս շարք դէպի առաջ տեղի ունեցած է : Այսօր անիկա իր պատմութիւնը փոխելով կ'ըսէ թէ՛ ճիշտ է որ նախապէս երրորդ շարքին վրայ եղած է, սակայն քանի մը տիկիներ եկած են ու ինք իր տեղը անոնց տալով չորրորդ շարքին անցած է, ու կոխը տեղի ունեցած է իրմէ 5—6 շարք դէպի առաջ :

Ար. Երիտրն.— Կուրի պահուն ի՞նչ պատահեցաւ :
Երկանեամ.— Երբ Արքեպիսկոպոսը յառաջացաւ,
չեմ յիշեր ճիշդ որքան, 4 կամ 5 շաբթ, ժողովուրդը
սկսաւ կոուրիլ: Ես ինքզինքս խուճապին մէջ դտայ: Քա-
նի մը հոգի ինծի դարկին, բայց ո՞վ ըլլաւնին չեմ գի-
տեր: Յետոյ ջանացի դուրս ելլել: Երբ դուռը հասայ
ամբոխը միջանցքին մէջ խոնուած էր: Աստիճաններէն
վար ինկայ:

Ար. Երիտրն.— Եկեղեցիէն դուրս քեզ ո՞վ բռնեց :
Ե.— Ձիս բռնող չեղաւ, բայց կիներ եւ մարդիկ
կային որ ըսին թէ ես իրենց պարնել կը փորձէի: Երեք
չորս վայրկեան փողոցը կեցայ, ինքզինքս շտկեցի եւ
հեռացայ, որպէս զի կոուրի չբռնուիմ: Այդ գիշեր ես
եւ Մօզեանը ձերբակալուեցանք:

Ար. Երիտրն.— Երբ Մօզեան դուրս ելլելէ վերջ
եկեղեցի վերադարձաւ ո՞ւր նստաւ:

Ե.— Ձեմ գիտեր:

Դեկտեմբեր 26-ի յայտարարութեան մէջ Երկան-
եան ըսած է որ առաջին անգամ երբ Մօզեանի հետ
եկեղեցի մտած են երկուքը միասին բնաւ չեն նստած,
Մօզեան իր առջեւի աթոռը դրաւած է, սակայն երբ
երկրորդ անգամ վերադարձած է, միջանցքին միւս
կողմը անցած եւ ճիշդ իր շաբթին ուղղութեամբ նըս-
տած է:

Երկանեանի հակահարցաքննութիւնը Դատախազ
Քամինսքիի կողմէ մեծաւ մասամբ տեղի ունեցաւ անդ-
լիերէն լեզուով: Դեկտեմբեր 26-ի հարցաքննութեան
ժամանակ ալ, ըստ արձանագրութեան, միայն երեք
հարցումներու պատասխանելու տտեն թարգմանի պէտք
ունեցած է, միւսներուն ինք պատասխանած է անդլիե-
րէնով:

Դատախազ.— Երբ Արքեպիսկոպոսը քու քովէդ
անցնելով յառաջացաւ Մօզեան ո՞ւր կանգնած էր:

Երկանեամ.— Ես դայն չտեսայ:

Գատախօսագ. — Մօզեան քու բարեկամդ ու սենեկակիցդ է, միասին եկեղեցի դացիք, սակայն յետոյ դայն եկեղեցիին մէջ չտեսա՞ր :

Ե. — Չտեսայ :

Գատախօսագ. — Դեկտ. 2 -ին դուն Մր. Քօհնի ըսի՞ր թէ Մօզեան հակառակ կողմը նստած էր :

Ե. — Ոչ :

Գատախօսագ. — Մր. Քօհնը քեզի հարցունց թէ Մօզեան ուր նստած էր :

Ե. — Չեմ յիշեր : Ես թարգմանին ըսի թէ Մօզեանը չտեսայ :

Գատախօսագ. — Երբ թարգմանը քու ըսածներդ շեռտակ չթարգմանեց, ինչո՞ւ Մր. Քօհնին չըսիր թէ անիկա կը ստէ :

Ե. — Չեմ դիտեր :

Գատախօսագ. — Մր. Քօհն կ'ուզէր կեղծիքով քեզ բռնե՞լ :

Ե. — Ոչ, ես ապիկա չեմ ըսեր :

Գատախօսագ. — Մր. Քօհնը քեզի չհարցունց, «քանի՞ դաշնակցականներ կային եկեղեցիին մէջ», եւ դուն չօրոտասխանեցի՞ր՝ «քանի մը հատ, 10 կամ 12» :

Ե. — Այդ պատասխանը սխալ է :

Գատախօսագ. — Մր. Քօհնը քեզի չհարցունց՝ «զաշնակցականները ո՞ւր նստած էին» :

Ե. — Չեմ յիշեր :

Գատախօսագ. — Եւ դուն չպատասխանեցի՞ր՝ «առջևը, ետևը, ցրուած ամէն կողմ» :

Ե. — Ես վստահ եմ թէ այդպէս չեմ պատասխանած :

Գատախօսագ. — Գիտէ՞ր որ Գուրեան Արքեպիսկոպոս պիտի պատարապէր :

Ե. — Ոչ :

Գատախօսագ. — Մօզեան քեզի չըսա՞ւ թէ Արքեպիսկոպոսը հոն պիտի ըլլար :

Ե.— Ոչ: Ես Սբ. Պաշ եկեղեցին դացի երգեցողութեան մտիկ ընելու, հետաքրքիր չէի եպիսկոպոսի մասին, միայն կ'ուզէի եպիսկոպոսի մը պատարագելը տեսնել:

Դատախազ.— Դուրեան Արքեպիսկոպոսը կը սիրէի՞ր:

Ե.— Իրբև եպիսկոպոս՝ այո:

Դատախազ.— Կ'ատէի՞ր զայն, որովհետև Հայաստանի Սովիէթ կառավարութեան համակիր էր:

Ե.— Ես զայն չէի ատեր: Իրբև եկեղեցական միշտ յարգած եմ զինքը:

Դատախազ.— Արքեպիսկոպոսին վրայ յարձակում դործուելէն յետոյ ոեւէ մէկը քեզ բռնե՞ց:

Ե.— Ոչ: Ես դուրսն էի: Աստիճաններէն վար ինկայ: Ուրիշներուն կ'օգնէի, երբ Կարապետ Զատիկեանը տեսայ:

Դեկտեմբեր 26-ի յայտարարութեան մէջ կ'ըսէ, «այդ ատեն երկու հոգի զիս բռնեցին»:

Դատախազ.— Մր. Քօհնի ըսի՞ր թէ երկու հոգի քեզ բռնեցին:

Ե.— Ոչ, չըսի:

Դատախազ.— Խոսքով Կորկոտեանը մազերէդ բռնե՞ց:

Ե.— Մարդ զիս չբռնեց, ես աստիճաններէն վար ինկայ:

Դատախազ.— Կարապետ Զատիկեան մասնաւոր պատճառ մը ունի՞ր ըսելու թէ դուն Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցար:

Ե.— Ոչ, բայց կը սխալի:

Դատախազ.— Հապա լեւոն Գաֆաֆեանը:

Ե.— Ան ալ կը սխալի:

ՄԱՐԹԻՆ ՄՕԶԵԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Յաջորդ վկան Ոսկան Երկանեանի բարեկամ եւ սենեկակից Մարթին Մօգեանն էր, որ իր յամառու-

թեամբ նոյն խնդիր պաշտպան փաստաբանէն յանդիմանութիւն ստացաւ, երբ կը հարցաբննուէր դատախազի կողմէ :

Մօզեան՝ Մր. Շէրխարնի հարցումներուն պատասխանելով բաւ թէ՛ 41—42 տարեկան է, 1923—ին ամսունացած, երեք զուակներ ունի, քաղաքացի է, 1919—ին զաշնակցական Լղած է, կամաւոր արձանագրուած, բայց կանչուած չէ, Դեկտ. 24—ին Երկանեանի հետ Սր. Սալ Եկեղեցիի զացած է, գիտէ Լղեր որ Առաջնորդ Դուբեան պիտի պատարաղէ, սովորաբար 27—րդ փողոցի Եկեղեցին կը յաճախէ, Սր. Սալ Եկեղեցին 2—3 տարի առաջ զացած է Լղեր, այս անգամ ուղած է հոն երթալ Դուբեան Սրբազանը լսելու, ժամը 9:30—ին Եւ 10—ին միջև հոն հասած է Եւ Երկանեանի հետ ձախ կողմի վրայ նստած է, յետոյ պէտքարան զացած ու երբ վերադարձած է ուրիշ մը իր աթոռը զբաւած է Լղեր ու ինք միջանցքին աջ կողմը անցած է :

Դեկտ. 26—ին Դատախազ Քօհնի հարցումներուն պատասխանած է հետեւեալ կերպով .

Մր. Քօհն. — Երբ Եկեղեցի մտաք, քու բարեկամ Երկանեանի քօ՞վ նստար :

Մօզեան. — Ոչ :

Մր. Քօհն. — Ինչո՞ւ անոր հետ չնստար :

Մօզեան. — Դուն ուղած տեղը կրնաս նստիլ :

Մր. Քօհն. — Մը կողմի վրայ նստար :

Մօզեան. — Աջ կողմը :

Մր. Քօհն. — Բարեկամդ Երկանեան ալ ձա՞խ կողմը :

Մօզեան. — Այո :

Մր. Շէրխարն. — Ի՞նչ է հիմակուան յիշողութիւնդ :

Մ. — Նախապէս միասին նստանք ձախ կողմը : Ես դուրս ելայ ու երբ վերադարձայ, աթոռս զբաւուած էր, այն ատեն աջ կողմը նստայ :

Մր. Շէրխարն. — Աթոռին վրայ ելար Եւ Արքեպիս-

կողոսին վրայ յարձակեցա՞ր :

Մ.— Երբեք :

Մը. Շէրիտըն.— Ուէ կերպով յարձակեցա՞ր ա-
նոր վրայ :

Մ.— Երբեք :

Յետոյ յայտարարեց թէ ինք դաշնակցական է ,
լէյլէկեանը 2—3 տարիէ ի վեր կը ճանչնայ . Սարգիս-
եանին Դեկտ . 24 էն շարաթ մ'առաջ հանդիպած է .
Սարաֆեան 10 տարիէ ի վեր ճանչցած է . Միրիճան-
եան երկար ատենէ ի վեր . Չատիկեանը երբեք չի ճանչ-
նար : Լէյլէկեանը տեսած է եկեղեցւոյ առջևի մասին
մէջ աջ կողմը . Սարգիսեանը եկեղեցիին մէջ տեսած է .
Երկանեան իր հետ եղած է . իսկ միւսները հոն չէ տե-
սած :

Մը. Շէրիտըն.— Դանակ ունէի՞ր քովդ :

Մ.— Ոչ :

Մը. Շէրիտըն.— (Յոյց տալով ոճրին համար դոր-
ծածուած դանակը) Ասիկա քու քո՞վդ էր :

Մ.— Ոչ :

Դատախազ Քամինսքի սկսաւ իր հակահարցաքըն-
նութեան .

Դատախազ.— Կ'ուզեմ որ իմ հարցումներուս անզ-
լիերէն պատասխանես :

Մ.— Ոչ, չեմ կրնար :

Դատախազ.— Փորձէ, կրնաս խօսիլ :

Մ.— Տարբերութիւն չըներ, ես հայերէն խօսիլ
կ'ուզեմ :

Դատախազ.— Իսկ ես կ'ուզեմ որ անզլիերէն խօ-
սիս :

Մ.— Դուն անզլիերէն կ'ուզես, բայց ես չեմ ուզեր :

Դատաւոր.— (Միջամտելով) Քանի՞ տարի է որ
այս երկիրն ես :

Մ.— 20 տարի :

Մը. Շէրիտըն.— Լաւագոյնդ ըրէ, անզլիերէն խօ-
սիր :

Մ — ՈՂ :

ՄԲ . Շէրիտըն .— (Բարկացած) Անգլիերէն խօսէ ,
բլիզ :

Մ .— Օլրայք :

Գատախտագ .— Քու յիշողութիւնդ Լ՞րբ աւելի դօ-
րաւոր էր , սպանութիւնը պատահած օրը թէ այսօր :

Մ .— Ձեմ ուղեր ձեզի անգլիերէնով պատասխա-
նել :

Գատաւոր , դատախագ , պաշտպան փաստարան
յուսահատեցան , կարելի չէր այս մարդը խօսեցնել
անգլիերէնով : Հարցաքննութիւնը շարունակուեցաւ
թարգմանի միջոցաւ :

Գատախտագ .— Գիտես թէ Դեկտ . 24-ին Արքեպիս-
կոսոս Գուրեան սպաննուեցաւ :

Մ .— Լսեցի :

Գատախտագ .— Կը յիշե՞ս որ Դեկտեմբեր 24-ին կամ
25-ին ձերբակալուեցար :

Մ .— Անշուշտ :

Գատախտագ .— ՄԲ . Քօհնի խօսած ըլլալդ կը յիշես :

Մ .— Կը յիշեմ :

Գատախտագ .— Այն ատե՞ն աւելի լաւ կը յիշէիր թէ
հիմակ :

Մ .— Ես պաշտպան փաստարանին իմ գիտցածներս
ըսի :

Գատախտագ .— Կը յիշե՞ս թէ ՄԲ . Քօհնի ըսիր որ
Դեկտ . 24-ին դուն աջ կողմը նստած էիր , իսկ Երկան-
եան ձախ կողմը :

Մ .— Նախապէս Երկուքս միասին ձախ կողմը նըս-
տանք :

Գատախտագ .— Ատիկա ՄԲ . Քօհնին ըսի՞ր :

Մ .— Մտքէս Էլած էր :

Գատախտագ .— Երկանեանի ըսի՞ր թէ Գուրեան
Արքեպիսկոսոս պիտի պատարագէր :

Մ .— Ձեմ յիշեր . կրնայ ըլլալ որ ըսի :

Դատախազ .— Քէշիչեան անունով մէկը կը ճանչնա՞ն :

Մ .— Այո :

Դատախազ .— Անոր վկայութեան ատեն լսեցի՞ր անոր ըսածը թէ երկու հոգի քեզ բռնած են :

Մ .— Չատիկեանը զիս բռնած էր, չեմ գիտեր ինչո՞ւ :

Յետոյ ըսաւ թէ ինք Սարգիս Տէմիրճեանին ըսած չէ թէ «եթէ ես պատեհութիւն ունենայի Արքեպիսկոպոսը կը սպաննէի, թող զիս ելեքորական աթոռ նստեցնեն» . թէ Կորկոտեան իր մազերէն չէ բռնած . թէ ինք աստիճաններէն վար ինկած է, եւ դուրսը Չատիկեան իր օճիքէն բռնած է :

Դատախազ .— Լէյլէկեան ո՞ւր նստած էր :

Մ .— Առջևի երրորդ կամ չորրորդ շարքին վրայ :

Դատախազ Քօհնի ըրած իր յայտարարութեան մէջ սակայն, Մօզեան ըսած է թէ Լէյլէկեան իրմէ երեքչորս շարք դէպի առաջ նստած է :

Դատախազ .— Չըսի՞ր թէ ան ութերորդ շարքին վրայ նստած էր :

Մ .— Կրնայ ըլլալ որ այդպէս ըսած եմ, անիկա ինծի հետ ի՞նչ գործ ունի :

ԲԱՂԵՈՒՄ ՇԵՐԻՏԸՆԻ ԵՒ ԴԱՏԱԻՈՐԻՆ ՄԻՋԵՒ

Նիւ Եորք, Դչ. , Յունիս 27 .— Այսօր ծանրակշիռ քանի մը պահեր անցան դատարանին մէջ : Շատ նշանակալից բաղխում մը դատաւորին եւ պաշտպան փաստաբան Շէրիտընի միջեւ, ունկնդիրներուն այն վախը ներշնչեց թէ դատաւարութիւնը անակնկալ կերպով վերջ պիտի գտնէր, միս-թրայըլ հռչակուելով :

Կէսօրուան դադարէն անմիջապէս առաջ, դատաւորը երդուեալներուն յայտարարեց թէ իրենցմէ երկուքը անստորագիր նամակներ ստացած են, եւ հրահանդեց որ այդպիսի մերձեցումներու կարեւորութիւն չը-

տան և փկայութեանց ականջ գնեն միայն և և բր ժամանակը դայ՝ իրենց խորհրդածութիւնները ըստ այնմ կատարեն :

Մր. Շէրիարն, որ կ'երևի իմացած էր թէ դատաւորը այդ տեղեկութիւնը առած էր նամակ ստացող երգուեալներէն, յայտարարեց թէ դատաւորին ծանուցումը անստորագիր նամակներու մասին, ճիւրին նախապաշարելու բնոյթ ունի, և թէ ինք նախապէս տեղեկութիւն ունենալու էր այդ մասին իրրև պաշտպան փաստարան :

Շէրիարն չափազանց դրդուեցաւ, ու դատաւորին ըսաւ. «Ձեր շարժումները, գէմքի արտայայտութիւնները և խօսքերը ցոյց կուտան նախապաշարում մը ամբաստանեանեալներու գէմ և ևս այդ հիման վրայ միս-քրայը կը պահանջեմ» :

Դատաւորը մերժեց միս-քրայի պահանջը և դատախազ Քամինսքի խնդրանքով ճիւրին հրահանգեց որ իր և պաշտպան փաստարանին միջև տեղի ունեցած վէճը բոլորովին անտեսէ, որովհետև ատիկա փկայութեանց մաս չի կազմեր :

ՉԱԼԸՔԵԱՆԻ ՀԱՐՅԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Առաւօտուն փկայի աթոռը գրաւեց ճուան Կ. Չալըբեան շարունակելու իր պատմութիւնը : Երէկ պաշտպան փաստարանի հարցումներուն պատասխանելով Չալըբեան ըսաւ թէ՛ ինք դաշնակցական է եղեր շարունակ, Դեկտ. 24-ին առանձին դացած է Սր. Սաչ Եկեղեցի ժամը 10-ի տակները, ատկէ առաջ միայն երեք անգամ այդ Եկեղեցին դացած է, Դեկտ. 24-էն 8—10 օր առաջ Նիւ Ետրքի Կոմիտէին հաւաքոյթին ներկայ եղած չէ՛ որովհետև կը դարձէ Եղեր :

Եկեղեցիին մէջ Չալըբեան նստած է Լուեւի Երկրորդ շարքին վրայ, ձախ կողմը միջանցքին կից աթոռին վրայ, յետոյ կիներ եկած են ու ինք շարք մը ա-

ուջ անցած է, դիտէ եղեր որ Արքեպիսկոպոսը պիտի պատարադէ:

ԴԱՇՆԱԿ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Զալըքեան յայտարարեց թէ Լէյլէկեանը երկու տարիէ ի վեր կը ճանչնայ, Սարգիսեանը երբեք տեսած չէ, Երկանեանը միայն դէմքով կը ճանչնար, անունը չէր գիտեր, Մօզեանը հազիւ թէ կը ճանչնար, Սարաֆեանի մասին լսած է թէ դերասան է, բայց երբեք հանդիպած չէ անոր, Միրիճանեանը կը ճանչնայ, Զատիկեանը երբեք չէ ճանչցած, իսկ Անդրէասեանը կը ճանչնայ իբրեւ քլըպպահ:

Մր. Շէրիտըն.— Եկեղեցիին մէջ քու առջեւիդ շարքին վրայ նստողներէն ոեւէ մէկը կը ճանչնայի՞ր:

Զալըքեան.— Ոչ:

Շէրիտըն.— Երբ Արքեպիսկոպոսը թափօրին հետ եկաւ ոտքի ելա՞ր:

Զ.— Այո, ամբողջ ժողովուրդը ոտքի ելաւ:

Շէրիտըն.— Արքեպիսկոպոսին դարկի՞ր:

Զ.— Երբեք:

Դեկտ. 26-ի յայտարարութեան մէջ Զալըքեան ըսած է. «Երբ Արքեպիսկոպոսը ինձմէ 7—8 քայլ անցաւ, տեսայ որ մարդիկ սկսան իրարու դարնել»:

Շէրիտըն.— Այս յայտարարութիւնը քու յիշողութիւնդ կը թարմացնէ՞:

Զ.— Ես ըսել ուզեցի թէ կոիւր սկսաւ երբ Արքեպիսկոպոսը ինձմէ 5 կամ 6 շարք յառաջացաւ:

Շէրիտըն.— Դուն ոեւէ յարձակում գործեցի՞ր Արքեպիսկոպոսին վրայ:

Զ.— Ոչ:

Շէրիտըն.— Ուրիշ դաշնակցականներու յարձակումը տեսա՞ր:

Զ.— Ոչ:

Շէրիտըն.— Ինչո՞ւ այդ եկեղեցին դացիր:

Զ.— Որովհետեւ Ամերիկեան Քրիստոս էր եւ լսած

էի որ Արքեպիսկոպոսը պիտի պատարազէր :

Յետոյ վկան յայտարարեց թէ Խոսրով Կորկոտեան իր քով եկած է կոիւէն առաջ ըսած է՝ «Ճան, հանգարա կեցիր, ես կ'ակնկալեմ թէ կոիւ պիտի ըլլայ հոս, զգուշացիր» : կոիւը սկսելէն յետոյ Չալքեան եկեղեցիին մէջ պոռացած է . «Ամօթ է, ամօթ, ինչո՞ւ կը կըռուիք» :

«Ես չէի գիտեր թէ Արքեպիսկոպոսը դանակուած է, շարունակեց Չալքեան, մէկը իմ գլխուս զարկաւ, ով ըլլայր չեմ գիտեր, յետոյ Կորկոտեան քովս եկաւ ու բռաւ որ դուրս ելլեմ : Դուրս ելայ Քէնտիկեանի խանութը գացի եւ գլուխս լուացի եւ շապիկս փոխեցի . ինծի հարցուցին թէ՛ ի՞նչ պատահեցաւ, ըսի որ չեմ գիտեր, եկեղեցիին մէջ կոիւ տեղի ունեցաւ : Անկից վերջ Արքահամ Վարդանեանի հետ միասին քէֆսի առինք Լէֆրինկիթըն Էփրնիւի Սրպուէյը գացինք : Ես առն գացի : Ոստիկանները յաջորդ օրը եկան ու զիս ոստիկանատուն տարին : Ոստիկանատան մէջ շատ հայեր կային, բայց ինծի անծանօթ էին» :

Եւրիտըն .— Դեկտ . 24-ի Կիրակի առաւօտ Սարաֆեանի հաշարանը գացի՞ր :

Չ .— Ոչ, ժամը 7-ին դործէս յետոյ ելայ, առն գացի, ածիլուեցայ, բազնիք առի ու եկեղեցի գացի :

Եւրիտըն .— Օհաննէս Անդրէասեանը Քէնտիկեանի խանութին ստջեւ քեզի ըսա՞ւ . «Փախէ՛ք, փախէ՛ք, Եպիսկոպոսը մեռաւ» :

Չ .— Երբեք :

Եւրիտըն .— Եկեղեցիին մէջ ամբաստանեալներէն սեւէ մէկը տեսա՞ր :

Չ .— Ոչ :

Եւրիտըն .— Դուն Մանուկ Յակոբեանի ըսած էս . «Եկեղեցին էինք, կոիւ եղաւ, Արքեպիսկոպոսը սպաննեցինք» :

Չ .— Երբեք :

Դատախազ Քամինսքի սկսաւ իր հակահարցաքննութեան :

Դատախազ .— Դաշնակցական ե՞րբ եղած ես :

Վկայ .— Կեանքիս բոլոր օրերը . անդամ եղած եմ 1926-ին :

Դատախազ .— Ծրագիր-Կանոնագիրը կարդացա՞ծ ես :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Ճի՞շդ է որ կանոնագրին մէջ տէրօրի համար մասնաւոր տրամադրութիւններ կան :

Վկայ .— Չեմ գիտեր :

Դատախազ .— Գիտե՞ս որ Դաշնակցութիւնը դործօն եւ օժանդակ անդամներ ունի :

Վկայ .— Ես այնքան գիտեմ որ հաւատարմութիւն ուխտած եմ :

Դատախազ .— Սովիէթներու համակիր եղող մը դաւաճան կը նկատե՞ս հայ դատին :

Վկայ .— Ես այդպիսի մէկու մը հակառակ եմ դադաղափարական տեսակէտով :

Դատախազ .— Երբ Դաշնակցութեան միացար անոր գինանշանին իմաստն ի՞նչ էր :

Վկայ .— Նոյնը ինչ որ հիմակ է :

Դատախազ .— Գիտե՞ս ինչ կը նշանակէ :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Անոր վրայի բահին իմաստը գիտե՞ս :

Վկայ .— Այո , աշխատանք :

Դատախազ .— Խարո՞յկը (քօրչ) :

Վկայ .— Լուսաւորութիւն :

Դատախազ .— Դաշոյնը ի՞նչ կը նշանակէ :

Վկայ .— Կը նշանակէ թէ երբ դուն կ'աշխատիս , հաւատարիմ ես , սակայն քու մայրդ , քոյրդ եւ հազարաւոր հայեր կ'անարգուին , պէտք է կազմակերպուիլ , պաշտպանել մեր իրաւունքները եւ մեր կիները :

Գատախօսագ .— Քու այս պատասխանդ կը պատշաճ-
նի՞ այսօրուան Սօվիէթ կառավարութեան :

Վկայ .— Առիկա չեմ գիտեր :

Գատախօսագ .— Դեկտ . 26-ին Մր . Քօհնի հարցում-
ներուն անդլիերէնով պատասխանեցիր :

Վկայ .— Ձեմ յիշեր :

Գատախօսագ .— Անիկա քեզի հետեւեալ հարցում-
ներն ըրա՞ւ . «Գուն տեսա՞ր որ դաշնակցականներ յար-
ձակեցան եւ կամ դանակով հարուածեցին Արքեպիս-
կոսոսը» :

Վկայ .— Այո :

Գատախօսագ .— Առաջին անգամ երբ Կորկուտեանը
տեսար քեզի ի՞նչ ըսաւ .

Վկայ .— Ինծի ըսաւ . «Ճան դուն եկած ես կոխ
հաներու», ես իրեն «ոչ» պատասխանեցի :

Գատախօսագ .— Հասցա յետոյ քեզի ինչո՞ւ դարկաւ :

Վկայ .— Անիկա գիտէր որ ես դաշնակցական էի ,
երբ ժողովուրդը «դաշնակ , դաշնակ» կը պոսար , անի-
կաւ եկաւ եւ օճիքէս բռնեց :

Գատախօսագ .— Գուն գիտէ՞ր որ անիկա Արքեպիս-
կոսոսին պահապանն էր :

Վկայ .— Այո :

Գատախօսագ .— Ուրեմն երբ քեզի ըսաւ որ հան-
դարա կենաս , «կրնայ ըլլալ որ կոխ ըլլայ», ինչո՞ւ
եկեղեցիէն չմեկնեցար :

Վկայ .— Մինչեւ հիմակ կը զոջամ տտոր համար :
Ես երբեք չէի հաւատար որ կոխ պիտի ըլլայ :

Գատախօսագ .— Գիտե՞ս թէ եկեղեցիին մէջ քանի
դաշնակցականներ կային :

Վկայ .— Ես քանի մը գէմքեր կը ճանչնամ , անուն-
ները չեմ գիտեր : Չանոնք հրապարակային ժողովնե-
րու մէջ տեսած եմ , բայց հետաքրքիր չեմ անոնց ա-
նոնց անունները հասկնալու :

Գատախօսագ .— Տիգրան Չաքմաքեանը կը ճանչ-
նա՞ս :

Վկայ .— Երբեք :

Դատախազ .— Լսեցի՞ր անոր սա վկայութիւնը .
«Ես տեսայ որ Չալիքեան Արքեպիսկոպոսին զարկաւ» :

Վկայ .— Այո , այդպէս վկայեց :

Դատախազ .— Լսեցի՞ր նաեւ որ ըսաւ . «Երբ Լէյ-
լէկեան յարձակում գործեց Չալիքեան կ'աշխատէր զայն
սպատել ժողովուրդին ձեռքէն» :

Վկայ .— Ես այդպիսի բան մը չըրի , անիկա կըր-
նայ այդպէս վկայել , ես ատոր չեմ կրնար օգնել :

Դատախազ .— Ոեւէ պատճառ ունի՞ այդպէս վկա-
յելու :

Վկայ .— Որովհետեւ ես դաշնակցական եմ , ես
հայրենիքս կը սիրեմ , անոր հասցէին չեմ խօսիր , եւ
իմ ժողովուրդիս պատիւը բարձր կը բռնեմ :

Դատախազ .— Երբ մէկը եռագոյնի ներկայութեան
չուզէ ժողովի մը խօսիլ , դուն ատիկա հայ ժողովուր-
դին դէմ անարդա՞նք կը նկատես :

Վկայ .— Ատիկա իր գիտնալիք բանն է :

Դատախազ .— Քիրիչճեան անունով մէկը կը ճանչ-
նա՞ս :

Վկայ .— Ես այդ մարդուն անունը լսած չեմ :

Դատախազ .— Լսեցի՞ր երբ անիկա վկայեց թէ
հինգ տարիէ ի վեր է որ քեզ կը ճանչնայ :

Վկայ .— Ես միայն երեք տարիէ ի վեր է որ Ամե-
րիկա եմ , խնդրեմ :

Դատախազ .— Մանուկ Յակոբեանը կը ճանչնա՞ս :

Վկայ .— Անունով , մականունով հոս , դատարանին
մէջ ճանչցայ : Դուրսը տեսած եմ :

Դատախազ .— Դուն լսեցի՞ր անոր վկայութիւնը
թէ կրօնըրի խանութը դացեր ես արիւնլուայ եւ հոն
ըսած ես . «Եկեղեցի էինք , կուռեցանք , Արքեպիսկոպո-
սը սպաննեցինք» :

Վկայ .— Ես այդպէս բան բացարձակապէս չեմ ը-
սած , ատիկա զրպարտութիւն է , Աստուած վկայ որ

այդպէս չեմ ըսած : Եւ Արքեպիսկոպոսին սպաննուած բլլայր չէի գիտեր : Ինչ գիտէի թէ զանակ զործածուած էր :

Դատախոսաց .— Սարաֆեանի նաշարանը քու բնակած տեղիդ մօտ է :

Վկայ .— Այո :

Դատախոսաց .— Եւ դուն կ'ըսես որ զայն չե՞ս նանչնար :

Վկայ .— Չեմ նանչնար :

Դատախոսաց .— Ինչո՞ւ 27-րդ փողոցի եկեղեցին չի գացիր :

Վկայ .— Որովհետեւ Եպիսկոպոսին պատարազը տարրեր է, ատոր համար հոն գացի :

Դատախոսաց .— Բազմութիւն կա՞ր :

Վկայ .— Նախապէս շատ պարապ աթոռներ կային որ յետոյ լեցուեցան :

Դատախոսաց .— Կը յիշե՞ս որ Գեկա . 26-ին Մր : Քօհնի ըսիր . «Այդ ապեն ես չէի գիտեր թէ Արքեպիսկոպոսը զանակի հարուած ստացած է, եւ միայն խորհեցայ որ անոնք բուսնցքով կը դարնէին» :

Վկայ .— Կը յիշեմ որ Մր . Քօհնի այդպէս ըսի : Այն տանն այդպէս կարծեցի : Ինծի հարցում եղաւ եւ ես պատասխանեցի :

Դատախոսաց .— Մր . Քօհնը քեզի հետեւեալ հարցումըն բրա՞ւ . «Դուն սեւէ մէկուն նշան բրի՞ր թէ Արքեպիսկոպոսին պահապանը ետեւը դրան մէջ է» :

Վկայ .— Այո :

Դատախոսաց .— Եւ դուն այսպէս պատասխանեցի՞ր . «Ես սեւէ նշան չտուի : Ես բան մը չբրի : Առաջին բանը որ ուշադրութիւնս դրաւեց այն էր որ մեր տղաքը կը ծեծուէին» :

Վկայ .— Ես մեր տղաքը չբրի : Ժողովուրդը «գաշնակ, գաշնակ» կը պոտար, այդ կը նշանակէր թէ անոնք մեր տղաքն էին :

Դատախազ.— «Մեր տղաքներէն դատ ուրիշներ
կը ծեծուէի՞ն :

Վկայ.— Ես ոեւէ բան չտեսայ :

ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՍԿՍԱԻ ԿՌԻՒԸ ԿԸ ՀԱՐՑՆԷ

ԴԱՏԱՒՈՐԸ

Դատաւոր Քորիկընի հարցումներուն պատասխա-
նելով վկան յայտարարեց որ կռիւը թափօրին մէջէն
սկսաւ :

Դատաւոր.— Ո՞վ սկսաւ կռիւը :

Վկայ.— Չեմ գիտեր :

Դատաւոր.— Արքեպիսկոպոսն սկսաւ :

Վկայ.— Ատիկա կարելի՞ է :

Դատաւոր.— Հապա ո՞վ սկսաւ :

Վկայ.— Ժողովուրդը :

Դատաւոր.— Ո՞ր տեղէն :

Վկայ.— Թափօրին եղած տեղէն :

Դատաւոր.— Դպրաց Դասը ո՞ւր էր :

Վկայ.— Արքեպիսկոպոսին շուրջը :

Դատաւոր.— Շուրջն ըսելով չորս կողմե՞րը ըսել
կ'ուզես :

Վկայ.— Երկու կողմերը :

Դատաւոր.— Դպրաց դասը տղաքներէ եւ աղջիկ-
ներէ՞ կը բաղկանար :

Վկայ.— Այո :

Դատաւոր.— Ուրիշ ո՞վ կար :

Վկայ.— Արքեպիսկոպոսին ետեւ շապիկ հագած
մարդիկ կային, իսկ անոնց ետեւ սովորական հագուս-
տով մարդիկ :

Ասկէ յետոյ էր որ տեղի ունեցաւ միջադէպը դա-
տաւորին եւ Շէրիտընին միջեւ : Անկից յետոյ վկայու-
թեան կանչուեցաւ ամբաստանաւ Հէրրի Սարաֆեան,
լուրջ ու համակրելի դէմքով երիտասարդ մը, որ դա-
տավարութեան սկիզբէն մինչեւ հիմակ ամենայն լըր-

ջութեամբ և պաղարխնութեամբ հետեւած է բոլոր վկայութեանց, և որ թերեւս սրտով կ'ողբայ իր ահաւոր վիճակին վրայ:

ՀԷՐԲԻ ՍԱՐԱՅԵԱՆԻ ՀԱՐՅԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Սարաֆեան պատմեց թէ 25 տարեկան է, ամուսնացած, մէկ գաւակի հայր, Դեկտ. 24-էն երկու շաբաթ առաջ ճաշարան մը դնած է 27-րդ փողոցին վրայ, անկից առաջ բնակած է Սր. Սաջ եկեղեցւոյ մօտերը և ամիսը գրեթէ մէկ անգամ հոն կը յաճախէ եղեր: Իր կնոջ սղոցականները մինչև այսօր հոն կը բնակին և Ս. Սաջ եկեղեցի կ'երթան, վեց տարի առաջ դաշնակցական եղած է և երկու տարի է ի վեր աւերքերը վճարած չբլլայուն համար ինքնաբերաբար դուրս ձգուած է, այլ օր մինակ դացած է եկեղեցի և նստած է ետևի ձախ կողմի երրորդ շարքին մէջտեղի աթոռներէն մէկուն վրայ: Թափօրը յառաջացած ատեն ոտքի ելած է ու երբ Արքեպիսկոպոսը քանի մը շարք յառաջացած է, ինք տեսած է որ միջանցքին մէջ ժողովուրդը իրար անցած է: Իր և Սրբազանին միջև առ նուազն 20 հոգի կան եղեր իրարանցումի պահուն:

Մր. Ծերիտըն. — Դուն Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցա՞ր կամ անոր գարկի՞ր:

Վկայ. — Ոչ:

Մր. Ծերիտըն. — Թափօրէն առաջ աչքով Լէյլէկեանի նշան տուի՞ր:

Վկայ. — Ոչ, ևս Լէյլէկեանը չտեսայ:

Յետոյ պատմեց թէ եկեղեցիէն ելլելէն վերջ ուղղակի ճաշարան դացած է, ու հոն մնացած է մինչև գիշերուան ժամը 11: Կէսօրէ յետոյ ժամը 2-ին կամ երեքին իմացած է Արքեպիսկոպոսին սպաննուիլը: Յաջորդ երկու օրերն ալ ճաշարանը գործած և գիշերները առն դացած է: Դեկտեմբեր 27-ին, կէսօրէ յետոյ ժամը 1-ի ատենները ճաշարանին մէջ գինքը ձերբակալած են ու

ոստիկանատուն տարած : Ոստիկանատան մէջ շատ մը հայեր տեսած է ու հոն խօսած է Կորկոտեանի եւ Վաղարշակ Օտապաշեանի հետ :

Միւս ամբաստանեալներուն հետ իր ունեցած ծանօթութեան մասին ըսաւ թէ Դեկտեմբեր 24-էն առաջ Լէյլէկեանը դէմքով ճանչցած է , միայն անունը չի գիտեր եղեր , Սարգիսեանը բնաւ չէ ճանչցած , Երկանեանը դէմքով կը յիշէ , որովհետեւ ուրիշ անդամներ տեսած է , Մօզեանը կը ճանչնայ եղեր , Չալըքեանը եւ Զատիկեանը չէ ճանչցած , Միրիճանեանին հանդիպած է այդ թուականէն քանի մը շաբաթ առաջ , իսկ Անդրէասեանը քլըպին մէջ տեսած է :

Մր. Եէրիտըն .— Կոիւին մէջ ունէ բաժին առի՞ր :
Վկայ .— Ոչ :

Մր. Եէրիտըն .— Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցա՞ր :

Վկայ .— Երբեք :


Մր. Եէրիտըն .— Մր. Քօհնի ըսած էս . «Ես տեսայ որ Երկանեանը միջանցքին մէջ ցատկեց , չեմ գիտեր ինչո՞ւ :»

Վկայ .— Ոչ , ես ըսած եմ այսպէս . «Կը խորհիմ թէ Երկանեանը միջանցքին մէջ տեսայ :»

Մր. Եէրիտըն .— Մր. Պաչ եկեղեցին դանդակ ունի՞ր :

Վկայ .— Չեմ խորհիր թէ ունի :

Նիւ Եորք , Եչ . , Յունիս 28 .— Երէկուան ոչ բոլորովին անակնկալ միջադէպէն յետոյ , այսօր հանդիսատես եղանք բացարձակապէս անսպասելի յայտնութեան մը : Ամբաստանեալ Միհրան Զատիկեան ընդունեց թէ Դեկտ. 24-ի եղերակամ օրը ինքն ալ Սր. Խաչ Սկեդեցին գտնուած է եւ կոիւին մասնակցած է :



ԳԱՂՏՆԻ ՈՍՏԻՊՆՈՒԹԵԱՆ ՏԵՂԱԿԱՆ
ՃԷՅՄԱ Ի՝ ՏԱՆԵՂԼԻ

Միհրան Զատիկեան Յունուար 18-ին Օգնական Դատախազ Քօհնի իր տուած յայտարարութիւնով բուրրովին ուրացած էր Արքեպիսկոպոսի Սպանութեան օրը իր եկեղեցին դռնուիլը :

«Այն օր սուտ խօսեցայ ես, որովհետեւ վախցայ թէ ոստիկանները զիս պիտի ծեծեն : Անգամ մը որ սուտ խօսեցայ, ստիպուած էի մինչեւ վերջը ստել» յայտարարեց Զատիկեան :

Երէկ յետ միջօրէի նիստին վկայի աթոռը վերստին դրաւեց Հէրրի Սարաֆեան, Դատախազ Քամինսքիի կողմէ հարցաքննուելու համար : Անիկա յայտարարեց թէ երբ ինք դաշնակցական եղած է իրեն կարգացուած է դաշնակցութեան Ծրագիր - Կանոնադիրը, սակայն չի յիշեր թէ անոր մէջ տէրօրական գործունէութեան համար տրամադրութիւններ կան եղեր :

Դատախազ. — Ինչո՞ւ համար Դեկտ. 24-ին Սր. Պաչ Եկեղեցին դացիր :

Սարաֆեան. — Պաշտամունքի մասին թղթակցութիւն ղրկելու Ֆիլատելֆիոյ եւ Պոսթոնի մէջ հրատարակուող երկու թերթերուն : Ժամը 10.15-ին հոն հասայ :

Դատախազ. — Արքեպիսկոպոսին վար ինչալը տեսա՞ր :

Ս. — Ոչ :

Դատախազ. — Անոր դուրս տարուիլը տեսա՞ր :

Ս. — Ես ատկից առաջ դուրս դացի :

Դ. — Թղթակցութիւն ղրկեցի՞ր այդ թերթերուն :

Ս. — Ոչ :

Դատախազ. — Զխորհեցա՞ր որ Արքեպիսկոպոսի սպաննուիլը իբրեւ լուր մեծ նշանակութիւն կրնար ունենալ Հայերուն համար :

Ս. — Անոր սպաննուիլը չէի դիտեր, իսկ կուիւր զիս չէր հետաքրքրեր :

Գատախտագ. — Ձե՛ր գրտեր որ Գուլիս 1-էն յետոյ
Հայ ժողովուրդին մէկ մասը Արքեպիսկոպոսին հակա-
ռակ էր :

Ս. — Անոր գործելակերպին հակառակ էր :

Գատախտագ. — Դուն սեւէ հակառակութիւն ունէ՛ր
անոր հանդէպ :

Ս. — Ոչ, շատ համակիր էի անոր եւ կը յարգէի
դայն : Եկեղեցական մեծ առաջնորդ մը կը նկատէի
դայն :

Գատախտագ. — Վարարչակ Օտապաշեանը կը ճանչ-
նա՞ս :

Ս. — Դեկտ. 24-էն երկու շաբաթ առաջ հանդիպե-
ցայ անոր : Բանափէճի բնուեցանք : Այն ճաշարանը որ
ես գնեցի, ինքը կ'ուզէ գնել եղեր : Ձիս դատապար-
տեց ատոր համար :

Գատախտագ. — Ձերբակալուած օրդ Կորկոտեանի
հետ ի՞նչ խօսակցութիւն ունեցար :

Ս. — Ես Կորկոտեանի հարցուցի. «Ձիս հոս բե-
րե՞նուդ նպատակն ի՞նչ է» . Կորկոտեան պատասխա-
նեց. «Ես գրտեմ որ դուն օլլախը ես, բայց, Օտապաշ-
եանը կ'ըսէ թէ ինք տեսած է որ դուն Արքեպիսկո-
պոսին դարկած ես» : Այն ատեն դարձայ Օտապաշեա-
նին եւ ըսի. «Բրա՞ւ այդպէս ըսած ես, կրնա՞ս ձեռքդ
խղճիդ վրայ գնել եւ այդպէս ըսել : Դուն գրտես որ ես
Արքեպիսկոպոսին չեմ դարկած, կամ կը ստես կամ բո-
ւրբովին կը սխալիս» : Օտապաշեան պատասխանեց ին-
ծի. «Սխալ կամ շիտակ, դուն դաշնակցական ես եւ ես
կ'ատեմ քեզ» :

Գատախտագ. — Յաջորդ օրը այս պատմութիւնդ Մր .
Քօհնի ըսի՞ր :

Ս. — Ձեմ յիշեր թէ ըսի կամ ոչ, սակայն գաղտնի
ստիկաններուն ըսի :

Գատախտագ. — Օտապաշեանին Ռամկալար ըլլալը
գրտէ՛ր :

Ս.— Այո :

Դատախազ.— Հասցա երբ եկեղեցիէն վերադարձար խոհարարին ինչո՞ւ հարցուցիր. «Յոտապաշեանը դաշնակցական է թէ Ռամկավար» :

Ս.— Ես այդպէս հարցում չեմ ըրած :

Դատախազ.— Անոր չըսի՞ր թէ «Առաջնորդը ծեծեցինք, կ'ըսեն որ մեռած է» :

Ս.— Երբեք :

Դատախազ.— Քու խոհարարդ ի՞նչ պատճառ ունի քեզ գրպարտելու :

Ս.— Ես ալ չեմ գիտեր : Կը յիշեմ թէ իրեն հետ վիճարանութիւն մ'ունեցանք, իր դործին մասին : Ես իր պատճառները չեմ գիտեր, կրնայ ըլլալ որ պատճառներ ունի, միայն գիտեմ թէ ճշմարտութիւնը չխօսեցաւ :

Դատախազ.— Արթին Համբաշեանի վկայութիւնը լսեցի՞ր :

Ս.— Այո :

Դատախազ.— Անիկա ի՞նչ պատճառ կրնայ ունենալ ըսելու թէ դուն Արքեպիսկոպոսին զարկած ես :

Ս.— Չեմ գիտեր : Ես ալ կ'ուզեմ իր պատճառներն իմանալ :

Դատախազ.— Եկեղեցիին մէջ ինչու համար ետեւի աթոռներէն մին գրակեցիր, քանի որ Արքեպիսկոպոսը մտիկ ընելու գացած էիր :

Ս.— Որովհետեւ առջեւի աթոռները լեցուած էին :

Դատախազ.— Դէպքէն յետոյ դուրսը եկեղեցիին դրան առջեւ ինչո՞ւ սպասեցիր 15—20 վայրկեան :

Ս.— Պարզ հետաքրքրութեան համար :

Դատախազ.— Հոն չլսեցի՞ր որ Արքեպիսկոպոսը սպաննուած է :

Ս.— Ոչ : Իմ մտքէս բնաւ չէր անցներ որ յարձակումը Արքեպիսկոպոսին վրայ դործուած էր :

Մարաֆեանն միակ ամբաստանեալն է որ Օգնական
դատախոսդ Քօհնի տուած իր յայտարարութեան պա-
րունակութեան չհակասեց իր վկայութեամբ: Միւսնե-
րը՝ բոլորն ալ իրենց յայտարարութիւններէն մէկ կամ
աւելի կէտեր փոխեցին:

ԱՄԲԱՍՏԱՆԵԱԼ ՄԻՐԻՃԱՆԵԱՆ

ԿԸ ՅՈՒՍԱՀԱՏԵՑՆԷ՛ ԳԱՇՏՊԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Մարաֆեանի յաջորդեց ամբաստանեալ Ճան Մի-
րիճան որ յայտարարեց թէ 41 տարեկան է: Դեկտեմբեր
23-ի Շարաթ իրիկուն Քէշաթիկեանի խանութին մօտերը
հանդիպած է Տիկ Սիրանոյշ Գաֆաֆեանի որ զինք ի-
րենց տունը հրաւիրած է: Միասին տուն դացած են:
Գիշերուան ժամը 1-ին եւ 2-ին միջև Լեւոն Գաֆաֆ-
եան տուն եկած է ուրիշ երկու անձերու հետ: Միասին
նստած թուղթ խաղացած են, օղի խմած են: Ժամը
5-ին առնները Պ. Գաֆաֆեան անկողին դացած է իսկ
միւսները նստած են մինչև ժամը 7-ը:

Մր. Եէրխտըն. — Լսեցի՞ր Տիկ Գաֆաֆեանի այն
վկայութիւնը թէ դուն ըսած ես իրեն. «Երբ եկեղեց-
ւոյ դանդակները հնչեն զիս արթնցուր»:

Վկայ. — Այո, ըսցի:

Եէրխտըն. — Ճի՞շդ է ասիկա:

Վկայ. — Ոչ:

Յետոյ Միրիճանեան պատմեց թէ առաւօտուն Պրն.
Գաֆաֆեանի հետ միասին դուրս ելած են պտոյտի հա-
մար ու երբ եկեղեցիին մօտեցած են Գաֆաֆեան առա-
ջարկած է որ եկեղեցի երթան ու ինք մերժած չէ: Ներս
մտած են ու ետեւի երբորդ շարքին վրայ նստած են,
Գաֆաֆեան միջանցքի կից աթոռին վրայ, իսկ ինք
երկրորդ աթոռին, Գաֆաֆեանի ձախ կողմը:

«Երբ թափօրը ներս մտաւ, շարունակեց Միրի-
ճանեան, ամէն մարդ սաքի ելաւ: Արքեպիսկոպոսը աջ
ու ձախ ձեռքի խաչով օրհնութիւն կուտար: Ես զլու-

խըս ծուած երեսս կը խաչակնքէի երբ ձայն մը լսեցի որ ըսաւ, «չարագործներ»։ Ամէն մարդ իրար խառնուեցաւ։ Գաֆաֆեան աթոռէն դուրս ցատկեց, եւ ես խորհեցայ որ կռիւին մէջ պիտի մտնէ իր ձախ բազուկը բռնեցի որ չերթայ։ Տեսայ որ Արքեպիսկոպոսին դաւաղանը բռնող ձեռքը կը դողայ, անմիջապէս յետոյ անիկա վար ինկաւ»։

Շէրիտըն.— Ուրիշ ատեն այդ եկեղեցին դացած էս։

Միրիմանեան.— Երբեք։

Շ.— Գիտէի՞ր որ Արքեպիսկոպոսը հոն պիտի ըլլար։

Մ.— Ոչ։

Շ.— Գիտէի՞ր որ Արքեպիսկոպոսը հոն պիտի ըլլար։ Գաֆաֆեանենց տունը այդ մասին խօսք չեղած։

Մ.— Ոչ։

Շ.— Դուն ոեւէ մէկուն զարկի՞ր։

Մ.— Ոչ։

Շ.— Ոեւէ մէկը քեզի զարկած։

Մ.— Ոչ։

«Երբ եկեղեցիէն դուրս ելայ տուն դացի, շարունակեց վկան, յաջորդ օրը Մնունդ էր, միւս օրը սովորականին պէս գործի դացի։ Չորեքշաբթի օր, Կորկոտեան եւ երկու ոստիկաններ մեր տունը եկած են։ Ես գործի էի։ Իրիկունը երբ տուն եկայ իմացայ այդ պարագան ու ժամը 7-ին ատենները ինքնաբերաբար ոստիկանատուն դացի առանձինն, հասկնալու համար թէ զիս ինչո՞ւ կը փնտռեն։ Հոն զիս հարցաքննեցին ու ես իմ պատմութիւնս ըրի։ Սարաֆեանն ալ հոն էր»։

Շէրիտըն.— Լսեցի՞ր Պերճ Կարապետեանի վկայութիւնը թէ դուն քու շուրջի գտնուող մարդոց հետ կը կոռւիս եղեր, բայց Արքեպիսկոպոսին վրայ չես յարձակած։

Միրիմանեան — Ես մարդու հետ չկուուեցայ :

Շ. — Արքեպիսկոպոսի գլխուն զարկի՞ր :

Մ. — Ոչ :

Շ. — Լսեցի՞ր Քիրիշճեանի այն վկայութիւնը թէ
դուն զինքը հարուածած ու զեափն տապալած ես :

Մ. — Ես այդպէս բան չըրի :

Շ. — Լսեցի՞ր Չարժաբճեանի այն վկայութիւնը
թէ դուն ժողովուրդին հետ կը կուուէիր եւ կը ջանայիր
Լէյլէկեանը ազատել անոնց ձեռքէն :

Մ. — Ատիկա ճիշդ չէ . ես սեւէ մէկուն հետ չկու-
ուեցայ :

Շ. — Միւս ամբաստանեալները կը ճանչնայի՞ր
Դեկա . 24-էն առաջ :

Մ. — Լէյլէկեան երկու տարի է, Սարգիսեան չէր
տեսած, Երկանեան զէմքով կը ճանչնայի, Մօղեան կը
ճանչնայի, բայց անուսով չէր ճանչնար, Սարաֆեա-
նին երկու շաբաթ առաջ հանդիպած էի, Անդրէասեա-
նը երկու երեք ամբիջ իվեր կը ճանչնայի :

Այս առաւօտեան նիստին Միրիճանեան վերստին
գրուեց վկայի աթոռը հակա-հարցաքննութեան հա-
մար : Որոչ էր որ ոչ իր եւ ոչ ալ իր սլաշտպան փաս-
տարանին մտքէն անցած էր թէ դատախազը ինչ հար-
ցումներ պիտի ուղղէր իրեն : Համոզուած եմ որ Մր.
Շէրիարն Եւս շատ դժգոհ մնաց Միրիճանեանի պա-
տասխաններէն, ոչխատեցաւ շակել սխալները բայց
կարելի չեղաւ :

Դատախազ. — Ոեւէ տարակոյս չկայ է Դեկա . 24-
ին Եկեղեցին էիր չէ՞ :

Միրիմանեան. — Ոչ :

Դ. — Թափօր ալ եղաւ, չէ՞ :

Մ. — Այո :

Դ. — Թափօրին մաս կը կազմեն միայն Եկեղեցա-
կան տարազ հաղնոցներ, այնպէս չէ՞ :

Մ. — Ոչ :

Դ.— Չլսեցի՞ր որ Կորկոտեան ըսաւ թէ ինք թափօրին հետ ներս չմտաւ, որովհետեւ միայն շապիկ հագնողներ կրնան թափօրին մէջ ըլլալ:

Մ.— Լսեցի, բայց ատիկա ճիշդ չէ:

Դ.— Թափօրը ի՞նչ շարքով կազմուած էր:

Մ.— Նախ բուրվառակիրը, յետոյ Յովսէփ Եպիսկոպոսը, անոր ետեւէն Դպրաց Դասը զոյգ զոյգ եւ ամենէն յետոյ Արքեպիսկոպոսը, անոր ետին քշոց կը բող երկու անձինք կողք կողքի, ու ամենէն վերջը խումբ մը մարդիկ:

Դ.— Այդ խումբ մը մարդիկը քանի՞ հոգի էին:

Մ.— Գրեթէ 14 հոգի, ես բոլորն ալ կը ճանչնամ:

Դ.— Որո՞նք էին, անունները ըսէ:

Մ.— Մարգարեան, Համբաշեան, Կարապետ Չատիկեան, Կորկոտեան:

Դ.— Հապա մնացածնե՞րը:

Մ.— Դէմքով կը ճանչնամ բայց անունները չեմ գիտեր:

Դ.— Կորկոտեանը թափօրին մէջ էր:

Մ.— Այո:

Դ.— Չլսեցի՞ր որ Կորկոտեան ըսաւ թէ ինք թափօրին հետ ներս չմտաւ:

Մ.— Այո լսեցի, բայց ան սուտ կը խօսի: Առաջ սկսաւ քալել թափօրին հետ, յառաջացաւ մինչեւ երբորդ շարքը եւ յետոյ ետ դարձաւ:

Դ.— Կռուի ձայնը լսելէդ առաջ այս 14 հոգին տեսա՞ր:

Մ.— Երբ թափօրը սկսաւ, 14 հոգին հետեւեցան:

Դ.— Թափօրին մէջ քանի՞ եկեղեցականներ կային:

Մ.— Միայն երկու հատ, Յովսէփ Եպիսկոպոսը եւ Դուրեան Արքեպիսկոպոսը:

Դ.— Կը յիշե՞ս որ Չալըքեան վկայեց թէ Արքեպիսկոպոսին առջեւէն կ'երթար կարճահասակ եկեղեցական մը:

Մ — Այո, բայց Յովսէփ Եպիսկոպոս Առաջնորդին սողնակն չէր քաշեր, բուրձառակիրին ետեւն էր:

Դ — Ճիշդ հիմակ չըսիր որ միայն երկու եկեղեցականներ կային:

Մ — Ձե՞մ գիտեր:

Դ — Հասցա ի՞նչ կ'ուզես ըսել:

Մ — Ես կ'ըսեմ որ Յովսէփ Եպիսկոպոս Արքեպիսկոպոսին սողնակ չէր:

Դ — Օտապաշեանք կը ճանչնա՞ս:

Մ — Այո:

Դ — Լսեցիր անոր վկայութիւնը, թէ դուն Արքեպիսկոպոսին վրայ յարձակած ես:

Մ — Լսեցի, բայց ան սուտ կը խօսի:

Դ — Քեզ գրպարտելու պատճառ ունի՞ր:

Մ — Անիկա Ռամկավար է: Քլըպին մէջ թուղթ խաղցանք, 45 սէնթ կորսնցուց, այնքան կծծի է որ այդ պատճառաւ իմ մասիս սուտ կը խօսի:

Դ — Անոր հետ ազգականութիւն ունի՞ս:

Մ — Ոչ:

Դ — Մը. Քօհնին չե՞ս ըսած որ անիկա քու ազգականդ է:

Մ — Ոչ, Մը. Քօհն նոյնպէս այդպիսի հարցում չըրաւ ինձի:

Դ — Միրիճանեանի Դեկտ. 28-ի յայտարարութեան մէջ կայ հետեւեալ հարց-պատասխանը.

«Մը. Քօհն. — Օտապաշեան անունով մարդը լսեցի՞ր որ կ'ըսէ քէ ինքը տեսած է որ դուն Արքեպիսկոպոսին գարկած ես:

«Միրիճանեան. — Լսեցի, անիկա ստախօս մըն է, իմ ալ քրղընս է: Բայց ես վկայ ունիմ, իր կուսակցութեան պատկանող մէկը որ ինձի հետ եկեղեցին էր եւ իմ առջեւ նստած էր»:

Այդ հարցումը եղա՞ւ քեզի եւ դուն այդ պատասխանը սուի՞ր:

դնա՛, այդ ըսածներդ այս դատին հետ կապ չունին» :

Գ. — Մը. Քօհներ քեզի ուրիշ հարցում չըբա՞ւ :

Մ. — Ոչ :

Միբիճանեանի յայտարարութիւնը քայքայքայ եղած է եւ կը գրաւէ երեք ու կէս էջ, բոլորը հարց-պատասխանի ձևով գրուած : Հարցաքննութիւնը տեւած է 16 վայրկեան, սակայն Միբիճանեան կը պնդէ որ իրեն միայն երեք-չորս հարցումներ եղած են :

Մը. Շէրիտըն ջանաց կացութիւնը փրկել, որովհետեւ Միբիճանեանի յայտարարութիւնը, իր (Շէրիտընի) պահանջումով իրրեւ վկայութիւն արձանագրուած էր :

Մը. Շէրիտըն. — Մը. Քօհներ դաշնակցական ըլլալդ հարցո՞ւց :

Մ. — Ոչ :

Շ. — Հարցո՞ւց թէ կամիա՞նք Վերջին թէյասեղանին ներկայ եղա՞ծ ես թէ ոչ :

Մ. — Ոչ :

Շ. — Ի՞նչ հարցումներ բրաւ :

Մ. — Ինձի սեւէ հարցում չըբաւ :

Աւելորդ է շարունակել աւելի երկար : Այս ամբաստանեալին ընթացքը յուսահատեցուցիչ էր :

ՄԻՀՐԱՆ ԶԱՏԻԿԵԱՆԻ ՀԱՐՅԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Յաջորդ հետաքրքրական վկան ամբաստանեալ Միհրան Զատիկեանն էր :

Մը. Շէրիտըն. — Ո՞ւր կը բնակիս :

Զատիկեան. — Քլիֆթըն, Ն. Ճ. :

Շ. — Քաղաքացի՞ ես :

Զ. — Այո :

Շ. — Ամուսնացա՞ծ ես :

Զ. — Այո :

Շ. — Դաշնակցական ես :

Զ. — Այո :

Ծ.— Ո՞ր կոմիտէին կը պատկանիս :

Ձ.— Բէթըրսընի :

Ծ.— Դեկտ. 24-ին Սր. Պաչ եկեղեցի դացի՞ր :

Ձ.— Այո : Հոն էի :

Բոլորովին անակնկալ էր այս պատասխանը : Մեր ականջին չէինք կրնար հաւատալ : Ամէն մարդ կարծես իր քովինին հարցուց . «Այո՞ ըսաւ, այո՞ ըսաւ» . ճիշդ լսած էինք բոլորս ալ :

Յետոյ պատմեց թէ առտուն ժամը 10-ին ատեննները եկեղեցի հասած էր, ձախ կողմի 10-րդ կամ 11-րդ շարքին վրայ նստած էր :

«Երբ թափօրը սկսաւ, ես ոտքի վրայ էի : Դպրաց Դասը անցաւ իմ շարքէս, ճիշդ այդ պահուն ձայն մը լսեցի ետեւէն, կարծես ժողովուրդը զերար կը հրմըտըկէին : Մարդուն մէկը ինծի դարկաւ, ես ալ իրեն զարկի : Արքեպիսկոպոսին չդարկի : Եկեղեցիէն դուրս ելայ եւ փախայ : Եկեղեցիին մէջ Լէյլէկեանին կամ միւս ամբաստանեալներուն բան մը ընելը չտեսայ : Ես անոնց ոչ մէկը կը ճանչնամ, բաց ի Օհանէս Անդրէասեանէն : Յունուար 17-ին ոստիկանները տունս պաշարեցին, զիս ձերբակալեցին ու Նիւ Եորք տարին : Հոն զիս հարցաքննեցին, ըսի որ ես եկեղեցիին չէի ու զիս ազատ թողուցին : Ես խոստացայ որ յաջորդ օրը դատախազին գրասենեակը պիտի երթամ : Այդպէս ալ ըրի : Յաջորդ օրը, Յունուար 18-ին, դացի հոն : Մր. Քօհնը զիս հարցաքննեց : Սուտ խօսեցայ սկիզբէն մինչեւ վերջ» :

Ծ.— Սր. Պաչ եկեղեցին ինչո՞ւ դացի՞ր :

Ձ.— Որովհետեւ իմացած էի որ Դուրեան Արքեպիսկոպոսը պիտի պատարագէր : Իր մասին շատ լսած էի, բայց գինքը բնաւ տեսած չէի : Ուղեցի լսել զինքը :

Ծ.— Դանակ ունէի՞ր :

Ձ.— Ոչ :

Շ. — Արքեպիսկոպոսին զարկի՞ր :

Ձ. — Ոչ :

Շ. — Ո՞րքէ՛ յարձակումի օգնեցի՞ր :

Ձ. — Ոչ :

Շ. — Լսեցի՞ր Համբաշեանի այն վկայութիւնը թէ դուն թէ՛ եւ ձախ կողմը նստած էիր բայց ա՛ջ կողմէն յարձակեցար Արքեպիսկոպոսին վրայ :

Ձ. — Այո, բայց սուա է : Ես իմ աթոռս բնաւ չվոխեցի :

Շ. — Լսեցի՞ր Տէսթէեանի այն վկայութիւնը թէ դուն աթոռին վրայ ելած Արքեպիսկոպոսին ուսը կը սեղմէիր :

Ձ. — Ես այդպիսի բան չբրի :

Շ. — Ո՞րքէ՛ մէկուն զարկի՞ր :

Ձ. — Այո, մարդիկ գլխուս զարկին, ես ալ իրենց զարկի :

Շ. — Տիկին Տէմիրճեանին ըսած ես թէ «թող Արքեպիսկոպոսը պահապանով պատի, մենք զայն պիտի սպաննենք» :

Ձ. — Ոչ :

Դատախոյ Գամինսքի կ'սկսի հակա-հարցաքննութեան :

Դ. — Ե՞րբ իմացար թէ մարդասպանութեան ամբաստանութիւն կայ քեզի դէմ :

Ձ. — Յունուար 18-ին :

Դ. — Հապա ինչո՞ւ Դեկտ. 29-ին կինդ զրկեցիր նուիրքնի գրասենեակը շարաթաղանիդ համար :

Ձ. — Որովհետեւ հիւանդ էի, մանաւանդ որ կիրակի օր եկեղեցիին մէջ գլխուս զարկած էին :

Դ. — Մր. Քօհնին ճշմարտութիւնը խօսեցա՞ր :

Ձ. — Ոչ, սկիզբէն մինչեւ վերջ ստեցի :

Դ. — Հիմակ չե՞ս ստեր :

Ձ. — Ոչ :

Դ. — Այն ստեան ինչո՞ւ սուա խօսեցար :

Ձ.— Որովհետեւ ոստիկաններէն վախցայ: Պոր-
հեցայ որ զիս պիտի ծեծեն: Անգամ մը որ սուտ խօսե-
ցայ, այլեւս տարբեր չէի կրնար խօսիլ:

Դ.— Մը. Պէնթընին լուր զրկեցի՞ր:

Ձ.— Ոչ:

Դ.— Ո՞ւրկից իմացած ես որ ոստիկանները ձեր-
բակալեալ մը կը ծեծեն:

Ձ.— Թերթերուն մէջ:

Դ.— Ո՞ր թերթի մէջ:

Ձ.— Չեմ գիտեր:

Դ.— Մէկ թերթի անուն չե՞ս կրնար տալ:

Ձ.— Չեմ գիտեր թէ թերթի՞ մէջ կարգացի թէ ժո-
ղովուրդէն իմացայ:

Դ.— Քեզ չծեծեցին, չէ՞:

Ձ.— Ոչ, բայց իմ համոզումս էր որ պիտի ծեծէին:

Դ.— Մը. Քօհնի գրասենեակը եղած ատենդ կը
վախնայի՞ր թէ ծեծ պիտի ուտես:

Ձ.— Ոչ, բայց չէի գիտեր թէ ինչ պիտի պատա-
հէր ինձի երբ անոր սենեակէն դուրս ելլէի: Մանա-
ւանդ երբ մարդիկ կային հող որ զիս պիտի գրպարտե-
ին:

Դ.— Ըսել թէ՛ դուն եկեղեցին էիր, գրպարտու-
թի՞ւն է:

Ձ.— Ի՞նչպէս կ'ակնկալես որ անգամ մը սուտ խօ-
սիմ, ու այդպէս չի շարունակեմ:

Դ.— Մը. Քօհնը հո՞ն էր երբ մարդիկ կը փորձէ-
ին քեզ ֆրէյմ ընել:

Ձ.— Ոչ, հոն չէր:

Դ.— Դուն Մը. Քօհնին չըսի՞ր. «Ես պատրաստ
եմ երդում ընել թէ եկեղեցին չէի»:

Ձ.— Այո:

Դ.— Ու կրկին ստեցի՞ր:

Ձ.— Այո:

ՊԱՇՏՊԱՆ ՎԿԱՆԵՐ ԿԸ ՍԿՍԻՆ ԼՍՈՒԻԼ

Նիւ Եորք, Յունիս 29, Ուր.— Երբ Արթին Համբաշեանի յայտարարութիւնները պահանջուցան պաշտպան փաստարանի կողմէ, դատաւորը յայտնեց՝ թէ Նիւ Եորքի նահանգային Վճռարեկ Առեանը ասկից տաջ *People vs. Walsh* (262 N. Y. 140) դատին մէջ հետեւեալ օրինական վճիռը արձակած է .

«Ասկիտ առաջ միշտ, նոյնպէս այժմ, օրէնքը այն է որ պաշտպան կողմը իրաւունք չունի քննական հետազոտութիւն կատարելու դատախազի կամ ոստիկանական արխիւներու մէջ այն յոյսով որ քերեւս կարեւայ բան մը գտնել որ իր պաշտպանեալին օգնէ» :

Այս օրէնքին հիման վրայ էր որ Գատաւոր Քորէկրն մերժեց պաշտպան փաստարանի պահանջը : Հակասակ տասր՝ Գառնիազը անվարանօրէն Մր. Շէրլտրնի աւաւ բոյրը յայտարարութիւնները, սրովհետեւ համոզուած էր որ նոյն իսկ եթէ հակասութիւններ ըլլային, տասնք չոյրաի կրնային ազդել ճիւրթի վերջնական վճիռին վրայ :

Ահա այս հիման վրայ սրոշ է թէ ամբաստանեալները արգարօրէն եւ տասնց նախապաշարումի կը դատուին : Յաճախակի բարումներ սովորական են սեւէ դատախարութեան ընթացքին, մանաւանդ երբ բանտարկեալներու գէժ բերումը ամբաստանութիւնը մարդապանութիւն է : Ուրեմն, եթէ ամբաստանեալներէն ոմանք կամ բոյրըր դատապարտուին, իրաւունք չեն ունենար տասր յանցանքը բաժնալու իրենց փաստարաններուն կամ գատախազին վրայ : Իրենց վկայութիւնը եւ հերքումները պէտք էր շատ սուղի յատակ եւ անխոցելի ըլլային :

Ամբաստանեալ Օհանէէս Անդրէասեան վկայեց թէ

ինք Դաշնակցական է եւ Նիւ Եորքի քլլպին աշխատաւորը . ամուրի , 42 տարեկան . 1910-ին Դաշնակցական եղած : Դեկտ . 24-ի առաւօտուն ժամը 9.30-ի ատենները տնէն ելած է Ս . Սաչ եկեղեցի երթալու համար , որպէսզի հոն Նոր Տարուան առթիւ Կոմիտէին սարքելիք մէկ հաւաքոյթին յայտարարութիւնները ցրուէ : Ասիկա իբր քլլպապահ իր պարտականութիւններէն մին եղած է : Ճամբուն վրայ , ժամը 10-ի եւ 11-ի միջեւ կը մտնէ եկեղեցոյ մօտ դտնուող ճաշարան մը ուր կը հանդիպի Մր . X-ին : Սուրճ կ'ապսպրեն եւ կը խօսակցին : Ժամը 11-ին ատենները եկեղեցի կ'երթայ : Ժողովուրդը փողոցը խոնուած է եղեր : Յայտարարութիւնները չէ ցրուած : Յետոյ վերադարձած է քլլպ :

Յունուար 17-ին զինք ձերբակալած են եւ ոստիկանատուն տարած ու հարցաքննած են : Գիշերը զինք տուն զրկած են : Յաջորդ օրը Դատախազին դրասենեակը դացած եւ իր պատմութիւնն ըրած է : Մարդասպանական դատարանին մէջ դատախազի յանձնարարութեան վրայ զինք ազատ արձակած են , եւ նոյն օրը ձերբակալած են Կարապետ Զատիկեանի զարկած ըլլալու յանցանքով : Երեք դատաւորներ ունկնդրած են այդ դատին ու անոնցմէ երկուքը յանցապարտութեան վճիռ տուած են : Պատիժը եղած է կախակայուած դատաւճիռ (suspended sentence) : Ապրիլ 22-ին կրկին ձերբակալուած է եւ մարդասպանութեամբ ամբաստանուած :

Մր . Եէրիտըն .— Եկեղեցիի դրան առջեւ Կորկոտեանին ըսի՞ր , «Զգուշացի՛ր , յաջորդը դուն պիտի ըլլաս» :

Անդրէասեան .— Ոչ :

Շ .— Կարապետ Զատիկեանի սրունքին զարկի՞ր :

Ա .— Ոչ :

Շ .— Փողոցին հանդիպակաց կողմը անցա՞ր եւ օթօմօպիլի մը մէջ եղողներուն ըսի՞ր . «Փախէ՛ք , փա-

խել՝ք, Արքեպիսկոպոսը մեռաւ» :

Ա. — Ոչ :

Շ. — Քէնտրիկեանի խանութին առջեւ Չալլքեանի բսի՞ր. «Սուս եղի՞ր, հեռացի՞ր, Արքեպիսկոպոսը սպաննուեցաւ» :

Ա. — Ոչ :

Շ. — Ճաշարանին մէջ սուրճ խմած առեւննիդ Մր. Մ. — Ին բսի՞ր «Սմէն բան կարգադրուած է, Առաջնորդը աշտօր չազատիր, Ահարոնեանի կինը դանակը պիտի բերէ» :

Ա. — Ոչ :

Շ. — Եկեղեցիին առջեւ խօսքդ Գաշնակցականներուն ուղղելով բսի՞ր. «Ընկերներ, ասիկա փառաւոր օր է, պէտք է խրատնանք կատարենք» :

Ա. — Ոչ :

Շ. — Երբ տեսար որ սասիկանները Լէյլէկեանը բռնած են, անոնց մօտեցա՞ր եւ բսի՞ր. «Թող անէք այդ մարդը որ երկխաչ» :

Ա. — Լէյլէկեանի ձերբակալուած ըլլալը տեսայ, սակայն սեւէ միջամտութիւն չբրի :

Եւրիտըն. — Արքեպիսկոպոսը սպաննելու համար սեւէ գաւազութիւն բրի՞ր սեւէ մարդու հետ :

Ա. — Ոչ :

Գատախազ Քամիլուսի Կ'սկսի Հարցախնուութեան

Գատախազ. — Երբ Եկեղեցիէն հեռացար սուր գացիր :

Անդրէասեան. — Վայրկեան մը անկիւնը կեցայ, ու յետոյ սրբան կը յիշեմ, ժլրպ գացի :

Գ. — Առաւօտուն երբ ատենէն գուրս ելար ուղղակի Եկեղեցի՞ գացիր :

Ա. — Ոչ, ճաշարանը հանդիպեցայ :

Գ. — «Ուղղակի» բառը կը հասկնա՞ս :

Ա.— Այո :

Դ.— Յուճուկար 18-ին Մր. Քօհնի չըսի՞ր որ Աւղ-
ղակի եկեղեցի դացած էս :

Ա.— Չեմ յիշեր :

Դատախազը ամբաստանեալին ցոյց տուաւ յայտա-
բարութիւնը, որուն մէջ ինք ըսած է որ «ուղղակի ե-
կեղեցի դացած» է :

Դատախազ.— Ասոր ի՞նչ կ'ըսես :

Ա.— Եկեղեցին իմ հանդիպած ճաշարանէս միայն
կէս պլաք հեռու է, այնպէս որ հոն մտնելս մասնաւոր
սքար մը չնկատեցի :

Դ.— Ժամը քանի՞ն եկեղեցի հասար :

Ա.— Ծիշդ ժամանակը չեմ գիտեր : Ժամը 9-30-
ին տունէն ելայ :

Դ.— Ծաշարանը ո՞րքան մնացիր :

Ա.— Գրեթէ 20 վայրկեան :

Դ.— Մր. X-ը կը ճանչնա՞ս :

Ա.— Եթէ տեսնեմ կը ճանչնամ :

Դ.— (Ամբաստանեալին ցոյց տալով X-ի իսկական
անունը) Այս անունով մէկը ճանչնա՞ս :

Ա.— Ես Մր. X-ը միայն դէմքով կը ճանչնամ, չեմ
գիտեր թէ ձեր ցոյց տուած անունով մարդը անիկա՞ է
թէ ոչ :

Դ.— Ուրիշ ո՞վ կար ճաշարանին մէջ :

Ա.— Խոհարարը, սպասարկող աղջիկ մը եւ ուրիշ
2—3 հոգի :

Դ.— Տիկ. Ահարոնեանը կը ճանչնա՞ս :

Ա.— Այո, Շարաթը մէկ-երկու անգամ քլըպ կը
հանդիպի :

Դ.— Անոր ամուսինը կարեւոր անձնաւորութիւն
մըն է ձեր մէջ, չէ՞ :

Ա.— Ինծի համար բոլորը հաւասար են :

Դ.— Լէյլէկեան կարեւոր մէ՞կն է ձեր մէջ :

Ա.— Կոմիտէի քարտուղարն է, այդչափ : Գալիք

տարի ուրիշ մէկը կրնայ քարտուղար ըլլալ :

Դ. — Մը . Քոհնի ըսի՞ր տտիկա :

Ա. — Եթէ չեմ բսած , այդ չնչանակեր թէ բան մը ծածկել ուզած եմ :

Դ. — Տեսա՞ր որ Լէյլէկեան ձերբակալուած էր :

Ա. — Այո :

Դ. — Ոտտիկաններուն չհարցուցի՞ր թէ ինչո՞ւ ձերբակալուած է :

Ա. — Ոչ , ես բնաւ չմիջամտեցի :

Դ. — Ի՞նչ . Կոմիտէին քարտուղարը ձերբակալուած էր եւ դուն չհետաքրքրուեցա՞ր :

Ա. — Քանի մը հողիի հարցուցի , բսին որ ներսը կոխ եղած է , ես ալ խորհեցայ որ ատոր համար ձերբակալուած է :

Դ. — Գիտէի՞ր որ Արքեպիսկոպոսը պիտի պատարաղէր այդ օր :

Ա. — Ոչ :

Դ. — Հասցա ինչո՞ւ եկեղեցի դացիր :

Ա. — Եթէ յայտարարութիւնները ցրուելու խնդիր չըլլար՝ պիտի չէրթայի :

Դ. — 27-րդ փողոցի եկեղեցիին ինչո՞ւ չտարիր :

Ա. — Որովհետեւ մէկը չգտայ որ Ս . Խաչ Եկեղեցին դար , ատոր համար եւ եկայ : Իսկ միւս եկեղեցին՝ ուրիշ մը պիտի տանէր :

Դ. — Կը յիշե՞ս երբ քովս եկար Ապրիլ 21-ին :

Ա. — Այո :

Դ. — Այն ատեն ինծի ըսի՞ր որ ուրիշ մէկը յայտարարութիւն պիտի տանէր 27-րդ փողոցի եկեղեցին :

Ա. — Չեմ յիշեր :

Դ. — Այն ատեն դուն ինծի չըսի՞ր թէ դուն տարած եւ յայտարարութիւնները եւ հոն սեղանի մը վրայ դրած եւ ու յետոյ Ս . Խաչ Եկեղեցին մեկնած :

Ա. — Չեմ յիշեր :

Ապրիլ 21-ի յայտարարութիւնը հրատարակ դըր-

ուեցաւ : Անդրէասեան այն ատեն ըսած է որ ինք 27-րդ փողոցի եկեղեցին դացած եւ յայտարարութիւնները սեղանին վրայ դրած է :

Դատախազ .— Ասոր ի՞նչ կ'ըսես :

Ա .— Եթէ այդպէս ըսած եմ , թող այդպէս ըլլայ :

Դ .— Եկեղեցիին դրան առջեւ Կորկոտեանը տեսա՞ր :

Ա .— Այո :

Դ .— Անոր հետ խօսեցա՞ր :

Ա .— Փորձեցի խօսիլ :

Դ .— Ի՞նչպէս փորձեցիր :

Ա .— Փորձեցի :

Դ .— Մօտեցա՞ր իրեն , բան մը ըսի՞ր :

Ա .— Ոչ :

Դ .— Հապա ի՞նչ ըրիր :

Ա .— Մտադրեցի խօսիլ , բայց առիթ չեղաւ :

Դ .— Չալըքեանին հանդիպեցա՞ր կրօնքի խնութին առջեւ :

Ա .— Չեմ յիշեր , կրնայ ըլլալ որ տեսած եմ զինքը , եկեղեցիէն մեկնելէս յետոյ :

Դ .— Այրիւ 21-ին դուն ինձի չըսի՞ր որ Չալըքեանը տեսած ես Սթ . Նիքրլս էփընի վրայ :

Ա .— Չեմ յիշեր թէ ձեզի այդպէս ըսած եմ :

Դ .— Կը յիշե՞ս հետեւեալ հարցումներս եւ քու պատասխաններդ .

« Հարց .— Չալըքեանը տեսա՞ր :

Պատ .— Այո :

Հարց .— Հագուստները ուշադրութիւնդ դրաւեցի՞ն :

Պատ .— Ոչ , մասնաւոր բան մը չնկատեցի , միայն գլուխը գլխարկ չկար :

Հարց .— Գլխարկ չունենալը անսովոր բան մը չէ՞ր :

Պատ .— Ոչ , որովհետեւ անիկա երբեք գլխարկ չի դործածեր :

Հարց.— Շապիկին վրայ արին տեսա՞ր :

Պատ.— Ոչ, վերարկու հագած էր :

Ա.— Ես նորէն կ'ըսեմ թէ կրօսքրիի խանութին առջև Չայլքեանը տեսնելս չեմ յիշեր, սակայն զայն քլըպը տեսայ :

Դատախազ.— Ե՞րբ :

Ա.— Այդ օր կէսօրէ վերջ ժամը 2-ին :

Դ.— Ամբաստանեալներէն ուրիշ ո՞վ տեսար եկեղեցիին դրան առջև :

Ա.— Միայն Լէյլէկեանը տեսած ըլլալուս վստահ եմ : Չայլքեանը չեմ յիշեր :

ՓԱՅԼՈՒՆ ՈՍԿԱՆԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Երէկուան վերջին վկան էր Տիկ. Փայլուն Ոսկանեան, որ պատմեց թէ Նոյեմբեր 26-ին Կիրակի օր իր ամուսինը մեռած էր կէսօրէ յետոյ 2-ին ատենները, ու ատկից դրեթէ կէս ժամ վերջ Մատթէոս Լէյլէկեան իրենց տունը այցեզած ու հոն մնացած էր ամբողջ օրը : Լէյլէկեան Ներսէս Ոսկանեանի մօրեղբայրն է : Երբ իմացած է իր քեռորդուոյն մահը՝ սկսած է լալ :

Այս առտուան նիստին ունկնդիրներ ներս չընդունուեցան, բացի ամբաստանեալներու ազգականներէն ու թերթերու թղթակիցներէն : Դատաւոր, փաստաբաններ եւ երգուեալներ, ըստ նախապէս տրուած որոշումին, Ս. Խաչ Եկեղեցի պիտի երթային, ոճիրին վայրը իրենց աչքերով տեսնելու համար :

Ժամը 11-էն առաջ լսուեցան երեք վկաներ՝ Յարութիւն Ոսկանեան (մեռեալին ազգականը), Դաշնակցական, Կարապետ Սուլթանեան եւ Հէրի Սարգիսեան (Դաշնակցական) : Ասոնցմէ առաջինը վկայեց թէ Ներսէս Ոսկանեանը երկրէն կը ճանչնայ եղեր : Անոր մահուան օրը ժամը 3-ին մեռեալին տունը դացած եւ Լէյլէկեանը հոն տեսած է : Ժամը 6.45-ին երբ ինք մեկնած է Լէյլէկեան տակաւին հոն եղած է :

Շ .— Թափօրին առջեւ ո՞վ կար :

Մ .— Չեմ գիտեր , Դպրաց Դասն էր :

Շ .— Խունի ծխոցը առջեւն էր :

Մ .— Չեմ գիտեր :

Շ .— Արքեպիսկոպոսը թափօրին ո՞ր մասին մէջ էր :

Մ .— Ամէնէն ետեւը :

Շ .— Յովսէփ Եպիսկոպոսը անոր առջեւէն կը քալէր :

Մ .— Չնշմարեցի :

Շ .— Քչոց կրօնները Արքեպիսկոպոսին ետեւ տեսա՞ր :

Մ .— Ոչ , թափօրին վերջին մարդը Արքեպիսկոպոսն էր :

Շ .— Արքեպիսկոպոսը ի՞նչ կ'ընէր երբ կը յառաջանար :

Մ .— Իր խաչը կը շարժէր աջ ու ձախ :

Շ .— Գլուխը դիտարկ ունէ՞ր :

Մ .— Այո :

Շ .— Ի՞նչ տեսակ :

Մ .— Թագի նմանոց դիտարկ մը :

Շ .— Ի՞նչպէս զգեստաւորուած էր :

Մ .— Եկեղեցական տարադով :

Շ .— Յետոյ ի՞նչ պատահեցաւ :

Մ .— Խուճապ մը սկսաւ :

Շ .— Մարդիկ կը կռուէին :

Մ .— Կոիւ չտեսայ , ես դուրս ելայ եւ փողոցը կանգնեցայ :

Շ .— Ուեէ մէկուն Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործելը տեսա՞ր :

Մ .— Ոչ :

Շ .— Ամբաստանեալները կը ճանչնա՞ս :

Մ .— Ոչ մէկը կը ճանչնամ , բացի Միհրան Զատիկեանէ , զոր ճըրղիի մէջ տեսած եմ :

Շ — Սբ. Խաչ Եկեղեցւոյ անդամ ես :

Մ — Ոչ :

Շ — Ուրիշ անդամ , այդ թուականէն առաջ այդ եկեղեցին զացամ[՞] ծ ես :

Մ — Այո , երեք ամիս առաջ :

Շ — Այդ օր ինչ[՞] լ զացիր :

Մ — Քոյրս Լօնկ Պիչ կը բնակի , անոր այցելութեան պիտի երթայի , ճամբուս վրայ եկեղեցին հանդիպել ուղեցի :

Շ — Գիտէի՞ր որ Արքեպիսկոպոսը հոն պիտի ըլլար :

Մ — Ոչ :

Շ — Դաշնակցութիւնը այս երկրին մէջ տէրօրիտական կազմակերպութի[՞]ւն է :

Մ — Ոչ :

Շ — Այդ կազմակերպութիւնը այս երկրին մէջ ուեւէ տէրօր կազմակերպ[՞] ծ է :

Մ — Երբեք :

Շ — Դաշնակցութեան մասին ծանօթութիւն ունէի՞ր երկրէն :

Մ — Այո :

Շ — (Յոյց տալով Դաշնակցութեան զինանշանը) Այս զաշոյնը գործածու[՞] ծ է ուեւէ մէկուն զէմ որ Խորհրդային կառավարութեան համակիր է :

Մ — Երբեք :

Շ — Թուրքերուն զէմ գործածուած է , չէ՞ :

Մ — Չեմ գիտեր :

Շ — Չեր եկեղեցական սովորութեան համաձայն , երբ թափօրը ներս կը մտնէ , ժողովուրդը ի՞նչ կ'ընէ :

Մ — Ամէն մարդ երեսը կը խաչակնքէ , այդ է սովորութիւնը :

Շ — Խուճապը ե՞րբ սկսաւ :

Մ — Երբ Արքեպիսկոպոսը եկեղեցիին մէջտեղը հասաւ :

Դատախազ.— Դաշնակցութեան որդեգրած սկզբունքներուն կը հաւատաս՞ս :

Մեղրիկեան.— Այո :

Դ.— «Հայրեմիֆ» թերթը կը կարդաս :

Մ.— Այո :

Դ.— Այդ թերթը կուսակցութեան Ամերիկայի պաշտօնական օրկա՞նն է :

Մ.— Այո :

ՄԵՂՐԻԿԵԱՆ ՈՃՐԷՆ ՅԵՏՈՅ ՀԱՍԱԾ Է

ԿՂՍԷ ԹԷ ԹԱՓՕՐԸ ՏԵՍԱՅ

Դ.— «Հայրեմիֆ»ի մէջ կարդացած ես սուէ յողուած որ direct action կը ջատագովէ :

Մ.— Ոչ :

Դ.— Անոր մէջ կարդացած ես սուէ նամակ որ հարիւր տղար կը խոստանայ Արքեպիսկոպոսը վերցնելու համար :

Մ.— Ոչ :

Դատախազի այս հարցման մէջ դործածուած անդլիերէն բառը «removal» էր, որ երկու իմաստ ունի, «պաշտօնէն հրատարեցնել» կամ «մէջտեղէն վերցնել» : Շէրիտըն առարկեց այս բառի դործածութեան դէմ : Դատախազ Քամինսքի բացատրեց թէ ինք «հրատարեցնել» բառին իմաստով դործածած էր «removal»ը :

Դ.— Չե՞ս կարդացած այն բողոքագիր-նամակը, որուն տակ դրուած ստորագրութեանց մէջ կը գտնուէին անուաները երկու ամբաստանեալներու եւ որ Արքեպիսկոպոսին հրատարեցումը կը սահանջէր :

Մ.— Ոչ :

Դ.— «Հայրեմիֆ»ի մէջ կարդացած ես Եունիըն Սիթիի կռիւի մասին :

Մ.— Երբեք չեմ կարդացած :

Դ.— Ուէսթպորտի մէջ Արքեպիսկոպոսին վրայ

դործուած յարձակման մասին կարդացա՞ծ ես :

Մ .— Այո :

Դ .— Դեկտ . 24-ի առաւօտ ժամը քանի՞ն տունէն
ելար :

Մ .— Ժամը 9-էն յետոյ :

Դ .— Ժամը քանի՞ն շօրճ Ուաշինկթըն կամուր-
ջէն անցար :

Մ .— Ժամը 10-30-ին :

Դ .— 27-րդ փողոցի եկեղեցին դիտե՞ս :

Մ .— Այո :

Դ .— Ատիկա աւելի ուղիղ ճամբայ չէ՞ քրոջդ տու-
նը երթալու համար :

Մ .— Այո :

Դ .— շօրճ Ուաշինկթըն կամուրջէն մինչեւ Սբ .
Խաչ եկեղեցի քանի՞ պլաք է :

Մ .— 16 պլաք :

Դ .— Ինչո՞ւ քու ճամբէդ դուրս ելար այդ եկեղե-
ցին երթալու համար :

Մ .— Ձեմ դիտեր թէ ինչո՞ւ պիտի զրկուիմ ոեւէ
եկեղեցի երթալու իրաւունքէս :

Դ .— Քու եկեղեցիդ ինչո՞ւ չգացիր :

Մ .— Ամէն եկեղեցի իմս է :

Դ .— Արքեպիսկոպոսը տեսնելո՞ւ գացիր :

Մ .— Ոչ :

Դ .— Երբ անիկա հոն տեսար , դարձացա՞ր :

Մ .— Ոչ :

Դ .— Արքեպիսկոպոսի մը պատարագելը արտասո-
վոր բան մը չէ՞ :

Մ .— Ոչ :

Դ .— Ո՞վ էր թափօրին առաջին մարդը :

Մ .— Ձեմ դիտեր :

Դ .— Ի՞նչ կ'ընէր :

Մ .— Թափօրին մէջ էր :

Դ .— Կարապետեան Եպիսկոպոսը կը ճանչնա՞ս :

Մ .— Կը ճանչնամ :

Դ. — Անիկա թափօրին ո՞ր մասին մէջ էր :

Մ. — Ձեմ գիտեր :

Դ. — Յունուար 2-ին Մր. Քօհնի յայտարարութիւն
առե՞ր :

Մ. — Այո :

Դ. — Այդ թուականէն առաջ անոր թէլէֆօնով խօ-
սեցա՞ր :

Մ. — Այո :

Դ. — Ի՞նչ ըսիր :

Մ. — Ըսի որ ես սեւէ բան չտեսայ :

Դ. — Հապա Յունուար 2-ին ինչո՞ւ իր քով դացիր :

Մ. — Որովհետեւ ուղեց որ երթամ :

Դ. — Հակառակ որ Մր. Քօհնի թէլէֆօնով ըսիր
թէ բան մը տեսած չես, անիկա կրկին պնդեց որ եր-
թա՞ս գինքը տեսնելու :

Մ. — Այո, թէլէֆօնով ժամադրութիւն ըրինք :

Դ. — Ո՞ր մէկ օր թէլէֆօն ըրիր :

Մ. — Ձեմ գիտեր :

Դ. — Մր. Քօհնի հետ տեսակցած ատենդ ի՞նչ ըսիր :

Մ. — Ըսի որ ես գէպքի մասին սեւէ բան չեմ գի-
տեր :

Դ. — Քեզի հարցո՞ւց թէ ինչու համար Սբ. Խաչ
եկեղեցին դացիր :

Մ. — Այո, ես պատասխանեցի որ քրոջս տունը
կ'երթայի, ճամբուս վրայ եկեղեցին հանդիպեցայ :

Դ. — Դեկտ. 24-էն առաջ Լէյլէկեանը կը ճանչ-
նայի՞ր :

Մ. — Անոր անունն անգամ ըսած չէի :

Դ. — Դեկտ. 24-էն որքա՞ն առաջ Սբ. Խաչ եկեղե-
ցի դացած էիր :

Մ. — Երեք ամիս առաջ :

Դ. — Մր. Քօհնին չե՞ս ըսած որ վեց ամիս առաջ
հոն դացած ես :

Մ. — Ձեմ յիշեր :

Դ. — Գու եւ Մր. Գօհնի միջեւ հետեւեալ խօսակցութիւնը տեղի չունեցա՞ւ.

«Մր. Գօհն. — Արքեպիսկոպոսին ինչ պատահիլը տեսա՞ր :

Մեղրիկեան. — Առաջին ակնարկով ոչինչ տեսայ :

Մր. Գօհն. — Երկրորդ ակնարկով ի՞նչ տեսար :

Մեղրիկեան. — Ոեւէ բան չտեսայ :»

Մ. — *Խուճապէն զատ ուրիշ բան չտեսայ :*

Հակահարցաքննութիւնը վերջացաւ :

Դատաւոր. — *Փողոցին վրայ որքա՞ն մնացիր :*

Մեղրիկեան. — *Գրեթէ կէս ժամ :*

Մր. Եւրիտըն կրկին հարցաքննեց .

Մր. Եւրիտըն. — *Դուն հայերուն մէջ բաւական կը ճանչցուիս , չէ՞ :*

Մ. — Այո :

Ե. — *Օթօմոպիլդ ո՞ւր կեցուցիր :*

Մ. — *Ճիշդ եկեղեցիին դրան առջեւ :*

Ե. — *Օթօյիդ մէջ մարդ կա՞ր :*

Մ. — Ոչ :

Ե. — *Դուն ո՞ւր կանգնած էիր :*

Մ. — Սայտ ուօֆին վրայ :

Ե. — *Արքեպիսկոպոսին դանակով զարնուիլը ե՞րբ լսեցիր :*

Մ. — *Դուրս ելլելէս քանի մը վայրկեան վերջ :*

Ե. — *Յետոյ ի՞նչ պատահեցաւ :*

Մ. — *Ոստիկանական կառքը եկաւ եւ ճիշդ իմ օթօյիս առջեւ կանգնեցաւ :*

Ե. — *Տեսա՞ր որ Անդրէասեան փողոցի կողմը անցաւ եւ ըսաւ. «Դաշնակցականներ փախէք» :*

Մ. — Ոչ :

Ե. — *Սովորաբար ո՞ր ճամբով կ'երթաս Լօնկ Պիչ :*

Մ. — *33-րդ փողոցէն :*

Ե. — *Եկեղեցիին դրան առջեւ անունդ ոեւէ մէկուն տուի՞ր :*

Մ. — Ոչ :

Շ. — Դեկտ. 25-ին սեւէ մէկը քեզ մօտ եկա՞ւ :

Մ. — Ոչ : Դեկտ. 26-ին դադանի սատիկաններ կան, ու ես իրենց ըսի թէ սեւէ բան տեսած չեմ : Յետոյ Մր. Քօհնը կանչեցի եւ յաջորդ շարթուան համար ժամագրութիւն ըրի անոր հետ : Վերջը գացի եւ անոր ըսի թէ ս'ւր նստած էի եկեղեցիին մէջ, եւն. :

Շ. — Անոր ըսի՞ր թէ օթօմոպիրդ ս'ւր կեցուցած էիր :

Մ. — Ոչ :

Դատարաց Քամինսքի նորէն հարցաքննեց :

Դատախազ. — Կ'ըսես որ հայերուն մէջ շատ ճանչցուած ես, այնպէ՞ս է :

Մ. — Այո :

Դ. — Եկեղեցիին մէջ սեւէ մէկը քեզ բռնեց :

Մ. — Ոչ :

Դ. — Ոսեւէ մարդ վրադ յարձակեցա՞ւ :

Մ. — Ոչ :

Դ. — Քեզի սեւէ նեղութիւն պատճառոյ եղա՞ւ :

Մ. — Ոչ :

Դ. — Ոսեւէ մէկը փորձե՞ց քեզ ձերբակալել տալ դաշնակցական ըլլալուդ համար :

Մ. — Ոչ :

Դ. — Եկեղեցիին դրան առջեւ, փողոցը, ուր բաւական սպասեցիր, սեւէ մարդ քեզի նեղութիւն տուա՞ւ :

Մ. — Ոչ :

Դ. — Ամբաստանեալ Անդրէասեանը տեսա՞ր :

Մ. — Ոչ :

Դ. — Զատիկեա՞նը :

Մ. — Ի՞նչ պէտք կայ մէկիկ մէկիկ հարցնելու, ես անոնցմէ սեւէ մէկը չտեսայ :

Դ. — Երբ ոստիկանները եկան դուն հո՞ն էիր :

Մ. — Այո :

Դ. — Երբ անոնք Լէյլէկեանը ձերբակալած եկեղեցիէն դուրս բերին, հո՞ն էիր :

Մ. — Այո :

Դ. — Լէյլէկեանը ձերբակալուած տեսա՞ր :

Մ. — Այո :

Դ. — Ճիշդ բոսիկ մը ատաջ չըսի՞ր որ ամբաստան-
եալներէն ոեւէ մէկը չես տեսած :

Մ. — Ձեմ գիտեր :

Դ. — Մը. Քօհնին ըսի՞ր որ եղբայրդ հետդ եկե-
ղեցի եկած էր :

Մ. — Այո :

Դատախազ Քամինսքի Մեղրիկեանին Յունուար
2-ի յայտարարութիւնը հրատարակ հանեց, ու տես-
նուեցաւ որ անիկա իր եղբոր մասին ոեւէ բան չէր
ըսած :

Դ. — Այժմ նորէն կը պնդե՞ս թէ՛ ըսած ես եղբորդ
մասին,

Մ. — Ես որքան կը յիշեմ, ըսի :

Դատախազ Քամինսքի Կ'սկսի Հակահարցաքննութեան

Յետ միջօրէի նիստին առաջին վիճակն էր Սուրէն
Փափաղեան, որ պատմեց թէ Նոյեմբեր 26-ին Ներսէս
Ոսկանեանի մեռած օրը ժամը 2:30-ի ատենները մեռ-
եալին տունը այցելած եւ հոն տեսած է Մատթէոս Լէյ-
լէկեանը: Շատ վստահօրէն կը յիշէ ատիկա որովհետեւ
Լէյլէկեանէն թուղթ եւ մատիտ ուղած է թերթերուն
մահազդ գրկելու համար: Երբ Մը. Շէրիտըն հար-
ցուց «դաշնա՞կ ես», վիճակն պատասխանեց՝ «Ոչ, ես
դաշնակ չեմ, դաշնակցական եմ, դաշնակ փիլաֆո ըսել
է»: Բարձրաձայն խնդուքը ընդհանուր էր:

Դատախազ Քամինսքիի հարցումներուն ի պատաս-
խան վիճակն ըսաւ որ ինք Ոսկանեանի մահէն 10 վայր-
կեան յետոյ հոն հասած է, Լէյլէկեան հիւրասենեակը
նստած է եղեր: Ոսկանեանի այրին նախապէս վիճակած
էր թէ իր ամուսնոյն մահէն կէս կամ երեք քառորդ ժամ
յետոյ Լէյլէկեան եկած էր:

Դատախազ .— Լէյլէկեանի արտասուելը տեսա՞ր :
Փափագեան .— Ոչ :

Յաջորդ վկան էր ձան Թղթիկեան, որ վկայեց թէ Նոյեմբեր 26-ին Նշան Սարգիսեան խանութին ետեւը, իր կնոջ եւ իր յաճախորդներէն Տիկ . Աննա Կարապետեանի հետ միասին ճաշած է : Այդ թուականը կը յիշէ որովհետեւ Տիկ . Կարապետեան այդ օր իրենց հետ միասին Նշան Սարգիսեանն ալ ճաշի հրաւիրած է Թիէն-քըսկիվիցի համար : Վկան պատմեց թէ Սարգիսեան խանութին մէջ իրեն կ'օգնէ եղեր երբեմն ապսպրանքներ տանելով : Նոյեմբեր 26-ին Սարգիսեան ժամը 1-ին դուրս ելած եւ 6-ին վերադարձած ու Ոսկանեանի մահուան լուրը հաղորդած է :

Հակահարցաքննութեան ժամանակ վկան ըսաւ թէ Յունիս, Յուլիս, Օգոստոս եւ Սեպտեմբեր ամիսներուն Սարգիսեան իրեն օգնած է խանութին մէջ, Հոկտեմբերին անիկա ուրիշ դործ մը դրած է եւ ինք ապսպրանքները տանող տղայ մը վարձած է Բիչըրտ անունով : Նոյեմբերին Սարգիսեան երբեմն կ'օգնէ եղեր իրեն, իսկ Դեկտեմբերին երբեք չէ դործած որովհետեւ դործի կը նայի եղեր :

Թղթիկեանի յաջորդեց իր Տիկինը՝ Վերդին Թըլթիկեան, որ հաստատեց ամուսնոյն բոլոր ըսածները : Միայն մէկ հակասութիւն կար, որ երեւան եկան Դատախազի հակահարցաքննութեան ժամանակ :

Դատախազ .— Արքեպիսկոպոսին սպանութեան թըլաւկանը կը յիշե՞ս :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Այդ սպանութեան նախորդ շարաթը Նշան Սարգիսեան ամուսնոյդ խանութը կը դործէ՞ր :

Վկայ .— Այո :

Դատախազ .— Ապսպրանք տանող տղա՞ն ալ կը դործէր :

Վկայ .— Անիկա դպրոց կ'երթար, եւ միայն կէսօրէ վերջ կուզար :

Դատախօսագ. — Դեկտեմբեր 1-էն մինչեւ 24, Սար-
եան միջոց ձեռքի կը դործէ՞ր :

Վկայ. — Այո :

Դատախօսագ. — Այդ մասին ուրիշ կասկած կա՞յ մըտ-
քիդ մէջ :

Վկայ. — Ոչ, որովհետեւ մենք նոր ամուսնացած
էինք եւ շատ անդամներ դուրս կ'երթայինք : Նշանը խա-
նութիւն կը նայէր :

Երկուշարթի օրուրնէ սկսեալ մինչեւ դատաւա-
րութեան վերջաւորութիւնը օրական միայն մէկ նիստ
պիտի դումարուի, ժամը 10-էն մինչեւ 1 :

ՄԷԿՐ ԱՏՈՒԵՐ ՄՐ ՏԵՍԱԾ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՈՒԻ
ԲՈՒՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

ՇԱՏԵՐ ԴՈՒՐԵԱՆԸ ԶԵՆ ՏԵՍԱԾ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԷՋ —
ԹԵՐԵԻՍ ՀՈՒ ԶԵՐ

Առաջին վկան էր Մկրտիչ Շիրվանեան, դաշնակ-
ցական, Պօկօթա, Ն. Ճ. —ի Կօմիտէին անդամ, որ վը-
կայեց թէ իր կնոջ եւ դստեր հետ Ս. Խաչ Եկեղեցի
դացած է Դեկտ. 24-ի Կիրակի օր, ժամը 10-էն առաջ
հոն հասած է, ինք եւ իր կինը դրաւած են աջ կողմի
առջեւի երրորդ շարքի պատին կողմի երկու աթոռնե-
րը, իսկ իր դուստրը նստած է ճիշդ իրենց առջեւի շար-
քին վրայ :

Մը. Երիտըն. — Դադարէն առաջ եկեղեցի՞ն էիք :

Վկայ. — Այո :

Շ. — Ի՞նչ ըրիք երբ թափօրը յառաջանալ սկսաւ :

Վ. — Ոտքի ելանք :

Շ. — Յետոյ ի՞նչ տեսա՞ր :

Վ. — Երբ Արքեպիսկոպոսը ետեւի չորրորդ կամ
հինգերորդ շարքին մօտեցաւ, յանկարծ խլրտում մը
սկսաւ : Գրեթէ այն ատեն առջեւի հինգերորդ շարքին
վրայ քանի մը հոգի յարձակեցան Լէյլէկեանի վրայ եւ

սկսան զայն ծեծել: Յետոյ ստաիկաններ եկան ու զայն ձերբակալեցին:

Ծ.— Լէյլէկեանը այդ թուականէն առաջ կը ճանչնայի՞ր:

Վ.— Տեսած էի զայն:

Ծ.— Միւս ամբաստանեալներէն ոեւէ մին տեսա՞ր եկեղեցիին մէջ:

Վ.— Բաց ի Լէյլէկեանէն ուրիշ մէկը չտեսայ:

Ծ.— Սը. Սաչ եկեղեցւոյ անդամ ես:

Վ.— Ոչ:

Ծ.— Ուրիշ անդամներ այդ եկեղեցին զացա՞ծ ես:

Վ.— Այո, 5—6 անդամ:

Դատախազ Քամիլնսփի Կ'սկսի Հակահարցաքննութեան

Դատախազ.— Գիտէ՞իր որ Լէյլէկեան Նիւ Եորքի Կոմիտէին քարտուղարն էր:

Վկայ.— Ոչ, ես Պօկօթայի Կոմիտէին կը պատկանիմ:

Դ.— Դուն Լէյլէկեանը եկեղեցիին մէջ տեսա՞ր ժողովուրդը անոր վրայ յարձակելէն եւ զայն ծեծելէն առաջ:

Վ.— Ոչ:

Դ.— Ձե՞ս զիտեր որ Արքեպիսկոպոսը զարնուելէն յետոյ ժողովուրդը Լէյլէկեանը քաշկուտած է զէպիսոսրանին առջեւ:

Վ.— Երբ ես տեսայ, միջանցքին մէջ զայն կը ծեծէին:

Դ.— Եկեղեցւոյ կեդրո՞նը:

Վ.— Ոչ, խորանին կողմը:

Դ.— Արքեպիսկոպոսը տեսա՞ր:

Վ.— Այո, եկեղեցիին ետեւի կողմը:

Դ.— Թափօրին առաջին մարդը ո՞վ էր:

Վ.— Բուրփառակիրն էր:

- Դ. — Յեառ^օյ :
- Վ. — Երգիչները, 10—12 հոգի :
- Դ. — Երգիչներէն վերջ ^օվ կար :
- Վ. — Յովսէփ Եսայ. Կարապետեան :
- Դ. — Յովսէփ Եպրսկոպոսէն վերջ ^օվ կուզար :
- Վ. — Արքեպիսկոպոսը, որուն ղէմքին մէկ մասը
հայրւ կրնայի տեսնել :
- Դ. — Խլրտուժը ճիշդ ^օւր սկսաւ :
- Վ. — Արքեպիսկոպոսին ետին :
- Դ. — Ուէ մէկը Արքեպիսկոպոսին առջեւ անցա^օւ :
- Վ. — Ոչ, չտեսայ :
- Դ. — Չե՞ս գիտեր որ Արքեպիսկոպոսը առջեւէն
դանակահարուած էր :
- Վ. — Թերթերուն մէջ կարդացի :
- Դ. — Արքեպիսկոպոսին ետին ^օվ կար :
- Վ. — Ժողովուրդը :
- Դ. — Կոխէն յետոյ որքա^օն եկեղեցին մնացիր :
- Վ. — Ամէնէն վերջը դուրս ելլողներէն մին էի :
- Դ. — Ուէ մէկը քեզի հայհոյեց :
- Վ. — Ոչ :
- Դ. — Ուէ մէկը քեզ ամբաստանե^օց :
- Վ. — Ոչ :
- Դ. — Երբ Լէյլէկեանը կը ծեծուէր, լսեցի^օր որ
դայն դաշնակ կոչեցին :
- Վ. — Այո :
- Դ. — Չհարցուցի^օր թէ զով կը ծեծէին :
- Վ. — Ոչ :
- Դ. — Գիտէի^օր թէ ինչու կը ծեծէին :
- Վ. — Ոչ :
- Դ. — Դաշնակցական ընկեր մը կը ծեծէին եւ դուն
չհետաքրքրուեցա^օր թէ ^օվ է ծեծ ուտողը :
- Վ. — Ոչ, մէկը չէի ճանչնար որ հարցնէի :
- Դ. — Եւ դուն այդ մարդով բնաւ չհետաքրքրուե-
ցա^օր :
- Վ. — Ոչ :

Դ. — Երբ խլրտումը սկսաւ եկեղեցւոյ ետեւի կողմը, զուն սեւէ մէկը տեսա՞ր որ աթոռին վրայ ելած իր թեւերը կը շարժէր դէպի հոն ուր Արքեպիսկոպոսը կը դանուէր :

Վ. — Ես մէկէ աւելի մարդիկներ տեսայ որ իրենց թեւերը կը շարժէին ամէն ուղղութեամբ :

Դ. — Արքեպիսկոպոսին ուղղութեամբ սեւէ մէկուն թեւերու շարժումը տեսա՞ր :

Վ. — Ոչ :

Դ. — Կոխը սկսելէն որքա՞ն վերջ Լէյլէկեանի ծեծուիլը տեսար :

Վ. — Հաղիւ մէկ-երկու երկվայրկեան :

Դ. — Ատկէ առաջ Լէյլէկեանը տեսա՞ծ էիր եկեղեցիին մէջ :

Վ. — Ոչ, առաջին անգամ որ տեսայ՝ զայն կը ծեծէին :

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԾԻՐՎԱՆԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Յաջորդ վկան էր Տիկ. Արմենուհի Ծիրվանեան, նախորդ վկային կիներ, որ գրեթէ նոյնաման պատմութիւն մը ըրաւ :

«Երբ թափօրը սկսաւ յառաջանալ, շարունակեց վկան, ես սկսայ դիտել զայն : Յանկարծ իրարանցում մը սկսաւ եկեղեցւոյ ետեւի մասին մէջ, վախցայ, տեսայ որ ամէն մարդ իրարու կը զարնէ : Յետոյ տեսայ որ եկեղեցւոյ առջեւի մասին մէջ քանի մը հողի Լէյլէկեանը կը ծեծէին : Չայն քաշկոտեցին մինչեւ առջեւի շարքը» :

Մր. Երիտըն. — Այդ թուականէն առաջ Լէյլէկեանը կը ճանչնայի՞ր :

Վկայ. — Դէմքով միայն, անունը չէի գիտեր :

Դատախոսագ. — Գիտէի՞ր որ Դուրեան Արքեպիսկոպոսը պիտի պատարագէր :

Վ. կայ. — Ոչ :

Դ. — Ձայն թափօրին մէջ տեսա՞ր :

Վ. — Դէմքին վերի մասը միայն :

Դ. — Յովսէփ Եսս . Կարապետեանը կը ճանչնա՞ս :

Վ. — Այո :

Դ. — Անիկա թափօրին ո՞ր մասին մէջ էր :

Վ. — Ես դայն չտեսայ թափօրին մէջ :

Դ. — Երբ իրարանցում տեղի ունեցաւ, Արքեպիսկոպոսը ո՞ւր էր :

Վ. — Ետեւի վեցերորդ կամ եօթներորդ շարքին քով :

Դ. — Յետոյ տեսա՞ր որ եկեղեցւոյ առջեւի կողմը մէկը կը ծեծէին, այնպէ՞ս է :

Վ. — Այո :

Դ. — Ծեծ ուտող մարդուն Լէյլէկեանն ըլլալը գիտէի՞ր :

Վ. — Ոչ :

Դ. — Իրարանցումը սկսած վայրկեանին որքա՞ն յետոյ մարդիկ սկսան Լէյլէկեանը ծեծել :

Վ. — Երկուքը նոյն վայրկեանին տեղի ունեցան :

Դ. — Ատիէ առաջ Լէյլէկեանը տեսա՞ր եկեղեցիին մէջ :

Վ. — Ոչ :

Դ. — Ի՞նչպէս գիտցար որ ծեծուողը Լէյլէկեանն էր :

Վ. — Անոր նկարը թերթերուն մէջ տեսայ :

Դ. — Ո՞ր թերթի :

Վ. — Չեմ յիշեր :

Յաջորդ վիան էր Օր . Վարդուհի Շիրվանեան, որ Դեկտ . 24-ին իր ծնողաց հետ եկեղեցի դացած է եւ անոնց ճիշդ ատջեւի շարքին վրայ նստած է, Շահէն Սահփանեան անունով տղու մը հետ : Այս օրերս յին պատմութիւնը յար եւ նման էր իր ծնողաց պատմութեան, միայն թէ ինք Արքեպիսկոպոսը եկեղեցիին մէջ բնաւ տեսած չէ, ոչ ալ Յովսէփ Եպիսկոպոսը, Լէյլէկեանը բնաւ չի ճանչնար եղեր, ոչ անունով եւ ոչ ալ զէմքով :

Դատախազ .— Այս դատին նկատմամբ քու ծնողացը կամ ուրիշ սեւէ մէկուն հետ խօսած ես :

Վկայ .— Ոչ :

Դ .— Ի՞նչ պատահեցաւ եկեղեցիին ետեւի մասին մէջ :

Վ .— Իրարանցում մը . տեսայ որ ժողովուրդը Արքեպիսկոպոսին շուրջ խոնուած է, նոյն ատեն տեսայ որ ատջեւի չորրորդ կամ հինգերորդ շարքին վրայ մէկը կը ծեծեն :

Դ .— Ո՞վ էր այդ մարդը :

Վ .— Լէյլէկեանն էր :

Դ .— Գիտէի՞ր թէ Լէյլէկեան ո՛ւր նստած էր ատկից առաջ :

Վ .— Ոչ :

Դ .— Հայրդ Լէյլէկեանի մասին քեզի հետ խօսած է :

Վ .— Ոչ . հայրս ատկէ առաջ Լէյլէկեանը բնաւ չէ տեսած :

Դ .— Ի՞նչպէս դիտես ատիկա :

Վ .— Որովհետեւ հայրս ինծի ըսաւ թէ ինք Լէյլէկեանը բնաւ տեսած չէ :

Դ .— Դուն տեսա՞ր որ բուրվառակիրը իր ձեռքին բուրվառը աղջկան մը տուաւ, մոմը ուրիշի մը ու վաղեց զէպի կոխին վայրը :

Վ .— Ոչ :

ՇԱՀԷՆ ԱՏԵՓԱՆԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԸ

Յր. Շիրվանեանի հետեւեցաւ Շահէն Ստեփանեան, դաշնակցական համակիր, որ օրիորդին հետ աջ կողմի երկրորդ շարքին վրայ նստած է եղեր:

«Երբ թափօրը սկսաւ յառաջանալ, շարունակեց վկան, եւ դէպի խորանը կը նայէի: Յանկարծ ձայներ լսեցի, հայհոյանք, պոռչտուք: Մտեաւ դարձայ եւ տեսայ որ կռիւ կայ: Նոյն ատեն մեր նստած տեղէն 2—3 շարք դէպի ետ, տեսայ որ մէկը ծեծեն. այդ մարդը իր արթունքն դուրս հանեցին եւ դէպի խորան քաշկոտեցին: Դէմքը ծանօթ էր, բայց չէի դիտեր թէ անունը Լէյլէկեան է»:

Մր. Շէրիտըն.— Միւս ամբաստանեալները կը ճանչնաս:

Վկայ.— Անդրէասեանը, Զատիկեանը եւ Սարաֆեանը կը ճանչնամ:

Շ.— Կռիւն վերջ եկեղեցիին մէջ մնացի՞ր:

Վ.— Ոչ:

Շ.— Շատ Դաշնակցականներ կը ճանչնաս:

Վ.— Այո, շատերը կը ճանչնամ:

Շ.— Եկեղեցիին մէջ ուրիշ դաշնակցականներ կայի՞ն:

Վ.— Չնկատեցի:

Շ.— Այդ օր կռիւէն վերջ Լէյլէկեանը տեսա՞ր:

Վ.— Այո, դուրսը տեսայ, ոստիկանները ձերբակալած էին զայն:

Շ.— Անդրէասեանը տեսա՞ր:

Վ.— Այո:

Շ.— Հետը խօսեցա՞ր:

Վ.— «Հըլօ», ըսի:

Շ.— Զեռքը ոեւէ բան ունէ՞ր:

Վ.— Այո, ծրար մը ունէր. թուղթի կը նմանէր:

Դատախազ — Արքեպիսկոպոսին ներս մանկը տեսա՞ր :

Վկայ — Ոչ, ես դէպի խորան կը նայէի :

Դ — Արքեպիսկոպոսը եկեղեցիին մէջ տեսա՞ր :

Վ — Ես դէպի խորան կը նայէի :

Դ — Անոր վրայ յարձակում գործուիլը տեսա՞ր :

Վ — Ես դէպի խորան կը նայէի :

Դ — Տեսա՞ր սեւէ մէկը որ աթոռին վրայ կանդ-

նած էր :

Վ — Ոչ :

Դ — Տեսողութիւնդ լա՞ւ է :

Վ — Շատ լաւ :

Դ — Ի՞նչ տեսար :

Վ — Ժողովուրդը իրար անցած էր :

Դ — Ո՞ր մասին մէջ :

Վ — Ամէն կողմ :

Դ — Իրարանցումը սկսած վայրկեանին եւ Լէյլէկեանի ծեծը սկսած ատենին միջեւ որքա՞ն ժամանակ անցաւ :

Վ — Քիչ ժամանակ :

Դ — Այդ «քիչ ժամանակ»ին մէջ Լէյլէկեանը ի՞նչ կ'ընէր :

Վ — Չեմ գիտեր :

Յաջորդ վկան էր Լեւոն Սէֆէրեան, 53 տարեկան, որ Մր. Շէրիտընի հարցումներուն ի պատասխան ըսաւ .

«Դեկտ. 24-ին Սր. Սաչ եկեղեցի դացի եւ ձախ կողմը առջևի վեցերորդ կամ եօթներորդ շարքին մէջ-տեղի աթոռը գրաւեցի: Երբ թափօրը յառաջացաւ, ձայն մը լսեցի, աչքերս այդ կողմը դարձուցի եւ տեսայ որ մարդիկ կը կռուէին, յետոյ

դէպի ձախ նայեցայ եւ տեսայ որ Լէյլէկեանը իր աթոռին վրայ կը ծեծեն:»

Մը. Շէրիտըն.— Տեսա՞ր որ Լէյլէկեանը աթոռին վրայէն վերցուցին եւ քաշկուտեցին դէպի խորանը:

Վկայ.— Ոչ:

Շ.— Այդ թուականէն առաջ Լէյլէկեանը կը ճանչնայի՞ր:

Վ.— Այո, երկու տարիէ ի վեր:

Շ.— Ոեւէ մէկը տեսա՞ր որ Արքեպիսսկոպոսին վրայ յարձակեցաւ:

Վ.— Ոչ:

Շ.— Երբ Լէյլէկեանը կը ծեծէին, դուն դտէլ՞ր որ Արքեպիսկոպոսը դանակով զարնուած է:

Վ.— Ոչ:

Շ.— Յետոյ ի՞նչ ըրիր:

Վ.— Եկեղեցիէն դուրս ելայ:

Շ.— Ոեւէ ծանօթ մէկը տեսա՞ր եկեղեցիին մէջ:

Վ.— Ոչ:

Շ.— Կորկոտեանը տեսա՞ր եկեղեցիին մէջ:

Վ.— Այո:

Շ.— Ե՞րբ:

Վ.— Կոխի պահուստ:

Շ.— Ձեռքին մէջ ի՞նչ ունէր:

Վ.— Հրագէն մը:

Շ.— Եկեղեցիէն դուրս Լէյլէկեանը տեսա՞ր:

Վ.— Ոչ:

ՀԱԿԱՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆ

ԴԱՏԱԵԱԶ ՔԱՄԻՆՍՔԻԻ ԿՈՂՄԷ

Դատախազ.— Կոխը սկսելէն առաջ ոեւէ ատեն Լէյլէկեանը եկեղեցիին մէջ տեսա՞ր:

Վկայ.— Ոչ:

Դ.— Թափօրէն առաջ, դադարի պահո՞ւն ալ չտեսար զայն:

- Վ. — Ոչ :
- Դ. — Քեզի հետ ո՞վ կար :
- Վ. — Առանձինն էի :
- Դ. — Երբ կոխը սկսու գուն Արքեպիսկոպոսէն որքա՞ն հետու էիր :
- Վ. — 6—7 շաբաթ :
- Դ. — Արքեպիսկոպոսին դէմքը տեսա՞ր :
- Վ. — Ոչ :
- Դ. — Թողին վար իյնալը տեսա՞ր :
- Վ. — Ոչ :
- Դ. — Ձեռքի դաւազանին վար իյնալը տեսա՞ր :
- Վ. — Ոչ :
- Դ. — Ձեռքի խաչին վար իյնալը տեսա՞ր :
- Վ. — Ոչ :
- Դ. — Հասցա ի՞նչ տեսար :
- Վ. — Միայն այնքան որ կոխ կար եւ ժողովուրդը մէկզմէկու կը դարնէր :
- Դ. — Առաջին անգամ ի՞նչ տեսար :
- Վ. — Առաջին անգամ տեսայ որ ժողովուրդը Արքեպիսկոպոսին շուրջը կը կուռէր, յետոյ դարձայ միւս կողմը եւ տեսայ որ Լէյլէկեանը կը ծեծէին :
- Դ. — Մէկ կողմ նայեցար եւ կոխ տեսար Արքեպիսկոպոսին շուրջ, միւս կողմ նայեցար եւ Լէյլէկեանի ծեծուիլը տեսար, այնպէ՞ս է :
- Վ. — Այո :

ԱՐԱՔՍԻ ԱՔԻԿԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ
«ՄՏՈՒԵՐԻ» ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Տիկ. Աբիկեան պատմեց թէ ինք եկեղեցիին մէջ աջ կողմը առջեւի 6-րդ կամ 7-րդ շարքին վրայ միջանցքին կից աթոռի մը վրայ նստած է եղեր : Իր 18 տարեկան մանչ զաւակը դարբայ դասին մէջ է եւ թափօրին մէջ խոռճին հետ ներս մտած է : Երբ տղան Տիկ. Աբիկեանի շարքին մօտեցած է թափօրին ետեւի մա-

սին մէջ իրարանցում տեղի ունեցած է: Ինք անմիջապէս տղուն ձեռքէն քաշած եւ երկուքը միասին եկեղեցիին կողմի դռնէն դուրս ելած են: Քովի սենեակին մէջ աճապարանօք տղան շապիկը վրայէն հանած է, ու այդ պահուն Տիկ. Արիկեան տեսած է մէկուն ստուերը որ քովի էլի-էն դուրս կը փախչի եղեր: Նոյն էլի-էն դուրս ելած ատեն տեսած են որ հոն գետինը ձգուած է եկեղեցական շապիկ մը, որ սովորաբար դպիրները կը հագնին:

«Տղաս տուն զրկելէս վերջ, շարունակեց Տիկ. Արիկեան, ես եկեղեցի վերադարձայ, եւ մուտքի դրան քովի սենեակին մէջ տեսայ Արքեպիսկոպոսը: Հոն զաղտնի ոտտիկանները ինծի ցոյց տուին մէկը եւ հարցուցին թէ կը ճանչնամ դայն: Ես պատասխանեցի թէ չեմ ճանչնար: Ատկից առաջ այդ անձը ուէ տեղ տեսած չէի: Եկեղեցիին մէջ եղած ատենս տեսայ որ ճիշդ իմ առջեւ մէկը կը ծեծէին «աղտոտ դաշնակցական» կոչելով: Մարդիւն դէմքը չտեսայ, որովհետեւ կրօնակը իմ կողմս էր, սակայն նշմարեցի որ ճաղատ գրլուխ ունէր»:

Մր. Երիտրն. — Դանակը տեսա՞ր եկեղեցիին մէջ:

Վ.կայ. — Այո, դպրաց դասի աղջիկներէն մէկուն ձեռքն էր:

Շ. — Օր. Աստղիկ Տաղաւարեանի՞ ձեռքը:

Վ. — Ոչ:

Շ. — Գիտե՞ս թէ ո՞վ է այդ աղջիկը:

Վ. — Դէմքով կը ճանչնամ, բայց անունը չեմ գիտեր:

Շ. — Դանակին կոթին վրայ ուէ բան տեսա՞ր:

Վ. — Այո, թուղթ փաթթուած կ'երեւէր:

Շ. — Կորկոտեանը տեսա՞ր եկեղեցիին մէջ:

Վ. — Այո, ձեռքը հրապէն ունէր, եւ ես աշխատեցայ աոնել այդ անոր ձեռքէն:

Շ. — Ուրիշ ի՞նչ տեսար:

Վ. — Տեսայ որ մէկը եկեղեցիէն փախաւ եւ փողոցը անցնելով դիմացի տունը մտաւ :

Շ. — Ասիկա սեւէ մէկուն ուշադրութեան յանձնեցի՞ր :

Վ. — Այո, Պր. Մառուկեանի ըսի :

Շ. — Ո՞վ է Պր. Մառուկեանը :

Վ. — Սր. Խաչ Եկեղեցոյ հոգաբարձուներէն մին :

Շ. — Այս բաները ամուսնոյդ պատմեցի՞ր :

Վ. — Այո :

ԴԱՏԱԽԱԶ ՔԱՄԻՆՍՓԻԻ ՀԱՐՅԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Դատախազ. — Մր. Քօհներ կը ճանչնա՞ս :

Վկայ. — Այո :

Դ. — Դեկտ. 24-ին կէսօրէ յետոյ Մր. Քօհնի մօտ դացի՞ր :

Վ. — Այո :

Դ. — Այդ ատեն դիտէի՞ր որ անիկա օդնական դատախազ էր եւ պաշտօն ունէր Արքեպիսկոպոսի սպանութեան մանրամասնութիւններն իմանալու :

Վ. — Այո :

Դ. — Քեզի հարցումներ ըրա՞ւ :

Վ. — Այո :

Դ. — Սզազրոզ կա՞ր :

Վ. — Չեմ գիտեր :

Դ. — Հոն Լէյլէկեանը եւ Սարգիսեանը քեզի ներկայացուցի՞ն :

Վ. — Ոչ :

Դ. — Մր. Քօհներ քեզի չհարցուց. «Այս մարդոց դարձելը եւ բռունցքով հարուածելը տեսա՞ր» :

Վ. — Մր. Քօհներ ինծի այդպիսի հարցում չըրաւ :

Դ. — Հապա ի՞նչ հարցում ըրաւ :

Վ. — Ինծի հարցուց՝ «Ի՞նչ տեսար» :

Դ. — Դուն իրեն պատասխանեցի՞ր թէ ստուերի մը փախչիլը տեսած ես :

Վ. — Ո՞նե՞ պատասխան տալէ առաջ Վարդան Տիրատ Մր. Քօհնի ըսաւ որ ես ո՞նե՞ կերպով հետաքրքրուած չեմ :

Դ. — Մր. Քօհնին չըսի՞ր որ դուն չորրորդ շաբին վրայ նստած էիր :

Վ. — Ո՛չ, ես անոր այդպիսի բան չըսի :

Դ. — Մր. Քօհն քեզի չհարցո՞ւց թէ Արքեպիսկոպոսին վրայ յարձակում դործուա՞ծ էր :

Վ. — Անիկա ինձի այդպիսի հարցում չըրաւ :

Դ. — Ըսել կ'ուզես թէ՞ օգնական դատախազ Քօհնը, որ այդ ո՞ճիրը լուծե՞լու պատասխանատու թիւնը իր վրայ առած էր, քեզի այդպիսի հարցում չըրա՞ւ :

Վ. — Չըրաւ :

Դ. — Իբրեւ պարտաճանաչ քաղաքացի պէտք չէ՞ր որ քու դիտցածներդ օգնական դատախազին ըսէիր :

Վ. — Դիտցածներս պիտի ըսէի, բայց ինձի պէտք չունեցան :

Դ. — Մր. Քօհնը հետեւեալ հարցումները չըրա՞ւ քեզի եւ նշանակուած պատասխաները չտուի՞ր :

«Մր. Քօհն. — Սպանութեան օրը եկեղեցի՞ն էիր :

Պատասխան. — Այո :

Հարցում. — Ո՞ր շաբին վրայ էիր :

Պատասխան. — Առջեւէն գրեթէ չորրորդ շաբին վրայ :

Հ. — Երբ Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործուեցաւ քափօրը քեզի հասած չէր, չէ՞ :

Պ. — Ես ձայն մը լսեցի. ո՞նե՞ բան չտեսայ :

Հ. — Տեսա՞ր թէ ով Արքեպիսկոպոսին վրայ ցաղկեց :

Պ. — Ո՛չ :

Հ. — Այս մարդոց գարնելը եւ բռունցքով հարուածելը տեսա՞ր :

Պ. — Ո՛չ, ես միայն ձայն մը լսեցի :»

վկայ .— Ինծի ոչ այդպիսի հարցում եղաւ եւ ոչ ալ եւ այդպէս պատասխանեցի :

Դատախազ .— Երբ տղադ իր շապիկը վրայէն հանեց, կախեցի՞ք զայն :

Վ .— Ձեմ յիշեր :

Դ .— Սակայն ստուերի մը փախչելը կը յիշես, այնպէ՞ս է :

Վ .— Այո :

Հարցաքնութիւնը վերջացաւ ժամը 1-ին :


Տեսնենք Պր . Արիկեան ի՞նչ ունի ըսելիք վաղը :

ԲՆՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԱՌԱՋ ՁԵՆ ՏԱՐՈՒԱԾ
ԻՐ ՈՒԶԱԾԻՆ ՊԵՍ

ՏՈՒԹ . ԱՐԳԱՐԵԱՆ ՆՈՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՂԱԾ Է

Մր . Շէրիտընի հարցումներուն պատասխանելով Արիկեանը պատմեց թէ Դեկտ . 24-ի Կիրակի առաւօտ իր կիներ եւ խորթ զաւակը (Դանիէլ Վարուժանի որդին) միասին եկեղեցի դացած են, իսկ ինք տունը մընացած է : Բաղնիք առած պահուն կիներ վերադարձած է եկեղեցիէն ու հոն պատահած դէպքը պատմած է իրեն : Անմիջապէս հաղուած եւ եկեղեցի վազած է : Կէս ժամի չափ եկեղեցւոյ դրան առջեւ այլայլած ժողովուրդին հետ խօսած է ու յետոյ կէսօրուան ժամը 2-ին ատենները ոստիկանատուն դացած է, իր աջակցութիւնը ընծայելու ոստիկանութեան : Հոն տեսած է Կարապետ Չատիկեանը, կոկորդի հիւանդութիւն ունեցող անխօս վկան, մեծ թիւով ուրիշ հայեր, ինչպէ՞ս նաեւ Առաջնորդարանի Քարտուղար Վարդան Տիրատը :

Պ . Արիկեան Օգնական Դատախազ Քօհնի սենեակը մտած է եւ իր գործակցութիւնը տրամադրած է : «Նս ջանացի իմ լաւագոյնս ընել կառավարութեան օգնելու համար», յայտարարեց Արիկեան : Իր ներկայու-



Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՐՏԱՒԻՆԸ

Թեան հարցաքննած են Կարապետ Զատիկեանը :

Մր. ՇԷՐԻՒՐԱՆ.— Մր. Քօհնը Զատիկեանի ի՞նչ հարցուց :

Վկայ.— Մր. Քօհն Լէյլէկեանը եւ Սարգիսեանը ցոյց տալով հարցուց. «Այս մարդոց Արքեպիսկոպոսին վրայ յարձակիլը տեսա՞ր» : Զատիկեան պատասխանեց. «Այն տեղերը տեսայ. ուրիշներ ալ կային, ուղեցի բռնել բայց փախան» : Յետոյ Զատիկեան Թուղթի վրայ ուրիշ բան մը զրեց բայց չգիտցայ ինչ ըլլալը :

Շ.— Ուրիշ ի՞նչ հարցուց :

Վ.— «Դանակը տեսա՞ր» հարցուց : Զատիկեան Թուղթի վրայ պատասխանը զրեց եւ ինծի տուաւ եւ ալ Տիրատին տուի. Տիրատ Մր. Քօհնի պատասխանեց. «Ոչ» :

Շ.— Դեկտ. 24-ին երբ Զատիկեանի հարցուեցաւ թէ դանակը տեսա՞ծ է, ի՞նչ պատասխանեց :

Վ.— Զատիկեան հետեւեալ պատասխանը զրեց Թուղթի վրայ. «բացարձակապէս ոչ» :

Շ.— Դուն ներկա՞յ էիր երբ Զատիկեանին հարցուեցաւ թէ Լէյլէկեանի եւ Սարգիսեանի ի՞նչ ընելը տեսած է :

Վ.— Այո, հոն էի. Զատիկեան պատասխանեց. «Անոնք Արքեպիսկոպոսին շուրջն էին» :

Շ.— Ամբողջ օրը ոստիկանատուն մնացի՞ր :

Վ.— Այո, ամբողջ օր :

Շ.— Հապա յաջորդ օ՞րը, Դեկտ. 25-ին :

Վ.— Այդ օրն ալ հոն էի :

Շ.— Թարգմանը Վարդան Տիրա՞տն էր :

Վ.— Անիկա ոչ միայն Թարգման էր հապա պաշտօնեայ : Մր. Քօհնի մօտ կը նստէր :

Շ.— Ի՞նչ կ'ընէր :

Վ.— Կողմնակցութիւն կ'ընէր :

Շ.— Ի՞նչ կ'ընէր որ կողմնակցութիւն կ'ըսես :

Վ.— Շատ մը մանր-մունր բաներ. օրինակ հար-

ցումները այնպէս մը կը դարձնէր որ ճիշդ չէր :

Շ. — Գուն ի՞նչ ըրիր :

Վ. — Ոստիկանութեան մէկ ներկայացուցիչը կար հոն , բողոքեցի անոր : Ըսաւ որ իրենք դատախազի գըրտանեակին վրայ սեւէ իշխանութիւն չունին :

Շ. — Ըսել կ'ուզես թէ Տիրատ իր թարգմանութեանց մէջ անկեղծ չէր :

Վ. — Անկեղծ կամ կեղծ էր չեմ ըսեր , հապա կ'ըսեմ թէ անճիշդ էր :

Շ. — Յետոյ ի՞նչ ըրիր :

Վ. — Յիսնապետ Տանլիին խօսեցայ : Բացատրեցի թէ այս մարդիկը չափազանց հակառակ են իրարու , կ'ուզեն մէկզմէկու վիզը կտրել , դո՞ոյ՛ ըլլալու է : Բողոքեցի նաև Տիրատին դէմ : Ըսի որ անիկա ատելութիւնով կ'առաջնորդուի :

Շ. — «Այս մարդիկ» ըսելով որո՞նք ըսել ուզեցիր :

Վ. — Ոստիկանատան մէջ եղողները :

Շ. — Որո՞նք էին :

Վ. — Մաւեան , Մաղաքեան , Տէմիրճեան , Տիկ. Տէօքմէճեան եւն. :

Շ. — Ի՞նչ կ'ընէին :

Վ. — Բաներ կը խօսէին որ շիտակ չէր :

Շ. — Ո՞վ , որո՞ւ եւ ի՞նչ խօսեցաւ որ շիտակ չէր :

Վ. — Մարդիս Տէմիրճեանը , Տիկ. Տէօքմէճեանին խօսեցաւ :

Շ. — Ի՞նչ ըսաւ :

Վ. — Անիկա Տիկ. Տէօքմէճեանի ըսաւ . «Ամէն մարդ Լէյլէկեանը կը մատնանչէ իբրև Արքեպիսկոպոսին սպանիչը . եթէ դուն ալ ըսես թէ դանակը տեսածես , ամէն բան պիտի պարզուի» :

Շ. — Որքա՞ն ատեն ոստիկանատուն մնացիր :

Վ. — Ամբողջ օրը :

Շ. — Ուրիշ ո՞վ տեսար :

Վ. — Տիգրան Չաքմաքճեանը :

Շ. — Անոր ի՞նչ պատահեցաւ :

Վ. — Չաքմաքճեան ներս բերուեցաւ ժամը 7.30ին առննները երբ արդէն սենեակէն դուրս կ'ելլէինք : Մենք Մր. Քօճնէն խնդրեցինք որ նստի եւ Չաքմաքճեանին պատմութիւնը մտիկ ընէք : Մր. Քօճն սաքի վրայ էր եւ մենք անոր շուրջը բոլորուած էինք : Մր. Քօճն հարցուց . «Այս երկու մարդոց (Լէյլէկեան եւ Սարգիսեան) սեւէ բան մը ընելը տեսա՞ր եկեղեցիին մէջ» : Չաքմաքճեան պատասխանեց . «Լաւ չեմ յիշեր , բայց կը խորհիմ թէ ասոնք հոն էին» : Երբ Մր. Քօճն դանակի մասին հարցուց , Չաքմաքճեան ըսաւ թէ ինք դանակը բնաւ չէ տեսած :

Շ. — Պրն . Չաքմաքեան իր յայտարարութեան մէջ կ'ըսէ որ Դեկտ . 24-ին երբ ինք ոստիկանատուն դացած է ուրիշ հայեր չկան եղեր . ճի՞շդ է :

Վ. — Ծիշդ չէ . հոն շատ հայեր կային :

Շ. — Մինասեանն ալ տեսա՞ր ոստիկանատան մէջ :

Վ. — Այո , ես հոն էի երբ անիկա ներս բերուեցաւ :

Շ. — Մինասեան ըսա՞ւ որ դանակը գետնէն վերցնող եւ խորանին մօտերը տանողը ինք եղած է :

Վ. — Ոչ , այդպէս բան չըսաւ :

Շ. — Դանակի մասին անոր հարցում եղա՞ւ :

Վ. — Այո , եւ ան պատասխանեց թէ ինք դանակը բնաւ տեսած չէ :

Մր. Շէրիտըն այս այս հարցաքննութեան պահուն ամէն ճիգ թափեց որ ոստիկանատան մէջ ժողովուրդին անպաշտօն խօսակցութիւնները ձիւրին լսէ : Դատախաղը ամէն անգամ առարկեց , ու դատաւորը առարկութիւնը օրինաւոր գտաւ : Արիկեան մասնաւոր բաղձանք մը ունէր ոչ միայն իր «տեսած»ները նկարագրելու , «լսած»ները պատմելու , հապա իր եղբակացութիւնները տալու դատարանին :

Դատախաղ Քամինսքիի հակահարցաքննութիւնը շատ խիստ եղաւ :

Դատախոսար.— Դուն Հայ ես, չէ՞ :

Վկայ.— Ոչ, ես Ամերիկեան քաղաքացի եմ, Հայ ծագումով :

Դ.— Դուն միակ Հայը չե՞ս որ բացառիկ շնորհ ըստացար 1928-ին Թուրքիա երթալու եւ Մուսթաֆա Բէմալ Բաշայի հետ տեսակցելու :

Վ.— Սուտ է այդ :

Դ.— Քէմալ Բաշայի հետ չե՞ս տեսակցած :

Վ.— Ոչ :

Դ.— Ամերիկայէն Թուրքիա չվերադարձա՞ր :

Վ.— Թուրքիա դացի առաքելութեամբ, իմ ընկերութիւնս զիս զրկեց :

Դ.— Այն ատեն Ամերիկեան քաղաքացի՞ էիր :

Վ.— Ոչ. Թրքահայաստակ. Ես հպարտ էի քրքալիան քաղաքացի ըլլալուս :

Դ.— Դուն թրքական լրտես՞ս ես :

Վ.— Ոչ, դուն իրաւունք չունիս զիս լրտես կոչելու :

Դ.— Դաշնակ լրտես ես :

Վ.— Ոչ, ես լրտես չեմ :

Դ.— Ամէն օր Մր. Քօհնի զրասնեակը չէ՞ր երթար :

Վ.— Այո :

Դ.— Ի՞նչ բանի համար կ'երթայիր :

Վ.— Անոր օգնելու :

Դ.— Ի՞նչպէս պիտի օգնէիր :

Վ.— Ես կամեցողութիւն ունէի Մր. Քօհնի տալու իմ ընտանեացիս աջակցութիւնս, վկաներ բերելով, եւ ուրիշ կերպով օգնելով :

Դ.— Քա՞նի վկայ բերիր :

Վ.— Միայն մէկ աղջիկ :

Դ.— Իրողութիւնը այն չէ՞ որ դուն Մր. Քօհնի մօտ կ'երթայիր անոր դործերը լրտեսելու համար :

Վ.— Ատիկա ստախօսութիւն է : Ձեր մասին պիտի

դանդատիմ : Ես լրտես չեմ : Ամերիկեան քաղաքացի մը լրտես չի կրնար ըլլալ :

Դ. — Հապա ինչո՞ւ համար Մր. Քօհնի մօտ կ'երթայիր :

Վ. — Իբրեւ Ամերիկեան քաղաքացի եւ իբրեւ Հայ ալ՝ իմ պարտականութիւնը կատարելու : Որպէս զի Ամերիկացիներ մեր կացութիւնը լիովին կարենան բմբոսնել :

Դ. — Ու երբ անոր քով գացիր տեսա՞ր որ Մր. Քօհն կեղծ բաներ կ'ընէ , այնպէ՞ս է :

Վ. — Ինծի այնպէս երեւցաւ որ Մր. Քօհն սխալ բաներ կ'ընէր :

Դ. — Այն ատեն դուն զիտէիր որ Մր. Քօհն կառավարութեան պաշտօնեայ է , օգնական դատախազ , որ պաշտօն ունի ռժիրի մանրամասնութիւններն իմանալու եւ սճրագործներու ինքնութիւնը հրապարակ հանելու , չէ՞ :

Վ. — Այո :

Դ. — Լաւ , երբ տեսար որ անիկա անարդար դործեր կ'ընէ , ինչո՞ւ չի գացիր Շրջանային Դատախազ դատաւոր Տաճին մօտ եւ չըսիր անոր որ իր օգնականներէն մին սխալ գործեր կ'ընէ :

Վ. — Ես Մր. Տաճին մօտենալու կարողութիւնը չունէի :

Դ. — Մր. Տաճին բողոքեցի՞ր :

Վ. — Ոչ :

Դ. — Հապա ի՞նչ ըրիր :

Վ. — Նամակ մը զրկեցի ոստիկանապետին :

Դ. — Ո՞ւր է այդ նամակը :

Վ. — Ի՞նչ գիտեմ , ոստիկանապետին մօտ անշուշտ :

Դ. — Նամակիդ պատճէնն ունիս :

Վ. — Ոչ :

Դ. — Դուն Մր. Քօհնին ըսի՞ր որ դուն Դեկտ. 24-Սր. Խաչ եկեղեցին չէիր գացած , բայց կինդ գացած էր :

Վ. — Այո, ըսի :

Դ. — Անոր չբութ՞ր որ կինդ տեսած է Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործուիլը :

Վ. — Ոչ :

Դ. — Կինդ քեզի չբաս՞ւ որ ինք յարձակումը տեսած է :

Վ. — Ոչ :

Դ. — Երբ Մր. Քօհն քեզ կը հարցաքննէր, սղազրոզ կա՞ր հոն :

Վ. — Ձեմ յիշեր, ես սղազրոզ չտեսայ :

Դ. — Մր. Քօհնը քեզի հետեւեալ հարցումը ըրա՞ւ.

«Հարց. — Դուն եկեղեցի հասար Եպիսկոպոսին վըրայ յարձակում գործուիլէն յետոյ :

Պատ. — Այո, դէպքէն յետոյ : Կինս յարձակումը տեսած է, ան եկեղեցիին մէջ էր» :

Վ. — Ոչ, այդ պատասխանը մէկը յերիւրած է, չեմ գիտեր թէ ով : Մր. Քօհն ինծի սեւէ հարցում չըրաւ, բայ ի այն հարցումէն թէ ես եկեղեցի՞ն էի : Իսկ ես «ոչ» պատասխանեցի :

Դ. — Մր. Քօհն շփոթած էր :

Վ. — Այո, ամէն մարդ շփոթած էր, ես միակ մարդըն էի որ կրնայի պաղարիւնօրէն տեսնել իրերը :

Դ. — Եկեղեցի ե՞րբ դացիր :

Վ. — Կռիւէն յետոյ : Ներս չմտայ, փողոցը կանդնեցայ :

Դ. — Հոն ո՞վ տեսար :

Վ. — Խորթ տղաս :

Դ. — Ճիշդ չէ՞ որ խորթ տղադ տուն եկաւ :

Վ. — Ոչ, ես գայն եկեղեցւոյ դրան առջեւ տեսայ :

Դ. — Եթէ քեզի ըսեմ որ կինդ երէկ վկայեց թէ կռիւը սկսելէն յետոյ իր տղուն ձեռքէն բռնած ու գայն տուն առաջնորդած է, յիշողութիւնդ կը թարմանա՞յ :

Վ. — Ատիկա ճիշդ չէ, տղան տուն չեկաւ :

Դ. — Մր. Քօհն քեզի հետեւեալ հարցումն ըրա՞ւ.

«Հարց.— Արշաւիր Շիրակեան անունով մէկը կը
նանչնա՞ս :

Պատ.— Այո :

Վ.— Մը. Բօհն այդ հարցումը ինձի ուրիշ ատեն
ըբաւ :

Դ.— Հապա սա՞ հարցումը .

«Հարց.— Դուն կ'ըսես որ անիկա կը գբադի նը-
մանօրինակ . . .

Պատ.— Նմանօրինակ մեքոտներով, մեր կազմա-
կերպութեան, մեր Արքեպիսկոպոսին դէմ կազմա-
կերպուելով :»

Վ.— Ատիկա մեծ ստախօտութիւն մ'է :

Դ.— Ո՞վ շինեց այդ սուտը :

Վ.— Մէկը շինած է, ս՞վ, չեմ գիտեր :

Դ.— Մը. Բօհն քեզի հարցո՞ւց .

«Հարց.— Ուրիշ ոեւէ բան գիտե՞ս այս մասին :

Պատ.— Ոչ :»

Վ.— Այդ հարցումը չեղաւ ինձի :

Դատախազը երեւան հանեց Արիկեանի Դեկտ. 24ին
ըբա՞ծ յայտարարութիւնը, որ հետեւեալն է .

«Հարց.— Այս առաւօտ եկեղեցի՞ն էիր :

Պատ.— Այո :

Հ.— Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործը-
ւելէն յետո՞յ եկար :

Պ.— Դէպքէն յետոյ, կիմս յարձակումը տեսած է,
անիկա եկեղեցիին մէջ էր :

Հ.— Այս մարդը, Արշաւիր Շիրակեան, կը նանչ-
նա՞ս :

Պ.— Այո :

Հ.— Դուն կ'ըսես որ անիկա կը գբադի նմանօրի-
նակ . . .

Պ.— Նմանօրինակ մեքոտներով, մեր կազմակեր-
պութեան, մեր Արքեպիսկոպոսին դէմ կազմակերպուե-
լով :

Հ. — Ուրիշ ոեւէ բան գիտե՞ս այս մասին :

Պ. — Ոչ :»

Արիկեան բոլորովին ուրացաւ այս յայտարարութիւնը : Նոյնը ըրաւ իր կիներ երէկ :

Դատախազ. — Երբ կարապետ Զատիկեան կը հարցաքննուէր սղազրոյ կա՞ր :

Վ. կայ. — Ես հոն սղազրոյ չտեսայ :

Դ. — Ի՞նչ պատահեցաւ :

Վ. — Քանի մը սխալներ եղան թարգմանութեան մէջ :

Դ. — Այդ պարագան սեւէ մէկուն ուշադրութեան չյանձնեցի՞ր :

Վ. — Այո, ստիկանի մը ըսի, ինծի պատասխանեց որ իրենք սեւէ իշխանութիւն չունին դատախազին վերայ :

Դ. — Ինչո՞ւ Մր. Քօհնին չըսիր որ Զատիկեանի դրածները սխալ կը թարգմանուին :

Վ. — Որովհետեւ հող խոնուած ժողովուրդը թըշնամական երեւոյթ ունէր : Մարդիկ ներս կը սղրդէին դադտազոյի եւ կը դիտէին անցուղարձը :

Դ. — Եւ դուն այդ երեւոյթէն վախցա՞ր :

Վ. — Ոչ, խորհեցայ որ եթէ ըսեմ ամէն բան տակնուվրայ կ'ըլլայ :

Դ. — Դուն նորէն կը պնդես որ Մր. Քօհն անձիշդ յայտարարութիւններ կը թուլատրէր :

Վ. — Ես կ'ըսեմ որ Մր. Քօհնը իր քննութիւնները պատշաճ եղանակաւ, իմ ուղածիս պէս, չէր ըներ :

Դ. — Դուն Մր. Քօհնի ըրած բոլոր հարցումները եւ անոնց պատասխանները կը յիշե՞ս, չէ՞ :

Վ. — Բոլորը կը յիշեմ :

Դ. — Ահաւասիկ կարապետ Զատիկեանի Դեկտ. 24-ի յայտարարութիւնը : Կարդայ զայն եւ ըսէ թէ ո՞ր հարցումը եւ ո՞ր պատասխանը անձիշդ է :

Արիկեան կարգաց ամբողջը եւ պատասխանեց .

— Այս յայտարարութեան մէջ դանակի մասին հարցում չկայ :

Դ. — Վստա՞հ ես որ դանակի մասին հարցում եղաւ :

Վ. — Այո :

Դ. — Ուրեմն այս յայտարարութիւնը անձի՞ չդ է :

Վ. — Լման չէ :

Դ. — Դեկտ. 24-ին քանի՞ անձինք հարցաքննուեցան :

Վ. — Որոշ չեմ գիտեր :

Դ. — Ի՞նչ է կարծիքդ :

Վ. — 8—10 անձինք :

Դ. — Քանի՞ ժամ մնացիր Մ ր. Քօհնի մօտ :

Վ. — Ութը ժամ :

Դ. — Եւ ութը ժամուան մէջ միայն 8—9—10 վը-կաներու հարցաքննութիւնը տեսար :

Վ. — Ես շատ անգամներ դուրս կ'ելլէի :

Դ. — Նշան Մինասեանի հարցաքննութեան ներ-կա՞յ էիր :

Վ. — Այո :

Դ. — Եթէ քեզի ըսեմ որ անոր հարցաքննութիւնը տեղի ունեցած է Դեկտ. 26-ին, յիշողութիւնդ կը թար-մանա՞յ :

ԾԱՆՕԹ. — Միմասեանի յայտարարութիւնը առնուած է Դեկ-տեմբեր 26-ին :

Դ. — Տիգրան Չաքմաքճեանի հարցաքննութեան ներկա՞յ էիր :

Վ. — Այո, Դեկտ. 24-ին, ժամը 7.30 ին ատենները :

Դ. — Ահաւասիկ Չաքմաքճեանի յայտարարութիւ-նը, որ կը կրէ Դեկտ. 25 թուականը : Ասո՞ր ինչ կ'ըսես :

Վ. — Այդ յայտարարութիւնը սխալ է : Չաքմաք-ճեան հարցաքննուեցաւ Դեկտ. 24-ին :

Դ. — Սղազբող կա՞ր :

Վ. — Չեմ յիշեր :

Ընթերցողին յիշողութիւնը թարմացնելու համար ըսեմ որ Տիգրան Չաքմաքճեան իր վկայութեան ատեն բտաւ որ Դեկտ. 24-ի իրիկունը ստիկանատուն զացած է : Մր. Քօհն արդէն մեկնած է հղեր : Ոստիկանները իրեն ըսած են որ յաջորդ օր վերադառնայ ու այդպէս ալ ըրած է :

Դատախոսագ. — Ե՞րբ լսեցիր որ Սարգիս Տէմիրճեան կնոջ մը կ'ըսէ . «Ամէն մարդ Լէյլէկեանը կը մատնանը՝ չէ, եթէ դուն ալ ըսես որ դանակը տեսար, ամէն բան կը մաքրուի», չխորհեցա՞ր որ ահաւոր սխալ մը կը գործուի :

Վկայ. — Մարդը դէչ նպատակ չունէր :

Դ. — Ա՞յդ է բարոյականութեան չափանիշդ :

Վ. — Այո, այդ է իմ ըմբռնումս :

Դ. — Նշան Մաղաքեան անունով մէկը ճանչնա՞ս :

Վ. — Այո :

Դ. — Դեկտ. 24-էն յետոյ անիկա ձեր տունը այցելե՞ց :

Վ. — Այո :

Դ. — Ու երբ Արքեպիսկոպոսի սպանութեան մասին խօսեցաք դուն անոր ըսի՞ր . «Արքեպիսկոպոսի սպանութիւնը մեր դաշնակցական խումբին գործն է . այսպիսի քաջարի գործ մը միայն դաշնակցականները կըրնան ընել» : Այն ատեն քու խորթ աղջիկդ չգոչե՞ց . «Կեցի՛ր, հայրիկ ինչո՞ւ այդ խոստովանութիւնը կ'ընես» :

Վ. — Ատիկա սխալ է : Ես այդպէս բան չեմ ըսած :

Դատախոսը բաւականացաւ այդ հարցաքննութեամբ : Ընդհանուր տպաւորութիւնը դատաւորին եւ երդուեալներուն վրայ չէր կրնար նպաստաւոր ըլլալ, ձեր թղթակցին կարծիքով :

Յաջորդ վկան էր Տոքթ. Սարգիս Արզարեան, որ 70 տարի յետոյ իմացած է որ հայութեան մէջ կայ Դաշնակցութիւն անունով կազմակերպութիւն մը, ու 1934 Մարտ 20 ին նոր քունէն արթնցած անգամ արձանագրուած է այդ կուսակցութեան:

Տոքթ. Արզարեան Դեկտ. 24-ին Սր. Սաչ եկեղեցի դացած է, սակայն այդ թուականէն յետոյ կարապետ Չատիկեանի հանդիպած է եւ անոր հալը-ֆէփը հարցուցած է: Պօսակցութիւնը յետոյ դարձած է Դուրեան Արքեպիսկոպոսի սպանութեան շուրջ: Տոքթ. Արզարեան անոր հարցուցած է. «Եկեղեցիին մէջ ի՞նչ տեսար»: Չատիկեան պատասխանած է. «Կուր. եղաւ, ժողովուրդը իրար խռոնուեցաւ»: «Ատկից աւելի սեւէ բան տեսա՞ր»: «Աւելի բան մը չտեսայ»:

Այս խօսակցութեան թուականէն առաջ Տոքթ. Արզարեան Չատիկեանը տեսած է ոստիկանատան մէջ: Հոն լսած է մէկուն հետեւեալ խօսքերը Չատիկեանի ուղղուած. «Ոեւէ մարդու բան մ'ըսեր»:

Տոքթ. Արզարեան վկայեց ամբաստանեալներէն մի քանիին լաւ նկարագրին եւ խաղաղասիրութեան մասին:

Դատախաղ Քամինսքին ալ հարցումներ ունէր:

Դատախաղ. — Յունուար 17-ին ոստիկանատան մէջ որո՞ւ հետ խօսեցար:

Վկայ. — Յիսնապետ Տանլիին:

Դ. — Ամբաստանեալ Անդրէասեանը տեսա՞ր հոն:

Վ. — Այո:

Դ. — Անոր ըսի՞ր. «Լաւ կ'ըլլայ որ դուն յայտարարութիւններ ցրուելու պատմութեանդ վրայ պնդես, եթէ նեղութեան մէջ իյնալ չես ուզեր»:

Վ. — Ոչ, այդպէս բան չըսի:

Դ. — Անդրէասեանի հետ խօսեցա՞ր:

Վ. — Այո:

Դ. — Ի՞նչ ըսիր :
Վ. — Այսպէս ըսի. «Անդրէասեան ինքդ իրենդ չի հակասես» :

Դ. — Ի՞նչպէս գիտէիր որ Անդրէասեան կրնար ինքրն իրեն հակասել :

Վ. — Ճորճ Զատիկեանէն իմացած էի :

Դ. — Ճորճ Զատիկեանը՝ Կարապետ Զատիկեանի տղա՞ն է :

Վ. — Այո :

Դ. — Ուրեմն անոր հետ խօսա՞ծ ես :

Վ. — Այո :

Դ. — Ճորճ Զատիկեանի ըսա՞ծ ես. «Եթէ հայրդ վկայութիւն չտայ տասը հազար տողար կուտամ» :

Վ. — Ատիկա ճիշդ չէ :

Դ. — Կարապետ Զատիկեանի ո՞ւր հանդիպեցար :

Վ. — Գլըպը :

Դ. — Իմացա՞ծ էիր որ Կարապետ Զատիկեանի խըրատ արուած էր որ չխօսի :

Վ. — Այո :

Դ. — Այն ատեն անոր ինչո՞ւ հարցուցիր թէ ի՞նչ տեսած է եկեղեցիին մէջ :

Վ. — Իր կոկորդի մատին խօսեցանք, յետոյ ան ինծի ըսաւ որ կոխէն դատ ուրիշ բան չէ տեսած :

Դ. — Իբրեւ խելացի մարդ, երբ գիտէիր թէ Զատիկեան խրատուած է որ չխօսի, ու երբ ինք ձեզի ըսաւ որ կոխէն դատ ուրիշ բան չէ տեսած, չխորհեցա՞ր թէ այդ արտայայտութիւնը արդիւնքն է իր ստացած խըրատին :

Վ. — Ոչ. այդպիսի բան մը մտքէս չանցաւ :

Դ. — Երբ Մր. Քօհնի հետ տեսակցեցար՝ անոր ըսի՞ր որ ինք սխալ գծի վրայ է :

Վ. — Ոչ, հապա ըսի որ հաւանաբար սխալ գծի վըրայ է :

Յաջորդ վկան էր Միհրան Արսլանեան, նիւ ձըր-

դիէն, որ սովորաբար «Պիք Մայք» անունով կը ճանչցուի: Այդ օր եկեղեցի եղած է, ետեւի ձախ կողմի երկրորդ շարքին վրայ: Թափօրի շարքի մասին դադափար չունէր: Իրեն այնպէս թուած էր որ Յովսէփ Եպիսկոպոսը թափօրի առաջին մարդը եղած է, իսկ Դուրեան Արքեպիսկոպոս՝ վերջինը: Եկեղեցիին մէջ միայն կոխ տեսած է, ունէ մէկը չէ ճանչցած ու այդպէս ալ ըսած է Օդնական Դատախազ Քօճնի: Պաշտպան կողմին համար իր վկայութեան արժէքը միայն այն էր որ ինք Կարապետ Զատիկեանը իր ետեւը տեսած է:

ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Օրուան առաջին վկան էր Վարդան Կարապետեան, դաշնակցութեան համակիր, Արեւելեան դորդի վաճառական: Անիկա վկայեց թէ Դեկտ. 24-էն առաջ Տիգրան Զաքմաքճեան իրեն կը դորձէր իրրեւ աւուներ յարդարող: Դուրեան Արքեպիսկոպոսի սպանութենէն յետոյ խօսակցութեան միջոցին իրեն այսպէս ըսած է. «Դէպքը այնքան արագօրէն պատահեցաւ որ սեւէ բան չկրցայ տեսնել»:

Մր. Երիտըն. — Դեկտ. 24-էն յետոյ Զաքմաքճեան քեզի դորձեց:

Վկայ. — Միայն երկու երեք շաբաթ: Սակայն շատ անկանոն կերպով դորձի կուզար:

Ծ. — Քեզի ըսա՞ւ որ հիւանդ էր:

Վ. — Հիւանդ ըլլալը չեմ գիտեր: Բայց գիտեմ թէ օրական մէկ երկու ժամ հազիւ դորձի կուզար:

Ծ. — Վերջին երկու երեք շաբաթներու ընթացքին ուրիշ ի՞նչ պատահեցաւ:

Վ. — Օր մը Զաքմաքճեանի հետ միասին Սր. Սաչ Եկեղեցի դացինք: Հոն հանդիպեցանք Սարգիս Տէմիրճեանին: Խօսեցանք Արքեպիսկոպոսի սպանութեան շուրջ: Տէմիրճեան իր ուսերը շարժեց ու ըսաւ. «Ամէն

բան այնքան արագութեամբ եղաւ որ ես բան մը չկրցի տեսնել :»

Շ. — Ձաքմաքճեան քու գործէդ դուրս ելլելէն յետոյ ի՞նչ ըրաւ :

Վ. — Առանձինն գործ ըրաւ :

Շ. — Քեզի դրամ տալի՞ք էր :

Վ. — Այո :

Շ. — Երբ գործը ձգեց դրամը վճարե՞ց :

Վ. — Ոչ, ըսաւ որ դրամ չունէր :

Շ. — Դուրեան Յանձնախումբի մասին խօսեցա՞ք իր հետ :

Վ. — Ոչ :

Յետոյ Կարապետեան ըսաւ թէ ամբաստանեալ Ձատիկեանը կը ճանչնար. թէ ան լաւ տղայ էր ու ամէն մարդ կը սիրէր զայն :

ԴԱՏԱԽԱԶ , ԲԱՄԻՆՍՒԲԻԻ ՀԱՐՅԱՔՆՆՈՒԹԻԻՆԸ

Դատախազ. — Միհրան Ձատիկեանին նայիր անգամ մը :

Վկան նայեցաւ :

Դատախազ. — Դեկտ. 24-ին ինչպէս որ կ'երեւնար, այսօր ալ նոյնպէս կ'երեւնա՞յ ան :

Վկայ. — Դեկտ. 24-ին չտեսայ զայն :

Դ. — Հապա՞ Դեկտ. 24-էն առա՞ջ :

Վ. — Այնպէս էր ինչպէս հիմակ :

Դ. — Պետե՞ր ունէ՞ր :

Վ. — Չեմ գիտեր :

Դ. — Կ'ըսես որ Ձատիկեան լաւ նկարագրի տէր մէկն է, այնպէ՞ս է :

Վ. — Այո :

Դ. — Եթէ քեզի ըսեմ որ անիկա ոստիկանութեան եւ Օգնական Դատախազ Քօհնի սուտ խօսած է, կարծիքդ կը փոխե՞ս :

- Վ. — Ատիկա պարազաներէն կախում ունի :
- Դ. — Ըսիր որ Դեկտ. 24-էն վերջ Չաքմաքեանին խօսեցա՞ր, ճի՞շդ է :
- Վ. — Այո :
- Դ. — Ո՞րքան վերջ :
- Վ. — Երկու օր յետոյ :
- Դ. — Անիկա քեզի ըսա՞ւ որ Դատարարին գրասեն-
կակը գացած է :
- Վ. — Ոչ :
- Դ. — Քեզի իր ամբողջ ըսածը այն էր որ եկեղեցի-
ին մէջ իրարանցում տեղի ունեցած էր եւ ինք բան մը
չէր տեսած :
- Վ. — Այո :
- Դ. — Իսկ Տէմիրճեան միայն իր ուսերը շարժած էր :
- Վ. — Այո :
- Դ. — Ուսերը շարժելը ի՞նչ նշանակութիւն ունէր :
- Վ. — Ոչ մէկ նշանակութիւն : Սակայն անիկա ըսաւ
թէ ինք բան մը տեսած չէր :
- Դ. — Չաքմաքեանին վրայ ի՞նչ գաղափար ունե-
ցար :
- Վ. — Սկսայ կասկածիլ իր նկարագրին վրայ :
- Դ. — Քեզմէ գրամ դողցա՞ւ :
- Վ. — Ինչո՞ւ համար պիտի դողնայ :
- Դ. — Հապա ինչո՞ւ կասկածեցար իր նկարագրին
վրայ :
- Վ. — Որովհետեւ 8—10 օր յետոյ իր պատմութիւնը
փոխեց եւ ըսաւ որ գաշնակցականներն սպաննեցին
Արքեպիսկոպոսը :
- Դ. — Ուեէ մէկուն անունը յիշե՞ց :
- Վ. — Քանի մ'անուններ յիշեց :
- Դ. — Որո՞նց անունները տուաւ :
- Վ. — Չեմ յիշեր :
- Դ. — Այս ամբաստանեալներէն ուեէ մէկուն անու-
նը յիշե՞ց :

Վ. — Թերեւս յիշեց :

Դ. — Ո՞ր մէկուն :

Վ. — Կրնայ ըլլալ որ Լէյլէկեանի եւ Սարգիսեանի ու միւսներուն անունները յիշած ըլլայ : Այսինքն այն անունները որոնք թերթերուն մէջ երեւցան :

Դ. — Ու երբ այդ անունները յիշեց զայն զործէն վոնտեցի՞ր :

Վ. — Ոչ, ինքը հեռացաւ :

ԱՐԵՎԵԱՆԻ ԵՒ ՅԱԿՈՒԲԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յաջորդ վկան էր Տիրան Արեւեան, որ ըսաւ թէ Սիւրիա ծնած է, զպրոցէն կը ճանչնայ եղեր Տիգրան Չաքմաքճեանը, որ զպրոցէն վոնտուած է եղեր : Գեղա . 24-էն յետոյ Չաքմաքճեանի խանութին առջեւ անոր հանդիպած է, երբ վերջինը սանդուխի մը վրայ կըած խանութին առջևի նշանատախտակը կը շինէ եղեր :

Մը . Երիտրն . — Խօսեցա՞ր Չաքմաքճեանի հետ :

Վկայ . — Այո՞ :

Շ. — Ի՞նչ ըսաւ ան :

Վ. — Նախապէս անցեալին վրայ խօսեցանք, յետոյ եւ հարցուցի իրեն թէ Արքեպիսկոպոսի սպանութիւնը ի՞նչպէս եղած է :

Շ. — Ի՞նչ պատասխանեց :

Վ. — Այսպէս ըսաւ . «Դաշնակցականները իրաւունք չունէին Առաջնորդը սպաննելու» : Եւ երբ հարցուցի, «Ի՞նչպէս գիտես որ անոնք սպաննած են», ան պատասխանեց . «Հայերէն թերթերը չե՞ս կարդար» : Ես ըսի . «Կը կարդամ բայց դուն եկեղեցին էիր եւ կ'ըսես որ բան մը չես տեսա՞ծ» : Չաքմաքճեան ըսաւ . «Հոգ չէ . ուրիշ շատեր կան որ տեսած են . Դուրեան Յանձնախումբը 60,000 տուար հաւաքած է այս նպատակին համար» :

Շ. — Ուրիշ ի՞նչ խօսեցաք :

Վ. — Ինծի հարցուց թէ Տոքթ . Արեւեանին ազգա-

կա՞ն եմ : «Որովհետեւ, ըսաւ ան, դուն կասկածի տակ ես» : Ես պատասխանեցի . «Կասկածի տակ դուն պէտք է ըլլաս, դուն ես որ կրօնափոխ եղար, դուն ես որ հայ աղջիկներ հարէմներու ծախեցիր . քահանաներու երեսը ապտակեցիր . Ես ինչո՞ւ կասկածի տակ պիտի ըլլամ» : Անիկա պատասխանեց . «Այդպէս մի խօսիր, վերջը կը գղջաս» :

ԴԱՏԱԽԱԶ ՔԱՄԻՆՍՔԻԻ ՀԱԿԱՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Դատախազ .— Գիտէիր որ Չաքմաքճեան անվստահելի նկարագիր ունի եւ սակայն կանգնեցար ու խօսեցար անոր հետ, այնպէ՞ս է :

Վկայ .— Պարզ հանդիպում մըն էր :

Դ .— Ու զինքը աստիճաններէն վար կանչեցիր, որպէսզի խօսիս իր հետ, չէ՞ :

Վ .— Ոչ, ինք վար իջաւ ու զիս ներս հրաւիրեց :

Դ .— Ի՞նչ պատճառ ունէիր այդպէս խօսելու անոր :

Վ .— Բարկացայ երբ ինծի ըսաւ որ կասկածի տակ եմ :

Դ .— Ու որովհետեւ անիկա քեզի ըսաւ թէ կասկածի տակ ես, այժմ դուն եկած ես ձիւրիին ըսելու թէ այդ մարդը աննկարագիր մէկն է, չէ՞ :

Վ .— Այո :

Յաջորդ վկան էր Տիգրան Յակոբեան, ձըրզի Սիթիէն, որ պատմեց թէ Դեկտ. 24-ին Սր. Սաչ Եկեղեցի դացած է որովհետեւ իմացած է որ Դուբեան Արքեպիսկոպոս պիտի պատարագէ : Եկեղեցի ժամանած պահուն թափօրը սկսած է եղեր, ու ինք Արքեպիսկոպոսը տեսած է եկեղեցւոյ դրեթէ մէջտեղը : Արքեպիսկոպոսին ետեւէն կը քալեն եղեր քոց կրողները ու ամէնէն ետեւը շապիկ հագած երկու աղջիկներ :

«Եկեղեցւոյ ամէնէն ետեւի շարքը, ձախ կողմի վրայ, ծայրի աթոռին քով կանգնեցայ, շարունակեց

վկան : Յանկարծ իրարանցում մը տեղի ունեցաւ : Արքեպիսկոպոսին վրայ յարձակում գործողներ չտեսայ : Մարդ մը հրաղէնը ձեռքը պահանջեց որ ամէն մարդ իր տեղը կենայ : Վերջէն իմացայ որ Առաջնորդին պահապանն է եղեր : Ես զուրս ելայ եկեղեցիէն եւ 10 վայրկեան փողոցը սպասելէ յետոյ մեկնեցայ :

Մր . Շէրիտըն . — Ամբաստանեալներէն ոեւէ մին կը ճանչնա՞ս :

Վկայ . — Միայն Չատիկեանն ու Անդրէասեանը կը ճանչնամ : Միւսները չեմ ճանչնար :

Շ . — Ատոնցմէ ոեւէ մէկը տեսա՞ր այդ օր :

Վ . — Անդրէասեանը տեսայ փողոցին հանդիպակաց կողմը . ձեռքը թուղթէ ծրար մ'ունէր :

Շ . — Ո՞րքան ատենէ ի վեր Չատիկեանը կը ճանչնաս :

Վ . — Քանի մը տարի :

Շ . — Ի՞նչպիսի անուն ունի :

Վ . — Շատ լաւ :

ԴԱՏԱԽԱԶ ՔԱՄԻՆՍՔԻԻ ՀԱԿԱՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Դ . — Գիտէ՞ր որ Լէյլէկեան Նիւ Եորքի Կոմիտէի քարտուղարն էր :

Վ . — Ոչ :

Դ . — Դուն անոր հետ պաշտօնական ոեւէ թղթակցութիւն ունեցած չե՞ս :

Վ . — Ոչ :

Դ . — Ի՞նչ է քու պաշտօնդ իբրեւ քարտուղար :

Վ . — Անդամները ժողովի հրաւիրել եւ արձանադրութիւնները պահել :

Դ . — Սր . Պաչ եկեղեցի ինչո՞ւ դացիր :

Վ . — Արքեպիսկոպոսը տեսնելու :

Դ . — Ձեր կուսակցութիւնը անոր դէմ պայքար չէ՞ր մղեր :

Վ. — Ես միայն գիտէի որ Արքեպիսկոպոսի անձին շուրջ վէճ կար :

Դ. — Անոր դէմ եղած խիստ հալածանքը չէի՞ր գիտեր :

Վ. — Ոչ :

Դ. — Եկեղեցիին մէջ Արքեպիսկոպոսը տեսա՞ր :

Վ. — Գլխարկը տեսայ :

Դ. — Ուրիշ ի՞նչ տեսա՞ր :

Վ. — Իմ գիացածս այն է որ կոխ տեղի ունեցաւ :

Դ. — Չտեսա՞ր որ մարդիկ աթոռներուն վրայ կ'ըլած Արքեպիսկոպոսին կը դարնէին :

Վ. — Ոչ : Ես այնքան գիտեմ որ կոխ եւ իրարանցում կար :

Դ. — Դուն ի՞նչ ըրիր :

Վ. — Դրան քով էի ու դուրս ելայ :

ՃԱՆ ԳԱՍԱՊԵԱՆԻ, ՅՈՒԱԿ ԻՍՐԱՅԷԼԵԱՆԻ ԵՒ ՏԻԿԻՆ ՍԱՐԱՅԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յաջորդ վկան Ճան Գասապեան, դաշնակցական, Ուէսթ Նիւ Եորքէն, եկեղեցի հասած է ժամը 11-ին առտենները, ու դրան առջեւ ժողովուրդը խոնուած տեսեր է : Անդրէասեանին հանդիպած է ու անոր ձեռքը թուղթի ծրար մը տեսած է : Գիտէ եղեր որ Արքեպիսկոպոսը պիտի պատարագէ այդ օր, ատոր համար եկեղեցի դացած է :

Գասապեան յայտարարեց թէ Չատիկեան, Սարաֆեան եւ Անդրէասեան կը ճանչնայ եւ թէ անոնք լաւ նըկարագրի տէր տղաքներ են :

Յուլի Իսրայէլեան, Նիւ Եորքի յանձնախումբին քարտուղարը, վկայեց թէ ինք հրահանգ տուած էր զըլլպապահ Անդրէասեանի, որ նոր տարուան հաւաքոյթին համար յայտարարութիւններ ցրուէ ամէն կողմ :

Վկայեց նաեւ Տիկ. Սարաֆեան, ամբաստանեալ

Հէրրի Սարաֆեանի կինը : Հետեւեալը ամփոփումն է
հարցաքննութեան :

Շէրիտընի .— Ամուսինդ ձերբակալուելէն յետոյ ճա-
շարանը դո՞ւն կը զեկալարէիր :

Վ.կայ .— Այո :

Շ .— Պետրոս Դարբինեան անունով խոհարար ու-
նէի՞ք :

Վ .— Այո :

Շ .— Ե՞րբ վարձած էիք դայն :

Վ .— Դեկտ . 24-էն 2—3 շաբաթ առաջ :

Շ .— Ռուբէն Կէղուրեան անունով մէկը աման լը-
ւացո՞ղ էր :

Վ .— Այո :

Շ .— Դեկտ . 24-ի օրը Ե՞րբ ճաշարան դացի՞ր եւ
ո՞րքան մնացիր :

Վ .— Առաւօտեան ժամը 8-էն մինչեւ դիշեր :

Շ .— Այդ աղաւօտ ամբաստանեալ Չալիքեան ճա-
շարանը եկա՞ւ :

Վ .— Ոչ :

Շ .— Ամուսնոյդ վերադարձը կը յիշե՞ս :

Վ .— Այո , կէսօրին էր :

Շ .— Ամուսինդ Դարբինեանին հարցո՞ւց . «Վա-
ղարչակ Օտապաշեանը դաշնակցակա՞նն է» :

Վ .— Չլսեցի :

Շ .— Լսեցի՞ր որ ամուսինդ Դարբինեանին ըսաւ .
«Արքեպիսկոպոսը սպաննեցինք» , կամ «Արքեպիսկոպո-
սը սպաննեցին» :

Վ .— Բացարձակապէս ոչ :

Շ .— Երբ ամուսինդ վերադարձաւ Դարբինեան ո՞ւր
էր :

Վ .— Ետեւը , խոհանոցին մէջ :

Շ .— Ամուսինդ ձերբակալուելէն յետոյ Դարբին-
եանի հետ խօսեցա՞ր :

Վ .— Այո :

Շ.— Ի՞նչ ըսաւ քեզի :

Վ.— Ինծի ըսաւ. «Ամուսինդ ազատ չարձակուիր, լաւ կ'ըլլայ որ միւս կողմը անցնիս, այն ատեն դրամ կ'ունենաս եւ ամուսինդ կ'ազատես :»

Շ.— Դուն ի՞նչ ըրիր :

Վ.— Ես զիտէի որ ամուսինս անմեղ էր. բարկացայ եւ Դարբինեանը վռնտեցի :

Դատախազ Քամինսքի ձեւական մէկ երկու հարցումներ միայն ուղղեց Տիկ. Սարաֆեանի :

Ժամը 11.40 էր : Պաշտպան կողմի վկաներուն շարքը լմնցած էր, բացի մէկ երկու հոգիներէ, որոնք բացակայ էին :

ՎԿԱՅ ՏՈՒԹՈՒ. ՂԵՒՈՆԴ ԱՃԷՄԵԱՆ

Յետ միջօրէի նիստին վկայեց Տք. Ղեւոնդ Աճէմեան, դաշնակցական, որ յայտարարեց թէ Անդրէասեանը, Ջատիկեանն ու Սարաֆեանը կը ճանչնար իրրեւ լաւ նկարագրի տէր անձինք : Միբիճանեանի եզրայրը կը ճանչնար, իսկ միւս ամբաստանեալները դէմքով ծանօթ էին իրեն :

Հակահարցաքննութեան ատեն երեւան եկաւ որ Տք. Աճէմեանի կարծիքը իւրաքանչիւր ամբաստանեալի նկարագրին շուրջ, անձնական է, եւ թէ ինք անոնց մասին դէշ բաներ լսած չէ :

Դատախազ.— Քու զիտցածդ միայն է որ անոնք լաւ տղաքներ են չէ՞ :

Վկայ.— Այո, լաւ տղաքներ են :

ԿԵԴՐ . ԿՕՄԻՏԷԻՆ ԱՏԵՆԱՊԵՏՐ ԵՒ ՆԱԽԿԻՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԸ ՊԱՇՏՊԱՆԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԵԱՆՑ ԴԵՄ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՀԱԲԵԿԶՈՒԹԻՒՆ
ՁԷ ԸՐԱԾ

ԼԷՅԼԷԿԵԱՆԸ ՁԵՆ ՏԵՍԱԾ ՄԵՌԵԼԻՆ ՏԱՆ ՄԷՁ

Նիւ ԵՈՐՔ, Յուլիս 10, ԳՂ.— Երկու կողմերու վը-
կայութիւններն ալ վերջացան այսօր :

Այսօրուան պաշտպան կողմի վկայութիւնները ա-
ռուելապէս կեդրոնացան Հայ Յեղ . Դաշնակցութեան
Ծրագիր-Կանոնադրին եւ ամբաստանեալներու նկարա-
զրին շուրջ :

Ասկէ առաջ Դաշնակցականներու, ամբաստանեալ
կամ վկայ, վկայած առեն Դատախազ Քամինսքի հար-
ցուցած էր անոնցմէ ոմանց թէ իրենք տեղեա՞կ էին
Դաշնակցութեան կանոնադրային այն տրամադրու-
թեանց որ տէ՛նօրի եւ յարձակողական դործունէութեան
մանրամասնութիւնները կը պարունակէին :

Որպէսզի երգուեալները այն կարծիքը չունենան
թէ իսկապէս այդ կուսակցութիւնը տէ՛նօրի տրամա-
դրութիւններ ունի իր կանոնադրին մէջ, Մր . Շէրիտըն
թարգմանել տուած էր 1925-ին ժընեվի Ընդհանուր
Ժողովին մէջ Դաշնակցութեան որդեգրած Ծրագիրը,
եւ նոյն թուականներուն Ամերիկայի Շրջանակին կող-
մէ որդեգրուած կանոնադիրը :

Ծրագրի եւ Կանոնադրի շուրջ խօսեցան Սեդրակ
Բաղդիկեան, 1920-21ին Կեդր . Կօմիտէի Քարտուղարը,
եւ Տօքթ . Լեւոն Տաղլեան, ներկայ տարեշրջանի Կեդրո-
նական Կօմիտէի Ատենապետը :

Բաղդիկեան վկայեց թէ դաշնակցութիւնը ապա-
կեդրոնացեալ կազմակերպութիւն մը եղած է միշտ, եւ

Թէ Ամերիկայի Կեդր . Կօմիտէն միայն անուանապէս ենթակայ է Պիւրոյին , թէ Պիւրօն անձանօթ մարմին մը չէ , թէ շատեր գիտեն որ Պիւրօն Բարից է :

Բազդիկեան պնդեց թէ դաշնակցութիւնը դադանի կազմակերպութիւն մը չէ . թէ անիկա կը ձգտի Ազատ Հայաստանի . թէ անիկա սեւէ քաղաքական ոճիր դործած չէ եւն . :

Դատախազ Քամինսքի իր տրամադրութեան տակ ունէր դաշնակցութեան երբեմնի Ընդհանուր Կանոնադիրը , որուն մէջ մանրամասնօրէն արձանագրուած են կազմակերպական բաժանմունքները , խումբերու , ենթակօմիտէներու , կօմիտէներու , պատասխանատու մարմիններու , Արեւմտեան Պիւրոյի , Արեւելեան Պիւրոյի եւ Ընդհանուր Ժողովի իրաւասութիւնները : Հոն նշանակուած են նաեւ այն աշխարհադրական բաժանմունքները որոնց վրայ իշխանութիւն ունի իւրաքանչիւր Պիւրօ :

Սոյն կանոնադրի յօդ . 155 , 156 եւ 157 , կը պարունակեն քաղաքական եւ կազմակերպական տէնօրի տրամադրութիւններ :

Բազդիկեան եւ յետոյ Տոքթ . Տաղլեան բոլորովին ուրացան զոյոթիւնը այդպիսի կանոնադրի մը : Ասիկա դարմանալեաց դարմանալին էր ամբողջ դատաւարութեան ընթացքին : Երկու պատասխանատու դաշնակցականներ քաջութիւնը եւ խելացիութիւնը չունեցան յայտարարելու թէ , այս , դաշնակցութիւնը յեղափոխական կազմակերպութիւն մը եղած է անցեալին մէջ , որ ոչ միայն հաւատացած է տէնօրին , հապա տէնօրներ կադմակերպած է , բոլոր անոնց դէմ , հայ թէ օտար , որոնք իր կարծիքով արդելք եղած են հայ ազատագրական շարժման :

Դաշնակցութիւնը հպարտութեամբ կը խոստովանի իր կազմակերպած տէնօրները , ներքին եւ արտաքին թշնամիներու դէմ : Թալէաթ Բաշայի , Ճէմալի եւ նոյն

խոկ հայ «դաւաճաններու» սպանութիւնով կը պարծե-
նայ ան: Սակայն, այսօր այդ կուսակցութեան երկու
կարեւոր անդամները ուրացան իրենց ընդհանուր կա-
նոնադիրն անգամ, որովհետեւ կողք եւ թուական չու-
նի վրան:

«26 տարի է որ դաշնակցական եմ, սակայն բնաւ
լրած չեմ որ դաշնակցութիւնը տէնօր կազմակերպած
է», կը յայտարարէ Կեղր. Կօմիտէի երբեմնի քարտու-
ղար Բաղդիկեան:

«Դաշոյնը ուժի խորհրդանշան է», կը բացատրէ
Կեղր. Կօմիտէի Ատենապետ Տոքթ. Տաղլեան, որ 24
տարիներէ ի վեր դաշնակցական է:

Աւելի ճիշդ չէ՞ր ամբաստանեալ Ճուան Կ. Չալիք-
եանի պարզ ու անսեթեւեթ պատասխանը թէ՛ «դաշոյ-
նը կը նշանակէ, երբ քոյրդ, մայրդ, կինդ կ'առեւան-
դեն, երբ քու արեւնակիցներդ կը յօշոտեն, իրաւունք-
ներուդ տէր կ'սկզնելու ես»:

«Դաշնակցութիւնը հայրենասիրական կազմակեր-
պութիւն մըն է հիմնուած է միայն մէկ նպատակի հա-
մար — Հայաստանը թուրքիոյ լուծէն ազատելու», կը
պատասխանէ Տոքթ. Տաղլեան ի պատասխան Շէրիտը-
նի հարցման: Սակայն մէկ վայրկեան յետոյ կ'ըսէ.
«Կուսակցութեան գործունէութիւնը թուրքիոյ եւ Ռու-
սիոյ մէջ դադտնի չէր, որովհետեւ Դաշնակցութիւնը
դադտնի կազմակերպութիւն մը չէ»:

Հայաստան թրքական լուծէն ազատագրելու աշխա-
տիլ եւ դադտնի չըլլալ: Կ'երեւի յեղափոխութիւնը խոտ
քաղելու կը նմանի:

Դատախազ. — Կ'ըսես թէ, դաշնակցութիւնը դադտ-
նի կազմակերպութիւն մը չէ, հասկա ի՞նչ կը նշանակէ
ձեր կանոնադրի այն տրամադրութիւնը թէ «չըջարե-
րականներ, թղթակցութիւններ, անդամատետրեր,
պէտք է հտ վերադարձուին»:

Տաղլեան .— Ատիկա միայն չըջարերականներու եւ անդամատերերու համար է : Ես այնքան դիտեմ որ դաշնակցութիւնը զազտնի կազմակերպութիւն չէ :

Դ .— Դուն ուրիշ եղբայրակցութեանց կը պատկանի՞ս , որոնք չըջարերականներ եւ թղթակցութիւններ ետ կը պահանջեն :

Տ .— Այո , Մըսանիք կազմակերպութիւնը :

Դ .— Ատիկա զազտնի՞ է :

Տ .— Ոչ , Մըսանիք կազմակերպութիւնը զազտնի չէ :

Դ .— Դաշնակցութիւնը ընդհանուր կանոնադիր ունի՞ :

Տ .— Ես բնաւ տեսած չեմ : Իմ տեսածս միայն այն կանոնադիրն է որ հոս արձանագրութեան մաս կազմեց :

«Ծրագիր» բառին ճշգրիտ իմաստը դոնեւու համար բաւական դժուարութեան բախեցան վկաները : Որովհետեւ ծրագիրը սահմանադրութիւն իմաստով դործածուած էր եւ սակայն սահմանադրական տրամադրութիւններ բնաւ չէր պարունակեր , հասլա միայն ընկերային , քաղաքական եւ տնտեսական սկզբունքներ : Թարգմանութեան մէջ ըսուած էր «Constitution» . Բաղդիկեան թարգմանեց «Aims» , դատարանի թարգմանը «Program» , իսկ փաստարան Մեղրունի «Constitution» : Բոլորն ալ հաւաստեցին թէ «ծրագիր» բառը ճշգրիտ կերպով բացատրող անգլիերէն բառ չկայ : «Platform» թելադրուեցաւ , սակայն համաձայնութիւն չգոյացաւ :

Ու այսպէս երկու դաշնակցական առաջնորդներ , նայեցան կուսակցութեան հին ընդհանուր կանոնադիրն վրայ , կարդացին զայն եւ ուրացան , ինչպէս Պետրոս ուրացաւ իր տէրը :

Ամբաստանեալներու նկարադրին շուրջ վկայեցին Նշան Սմարեան, որ Ձատիկեանը կը ճանչնայ եղեր, Նշան Քհնյ. Փափաղեան՝ Միբրճանեանի, Մօզեանի, Սարաֆեանի, Ձատիկեանի եւ Անդրէասեանի մասին :

Դատախազ .— Դուք դաշնակցակա՞ն էք :

Ն. Քհնյ .— Ես երբեք անդամ չեմ եղած դաշնակցութեան : Չեմ ներեր ոեւէ քահանայի որ կուսակցական կ'ըլլայ :

Դ .— Գիտէ՞ք ոեւէ քահանայ որ կուսակցական յարումներ ունենայ :

Ն. Քհնյ .— Երկու «ոչ», մէկ «այո» :

Դ .— Գիտէ՞ք որ Դուբեան Արքեպիսկոպոս կը մեղադրուէր իբրեւ Սօվիէթ Ռուսիոյ հակում ունեցող կրդերական :

Ն. Քհնյ .— Անիկա այդպիսի հակում ունէ՞ր, այո :

Յաջորդ վկան էր Մեսրոպ Ատիլեան, դաշնակցական, Սարգիս Տէմիրճեանի քենեկալը, որ վկայեց թէ Դեկտ. 24-ին, կէսօրէ յետոյ ժամը 5-ին, Սարգիս Տէմիրճեան իր տունը դացած ու ըսած է. «Ամէն բան այնքան արագօրէն եղաւ որ ես միայն տեսայ որ ժողովուրդը Լէյլէկեանի վրայ յարձակած է» :

Դ .— Գիտէ՞ր որ ձեր տունը գալէն առաջ ոստիկանատուն դացած է :

Վ .— Այո :

Դ .— Անոր հարցուցի՞ր թէ ոեւէ մէկուն հետ խօսած է :

Վ .— Ոչ :

Դ .— Իմացա՞ր որ Օգնական Դատախազ Քօհնի յայտարարութիւն տուած է :

Վ .— Ոչ :

Դ .— Անոր տուած վկայութիւնը ո՞ր կից իմացար :

Վ .— Թերթերուն մէջ կարդացի :

Դ. — Երբ տեսար որ սուա խօսած է քու աղբականներէդ մին, ինչո՞ւ դատախազի զրասնեակը չզայիր խմացնելու այդ պարագան :

Վ. — Չգացի :

Դ. — Ոեւէ մէկուն խօսեցա՞ր այդ մասին :

Վ. — Այո, Պ. Մեղդունիին :

Դ. — Ո՞ւր :

Վ. — Գլըպին մէջ :

Դ. — Տէմիրճեան քեզի ուրիշ ի՞նչ ըսաւ :

Վ. — Ըսաւ թէ դանակը տեսած է :

Տոբք. Թուզնեան, դաշնակցական, Պոսթոնէն եկած էր ըսելու թէ Լէյլէկեանը Բրավիտէնսէն կը ճանչնայ, եւ թէ լաւ մէկն է :

Համբար Ամպրուկեան, դաշնակցական, բարի վարուց վկայութիւն տուաւ Լէյլէկեանի, Մօզեանի, Երկանեանի, Սարաֆեանի եւ Անդրէասեանի մասին :

Արա Մօվար, նմանօրինակ վկայութիւն տուաւ Միրիճանեանի, Սարաֆեանի, եւ Անդրէասեանի մասին :

Արամ Բրուտեան, դաշնակցական, որ յայտարարեց թէ բոլոր ամբաստանեալները կը ճանչնայ : Մր. Շէրիտըն իւրաքանչիւրին բարի վարուց մասին առանձինն հարցումներ ըրաւ ու վկան մէկը միւսին ետեւէն պատասխանեց, ֆայն, ֆայն, ֆայն :

Դատախազ Քամինսքի միայն երկու հարցում ըրաւ այս վկային :

Դ. — Թայփրայթըր դորձածել գիտե՞ս :

Վ. — Այո :

Դ. — Հոս դալէդ առաջ անոր վրայ վարժութեան համար փորձեցի՞ր հետեւեալ նախադասութիւնը. « Հիմակ ժամանակն է կուսակցութեան օգնութեան երթալու » :

Ոչ ոք կրնար իր խնդուքը զսպել : Վկան եթէ պատասխանեց այս հարցման, մէկը չլսեց :

Բարի վարուց վկաները բոլորն ալ ընդունեցին թէ

ՄՐ. ՇԷՐԻՏԸՆ ԿԸ ՀԱՐՅԱՔՆՆԵՎ ԿԿԱՆԵՐԸ

Շ.— Դեկտ. 24-ին Պրն. Սմասրեանը տեսա՞ր ոստիկանատան մէջ:

Վ.— Ոչ:

Շ.— Ժիրալր Արիկեանը կը ճանչնա՞ս:

Վ.— Ոչ:

Շ.— Դուն գիտե՞ս թէ ոեւէ մէկը Յիսնապետ Տանլիին բողոքած է թէ գործերը խզմտօրէն չեն ըլլար:

Վ.— Այդպիսի բան մը չեմ գիտեր:

Շ.— Հարցումներ եւ պատասխանները գրող կա՞ր:

Վ.— Այո:

Շ.— Սենեակին մէջ շատ մարդ կա՞ր:

Վ.— 5—6 հոգի:

Շ.— Իրարու մէջ խօսակցութիւն չէ՞ր ըլլար:

Վ.— Ոչ, միայն հարցումներ կ'ընէր Մր. Քօհնը եւ անոնց պատասխանը կ'առնուէր:

Շ.— Իրարանցում չկա՞ր հող:

Վ.— Ոչ, իրարանցումը դուրսն էր, փողոցը:

Շ.— Դուրեան Յանձնախումբի անդամ ես:

Վ.— Այո:

Շ.— Այդ յանձնախումբի քարտուղա՞րն ես:

Վ.— Ես Առաջնորդարանի քարտուղարն եմ:

Յաջորդ վկան էր Յիսնապետ Տանլի, որ ըսաւ թէ Դուրեան Արքեպիսկոպոսի սպանութեան դատին հետ կապուած գաղտնի ոստիկաններու պեան է:

Դ.— Դեկտ. 24-ին ոստիկանատո՞ւնն էիր:

Վ.— Այո:

Դ.— Մր. Քօհնը ժամը քանի՞ին հոն եկաւ:

Վ.— Ժամը 1-ին ատենները:

Դ.— Մինչեւ քանի՞ն մնաց:

Վ.— Մինչեւ ժամը 6:

Դ.— Ոեւէ հայ քեզի բողոքե՞ց թէ հարցաքննութիւնները շիտակ կերպով չէին ըլլար:

Վ.— Ոչ:

Դ. — Ժիրայր Արիկեանը կը ճանչնա՞ս :

Վ. — Այո :

Դ. — Առաջին անգամ ե՞րբ եւ ո՞ւր տեսասր զայն :

Վ. — Դեկտ. 24-ին, ոստիկանատան մէջ :

Դ. — Անիկա ձեզի ունէ ատեն զանգատեցա՞ւ որ թարգմանութիւնները շիտակ չէին ըլլար, եւ թէ Մր. Քօհն ուղիղ կերպով չէր ընկեր իր գործը :

Վ. — Երբեք :

Դ. — Դուն շարունակ Մր. Քօհնի հետ նոյն սենեակին մէջ էիր :

Վ. — Այո :

Դ. — Ունէ անկարգութիւն կա՞ր :

Վ. — Ոչ :

Շ. — Արիկեանի վկայած ատեն այս սրահին մէջ էիր :

Վ. — Այո :

Շ. — Անոր վկայութիւնը լսեցի՞ր :

Վ. — Այո :

Շ. — Ոստիկանատան մէջ քանի՞ հայեր կային :

Վ. — 150-ի չափ :

Շ. — Հարցաքննութեան սենեակը քանի՞ հոգի կային :

Վ. — 8 — 10 հոգի :

Շ. — Ունէ մէկուն «զաշնակ» «զաշնակ» գոչելը լըսեցի՞ր :

Վ. — Ոչ :

Շ. — Կը յիշե՞ս որ Արիկեան դուրս զրկեցիր մարդ բերելու համար :

Վ. — Այո, կը յիշեմ :

Շ. — Ե՞րբ վերադարձաւ :

Վ. — Այդ կէսօրէ վերջ :

Շ .— Դեկտ . 26—ին ալ եկա՞ւ :

Վ .— Ոչ :

Շ .— Արիկեան քեզի այսպէս ըսաւ . «Ես եկայ օղ-
նելու համար , բայց կը տեսնեմ որ հոս ատելութիւնով
լեցուն է» :

Վ .— Բացարձակապէս ոչ :

ՕԳՆ . ԴԱՏԱԽԱԶ ՔՕՀՆ ԿԸ ՎԿԱՅԷ

Վերջին վկան էր Օղնական Դատախազ Ճօզէֆ
Քօհն , որ ըսաւ թէ վեց տարիէ ի վեր օղնական դատա-
խազ է եւ երեքուկէս տարիէ ի վեր կատարած է Մար-
դասպանական Պիւրոյին հետ :

Դ .— Այդ երեքուկէս տարուան մէջ քանի՞ մար-
դասպանական դատերու քննութիւնը կատարած ես :

Ք .— 150 — 200 :

Դ .— Դեկտ . 24—ի օրը ժամը քանի՞ ին ստտիկանա-
տուն գացիր :

Ք .— Ժամը 1—ին ատենները :

Դ .— Քանի՞ վկաներ հարցաքննեցիր :

Ք .— 75—ի չափ :

Դ .— Պաշտօնական սղագրող ունէ՞ր :

Վ .— Այո :

Դ .— Վարդան Տիրատը թարգմա՞ն էր :

Ք .— Այո :

Դ .— Դեկտ . 24ին Չաքմաքճեանը հարցաքննեցի՞ր :

Ք .— Ոչ : Չաքմաքճեանը այդ օր չտեսայ :

Դ .— Ժիրայր Արիկեան ոեւէ կերպով գանդատե-
ցա՞ւ քեզի :

Ք .— Ոչ :

Դ .— Ուրիշ ոեւէ մէկուն գանդատած ըլլալը իմա-
ցա՞ր :

Ք .— Ոչ :

Շ .— Դուն Պոսթոն դացի՞ր երկու կին վկաները տեսնելու :

Ք .— Այո :

Շ .— Անոնց Լէյլէկեանի եւ Սարգիսեանի նկարները սուանձինն ցոյց չտուի՞ր :

Ք .— Ոչ, ես բոլոր ամբաստանեալներու նկարները մէկ անգամէն ցոյց տուի, եւ իրենք Լէյլէկեանի եւ Սարգիսեանի ինքնութիւնը հաստատեցին :

Շ .— Դեկտ . 24-ին, ոստիկանատան հարցաքննութեան սենեակին մէջ արտասովոր գրգիռ չկա՞ր :

Ք .— Ոչ :

Շ .— Վարդան Տիրա՞տն էր թարգմանը :

Ք .— Այո :

Շ .— «Դաշնակ» բառը լսեցի՞ր :

Ք .— Այո, ես նոյն իսկ իմ հարցաքննութիւններուս մէջ դորձածեցի այդ բառը :

Շ .— Ատկից՞ առաջ այդ բառը իմացա՞ծ էիր :

Ք .— Ոչ :

Շ .— Պր . Սմսարեանը տեսա՞ր հոն :

Ք .— Այո, բայց որոշ չեմ գիտեր թէ Դեկտ . 24-ի՞ն էր, թէ 26-ին :

Շ .— Անոր հետ խօսեցա՞ր :

Ք .— Երբեք :

Շ .— Վարդան Տիրատ անոր հետ խօսեցա՞ր :

Ք .— Ոչ :

Շ .— Դուրեան Յանձնախումբի անդամները կը ճանչնա՞ս :

Ք .— Ոչ :

Շ .— Անցեալ օր այդ Յանձնախումբի մէկ անդամին հետ ճաշի չէի՞ր դացած :

Ք .— Ոչ, ես ճաշի դացի Պրն . Թէրզեանի հետ, իբրեւ փաստաբան : Անոր Դուրեան Յանձնախումբի անդամ ըլլալը չեմ գիտեր :

ՓԱՍՏ . ՇԷՐԻՏՏԸՆ ԿԸ ԽՕՍԻ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ
ՃԱՌԸ

Նիւ ԵՈՐԲ, Յուլիս 11, Գշ. — Ամերիկահայոց Առաջնորդ Ղեկունդ Արքեպիսկոպոս Գուրեանի սպանութեամբ ամբաստանուած ինը դաշնակցականները այս առաւօտ իրենց վերջին խօսքը ըսին երդուեալներուն պաշտպան փաստարան Մր. Շէրիտընի բերնով:

Մր. Շէրիտըն լման մէկուկէս ժամ խօսեցաւ իր պաշտպանողական ճառը արտասանելու համար: Ստորեւ թարգմանարար կը ներկայացնենք այդ ճառը իր ամբողջութեամբ:

“May it please the court, Mr. Foreman and Gentlemen of the jury.

«1934, Յունիս 7-էն ի վեր կը շարունակուի այս դատավարութիւնը: Յուսալով որ համոզուեմ ճիշդ է, ես պիտի խօսիմ այն ենթադրութեամբ որ դուք անբաժան ուշադրութիւն ընծայած էք այս դատին: Ձեր վրձիւը պիտի հիմնուի միայն այն փաստերուն վրայ զորս դուք տեսաք եւ այն վկայութեանց վրայ զորս լսեցիք այս դատարանին մէջ, եւ ոչ թէ Դատախազին կամ իմ ըսածներուս վրայ: Հետեւաբար ես պիտի ջանամ ձեզի ըսել թէ ինչ կը խորհիմ դատին կարեւոր կէտերուն շուրջ:

«Նախապէս դուք ուխտ մ'առիք իբրեւ ազատ մարդոցմէ կազմուած ճիւրի: Ձեզմէ իւրաքանչիւրը, ըստ մեր արդարադատական դրութեան, դատաւոր մըն է, իբրեւ թէ ընտրուած ըլլայիք: Որքան ատեն որ արդարութիւնը կը յաղթանակէ, որքան ատեն որ արդարութեան սպացոյցը կայ, դուք պէտք է մէկ բան ի մտի ու-

նենաք — ձեր ուխտը, ձեր խիղճը, ձեր կամքը, փոխան
 ուրիշի կամքին: Դուք էք որ պիտի վճռէք ճակատագրի-
 րը այս ինը մարդոց: Պա՞րզ է այդ: Ատիկա մեր օրէն-
 քն է եւ ոչ թէ իմ յայտարարութիւնս: Մեր օրէնքով
 ձիւրին բարձրագոյն հեղինակութիւնն է: Այդ իրա-
 ւունքը հիմնուած, հաստատուած է տարիներ առաջ:
 Մենք, իբրեւ օրէնքի ուսանողներ, կ'ըմբռնենք ատոր
 անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը: Մենք կը
 ճանչնանք մարդուն հոգեբանութիւնը. դիտենք Դատա-
 խաղին հոգեբանութիւնը, դիտենք Դատաւորին հոգե-
 բանութիւնը, դիտենք պաշտպան փաստաբանին կողմ-
 նակցութիւնը: Ինչո՞ւ ժողովրդային շարքերէն մարդիկ
 կ'առնենք իբրեւ երդուեալներ: Ինչո՞ւ Դատախազը այս
 մարդոց (ամբաստանեալներուն) վրայ կը նայի իբրեւ
 յանցաւորներ, կամ Դատաւոր մը որ նախապաշարուած
 ունի եւ կը խորհի թէ ով որ իր առջեւ կը բերուի յան-
 ցաւոր է:

«Տասներկու երդուեալներ, իբրեւ ազատ մարդիկ
 իրենց երդումն առած, ուրիշներու կամքին պիտի չեն-
 թարկուին: Ինչո՞ւ: Բացատրենք: Երբեմն, երբ դատ
 մը կը վերջանայ, ու փաստաբանները կը մնան, պա-
 տասխանը կը տրուի: Երդուեալները կ'ըսեն. «այդ
 մարդիկը ամբաստանուած էին ոճիրով, Կրէնտ ձիւրիի
 կողմէ իմտայք եղած էին, անպատճառ յանցաւոր ըլլա-
 լու են»: Ամբաստանութիւնը փաստական արժէք չու-
 նի: Հապա Ի՞նչ կը նշանակէ, ոչինչ: Այս նահանգի օ-
 րէնքով, եւ Միացեալ Նահանգաց Սահմանադրութեան
 համաձայն, այս ինը անձինք, ինչպէս մարդասպանու-
 թեամբ ամբաստանուած ուրիշ ոեւէ մարդ, անմեղ են
 մինչեւ որ անոնց յանցաւոր ըլլալը ապացուցուի ա-
 մէն բանաւոր կասկածէ վեր: Ի՞նչ կը նշանակէ այդ: Կը
 նշանակէ որ Դատախազը ասոնց իւրաքանչիւրին մեղա-
 ւոր ըլլալը ապացուցանելու է: Սիվիլ դատերու մէջ օ-
 րէնքը տարբեր է. հոն երկու կողմի վկայութիւնները

կային մտքին ծանօթ երկու մղիչ ազդեցութիւններ դեր ունին ասոր մէջ — Կրօնական մոլեռանդութիւն, եւ կողմնակցութիւն: Յիշեցէք այն վիպան, կին մը, որու երբ հարցուեցաւ թէ Արքեպիսկոպոսը կը սիրէ՞ք, ձեռքերը վեր բարձրացնելով պատասխանեց. «Նրբ ան կեկեցի մտաւ եւ փառաւորուեցայ: Անիկա իմ գլխուս թաղն էր»: Այդ կինը այնքան սիրած էր Արքեպիսկոպոսը որ, ինք դարձած էր կրօնքով սնանող մոլեռանդ մը:

«Դուք դործ ունիք մտային այնպիսի տխրի մը հետ որ տարբեր է Արեւմտեան մտքէն: Մտքերնիդ պահեցէք առիկա: Հոս, այս դատարանին մէջ, մենք պիտի չուզենք որ արդարութիւնը խարաղանուի: Լաւ, ուրեմն, ի՞նչ կը կարծէք թէ պատահած է: Նս կրնամ մէկ բան ըսել թէ մենք յաջողեցանք փոխել դատախաղի տեսակէաներէն շատերը:

«Ըստ դատախաղի բացման խօսքերուն դաշնակները ամենաստորին արարածներ էին: Այն ահաւոր տառապանքը, զոր հայ ժողովուրդը ապրեցաւ, ուրիշ ոեւէ ժողովուրդ չէ ապրած, ըլլայ ան Իրլանտացի, Ռուս կամ Ֆրանսացի: Իմ համոզումս է որ հայոց կրած թըշուառութիւնը աշխարհի մէջ իր նմանը չունի:

«Ահա Չալքեանը, որ իբրեւ զերի ծախուած է իր հինգ տարեկան հասակին մէջ: Նրբ այդ տղան մեծցաւ, կրնա՞ր մոռնալ այդ օրերու դառնութիւնները, թէեւ ազատ մարդ եղած էր: Այս պատմութիւնը բազմաթիւ նմաններ ունի Հայկական դաւառներուն մէջ ծայրէ ծայր:

«1883-ին դաշնակցութիւնը առաջին անգամ կազմուած է Թուրքիոյ մէջ, ուր ժողովուրդը կը տառապէր բռնակալ լուծի տակ, ու կը կռուէր իր ազատագրութեան համար: Կրնա՞ք երեւակայել որ այս մարդիկը դաւադրութիւն սարքեն Արքեպիսկոպոս մը սպաննելու կեկեցիին մէջ: Պարոնայք երգուեալներ, այս սպա-

նութիւնը երբեք ծրագրուած չէր: Դատախաղի ուր-
ուազածած պատկերին մէջ ան կը ներկայացնէ տասը հո-
գինոց մարմին մը, տասը տէնօրիստներ — այս ինը ամ-
բաստանեալները եւ տասներորդ մը — ինչպէս նաեւ եօ-
թը հոգինոց յանձնախումբ մը: Այս ամբաստանեալնե-
րը եկած էին, զանազան կողմերէ, Նիւ Եորք, Պրուք-
լին, Գուինզ, Նիւ Ճըրզի եւ ուրիշ նահանգներ: Դուք կը
տեսնէք զանոնք, նայեցէք անոնց եւ ձեր վճիռը սուէք:

«Երբեմն թատերական պատկեր կը ներկայացուի:
Դատախաղը վկայութեան կանչեց քառասուն տարեկան
կին մը: Առաջին հարցումը շատ լաւ հնչեց: Բայց մենք
քանի մը անակնկալներ ունէինք անոր մնացած վկա-
յութեան համար: Այդ կինը Սարգիսեանը եւ Լէյլէկ-
եանը կեանքին մէջ տեսած չէր: Նոյեմբեր 26-ին, Պոս-
տոնի եկեղեցիէն դուրս կ'ելլէ, իր բարեկամուհիին հետ
եւ յետոյ կ'որոշէ ետ դառնալ եւ լուացարան երթալ:
Ու երբ եկեղեցւոյ դաւիթը կը մտնէ, հոն կը տեսնէ այդ
եօթը խորհրդաւոր մարդիկը, կը խօսին եղեր: Անոնց-
մէ մին կը տեսնէ այս կինը եւ կ'ըսէ, «Շ'չէ, մէկը կու-
դայ»: Այդ կինը կը վկայէ թէ ինք լսած է այդ մար-
դոցմէ մին որ կ'ըսէ եղեր. «Արքեպիսկոպոսը ուր որ եր-
թայ մենք անոր ետեւէն պիտի երթանք»: Այս կինը եւ
իր ընկերուհին, յետոյ Օգնական Դատախաղ Քօհնի ցոյց
տուած նկարը տեսած ու ըսած են. «Այո, մենք այս եր-
կու (Լէյլէկեան եւ Սարգիսեան) մարդիկը տեսանք:»

«Դուք, տասներկու երզուեալներդ, այս դատը պի-
տը վճռէք: Այսպիսի վկայութիւնով դուք շուն մ'անդամ
չէք դատապարտեր, ուր մնաց որ ինը հոգի դատապար-
տէք: Այս կիները ինչո՞ւ վկայեցին: Որովհետեւ այն-
պէս պատահած է որ Նոյեմբեր 26-ին, այսինչ ժամուն
եկեղեցի եղած են ու հոն քանի մը անձինք տեսած են:
Սպանութենէն յետոյ, այդ խնդիրներուն վրայ կը խօ-
սին, ու մէկ անգամէն կ'որոշեն իրենք իրենց մէջ թէ
իրենց տեսած մարդիկը ամբաստանեալներն են:

«Գանք Սարգիս Տէմիրճեանին, որ թափօրին հետ եկեղեցի մտած է: Հարցաքննութեան ժամանակ աւելի զերակատարութիւն կ'ընէր, քան եթէ բեմին վրայ ըլլար, մինչեւ որ զանգակը հնչեց, եւ քննութիւնը վերջացաւ: Ի՞նչ է Տէմիրճեանի ըսածը. «Երբ Արքեպիսկոպոսի ուսերուն վրայէն վար նայեցայ, տեսայ որ Լէյլէկեան իր ձեռքերը Արքեպիսկոպոսին առջև կը շարժէր»: Յետոյ տեսած էր Սարգիսեանը յառաջ նետուած եւ Արքեպիսկոպոսին ձեռքը բռնած: Դատախաղին համար այս մարդը զօրաւոր վկայ ըլլալ կը թուէր: Բայց ի՞նչ պատահեցաւ: Տէմիրճեան ըսաւ «կրնայ ըլլալ», եւ հաստատեց իմ այն փորձառութիւնս թէ կնոջմէ ծնած սեւէ մարդ այդ եկեղեցիին մէջ չէր կրնար տեսնել այն բոլորը զոր այդ մարդը տեսած էր:

«Վկաներու հարցաքննութեան ժամանակ, երբ անոնց հարցուեցաւ թէ յայտարարութիւն տուած են, Դեկտեմբեր 24-ին, «այո» պատասխանեցին: Ահա ձեզի շփոթութիւն մը: Խորհեցէք որ պաշտպան կողմը սեւէ նախնական քննութիւն չէր կրցած ընել: Այս բոլորը կրէնտ ձիւրիին ներկայացուած էին: Մենք չէինք գիտել թէ վկաները ինչ պիտի ընեն: Ես նոյն իսկ չերպեցի թէ Պոսթոնէն կիներ պիտի դային վկայելու: Յայտարարութիւններու պարունակութենէն տեղեակ չէի ընաւ, որպէս զի ըստ այնմ շարժէի:

«Իմ իրաւունքս էր այս դատին ճշմարտութիւնները իմանալ: Իմ իրաւունքս էր ստանալ զանոնք: Ինչ որ (դատավարութեան ընթացքին) ինծի տրուեցաւ, իմ իրաւունքս էր: Ամբաստանող կողմը այն բախտաւորութիւնն ունէր որ յայտարարութիւններ առած էր այն տեսն երբ վկաներու յիշողութիւնը թարմ էր:

«Ունինք նաեւ արթիսթը, նկարիչը, եւ դուք գիտէք թէ ուրիշներ զայն ինչ կոչեցին: Երբ անոր պատմութիւնը լսեցինք, սեւէ մէկուն պատմութիւնը, կամ յայտարարութիւնը, բոլորն ալ ըսին. «Այո, Լէյլէկեանն է

դարնողը» : Ետքը ուրիշ վկաներ բերուեցան , որոնք ըսին թէ դաշնակներէն վախցած էին , առոր համար նախապէս իրենց զիտցածը չէին ըսած : Յայտարարութիւն տուող վկաներուն ըսուած է որ Մր. Շէրիտըն պիտի հարցաքննէ զիրենք , թէ անիկա պիտի չզիտնայ թէ իրենց վրկայութիւնը տարբեր է իրենց Դեկտեմբեր 21-ի , կամ ալլ թուականի յայտարարութենէն :

«Յունուար 17-ին երբ ձան Անդրէասեան Մարդոտպանական Դատարան բերուեցաւ , վկաներէն մին զայն տեսնելով յայտարարեց թէ անոր մասին ոչինչ զիտէ : Կ'երեւի թէ դաշնակներէն կը վախնար : Մարդ ի՞նչպէս կրնայ այդքան ստորնանալ : Պատասխանը՝ մարդուն նկարագրին մէջ փնտռելու է : Մէկը այնպէս համոզուած է եղեր որ Անդրէասեան յանցաւոր է : Ու ահա Ապրիլ 21-ին վկան յայտարարութիւն մը կուտայ , որուն մէջ կ'ըսէ որ ինք մտիկ ըրած է Անդրէասեանի խօսակցութիւնը ուրիշ մը հետ . այսպէս , «Այս անգամ Արքեպիսկոպոսը չազատիր , Տիկ . Ահարոնեան դանակը պիտի բերէ» : Այս մարդը կը վախնար , հետեւաբար ստեց ինքզինքը փրկելու համար : Ինծի՞ կը հարցնէք թէ մարդիկ ինչո՞ւ կը ստեն : Ատիկա ընդարձակ դաշտ մըն է հոգեբանին եւ բարոյազէտին համար :

«Գալով այս Տէմիրճեան ըսուած մարդուն — ըսպանութիւնը անոր ամբողջ դէմքին վրայ դրուած էր , մինչեւ որ զանգակը հնչեց : Դերակատարութիւն ըրաւ , առիթը լաւագոյն կերպով օգտագործեց : Նոյն բանն էր Պոսթոնէն եկող երկու կիներուն համար , նաեւ Չաքմաքճեանին համար : Այս մարդուն կը հաւատա՞ք : Ոչ ոք կրնայ հաւատալ անոր : Անիկա սոսկ խաբուսիկ երեւոյթ մըն է , որ Դուրեան Յանձնախումբի եւ հայերուն մէջ մեծ մարդ ըլլալ կ'ուզէ : Իւզաներկի քանի մը ապսպրանքներ պիտի ստանայ , որովհետեւ Արքեպիսկոպոսին նկարը իւզաներկած է անոր մահէն քանի մը ամիս առաջ : Այս մարդուն ներկայացուցէք իր յայտարարու-

թիւնը Դեկտ. 24-ին ըրիք» . կ'ուրանայ : Ուրիշ վկայ մը կ'ըսէ թէ այդ յայտարարութիւնը Դեկտ. 24-ին տըւած է : Զեղի հարցնեմ , Զաքմարճեանի յայտարարութիւնը 24-ին էր թէ 26 ին :

«Կը տեսնեմ որ Տէմիրճեանը վկայած եւ խեղճ Լէյլէկեանն ու Սարգիսեանը դէշ կացութեան մատնած է : Ասիկա կ'ըսեմ այն վստահութեամբ թէ դուք վկայութիւնը կը յիշէք : Ի՞նչ ըսաւ անիկա : Մատթէոս Լէյլէկեան մէկն էր այն մարդոցմէն որ Արքեպիսկոպոսը բռնեց կամ անոր վրայ յարձակեցաւ , Նշան Սարգիսեան միւսն էր : Ի՞նչ կ'ըսէ Տէմիրճեան իր յայտարարութեան մէջ . «Այդ երկուքէն փոքր կազմով մարդն էր որ Արքեպիսկոպոսին դարկաւ» . երբ Մր . Քօհն իրեն կը հարցընէ , «Նշան Սարգիսեա՞նը» , ան կը պատասխանէ «այո» : Ըսէք , այս վկայութեան վրայ դուք ի՞նչպէս կրնաք այս մարդիկը ելեքտրական աթոռ դրկել : Տարակոյս չկայ որ վկայութիւնները պիտի կշռէք ու ձեր ներքին ձայնը պիտի խօսի . «Նս եմ որ այս մարդոց ճակատագիրը պիտի վճռեմ» :

«Դուք հոս եկած էք մարդկային ամենամեծ դործը կատարելու — արդարութիւն : 25 տարիներ ես դատ վարած եմ , 4 տարի օղնական դատախազ եղած եմ , իսկ բարեկամս Մր . Պէնթըն տարիներով Շրջանային դատախազ եղած է : Երբեք չեմ հանդիպած դատի մը , ուր վիճաներու յայտարարութիւնները չեն յարմարիր անոնց վկայութեանց : Բաներ կային որ դուրս ձգուած էին յայտարարութիւններէն , ինչո՞ւ : Որովհետեւ հակասութիւններ երեւան պիտի դային :

«Անդամ մ'ալ նայինք այս Տէմիրճեանին : Ահաւասիկ Դեկտ. 24-ի յայտարարութիւնը , ուրիշ մըն ալ Յունուար 16-ին տուած է , որուն մէջ յիշած է Մօզեսեանի անունը : Ասիկա ցոյց կուտայ որ դատախազի գրասենեակը չէ կրցած իր դերը ուղիղ կատարել : Մէկը ըստանուած է , ժողովուրդը գերազրգոսուած է , և կը խու-

մէ ոստիկանատուն: Ես ստակալի մարդ եմ երբ կարող
հարցում ընելու կուգայ: Կը խորհի՞ք թէ ինձի համար
բաղձալի բան էր Մր. Քօհնը հարցաքննել: Աւելի լու-
պիտի չըլլա՞ր որ ես միայն ըսէի. «Հարցում չունիմ,
ձօ», փոխանակ զայն հարցաքննելու:

«Ես գիտեմ թէ ոստիկանատան մէջ ինչ պատահած
է: Դժոխքին դռները բացուած են հոն: Անշուշտ սեւէ
մէկը third degree չունեցաւ: Ոչ, այդպէս բան չէ
պատահած: Արիկեանը որ դաշնակցական չէ, ու դաշ-
նակներու դէմ յօդուածներ գրած է, կ'ըսէ «Ատելու-
թեան տրամադրութիւն (mood of hate) կար հոն»:

«Կը յիշէ՞ք բժիշկին վկայութիւնը: Անիկա ըսաւ
թէ փոքրիկ վէրք մը ձեռքին վրայ կար, խակ ուրիշ մը
ոտքին վրայ: Կոնակին վրայ կամ դիտուն վրայ վէրք
դանուա՞ծ էր: Ոչ:

«Տարիներ առաջ բրօֆէսօր մը դասարանին մէջ
հրադէն մը կը պարպէ: Աշակերտները, խուճապի մատ-
նուած դասարանէն դուրս կը փախչին: Յետոյ բրօֆէ-
սօրը դանոնք ետ կը կանչէ եւ կը հրահանգէ որ իւրա-
քանչիւրը իր տեսածները գրէ: Ասիկա ըրած է իմանա-
լու համար թէ իւրաքանչիւր աշակերտի տեսողութեան
ուժը որքա՞ն զօրաւոր է: Եթէ այս սրահին մէջ բան մը
պատահի, ձեզմէ ո՞րը պիտի կրնայ իր տեսածները
պատմել, ամէն մանրամասնութեամբ: Ոչ ոք: Այդպէս
է նաեւ անոնց համար որ եկեղեցի դացած էին: Շատեր
դացած են պարզ հետաքրքրութեան համար: Ատիկա
մարդկային բնաւորութիւն է: Արքեպիսկոպոսը պիտի
պատարագէ: Շատեր զայն ոչ լսած եւ ոչ տեսած էին:
Հետաքրքիր էին, եկեղեցի դացին: Ահա այդ է պատ-
ճառը որ այնքան մարդիկ ներկայ եղած էին: Այս տը-
ղաքը, նաեւ ուրիշ դաշնակցականներ դացած էին պարզ
հետաքրքրութեան համար: Դաշնակցական թերթեր
Յուլիս 1-ի պատահարէն յետոյ հալածած էին զայն:
Ուստըրի մէջ, կամ ատոր մօտ տեղ մը, նոյն իսկ յար-

ձակում գործուած էր անոր վրայ: Այս տղաքները եկեղեցի դացած էին թերեւս ձայն հանելու, սուլելու, խանգարում յառաջ բերելու համար: Ահա թէ ինչո՞ւ հոն էին:

«Կայ նաև դաշնակ այսպէս կոչուած սահմանադրութեան պարագան: Ինծի համար տարբերութիւն չընէր թէ սահմանադրութիւն կը կոչէք, նպատակ, ծրագիր, հող չէ: Դուք զխտէք որ անոր հետ կային նաև կազմակերպական կանոնները:

«Նրկու երգուեալներ, թիւ 1 եւ թիւ 6, իրենց սպառնացող նամակներ ստացած են: Ես այդ նամակներուն պարունակութիւնը զխտեմ, սակայն Յունիս 25-ին, 26-ին եւ 27-ին ոչինչ զխտէի անոնց մասին: Ես քանիցս լսեցի, «տէոօր, տէոօր, տէոօրական խումբ», եւ թէ այս դաշնակ կազմակերպութիւնը տէոօրական խումբ ունէր: Ես կ'ըսեմ ամենայն խոնարհութեամբ Ձեզի (դատաւորին) եւ Ձեզի (Քամինսքիին) թէ այդ մասին ես ոչինչ զխտեմ: Կ'ըսեմ թէ թերեւս արեւելեան մտածողութեան արդիւնք են այդ նամակները, որոնց տակի ստորագրութիւնը միայն T զիրն է: Անշուշտ, տարիկա այնպէս կը ցուցնէ թէ դաշնակէ մը կուզայ: Մենք չենք զխտեր ով զրկած է այդ նամակները: Կարելի է թերեւս որ կրկին արեւելքի միտքն է փորձել յանցանքը ձգելու դաշնակներու վրայ, եւ կամ այնպէս ընելու իբր թէ դաշնակներ զրած են դանոնք: Ձեմ զխտեր:

«Ամբաստանեալ ճան Միրիճանեանին դալով կը փախաքիմ ըսել թէ անիկա սպանութեան նախորդ զիշերը իր մէկ կին բարեկամին տունն է եղած: Դեկտ. 24-ին եկեղեցի դացած է Գաֆաֆեան կոչուած մարդուն հետ որ դաշնակ չէ, հապա Ռամկավար: Միրիճանեան կ'ամբաստանուի այն բանով որ իբրեւ թէ անիկա սպանութեան մէջ բաժին ունեցած է Արքեպիսկոպոսին օգնութեան երթալ ուղող մարդուն ձեռքը բռնած է: Մի-

րիճանեան, այս յանցաւոր մարդը, այդ օր ինքնաբերաբար ոստիկանատուն գացած է :

«Կ'ըսուի թէ Տիկ. Ահարոնեան Լէյլիկեանին դանակը տուած է : Դուք կ'ուզէք որ ես գտնեմ պատճառները թէ ինչո՞ւ համար այս կինը կ'ուզէր ընել այս բանը : Ես չեմ հասկնար : Կրնա՞ք ըսել թէ Լէյլի Մազպետ ինչո՞ւ իր ամուսինը կը մղէր, ըսելով «դանակը դործածէ, դանակը դործածէ» : Մենք յաճախ կ'նոջ միտքը չենք կրնար ըմբռնել, չենք գիտեր թէ ինչո՞ւ այս կամ այն դերը կը կատարէ : Ո՞ւր է Տիկ. Ահարոնեան : Ինչո՞ւ վկայութեան չէ կանչուած :

«Առնենք ձուան Չալըքեանը : Անիկա ետեւի երկրորդ շարքին վրայ նստած է եղեր : Յետոյ Մօզեանը որ հազիւ չորս օտք տասը մատնաչափ հասակ ունի : Բաւական դժուար է երեւակայել որ այս մարդը վեր նետուած եւ Արքեպիսկոպոսին վրայ յարձակած է, այսինքն մարդու մը վրայ որ վեց օտքէն աւելի բարձրահասակ է : Ոսկան Երկանեանը, որ նոյնպէս կ'ամբաստանուի իրրեւ Արքեպիսկոպոսին վրայ յարձակող : Մտքի սպակասաւոր մը միայն կրնայ այս մարդիկը յանցաւոր դոնել, ներկայացուած փաստերու հիման վրայ :

«Նշան Սարգիսեանն ալ ամբաստանուած է : Դուք լսեցիք վկաները : Այս մարդը չէք կրնար դատապարտել, բացի եթէ հաւատաք, այն պղտիկ մարդուն, որ պատկերներ դժած էր : Կարապետ Չատիկեան է անոր անունը : Չատիկեան աթոռին վրայ նստած է եղեր : 75 տարուան մէջ զգայացունց բան մը պատահած չէր անոր կեանքին մէջ, մինչեւ որ Դուրեան դատը վրայ հասաւ :

«Դուք լսեցիք մէկ անձ որ ճշմարտութիւնը խօսեցաւ : Չեմ գիտեր թէ իմ բարեկամս (Քամինսքի) այդ մարդը կրկին վկայութեանց կանչեց : Առաջին անգամ այդ վկան իր պատմութիւնն ըրաւ : Երկրորդ քնոց կը-

րող անձին է խօսքս : Արքեպիսկոպոսը միջանցքէն դէպի խորան կը յառաջանայ : Ժողովուրդը իր գլուխը խոնարհած կը խաչակնքէ , այդպէս կը շարունակուի մինչեւ որ սպանութիւնը դործուի :

« Հէրբի Սարաֆեանին դէմ վկայեցին մէկ քանի կիներ , որոնք Արքեպիսկոպոսի ներկայութեամբ հմայուած էին :

« Գիտէ՞ք թէ ես ի՞նչ կը խորհիմ թէ պատահած է : Դաշնակները կրնայ ըլլալ որ եկեղեցի դացած են հետաքրքրութեան համար , կամ անհաճոյ շշուկներ եւ ձայներ հանելու համար , Արքեպիսկոպոսը եւ ժողովուրդը նեղելու նպատակաւ : Վկաներէն շատերը ըսին որ իրենք Արքեպիսկոպոսի դանակահարուիլը չեն դիտցած մինչեւ որ դուրս տարուած է եւ դետին վրայ աբիւն տեսած են : Դուրսը եղողներէն շատերը չեն դիտցած թէ Արքեպիսկոպոսը սպաննուած է , միայն սաչափ գիտեն եղեր թէ ընդհանուր իրարանցում տեղի ունեցած է :

« Սարգիսեանը փողոցին դիմացի կողմը բռնուած է : Լէյլէկեանը միակ դժբախտ մարդը եղած է : Ըստինքեան զոհ մը : Զոհ մը՝ պարազաներուն : Կառավարական վկաներէն ոմանք ըսին թէ Լէյլէկեան առջեւի երրորդ կամ չորրորդ շարքին վրայ նստած տեսեր են : Եթէ կասկած կայ ձեր մտքին մէջ , կրնաք հարցնել : Կ'ընդունիմ թէ ատիէ յետոյ վկայութիւնները փոխուեցան , եւ Լէյլէկեան զրուեցաւ ետեւի 6-րդ . կամ 7-րդ . շարքին վրայ : Վկային մէկը Լէյլէկեանը տեսած է խիստ ջերմեռանդ դիրքի մը մէջ — գլուխը իր ձեռքին մէջ առած , բայց իր վերարկուին տակ դանակ մը պահած է եղեր : Մէկը խորհած ըլլալու է որ Լէյլէկեան այդ կ'ընէ եղեր , ու մտածում յետոյ կը դառնայ իրահանութեան :

« Ձեզի կ'ուզեմ վերարկու մը ցուցնել : Պարոններ , ասիկա կըլէյ կամ չէքըրտ վերարկուի կը նմանի՞ : Նա-

յեցէք ասոր տասը ոտք հետուէն: Կրնա՞ք ըսել որ բաց գոյն ունի: Մուժ գոյնով ասլրանք մըն է: Ասիկա այն վերարկուն է զոր Լէյլէկեան հազած էր Դեկտեմբեր 24-ին, մինչդեռ վկաներ կ'ըսեն որ անոր հազածը դորչագոյն չէքըրտ վերարկու էր: Եթէ մէկը ըսէ որ ասիկա դորչ գոյն ունի, ատիկա ուրիշ սուտ մըն է: Յետոյ ինչո՞ւ համար Լէյլէկեան չորրորդ աթոռէն կը հանուի: Այդ օր ընդհանուր իրարանցում եւ կռիւ տեղի ունեցած է, ու ես կը համարձակիմ ըսել թէ ամէն մարդ իր ծանօթին օգնած է կռիւին մասնակցելով: Եթէ ես դաշնակեղած ըլլայի ու մէկը իմ ծանօթներէս մէկուն դարնէր, ես ալ կռիւին մէջ պիտի մտնէի:

«Վկաներէն շատերուն այս հարցումը եղած է. «Պրն. այսինչ, ո՞ւր էիր Դեկտ. 24-ին», անիկա պատասխանած է թէ եկեղեցին էր եւ տեսած էր որ այսինչ մարդը դանակ մը առած այսինչ բանը կ'ընէ եղեր: Յետոյ, գիտէ՞ք, այս բաներուն համար փորձ եղած է Դեկտ. 27-ին եկեղեցիին մէջ: Ատոր համար է որ Յունուար 16-ին Տէմիրճեան ըսուած մարդը Մօզեանի մասին յայտարարութիւն տուած է:

«Ի՞նչ ըսին Միրիճանեանի համար: Քահանային խօսքի՞ն պիտի հաւատաք թէ Տիկ. Գաֆաֆեան ըսուած կնոջ:

«Տէմիրճեան կ'ըսէ թէ անցեալ Յուլիսին Մօզեանի հետ խօսած է: Մօզեան իրեն ըսած է իբր թէ, «Ես Արքեպիսկոպոսը պիտի սպաննէի եթէ պատահութիւն ունենայի, նոյն իսկ եթէ զիս ելեքտրական աթոռ գրկեն»: Ի՞նչ պատահած էր: Թերթերը հայկական եռագոյնի մասին լեցուն գրութիւններ ունէին: Մօզեան իբրեւ հայրենասէր մէկը, կը պարզէր այդ դրօշակը: Երբ Արքեպիսկոպոսը կը սպանուի, Տէմիրճեան կ'ըսէ թէ ինչ խօսակցութիւն ունեցած է Մօզեանի հետ:

«Որպէս զի պատասխանատուութիւնը Լէյլէկեանին ուսին բեռնեն, անոնք միշտ աշխատեցան դանակը Լէյլ-

լէկեանի հետ կապել: Վկաներէն մէկուն հարցուեցաւ. «Լէյլէկեան ո՞ւր կանգնած էր»: «Հոս»: «Դանակը ո՞ւր էր»: «Հոս» (անոր կեցած տեղէն մէկ ոտք հեռու): Այդ եկեղեցիին մէջ (8-10-12-50 մարդիկ կը կուռէին: Կըրնա՞ք ըսել թէ այս մարդիկը կարող էին Լէյլէկեանին եւ դանակին այդքան իրարու մօտ ըլլալը տեսնել:

«Պօսեցէք սեւէ հոգերանի հետ, ու ան ձեզի պիտի ըսէ թէ բնական մեծագոյն ուժը կրօնական շարժառիթն է: Անաստուած ըլլաք կամ Էկմասթիֆ, կրնա՞ք երեւակայել հոգեկան վիճակը այն մարդուն, որ կը տեսնէ եկեղեցւոյ պետ մը որ կը յառաջանայ դէպի խորան: Ու երբ յանկարծ այդ եկեղեցականը կը դարնուի ոճրագործի մը կողմէ, կրնա՞ք երեւակայել թէ ի՞նչ յուզում տեղի կ'ունենայ:

«Յուլիսին դաշնակները Արքեպիսկոպոսը անարգեցին, քննադատեցին: Վայ այն դաշնակցականներուն որ այդ օր եկեղեցին էին:

«Յետոյ կայ Կարապետ Եպիսկոպոս Հայրը: Ինչո՞ւ համար անիկա վկայութեան չկանչուեցաւ: Թափօրին մէջ էր, ոճիրը տեսած էր: Ինչո՞ւ չկանչուեցաւ: Մենք ուժ չունէինք զայն կանչելու:

(Դատախաղ Քամինօքի առարկեց ըսելով թէ պաշտպան կողմը նոյնքան իրաւունք ունէր Կարապետեան Եպիսկոպոսը կանչելու: Դատաւորը իրաւունք տուաւ անոր, եւ Մր. Շէրիաըն ընդունեց թէ, այո ինքն ալ կըրնար կանչել):

«Ես Կարապետեան Եպիսկոպոսը իմ դրասենեակս կանչեցի, չեմ գիտեր թէ Դատախաղն ալ նոյնը ըրա՞ծ է: Սակայն կրնայի զայն հոս բերել: Մենք ամէն ոճիրով ամբաստանուեցանք, բացի Լինտպըրկի գաւակին ֆիտնափէն:

«Ուրիշ կէտ մը կը փափաքիմ ներկայացնել: Դեկտ. 24-ին Լէյլէկեանին վրայ սեւէ արիւն տեսնուած էր: Անոր հազուստները, անոր վերարկուն արեան քննիչի

մը զրկուեցա՞ն ճշդելու համար թէ եթէ արեան նշաններ կային այդ արիւնը Արքեպիսկոպոսի՞նն էր: Երբ մէկը դանակով ուրիշ մը կը զարնէ, հաղուսաներուն վրայ չըլլա՞ր:

«Տասը վայրկեան ժամանակ ունիմ: Կը յուսամ թէ լեզուս պիտի կատարէ իր պաշտօնը իմ ջանքերուս մէջ: Ինը անձերու կենաց պաշտպանութիւնը իմ վրաս է: Եթէ իմ պատճառաբանութիւններս ուղիղ չեն, կրնաք անտեսել դանոնք: Ես անկախ եմ, իմ հոգիս ինծի կը պատկանի, սակայն կը խորհիմ թէ կրնամ յուսալ եւ արդարութիւն սպասել ձեզմէ: Ես միայն կ'աշխատիմ լուսաբանել այս դատը:

«Ի՞նչ կրնաք ըսել այն կնոջ մասին, որ ըսաւ թէ երբ ինք Ամերիկեան դրօշակը վեր կը բարձրացնէ եզեր, Զատիկեան իրեն ըսած է. «Երբ այդ դրօշակը վեր բարձրացուցիր, կարծես սիրտս դանակ խոթեցին. թող Արքեպիսկոպոսը պահակով պտտի, մենք զայն պիտի սպաննենք»: Մարդոց մէջ դասակարգ մը կայ որ ստախօսներէ կը բաղկանայ: Իբրեւ պատանի ես տեսած եմ այդպիսիներ: Բարի մարդիկ նոյն խակ երբեմն պատմութիւններ կ'ընեն որ կրնան հաւանական ըլլալ, բայց ոչ ճշմարիտ:

«Գալով Նոյեմբեր 26-ին, այնպէս պատահած էր որ այդ օր ամբաստանեալներէն մէկուն ազդականը մեռած էր: Կրնա՞ն ձեզի ըսել որ այդ կինը ամուսին չէ ունեցած, ու այդ ամուսինը չէ մեռած, եւ թէ Լէյլէկեանը այդ օր անոր տունը այցելած չէ բնու: Սակայն դուք տեսաք մահուան վկայադիրը, որ կ'ապացուցանէ թէ մարդը մեռած է Նոյեմբեր 26-ին: Պոսթոնէն Նիւ-Եորք ճամբորդութիւնը հինգ ժամ 15 վայրկեան կ'առնէ: Ոչ ոք կրնայ նոյն ժամուն երկու տարբեր տեղ ըլլալ: Դուք տեսաք որ կառավարութիւնը երկու վկաներ բերաւ վերջին օրը ապացուցանելու թէ այդ օր Լէյլէկեան մեռնողին տունը եղած չէ: Առաջին վկան ըսաւ.

«Չեմ դիտեր, չեմ կրնար ըսել որ հոն էր, ես ժամը չորսին հոն հասայ: Այդ մարդը (Լէյլէկեանը) առաջ չէի ճանչնար»: Ահաւասիկ, պարոններ, այս մարդոցմէն ոմանք նոյն աւանէն, նոյն քաղաքէն, նոյն երկրէն կուզան: Երբ վիշտը կ'այցելէ մէկուն տունը, միւսները կ'երթան վշտակից ըլլալու: Լէյլէկեանի համար անսովոր բան մը չէր այցելելու տունը իր մէկ ազգականին որ մեռած էր:

«Պարոնայք երդուեալներ, ճիշդ մէկ ժամ եւ 25 վայրկեան խօսեցայ: Ինչո՞ւ, որովհետեւ գիտեմ թէ այդ ժամանակը օգտակար նպատակի մը համար դորձածուեցաւ: Իբրեւ եզրակացութիւն մէկ բան ունիմ ըսելիք: Իմ բարեկամս (Քամինաքի) վերջին խօսքը պիտի ըսէ: Եթէ անիկա փաստեր ներկայացնէ որոնց դուք համաձայն ըլլաք, շատ բարի: Սակայն գեղեցիկ խօսքերը թող սխալ չառաջնորդեն ձեզ: Անիկա ձեզի պիտի ըսէ թէ ինք իր պարտականութիւնը կը կատարէ, թէ անձնական ունէ չարժաւիթ չունի, թէ ինք պարզ ծառայութիւն է որ կը մատուցնէ: Չեր վճիռը պէտք է ուղիղ ըլլայ եւ արդար: Ես պատճառ չունիմ ներողութիւն խնդրելու ունէ մէկէն: Բան մը չըրի որ ուղիղ չէր: Օրէնքի սահմանին մէջ մնացի շարունակ: Եթէ վկաներու յայտարարութիւնները պահանջեցի ու ստացայ, ատիկա իմ իրաւունքս էր: Ատիկէ աւելի ոչինչ ըստացայ այս դատավարութեան ընթացքին: Իմ խնդրանքս է որ այս տղաքը ազատ արձակէք. որովհետեւ եթէ երբեք դատ մ'եղած է որուն մէջ բանաւոր կասկած գոյութիւն ունեցած է, այս դատն է: Իուք գիտէք որ սուտ վկայութիւններով լեցուն էր այս դատը: Կին մը հարցաքննուած էր: Ես յայտարարութեան նայեցայ եւ տեսայ որ քննութիւնը միայն մէկ վայրկեան տեւած էր, ուրիշ մը երեք վայրկեան: Ունէ մէկը կարո՞ղ է այդքան կարճ ժամանակի մէջ պատմել ամբողջ պատահածը, այդքան արագութեամբ:

«Այս վկաներէն ոմանք սուտ խօսեցան, որպէս զի այս ինը անձինքը դատապարտուին: Աբիկեան ճշմարիտ էր երբ ըսաւ թէ ամէն բան «ատելութեան տրամադրութիւնով» լեցուն էր:

«Շնորհակալ եմ:»

ԸՆԴ. ԴԱՏԱԽԱՁ ՔԱՄԻՆՍՔԻ ԿԸ ԽՕՍԻ
ՓԱԿՄԱՆ ՃԱՌԸ

«ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ՈՐ ՇԷՐԻՏԸՆ ԳԷԹ

Կ'ԸՆԴՈՒՆԻ ԹԷ ԱՐՔԵՊՍ Ը ՍՊԱՆՆՈՒԱԾ Է»

Նիւ Եորք, Յուլիս 12, ԵՂ. — Դատախազ Քամինսքի իր փակման հոյակապ ճառը խօսեցաւ այսօր: Լման չորս ժամ հարկաւոր էր իր տեսածներն ու լսածները երդուեալներուն ներկայացնելու համար: Փակումէն առաջ ցաւ յայտնեց որ աւելի երկար ժամանակ չունէր իր տրամադրութեան տակ մանրամասնօրէն ծանրանալու ամէն կէտի վրայ:

«Տէր դատաւոր, Մր. Ֆօրմըն եւ պարոնայք երդուեալներ:

«Սկսելէ առաջ ստիպուած եմ խնդրել ձեզմէ որ համբերող ըլլաք, հանդուրժող ըլլաք: Ես չեմ փափաքիր դատին ամփոփումն ընել այնպէս ինչպէս Սէնէքըր Շէրիտըն ըրաւ: Ես չեմ կրնար ձեզի ըսել թէ այս ամբաստանեալները անպարտ չեն: Չեմ կրնար ըսել թէ «միայն մտքի պակասաւորներ (morons) կրնան դատապարտել զանոնք: Ես չեմ կրնար թիւ մէկ եւ երկու ամբաստանեալները (Լէյլէկեան եւ Սարգիսեան) մատնացոյց ընել եւ ըսել թէ ձեր պարտքն է դատապարտել զանոնք: Իմ պարտականութիւնս է համոզել ձեզ,



ԸՆԴՀ. ԳԱՏԱՆԱԶԻ ԾԳՆԱԿԱՆ
ԱԼԵԲՍԱՆԴՐ Հ. ՔԱՄԻՆՍԻ

տասներկու հոդիներդ, ունէ բանաւոր (reasonable) կասկածէ վեր, թէ այս ինը ամբաստանաւորն իւրաքանչիւրը յանցաւոր է: Ես չեմ կրնար ու պիտի չուզեմ ձեզմէ պահանջել որ ենթադրութիւններով մօտենաք այս ինը մարդոց: Ես պէտք է ջանամ ցոյց տալ ձեզի անոնց յանցապարտութիւնը, ոչ թէ իբրեւ ինը հողիի խմբաւորում, հասցա իբրեւ առանձին անհատներ: Ես ստիպուած եմ ներկայացուած վկայութիւններէն ու մանք չակերտել: Կրկին կը խնդրեմ որ համբերող ըլլաք, հանդուրժէք ինծի:

Դուք որ այնքան համբերատարօրէն հետեւեցաք այս դատի մանրամասնութեանց, երկար օրեր, վստահ եմ թէ մտիկ ընէք ինծի: Մը. Շէրիտըն ջանաց փոշի փչել ամէն կողմ, խօսիլ ընդհանուր բաներու շուրջ, այն մեծ յոյսով որ այդ շփոթութեան մէջ ձեզմէ սմանք մտիկ պիտի ընեն, իր բառերով, «խղճի փոքրիկ ձայնին»: Ես կ'ըսեմ թէ ատիկա կոչ մըն էր ձեր երեւակայութեան: Մարդ կրնայ ըսել, լաւ, «բանաւոր կասկածը» դեղեցիկ արտայայտութիւն է, ու ենթադրատակցօրէն մարդ զղջումի վախը կ'ունենայ դատապարտութեան խօսքը ըսելու: Եթէ ան (Շէրիտըն) յաջողեցաւ ձեզմէ միայն մին մտային այդ վիճակին մէջ դնել, դատին կառավարութեան կողմը ձախողած է:

Ես չեմ կրնար մօտենալ իւրաքանչիւր ամբաստանաւորի եւ ձեզի դառնալով ըսել. «Այս մարդը ելեքարական աթոռ պէտք է զրկէք»: Ձեր վճիռ արձակելու պատասխանատուութիւնը ոչ ոք կրնայ պարտադրել ձեզի: Ոչ ոք կը պահանջէ ձեզմէ որ դուք դատապարտէք այս մարդիկը առաջին կարգի մարդասպանութեամբ, եւ դանոնք ելեքարական աթոռ զրկէք: Ձեր առաջ ուխտով դուք երդում ըրած էք յանցաւոր հռչակելու մարդիկ այն ատեն միայն երբ վկայութիւնները հաստատեն անոնց յանցապարտութիւնը: Կարելի է շփոթութիւն ըստեղծել, իրողութիւնները դիտակցարար ծածկել, որ-

պէս զի այս մարդիկ ծածկոցին տակէն փախչին, երբ ձեր ուշադրութիւնը գրաւուած է քաղաքական ծրագրի շուրջ ըսուած բարբանջանքներով :

Այս սրահին մէջ չկայ մէկը որ սէր եւ յարգանք չունենայ նախկին Շրջանային դատախազ դատաւոր Պէնթընի հանդէպ : Չկայ մէկը որ կասկածի Սէնթըր Շէրիտընի վրայ եւ ըսէ թէ անիկա այս դատի ներկայացման մէջ անկեղծ չէ : Հետեւաբար, երբ «ոչ-անկեղծ» բառը գործածեմ, կը խնդրեմ որ հասկնաք թէ ատիկա դատին կը վերադրեմ :

Մեր մէջէն ո՞վ կրնայ լաւագոյն կերպով կատարել գործ մը, բացի եթէ համոզուած ըլլայ թէ իր պաշտպանած դատը արդար է : Անշուշտ, եթէ ես հաւատացած ըլլամ թէ այս մարդիկը անմեղ են, ճշմարտութիւնը եւ խիղճը չեն թուլատրեր ինծի որ կանգնիմ ձեր առջև եւ արդարութիւն պահանջեմ, յանցապարտութեան վճիռ պահանջեմ նոյն խիղճի հոգիի համար, երբ կը զգամ թէ բանաւոր կասկած դոյութիւն չունի :

Մեր օրէնքին, մեր բարձրագոյն ատեանին կողմէ պարտադրիչ հրահանգ մը կայ — փաստաբանները իրենց լաւագոյնը պարտին ընել իրենց պաշտպանեալներուն համար : Իմ դիրքս տարբեր է, եւ ժողովուրդը կը ներկայացնեմ :

Հին օրերուն շարժական պատկերով կը ցուցադրուէր այդ ժամանակի Շրջանային դատախազը, որ կ'ուզէր յանցաւոր դռնել ամէն մարդ որ ամբաստանեալի աթոռը կը զբաւէր : Այսօր, սակայն, դատախազը չի պատկերացուիր իրբեւ արիւնածարաւ անձ մը, որ կ'ըզձայ յանցապարտութեան վճիռ մը եւս աւելցնել իր հաշուոյն : Դատաւոր Տաճ քաղաքացիներու քուէով ընտրուեցաւ : Այս ինը ամբաստանեալները այդ քաղաքացիներու մէկ մասն են : Պէտք չէ զգացական ըլլանք, պէտք չէ արցունք թափենք անոնց համար եւ թոյլ տանք որ անոնք շահագործեն մեր զգացումները : Մր․

Մր. Շէրիտըն ոչ ոքի պարտական է, բացի այս ինը ան-
ձերէն, որոնց դատին վճարեալ պաշտպանն է :

Ուրեմն, պարոնայք երդուեալներ, այս դատին վը-
կայութիւնները ներկայացնելու աշխատանքին մէջ Մր.
Շէրիտընի դերը եւ իմ դերս որոշապէս կը տարբերին :
Մր. Շէրիտընի երէկուան ճառը պերճախօսութեան ըս-
քանչեւի օրինակ մըն էր : Եթէ պերճախօսութեան մըր-
ցում եղած ըլլար, ես թերեւս ընդունէի թէ յաղթական
դափնին անիկա շահած է : Սակայն խնդիրները ներկա-
յացնելուն մէջ Մր. Շէրիտընի կերպը իւրայատուկ է :
Անոր խօսելու եղանակը կարելի է նմանցնել հրացանի
մը : Ան վառօղով լեցուցած է այդ հրացանը ու կը սար-
պէ ահազին ձայն եւ մուխ հանելու, այն յոյսով որ բա-
ւականաչափ փոշի դուրս պիտի դայ ճշմարտութիւննե-
րը ծածկելու համար : Անոր ամփոփման ճառը անխմաս-
տութիւններով լեցուն էր : Անիկա խօսեցաւ ձեզի ծառն
ի վեր մաղլցող սկիւռներու վրայ — փոշի ստեղծելու
եւ ծածկելու այն գոր կարելի չէ հերքել :

Այս սպանութեան նման ղէպք մը միայն մէկ ան-
գամ պատահած է պատմութեան մէջ : Թովմաս Պէքէթ
սպաննուեցաւ եկեղեցւոյ խորանին առջև Քիմիկ Ճան
Երկրորդի հրամանով : Ինչո՞ւ — քաղաքական նպա-
տակներու համար : Անոր սպանիչը, վարձուած մէկը,
զնաց ու կանգնեցաւ սպաննուած եկեղեցականին դերեզ-
մանին վրայ եւ խնդրինք այրեց, որպէս զի իր մեղքը
քաւէ :

Իմ բարեկամս (Շէրիտըն) ձեզի ըսաւ. «Արեւելքը
արեւելք է, արեւմուտքը՝ արեւմուտք, ու երկուքը եր-
բեք իրարու պիտի չհանդիպին» : Արեւելեան մտայնու-
թի՛ւն, Աստուած իմ, շատ երախտապարտ եմ որ անի-
կա զոնէ կ'ընդունի թէ Արքեպիսկոպոսը մեռած է, թէ
ան սպաննուած է : Իր բառերը չակերտեմ. «Ո՛վ սպան-
նեց զայն (Արքեպիսկոպոսը) — մոլեռանդներ, ծայ-
րայեղներ, Փանատիկոսներ» : Եւ ես իմ ցուցամատս

կ'երկարեմ դէպի այս ինը ամբաստանեալները եւ կ'ըսեմ . «Մոլեռանդներ , ծայրայեղներ , Փանատիկոսներ» :

Մր . Շէրիտըն Տիկ . Տէօքմէճեան անունով վկայի մը վրայ կը խնդայ , ըսելով որ մէկը անոր ականջին փսփսած է , «Դանակը Լէյլէկեանին ձեռքին մէջ դէր» : Ասիկա այդ կ'նոջ դէմ կը դործածուի որ ըսաւ թէ ինք կը փառաւորուէր Արքեպիսկոպոսը տեսնելով :

Պարոնայք երզուեալներ , կ'ազաչեմ որ վերյիշէք այդ օրուան վկայութիւնը , միայն մէկ նպատակի համար — որպէս զի երբ Ճիւրբի սենեակը քաշուիք ձեզի հետ տանիք պատկերը այն վկայութեան զոր առաջին անգամ լսեցիք :

Նոյն իսկ Մր . Շէրիտըն , երէկ ըսաւ ձեզի թէ Մր . Քօհն շատ եւ արագ դործած է : Մր . Քօհն իր պաշտօնը ստացած է Մր . Պէնթընի կողմէ : Ճիշդ է , Մր . Քօհնը շատ ծանր աշխատանք կատարած է : Եթէ համոզուիք որ անիկա արագ դործած է , եթէ հաւատաք որ ժամը մէկէն մինչեւ վեց 75—էն 100 անձին քննած է յարդը ցորենէն գատելու համար , դուք հաւատացած պիտի ըլլաք բանի մը որ ճշմարիտ է : Զարմանալի՞ է որ յայտարարութիւնները կարճ են : Այդ օր , ոստիկանատան մէջ Մր . Քօհն դէպքի մասին այնքան բան գիտէր որքան դուք : Այս մարդիկը (վկաները) ի՞նչ շարժաւիթով նկարագրեցին իրենց տեսածը : Ես ատոր վրայ խորհած չէի , սակայն , Մր . Շէրիտըն բարեացակամօրէն երեւան հանեց այդ պարագան : Այս մարդիկը կամեցողութիւն եւ փափաք ունէ՞ին իրենց տեսածը պատմելու :

Թոյլ տուէք որ Համբաշեան անունով վկային յայտարարութենէն չակերտեմ : Երբ անոր հարցուած է . «Ասիկա նախապէս ինչո՞ւ չըսիր ինձի» , պատասխանած է . «Որովհետեւ դաշնակներէն վախցայ» : Այդ ատեն անիկա (Համբաշեան) գիտէր թէ ինչ պատահած

էր, այո, ատոր համար էր որ իր յայտարարութիւնը նախապէս ըրած չէր:

Գանք Չաքմաքճեանին, այն մարդուն որ «ազջիկներ ծախած է թուրքերուն իրրեւ դերի»: Ինչո՞ւ համար Յունուար 12-էն առաջ յայտարարութիւն չէ տուած: Ան կը պատասխանէ. «Սպանութեան վախը»:

«Հարցում. — Վախ ի՞նչ բանի համար:

Պառասխան. — Անձիս համար:»

Անիկա վախու մէջ էր այդ օր, որովհետեւ դիտէր թէ դաշնակներ լեցուն էին ամէն կողմ:

Մր. Շէրիտըն դանդատեցաւ որ վկաներէն ոմանք անդլիերէն խօսիլ չէին ուզեր: Առէք Մօզեանը, թիւ 4 ամբաստանեալը, որ ոստիկանատան մէջ իր յայտարարութիւնը տուած է լաւ անդլիերէնով, եւ սակայն երբ դատավարութեան ընթացքին վկայութեան ելաւ, մերժեց անդլիերէն խօսիլ: Հայ թարգմանի պէտք ունէր: Խեղճ ամբաստանեալներ: Այսպէս, անոնք դժուարութեան մէջ էին, որովհետեւ անդլիերէն լեզուին բաւականաչափ ծանօթ չէին՝ անդլիերէնով վկայելու համար:

Պարոնայք երդուեալներ, թոյլ տուէք որ կրկին բացատրեմ ձեզի, ցոյց տալու համար թէ անոնց դիրքը որքան ծիծաղելի է: Նախ եւ առաջ, անոնց պաշտպանութիւնն այն է որ տասը — տասներկու վկաներ վրկայութեան հանեցին: Ասոնցմէ իւրաքանչիւրը ըսաւ. «Ես եկեղեցին էի: Իրարանցում եւ կռիւ եղաւ: Չեմ գիտեր թէ կուռտղները որո՞նք էին, շատ ազմուկ եւ խուճապ կար», կամ ասոր նման արտայայտութիւններ: Ու Մր. Շէրիտըն իր մարդոց պաշտպանութիւնը կը հիմնէ այդ վկայութեանց վրայ:

Ենթադրենք որ ձեզմէ մէկը իր գրասեղանին առջեւ նստած է, ըսենք 42-րդ փողոցի եւ Պրօտուէյի անկիւնը: Բան մը ջարդ ու փշուր կ'ըլլայ. իրարանցում. հարիւր մարդ կ'անցնի այդտեղէն, մարդուն մէկը դետին

ինկած է, ուրիշներ դայն բռնած են. վեր կը վերցնեն, անոր տակ մուրճ մը կը գտնուի: Քսան հողի կ'ըսեն որ անոր ձևօքին շարժումները տեսած են, ոմանք անոր դէմքը տեսած են. ուրիշներ անոր մարմինը. ոմանք ալ մուրճը: Լաւ, անհրաժեշտ չէ՞ որ այս բոլորը կանչուին փաստելու համար թէ մարդուն շարժումները տեսած են, մարդը տեսած են, առարկան տեսած են: Անտարակոյս: Ատիկա պարզ օրինակ մըն է նման դէպքի մը: Կտակած չկայ որ դուք կ'ըմբռնէք թէ որքա՛ն ծիծաղելի է խորհիլ որ ամբողջ մը չի կրնար պատահար մը տեսնել: Կ'ուզեմ Մ. Եէրիտընի երէկուան ճառէն հարցում մը չափերակ. «Մենք պիտի խնդրենք ձեզմէ որ նկատողութեան առնէք թէ եթէ ասիկա կանխածրագրուած գուազութիւն մըն էր Արքեպիսկոպոսը սպաննելու համար, ինչո՞ւ ատիկա պիտի ընէին երեք-չորս հարիւր հողինոց բազմութեան մը ներկայութեան»:

Աշխարհի պատմութեան մէջ կան պարագաներ, երբ մարդիկ սպաննուած են մեծ բազմութեան առջեւ: Ռուսիոյ Ալեքսանդր Բ. ը 50,000 հողիի ներկայութեան ըսպաննուեցաւ, որոնցմէ շատեր տեսան պատահարը: Նախագահ Կարֆիլտ երկաթուղային կայարանի մը մէջ, մեծ բազմութեան մը ներկայութեան սպաննուեցաւ ոճրագործի մը կողմէ: Սպանիչը դատուեցաւ եւ դատապարտուեցաւ ամբոխի մէջ գտնուած մարդոց վկայութեամբ: Արբահամ Լինքըն, նահատակ նախագահը, հանրային վայրի մը մէջ, թատրոնի մէջ, սպաննուեցաւ, տարակոյս չկայ որ մեծ բազմութիւն կար հոն: Թէօտոր Ռուզվելթ, երջանկայիշատակ նախագահը, Միլուօքիի մէջ խօսած պահուն զնդակի հարուած ըստացաւ: Նախագահ Ֆրանքլին Տելանօ Ռուզվելթի վըրայ զնդակ պարպուեցաւ 50,000 հողիի ներկայութեան, սակայն ոճրագործին զնդակը վրիպելով խեցկեանքը ուրիշ մարդու մը, Եիքակոյի քաղաքավետին:

Այս մարդիկը (ամբաստանեալները) ցուցարարներ

են: Կ'ուզեն աշխարհին դաս մը սորվեցնել: Հասարակ մարդու մը սպանութիւնը իրենց ոչինչ կը շահեցնէ: Ուստի, Արքեպիսկոպոս մը կը սպաննեն: Այդ սպանութիւնով անոնք աշխարհին կը բողոքեն: Կ'ուզեն արեւելքին ցոյց տալ թէ Արքեպիսկոպոսը պէտք չէ այս կամ այն բանը բնէ, պէտք չէ հակառակի այն բանին, որ իրենք կը խորհին թէ ճիշտ է:

Երբ Մր. Շէրիտըն ըսաւ թէ Կիթօն դատուած ու դատապարտուած էր որովհետեւ անոր պաշտպան փաստաբանը ճկունութիւնը ունեցած էր փնտուելու եւ զըտնելու թէ կայարանին մէջ ի՞նչ պատահած էր, իմացա՞ք, պարոնայք երդուեալներ, թէ ինչ անխմատ խօսք էր որ կ'ըսէր անիկա: Մր. Շէրիտըն մէկ բան, զոնէ մէկ ճշմարտութիւն յաղթահարեց, որուն ես անկեղծօրէն համաձայն եմ: Անիկա հարցուց. «Այս ինը մարդիկը ի՞նչ ըրած են», ու այդ հարցումին սապէս պատասխանեց, «Այս երկրին մէջ իրենց հակառակութիւնները եւ տարբերութիւնները կարգադրեցին»:

Մարդկային կեանքը սուրբ է: Այդ կեանքը վերջացնելու ի՞նչ արդարացում կայ: Ամերիկայի մէջ այս մարդիկը, ինչպէս Մր. Շէրիտըն ըսաւ, «իրենց հակառակութիւններն ու տարբերութիւնները կարգադրեցին»: Այո, այդ ըրին, բայց ի՞նչ ահաւոր եղանակաւ: Անոնք ջանացին հանրային կարծիքին վրայ ազդել, ըստիպելու որ Կաթողիկոսը Արքեպիսկոպոսն հեռացնէ իր պաշտօնէն: Ջանացին, այո, բայց չյաջողեցան: Վկայութեան կանչուող քահանան ձեզի չըսա՞ւ որ ինք Արքեպիսկոպոսի հեղինակութիւնը կը ճանչնար եկեղեցական աշխարհին մէջ: Ուստի, երբ ձախողեցան բիրտ ուժի դիմեցին, դայն մէջտեղէն վերցնելու համար:

Պարոնայք երդուեալներ, վկայութեանց մասին բացատրութիւններ տալէ առաջ, որ թերեւս այնքան հետաքրքրական չըլլայ՝ որքան դաշտի սկիւտներու պատմութիւնը, կ'ուզեմ մէկ բան եւս ըսել: Պաշտպան կող-

մը ստիպուած էր իր տրամադրութեան տակ զանուած փաստերը զօրծածել: Սակայն փաստ չկար: Մը. Շէրիտըն ստիպուեցաւ կառավարական վկաներու անվրատահելիութիւնը խնդրոյ առարկայ ընել: Ոչ-անկեղծութեամբ սկսաւ պաշտպան կողմը եւ ոչ-անկեղծութեամբ վերջացուց: Ես կ'ուզեմ որ զուք ձեր կարծիքին մէջ աննախապաշար ըլլաք: Դատավարութեան սկիզբէն փորձուեցաւ ձեր ուշադրութիւնը ճարպիկօրէն իրողութիւններէն հեռացնել զեղեցիկ նկարագրութիւններով եւ բառախաղերով, իմ բարեկամիս Մը. Շէրիտընի կողմէ:

Մը. Շէրիտըն տեսած է որ Մը. Քօհն ճաշի դացած է Հայ փաստաբանի մը հետ որ Սովիէթ Հայաստանի համակիր է: Սակայն, Մը. Շէրիտըն ինքն ալ ճաշի դացած է Հայ փաստաբանի մը հետ որ Սովիէթ Հայաստանի հակառակ է, այն փաստաբանին որ փառաւոր թարգմանը կըաւ «*Բանսօրիթիւշըն*» բառին: Զիս աննըշան բաներու վրայ ծանրացող կը կոչէ??: Ժողովրդական երգ մը կայ որուն իմաստը ճշգրտօրէն կը համապատասխանէ պաշտպան ճառին. «*Մուխը աչքերդ կը լեցուի*» (“Smoke gets in your eyes”): Մը. Շէրիտընը կրնա՞յ ուրանալ այս պարագան:

Կը յիշէ՞ք որ անիկա իր բացման ճառին ժամանակ զիրք մը բերած էր իր հետ, զոր սեղանին վրայ նետեց ու ըսաւ. «*Մենք պիտի ապացուցանենք որ այս սպանութիւնը կրնայ ծրագրուած ըլլալ Սովիէթ Ռուսիոյ ստալիանութեան՝ Օկրուի կողմէ, որ գաղանի ծրագիրներ ունի Հայերուն դէմ: Այո՞, սակայն, ով որ օրուան լուրերուն կը հետեւի գիտէ թէ Ռուսիոյ մէջ Օկրուն գրեթէ ջնջուած է: Ներկայացուած վկայութեանց մէջ մէկ բառ կա՞յ որ արդարացնէ այդ գրքին ներս բերուիլ ու սեղանին վրայ նետուիլը, ըսելով որ ստալիա (սպանութիւնը) Օկրուի զօրծն է:*

Նոյն խոյ Մը. Շէրիտըն ձեզի կ'ըսէ թէ օրէնքը

տրամաբանութեան վրայ հիմնուած է: Կ'ընդունի նաև թէ երբ մարդ նոյն բանին վրայ կը խորհի երկար ժամանակ, անհրաժեշտօրէն այդ խորհուրդի համաձայն կը գործէ: Ինչպէս իմ բացման խօսքերուս մէջ ըսի, նորէն կը կրկնեմ թէ դատախազը ստիպուած չէ սճիւրին շարժառիթ ցոյց տալ: Անիկա պարտաւորուած չէ սճիւրին ինչո՞ւն եւ ի՞նչ բանի համարը բացատրել: Ես հաւաքած եմ վկայութիւններ, ոչ թէ կատաւարութեան վկաներէն, հապա այս ինը ամբաստանեալներուն բերնէն, որոնք ցոյց կուտան թէ անոնցմէ իւրաքանչիւրը ո՞ր նստած էր եկեղեցիին մէջ: Ուսէ տարակոյս չկայ որ անոնք, բաց ի մէկէն, եկեղեցիին մէջ էին: Թէ ասոնց մեծ մասը 27-րդ փողոցի եկեղեցիէն 187-րդ փողոցի եկեղեցիին դացած էին: Երբ անոնց կը հարցուի թէ՛ Արքեպիսկոպոսին պատարագելը գիտէի՞ն, «Ոչ, մենք չէինք գիտեր թէ Արքեպիսկոպոսը հոն պիտի ըլլար» կը պատասխանեն: Մօզեանը ըսաւ թէ ինքը չէր գիտեր: Լէյլէկեան թէ Արքեպիսկոպոսը լսելու եկած չէր: Անշուշտ դայն լսելու եկած չէր. դայն սպաննելու դացած էր:

* * *

Եթէ ես սինակօկ երթամ Բարբի Ուայզը լսելու, կրցածիս չափ բեմին մօտ կը նստիմ, դայն տեսնելու եւ անոր բոլոր ըսածները լսելու համար: Ու երբ հեռու տեղէ դամ, նախապէս կ'ստուգեմ անոր ներկայութիւնը:

Պարոնայք երդուեալներ, կ'ուզեմ որ ձեր յիշողութեան մէջ պահէք թէ Լէյլէկեան վկայի աթոռին վրայ յայտարարեց թէ ինք այդ օր Արքեպիսկոպոսը բնաւ չէր տեսած, ոչ ալ անոր թաղը կամ տարազը: Մինչդեռ մարդուն մէկը վկայեց թէ ինք ձախ կողմը նստած է եղեր, եւ թափօրին ետեւի սենեակէն դուրս ելլելը կըրցած է տեսնել:

Կ'ուզեմ որ այս եկեղեցիին մտքերնուդ մէջ պահէք:

Ի՞նչ կ'ըսէ Լէյլէկեան Դեկտեմբեր 24-ին, սպանութեանն անմիջապէս յետոյ, երբ իր ուր նստած ըլլալու մասին պաշտպանողական պատրաստելու առիթ չունէր: Կ'ըսէ, թէ չի դիտեր թէ ետեւէն քանի՛ շարք դէպի առաջ նստած էր, սակայն դիտէ թէ ձախ կողմը նստած էր: Երբ վկայի աթոռը դրաւեց, Լէյլէկեան ըսաւ թէ աջ կողմի վրայ առջևի չորրորդ շարքի մէջտեղի աթոռը դրաւած էր: Ո՞վ է որ ամենամեծ շարժառիթն ունի սուտ խօսելու: Լէյլէկեանը, որովհետեւ իր կեանքը վտանգի մէջ է: Ենթադրենք թէ վկաներուն չհաւատաք: Հապա Մօղեանի՞ն: Ի՞նչ կ'ըսէ Մօղեան: Կ'ըսէ որ ինք աջ կողմի վրայ ետևի երրորդ կամ չորրորդ շարքին վրայ էր իսկ Լէյլէկեան իրմէ չորս շարք դէպի առաջ էր: Երեք եւ չորս եօթը կ'ընէ: Աջ կողմը աջ կողմ է, ձախ կողմ չի կրնար ըլլալ:

Մուտեր, հակասութիւններ: Այս մարդիկը իրենց խօսքով կը դատապարտուին: Մօղեան կ'ըսէ թէ ինք Արքեպիսկոպոսը տեսած է: Ո՞ւր, եւ ե՞րբ, վերջը կ'ըսեմ: Բոլոր միւսներն ալ տեսած են Արքեպիսկոպոսը: Իսկ Լէյլէկեան, ոչ, չէ տեսած:

Ոչ, ոչ, պարոններ, օրէնքը շատ խիստ է: Այս վրկայութիւնը միտքերնիդ պահեցէք: Ատիկա ցոյց կուտայ թէ Լէյլէկեան ոչ միայն ռճրագործ է, հասպա ստախօս: Ըսելէ յետոյ թէ թափօրէն առաջ Արքեպիսկոպոսը չէ տեսած, Լէյլէկեան ըսաւ, «Ես Արքեպիսկոպոսը թափօրէն յետոյ ալ չտեսայ, ես Արքեպիսկոպոսը չեմ տեսած»: Որո՞ւն կը հաւատաք: Անգամ մը որ վճռէք թէ որուն կը հաւատաք, արդար եզրակացութեան մը հասնելու համար ճանապարհին ինը տասներորդը կըտրած կ'ըլլաք:

Գանք Սարգիսեանին: Անոր դէմ եղած վկայութիւնները անտեսեցէք, եթէ կ'ուզէք: Դատեցէք զայն իր վկայութեան անկեղծութեան վրայ: Անիկա վկայեց թէ Լէյլէկեան իր առջև նստած էր, խօրանէն հաշուե-

կոյր է : Մ'ւր է Սարաֆեան : Ձախ կողմը , ետեւի չոր-
րորդ շարքին վրայ : Միրիճանեանը հապա՞ : Անիկա
չի կրնար խուսափիլ , որովհետեւ Պր . Գաֆաֆեանի հետ
միասին նստած է եղեր ետեւի երրորդ կամ չորրորդ
շարքին վրայ : Մ'ւր է Ձատիկեանը : Այն անձը որ ամէն
մարդ ստախօս կը կոչէ , որ սուտ խօսիլը կ'ատէ : Օ՛հ ,
անշուշտ : Անիկա նոյն իսկ եկեղեցիին մէջ չէ եղած :
Անիկա Արքեպիսկոպոսին հիացող եղած է :

Այժմ մենք դիտենք ութը ամբաստանեալներու դիր-
քերը , միջանցքին մէկ կամ միւս կողմին վրայ : Նշան
տալը այնքա՞ն հաւանական է : Կարելի չէ՞ որ այս մար-
դիկը աթոռներուն վրայ ցատկած ու իրենց ձեռքերով
Արքեպիսկոպոսին զարկած ըլլան : Մ . Շէրիտըն ուղեց
ընդհանուր կուրի եւ իրարանցումի տպաւորութիւնը
թողուլ : Ես պիտի ազացուցանեմ թէ այս մարդիկ
պարաստութիւնով եկած էին , թէ՛ անոնցմէ մին դա-
նակ մ'ունէր : Միւսները Արքեպիսկոպոսին վրայ յար-
ձակեցան , որպէս՞ զի խուճապին մէջ դանակը գետին
նետուի առանց տեսնուելու :

Հիմա որ Լէյլէկեանի յայտարարութիւնը արձանա-
դրութեանց մաս կազմած է , կրնամ ձեղի ըսել թէ Լէյ-
լէկեան Մր . Քօհնի կողմէ հարցաքննուած ժամանակ ,
ոճիրը ուրացած ատեն , ըսած է . « Ոնեէ մէկը դանակը
իմ ձեռքիս մէջ տեսա՞՞ծ է » : Կը հասկնա՞ք . « Ոնեէ մէկը
դանակը իմ ձեռքիս մէջ տեսա՞՞ծ է » :

Դուք ոնեէ ատեն գետի մը հոսանքը դիտա՞՞ծ էք եր-
կար ատեն : Եթէ դիտէք , կը տեսնէք որ հազիւ կը շար-
ժի , աննշմար կերպով : Ատիկա ցոյց կուտայ գետին
ուղղութիւնը , դէպի ո՛ւր յառաջանալը : Այս դատն ալ
ստոր կը նմանի , բոլոր վկայութիւնները , որքան ալ
փոքր ըլլան անոնք , միասին դալով՝ կը կազմեն հոսան-
քը , այս դատին ամբողջական փաստը :

Ես ջանացի հնարաւոր արագութեամբ ներկայա-
ջընել իւրաքանչիւր ամբաստանեալի դիրքը եկեղեցիին

մէջ: Դուք խելացի մարդիկ էք: Ատենօք պաշտպան
փաստաբան մը ըսած է. «Կը յուսամ թէ երգուեալներ
իրենց քամըն սէնըն ճիւրիի պաքսէն դուրս դրած չեն,
ու խորհրդաւոր դիրք մը առած»: Ես վստահ եմ թէ
դուք այդ չէք ըներ: Իրողութիւնն է որ եօթը հոգի
միասին եկեղեցի եկած են: Անոնց դաշնակ ըլլալու իրա-
կանութիւնը պատահակա՞ն է: Դաւադրութիւնները կը
ծնին ու կը սնանին գաղտնապահութեան երգումի տակ:
Պարոններ, դուք թելադրուած էք ձեր ձեռքին մէջ զըտ-
նըւած իրականութիւններէն եզրահացութիւններ հա-
նել: «Իրենց գործքերէն պիտի դատէք զանոնք»:

Ուրեմն, պարտնայք երգուեալներ, ես տրուած վը-
կայութեանց վերաքաղը պիտի ընեմ համառօտ կեր-
պով: Ծօ Քօհն եւ ես շատ աշխատած ենք այս դատին
վրայ: Ես չեմ հաւատար այն կերպին որ գնդակ մը
արձակեմ եւ իրականութիւնները ծածկեմ ծուխին ե-
տեւ: Դուք իրաւունք ունիք հարցում ուղղելու այն կէ-
տերու մասին որ յստակ չեն ըլլար:

Սկսինք: Բարեկամս, Մր. Շէրիարն, կը հարցնէ
թէ ինչո՞ւ դատախաղը Լէյլէկեանի վերարկուն քննել
տուած չէ, ստուգելու համար թէ արիւն կա՞յ անոր
վրայ, կը հարցնեմ, որքա՞ն ժամանակ հարկաւոր է դա-
նակ մը մարդուն մարմնոյն մէջ մխելու համար: Արքե-
պիսկոպոսը հագած էր թանձր հագուստներ եւ իր վրան
կը կրէր շուրջառ: Առաջին առթիւ արիւնը դուրս խու-
ժած չէ, որովհետեւ հագուստները ծծած են դայն: Ա-
հա թէ ինչո՞ւ Լէյլէկեանի վերարկուն վրայ արիւն չէ
եղած: Վկայութիւնները ցոյց կուտան որ նոյն խակ դա-
նակահարումէն յետոյ, Արքեպիսկոպոսին անմիջական
չըջապատին մէջ եղողները, չեն գիտցած անոր զար-
նուիլը, մինչեւ որ արիւնը սկսած է հոսիլ, երբ ան
դուրս տարուած է:

Այժմ քննենք Լէյլէկեանի դէմ բերուած վկայու-
թիւնը: Ունինք Սարգիս Տէմիրճեանը: Ի՞նչ կ'ըսէ այս

մարդը: Դանակը Լէյլէկեանի ձեռքին մէջ կը դնէ: Երբ Արքեպիսկոպոսը Լէյլէկեանի կը մօտենար, Տէմիրճեանի աչքերը անոր ուսերէն վեր էին: Ան ըսաւ թէ տեսած էր որ Լէյլէկեան իր թեւերը կը շարժէ Արքեպիսկոպոսին առջեւ, նոյն ատեն Արքեպիսկոպոսը դէպի ետ իյնալ սկսած է: «Framing, framing» կը զոչէ պաշտպան փաստաբանը: Ո՞վ է ֆրէյմ ընողը: Ոչ թէ Մր. Քօհնը, հասլա այն կեղծ մարդը որ անոր օժանդակելու եկած էր: Կ'ըսեն որ Սարգիս Տէմիրճեանը կ'ուզէ Լէյլէկեանը փճացնել: Այն ատեն ինչո՞ւ կ'ըսէ որ Լէյլէկեանի թեւերուն վեր վար շարժիլը տեսած է միայն, Արքեպիսկոպոսի ուսերուն վրայէն:

Գլխաւոր հարցը այս է. Դեկտ. 24-ին Արքեպիսկոպոսը դանակահարուեցա՞ւ Լէյլէկեանի ձեռքով: Ես ցոյց պիտի տամ թէ ամբաստանեալներու վկայութիւնը սրբան անվստահելի է: Պաշտպան փաստաբանը կ'ըսէ որ իր մարդիկը դո՛հեր են, կեղծ վկայութեանց զո՛հեր:

Ասէք Տիկ. Խանըմ Տէօքմէճեանի վկայութիւնը: Անիկա Լէյլէկեանի դիմաց, միջանցքին միւս կողմը նըստած է եղեր: Չէ տեսած թէ Լէյլէկեան ինչպէս ոտքի ելած է: Ինչո՞ւ պիտի տեսնէր: Ամէն մարդ ոտքի ելած էր: Ինք չէր կրնար ամէն բան տեսնել, սակայն տեսած է որ Լէյլէկեան Արքեպիսկոպոսին վրայ յարձակած է: Ո՞վ է այս կիներ: Այն՝ որ երկնքի մէջ «Արքեպիսկոպոսին կողքին նստիլ կ'ուզէ», այն կիներ՝ որուն չար ոգին մօտեցած եւ իր տկանջին փսփսացած է՝ «դանակը Լէյլէկեանի ձեռքին մէջ դիր»: Վկայած ատեն անիկա դանակը Լէյլէկեանի ձեռքին մէջ կը դնէ: Ոչ: Framed!! Եթէ ուզէր ֆրէյմ ընել, ի՞նչ սքանչելի պատեհութիւն էր այդ. կրնար ըսել «ես տեսայ որ Լէյլէկեան ոտքի ելաւ երբ Արքեպիսկոպոսը իրեն մօտեցաւ, տեսայ որ դանակը Արքեպիսկոպոսին մարմնոյն մէջ խոթեց»: Ո՞վ է ֆրէյմ ընողը: Այդ կիներ կը պատմէ այն որ տեսած է եւ ոչ աւելի: Ե՞րբ ըսած է այդ: Ոճիրին օրը, կէսօրէ

յետոյ ժամը 2:30 ին (ոստիկանատան մէջ), ճիշդ այնպէս ինչպէս պատմեց վկայի աթոռին վրայ:

Այժմ կուզանք Համբարձում Պէնտէրեսին: Անիկա ետեւի 7-րդ կամ 8-րդ շարքին վրայ նստած է, ձախ կողմը: Տեսած է որ Լէյլէկեան աջ կողքէն ելած է, ու ձեռքերը Արքեպիսկոպոսին մարմնոյն մօտեցնելով մէկ երկու անգամ հարուածած է: Ֆիզիքական իրողութիւնները չեն ստեր, պարոններ: Գննող բժիշկը ըսաւ թէ Արքեպիսկոպոսին որովայնին վրայ երկու վէրքեր կան եղեր: Աստուած իմ, այդպիսի վկայութիւն տուող մարդուն եթէ չհաւատաք, երբ երդումի տակ է, հապա ե՞րբ պիտի հաւատաք: Framed! Եթէ այս մարդը ուզէր Լէյլէկեանը ֆրէյմ ընել, ինչո՞ւ համար դանակը անոր ձեռքը չէրաւ: Որովհետեւ ատիկա տեսած չէր: Տեսած էր անոր ձեռքերուն շարժումը, սակայն դէնք տեսած չէր: Ես իրողութիւններու վրայ կը խօսիմ: Կը յուսամ ապացուցանել թէ պաշտպան վկաներէն եւ ոչ մին Լէյլէկեանը տեսած է այդ օր:

Հասաւ այդ դպրաց դասին երիտասարդ աղջիկը, այն սիրուն դէմքով, անմեղ աղջիկը, Օր. Աստղիկ Տաղաւարեան, որ ըսաւ թէ տեսած էր որ Լէյլէկեան դետինը նետուած կը ծեծուի եղեր ժողովուրդին կողմէ: Ժողովուրդը քաշկուտած է գայն մինչեւ խորանին առջեւ, որ ատեն ոստիկանները եկած ու ձեռքակալած են գայն: Սխալ չէր այդ աղջկան համար իր տեսածը պատմել: Խելացի աղջիկ մըն է ան, ու երբ իմացած է որ դատախազը վկաներ կ'ուզէ, նահանգին հանդէպ իր պարտականութիւնը համարած է դալ եւ ըսել թէ ի՞նչ տեսած էր:

Կարգը Չաքմաքճեանինն է: Այս մարդուն համար պաշտպան վկաներէն մին յայտարարեց թէ աննկարագիր է, թէ հայ աղջիկներ իբրեւ գերի ծախած է թուրքիոյ մէջ: Ի՞նչ կ'ըսէ Չաքմաքճեան: Կ'ըսէ որ «ճերմակ բան մը» տեսած է Լէյլէկեանի աջ ձեռքը: Տեսած է որ

Լէյլէկեան Արքեպիսկոպոսին առջեւ ծոելով անոր վրայ խոյացած է : Անմիջապէս յետոյ Արքեպիսկոպոսը իր թեւերը վեր բարձրացուցած եւ դէպի ետ ինկած է : Սկիզբները Չաքմաքճեան վախցած էր իր տեսածներու մասին յայտարարութիւն տալ, որովհետեւ դաշնակէն-րէն վախցած էր :

Գանք Կարապետ Թաղուշեանի վկայութեան : Անիկա աջ կողմի վրայ, ետեւի տասներորդ շարքին վրայ նստած է, Լէյլէկեանէ քանի մը շարք առաջ : Կ'ըսէ որ երկու մարդ տեսած է որոնց մին Լէյլէկեանն է եղած : Երբ Արքեպիսկոպոսը կը մօտենայ, Լէյլէկեան անոր վրայ կը խոյանայ : Եթէ կը յիշէք, Տէմիրճեան այսպէս ըսաւ . «Ես խորհեցայ որ անիկա Արքեպիսկոպոսին ձեռքը պիտի համբուրէ :»

Վկայեց նաեւ Տիկ . Աղապի Նորարեւեան, որ ձախ կողմի վրայ Սարգիսեանէն հինգ շարք դէպի ետ նստած է եղեր : Մի մտոնաք որ Սարգիսեան նոյնքան դաշնակ է որքան Լէյլէկեան : Այդ կիներ ինչո՞ւ չըսեր թէ Սարգիսեանը տեսած է, որովհետեւ Լէյլէկեանին կը նայի եղեր եւ Սարգիսեանի ինչ ընելը չէ տեսած : Անիկա կ'ըսէ . «Լէյլէկեան Արքեպիսկոպոսին վրայ յարձակեցաւ :»

Իսկ Սոսորով Կորկոտեանը՝ Արքեպիսկոպոսին պահակը, որ վարձուած էր անոր անձը պաշտպանելու, կ'ըսէ որ եկեղեցիին մէջ Արքեպիսկոպոսին ետեւէն չէ քալած, որովհետեւ ըստ եկեղեցական սովորութեանց առանց շապիկի ոչ ոք կրնայ թափօրին մէջ մտնել : Անիկա կ'ըսէ որ երբ Արքեպիսկոպոսը եկեղեցիէն ներս մտած է ինք ազատ շունչ մը քաշած է : Ի՞նչ է Կորկոտեանի վկայութիւնը Լէյլէկեանի մասին . տեսած է որ Լէյլէկեան աջ կողմէն Արքեպիսկոպոսին առջեւ անցած է, եւ նոյն միջոցին ժողովուրդը սկսած է զայն ծեծել : Այս դատավարութեան ընթացքին, ո՞վ է որ ստելու ամենամեծ շարժառիթը կրնայ ունենալ : Այն անձը որ վարձուած էր Արքեպիսկոպոսը պաշտպանելու, որ ա-

նոր մօտ եղած էր, զայն ճանչցած էր, ու իր դերին մէջ ձախողած էր: Ան էր որ պիտի ուզէր ոճրագործը արդարութեան յանձնել: Կորկոտեան ըսա՞ւ թէ Լէյլէկեանի ձեռքը դանակ տեսած էր: Ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ տեսած չէր:

Ըստ Տիկ. Ռօզ Թագուշեանի վկայութեան, Լէյլէկեան Արքեպիսկոպոսին վրայ խոյացած է, ու վերջինը դէպի ետ ինկած է: Տիկ. Թագուշեան ըսաւ որ ինք տեսած է Տիկ. Ահարոնեանը Լէյլէկեանի եւ Սարգիսեանի քով: Ո՞վ է Տիկ. Ահարոնեանը: Այն կինը որուն համար Անդրէասեան ըսած է որ «դանակը եկեղեցի բերած է»:

Ճիշդ է Տիկ. Ահարոնեանի մասին ըսուածը: Մարդու մը հաւատքին եւ իրական փաստի միջեւ մեծ տարբերութիւն կայ: Մինչեւ հիմա այդ կնոջ դէմ եղած ամբաստանութիւնները ըսի ըսաւի վրայ հաստատուած են, ու եթէ ես ըսի-ըսաւներով դատարան դամ վրաս խնդացնել պիտի տամ ու դատարանէն դուրս պիտի քշուիմ:

«Ինչո՞ւ Տիկ. Ահարոնեանը վկայութեան չկանչեցիք» կը բացազանչէ պաշտպան փաստարանը: Ի՞նչ ըսեանչեւի դատախազ մը եղած պիտի ըլլայի, եթէ, դատին ներկայ վիճակին մէջ, երբ ամբաստանեալներէն մին ձերբակալուած չէ տակաւին, Տիկ. Ահարոնեանը վկայի աթոռ բարձրացնէի եւ թոյլ տայի որ խօսէր: Ըսեմ թէ ինչու չկանչեցի զայն: Մէկի տեղ երեք պատճառներ ունէի: Նախ որ ատիկա Տիկ. Ահարոնեանը զերծ պիտի կացուցանէր ապագայ ուել ձերբակալութենէ, եթէ նոյն իսկ իր դէմ զօրաւոր փաստեր ձեռք ձգուէին: Երկրորդ, Տիկ. Ահարոնեան կրնար պնդել իր սահմանադրական իրաւունքին վրայ եւ մերժէր խօսիլ այն պատճառարանութեամբ որ իր ըսելիքները պիտի կրնային հետագային իր դէմ գործածուիլ: Աշխարհի վրայ ուել ուժ չէր կրնար զայն ստիպել որ խօսի: Եր-

բորդ, վկայութիւնները ցոյց կուտան թէ Տիկ. Ահարոնեան զաշնակցականի մը կրին է, թէ անիկա զաշնակցական Գլբար կ'այցելէ եղեր: Եթէ ևս զայն վկայութեան կանչէի ստիպուած էի իր ըսածները ընդունիլ, որովհետեւ օրէնքը կ'ըսէ որ ևս չեմ կրնար իմ վրկայիս ըսածներուն հակասել:

Տիկ. Ահարոնեան եկեղեցի եղած է ևւ Լէյլէկեանի մօտ նստած է: Պաշտպան փաստարանը վկաներ կանչելու մէջ հաւատար իրաւունք ունի: Կ'ուզեմ արամարանական հարցում մը ընել: Ինչո՞ւ համար պաշտպան փաստարանը զայն չկանչեց վկայութեան, եթէ Տիկ. Ահարոնեան տեսած էր սեւէ բան որ կրնար ամբաստանեալներուն նպաստաւոր ըլլալ:

Մը. Շէրիտըն կ'ուզէ զիտնալ նաեւ թէ ինչո՞ւ համար Կարապետեան Եպիսկոպոսը վկայութեան չէ կանչուած: Կ'ուզեմ պատասխանել, թէ ուրիշ շատերու նըման, անիկա ալ փաստական արժէք ներկայացնող բան մը չէր զիտեր:

Մեր յաջորդ վկան Տիկին Անդրէասեանն էր: Ի՞նչ տեսած էր այս կինը: Տեսած է որ մէկը Արքեպիսկոպոսին վրայ յարձակած է: Տիկինը չըսեր որ այդ մարդուն զէմքը տեսած է, որովհետեւ չէ տեսած: Քանի մը հողի յարձակած ևն այդ մարդուն վրայ, այն ատեն տեսած է անոր զէմքը, «ու այդ զէմքը Լէյլէկեանն էր» կ'ըսէ:

Տիկ. Մէյրի Մարգարեան ալ նոյնպէս վկայեց: Ան ալ Արքեպիսկոպոսին վրայ յարձակող մարդուն զէմքը տեսած չէր, մինչև որ զայն մէկ կողմ քաշած էին: Այն ատեն միայն տեսած էր Լէյլէկեանին զէմքը: Այսպէս, երկուք երկուք ալ չորս կ'ընէ: Կը յիշէ՞ք որ Մը. Շէրիտըն, հակահարցաքննութեան ժամանակ այս կընող հարցուց. «Ի՞նչ, Արքեպիսկոպոսին վրայ յարձակող մարդուն ուսէ մէկ մասը չտեսա՞ր»: Ու վկան պատասխանեց, «Անչուշտ, անոր գլխուն ետեւի մասը տե-

սայ, ճաղատ էր» : Ես չկրցի այդ բանը ըսել տալ :

Ահա այս է որ պաշտպան փաստարանը ֆրէյլիֆիկ կը կոչէ :

Այժմ կուզանք Աստղիկ Տաղաւարեանի վկայութեան : Պարոնայք երդուեալներ, եթէ մէկը կայ որ իր պարտականութեան նուիրականութեան դիտակցութիւնըն ունի, ան ալ այս փոքրիկ աղջիկն է : Անիկա մարդուն վրայ այն տպաւորութիւնը կը թողու թէ ճշմարտութիւնը կը խօսի : Ի՞նչ վկայեց : Դպրաց Դասուն անդամ է . երգիչներու Հինգերորդ շարքին վրայ եղած է : Ետեւէն խուճապի ձայն կը լսէ . կը վախնայ : Ետ կը դառնայ եւ կը վազէ դէպի կոիւին կեդրոնը : Ժողովուրդը մէկը կը ծեծէ եղեր : Կը տեսնէ այդ մարդը որ Լէյլէկեանն է եղեր : Ժողովուրդը Լէյլէկեանը դետնէն վեր կը վերցնէ, դետնին վրայ Լէյլէկեանի ոտքերուն քով կը տեսնէ արիւնոտ դանակը : Դանակը ոճրագործին տակ էր : Աստղիկ կը սարսափի, դանակը չի վերցընէր : Երբ Մր. Շէրիտըն այս աղջիկը կը հարցաքննէր ես նօթագրութիւններ ըրի : Մր. Շէրիտըն շատ յիմար հարցումներ ըրաւ անոր, ամերիկեան դաստիարակութիւն ստացած այս ուշիմ աղջկան, որ պատասխանեց . «Բայց, Մր. Շէրիտըն, դուք ինձի ըսիք որ «այո» կամ «ոչ» պատասխանեմ» :

Պիտի ուզէ՞ք այս խելացի աղջկան հաւատալ : Անիկա կրնա՞յ կեղծել : Եթէ անոր, միայն անոր, հաւատաք, պարտաւոր էք իրրեւ իրողութիւն ընդունիլ թէ այն անձը որ ժողովուրդին կողմէ վեր բարձրացուած է, եւ որուն տակ դտնուած է արիւնոտ դանակը, Լէյլէկեանն է, Արքեպիսկոպոսը դանակահարողը :

Ունինք նաեւ Դպրաց Դասու ուրիշ մէկ անդամը՝ Նշան Մինասեան : Անիկա իրարանցումը տեսած է, իր ճամբուն վրայ գտնուող ժողովուրդը մէկ կողմ քշելով կոիւին կեդրոնը հասած է, հոն տեսած է Լէյլէկեանը :

Կայ նաեւ Լեւոն Գաֆաֆեանը, ամբաստանեալներ

րէն մէկուն բարեկամը, որ իր մարդկային բնազդէն աստաջնորդուած Արքեպիսկոպոսին օգնութեան երթալ աշխատած է: Անիկա տեսած է Լէյլէկեանին յարձակումը Արքեպիսկոպոսին վրայ, երբ վերջինը թափօրի մէջ միջանցքէն դէպի խորան կը քայլէր: Լէյլէկեանի զէմքը իրեն ծանօթ երեւցած է, յետոյ յիշած է որ տասը-տասնը՜հնգ տարիներ ասաջ անոր հետ միասին գինուորութիւն ըրած է: Ստիպուած էր խօսիլ այս վրկան: Կրնար մէկ բառ չխօսելու որոշում տալ իր քով նստող բարեկամը, Միրիճանեանը ազատելու համար:

Վկա՞յ կ'ուղէք: Ահա ձեզի աւելի քան 12 վկաներ որոնք բոլորն ալ Լէյլէկեանին յարձակում գործելը տեսած են: Անոնցմէ մէկուն համար Մր. Շէրիտըն զարմանալիօրէն ըսաւ թէ ճշմարտութիւնը խօսող մինակ մարդն է:

Մր. Շէրիտըն խիստ կերպով յարձակեցաւ Սարգիս Տէմիրճեանի եւ Տիգրան Չաքմաքճեանի վրայ: Կ'ըսէ որ երկուքն ալ սուտ խօսեցան: Լաւ, թող այդպէս ըլլայ, Մր. Շէրիտըն, ես այս երկու վկաներն ալ քեզի կը նուիրեմ, թող անոնց վկայութիւնը բոլորովին անտեսուի: Հապա միւսնե՞րը:

Ամէնէն անրնական, հակամարդկային վկայութիւնը Լէյլէկեանինն է: Չեմ ուզեր անոր ըսածները կրկնել: Անիկա Արքեպիսկոպոսը տեսած չէ բնաւ, ոեւէ բան տեսած չէ. Արքեպիսկոպոսը լսելու դացած չէ. աստջին անգամն է որ այդ եկեղեցին սոք կոխած է, կը յիշէ՞ք, Մր. Քօհնի հարցուցած է. «Ոեւէ մէկը դանակը իմ ձեռքս տեսա՞ծ է?»:

Այո, պարոնայք երդուեալներ, Կարապետ Չատիկեան Կրէնտ ձիւրբի առջեւ երդումի տակ վկայեց թէ դանակը տեսած է Լէյլէկեանի ձեռքին մէջ:

Ահա այսքան Լէյլէկեանի մասին:

Ի՞նչ ունինք Նշան Սարգիսեանի զէմ: Սարգիս Տէմիրճեան վկայեց թէ մինչ Լէյլէկեան իր թեւերը կը

չարժէր Արքեպիսկոպոսին առջև, Սարգիսեան Արքեպիսկոպոսին աջ կողմը ծռած էր: Արթին Համբաշեան տեսած էր որ Սարգիսեան եկեղեցին կը մտնէ ու կ'ելլէ եւ միւսներուն նշան կուտայ: Չաքմաքճեան կ'ըսէ որ Սարգիսեան աջ կողմէն Արքեպիսկոպոսին ձեռքը բռնած է: Այս վկաները բոլորն ալ յերևարածոյ պատմութիւն շինած են սպանութենէն մէկ ժամ յետոյ: Տիկ Աղապի Նորարեւեան կ'ըսէ որ ինք Սարգիսեանէն քիչ մը ետեւ նստած էր. տեսած է որ ան Արքեպիսկոպոսին վրայ յարձակած է: Չատիկեան կը վկայէ որ Սարգիսեան Արքեպիսկոպոսին ձեռքը բռնած է:

Մը. Շէքրիտըն երեւան հանեց այն իրողութիւնը որ ժողովուրդէն ոմանք, անսովոր թիւով անծանօթ դէմքեր տեսնելով եկեղեցիին մէջ, սկսած են կասկածիլ: Ճիշդ է. վկաներէն մին թափօրին հետեւած եւ տեսած է Լէյլեկեանին յարձակիլը եւ Սարգիսեանին Արքեպիսկոպոսին ձեռքը բռնելը: Արայ Կիւրեղեան տեսած է Սարգիսեանի փախուստը եկեղեցիէն: Կարապետեան տեսած է անոր յարձակիլը: Գաֆաֆեան կ'ըսէ որ Սարգիսեան բռնեց Արքեպիսկոպոսին այն ձեռքը որ խաչը բռնած էր եւ վար քաշեց:

Ըստ Սարգիսեանի դաշնակցութիւնը դադտնի կազմակերպութիւն մը չէ, պատասխանատու անձինք ոեւէ իշխանութիւն չունին: Միեւնոյն ատեն կը խոստովանի որ «Հայրեմիք»ի մէջ երեւցած բողոքագիրը, որուն տակ իր ստորագրութիւնը դրուած է, կեդրոնին կողմէ դրուած է ու իր ստորագրութիւնը հոն կ'երեւի առանց իր հաւանութեան:

Այսպէսով կը փակենք Սարգիսեանին դէմ մեր ունեցած վկայութեանց շարքը եւ կ'անցնինք միւս եօթը ամբաստանեալներուն: Կը յիշէ՞ք որ պաշտպան փաստարանը անոնց համար այսպէս ըսաւ. «Միայն մտքի պակասաւորներ կարող են զանոնք դատապարտել»: Գե-

դեցիկ խօսք է ասիկա պաշտպան փաստարանի բերնին մէջ(?) :

Գանք Ոսկան Երկանեանին : Չաքմաքճեան , արթիւթը , ըսաւ թէ Երկանեան կը ջանար Լէյլէկեանը ժողովուրդի ձեռքէն ազատել : Սոսրով Կորկոտեան , Արքեպիսկոպոսին պահակը , վկայեց թէ Երկանեան փորձած է եկեղեցիէն դուրս փախչիլ , սակայն ինք , հրազէնը ձեռքին , Երկանեանի մազերէն բռնած է , բայց վերջինը կրցած է ինքզինք ազատել ու փախչիլ : Չատիկեան կ'ըսէ որ Երկանեան Արքեպիսկոպոսին վրայ յարձակած ու անոր թաղը գլուխէն վար ձղած է : Չատիկեանը , այս Ֆիդիքապէս տկար մարդն է , որ Մօզեանի եւ Երկանեանի օձիքէն բռնած է , մինչեւ որ «ազատարար խումբ»ը փորձած է զանոնք ազատել : Ի՞նչ բանէ կը փախչէին ասոնք — իրենց յանցապարտութեան զիտակցութենէն : Գաֆաֆեան վկայեց որ Երկանեան Արքեպիսկոպոսին վրայ յարձակած եւ անոր մէջքը դրկած էր :

Երկանեան շատ կը սիրէր իր բարեկամ Մօզեանի հետ երթալ : Երբ իրեն կը հարցուի . «Ինչո՞ւ համար խորանին մօտ աթոռ մը չդրուեցիր» , անոր պատասխանը շատ անկեղծ(?) մէկու մը պատասխանն է , «Ուէլ , մարդ իր ուղած տեղը կրնայ նստիլ» : Ատիկա էր իր բացատրութիւնը թէ ինչո՞ւ չէր նստած իր մըտերիմ բարեկամ Մօզեանի քով , որ միջմանցքին միւս կողմը նստած է : «Մենք սեւէ տեղ կրնանք նստիլ» : Մր . Քօհնի կողմէ հարցաքննուած ժամանակ Երկանեան հաստատեց մեր այն տեսակէտը թէ զաշնակները եկեղեցւոյ ամէն կողմը ցրուած են եղեր : Ի պատասխան Մր . Քօհնի հարցման անիկա ըսած է . «Ես 10 — 12 զաշնակներ տեսայ եկեղեցիին մէջ , առջեւը , ետեւը , ցրուած ամէն կողմ» :

Հսեցի՞ք որ վկայութեան պահուն Երկանեան ըսաւ որ իր յայտարարութեան մէջ եղած ամէն սխալ թարգ-

մանին յանցանքն է : Հակահարցաբնութեան ժամանակ երեւան եկաւ որ իրեն եղած բոլոր հարցումները, բացի երեքէն, անդիւիերէն լեզուով եղած է : Հակահարցաբնութիւններն ինչո՞ւ եղած են : Որպէս զի վկային անկեղծութիւնը կամ կեղծութիւնը երեւան հանեն :

Գանք Մօզեանին : Անիկա կ'ընդունի որ Յուլիսին մէջ Ֆիֆթի էվընիւի վրայ Սարգիս Տէմիրճեանին հանդիպած է եւ անոր հետ խօսակցած է : Կ'ընդունի որ իր կնոջ եւ զաւակներուն մասին խօսք եղած է . սակայն չընդունիր որ անոր ըսած է . «Եթէ ես պատահութիւն ունեցած ըլլայի, Արքեպիսկոպոսը պիտի սպաննէի, նոյն իսկ եթէ ելեքորական աթոռ զրկէին զիս» : Կ'ազնկալէի՞ք որ ընդունէր ատիկա : Չաքմաքճեան վկայեց որ Մօզեան Արքեպիսկոպոսին մազերը քաշած է : Կորկոտեան տեսած է որ Մօզեան կը փախչի, անոր մազերէն բռնած եւ դայն գետին զարկած է : Չատիկեան կ'ըսէ որ երբ Լէյլէկեան եւ Սարգիսեան դործի վրայ էին, Արքեպիսկոպոսին մօտ, Մօզեան աթոռի վրայ ցատկելով թեւերը կը շարժէ եղեր : Երկանեան ձախ կողմը եղած է, իսկ Մօզեան աջ կողմը : Կարապետեան, ըՆԸԲԸ, տեսած է որ Մօզեան աթոռին վրայ ելած Արքեպիսկոպոսին կը զարնէ : Դեռ կ'ըսեն որ անոր դէմ փաստ չըկայ : Երբ Մր. Քօհն Մօզեանի կը հարցնէ . «Եկեղեցիին մէջ քու բարեկամիդ՝ Երկանեանի քով նստար», Մօզեան կը պատասխանէ, «Օ՛ ոչ, եկեղեցիին մէջ ամէն մարդ առանձին կը նստի» : Անիկա գիտէ եղեր որ Արքեպիսկոպոսը հող պիտի ըլլայ, բայց չի յիշեր թէ Երկանեանի ըսած է . «Թերեւս ըսի անոր : Չեմ գիտեր» :

Այժմ թողունք Մօզեանը եւ Չալքեանին անցնինք : Տէմիրճեան Արքեպիսկոպոսին վրայ դործուած յարձակման ժամանակ Չալքեանը տեսած է : Չաքմաքճեան վկայեց թէ տեսած է որ Չալքեան Արքեպիսկոպոսին կը զարնէ : Չատիկեան վկայեց թէ, Չալքեան եկեղեցիին մէջ կասկածոտ ընթացք մը ցոյց կուտար ու յար-

ձեռքն ժամանակ Արքեպիսկոպոսին ետեւն յարձա-
կած է : Կէզուրեան , Սարաֆեանի ճաշարանին մէջ ա-
ման լուացողը , վկայեց որ Դեկտ . 24-ի առաւօտ Չա-
լրքեան երկու անգամ Սարաֆեանի ճաշարանը դացած
է եւ գայն փնտռած է : Վերջին անգամ ըսած է . «Երբ
Սարաֆեան դայ , անոր ըսէ որ մենք դացինք» : Վաղար-
շակ Օտտապաշեան վկայեց որ Չալրքեանին յարձակումը
տեսած է Արքեպիսկոպոսին վրայ : Դոյն բանը վկայեց
Քիրիշեան , որ 5—10 տարիներէ ի վեր Չալրքեանը կը
ճանչնայ եղեր : Եկեղեցիէն դուրս փախած ժամանակ
Կորկոտեան անոր գլխուն դարկած է : Չալրքեանի գլու-
խը կտորած է եւ արիւնը շապիկին վրայ վաղած է : Չա-
լրքեան կ'ընդունի որ եկեղեցիէն հեռացած եւ մօտակայ
խանութր դացած է իր գլուխը լուանալու եւ շապիկը
փոխելու : Մանուկ Յակոբեան , խոհարարը , վկայեց թէ
Չալրքեան խանութին մէջ ըսած է . «Արքեպիսկոպոսը
սպաննեցինք» : Կոյն սահուն Վարդանեան անունով մէ-
կը իր ձեռքով Չալրքեանին բերանը բռնած է ըսելով .
«Մո'ւս , սուս եղիր» :

Մանուկ Յակոբեան , կտտաւարութեան վկաներէն
մին , ոճիրին առաւօտուն այդ խանութին մէջ էր : Ո՞վ
էր որ Յակոբեանին լուցկի տուաւ իր սիկարէթը վա-
ռելու համար : Վարդանեանը : Ինչո՞ւ համար Վարդան-
եան չվկայեց թէ ատիկա պարզ երեւակայութիւն էր :
Ես պատրաստ եմ ճշմարտութեան դէմ ճշմարտութիւն
դնել : Ես պատրաստ եմ երդուեալներուն իրողութիւնն
ըսելու : Ո՞ւր էր Չալրքեան այդ խանութր դալէն առաջ ,
Արքեպիսկոպոսի սպանութենէն յետոյ : Ան կ'ըսէ որ
Արքեպիսկոպոսին համակիր էր , թէ չէր ուզեր որ անի-
կա սպաննուի : Ի՞նչ պատճառ ունէր գայն սպաննելու :
Սակայն , արիւնը արիւն է , շապիկը՝ շապիկ : Եւ Չալրք-
եանի շապիկին վրայ արիւն կար : Ի՞նչ է իր բացա-
արութիւնը : Ան եկեղեցիին մէջ էր , տեսած էր Արքե-
պիսկոպոսին վրայ յարձակում գործուիլը : Կուրի մի-

ըոցին, յարձակումէն անմիջապէս յետոյ, մէկը իր գլխուն զարկած էր, շի գիտեր թէ ինչո՞ւ: Սակայն երբ խանութ կ'երթայ, մէկը իր այսպէս ըսելը կը լսէ: «Մեր տղաքը կը ծեծուէին»: Չայլքեան կ'ըսէ որ ոեւէ ատեն չէր գիտցած որ դանակ կը գործածէին: «Ես խորհեցայ որ անոնք բռունցքով կը հարուածէին դայն (Արքեպիսկոպոսը):

Չեմ գիտեր թէ այս բոլորը ինչ կը նշանակեն ձեզի համար, իրրեւ խելացի մարդիկ: Երբ Չայլքեան ոտտկանատուն դացած է դաշնակ գործիչի մը հետ, ըսած է որ ինք ոեւէ թշնամութիւն ունեցած չէ Արքեպիսկոպոսին դէմ: Բայց տեսէք, լման 12 ժամ պէտք եղած է որպէս զի ան իմանայ թէ Արքեպիսկոպոսը մեռած է:

Չայլքեան ըսաւ որ ամբողջ գիշերը գործած է ճաշարանին մէջ, առաւօտուն ածիլուած, հազուած Սր. Սաչ եկեղեցի դացած է: Արդե՞օք անիկա այնքան սիրահար էր եկեղեցիին որ ամբողջ գիշերը գործելէ եւ անքուն մնալէ յետոյ, անհրաժեշտ նկատեց եկեղեցի երթալ, խնդիր չէ թէ որքան անքուն եւ յոգնած ըլլար: Իր իսկ վկայութեան համաձայն, սպանութեան ժամանակ ինք ոտքի կեցած է եզեր: Յետոյ ուզած է խուճապէն, կռիւէն փախչիլ: Ինչո՞ւ համար. ինչո՞ւ փախչիլ եթէ յանցաւոր չէ:

Գանք Հէրրի Սարաֆեանին: Պատանի է ան, շատ երիտասարդ, եւ երեւոյթով խելացի: Ի՞նչ է անոր դերը ոճիրին մէջ: Համբաշեան վկան կ'ըսէ որ Սարաֆեան Լէյլէկեանին աչք ըրած է, եւ Լէյլէկեան փոխադարձած է այդ նշանը: Վկաներ կ'ըսեն որ անիկա արձուցնուին վրայ ցատկած է, եւ իրենք ջանացած են արգիլել անոր ու Չայլքեանի յարձակումը Արքեպիսկոպոսին վրայ: Սարաֆեան զանոնք կտրած անցած է: Կարապետ Չատիկեան կ'ըսէ որ անիկա Արքեպիսկոպոսին մաղերը քաշած է:

Պարոնայք երդուեալներ, եւ Հէրրի Սարաֆեանը

«Երևալ առաջնորդուած մոլեռանդ» կը կոչեմ : Ունինք վկայութիւնը Վաղարշակ Օտապաշեանին , որ Սարաֆեանի յարձակիլը տեսած է : Այդ օր Սարաֆեան տուն դացած է ու ինքնիրեն խորհած է «այն մարդը որ զիս տեսաւ եւ իմ քովս կեցած էր Օտապաշեանն է» : Ուստի իր խոհարարին կը խօսի . «Օտապաշեանը դաշնակցական է թէ Ռամկավար» : Կը տեսնէ՞ք . եթէ դաշնակցական է վախնայիք բան մը չունի , իսկ եթէ Ռամկավար է , ամէն պատճառ ունի վախնայու : Որքա՞ն մարդկային , որքա՞ն կատարեալ կերպով բնական է մարդկային մտքի խորհողութիւնը : Անոր այդ ընթացքը ցոյց կուտայ որ իր դէմ եղած ամբաստանութիւնը կատարելապէս կը համաձայնի մարդկային փորձառութեան , նըմանօրինակ պարազաներու մէջ :

Եւ Վաղարշակ Օտապաշեան կը գրաւէ վկայի աթոռը եւ կը վկայէ Սարաֆեանի դէմ , պատմելով իր տեսածը : Հապա Սարաֆեա՞նը : Ուէլ , կարելի չէ հակասել այն իրողութեան որ Սարաֆեան , Մր . Գօհնի բրած իր յայտարարութեան մէջ , մոտացութեան մէկ բողէին կ'ըսէ որ Երկանեանի միջանցքին մէջ ցատկելլը տեսած է . «Ինչո՞ւ համար , չեմ գիտեր» : Ո՞վ է որ յուրերը պիտի հաղորդէր իրրեւ թղթակից , որ գիտէ Գաշնակցականներու ու Ռամկավարներու միջեւ եղած հակառակութիւնները : Սարաֆեան : Հաւատաք կամ ոչ , անիկա 15—20 վայրկեան եկեղեցւոյ դրան առջեւ կեցած է ու յետոյ մեկնած , տեսածները իր կնոջ պատմելու համար :

Այժմ դանք ճան Միրիճանեանի : Չաքմաքճեան տեսած է որ անիկա փորձած է Լէյլէկեանը աղատել : Միրիճանեան այն մարդն է որ իր բարեկամին , Լեւոն Գաֆաֆեանի տունը դացած է : Ամբողջ գիշեր չէ քնացած , որպէս զի առտուն կանուխ եկեղեցի երթայ եւ ժամանակին հոն գտնուի : Գաֆաֆեանի հետ եկեղեցի կ'երթայ ու անոր քով կը նստի : Իր վկայութեան մէջ Միր-

րիճանեան կ'ըսէ . «Ես անմեղ եմ . իմ լաւազոյն բարեկամս քովս նստած էր , անիկա իմ ինչ ընելս տեսաւ » : Ու երբ այդ բարեկամը վկայութեան կ'ելլէ ի՞նչ կ'ըսէ : «Երբ Արքեպիսկոպոսին վրայ յարձակում դործուած է , ինք իր տեղէն ցատկած է օդնութեան երթալու համար , սակայն իր բարեկամը (Միրիճանեան) զինք ետ քաշած է : Ուրիշ վկայ մը կ'ըսէ որ երբ Արքեպիսկոպոսը անոր (Միրիճանեանի) քովէն կ'անցնէր , Միրիճանեան անոր վրայ յարձակած է : Պարոնայք երդուեալներ , Միրիճանեանն է որ կ'ըսէ թէ Կարապետ Զատիկեան (վկան) Արքեպիսկոպոսին ետեւէն կը քալէր : Գոնէ մէկ ամբաստանեալ կայ որ կ'ըսէ թէ այդ վկան ստախօս չէ : Միրիճանեան այն մարդն է որ կ'ըսէ թէ ինք ձախ կողմի վրայ էր , սակայն տեսած էր եկեղեցւոյ ետեւը ձախ կողմի փոքրիկ սենեակին դրան բացուիլը , բան մը որ ոեւէ մը Գրիգորի չի կրնար երկրորդել :

Հապա Զատիկեա՞նը : Ստախօսութեան մէջ մրցանիշ առնող ամբաստանեալը : Օ՛ր , անիկա նոյնիսկ եկեղեցին եղած չէ . հիւանդ է եղեր : Հապա՞ : Հող չէ : Սարգիս Տէմիրճեան տեսած է որ անիկա իր ձեռքերով Արքեպիսկոպոսին ուսը կը սեղմէ : Ի՞նչ ահաւոր հակասութիւն , պարոնայք երդուեալներ : Ոճիրէն յետոյ քանի մը անձինք ըսած են որ Զատիկեանը եկեղեցիին մէջ տեսած են : Ուտի , Մր . Քօհն ոստիկաններ զրկած է Նիւ Ճըրդի որպէս զի Զատիկեանը Նիւ Մորք բերին : Առաջին անգամ Մր . Քօհն հող չէ եղած : Յաջորդ օրը Զատիկեան կամովին եկած է ու Մր . Քօհնը տեսած է , ու ըսած է որ եկեղեցի եղած չէ : Վկաներ անոր ինքնութիւնը հաստատած են : Մր . Քօհն կ'ուզէ վստահ ըլլալ : Վրկաներու ճշդութեան կը կասկածի : Կրկին կը հարցնէ վկաներուն . «բացարձակապէս վստահ էք» : «Այո , վստահ ենք» : «Հապա նախապէս ինչո՞ւ չըսիք» , կը հարցնէ Մր . Քօհն . «Որովհետեւ վախցանք» կը պատասխանեն անոնք : Շատեր այդպէս էին , իրենց տե-

ասծները լման կերպով ըսին այն ատեն միայն երբ ամբաստանեալները ձերբակալուեցան :

Ահա, այս մարդը, Չատիկեանը, որուն դէմ ամենէն քիչ փաստերն ունէի իմ ձեռքիս տակ, որ իրրեւ թէ հիւանդ է եղած այդ օր, վկայի աթոռը կը գրաւէ եւ կ'ապացուցանէ որ ինք բացարձակ ստախօս մըն է, մինչդեռ Մր. Շէրիարն կ'ըսէ որ մեր վկաները ստախօս են : Չատիկեան կ'ընդունի որ մէկը իր քթին զարկած է բոունցքով, կ'ընդունի որ ստիկանները զինք ծեծած չեն, ընդհակառակը լաւ վարուած են իր հետը : Ըսէք : Դատախազի դրասնեակին մէջ, հանրային վայր, անոր ընթացքը յանցապարտութեան խոստովանութիւն չէ :

Վերջին ամբաստանեալը ճան կամ Օհաննէս Անդրէասեանն է : Կորկոտեան վկայեց որ ոճիբէն յետոյ, եկեղեցիի դրան առջեւ Անդրէասեան իրեն ըսած է. «Յաջորդը դուն պիտի ըլլաս» : Կարօպեա Չատիկեան կ'ըսէ որ Անդրէասեան իրեն զարկած է, երբ ինք Մօլեանի եւ Երկանեանի օձիբէն բռնած էր : Ուրիշ վկայ մը, Կիւրեղեան, կը հաստատէ այդ եւ կ'ըսէ որ Մօլեանն եւ Երկանեանը Չատիկեանի ձեռքէն ազատողը Անդրէասեան եղած է : Ո՛ւր էր Անդրէասեան ոճիբէն առաջ : Մր. X-ի հետ ճաշարանի մը մէջ տեսնուած էր : Մանուկ Յակոբեան լսած էր անոր խօսքերը : «Արքեպիսկոպոսը այսօր խուսափում չունի : Տիկ. Ահարոնեան դանակը եկեղեցին տարած է» : Իր վկայութեան մէջ Անդրէասեան սկիզբէն մինչեւ վերջ ինքն իրեն հակասեց :

Ի՞նչ կ'ըսեն պաշտպան վկաները : Տեսնենք :—

Մէկը՝ որ Լէյլէկեանը 15 տարիներէ ի վեր կը ճանչնայ եղեր, վկայեց որ Նոյ. 26-ին Լէյլէկեան իր մեռած բարեկամին տունը եղած է : Թէ Լէյլէկեան հոն հասած է իր բարեկամին մահէն կէս ժամ երեք քառորդ ժամ յետոյ : Ուրիշ մը վկայեց որ ինքն ալ հոն է եղած ու տեսած է որ Լէյլէկեան մեռած մարդուն վրայ հե-

ղեղի պէս արցունք կը թափէ : Ուրիշ մ'ալ տեսած է որ
 Լէյլէկեան կուլայ : Լսեցինք Փափաղեան անունով մէկին
 ալ որ խորհեցաւ թէ «ղաշնակ» փրանօ ըսել է : Օ՛ր, շա-
 տեր եկան ու վկայեցին թէ Լէյլէկեանը մեռեալին տու-
 նը տեսած են : Կառավարութեան վերջին երկու վիանե-
 րըն ալ ըսին որ իրենք ալ հոն եղած են, սակայն Լէյլէկ-
 եանը չեն տեսած :

Եկեղեցիին մէջ ահանաւոր դաշնակցականներ եղած
 են, որոնք նստած են ետեւի երկրորդ շարքին վրայ : Ա-
 նոնցմէ մին՝ Մեղրիկեան վկայեց թէ ինքը ծանօթ է
 իբրեւ դաշնակցական, եկեղեցին եղած է, սակայն ոչ
 ոք զինքը նեղած է, ծեծած է կամ ձերբակալել տուած
 է : Այս մարդը Արքեպիսկոպոսին վրայ դործուած յար-
 ձակումը չէ տեսած : Անոր սպաննուած ըլլալէն տեղե-
 կութիւն չունի եղեր : Երեք կոյր կապիկներ — «Ոչինչ
 կը տեսնեմ, ոչինչ կը լսեմ, ոչինչ կ'ըսեմ» : Դաշնակ-
 ներու կարգախօսը այդ ըլլալու էր :

Պաշտպան վիաներէն շատեր վկայեցին թէ իրենք
 Լէյլէկեանի ինչ ընելը չէին տեսած : Թերեւս անոր դո-
 յութիւնն անգամ անծանօթ էր իրենց : Կին վիաներէն
 մէկուն հարցուեցաւ. «Յարձակումէն առաջ գիտէի՞ր
 թէ Լէյլէկեան ուր էր», — «Ոչ» : «Գիտե՞ս թէ Լէյլէկ-
 եան ի՞նչ կ'ընէր ծեծ ուտելէն առաջ», — «Ոչ» : «Կուր
 սկսած ժամանակ Լէյլէկեանը տեսա՞ր», — «Ոչ» : «Դուն
 Արքեպիսկոպոսը կը դիտէիր երբ ան դէպի խորան կը
 յառաջանար, ի՞նչ տեսար» : — «Ոչինչ» : Դաշնակ կու-
 րութիւն :

Ահա Պր. Արիկեանը, the stool pigeon, որ իր
 կնոջ նման ուրացաւ նոյն իսկ թէ Մր. Քօհնի յայտա-
 րարութիւն տուած է : Արքեպիսկոպոսի սպանիչը դըտ-
 նելու համար իշխանութեանց հետ դործակցելու իր կա-
 մեցողութիւնը պատճառ ունէր : Հապա անոր ամբաս-
 տանութիւնները : Ճօ Քօհնի պէս մարդիկ ստիպուած են
 ինքզինքնին պաշտպանել ասոր (Արիկեանի) նման ստո-

րին արարածներուն դէմ : Անիկա կ'ամբաստանէ օղնական զատախաղ Քօհնը ըսելով որ ան (Քօհն) իր քննութիւնները կատարած չէ շիտակ, անկեղծ եւ հաւատարիմ եղանակաւ :

Լսեցինք նաեւ նկարագրի վիճաներ ամբաստանեալներուն համար : Օրինակ, Տք. Արզարեան որ Անդրէասեանի բոսձ է «Ինքնիրենդ չհակասես» : Նաեւ Պիկ Մայք Արոյանեան որ ըսաւ. «Եկեղեցին էի, բայց բան մը չը տեսայ» : Լսեցինք նաեւ համալսարանական մը որ ուզեց ապացուցանել թէ զաշնակները զարգացած մարդիկ են : Ռ՝վ ըսաւ թէ զարգացած չեն : Ես չըսի : Անշուշտ զարգացած են : Այդպէս են նաեւ մեր նշանաւոր (master mind) սճրագործներէն շատերը :

Վկայեց նաեւ Քօրնէլ համալսարանէն շրջանաւարտ կարապետեանը որ կատուն պարկէն դուրս հանեց ըսելով, «Այո, Չաքմաքճեան իր պատմութիւնը փոխած էր, անիկա ըսալ որ բան մը տեսած չէր» : Յակօրեան ըսաւ թէ ինք չէր դիտեր որ Արքեպիսկոպոսին դէմ հապտակութիւն կար :

Լսեցէք Տիկ. Սարաֆեանը որ ձեզի ըսաւ որ Յակօրեան խրատած է զինքը որ Դուրեան Յանձնախումբին մօտ երթայ ու զրամ առնէ իր ամուսինը ազատելու համար : Բայց եւ այնպէս Մր. Շէրիտըն Սարաֆեանը «արեւելեան միտք» կը կոչէ :

Պր. Սմտարեանն ալ նկարագրի վկայ էր, որ դանակը տեսած էր, ժողովուրդը տեսած էր, սակայն Լէյլէկեանը չէր տեսած : Ուրիշ վկայ մը՝ Տք. Թուզճեան պնդեց որ Լէյլէկեանի նկարագիրը «լաւ էր, շատ լաւ» : Նաեւ Իլլինոյ համալսարանի շրջանաւարտ պարոնը, որ կ'ըսէ թէ Լէյլէկեանի նկարագիրը լաւ է, որովհետեւ ինք անոր մասին դէշ բան լսած չէ : Ամենավերջին բայց ոչ նուազազոյն վկան էր Նիւ Ռօչէլէն եկող մարդը՝ որ իր կուսակցութեան օգնութեան եկած էր :

Պարոնայք երզուեալներ, շատ կը ցաւիմ որ ձեզ

այսքան երկար պահեցի: Կ'ուզեմ արդար ըլլալ: Կը փափաքեմ ձեզի ըսել որ ինչ որ ձեզմէ կը պահանջուի՝ ձեր լման պարտականութեան կատարումն է: Դուք երդում ըրած էք միայն այդ ընկու համար: Թող գղացական պերճախօսութիւնը ձեր վճիռին վրայ չազդէ: Զդացումով, նախապաշարումով, դատին հետ կապ չունեցող բաներով մի՛ կառավարուիք: Թող ձեր մտքին աչքը թափանցէ իրողութեանց բիւրեղի անապականութեան մէջէն: Ես Սովիէթ Հանրապետութիւնը չեմ պաշտպաներ: Ես Արքեպիսկոպոսին պաշտպանը չեմ: Ես հոս եմ մէկ պաշտօնով — տեսնել որ արդարութիւն ըլլայ:

Պարոնայք երդուեալներ, այս ինը ամբաստանեալներէն իւրաքանչիւրին դէմ կատարեալ դատ մը ներկայացուցի ձեզի: Ես չեմ պահանջեր որ դուք գանոնք դատապարտէք: Ինչ որ կը խնդրեմ ձեզմէ այս է՝ Աստուծոյ սիրոյն, կատարեցէք ձեր պարտականութիւնը, որուն համար երդում ըրած էք: Զեր դատողութիւնն ու խելքը գործածեցէք երբ վկայութիւնները նկատի կ'առնէք: Երբ այդ ընէք, արդարութիւնը պիտի գործադրուի:

Թոյլ տուէք որ ձեզի ալ ըսեմ ինչ որ ուրիշ երդուեալներու ըսած եմ իբրեւ իմ բաժանումի խօսքերս: Դատախազը չէ որ ոճիրը կը դատէ, ոչ ալ դատաւորը՝ որ դատը կը կառավարէ, ոչ ալ ոստիկանութիւնը՝ որ կը կշռէ ոճիրը եւ ոճրագործները: Դատաւորը կրնայ խիստ ըլլալ, դատախազը՝ ուժգին, եւ ոստիկանը՝ պաշտօնական: Սակայն երդուեալները որ հոս կուզան ժողովուրդը ներկայացնելու, հաւատարիմ իրենց ուխտին, անոնք են միայն որ որոշում կրնան տալ:

Ես վրէժխնդրութիւն չեմ ուզեր: Ես ընդհանուր (wholesale) դատապարտութիւն չեմ խնդրեր: Ինչ որ կ'ուզեմ այն է, որ դուք հաւատարիմ ըլլաք այն ուխտին զոր ըրիք երբ ձեր աթոռը դրաւեցիք, որ արդար

բութիւն ընէք: Ոճիր մը դործուած է: Իմ մտածու-
մամբ, ապացուցուած է որ իւրաքանչիւր ամբաստանեալ
անհատապէս բաժին ունեցած է այդ ոճիրին մէջ:

Դուք շատ համբերող եղաք: Կը բաժնուիմ ձեզմէ
վերջին խօսքով մը — հաւատարիմ եղէք ձեր ուխտին,
ձեր պարտականութիւնը աներկիւղ կերպով կատարե-
ցէք, որպէս զի արդարութիւնը յայթանակէ:

ԳԱՏԱԻՈՐ ՔՈՐԲԻԿԸՆԻ ՃԱՌԸ

Պարտնայք Երզուեալներ,

Յունիս 7-ին սկսաւ այս դատը եւ հետզհետէ ստա-
ցաւ արտասովոր կարեւորութիւն, թէ ամբաստանեալ-
ներու եւ թէ նահանգին համար: Ոճիրին լուրջ հանգա-
մանքին պատճառաւ դատը կարեւոր է նաեւ համայն-
քին համար: Տարակոյս չկայ որ կարեւոր է նաեւ ձեզի
համար, որովհետեւ դուք կը ներկայացնէք նիւ Նորք
նահանգի ժողովուրդը: Ուեէ քաղաքացիի համար, չեմ
կարծեր որ կայ աւելի լուրջ պարտականութիւն մը քան
ըլլալ ձիւրի անդամ եւ խորհրդածել մարդոց ճակա-
տադրին վրայ:

Եթէ դատաւոր եւ երզուեալներ իրենց պարտակա-
նութիւնը լաւագոյն կերպով չկատարեն, ընկերային
կազմակերպութիւնը անխուսափելիօրէն կը ձախողի:
Ասոր նման դատ մը շատ մը պահանջներ կը դնէ ձիւրի
դատողութեան վրայ: Դուք եւ ես միասնաբար կը կազ-
մենք ձէնէրը Սէշընդ Դատարանի հինդերորդ մասնա-
բաժինը: Դուք ալ, ինծի նման, դատաւորներ էք: Ձիւր
է որ մենք մեր առանձինն պարտաւորութիւններն ու-
նինք, սակայն դործուած ոճիրին լուծում մը տալու հա-
մար, դուք նոյնքան կարեւոր էք որքան ես: Ձեր հոս
դանուիրը մէկ նպատակ ունի — երեւան բերել ճշմար-

տուժիւնը, արդարութիւն ընելով թէ նահանգին եւ թէ ամբաստանեալներուն :

Ասիկա թէ աշխատանքի եւ թէ պատասխանատուութեան դործ մըն է ինծի եւ ձեզի համար, որ կը նմանի ընկերութեան մը : Այնքան ատեն որ ընկերութեան մը բոլոր անդամները իրենց բաժինը կը կատարեն, դործը տեւական կ'ըլլան : Այս դատարանը եւ ներկայ դատը ստոր նման է, դուք եւ ես դործի ընկերներ ենք : Իմ պարտականութիւնս է իրրեւ դատաւոր նախազահել այս դատին : Վկայութեանց աւարտումէն յետոյ, իմ պարտքս է բացատրել օրէնքը, վերաքննել կացութիւնը եւ իրողութիւնները : Եթէ օրինական սխալներ դործեմ, ատոնց պատասխանատուութիւնը ինծի կը վերաբերի :

Յետոյ կուգայ ճշմարտութիւնները հաստատելու պատասխանատուութիւնը : Դուք, պարոններ, դուք էք միայն դատաւորը այդ հարցին մէջ : Ես ոչ իրաւունք եւ ոչ ալ բաղձանք ունիմ ջանալու որ դուք այդ հարցը այս կամ այն ձևով վճռէք : Եթէ դուք իրողութիւնները հաստատելու դործին մէջ կասկածներ կամ սխալներ ունենաք, պատասխանատուութիւնը ձեր վրայ կ'իյնայ : Դուք պէտք է վճռէք իրողութիւնները միայն ձեր զխոցածին համաձայն : Իմ տեսութիւններս փաստական ու եւէ արժէք չեն ներկայացներ, փաստական արժէք ունեցող բաները այս դատարանին մէջ ձեր լսած վկայութիւններն են միայն : Կրկնեմ, օրինական սխալներու պատասխանատուութիւնը իմ վրաս է, իսկ իրողութեանց մէջ պատահած սխալներուն պատասխանատուութիւնը՝ ձեր վրայ : Պաշտպան փաստարանը մէկէ աւելի անդամներ առարկեց նախազահելու իմ կերպերու : Անիկա ըսաւ որ ես դատախազին ի նպաստ կողմնակցութիւն ըրած եմ : Իմ դիրքս այս դատին մէջ ուրիշ կերպով ազդելու չէ ձեր վրայ : Ես կ'ըսեմ որ այս դատին ամբողջ եւ միակ պատասխանատուութիւնը

ձեր վրայ կ'իյնայ, իմ խորհածներս կամ չխորհածներս
ուեւէ արժէք ներկայացնելու չեն ձեր վճիռին մէջ:

Ամէն դատի մէջ կարգ մը ընդհանուր օրէնքներ
կան: Ես պիտի ջանամ ձեզի բացատրել դանոնք: Ուեւէ
անհաս որ ձեր առջեւ կը բերուի անմեղ կը նկատուի
մինչեւ որ անոր մեղաւոր ըլլալը ապացուցուի: Դա-
տախաղը պարտաւոր է այդ անհատին յանցաւոր ըլլալը
ապացուցանել ամէն բանաւոր կասկածէ վեր: Երբեմն
«բանաւոր կասկած»ի խնդիրը ձեռքի չհամար անլու-
ծելու եղած է: Պէտք չէ որ այդպէս ըլլայ, եթէ վեր-
լուծէք զայն: Պարզ թուարանութեան մէջ, բազմա-
պատկութիւն մը կարելի է ապացուցանել ամէն կաս-
կածէ վեր: Սակայն մարդկային յարաբերութեանց ըն-
թացքին երևոյթներ կան, զոր թուարանական ճշդու-
թեամբ կարելի չէ բացատրել, որովհետեւ թեր ու դէմ
տեսութիւններ մէջտեղ կուզան: Այն ատեն կ'որդե-
զրուի ամէնէն հաւանական տեսակէտը, այն որ բանա-
ւոր կասկած չի պարունակեր:

Բանաւոր կասկածը կը հիմնուի դատողութեան վը-
րայ: Ի՞նչ է կասկածը: Մտքի կախակայման վիճակ
մը, որչում մը տայէ առաջ: Վիճակ մը՝ որ ցոյց կու-
տայ թէ մարդը չի կրնար եզրակացութեան յանդի:
Բանաւոր կասկած ըլլալու չէ երբ մէկ կողմին պատ-
ճատները աւելի ծանր կը կշռեն քան միւս կողմինը:
Բարձրագոյն դատարանները ըսած են որ այդ բանաւոր
կասկածը խնդրոյ մը մէջէն դուրս ելլելու դիւրին կեր-
պըն է: Երբ ձեռքին անկարող է մէկ կամ միւս կողմը
վճուել, «բանաւոր կասկած»ը մէջտեղ կուզայ, իբրև
արդարացում: Սակայն ատիկա պէտք է հիմնուած ըլ-
լայ դատողութեան վրայ:

Կը հրահանդեմ ձեզ այժմ, որ իւրաքանչիւր ամ-
բատանեալի դատ առանձինն նկատի առնէք: Իւրա-
քանչիւրին համար առանձին վճիռ բերել պէտք է ջա-
նաք: Դուք կրնաք դատապարտել միայն մէկը, կամ ինն

ալ, կամ ութը: Կրնաք նաև անդարտ հռչակել մէկը, կամ միւսը, կամ բոլորը: Դուք պարտիք իւրաքանչիւր ամբաստանեալի յանցապարտութեան կամ անմեղութեան մասին առանձինն եզրակացութեան յանդիլ: Ամբաստանեալներէն մէկուն կամ միւսին տուած յայտարարութիւնը կրնայ իր տուած վկայութեան համապատասխան եղած չըլլալ: Ատիկա պէտք է նկատի առնէք: Ամբաստանեալներու իւրաքանչիւրին ի նպատակ բարի վարուց կամ նկարազրի վկաներ լսեցիք: Ձեզի կը մընայ որոշել թէ այդ վկայութիւնները այս դատին մէջ փաստական ի՞նչ արժէք կը ներկայացնեն, թէ՛ նկարագրի վկայութիւնները ուրիշ վկայութեանց հետ միասին ձեր մտքին մէջ բանաւոր կասկած կը ստեղծե՞ն:

Այս առիթով կ'ուզեմ յիշել դրօշակի եւ Պոսթոնի պարագան: Երկուքն ալ երեւան բերուեցան դատախազի կողմէ: Պաշտպան կողմը աշխատեցաւ հերքել Պոսթոնի դէպքը: Բնական էր այդ, որովհետեւ այդ դէպքը ցոյց կուտար թշնամութիւն Արքեպիսկոպոսին դէմ: Նոյնպէս դրօշակի պարագան, որ ցոյց կուտար թէ դաշնակները Արքեպիսկոպոսին հակառակ էին:

Ամբաստանեալի մը դէմ բերուած վկայութիւնները, ուրիշ ամբաստանեալի մը դէմ պէտք չէ դործածել: Օրինակ, լսուած են Չատիկեանին հետեւեալ խօսքերը. «Արքեպիսկոպոսը պիտի սպաննենք»: Այդ վկայութիւնը միայն ու միայն Չատիկեանի դէմ կրնաք դործածել: Լէյլէկեան Պոսթոնի մէջ տեսնուած է եղեր, մինչդեռ ան կ'ըսէ որ այդ օր ինք մեռած ազգականի մը տունը այցելած է: Այդ վկայութիւնը նկատի պիտի առնէք միայն Լէյլէկեանի համար: Եթէ նկատի ունենանք միայն այն իրողութիւնները, թէ՛ ամբաստանեալները շարժառիթ ունէին, թէ՛ անոնք բոլորն ալ դաշնակ են, թէ՛ բոլորն ալ Դեկտ. 24-ին եկեղեցին եղած են, ատիկա չի կրնար զանոնք դատապարտել:

Ամէն դատ, այս դատարանին մէջ, կը սկսի ին-

տայք-մըմքով մը: Ինտայք-մըմք կը նշանակէ զբաւոր
ամբաստանութիւն մը կրէնտ շիւրքի կողմէ: Ինտայք-
մըմքը պէտք է ներկայացնէ ոճիրը որուն համար ամ-
բաստանեալները կ'ամբաստանուին: Ներկայ ինտայք-
մըմքը այս ինը ամբաստանեալներէն իւրաքանչիւրը
կ'ամբաստանէ առաջին կարգի ոճրագործութեամբ,
թէ՛ 1933 Դեկտ. 24-ին, Հայց. Առաքելական Սբ. Խաչ
Եկեղեցւոյ մէջ, 187-րդ փողոց, Նիւ Եորք, ամբաս-
տանեալները, միասին գործելով, սպաննած են Արքե-
պիսկոպոս Դուբեանը, զայն դանակահարելով: Ին-
տայք-մըմքը կ'ամբաստանէ նաև թէ՛ ոճիրը կանխա-
մտածուած, ծրագրուած եւ դաւադրութեամբ եղած է:
Ձեզի պիտի ըսեմ թէ ինչ կը նշանակէ շղատագրու-
թեամբ գործելը: Օրէնքը կ'ըսէ որ երբ մէկէ աւելի ան-
ձինք կապ կ'ունենան ոճիրի մը հետ, ուղղակի մաս-
նակցութիւնով կամ անուղղակի աջակցութեամբ, ոճի-
րին ներկայ կամբ րացակայ, անոնք դաւադրութեամբ կը
շարժին, ոճիր մը գործելու համար: Ամէն ոք որ ոճի-
րին հետ կապ կ'ունենան, ըլլայ ատիկա բացորոշ մաս-
նակցութիւնով կամ ոչ, իրական սպանութիւնը կատա-
րողին չափ յանցաւոր է: Եթէ դուք համոզուիք որ այս
ոճիրը գործուած է Արքեպիսկոպոսը սպաննելու մաս-
նաւոր դաւադրութեամբ, այն ատեն ամբաստանեալնե-
րը բոլորն ալ հաւասարապէս յանցաւոր են: Այս նկատ-
մամբ ունէ եզրակացութեան յանգիլը ձեր գործն է:
Դուք պէտք է որոշէք թէ դաւադրութիւն եղա՞ծ է թէ
ոչ: Եթէ համոզուիք դաւադրութեան, բոլորն ալ յան-
ցաւոր են:

Վերաքննիչ Ատեանը (Court of Appeals) իր մէկ
փճիտին մէջ այսպէս կ'ըսէ. «Երբ ոճիր մը դաւադրու-
թեամբ գործուի, դաւադրութեան մէջ մասնակցութիւն
ունեցողները բոլորն ալ յանցաւոր են եթէ ներկայ ե-
ղած են ոճիրին, հոգ չէ թէ անոնցմէ միայն մէկը ըս-
պանութիւնը գործած է: Եթէ անոնք ներկայ են ու

մասնակցած են դաւադրութեան, հաւասարապէս յան-
ցաւոր են» : Ոճիրի յանդող դաւադրութեան սարքուած
ժամանակը կարելւոր է, կը բաւէ որ ապացուցուի թէ
ատիկա եղած է» : Այդ է Վերաքննիչ Ատեանի դժած օ-
րէնքը :

Այժմ կը փափաքիմ ձեզի բացատրել իմաստը քանի
մը բառերու կամ արտայայտութեանց :

Առաջին, ի՞նչ է մարդասպանութիւնը (Homicide) :
Հօմիսայտ կը նշանակէ սպանութիւնը մարդկային էա-
կի մը ուրիշի մը ձեռքով : Հօմիսայտը կրնայ մըրտըր
ըլլալ կամ մէմուօթըր : Չեզ պիտի չհրահանդեմ ներելի
կամ արդարանալի մարդասպանութեան մասին : Արդա-
րանալի մարդասպանութիւնը կը նշանակէ սպանութիւն
անձնապաշտպանութեան համար (self-defense) : Նե-
րելի մարդասպանութիւնը, կը նշանակէ անխուսափելի
սպանութիւն, օրինակ՝ օթօմօպիլի արկածով :

Մարդկային էակի մը սպանութիւնը, բաց ի երբ
ներելի կամ արդարանալի է, մըրտըր է, եւ առաջին
կարգի մըրտըր, երբ կանխամտածուած ու ծրագրուած
ըլլայ : Կանխամտածում կը նշանակէ խորհրդածու-
թիւն, ծրագրում, այսինքն ոճիրին վրայ խորհիլ նա-
խապէս, եւ սպաննելու որոշում տալ : Անհրաժեշտ է
որ ապացուցուի թէ ոճիրը դործուելէն առաջ եղած է
մտադրութիւն, կանխամտածում, կամ խորհրդածու-
թիւն : Հրագէնի դործածութեան մէջ, հրագէնը փամ-
փուշտով լեցնելը, եւ դադտնարար զոհն սպաննելը,
կանխամտածութիւն կ'ապացուցանէ : Երկրորդ կարգի
մըրտըր կը նշանակէ թէ մարդ մը սպաննելու մտա-
դրութիւն (intent) ունեցած է, սակայն կանխամտա-
ծութիւն կամ խորհրդածութիւն եղած չէ (որոշ պա-
հու մը սպանութիւնը կատարելու մասին) : Տարբե-
րութիւնը, ուրեմն, առաջին եւ երկրորդ կարգի մըր-
տըրին միջեւ, կանխամտածութեան կամ խորհրդածու-
թեան ներկայութիւնը կամ բացակայութիւնն է :

Գանք մէնսւօթըրին: Առաջին կարգի մէնսւօթըրին մէջ սպաննելու ծրագիր չկայ: Այդ է տարբերութիւնը մէնսւօթըրին և վըրտըրին: Վտանգաւոր զէնքով մը սպանութիւնը, առանց մտադրութեան կամ կանխամտածութեան, առաջին կարգի մէնսւօթըր է: Իսկ երբ սպանութիւնը կը դործուի առանց մտադրութեան, առանց կանխամտածութեան և առանց վտանգաւոր զէնքի, տախկա երկրորդ կարգի մէնսւօթըր է: Օրինակ, մէկը ուրիշի մը բռունցքի հարուած մը կուտայ, հարուածն ընդունողը կ'իշխայ գետին, զլուխը քարին զարնուելով կը ջախջախուի, ու մարդը կը մեռնի: Ատիկա երկրորդ կարգի մէնսւօթըր է:

Ամփոփելով այս չորս աստիճանները, կ'ունենանք առաջին, առաջին կարգի վըրտըր, ուր կանխամտածութիւն, խորհրդածութիւն, սպաննելու մտադրութիւն և ծրագիր գոյութիւն ունին: Երկրորդ, երկրորդ կարգի վըրտըր, ոգր սպաննելու մտադրութիւն (intent) կայ, սակայն կանխամտածութիւն, խորհրդածութիւն և ծրագիր գոյութիւն գոյութիւն չունին: Երրորդ, առաջին կարգի մէնսւօթըր, ուր վտանգաւոր զէնք կը դործածուի, սակայն սպաննելու մտադրութիւն չկայ: Չորրորդ, երկրորդ կարգի մէնսւօթըր, ուր սպաննելու մտադրութիւն չկայ ու զէնք դործածուած չէ:

Մտրդասպանական կանոններու մէջ կայ ուրիշ մասնաւոր կանոն մը: Մէկը չի կրնար սպանութեան ուճիրով դատապարտուիլ, առանց որոշ փաստի թէ զոր մեռած է: Հետեւաբար, զուք պէտք է որոշ փաստ ունենաք թէ Արքեպիսկոպոսը մեռած է: Տոքթ. Կօնգալէս վկայեց թէ Արքեպիսկոպոսը մեռած է, իր ստացած դանակի վէրքերուն պատճառաւ:

Ամբաստանեալներուն դէմ եղած դատը կրնայ պարտաւորել ուղղակի կամ պարագայական փաստերով: Ուղղակի փաստ կը նշանակէ թէ վկաներ որոշապէս տեսած են պատահարը: Պարագայական փաստ կը նշա-

նակէ թէ ոճիրը չըջապատող պարագաներու երեւոյթէն կարելի է հետեւցնել որ որոշ արարքներ դործուած են : Ասիկա պէտք է հաստատել փաստերով :

Կայ նաեւ վկաներու հաւատալիութեան հարցը : Ո՞րքան հաւատք կարելի է ընծայել անոնց պատմութեանց : Դուք պարտաւոր էք դործածել նոյն դատողութիւնը, զոր ցոյց կուտաք ձեր ամենօրեայ կեանքին մէջ : Երբ մէկը ձեզի կուզայ եւ իրեն պատահած մէկ դէպքը կը պատմէ, դուք ձեր խելքը կը դործածէք, դատելու անոր պատմութեան ճշմարտութիւնը եւ հաւատալիութիւնը : Վկաները ձեր հաւատքին արժանի կը թուի՞ն : Կրնա՞ք սպաւինիլ անոնց վկայութեան հաւատալիութեանը : Այդ հարցը դուք պէտք է վճռէք, պարոններ :

Այս դատին մէջ, ինչպէս ուրիշ ոեւէ դատի մէջ, կան հակասութիւններ իւրաքանչիւր կողմի վկայութեանց մէջ : Պաշտպան փաստարանը երեւան հանեց թէ Մր. Քօճնի կողմէ առնուած յայտարարութիւններէն ումանք չեն պարունակեր նոյն բաները ինչ որ վկաներ հոս վկայեցին : Անոնք կրնային ըսել որ այդպիսի յայտարարութիւն տուած չեն, կամ եթէ տուած են, թարգմանին կողմէ իրենց եղած հարցումը չեն կրցած հասկընալ : Վկայութեանց մէկուն կամ միւսին հաւատալու կամ մերժելու պարտականութիւն ձեզի կը վերարբերի :

Եղեռնական ամէն դատի մէջ, իրողութիւններ կան որոնք վիճելի են, իսկ ուրիշներ՝ անվիճելի : Այս դատին մէջ Արքեպիսկոպոսին մեռած ըլլալը անվիճելի է, անվիճելի է նաեւ այն իրողութիւնը թէ անիկա դանակով սպաննուած է 187-րդ փողոցի եկեղեցիին միջանցքին մէջ, երբ ան թափօրով կը յառաջանար դէպի խորան պատարագ մատուցանելու, Դեկտ. 24, 1933-ին, Ծնունդի օրը : Այն իրողութիւնը՝ թէ այս ինը ամբաստանեալները սպաննած են զայն, ամէնուն կողմէ ընդունելի չէ, որովհետեւ վիճելի է : Թէ ամբաստանեալ-

ներբ բոլորն ալ Գաշնակ են՝ եւ թէ Գաշնակները Արքեպիսկոպոսին զործունէութեան եղանակին հակառակ եղած են, վիճելի չեն: Թէ Լէյլէկեան եկեղեցւոյ մէջ ձերբակալուած է, եւ Սարգիսեան դուրսը, քանի մը վաչրկեան յետոյ, անվիճելի է: Վիճելի է այն իրողութիւնը թէ Արքեպիսկոպոսին դէմ դաւադրութիւն նիւթուած էր:

Դատարագը՝ իր ձեռք ձգած փաստերուն վրայ յենլով՝ ջանաց սպացուցանել (ա) թէ՛ դաւադրութիւն եղած է, (բ) թէ՛ ամբաստանեալները բոլորն ալ Արքեպիսկոպոսին հակառակած են, (գ) թէ՛ բոլորն ալ եկեղեցին հաւաքուած են ձայն հանելու եւ իրարանցում պատճառելու, (դ) թէ՛ անոնք նշան փոխանակած են, (ե) թէ՛ եկեղեցիին մէջ զանազան տեղեր նստած են, (զ) թէ՛ բոլորը նոյն ստեն յարձակման սկսած են, (է) թէ՛ Լէյլէկեան եւ Սարգիսեան միայն յարձակում կրբած են ժողովուրդէն, (ը) թէ՛ ուրիշ շատ մը դաշնակցականներ ալ կան եղեր, որոնց վրայ յարձակում զործուած չէ, հետեւաբար ասոնք բան մը ըրած ըլլալու են որ արդարացնէ իրենց վրայ զործուած յարձակումը:

Այս ինը ամբաստանեալները միասին կը դատուին: Բոլորին պաշտպան փաստարանը նոյն անձն է: Բոլորն ալ կը պատկանին նոյն կաղմակերպութեան, Հայ Յեղափոխական Գաշնակցութեան, որ սովորաբար Գաշնակ անունով կը ճանչցուի: Ամբաստանեալներու դէմ խօսող վկաներուն անձնական հակառակութիւն ունենալին երեւան չրերուեցաւ, բաց ի մէկ կամ երկուքէն: Կատաւարութեան վկաներէն շատերը յայտարարեր են թէ ամբաստանեալները չէին ճանչնար:

Դուք ձեզի այս հարցումներն ուղղելու էք. Դուրեան Արքեպիսկոպոս մեռա՞ծ է: Եթէ այո, սպաննուա՞ծ է: Եթէ սպաննուած է, որո՞ւ կողմէ: Եթէ փաստերը յոյց տան որ այս ինը մարդիկ սպաննած են գայն, դուք

զանոնք յանցաւոր դտնելու էք: Ահա այս հարցումնե-
րուն պատասխանելու էք:

Այժմ պիտի ջանամ խիստ համառօտ կերպով ձեզի
ներկայացնել իրողութիւնները: Դուք ձեր յիշողու-
թիւններով առաջնորդուելու էք, ոչ թէ խմ, երբ ձեր
վճիռը կուտաք: Ես պարզապէս կը ջանամ ամփոփել վր-
կայութիւնները: Եթէ այս կամ այն վկայութեան մա-
սին անորոշութիւն ըլլայ ձեր մտքին մէջ, կրնաք հոս
վերադառնալ եւ սղագրողէն խնդրել որ իր նօթագրու-
թիւնները կարգայ:

Վկաներ երեւան բերին որ բոլոր ամբաստանեալ-
ները Արքեպիսկոպոսին հակառակ էին: Այս հակառա-
կութիւնը արմատ ձգած է դրօշակի պատահարին առ-
թիւ, անցեալ տարի Շիքակոյի Արուեստահանդէսին
մէջ: Կը թուի թէ Հայերու յատկացուած օրը Արքեպիս-
կոպոսը մերժած է նախագահել տօնակատարութեանց,
որովհետեւ եռագոյնը բեմին վրայ զետեղուած է եղեր:
Անիկա ըսած է միայն Ամերիկեան դրօշակը իրաւունք
ունէր հող մնալու: Մեզի համար նշանակութիւն չունի
անոր այդ ընթացքին ուղիղ ըլլալը: Արքեպիսկոպոսին
սխալ կամ շիտակ ըլլալը ոեւէ կապ չունի ներկայ դա-
տին հետ:

Յետոյ կուգանք 1933, Դեկտ. 24-ին: Ծնունդի օր
էր: Թափօրը դանդաղ քայլերով եկեղեցւոյ միջանցքէն
վար կը յառաջանայ, դէպի խորանը, ուր Արքեպիսկո-
պոսը պիտի պատարագէր: Թափօրին առջեւէն կը քայլ
բուրվառակիրը, անոր ետեւէն շապիկ հագած երգեցիկ
խումբը, յետոյ Կարապետեան Եպիսկոպոսը, որուն կը
հետեւի Արքեպիսկոպոսը, խաչը մէկ ձեռին, իսկ դա-
ւազանը՝ միւս: Անոր ետեւէն կը քայլեն քոջ կրողնե-
րը: Եկեղեցին բաւականաչափ լեցուն է: Երբ Արքեպիս-
կոպոսը կը հասնի ետեւի եօթներորդ շարքը, երկու հո-
ղի անոր վրայ կը յարձակին: Դատախազը կ'ըսէ որ
այս երկու անձինք են Լէյլէկեան եւ Սարգիսեան: Լէյ-

լէկեան դանակահարած է զայն իսկ Սարգիսեան անոր ձեռքը բռնած է : Միւսները, բաց ի Անդրէասեանէն, մասնակցած են յարձակումին եւ ջանացած են Լէյլէկեանը ազատել : Դատախազը կ'ըսէ որ բոլորն ալ պատրաստ եղած են այդ արարքին համար, մէկը դանակ դործածած է, իսկ միւսները աջակցած են անոր եւ օգնած որ ան փախչի :

Ուէլ բացատրութիւն չարուեցաւ թէ եկեղեցւոյ մէջ զոնուողները, ասոնց դաշնակցական ըլլալը ինչպէս դիտցած էին :

Եկեղեցւոյ մէջ պատահածը Անդրէասեանին հետ կապ չունի : Անոր համար կ'ըսուի թէ դաւադրութեան մասնակցած է, եւ թէ զուրսը՝ եկեղեցւոյ դրան առջեւ աշխատած է որ ամբաստանեալները փախչին :

Դատախազը կը յայտարարէ որ Չատիկեան իր նտինական քննութեան ատեն Մր. Քօհնի ըրած է յայտարարութիւններ, զորս վերջը փոխեց իր վկայութեան պահուն : Ատիկա միայն Չատիկեանի դէմ կարելի է զործածել, բայց ոչ միւսներուն :

Լէյլէկեանի դէմ վկայեցին 21 անձինք, որոնցմէ 17-ը ըսին թէ զայն տեսած են Արքեպիսկոպոսին առջեւ : Շատեր ըսին թէ աթոռին վրայ անոր ինչպէս նըստած ըլլալը տեսած էին, ուրիշներ՝ ինչպէս յարձակած ըլլալը : Չաքմաքճեան տեսած է որ ան դէպի վար ծռած է եւ ձեռքին մէջ «ճերմակ բան մ'ունէր» : Աստղիկ Տաղուարեան վկայեց թէ իրարանցումի ճայն մը լսելով ետեւ դարձած է եւ տեսած է որ ժողովուրդը Լէյլէկեանը դեմնէն վեր կը վերցնէ, արիւնոտ դանակը անոր տակը եղած է : Լէյլէկեան ձերբակալուած է եկեղեցիին միջանցքին մէջ :

Սարգիսեան եկեղեցի դացած է Արքեպիսկոպոսը տեսնելու : Ան կ'ըսէ որ ինք առջեւի չորրորդ շարքին վրայ նստած է եղեր : Խուճապը տեղի ունեցած է իրմէն տասը շարք դէպի ետ : Տէմիրճեան վկայեց որ

Սարգիսեան Արեքալիսկոպոսին աջ ձեռքը բռնած է : Նոյնպէս վկայեց Գաֆաֆեան : Սարգիսեան կ'ընդունի որ ինք դաշնակ է : Ան կ'ըսէ որ քանի մ'անգամ եկեղեցիէն դուրս ելած է :

Կառավարական վկայութեանց եւ պաշտպան վկայութեանց միջեւ տարբերութիւններ կան : Պաշտպան վկաներ ըսին որ իրենք եկեղեցին եղած են , սակայն իրարանցումը այնպէս եղած է որ չեն կրցած նկատել թէ ինչ պատահած է :

Լեւոն Գաֆաֆեան վկայեց թէ «Երկանեան Արքեպիսկոպոսի մէջքէն գրկեց» :

Ութը հոգի վկայեցին Մօզեանի դէմ : Սարգիս Տէմիրձեան ըսաւ թէ անցեալ Յուլիսին մէջ Մօզեանի հանդիպած է Ֆիֆթ Էլընիւի վրայ , ու Մօզեան իրեն ըսած է որ եթէ պատահութիւն ունենայ Արքեպիսկոպոսը պիտի սպանէ , եթէ նոյն խակ գինք ելեքարական աթոռ նստեցնեն : Ասիկա Շիբակոյի դրօշակի խնդիրէն յետոյ եղած է : Այս վկայութիւնը միայն Մօզեանի դէմ կարելի է դործածել , ոչ թէ միւսներուն : Մօզեան կ'ընդունի որ ինք դաշնակ է , ու գիտէ եղեր որ Արքեպիսկոպոսը եկեղեցին պիտի ըլլար :

Չալըքեանի դէմ ութը վկաներ կան , ասոնցմէ երեքը վկայեցին թէ Չալըքեան Արքեպիսկոպոսին զարկած է : Չալըքեան կ'ըսէ որ մէկը իր գլխուն զարկած է , սակայն անոր ով ըլլալը չի գիտեր : Կորկոտեան , Արքեպիսկոպոսին պահակը , կ'ըսէ որ Չալըքեանի գլխուն զարնողը ինք եղած է :

Ինը անձինք վկայեցին Սարաֆեանի դէմ : Վաղարշակ Օտապաշեան եկեղեցիին մէջ անոր ընթացքը տեսած է : Վկայութեանց համաձայն , Սարաֆեան երբ ճաշարան կը վերադառնայ , յիշելով որ Օտապաշեան զինք տեսած է , կը հարցնէ «Օտապաշեանը դաշնա՞կ է թէ Ռամկավար» : Սարաֆեան կ'ըսէ որ ինք եկեղեցի գացած է իբրեւ թղթակից , սակայն երբ կռիւը սկսած է ,

Թղթակիցի հանդամանքով չէ կեցած, հապա իբրև հանդիսատես :

Կայ նաև Միրիճանեանը : Տիկ. Գաֆաֆեան վկայեց թէ, երբ եկեղեցի երթալու ժամանակը եկած է, ինք Միրիճանեանին ըսած է. «Ամուսինս ալ քեզի հետ միասին պիտի երթայ» : Միրիճանեան պատասխանած է «Էս կ'երթամ անիկա վերջէն թող դայ» : Լեւոն Գաֆաֆեան վկայեց թէ երբ կռիւը սկսած է ինք ուղած է Արքեպիսկոպոսին օգնութեան երթալ, սակայն Միրիճանեան իր թևը բռնած է : Միրիճանեան կ'ընդունի այդ, սակայն կ'ըսէ որ ինք Գաֆաֆեանի ձեռքը բռնած է սրպէս զի անիկա կռիւին մէջ չմտնէ : Մէկէ աւելի մարդիկ վկայեցին որ Միրիճանեան Արքեպիսկոպոսին դարկած է :

Գանք Զատիկեանի, որուն համար դատախազը ըսաւ թէ մրցանիչ շահող ստախոս մըն է : Զատիկեան նախապէս ուրացած է եկեղեցին ըլլալը : Հոս վկայեց թէ առաջ սուտ խօսած էր, թէ ինք եկեղեցին եղած էր սպանութեան օրը : Երեք հսկի վկայեցին Զատիկեանի դէմ : Մէկը տեսած է անոր փախչիլը եւ ջանացած է բռնել զայն :

Գատախազը հինգ վկաներ կանչեց Անդրէասեանի դէմ : Անիկա յարձակման ժամանակ եկեղեցիին մէջ եղած չէ : Ուրիշ տեսն եկեղեցին եղած չէ : Անոր դէմ եղած ամբաստանութիւնները հիմնուած են սպանութեանէն առաջ իր խօսածներուն վրայ : Կորկոտեան կ'ըսէ որ Անդրէասեան աշխատած է Մօզեանը եւ Երկանեանը ապառել ժողովուրդի ձեռքէն : Յակոբեանը վկայեց որ լսած է Անդրէասեանի խօսքերը. «Այսօր չենք կրնար ձախողիլ, Արքեպիսկոպոսը խուսափում չունի, զայն պիտի սպաննենք, Տիկ. Ահարոնը դանակը եկեղեցին տարած է» : Անդրէասեան կրնայ յանցաւոր կամ անմեղ ըլլալ : Եթէ այսպէս ըսած է, իր խօսքերը միայն իր դէմ կարելի է դործածել եւ ոչ միւսներուն դէմ : Եթէ այս

սպանութեան դաւադրութեան արդիւնք ըլլալը ապացուցուի, այն ատեն ուէ՛ խօսք կամ գործ ուէ՛ դաւադիրի կողմէ՛ իբրեւ փաստ կը ճանչցուի միւսներուն դէմ:

Ամբաստանեալներէն իւրաքանչիւրը ուրացաւ ուէ՛ մասնակցութիւն ոճիրին մէջ: Պաշտպան կողմը Լէյլէկեանի ի նպաստ քանի մը վկաներ բերած էր, որոնք ըսին թէ Լէյլէկեանին ծեծուիլը տեսած էին առջևի չորրորդ շարքին վրայ: Միւս ամբաստանեալներուն ի նպաստ ուղղակի վկայութիւն չկար:

Պարոններ, կը խորհիմ թէ վկայութիւնները ըստ բաւականին ամփոփեցի: Դուք պէտք կարեւորութիւն ընծայէք միայն ձեր լսածներուն, այս դատաւարութեան ընթացքին: Թոյլ տալու չէք ձեզի կարեկցութեամբ առաջնորդուելու մէկ կամ միւս կողմին ի նրպաստ: Դուք պէտք է աշխատիք ճշմարտութիւնը գտնել եւ ձեր վճիռը հիմնել անոր վրայ: Իմ պարտականութիւնս է հրահանգներ տալ ձեզի, օրէնքը բացատրել: Ոճիրին հարկադրած պատիժը այս կամ այն կերպով ազդելու չէ ձեր վրայ: Ձեր վճիռին հետեւանքը պէտք չէ նկատի ունենաք: Դուք, ձեր ըրած ուխտով, եւ իմ տուած օրինական բացատրութիւններով, պէտք է ջանաք գտնել ոճիրին ճշգրիտ լուծումը: Ուշադրութեամբ պէտք է քննէք դատին մանրամասնութիւնները: Դուք պէտք է իւրաքանչիւր ամբաստանեալի ոճիրի պատասխանատուութեան բաժինը ճշդէք, եւ ատոր համապատասխան վճիռ տաք: Դուք կարող էք մին ազատ արձակել եւ միւսները դատապարտել, կամ մին դատապարտել եւ միւսները ազատ արձակել: Եթէ չափաւոր ժամանակի մը մէջ չկրնաք բոլոր ամբաստանեալներուն վրայ համաձայնիլ, կարող էք ձեր վճիռը բերել անոնց մասին որոնց շուրջ համաձայնած էք:

Կ'ուզեմ անգամ մը եւս ամփոփել ոճիրի այն աստիճանները, որոնց վրայ պիտի հիմնէք ձեր վճիռը, իւրաքանչիւր ամբաստանեալի մասին:

Առաջին. — Առաջին կարգի մըրտըր, որ կ'ենթադրէ կանխամտածութիւն, խորհրդածութիւն զործելիք սճիւրին վրայ եւ սպաննելու մտադրութիւն:

Երկրորդ. — Երկրորդ կարգի մըրտըր, որ կ'ենթադրէ սպաննելու մտադրութիւն, սակայն ոչ կանխամտածութիւն:

Երրորդ. — Առաջին կարգի մէնսլօքըր, որ կ'ենթադրէ սպաննելու մտադրութեան չգոյութիւն, սակայն վտանգաւոր զէնքի մը ներկայութիւնը:

Չորրորդ. — Երկրորդ կարգի մէնսլօքըր, որուն մէջ կը բացակայի թէ սպաննելու մտադրութիւնը եւ թէ զէնքը:

ԵԱՆՕԹ. — Գատաւոր Քոքիլընի ցառէն զուրս ձգուած են պաշտպան փաստարան Շէրիտընի պահանջները մասնաւոր հրահանգներու մասին, ինչպէս նաեւ իր առարկութիւնները ցառին այս կամ այն կէտերուն շուրջ:

ԳԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐԸ

ԳԱՏԱՐԱՆԸ Կ'ԸՆԴՈՒՆԻ ԳԱԻԱԳՐՈՒԹԻՒՆԸ

(«Պոսքըն Ամերիքըն» — Յուլիս 14)

Գուրեան Արքեպիսկոպոսի սպանութեամբ ամբաստանուած ինը բանտարկեալները յանցաւոր զանուեցան ձէնըրըլ Սէշընսի երդուեալներէն որ 12 ժամ խորհրդակցեցան:

Մտաթէոս Լէյլէկեան զոր երեք վկաներ ճանչցած էին իրրեւ առաջնորդն այն խումբին որ զաշունհարեց Արքեպիսկոպոսը եւ Նշան Սարգիսեան, առաջին կարգի սճրադործներ ճանչցուեցան եւ ելեքտրական աթոռին պիտի յանձնուին:

Միւս եօթը, իրրեւ առաջին կարգի մարդասպաններ

պիտի պատժուին : Պատիժը քսան տարիէն ցկեանս բան-
տարկութիւն է :

Առաջին անգամ ըլլալով Նիւ Եորք Նահանգի պատ-
մութեան մէջ ինը ամբաստանեալներ յանցաւոր դրտ-
նուած են մէկ ոճիրի մէջ :

Դատաւոր Քարիլըն վճիռէն առաջ դատարանը
ուշկնդիրներէ պարպել տուաւ : Դիմացի անցքին վրայ
դտնուող ուրիշ սենեակի մը մէջ, սպաննուած Առաջ-
նորդին կողմնակից քահանայի մը աղօթքը կը լսուէր :

Յետոյ ինը ամբաստանեալներ հանդիսաւոր կերպով
ներս բերուեցան՝ իւրաքանչիւրը պահակի մը հսկողու-
թեան տակ : Անոնք անշարժ մնացին, իրենց մռայլ
դէմքերը արտայայտութենէ զուրկ էին, մինչ վճիռը
տրուեցաւ :


Յետոյ իւրաքանչիւրը թարգմանի մը միջոցաւ իր
անունն ու մականունը տուաւ եւ մէկզի քաշուեցաւ :

Հակառակորդ հոսանքներու բախումը արդիւլելու
համար, ոստիկանութիւնը ծանր շղթայով մը շրջա-
պատած էր շէնքը եւ պաշտպան փաստարանները Շէրի-
տըն եւ Պէնթըն՝ իւրաքանչիւրն իր առանձին պահակն
ունէր :

Երգուեալները յայտնապէս ընդունեցին դատախա-
ղին տեսակէտը թէ ինը մարդասպանները Արքեպիսկո-
պոսը սպաննեցին, միացած ըլլալով դաւադրութեան մը
մէջ որ կազմուած էր Դաշնակ Կուսակցութեան անգամ-
ներէն :

Կառավարութիւնը փաստեց թէ Դաշնակ անդամնե-
րը կատղած էին ծերունի Առաջնորդին կողմէ իրենց
կազմակերպութեան դէմ ցոյց տրուած հակառակութե-
նէն եւ անոր ներկայ Սովիէթ Հայ Հանրապետութեան
յայտնած հաւատարմութենէն :

Նիւ Եորք, Յուլիս 14, Առաւօտեան ժամը 2. — Նա-
հատակ Առաջնորդ Տ. Ղեւոնդ Արքեպիսկոպոսը սպա-



ԴԱՏԱՊԱՐՏԵԱՆՆԵՐԸ ՄԻՆԿ ՍԻՆԿ ԿԸ ՏԱՐՈՒԻՒՆ

1.— ՎՈՒՍԱՆ ԶԱՐԳԻՆԸ: 2.— ՃԱՆ ՄԻՐԻՎԱՆՆԵԱՆ: 3.— ՄԱՏԹԵՂՈՍ ԼԵՅԼԻԿԻՆԸ: 4.— ՄԻՀՐԱՆ ԶԱՏԻԿԵԱՆ: 5.— ՕՍԿԱՆ ԵՐԿԱՆՆԵԱՆ: 6.— ՆՇԱՆ ՄԱՐԳԻՍԵԱՆ: 7.— ՀԻՐԻ ՄԱՐԱՅԵԱՆ: 8.— ԶԱՐԳԻՆԸ՝ ԶԱՆԿՈՐԸ ՆԿԱՐԻՆ ԴՈՒՐՄ ՄՆԱՑԱՆ: 9.— ՅՈՎՀ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ ՉՏԵՄՈՒԻՐ ՆԿԱՐԻՆ ՄԷՁ:

նութեան դատին մէջ երդուեալներ իրենց վճիռը բերին առաւօտեան ժամը 1:30-ին: Ինը Դաշնակցականներ բողոքն ալ յանցապարտ — Guilty — կը հռչակուին իրբեւ մարդասպան: Մատթէոս Լէյլէկեան եւ Նշան Սարգիսեան իբրեւ սպանութիւնը գործադրողներ եւ միւս եօթը — Ոսկան Երկանեան, Մարքիմ Մօզեան, Ճան Զալլաքեան, Հէրի Սարաֆեան, Ճան Միքիմանեան, Միհրան Զատիկեան եւ Յովհ. Անդրէասեան — իբրեւ անոնց գործակիցներ: Առաջին երկուքին պատիժը ըստ օրինի մահ է, միւսներունը՝ 10-էն 20 տարի բանտարկութիւն:

Դատը երդուեալներուն յանձնուեցաւ Ուրբաթ օր կէսօրէ յետոյ ժամը 12:30-ին: Խորհրդակցութիւնը տեւեց 10 ժամ 25 վայրկեան, զուրս հանելով երեկոյեան ընթրիքին եւ հարցումներու տրուած ժամանակը:

Դատարանին մէջն ու շուրջը հազարաւոր բազմութիւն հաւաքուած էր եւ սպասեց մինչեւ որ երդուեալներ բերին իրենց վճիռը: Հարիւրաւոր ոստիկաններ ստաքի վրայ էին հանդարտութիւնը պահելու եւ թոյլ չըտայու համար որ անկարգութիւններ պատահին:

ԵՐԿՈՒ ՄԱՀԱՎՃԻՌ ԼԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Հաղորդագրութիւն էսօշիէյթըտ Բրէսի)

Նիւ Եորք, Յուլիս 24.— Արքեպիսկոպոս Ղեկնդ Դուրեանի սպանութեան համար դատապարտեալ ինը Հայերէն երկուքը ելեքտրական աթոռի վրայ մահուան դատապարտուեցան այսօր: Դատաւոր Ճօզէֆ Ի. Քորիկըն միւս եօթին տուաւ 10-էն 20 տարի բանտարկութեան վճիռ:

Մատթէոս Լէյլէկեան 39 տարեկան եւ Նշան Սար-

դիտեան 38, դատապարտուեցան և լեքտրական աթոռին վրայ մեռնելու Աւագ - 3-ին սկսող շարթուան ընթացքին: Աստեք դատապարտուած էին իրրեւ առաջին կարգի մարդասպան:

Աւելի քան 200 Հայեր հաւաքուած էին դատասրահին մէջ լսելու համար վճիռը: Երեսուն ոստիկան եւ տասնեւերկու դազանի ոստիկան պաշտօնի վրայ էին անկարգութիւնը արգիլելու համար: Ոչ մէկ միջադէպ պատահեցաւ:

Լէյլէկեան, որ ամբաստանուած էր թէ Արքեպիսկոպոսը սպաննող դանակը դործածած էր, հեկեկաց երբ վճիռը լսեց: Թարգմանի մը միջոցաւ անիկա փորձեց բսել. «Ես յանցանք չունիմ»:

Արգիտեան անտարբերութեամբ լսեց իր վճիռը:

Թամրս Շէրիարն, պաշտպան փաստարանը պահանջեց ջնջել վճիռը, այն հիման վրայ թէ համաձայն չէ օրէնքի եւ փաստի:

Բոլոր դատապարտեալները անդամ են Դաշնակ կուսակցութեան, որ կը հակառակի Հայաստանի ներկայ Սովիեթական Հանրապետութեան: Շէրիարն առարկեց թէ հակա-Դաշնակներու դործունէութիւնը նախապաշարում ստեղծեց ամբաստանեալներու դէմ: Ընդհ. Դատախազութիւնը ընդդիմաբանեց թէ Արքեպիսկոպոս Դուրեան սպաննուած էր Դաշնակներու դէմ իր հակառակութեան պատճառաւ:

Ինը դատապարտեալներ կէսօրէն յետոյ փոխազըբուեցան Սինկ Սինկ նահանգային բանտը:

ՆԻՒ ԵՈՐՔԻ ԸՆԴՀ. ԳԱՏԱԽԱԶ ՎԻԼԵԸՄ ԳՈՒԼԷՆՏ
ՏԱՃ ԱՆԹԵԼԻ ՎՐԱՅ

Նիւ Եորք Նահանգի Ընդհ. Գատախաղ Վիլլերմ
Գորլէնտ Տաճ, Յուլիս 31, ԳՇ. Երեկոյ ժամը 7.30-ին,
WEAF կայանէն խօսեցաւ նիւթ ունենալով «Օրէնքիս
Մարդկայնական կողմը» եւ այդ առթիւ ընդարձակ տե-
սութիւն մը պարզեց նաեւ Ամերիկայի Հայոց Առաջ-
նորդ Տ. Ղեւոնդ Արքեպիսկոպոս Գուրեանի սպանու-
թեան եւ ինը դաշնակ-ամբաստանեալներու դատաւա-
րութեան ու դատապարտութեան մասին:

Օրէնքը — ըսաւ Ընդհ. Գատախաղ Տաճ — պէտք
է գործէ բաց մտքով ու հասկցողութեամբ եւ արդարա-
մտութեամբ շարժի թէ ամբաստանեալներու եւ թէ ըն-
կերութեան վերաբերմամբ:


Եղբրական է որ կը գտնուին խմբակցութիւններ,
որոնք նկատի չեն առներ ընկերային կարգ ու սարքի
պահպանութիւնն ու հանրային ապահովութիւնը եւ ի-
րենց յոռի ընթացքով ու գործերով կը խանդարեն
զայն: Անոնք բոլորն ալ նոյն ճամբուն չեն հետեւիր:
Ոմանք ոճիրէն կը խուսափին, ոմանք մաս ու բաժին
կ'ունենան անոր մէջ: Մարդիկ ալ կը գտնուին որ հա-
մակիր կ'ըլլան ոճրագործութեան:

Գատական իշխանութեանց պարտքն է ընկերու-
թեան պաշտպանութիւնը ոճիրի հակամէտ տարրերու
դէմ:

Ասկէ առաջ Ամերիկայի դռները բաց էին եւ ամէն
երկրէ դաղթականներ կուղային: Ներկայիս փակ են եւ
չատ սակաւ թուով մարդիկ ներս կ'ընդունուին: Իսկ
նախապէս եկողները կը կազմեն այս երկրին քաղաքա-
ցիութեան մէկ մասը եւ անոնց անդորրութիւնն ալ
պէտք է հոգածութեան առարկայ ըլլայ:

Գատական իշխանութեանց մտքին պէտք է տեղ
բռնէ ոչ միայն ոճրագործը, այլ նաեւ զոհը եւ ժողո-

վորդը: Արդարութիւնը պէտք է որ կաշկանդուի զա-
նազան նկատումներով: Երդուեալներ առ հասարակ
հակամէջա են անպարտութեան վճիռ տալու եւ այս



ՆՈՒ ԵՈՐԻ ՆԱՀԱՆԳԻ ԸՆԴՀ. ԳԱՏԱՆԱԶ
ՈՒՒԼԵՐՄ ԳՈՐԼԵՆՏ ՏԱՃ

պատճառաւ է որ յաճախ սճրագործներ թեթեւ պատիժ-
ներով կ'ազատուին: Կարեկցութիւնը պէտք է որ ազ-
գէ արդարութեան վրայ:

Ընդհ. Դատախաղ Տաճ ապա խօսեցաւ Ամերիկայի
Հայոց Առաջնորդ Տ. Ղեւոնդ Աքքեպս. Գուրեանի ըս-
պանութեան եւ Նիւ Եորքի դատաւարութեան մասին :
Դիտել տուաւ թէ վերջին 25 տարուան մէջ Նիւ Եորք
նահանգը չունեցաւ դատ մը այնքան ուշադրաւ որքան
Առաջնորդին սպանութեամբ ամբաստանեալ ինը Հայ-
բու դատաւարութիւնը :

Հայեր դարերով տառապած են Թուրք տիրապե-
տութեան տակ : Հայ քաղաքական կուսակցութիւններ
կազմուած են սղատաղրութեան նպատակաւ : Ասոնցմէ
մէկն է Դաշնակցութիւնը, որ 1918 — 20 էն իշխանու-
թեան գլուխ մնաց, երբ անկախութիւն յայտարարուե-
ցաւ եւ Հայաստանի Հանրապետութիւնը հիմնուեցաւ :
1920 ին դաշնակցական կառավարութիւնը ինկաւ եւ
Հայաստանի մէջ հաստատուեցաւ Խորհրդային իշխա-
նութիւն : Ատոր հետեւանքով Դաշնակցութիւնը հեռա-
ցաւ Հայաստանէ եւ բուռն հակառակութիւն ու պայ-
քար սկսաւ Սովիէթ կառավարութեան դէմ : Ամերիկա-
յի Հայոց Առաջնորդ Տ. Ղեւոնդ Աքքեպս. համակիր էր
Խորհրդային Հայաստանի եւ այդ պատճառաւ առար-
կայ եղաւ Դաշնակցութեան թշնամութեան ու հալա-
ծանքին :

Ընդհ. Դատախաղը ապա յիշեց Շիքակոյի միջադէ-
պը եւ. ատոր հետեւող անցուղարձեւը, Վէսթպորտյի
մէջ եղած յարձակումը Նահատակ Առաջնորդին վրայ,
եւ եկաւ յանգեցաւ Նիւ Եորք Ս. Խաչ Եկեղեցւոյ ե-
ղերերգութեան : Նկարագրեց թէ ինչպէս, պատկառաղ-
դու եկեղեցականը չքեղօրէն զգեստաւորեալ ու աղօ-
թելով կը յառաջանար դէպի խորան, երբ դաշունա-
հարուեցաւ դաշնակ մարդասպաններու կողմէ : Ոճիրը
վրէժխնդրութեան համար չգործադրուեցաւ, քաղաքա-
կան սպանութիւն մըն էր :

Տաճ գնահատական խօսքեր ըրաւ Ընդհ. Դատա-
խաղի օգնական Քամինսքիի եւ Քոհնի համար, որոնք,

րսաւ, մեծ ձեռնհասութեամբ եւ ուղղամտութեամբ յատաջ տարին խնդրոյն քննութիւնն ու դատաւարութիւնը: Դրուատիքն բրաւ բոլոր ստիկանական պաշտօնեաներու եւ անոնց կարգին Իսթէնաէրեան անուն հայ զազանի ստիկանի մը: Ուրին լուսարանութեան համար հարցաքննուած են մօտաւորապէս 500 հոգի:

Ընդհ. Դատախօսոյ Տաճ իր ուղերձը փակեց հետեւեալ խօսքերով. —

«Ես անկեղծօրէն կը յուսամ որ յաջող հետապնդումն ու դատաստանը ինը հոգւոյ, փրկարար ազդեցութիւն մը պիտի ընեն բոլոր անոնց վրայ, որոնք օտար երկիրներէ եկած են, եւ ապացոյց մը ու անմոռանալի դաս մը պիտի ըլլան թէ մենք թէեւ կը հաւատանք խօսքի ազատութեան եւ քաղաքական տեսակէտներու անկաշկանդ արտայայտութեան, բայց պէտք է որ անոնք անցնին մեր օրէնքին սահմաններն եւ ոտնակոյս ընեն զանոնք: Մենք կը դատապարտենք բռնութիւնը եւ կը գարշիմք մարդասպանութենէ»:

ԴԵՏԱՊԱՐՏՈՒԹԵՆԷ ԵՏՔ

Ոճրագործներու դատապարտութիւնը գէթ մասամբ դոհացում առթեց Սփիւռքի հայութեան վրդոված խղճին: Արդարութեան յաղթանակն էր, որուն անձկանօք կ'սպասէր սգաւոր ազգը:

Բայց Ամերիկեան դատարանի այս անկողմնակալ վճիռին առջեւ ալ չ'ուղեց գլուխ ծռել Դաշնակցութեան ոճրապարտ քլիքին հպարտութիւնը: Այդ կուտակցութիւնը՝ իր շէֆերու խարկանքին անսալով՝ չքաշուեցաւ պաշտօնապէս ստանձնել ոճրագործ ընկերներու պաշտպանութիւնը, եւ դիմեց նոր խարդաւանանքի, նոր կեղծիքի: Դատապարտուած իննը ընկերները հռչակեց ԱՆՄԵՂ ՁՈՂԵՐ, եւ ձեռնարկեց ընդհանուր հանդանակութեան, ուղիղ եւ անուղիղ միջոցներով փրկելու համար կուտակցութեան վարիչ շրջանակը, որուն վրայ կը ծանրանար մեծագոյն պատասխանատուութիւնը:

Արժանապատուութեան տէր ոե՛ւէ կազմակերպութիւն դատարանի վճռէն վերջ՝ ո՛չ միայն չի զիջանիւր հովանաւորել այսքա՛ն հրէշայիւն ոճրագործութիւն մը, այլ՝ ոճրագործները կը վտարէ դուրս, թողլով որ անոնք կրեն իրենց արդար պատիժը:

Բայց Դաշնակցութիւնը չ'ուղեց, կամ՝ աւելի ճիշդը, չ'էր կրնար հետեւիլ այս պատուաւոր ընթացքին, իրեն առանձնապատուկ պատճառներով: Դժուար թէ սակայն դատաւարութեան ընթացքին պարզուած այնքան ցնցող յայտնութիւններէն վերջ կարելի ըլլայ Ամերիկեան դատական իշխանութիւնը մոլորեցնել, եւ ընդ երկար հեգնել իր հետեւորդներուն խիղճն ու բանականութիւնը:

Արդարեւ, չափազանց վշտառիթ երեւոյթ մըն է տեսնել որ դրեթէ կէս դարու մօտ դոյութիւն եւ կեանք ունեցող կուսակցութիւն մը, այնքան կրնայ սրբապղծել հայ յեղափոխութիւնը զայն Արէշներու արեամբ ներկելոյժ իր հայրենասիրական սնանկ քաղաքականութեամբ: Եթէ այդ կուսակցութեան շարքերը՝ մտաւորական կամ ուսմիկ հետեւորդներ՝ դուրս գային իրենց ստրկական համակերպութենէն եւ ձայն բարձրացնէին իրենց բարեմտութիւնը անխիղճօրէն շահագործող մէկ քանի բախտախնդիրներու դէմ, անտարակոյս տարբեր պիտի ըլլար ազգային կեանքը: Պարզապէս ոճիր մ'է այդ կուսակցութեան մոլեղնութեամբ շարունակած հակահայաստանեան քանդիչ ուղղութիւնը, անլուր սրբապղծութիւն մըն է մէկ քանի անաբժան եւ կարգալոյծ կղերներու համար՝ անդոսնել Հայրապետական հեղինակութիւնը եւ պատակակէ զաղութները, ազգային ամօթ եւ նախատանք է հիւրընկալ երկիրներու մէջ ահարեկչական միջոցներով եւ եզրայրասպան ոճիրներով յուսալ կուսակցութեան մենատիրութիւն պարտադրել:

Մենք դեռ կը հաւատանք որ կուսակցութեան անգամները բոլորն ալ վատաղիներ չ'են, անոնց մէջ կան տղնիւ տարբեր ալ, որոնք կը զատապարտեն այս յիմարական ուղղութիւնը եւ կը բաղձան ազգային համերաշխութիւն եւ համագործակցութիւն: Եթէ այդ բաղձանքը լսկ սին բառ մը չէ, դեռ ուշ չէ իրագործելու զայն, բայց նախապէս պէտք է իրենց կուսակցութիւնը մաքրագործեն ներքին բախտախնդիրներէն: Այլապէս ազգին ստուար մեծամասնութիւնը իրաւունք պիտի ունենայ խորհելու թէ բոլոր զաշնակցականներն ալ անխափր սրղեզրած են նոյն ազգազաւ ուղղութիւնը, եւ իրր այն՝ հեռու պիտի մնայ ամէն գործակցութենէ եւ յարարելութենէ անոնց հետ:

Գուրեան Սրբազան՝ զոր ատեցին մահու չափ եւ

մահացուցին իրենցմէ աւելի նախանձախնդրութիւն ունէր Դաշնակցութեան հանդէպ : Վերջի օրերուն , իրեն դիմող բարեկամներու յաճախ կ'ըսէր . «Լրագրական սպառնալիքներէն եւ անստորագիր նամակներէն գիտեմ թէ պիտի սպաննեն զիս , բայց չեմ խորհիր թէ իմ մահս իրենց կուսակցութեան գերեզմանը պիտի ըլլայ» :

Տխուր եւ անողոք դուշակութիւն :

Արք. Դուրեան Յանձնախումբս՝ Ս. Առաջնորդի սպանութենէն վերջ , ժողովրդային միահամուռ պահանջումով եւ Ազգ. Երեսփոխանական ժողովի որոշմամբ ընտրուած , չի խուսափեցաւ յոյժ դժնդակ պայմաններու տակ ստանձնելու իրեն վստահուած պաշտօնը եւ ջանաց ըստ կարելոյն դիւրացնել օրինական իշխանութեանց հետապնդումները ի նպաստ արդարութեան յաղթանակին , եւ ազգային շրջանակի մէջ փաստական տուիքներով մերկացնել ներքին չարիքի պատճառները եւ պատասխանատուները , իր «Պատմութեան Համար» հրատարակած մատենաշարներով :

Յանձնախումբս՝ իր վայելած ազգային վստահութենէն քաջալերուած ջանաց խղճմտութեամբ կատարել իրմէ պահանջուած ծառայութիւնը Դուրեան դատին վերաբերմամբ , շնորհիւ այն բազմաթիւ երկսեռ ազգայիններու որոնք անվախօրէն ասպարէզ նետուեցան դատարանին մէջ պարզելու իրենց ականատեսի վկայութիւնները , որոնք իրենց ծանօթութիւններն եւ քապած տեղեկութիւնները ի սպաս դրին դատին , եւ որոնք իրենց նիւթական եւ բարոյական միջոցները չ'խնայեցին :

Ապրի՛ հայ ժողովուրդը , որ գիտցաւ միահամուռ ծառանալ ներքին եղբայրասպան չարիքին դէմ :

ԱՐՔ. ՂԵՒՈՆԴ ԴՈՒՐԵԱՆ
Նիւ Եսթ , Ն . Ե .
ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԱՆԽՈՒՍԸ ՓԵԼԻՆ

ՎՃՌԱՅԵԿ ԱՏԵԱՆԸ ԿՐ ԸԱՍՏԱՏԷ ՄԱՀԱՎՃԻՌԸ

Այսօր, Ն. Ե., Փետր. 26, Էսսոշիէյթ Բրէսի հե-
ռագրեր — «Գուրեանը սպաննողներ կորուսին նոր դա-
տաւարութեան համար իրենց դիմումը» Վճարեկ Ատ-
եանի մօտ, որ իր Գիւանին միջոցաւ՝ Նիւ Եորքի Ընդհ. Գառախօսք Ուփլերմ Սի. Տաճի կը հաղորդէ, թէ —

«Փողովուրդին դատը ընդդէմ Մատթէոս Լէյլէկ-
եանի եւ Նշան Սարգիսեանի: Իւրաքանչիւր պաշտպան-
եալի մասին տրուած վնիոն ու դատապարտութիւնը
հաստատուեցաւ: Առանց պատնաւարանութեան: Միա-
ձայն հաւանութեամբ:

ՈՒԻԼԵԸՄ Ճ. ԱՐՄՍԹՐՈՆԿ
Քլըքք»

Գիւան Վնոարեկ Ատեանի
Այսօր, Ն. Ե.
Փետրուար 26, 1935.

ԲՈՎ ԱՆԳ Ա ԿՈՒԹԻՒՆ

	Եջ
Նախարան	5
Ոճիրներու Ոճիրը	7
Յուզարկաւորութիւն	12
Բարձրագոյն Հոգեւորականութեան	
Սուգն ու Յասումը	22
Սփիւռփի Հայութեան Կսկիծն ու Բողոքը	35
Հայ Մամուլը կը Դատապարտէ Ահաբեկչութիւնը	41
Վայրագ Ոճիրին Դատապարտութիւնը	
Օտարներու Կողմէ	83
Ոնրագործներու Ձերբակալութիւնը եւ	
Դատաւարութիւնը	97
Շէրիտընի Պաշտպանողականը	318
Ընդհ. Դատախազութեան Պահանջը	334
Դատաւոր Քորիկընի Ճառը	367
Ընդ. Դատախազ Ուիլերմ Գ. Տաֆ	
Անքեյլի Վրայ	386
Դատապարտութենէ Ետք	390
Անխուսափելին — Վնասեկ Ատեանը կը	
Հաստատէ Մահավճիռը	393

ՆԿԱՐՆԵՐ

	Էջ
Ղեւոնդ Արքեպիսկոպոս Գուրեան	3
Ղեւոնդ Արքեպիսկոպոս Զգեստաւորեալ	11
Ս. շան տեք Տիվայն Մայր Եկեղեցին	13
Գեք. Ուիլեմ Մէնինկ	14
Առաջ. Տեղ. Գեք. Տ. Մամբրէ Ծ. Վրդ. Գալփաեան	16
Նահատակ Սրբազան Իր Գագաղին Մէջ	17
Մայրավանք Ս. Էջմիածնի	21
Վեհ. Տ. Տ. Խորէն Սրբազնագոյն Կարողիկոս Ամենայն Հայոց	23
Տիրամայր Սրբուհի Գուրեան	95
Գուրեան Սրբազան	99
Գատաւոր ձօգէփ Բ. Քորիկըն	102
Սր. Խաչ Եկեղեցւոյ Ներքնամասը	110
Ընդհ. Գատախազ Օգնական ձօգէփ Քօհըն	124
Մատթէոս Լէյլէկեան եւ Նշան Սարգիսեան Չերքակալուած	150
Կարապետ Զատիկեան, Ականատես Վկան	160
Ճան ձ. Սըլըվըն — Գաղտնի Ոստիկանապետ	207
Ճէյմս Ի. Տանըլի — Գաղտնի Ոստիկ. Տեղակալ	239
Սր. Խաչ Եկեղեցւոյ Արտաքինը	285
Ընդհ. Գատախազի Օգնական Ալ. Հ. Քամինսփի	335
Գատապարտեալները Սինկ Սինկ կը Տարուին	383
Ընդհ. Գատախազ Ուիլեմ Գ. Տան	387

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Թիւ 1

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Գրեց՝ Ղեւոնդ Արքեպս. Դուրեան

Թիւ 2

ՀԱԼԱԾԱՆԻԲԸ ԴՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ ԴԷՄ

Թիւ 3


ԴՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԸ ԵՌԱԳՈՅՆԻՆ


Թիւ 4

ԿԱԶՄԱԿԵՐՊԵԱԼ ԱՀԱԲԵԿԶՈՒԹԻՒՆ

Թիւ 5

ԱԶԳԱԴԱԻ ԵՂԵՌՆԸ ԵՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ





25m


0.99

- 25

Утк опрису

17

17



[4n]

ԳԱՆ Հիմնարար Գիտ. Գրադ.



220032261

A $\frac{I}{32261}$